



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտերջագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



11

2830

Шкафъ:.....

Полка:.....

№.....

1057
22
9-23

23 SEP 2009

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՍՏՈՒ ԱԾԱՇՈՒՆԶ

ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ

САНКТ-ПЕТЕРБУРГ
ИМПЕРАТОРСКИ
ПЕЧАТНИКЪ
С. А. АКИШИНЪ
С. ПЕТЕРБУРГЪ
С. С. С. Р.

ԳՐԵԱՑ

ԱՄԲՐՈՍԻՍ Վ. ԳԱՆՅԱՆՆ.



ՉԺ ԿՄԵՐԸ

ԹԻՂՈՂՈՍԻԱ

ԻՏպարսկի Խաղիպեան Ուսումնարանին սզգիս Հայոց.

1862 = ԹՅԺԱ.

5600

ՀԱՅԿՍՏԱՆԻ ԳՐԱԳՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԳՐԱԳՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԵՐԵՎԱՆ



11-2830 ա/հ

(59947-66)

ՍԻՐԱՅԵՆՈՅ ԵՒ ԱՐՏԱՍՈՒԵԼԻՈՅ

Հ Օ Ր Ի Մ Ո Յ

ՅՈՅԻ ԳԻՐԿՍ ՈՐԳԵԳՈՐՈՎՍ

ՈՒՍԱՅՆ ԻՄԱՆԿՈՒԹԵԱՆ

ԶՍՈՒՐԲ ԳԻՐՍ

ԵՒ

ԶՀՐԱՀԱՆԳՍ ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ

ՆՈՒՐԵՄ

ԶԳՈՅԶՆ ԶԱՅՍ ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ԱՄԲՐՈՍԻՍՍ Վ. ԳԱՆԱՅԵԱՆ



ստուած գիտութիւնն ու կրօնագիտութիւնը մարդուս սովորած ու սովորելի գիտութեանցը մէջ տարակոյս չկայ որ ամենէն առաջինն ու գլխաւորն է; որ տկար ու հոգեղէն մարդս կտանին կմիացնեն Աստուծոյ իւր ստեղծողին՝ երկնի եւ երկրի Արարչին հետ: Բայց այս ամենակարեւոր գիտութիւններն ո՞ր գրքէն կարող եմք սովորիլ: — Այն գրքէն միայն որ Հոգւով Աստուծոյ գրուած է; եւ անոր համար ալ Աստուած շունչ կամ շունչ Աստուծոյ եւ Սուրբ Գիրք կկոչուի:

Եւ արդարեւ այն Սուրբ Գրոց մէջ աչքերնուս առջեւ կզարդի կրացուի այն ահեղ ու շքեղ տեսարանն յորում Արարչին մէկ հրամանովը՝ տիեզերք համօրէն դուրս կուգան կզոյսնան յոչնչէ: Կկարգամք հոն մարդուս հրաշագործ ստեղծումը; պարտուց գերահրաշ որբութիւնն ու վախճանին անճառ վսեմութիւնը: Ակնյայտնի կտեսնեմք այն անբուն Նախախնամութիւնը որ հայրօրինակ կհսկէ անդուլ իւր ստեղծուածոցը վրայ; եւ անտնց ամէն պիտոյքը կհոգայ մինչեւ յետին ճնճղիանը: Սինա լեռը կորոտայ մեզ Աստուծոյ պատուիրանները. կտեսնեմք որ պատուիրանապահք կվարձատրուին միշտ; եւ պատուիրանազանցք կպատժուին ահաւորապէս իրբեւ զկորիս; զԻսթան եւ զԱրիոն; զորս ողջ ողջ իւր խաւարային ծոցը կխորատուգէ երկիր:

Արբահամու կենդանի հաւատքն ու կատարեալ հնազանդութիւնը՝ որ իւր միածին սրգին եւ միակ յոյսը՝ զԻսահակ՝ անմռունչ կառնու լեռը կտանի զօհելու. Յօբայ անտրտունջ վշտակրութիւնն ու անզուգական համբերութիւնը; Յովսեփայ չքնաղ առաքինասիրութիւնը; Տօբիթայ սակաւագիււա եղբայրօրութիւնը; Հուլթայ գեղեցիկ ճնուղասիրութիւնը; Եսթերի՝ Յուդիթայ եւ Մակաբայեցւոց

անձնանուէր ազգասիրութիւնը, արեղարդ եղիազար քահանային եւ եօթն եղբարց Մակարայեցւոց եւ արիասիրտ մօր նոցա աստուածախրախոյս նահատակութիւնը միթէ աստուածահաճոյ առաքինութեանց եւ աստուածասիրութեան մէկ մէկ սքանչելի օրինակներ եւ սիրայորդոր քաջալերութիւններ չեն: Հապա ինչ ըսեմք Քրիստոսի Տեառն մերոյ Վարուց եւ Վարդապետութեան սքանչելեացը, զորս սուրբ Աւետարանը կաւանդէ մեզ:

Ահա այս եւ սոցա նման անթիւ գեղեցիկ ու ահաւոր օրինակներով կուսուցանեն մեզ Սուրբ Գիրք մեր սուրբ կրօնից սկիզբը, վախճանը, վարդապետութիւնն ու պահանջած առաքինութիւնները, Աստուծոյ արդարութիւնն ու միանգամայն անբաւ ողորմութիւնը, որ եթէ մէկ ձեռքով կխրատէ կտանջէ, միւսով եւս կզգուէ կմխիթարէ հայրաբար, որում եւ կենդանի բարբառը պիտի լինի միշտ սաղմոսերգուն:

Այս երկասիրութեանս մէջ մեր բոլոր ջանքը այն եղած է որ կենդանադոյն նկարներով Սուրբ Գրոց ոգին ու վախճանը գուրս ցատքեցնեմք, եւ սիրելի ու ախորժելի ընեմք զանոնք ընթերցողին եւ օգտամատոյց:

Երանի մեզ եթէ ընթերցողք մեր աշխատութիւնը կարգալէն յետոյ՝ եւս առաւել ուէր եւ ախորժ զգան առաքինութեան, եւ զզուումն եւ ատելութիւն ախտից: Յայնժամ մեր վարձքը լիապէս ընդունած կհամարիմք յաստիս, զի գոնէ թեթեւ ինչ օգուտ դարձեցաք մեր սիրելի ազգայնոց:

Փարիզ, 15 Օգոստոսի 1861.

ԱՄԲՐՈՍԻՍ Ա. ԳԱՅԱՅԵԱՆ.



Պ Ա Տ Մ Ո Ի Թ Ե Ա Ն Հ Ի Ն Կ Տ Ա Կ Ա Ր Ա Ն Ի

	Էջ.
Յառաջարան	Գ
Յովանդակութիւն գրոց Հին Կտակարանի	Թ
Գլուխ Ա, Ստեղծումն աշխարհի եւ արարածոց	1
— Բ, Ջրիկելը	12
— Գ, Նահապետաց գործերը	18
— Դ, Յովսէփ գեղեցկին պատմութիւնը	40
— Ե, Յոր երանելոյն պատմութիւնը	57
— Ջ, Ելք Իսրայելացոց յեգիպտոսէ	65
— Տասնարանեայ օրէնք	85
— Կ, Քառասնամեայ պանդխտութիւն Իսրայելացոց յանապատին	99
— Ը, Հրէական օրէնադրութիւն եւ Մովսէս	119
— Թ, Ստորագրութիւն Պաղեստինու	132
— Ժ, Յեսու, կամ աշխարհակալութիւն Աստուծոց երկրին	139
— ԺԱ, Դատաւորք	151
— ԺԲ, Թագաւորութիւն	184
— ԺԳ, Թագաւորութիւն Դաւթի	211
— ԺԴ, Թագաւորութիւն Սողոմոնի	241
— ԺԵ, Իրաժանմանէ Թագաւորութեան Հրէից մինչեւ Աքաաբին Իսրայելի վրայ Թագաւորելը	256
— ԺԶ, Աքաաբին Թագաւորութենէն մինչեւ Գողոզեայ մահը	267
— ԺԷ, Յովասայ Թագաւորութենէն մինչեւ Իսրայելի Թագաւորութեան կործանիլը	300
— ԺԸ, Պատմութիւն Տովբիթայ	316
— ԺԹ, Իսրայելի Թագաւորութեան կործանմանէն մինչեւ Յուդայի Թագաւորութեան կործանումը	329
— Ի, Գերութիւն	355
— ԻԱ, Գերեզարծ Հրէից	380
— ԻԲ, Եսմէր	392
— ԻԳ, Երուսաղեմի պարսպաց շինութենէն մինչեւ Յուդա Մակաբէին մահը	401
— ԻԴ, Յուդա Մակաբէի մահուցէն մինչեւ Յովիան Հիւրկանոսին մահը	427
— ԻԵ, Հրէից երկրորդ Թագաւորութենէն մինչեւ Հերովդեսի մահը	438



ԲՈՎԱՆԳԱՅՈՒԹԻՒՆ ԳՐՈՑ

Հ Ի Ն Կ Տ Ա Կ Ա Ր Ա Ն Ի

ՍՈՒՐԲ ԳԻՐԲ կամ ԱՍՏՈՒԱՄԱՆՆՈՒՆՉ կըսուի՝ Աստուծոյ ազդեցութեամբը իմարգարէից կամ յայլոց սրբակեաց անձանց գրուած գրքերուն հաւաքումը, եւ այս գրքերն եօթանասուններկու հատ են:

Սուրբ Գիրքը կամ Աստուածաշունչը երկու մաս կը բաժնուի. մէկը Հին ԿՏԱԿԱՐԱՆ եւ միւսը ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, յորում է եւ ԱԽՏԱՐԱՆԸ: Եւ որովհետեւ մեր այս հատորոյս մէջ Հին կտակարանի պատմութիւնը միայն պիտի պատմեմք, այս Հին կտակարանը կազմող գրքերն յիշեմք հոս կարգաւ, եւ վրանին համառօտ տեղեկութիւն տամք:

Այս գրքերը քառասունըհինգ հատ են:

Հինգ առաջինները, որ ընդհանուր անուամբ ՀՆԳԱՄԱՏԵԱՆ կ'ընչուին եւ Մովսէս մարգարէն գրած է զանոնք, են Մնունդք, Ելք, Ղեւտականք, Թիւք եւ երկրորդումն օրինաց:

1. ՄՆՈՒՆԳԲ կամ Մննդոց գիրքը կ'պատմէ աշխարհիս ստեղծումը, Ադամայ մեղքն ու պատիժը, համաշխարհական ջրհեղեղը, Բաբելոնի աշտարակին շինութիւնը, Աբրահամու կոչումը, եւ Յակոբ նահապետին եւ նորա երկոտասան որդւոցը պատմութիւնը մինչեւ Տովսեփայ մահը:

2. ԵՒԲ կամ Ելից գիրքը կ'ըզմանդակէ Եգիպտացւոց Խրայեւացւոց վրայ ըրած բռնութիւնները, Մովսեսի ծնունդն ու վարուցը մէկ մասը, Եգիպտոսի տասն հարուածքը, Հրէից հրաշալի ազատութիւնը, Կարմիր ծովէն անցնիլը, եւ Աստուծոյ Սինա լեռան վրայէն առ ժողովուրդ իւր տուած օրէնքն ու պատուիրանքը:

3. ՂԵՏԱԿԱՆ. այսպէս կոչուեցաւ Ղեւեայ ցեղին անուամբը, որուն համար իսկ գրուեցաւ. եւ մէջը մանրամասն կ'պարունակէ քահանայից ու Ղեւտացւոց կարգին ու պաշտօնին վերաբերեալ օրէնքները, տօներու կատարման եւ զանազան զոհերու կերպը:

4. ԹԻԻՔ, յորում Աստուծոյ ժողովրդեան Թիւը նշանակուած է, կաւանդէ զպատմութիւն Հրէից, նոցա եգիպտոսէ եկնելուն երկրորդ տարիէն մինչև անապատի մէջ անցուցած քառասուն տարուան վերջը:

5. ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ, ՅՐԻՆԱՅ կամ ԵՐԿՐՈՐԴ ՅՐԷՆՔ գիրքը կերկրորդէ արդէն հրատարակուած օրէնքը, անոնցմէ ոմանց մեկնութիւն կուտայ, եւ շատ մըն ալ նոր օրէնք կհրատարակէ: Այս երկրորդ օրէնքը Մովսէս մարգարէն հրատարակեց մահուանէն քիչ մը առաջ:

6. ՅԵՍՈՒ. Յեսուայ գիրքը կպատմէ Մովսէսի յաջորդին Յեսուայ ժամանակի սուրբ գրոց պատմութիւնը, յորում կկարդամք ժողովրդեան Աստուծոյ հեծանոսաց դէմ ըրած պատերազմները, Քանանացոց երկրին տիրելը, աւետեաց երկրին ստորագրութիւնը, եւ անոր Իսրայելացոց տասը ցեղերուն բաժանուիլը: Ընդհանրապէս կկարծուի թէ այս գրքին հեղինակն է նա ինքն Յեսու:

7. ԳՍՏԱՆՈՐՔ. Այս գիրքը կբովանդակէ զպատմութիւն իշխանաց, որք Յեսուայ մահուանէն մինչև Սամուելի ծնունդը կառավարեցին զՀրեայս եւ Գատաւորք կոչուեցան: Կպատմէ Հրէից ապերախտութիւնն ու ժամանակ ժամանակ կռապաշտութիւն ընելը, եւ Աստուծոյ Թոյլ տալովը օտար ազգաց լուծին տակ ընկնելով պատժուիլը. մինչև որ կզոյջային եւ Աստուած վրանին կողորմէր ու զիրենք կազատէր՝ մէջերնէն մէկմէկ ազատիչ հանելով, որպիսիք եղան Գոթոնիէլ, Աուվը, Գեղէոն, Սամիսոն, Յեփթայէ, եւ այլն: Հասարակաց կարծիքն այս է թէ Սամուէլ մարգարէն գրած է Գատաւորաց գիրքը:

8. ՀՈՒԹ. Այս գիրքն որ իբրեւ շարայարութիւն մի է նախընթացին, եւ նախաշաւիղ Թագաւորաց գրքին, պատմութիւն է ՀոուԹ անունով առաքինի մովաբացի կնոջ մը, որպէս յընթացս գործոյս պիտի տեսնեմք: Այս գրքին եւս հեղինակ կկարծուի Սամուէլ մարգարէն:

9. ԳԻՐՔ ԹԱԳԱՆՈՐՈՒԹԵԱՆՅ. Այս անուամբ չորս գիրք կայ: Առաջինը կպատմէ Հեղի քահանայապետին իշխանութիւնն ու իւր ապիրատ որդւոցն համար Աստուծոյ պատժուիլը. անկէց զատ կպատմէ եւս թէ ի՞նչպէս Աստուած ընտրեց զմանուկն Սամուէլ յաջորդ Հեղեայ՝ դատաւոր Իսրայելի, ի՞նչպէս օճեց նա զՍաւուղ՝ Թագաւոր Իսրայելի, Սաւուղայ յաղթութիւնները, անհնա-

զանդումեամբ Աստուծոյ երեսէն իյնալն ու աղետալի մահը, Գաւթ պատանոյն զԳողիած հսկայն մեղցընելը, Սաւուղայ տեղ թագաւոր օծուիլը, Սաւուղէն հալածուիլն ու նորա որդւոյն Յովնամեանայ սիրելի լինելը :

10. ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՅՑ ԵՐԿՐՈՐԳ ԳԻՐՔԸ կպատմէ Սաւուղայ մահուանէն ետքը Գաւթի մեծնալն ու զօրանալը, մեղաց մէջ իյնալը, զղջումն ու քաշած պատիժները. միանգամայն Արիստոզոմ որդւոյն ապստամբութիւնը, եւ իւր ժողովուրդն համրել տալով՝ դարձեալ զԱստուած բարկացընելը :

Թագաւորութեանց այս երկու գիրքն եւս Սամուէլ մարգարէին կընծայուին, եւ երբայեցերենին մէջ՝ Գիրք Սամուէլի կկոչուին :

11. ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՅՑ ԵՐՐՈՐԳ ԳԻՐՔԸ կսկսի Գաւթի մեռնելէն, եւ կպատմէ նորա որդւոյն ու յաջորդին՝ իմաստնոյն Սողոմոնի Թագաւորութիւնը, եւ տաճարին Աստուծոյ հրաշակերտ շինութիւնն ու մեծահանդէս նաւակառիքը : Կպատմէ նաեւ Սողոմոնի վերջի մոլորութիւնը, իւր յաջորդին ու որդւոյն Ռոբովամայ իշխանութիւնը, եւ Յերոբովամայ ձեռօք տասն ցեղից Յուդայի Թագաւորութենէն բաժանուիլն ու Իսրայելի Թագաւորութեան հաստատուիլը :

12. ԹԱԳԱՒՈՐԱՅ ԶՈՐՐՈՐԳ ԳԻՐՔԸ կարգաւ կպատմէ Իսրայելի Թագաւորաց ամբարշտութիւնները, նաեւ Յուդայի Թագաւորացը, Թէպէտ եւ ասոնց մէջ եղան ոմանք որ Գաւթի օրինակին հետեւելով՝ Աստուծոյ ձամբան զնացին : Կպատմէ նաեւ տասն ցեղից ինխուէ գերի երթալը, նաբուքոզոնոսորին երուսաղէմն առնուլը, տաճարին մոխիր դառնալն ու Յուդայի Թագաւորին եւ քահանայապետին Բաբելոն գերի երթալը հանդերձ մեծաւ մասամբ ժողովրդեան :

Թագաւորութեանց այս վերջի երկու գրքերն եզրի կընծայուին :

13 — 14. ԱՌԱՋԻՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԳ ԳԻՐՔ ՄՆԱՅՈՐԳԱՅՑ՝ յաւելուած մի են Թագաւորութեանց չորս գրքերուն. եւ յիրաւի, այնպիսի մանրամասն գէպքեր կան սոցա մէջ որ ուրիշ տեղ չեն գտնուիր : — Կկարծուի թէ ասոնք ալ եզր գրած է՝ Անգէոս եւ Զարարիա մարգարէից օգնութեամբը :

15. ԵՋՐ. Այս անուամբ երկու գիրք կայ, եւ անշուշտ ինքը եզր գրած եւ իւր անունը վրանին դրած է. սոցա մէջ կպատմուի Ղրէից իՐաբիլոնէ յերուսաղէմ դարձը՝ առաջնորդութեամբ Զօրաբաբելի :

16. ՆԵՆՄԻ. Այս գիրքն ալ կպատմէ Պարսից Երկայնածեռն Արտաշէս Թագաւորին Նեեմի անուն հրեայ իշխանին պատմութիւնը, որ իւր տիրոջը շատ սիրելի լինելով՝ խնդրեց առաւ անկից իւր գերեալ ազգին ազատութիւնը, բազմութեամբ եկաւ Երուսաղէմ, եւ նորոգեց զայն: — Եզր կամ ինքն Նեեմի կկարծուի այս գրքին հեղինակը:

17. ՏՈՎՔԻԹ. ՏովքիԹայ եւ նորա որդւոյն առաքինական պատմութիւնն է: — Այս գեղեցիկ գրուածոյն հեղինակ կկարծուի հայրը կամ որդին:

18. ՅՈՒԳԻԹ. Այս գրոց հեղինակը չգիտցուի. կպատմէ Յուդիթ անունով այրի կնոջ դիւցազնութիւնն ու անձնանուէր ազգասիրութիւնը, որ իւր ազգն ու հայրենիքը գերութենէ ու աներմունքէ ազատեց՝ Ասորեստանեայց նաբուբոդոնոսոր Թագաւորին Հողովեռնէս զօրավարն սպաննելով:

19. ԵՍԹԵՐ. Եսթեր Թագուհւոյն իւր Հրէից ազգը կոտորածէ ազատելուն պատմութիւնն է, եւ կկարծուի Թէ Եսթերայ հորեղբայրը Մուրդըէ կամ Յովակիմ քահանայպետը գրած է զայն:

20. ՅՈՐ. Յոր երանելւոյն պատմութիւնը կպատմէ, որ իւր համբերութեամբը, Թշուառութեամբը, համակամութեամբն ու առաքինութեամբը երեւելի եղած էր: Շատերուն կարծիքն այն է որ ինքը Յօր գրած է զսա. Թէպէտ եւ ոմանք Մովսեսի կընծայեն զայն, եւ Հնգամատեանէն ալ հին կհամարին:

21. ՍԱՂՄՈՍԲ. Հարիւր յիսուն հատ երգեր՝ օրհնութիւններ ու փառաբանութիւններ են Աստուծոյ, որ նորա զօրութիւնը, բարութիւնը, արդարութիւնն ու ողորմութիւնը կյիշեն: Կերգեն նաեւ զգալուստ Մեսիային, նորա քարոզութիւնը, չարչարանքը, մահը, յարութիւնն ու փառքը. եւ միանգամայն կաւանդեն մեզ ապաշխարող Դաւիթ արքային մեղացը Թողութիւն գրտնելու համար Թափած արտասուքը: Սաղմոսաց հեղինակն է նա ինքն Դաւիթ մարգարէն:

22. ԱԹԱԿԲ. Այս եւ յաջորդ երեք գրքերը Մողմոնի գրածներն են: Եկեղեցին պատուած է միշտ այս գիրքը ոչ միայն իբրև գրուածք իմաստնագունին իԹագաւորս, այլ եւ իբրև նոյն իսկ Իմաստութեան գրուածքը, որ հասեցաւ այն Թագաւորին բերնովը տալ մարդկանց բարոյականի կանոններ, որպէս զի կարող լինին զանոնք իրենց առաջնորդ բռնել՝ կենաց այլ եւ այլ վիճակին ու հանգամանացը մէջ:

23. ԺՈՂՈՎՈՂ, յորում զարմանալի կերպով կնկարագրէ Սողոմոն՝ թէ աշխարհիս հարստութիւնը, փառքը, մեծութիւնն ու ամէն տեսակ զուարճութիւնները ոչինչ են եւ ունայնութիւն, եւ այս կըսէր՝ անոնց ամէնն ալ ունենալէն ու անձամբ փորձելէն յետոյ:

24. ԵՐԳ ԵՐԳՈՅ. Այս գիրքը կենդանի նկարագիր մի է՝ սուրբ եւ գոզոր սիրով իրարու հետ միացած հարսին ու փեսայի, եւ է խորհրդաւոր պատկեր միութեան Քրիստոսի ընդ եկեղեցւոյ իւրում:

25. ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ. Այս գիրքը այնպիսի վեճմ ու զօրաւոր ոճով գրուած է, որ կրնամք համարձակ ասել որ Աստուածաշնչին ամենէն սրտաշարժ ու վեճմախօս գրքերէն մէկն է. կըհրաւիրէ զմարդիկ առ հասարակ, եւ մասնաւորապէս զԹագաւորս եւ զիշխանս, իմաստութիւնը փնտռել, գտնել եւ սիրել: Սքանչելի կերպով կնկարագրէ արդարոյն վարձքը յետ մահուան, եւ ամբարշտին տանջանքը իհանդերձեալ կեանս: Սովորաբար Սողոմոնի կընծայուի այս հրաշալի գրուածքը. Թէպէտ եւ յոյն բնագրին նայելով ըսողներ կան որ Սողոմոնի չէ, եւ յունարէն գրուած է:

26. ՍԻՐԱՔ կամ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՅԵՍՈՒԱՅ ՈՐԳԻՈՅ ՍԻՐԱՔԱՅ կոչուած գիրքը յօրինած է Յեսու՝ որդի Սիրաբայ, Քրիստոսէ երկու երեք հարիւր տարի յառաջ: Իմաստութեան գրոց պէս կգովէ իմաստութիւնը, ամէն վիճակի եւ ամէն հասակի համար բարոյականի սքանչելի կանոններ կաւանդէ, եւ նահապետաց վարքն ու առաքինութիւնը կգովէ:

27. ԵՍԱՅԻ. Չորս մեծ մարգարէից առաջինն է եսայի, որ Ոգիա Թագաւորին ժամանակէն մինչեւ Մանասէ Թագաւորին օրը մարգարէացաւ, եւ նորա հրամանաւը մէջքէն սղոցուելով մեռաւ: Իսրայելացւոց երեսը կզարնէ նոցա զԱստուած Թողունն ու կռապաշտութեան ետեւէ լինելը, իՔաբիլոն գերի երթալ կըգուժէ նոցա, եւ Կիւրոսի ձեռօք ազատութիւն կաւետէ: Կիսոսի նաեւ Քրիստոսի եւ չարչարանացը վրայ, եւ այնպէս որոշ կերպով որ իւր մարգարէութիւնը կարդացած ժամանակդ կարծես թէ զՔրիստոս տեսնող աւետարանչի մը գրուածքը կկարգաս:

28. ԵՐԵՄԻԱ. Մեծ մարգարէից երկրորդն է, որ Իսրայելացւոց մարգարէացաւ երուսաղեմի կործանումն ու տաճարին քանդումը, Քաբիլոնի եօթանասնամեայ գերութիւնը, Հրէից իհայ-

րենիս դարձը, երուսաղեմի եւ տաճարին վերստին շինութիւնն ու Մեսիային ցանկալի գալուստը :

29. ԲԱՐՈՒՔ. երեմիայի գրագիրն էր, եւ իւր գիրքը գրեց ի Բաբելոն՝ երուսաղեմի կործանմանէն հինգ տարի ետքը : երուսաղէմը այրի ու որդեկորոյս կնոջ մը կնմանցնէ, որ որդւոցը գերութիւնը կորբայ, եւ չուզեր մխիթարուիլ քանի որ նոքա իրենց հայրենիքը դարձած չեն : Բարուք երբայեցերէն գրած էր իւր գիրքը . բայց բնագիրը կորսուելով՝ յունարէն թարգմանութիւնը մնացած է :

30. ԵԶԵԿԻԷԼ. Մեծ մարգարէից երրորդն է. ուրիշ Հրէից հետ Բաբելոն գերի գնացած լինելով, Աստուած նմա շնորհի մարգարէութեան տուաւ, որպէս զի իւր եղբարքը մխիթարէ. սա աւետեց նոցա զգարձ գերութեան, զշինութիւն տաճարին, զԹագաւորութիւն Մեսիայի եւ զկոչումն հեթանոսաց : եզեկիէլ մարգարէացաւ Յովակիմայ գերութեան հինգերորդ տարիէն մինչեւ քսանեւեօմներորդը, որ կրնէ քսանուերկու տարի :

31. ԴԱՆԻԷԼ. վերջինն է մեծ մարգարէից. մարգարէացաւ Բաբելոնի գերութեան առաջին տարիներէն մինչեւ Պարսից Կիրոս Թագաւորին Թագաւորութեան ժամանակը : Աւետեց զկործանումն չորից մեծամեծ պետութեանց, որք տեղի պիտի տային Քրիստոսի եկեղեցւոյն յաւիտենական հոգեւոր իշխանութեանը : Մեսիայի գալստեան ժամանակը որոշեց եօթնասուն եօթներորդներու միջոց, որք տարւոյ եօթնեակներ էին եւ կրնէին չորս հարիւր իննսուն տարի :

32. ՌՎՍԷԷ. երկուսասան փոքր մարգարէից առաջինն է : Սկըսաւ իւր մարգարէական պաշտօնը Իսրայելի Յերոբոամ Բ Թագաւորին օրերը, եւ շարունակեց իւր յաջորդաց ժամանակն, յորում ի Յուդա Թագաւորեցին հետ զհետէ Յովաս, Աքազ եւ եզեկիա : Մարգարէութեանց մեծ մասն Իսրայելի Թագաւորութեան կվերաբերի, որոյ եւ կործանումը կանխաւայնեց : Կաւետէ միանգամայն Հրէից Բաբելոն տարուիլն ու վերստին ի՛ջրէաստան դառնալը, եւ հեթանոսաց կոչումը :

33. ՅՈՎԷԼ. Այս մարգարէն մեծամեծ ղէպքեր կկանխաւայնէ, եւ մասնաւորապէս գերագոյն Դատաւորին յաշխարհ գալն ու Յովսափատայ ձորոյն մէջ իւր ժողովրդեանը թշնամիներէն սոսկալի վրէժ պահանջելը : Գեղեցիկ կերպով կնկարագրէ նաեւ արդարոց արքայութեան մէջ վայելելու յաւերժական երջանկութիւնը :

34. ԱՄՈՎՍ. Երուսաղեմէն հինգ մղոն հեռու՝ Թեկուս գիւղա-
քաղաքին մէջ հովիւ էր Ամովս : Ոչխարներն արածելու ժամանակ
կանչեց զինքն Աստուած, մարգարէութեան ոգով լցուց եւ առ
Իսրայէլ զրկեց :

35. ԱՐՔԻՌԻ. Ժամանակակից է Յեքոնիա Թագաւորին որ գե-
րի էր ի Բաբելոն : Եղովմայեցիք Իսրայելացիքը կշարչարէին . ի-
մացուց նոցա Աբդիու որ իրենց մեղաց պատիժը քիչ ժամանա-
կէն պիտի քաշեն , եւ տասն ցեղք Իսրայելի իրենց ազատութիւ-
նը գտնելով՝ եղովմայեցւոց եւ Փղշտացւոց պիտի տիրեն :

36. ՅՈՎՆԱՆ. Յովնանու ընդարձակ պատմութիւնը պիտի
տեսնեմք իւր տեղը . այս միայն բսեմք հոս որ ինքը մասնաւոր
կերպով Քրիստոսի Տեսուն մերոյ մահուան եւ յարութեան օրի-
նակ եղած է :

37. ՄԻՔԻԱ. Յուդայի Յովաս՝ Աբազ եւ Եզեկիա Թագաւորաց
ժամանակը մարգարէացաւ Իսրայելի տասն ցեղից եւ Յուդայի
երկու ցեղերուն գերութիւնը , Կիւրոսի օրերը ազատութիւննին
գտնելը , Երուսաղեմի եւ տաճարին վերստին շինութիւնը , եւ
նոր տաճարին փառքը . մասնաւոր կերպով կյիշատակէ զԲեթ-
զեհէմ՝ իբրեւ քաղաք ծննդեան Մեսիայի :

38. ՆԱԻՌԻՄ. Եզեկիայի Թագաւորութեան վերջի տարիները
կամ Մանասէի Թագաւորութեան սկիզբը մարգարէացաւ : Կկան-
խաձայնէ զկործանումն Նինուէի , Ասորեստանեայց պետութեան
անկումը՝ որ զՀրեայս նուաճեր էին , եւ զվերականգնումն Թա-
գաւորութեան Յուդայ :

39. ԱՄՐԱԿՈՒՄ. Իւր ժամանակը յայտնի չգիտցուիր . բայց
հաւանական կերեւի որ Մանասէի Թագաւորութեան առաջին
տարիները մարգարէացած է : Գուշակեց Հրէից Քաղդէացւոցմէ
յաղթուիլը , եւ Քաղդէացւոց գլուխը գալու չարիքը : Կաւետէ
Նաեւ Հրէից ազատութիւնը Կիւրոսի ձեռքով , եւ համօրէն ազ-
գի մարդկան իձեռն Տիսուսի :

40. ՍՈՓՈՆԻԱ. Յուդայի Յովսիա Թագաւորին ժամանակն ըրաւ
իւր մարգարէութիւնը : Կգուշակէ Հրէից ի Բաբելոն գերութիւնը ,
զկործանումն Փղշտացւոց , Մովաբացւոց , Ամոնացւոց , Եթով-
պացւոց , Ասորեստանեայց , ինչպէս նաեւ Նինուէի քանդումը ,
որ եղաւ Քրիստոսէ 625 տարիի չափ առաջ :

41. ԱՆԿԷՆՍ. Իւր մարգարէութիւնն ըրաւ Բաբելոնի գերու-
թենէն ետքը՝ Պարսից Գարեհի Թագաւորին ամոռ նստած տա-
րին : Յորդորեց զՀրեայս եռանդեամբ աշխատելու որ Երուսաղե-

մի տաճարը վերականգնեն՝ աւետելով նոցա որ նոր տաճարին փառքը հինէն վեր պիտի անցնի, վասն զի Մեսիան անոր այցելութիւն պիտի ընէ :

42. ՉԱՔԱՐԻԱ. Ժամանակակից էր Անգէի, եւ նորա պէս ջանաց Հրէից եռանդը վտուելու ինորոգ շինութիւն տաճարին : Յիսուսի յաղթական փառօք երուսաղէմ մտնելուն վրայ աւետարանչաց պէս յայտնաբարբառ կիսօսի :

43. ՄԱՂԱՔԻԱ. Փոքր մարգարէից վերջինն է, եւ այն ժամանակ սկսած է իւր մարգարէութիւնը՝ երբ նեեմի կաշխատէր Հրէից մէջ վերստին հաստատելու Աստուծոյ օրինաց պահպանութիւնը : Կաւետի Մեսիային գալուստը, եւ կըսէ թէ անկից առաջ պիտի գայ նորա կարապետը, զոր եղիա կանուանէ, եւ կաւարտէ իւր մարգարէութիւնը՝ գուժելով Հրէից վրայ իջնալու անէծքը :

44 — 45. ՄԱԿԱՐԱՅԵՅԻՔ. Հին կտակարանի երկու վերջին գրքերն Մակարայեցիք կկոչուին, յանուն այն դիւցազանց որք արեամբ չսփնեցնելով՝ Հրէից ազգն ու ազատութիւնը պաշտպանեցին ընդդէմ Թագաւորաց Ասորոց : Մակարայեցոց երկու գիրքն ալ այս ազգանուէր քաջազանց պատմութիւնն ու պատերազմները կպատմեն. եւ թէպէտ չգիտցուիր պերճախօս հեղինակին անունը, սակայն աստուածազօրեցիկ ոգւով գրուած լինելուն վրայ տարակոյս չկայ :



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

ԳԼՈՒԽ Ա.

ՍՏԵՂԾՈՒՄՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՒ ԱՐԱՐԱԾՈՑ

Վեց առարք արարչագործութեան. — Դրախտ, Ազամ եւ Եւա. — Հրեշտակք եւ դեւք. — Անհնազանդութիւն նախածնողաց. — Աստուծոյ դատաստանք. — Ազամ եւ Եւա դրախտէն դուրս կնձուին. — Կային եւ Արէլ. — Սէթ եւ նորա սերունդք. — Նախապետք:

(Քրիստոսի ստաց 1963—3308 տարի :)

Վեց առարք արարչագործութեան. — Տիեզերաց ստեղծման պատմութիւնը նոյն ինքն Արարիչն Աստուած պատմեր է մեզ Մովսէս մարգարէին ձեռքովը:

Աստուածաշունչ սուրբ գրոց վկայութեանը նայելով, երկինքն ու երկիրս ոչնչէ ստեղծուելէն ետեւ, ժամանակ մը կար որ այս մեր ընտանիք երկրագունտը անկերպարան ու անընակ էր, խաւարով ծածկուած ու ջրի մէջ ընկրղմած: Ամենակարողն Աստուած երբոր կամեցաւ երկրիս այժմու զարգարուն գեղեցիկ եւ սքանչելի կերպարանքը տալ, այսպէս ըրաւ իւր ստեղծագործութիւնը.

Առաջին օրն ըսաւ Աստուած. «Եղիցի լոյս», եւ խիոյն ըտր խաւարապատ երկրիս վրայ լոյս ծագեցաւ. Աստուած լոյսը խաւարէն դատեց. լոյսը օր կամ ցորեկ անուանեց, եւ խաւարը՝ գիշեր: Եւ այն օրը եղաւ առաջին օր:

Երկրորդ օրը ստեղծեց Աստուած Հաստատութիւնը, զոր երկինք անուանեց:

Երրորդ օրը դարձեալ ըսաւ Աստուած. «Երկինքին տակի ջրերը ժողջութիւն մէկտեղ դան ու ցամաք երկիրը դուրս ելլէ»: Մէկէն Աստուծոյ ըսածին պէս եղաւ: Աստուած ցամաքը երկիր անուանեց, եւ ջրերու ժողովը՝ Ծով. որով եւ աշխարհիս լայնածաւալ ծովերն ու լճերը ձեւացան: Ետքը Հրամայեց երկրին որ տեսակ տեսակ խոտեր, տունկեր, ծառեր բուսցընէ իրենց Հունտերովը, եւ ըտր երկրիս մերկ երեսը դաւարապէղ զարգարեցաւ:



Չորրորդ օրը ստեղծեց Աստուած արեգակը, լուսինն ու աստղերը. մէկէն անոնց պայծառ լուսովը երկնային կամարը լուսաւորեցաւ. արեգը Հրաման առաւ որ լուսատու լինի ցօրեկուան, լուսինն ալ գիշերուան մթութիւնը փարատէ, եւ երկուքն եւս իրենց այլեւայլ շարժմանըովը ժամանակը, ամիսները, տարին ու եղանակները կարգաւորեն:

Հինգերորդ օրը ձկներն ու թռչունները ստեղծեց, եւ օրհնեց զանոնք ու ըսաւ. «Աճեցէք եւ բազմացարուք»: Եւ յայնժամ ծովերն ու լճերը բազմատեսակ արծաթա-

փայլ եւ ոսկեգոյն ձկներով լցուեցան, եւ անթիւ անհամար թռչուններ իրենց քաղցրաձայն երգերովը լեռներն ու գաշտերը հնչեցուցին:

Վեցերորդ օրը ստեղծեց Աստուած երկրիս վրայի անասունները, կենդանիներն ու սողունները. եւ այսպէս աշխարհս ամէն տեսակ կենդանեօք զարդարելէն յետոյ՝ ուղեց անոնց տէր մը տալ, եւ ըսաւ. «Արասցուք մարդ ըստ «պատկերի մերում եւ ըստ նմանութեան», եւ իշխեսցէ «ձկանց ծովու եւ թռչնոց երկնից եւ անասնոց եւ ամենայն «երկրի, եւ ամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի»:

Այս ըսաւ ու գեանէն հող առաւ, վրան փչեց, կենդանութիւն ու անմահ հոգի տալաւ անոր, եւ անունը դրաւ Ադամ, որ հողասեղծ կամ մարդ կնշանակէ: Եւ ահա այն անմահ հոգւոյն համար է որ կըսէր թէ «Արասցուք ըստ պատկե-



րի մերում եւ ըստ նմանութեան»:

Զմարդն անոր համար Աստուած իւր պատկերին նմանութեամբը ստեղծեց՝ որ երկրիս վրայ իրեն իբրեւ փոխանորդը լինի. եւ իւր մի միայն վախճանը պիտի լինէր ճանաչել, սիրել, եւ պաշտել զԱստուած. վախճան վսեմ՝ զոր մարդուս միայն շնորհեց Աստուած բոլոր երկրաւոր արարածոց մէջ:

Մարդուս ստեղծմամբը վերջ ըրաւ Աստուած իւր արարչադարձութեանը, ուստի եւ Աստուած «Հանդեաւ յաւուրն եօթներորդի» կըսէ Մովսէս. օրհնեց այն եօթներորդ օ-

ըր, եւ յետոյ պատուիրեց որ իրեն նուիրեմք զայն օրը, շարաք անուանելով՝ որ եբրայեցերէն հանգիստ ըսել է. անօր տեղը յետոյ կիրակի օրը դրուեցաւ իյիշատակ Քրիստոսի յարութեանը, եւ կիրակին յունարէն կնշանակէ *skromoslavni*:

Իրախտ, Ազամ եւ Եւա. — Ատուած զմարդը ստեղծելէն ետեւ փափկութեան գրախտին մէջ դրաւ, որ զուարճալի պարտէղ մի էր՝ ամէն տեսակ ծառերով ու գոյնագոյն անուշահոտ ծաղկոյններով զարդարուած. մէջէն մեծ գետ մը կըխէր՝ որ չորս ճիւղ կըբաժնուէր, եւ ասոնք էին Փիտոն (*Փասիս*), *Ճորոխ*), Գեհոն (*Երասիս*), Տիգրիս եւ Եփրատ (4965 տարի Քրիստոսէ առաջ):

Իրախտը (*) թէպէտ այնպէս զուարճալի տեղ էր, բայց Ազամ չէր կրնար կատարեալ երջանկութիւն ունենալ՝ քանի որ մինակ էր. ուստի եւ Ատուած կամեցաւ անօր ընկեր եւ օգնական մը տալ: Բոլոր կենդանիները Ազամայ գիմացը հանեց՝ որ Ազամ մէջերնէն ընարէ իրեն ընկեր մը առնու. բայց Ազամ տեսաւ որ չկար մէկը որ իրեն նմանէր: Այն ժամանակը թմրութիւն մը ձգեց Ատուած վրան, խոնարհեցաւ, առաւ անօր մէկ կողմ ու անկէց ըստեղծեց առաջին կինը, զոր Եւա անուանեց, այսինքն կեանք կամ մայր կենդանեաց:

Ազամ քնէն արթընցած ժամանակը երբոր Եւան քովը տեսաւ, զարմացմամբ ըսաւ. «Այս այժմ՝ ոսկը յոսկերաց իմոց, եւ մարմին իմարմնոյ իմմէ». եւ ահա այն ժամանակը հաստատուեցաւ մարդկային ընկերութիւնը:

Ազամ եւ Եւա փափկութեան գրախտին մէջ երջանիկ ու անմահ կեանք պիտի անցընէին. մարմիննին ոչ երբէք ցաւ պիտի զգար եւ ոչ մտքերնին տխրութիւն. բիւրաւոր տեսակ ազնիւ պտուղներ իրենց չորս կողմը կըուսնէին՝ որ անսոցմով կերակրուէին, եւ իրենք ըրոյր կենդանեաց տէր եւ թագաւոր էին: Ատուած այնչափ բարիք անոնց պարգեւելէն յետոյ, կամեցաւ որ անոնց հնազանդութիւնն ու

(*) Իրախտը նաեւ եղեմ կամ Ադիե կկոբուի, եւ ըստ հաւանական կարծեաց Հայաստանի մէջ կկրնար. որովհետեւ մէջէն բղտող շարս գետերը Հայաստանի գետերն են:

երախտագիտութիւնը փորձէ. հրամայեց որ գրախախն մէջ եղած ծառոց ամենուն պողէն ուտեն որչափ կուզեն. միայն մէջտեղն եղած ծառոյն պողէն՝ որ կըսուէր ծառ գիտութեան բարոյ եւ չարի՝ չուտեն. խոյ եթէ ուտէք, ըսաւ, իսկոյն կ'մեռնիր:

Հրեշտակը եւ դե.բ. — Հրեշտակաց ստեղծագործութեան ժամանակին վրայ թէեւ Մովսէս բան չըսեր, բայց սուրբ Հարց կարծիքն այն է թէ Աստուած լուսոյ հետ ստեղծեց զանոնք՝ իբրեւ երկնից բնակիչներ, ինչպէս որ զմարդը երկրիս տուաւ բնակիչ: Հրեշտակաց ալ վախճանը նոյն է՝ որ ինչ եւ մարդուս, այսինքն սիրել զԱստուած եւ պաշտել, եւ նորա յաւիտենական աթոռոյն չորս կողմն առած՝ փառս եւ օրհնութիւնս մատուցանել իրեն անլուելի ձայնիւ:

Այս երջանիկ էակաց մէջէն կատարելագոյնները հպարտացան, իրենց ստեղծողին դէմ դարձան, սուրբին որ Աստուծոյ պէս իրենց ընկերներէն պաշտուին: Բայց Աստուած մէկէն նոցա անօրինակ աղերախտութեան պատիժը տուաւ. երկնքէն իդժոխս կործանեց զանոնք իւր ամենակալ զօրութեամբն եւ ահաւոր արդարութեամբը, եւ դատապարտեց որ յաւիտենական խաւարի եւ տանջանաց մէջ մնան. ասոնք ըսուեցան չար հրեշտակ, սասանայ կամ դե, եւ իրենց գլխաւորը՝ սաղայի:

Չար հրեշտակներն իրենց երջանկութենէն զրկուելով՝ սաստիկ կնախանձին մարդուս երջանկութեանը վրայ, եւ ամէն ջանք կընեն որ զնա եւս թշուառացընեն: Առանց Աստուծոյ թողյալութեանը բան չեն կրնար ընել. բայց Աստուած իւր անհասանելի իմաստութեամբը շատ անգամ թոյլ կուտայ որ զմարդիկ փորձեն: Բարի հրեշտակը որ անձառելի երանութեան մէջ են՝ անպատմելի սէր ունին Աստուծոյ եւ մարդկան վրայ. ուստի եւ Աստուած իրենց հսկողութեանն ու խնամոցը յանձնած է զմեզ:

Անհնազանդութիւն և անաւանդաց. — Ազատայ եւ եւայի երջանկութեանը վրայ նախանձելով ստատանան՝ օձին կերպարանքը մտաւ, որ կենդանեաց մէջ ամենէն խորագէտն էր, եւ եկաւ եւային ըսաւ. «Ինչո՞ւ համար Աստուած պատուիրեց ձեզ որ գրախախն ծառերուն պողէն չուտէք»:

Պատասխան տուաւ եւաւ, «Աստուած մեզ պատուիրեց որ գրախտին մէջ տեղն եղած ծառայն պողէն միայն չուտնմք, որպէս զի չմեռնիմք: — Այ, ըսաւ սատանան, այնպէս չէ. հապա գիտէր Աստուած որ եթէ այն ծառայն պողէն ու տէիր, աչքերնիդ կրացուէին, իրեն պէս կլինէիր ու չարն ու բարին կիմանայիր, անոր համար արգելեց որ չուտէք»: Այն հրապուրիչ խօսքերն որ լսեց եւա՛ չգիմացաւ ծառայն վրայէն կախուած պտուղներուն գեղեցիկ տեսին, հաւատաց սատանային հրապուրանացը, որովհետեւ իւր անձնասիրութեանը յարմար էր այն, ու կարծելով թէ ամէն բան պիտի գիտնայ ու հասկընայ՝ փրցուց կերաւ, ամուսնոյն ալ տուաւ՝ որ եւայի սիրոյն համար Աստուծոյ պատուէրը մոռցաւ ու կերաւ պտուղը: Իսկոյն հասկըցան իրենց բրած անհնազանդութեան եւ տպերախտութեան սոսկալի յանցանքը, աչքերնին բացուեցաւ, ահով դողով սրտերնին լցուեցաւ, տեսան որ մերկ են, ամբջցան, եւ թղենիի տերեւներով իրենց մերկութիւնը ծածկեցին:

Աստուծոյ զատաստանը. — Աստուած որ մինչեւ այն օրը Ադամայ ու եւայի հայր էր սիրելի, ու միշտ կիջնար անոնց հետ կիսուէր, այն օրն ալ գրախտն իջաւ իւր ուրիշ անգամ ցանկալի ձայնը՝ ահաւոր երեւցաւ մեր նախածնողաց, տարասիւնցան, գնացին ծառերուն ետեւը պահուրանցան, որպէս զի Աստուծոյ բարկացած երեսը չտեսնեն: Աստուած կուզէր որ գէթ զջջման խօսք մը լսէր իւր յանցաւոր որդւոցը բերնէն. ուստի կանչեց քաղցրութեամբ. «Ադամ, ո՛ր ես: — Ձայնդ լսեցի, ըսաւ Ադամ, բայց որովհետեւ մերկ էի՝ վախցայ ու պահուրանցայ: — Ինչո՞ւ կլախնաս, ըսաւ Աստուած. մի գուցէ արգելած ծառայս պողէն կերած լինիս»: Ադամ ուղեց ինքզինքը արդարացընել՝ մեղայ լսելու տեղը. ուղեց իւր կինը յանցաւոր ձգել, մանաւանդ թէ՛ զԱստուած, լսելով. «Կինը՛ զոր ինձ բնկեր տուիր՝ նա տուաւ որ ուտեմ»: Դարձաւ Աստուած եւային հարցուց. նա ալ փոխանակ իւր յանցանքը խոստովանելու՝ օձին վրայ ձգեց: Այն ատեն սկսաւ Աստուծոյ ահաւոր դատաստանը. դատասպարանց օձը որ բոլոր կենդանեաց մէջ անիծեալ լինի, փորուն վրայ քալէ ու

հող ուտէ . անհաշտ թշնամութիւն մը մնայ միշտ իւր եւ այն կնոջ զաւակացը մէջ : Ըսոյց վերջապէս օր մը անկէց յաղթուի : եւ կինը անոր գլուխը ճգմէ :

Ադամ եւ Եւա զրախտէն դուրս կձգուին . — Այս յիշատակաց արժանի խօսքերէն յետոյ , որով կաւեռէր մարդկային ազգի թէ Փրկիչ մը պիտի գայ՝ զինքը այն անհնազանդութեան մեղքին պատժէն ազատելու : Ըսաւ Աստուած Եւայի . « Յաւօք եւ արատաւօք պիտի ծնանիս զաւակներդ , եւ էրիկդ վրագ պիտի տիրէ » : Ադամին ալ ըսաւ . « Որովհետեւ հրամանս չպահեցիր , անիծեալ լինի երկիրը , փուշ



եւ տատակ բուսցընէ քեզի , եւ ճակատիք քրտինքովը ուտես հացդ մինչեւ որ դառնաս իհող ուտտի ստեղծար » : Երկուքն ալ դրախտէն դուրս հանեց , եւ քերտլքէից պատուիրեց որ բոցեղէն սրով արգելին որ մէկ մ'ալ այն տեղ ուրք չկոխենն ո՛չ նորա եւ ոչ իրենց որդիքը :

Այսպէս նախաճնողքն մեր մէկ անհնազանդութեամբ իրենց անմահութեան անգին սրբոգեւէն զրկուեցան , եւ իրենց հետ մէք եւս դատապարտուեցանք իցաւս , իպէսպէս հիւանդութիւնս , յանշատութիւնս եւ իմահ : Իսկ Ադամ

եւ եււա մտածելով թէ այն յանցանօք իրենց սերնդոցն ալ սրչափ թշուառութեան պատճառ եղան՝ դառնապէս կողքային. եւ ինչպէս որ առաջ իրենք եղան՝ օրինակ մեղաց, այսպէս նաեւ զգլման եւ ապաշխարութեան իրենք տուին առաջին օրինակը: Այս մտածմունքը միայն զիրենք քիչ մը կմխիթարէր, որ Աստուած Հեռուէն յոյս մը տուեր էր թէ իրենց մեղացը թողութիւն պիտի գտնեն, եւ իրենց թըշուառ սրգիքը պիտի ազատին մեղաց գերութենէն՝ երբոր կինը օձին գլուխը ճզմէ. այսինքն երբոր Փրկիչն աշխարհի իկուտէ ծնանելով՝ սատանային իշխանութիւնը խորտակէ:

Կային եւ Աբէլ. — Որովհետեւ երկիրս ինքնիրեն բաց իփշոյ եւ տատակէ բան չէր բերեր այնուհետեւ, Ադամ եւ եււա հարկադրեցան գետինը մշակել, որով եւ երկրագործութիւնը հնարեցին: Ետեւէ ետեւ երկու արու զաւակ ծնաւ եււա. առաջինը կոչուեցաւ Կային, երկրորդն Աբէլ:

Ադամ Աստուծմէ ընդունած բարեաց համար իւր երախտագիտութիւնը ցուցնելու մտքով՝ ամէն ունեցածին երախայրիքն Աստուծոյ կնուիրէր, ինչպէս պարտէզին առաջին բացուած ծաղիկները, բանջարանոցին առաջին հասած պտուղները, եւ խաշանց մէջ առաջին ծնած գառնուկները. եւ ոչ եթէ անոր համար կնուիրէր զասոնք որ իբր թէ Աստուած կարօտ էր անոնց, այլ որպէսզի ցուցնէ թէ ամէն բան իրմէն ընդունած է: Եւ ահա Աստուծոյ եղած այս նուէրն է որ յետոյ զոն եւ պսսսւսսոց կոչուեցաւ:

Հօրերնուն պէս Կային եւ Աբէլ ալ զոհեր կընէին Աստուծոյ. Կային որ երկրագործ էր՝ երկրին պտուղները կընուիրէր. իսկ Աբէլ հովիւ լինելով՝ իւր հօտին գեղեցիկ գառնուկները կնուիրէր: Բայց այս երկու եղբարք իրարմէ շատ տարբեր բնաւորութիւն ունէին. Կային կատաղի, վայրենամիտ ու նախանձառ էր, իսկ Աբէլ քաղցրաբարոյ եւ առաքինի. բոլոր հոգւով զԱստուած կսիրէր, եւ ծնողացը հնազանդ էր, վասնզի գիւտէր որ զհայրն ու մայրը պատուելը Աստուծոյ հնազանդիլ է:

Օր մը երկու եղբայր եւս Աստուծոյ զոհ բրին. Աբէլ՝ ինչպէս որ միշտ՝ իւր ոչխարաց ամենէն գէր ու ճերմակ գառնուկները նուիրեց. եւ Աստուած, որ ոչ եթէ նուի-

րած բանին արժէքը կնայի, այլ նուիրողին սիրան ու գիտաւորութիւնը, սիրով ընդունեցաւ Աբելին նուէրը: Իսկ Կայենին նուիրած բերքերը չընդունեցաւ, վասնզի ոչ սըրտանց եւ ոչ ալ ազնիւներն էին տուածները:

Կային տեսնելով որ Աբելի զոհն իւր զոհէն աւելի ընդունելի եղաւ Աստուծոյ, առաջինէն ալ աւելի նախանձեցաւ եղբօրը վրայ ու մեծ արամուլեան մէջ ընկաւ: Աստուած որ անոր սիրտը կտեսնէր, «Կային», ըսաւ, ինչն արամած ես. միթէ չես գիտեր որ եթէ չարիք ընես՝ կը պատժուիս, եւ եթէ բարիք՝ կ'արձատրուիս»: Ըսել կուզէր թէ «Փոխանակ Աբել եղբօրդ վրայ նախանձելու՝ իրեն պէս առաքինի եղիր, եւ երջանիկ կ'լինիս»: Բայց Կային փոխանակ Աստուծոյ ձայնին մտիկ ընելու՝ աւելի կատուեցաւ, եղբօրը գէմ՝ ոխն ու ատելութիւնը սաստկացուց:

Օր մը Կայէն իւր չարազէտ նախանձովը կուրցած, «Երթամք փոքր ինչ դրօսուամք» ըսելով՝ առաւ եղբայրը դաշտը ատրաւ, յանկարծ վրան յարձրկեցաւ, եւ ծառի մը ճիւղովը գլխուն զարկաւ ու ջախջախեց: Որչտի ալ չար էր Կային, օարսափեցաւ՝ երբոր խեղճ եղբայրը արիւնլուայ գետինը փռուած տեսաւ. մէկէն միտքն եկաւ Աստուծոյ սպառնալիքը, հասկըցաւ իւր մեծ յանցանքը, հօրը քով դառնալու սիրտ չըրաւ, փախաւ պահուրտեցաւ, որպէս զի ծնողքը զինքը չգտնեն: —

Եղբայրասպանը կարծէր թէ անմեղ Աբելը մեռուցած ժամանակը զինքը տեսնող մը չէր եղած. բայց ահաւոր ձայն մը հասաւ ետեւէն. «Կային», ուր է Աբել եղբայրդ»: «Ձեմ գիտեր» պատասխանեց, ըրած՝ ահաւոր մեղացը վրայ լրբութիւնն ալ աւելցնելով, ու կարծեց թէ զԱստուած պիտի խաբէ, «միթէ եղբօրս պահապանն եմ»: «Աբելին արիւնը կըողարէ առ իս քեզի գէմ, ըսաւ Աստուած, եւ վրէժիմագրութիւն կուզէ: Անխձեալ լինիս, անորին անգին թափառական պտըախ ու մէկ տեղ մը հանգստութիւն չգտնես, վասնզի խիղճդ ամէն տեղ գրեղ պիտի տանջէ ու չարչարէ: Քրտամբ երեսացդ ոռոգած երկիրը քեզ պտուղ չտայ»: Կային փոխանակ Աստուծոյ անհուն ու զրամուլեանը գիմելու, սրտանց զղջալու եւ մեղացը թո-

զուխիւն խնդրելու, բարբոսի յուսահատութեան մէջ ընկաւ. «Մեղքս այնպէս մեծ է, ըսաւ Աստուծոյ, որ կարելի չէ թողութիւն գտնեմ: Ծնած երկրէս զիս կհալածես. երեսէդ ուր երթամ փախչիմ. թող զիս մէկը զարնէ մեռցընէ: —Ո՛չ այդպէս, պատասխանեց Տէր. զքեզ մեռցընողը՝ քեզմէ եօթն անգամ աւելի պատիժ պիտի կրէ»: Եւ որպէս զի մէկը զինքը չսպաննէ՝ ճակարկն վրայ անջնջելի նշան մը դրաւ որ ամէն տեսնողը զինքը ճանչնայ ու ըսէ զարհուրանօք, «Կայինն է»: Սուրբ Հարբ Աբելի մահը Քրիստոսի Տեառն մերոյ մահուան օրինակ կհամարին:

Կային սպանութեամբ մեռնելէն ալ յոյսը կտրած՝ երկար ժամանակ երկրիս վրայ թափառական շրջեցաւ: Կարծես թէ մարդկային ազգին տեղութեանը գէժ ապատանարան մը գտնելու համար՝ աշխարհիս առաջին քաղաքը շինեց, եւ անգրանիկ որդւոյն անուամբը Ենոխ անուանեց: Ենոխընն ծնաւ Դամեք. եւ անկէց ծնան Յովբէլ՝ որ առաջին վրան (չափը) շինողն եղաւ. Յովբազ՝ որ երաժշտութիւնը հնարեց. Թորէլ՝ որ դարբնութեան արուեստը գրտաւ, եւ նորա քոյրը՝ Նոյեմա՝ ստալյանակութիւն, այսինքն կտաւ գործելը հնարեց: Հրէից մէջ աւանդութիւն մը կայ թէ Կայենի թոռը Դամեք՝ հեռուէն կենդանի կարծելով Կայէնը սպաններ է:

Սէթ եւ նորա սերունդը. — Ազամայ սուգը փարատելու համար՝ Աստուած Աբելի տեղ ուրիշ որդի մը տուաւ անոր եղբորը պէս ազնիւ, եւ անունը դրաւ Սէթ, որ աստուած պաշտութեամբն ու առարկնութեամբը երեւելի եղաւ. ու թհարիւր եօթը տարի ապրեցաւ եւ բազմաթիւ որդիք ունեցաւ. իրենք ալ հօրերնուն օրինակին հետեւելով՝ Ազամայ ու Աբելի աստուածաշտութիւնը հաստատուն պահեցին եւ որդիք Աստուծոյ ըսուեցան. եւ մէջերնէն Ենոխը, իւր սէրը՝ մեծարանքն ու երախտադիտութիւնը առ Ստեղծիչն իւր յայտնելու համար՝ շատ մը հանդէսներ ու տօներ հնարեց: Իսկ անդին Կայենի որդիքը բարբոսի զԱստուած մոռցան, իրենք զիրենք անկարգութեանց տաւին, եւ որդիք մարդկան կհչեցան: Ազամ մեռաւ իննհարիւր երեսուն տարեկան:

Սեթայ որդիքն ու յաջորդքն են Ենոխ, Կայնան, Մա-

զաղայէլ, Յարէգ, Ենովք՝ որ երեքհարիւր վաթսուներկնգ տարի աստուածահաճոյ վարք անցընելուն համար՝ հրաշքով երկինք վերացաւ. Մաթուսազա՛ որ իննհարիւր վաթսուներկնն տարի ապրեցաւ, ու ոչ իրմէ յառաջ եւ ոչ իրմէ ետքը մէկը չեղաւ որ այնչափ ապրի^(*). Ղամեք եւ վերջը՝ նոյ, որոյ երեք որդիքը Սեմ, Գամ եւ Յարեթ բազմաթիւ սերնդոց նախահայր եղան:

Նահապետք. — Առաջին մարդոց այսչափ երկար ապրելուն պատճառն այն էր որ իրենց երկարակեցութեամբը կարող լինին որդւոց որդի պատմել աշխարհիս ստեղծումէն իվեր Աստուծոյ ըրած անհուն բարիքն ու հրաշալիքը, որպէս զի անոնց յիշատակն ամենուն սրտին ու մտքին մէջ գրոշմուի. ուստի եւ հետ զհետէ մարդուս կեանքը կարճեցաւ: Նահապետ կըսուէին այս անձինքը, որ հայր ընտանեաց կամ ասնուաէր ըսել է, եւ մեծ խնամով իրենց որդւոցը աստուածպաշտութիւն կըբարոզէին. որով եւ ոչ երբէք ճշմարիտ Աստուծոյ պաշտօնը բոլորովին մոռցուեցաւ մարդկանց մէջ, ինչպէս որ պիտի տեսնեմք:

(*) Նահապետաց երկարակեցութեան վրայ զարմանալով ոմանք՝ համարեցան Սէ Մովսիսի տարի բոսոր ախի հասկընալու է, կամ ոչ հիմակուան հասկըցածնուս պէս 12 ամսե բաղկացեալ: Բայց քիչ մը ուշադրութեամբ որ կարգայ մէկը Մովսիսեան պատմութիւնը՝ կտեսնէ որ Մովսէս ալ տարին 12 ամիս կհասկընայ:



Ապականութիւն մարդկան . — Նոյ եւ շինութիւն տապանին . — Զրհեղեղ . — Մասիս եւ աղանին . — Նոյի զոհը . Ծրածան . — Քամայ ցեղին անէծքը . Նոյայ մահը . — Աշտարակն Բաբելոնի . — Յրումն մարդկան , եւ մարդկային ցեղը :

(3308 — 2296 .)

Ապականութիւն մարդկան . — Բանի որ ողջ էին առաջին նահապետք , Աբելայ որդիքը բարի ու առաքինի մընացին . բայց երբ այն պատկառելի ծերունիք մեռան , մարդկանց շատը Աբամայ պատմած բաներուն յիշատակը մոռցան , եւ որդիք Աստուծոյ հրապուրուելով որդւոց մարդկան աղջիկներուն տեսքէն՝ իրենց կին առին անոնցմէ , եւ անոնց հետեւելով իրենք եւս գէշցան . անոնցմէ ծնան ահագին հովաներ , բոլոր երկրիս վրայ ապականութիւնը տիրեց , մարդիկ իրենց ստեղծողը մոռցան , բոլորովին իրենք զիրենք անկարգութեան առին , մինչեւ որ Աստուած անոնց ապերախտութեանը վրայ սաստիկ բարկանալով ուզեց զիրենք ահաւոր պատիժով մը վերցընել . « երկրիս վրայէն դամէնքը պիտի ջնջեմ , բսաւ , խմորդոյ մինչեւ յանասուն , իսողնոց մինչեւ իթռչունս երկնից » :

Նոյ եւ շինութիւն տապանին . — Միայն նոյ նահապետք իւր հարցը հաւատքն ու աստուածաշտութիւնը պահեր էր . ուստի Աստուած անոր յայտնեց իւր կամքը , եւ ապրասպրեց որ մեծ նաւ կամ տապան մը շինէ երեքհարիւր կանգուն երկայն , յիսուն կանգուն լայն ու երեսուն կանգուն բարձր , որով ինքը իւր ընտանեօքն ազատի Զրհեղեղի պատժէն : Մէկալ մարդիկ իրենց ախտերովը կուրցած ու ամբարշտութեամբ սրտերնին կարծրացած՝ մտիկ չբրին նոյայ ազդարարութեանցը , որ տապանին շինութեանը համար անցուցած հարիւր տարուանը մէջ անդադար իրենց կքարոզէր որ Աստուած վրանին բարկացեր է , ու Զրհեղեղով կուզէ զիրենք ջնջել : Երբ Աստուած տեսաւ որ նոքա փոխանակ իրենց մեղացը վրայ զզջալով իւր ողորմութեանը գիմելու՝ անօրէնութիւննին յառաջ կտանին , հրա-

մայեց արդարոյն նոյի, որ տապանը մտցընէ եօթնական զոյգ սուրբ ըսուած կենդանիներէն, երկերկու զոյգ եւս անսուրբ ըսուածներէն (*), նոյնպէս նաեւ եօթնական զոյգ երկընքի թռչուններէն: Մտաւ եւ ինքը նոյ, եւ հետը իւր կինը, եւ Սեմ, Գամ եւ Յարեթ որդիքն ու նոցա կանայքը:

Զրհեղեղ. — Տապանը լաւ մը փակուելէն վերջը՝ քառասուն օր եւ քառասուն գիշեր երկնքէն սասաիկ անձրեւ եկաւ, եւ ծովու ջրերն եւս բարձրացան՝ բոլոր աշխարհ կոխեցին, եւ մինչեւ բարձրաբերձ լեռներէն տաննեւհինգ կանդուն վեր բարձրացան: Հարիւր յիսուն օր, — ամբողջ հինգ ամիս, — ջուրը երկրիս երեսը ծածկած մնաց, տապանը մեծ նաուս մը պէս վրան կքալէր, եւ անկէ դուրս մընացած մարդիկն ու կենդանիք՝ ամէնն ալ խողուեցան (Քրիստ. 2482 տարի յառաջ). եւ այս մեծ դիպուածն է՝



որոյ յիշատակը դարուց իգարս մինչեւ առ մեզ հասաւ, եւ կըսուի հաւանաշխարհական ջրհեղեղ: եւ ոչ միայն ամենայն ազգաց աւանդութիւնը՝ հապա նաեւ երկրաբանական քննութիւնք կվկայեն ու կհաստատեն Մովսիսի այս ահաւոր պատմութիւնը:

(*) Սուրբ կրօնէին այն կենդանիները որ ժողովուրդը պատշաճ կհամարէր Աստուծոյ զոյճ ընկրու՝ իբրեւ անվնաս անասուններ. իսկ անսուրբ ըսուածները գազաններն եւ ուրիշ վնասակար կենդանիներն էին, որոց միւր ծանրութեանը պատճառաւ ալ չէր ուտուեր:

Մասիս եւ աղաւնիկն. — Սակայն յիշեց Սասունած զնոյ, եւ անպիսի սաստիկ հողմ մը հանեց որ ջրերն ասօղին անդին ցրուեցան, երկրիս աղբւրներն ու երկնքի սահանքը ցամքեցան եւ անձրեւը դադրեցաւ: Ջրհեղեղին սկսելէն ութը ամիս յետոյ տապանը գնաց Հայաստանի Մասիս կամ Այրարատ լեռան վրայ կեցաւ: Ջրերն երթալով կպակսէին, եւ տաններորդ ամսոյն առաջին օրը բոլոր լեռանց ծայրերն սկսան երեւնալ: Վրան քառասուն օր եւս անցաւ, նոյ տապանին պատուհանը բացաւ ու ազուաւ մը թռուց, որ գնաց՝ մէյմքն ալ չդարձաւ: Եօթն օր ետքը աղաւնի մը թռուց, որ կենալու համար ցամաք տեղ չգտնելով՝ դարձաւ տապանը եկաւ: Եօթն օրէն դարձեալ նոյն աղաւնին



արձակեց, որ բերանը ձիթենույ ճիւղ բռնած՝ իրիկուան դէմ դարձաւ եկաւ տապանը: Անով հասկըցաւ նոյ որ ջրերը քաշուեր են. բայց եօթն օր եւս սպասեց, նորէն աղաւնին թռուց, եւ երբ տեսաւ որ թռչունը եւ չդարձաւ. իմացաւ նոյ որ ջուրը բոլորովին իջեր է:

Նոյի զոհը, Ծիածան. — Նոյ իրեններովը եւ հեան ա.

աւած կենդանեօք դուրս ելաւ տապանէն, եւ առաջին գործն եղաւ սեղան կամօնել այն սեղ, եւ սուրբ կենդանիներէն ու թռչուններէն մէկմէկ զոյգ զոհ մատոյց Աստուծոյ իշընորհակալութիւն եւ իգոհութիւն որ զինքը այն սոսկալի կոտորածէն պահեց: Սիրով ընդունեցաւ Աստուած անոր զոհը, եւ գիտնալով որ մարդուս միտքն ու սիրար իմանկութենէ իչարն հակամիտեալ է ըսաւ Նոյի. «Այսուհետեւ ոչ եւս կանիծեմ զմարդիկ. ոչ եւս ջրհեղեղով անապատ կըարձընեմ զերկիր. քու եւ որդւոցդ հետ ուխտ պիտի գնեմ. եւ երբոր երկինքն ամպերով ծածկեմ, պիտի երեւցընեմ այն ամպերուն վրայ նաեւ իմ աղեղս, որ քեզի հետ դրած ուխտիս նշան պիտի լինի»: Այս աղեղն է ծխածան կամ ծիրանի գօտին որ օդոյն մէջ կըողայ՝ երբ փոթորկէ մը ետքը արեւուն ճառագայթները ամպերէն անցնելով մեզի կհամնին: Յետոյ օրհնեց Աստուած զՆոյ եւ զորդիս նորա, եւ ըսաւ. «Աճեցէք եւ բազմացէք, եւ երկիրս լեցուցէք: Դողան ձեր առջեւը կենդանիք, եւ բոլոր կեանք եւ շարժումն ունեցողները կերակուր լինին ձեզ»: Եւ այսպէս մարդիկ, որ մինչեւ այն ժամանակ ընդեղէնով ու պտղեղէնով կերակուրէին, Աստուծոյ տուած հրամանովն սկսան նաեւ կենդանեաց միս ուտել: Սակայն այն նոր կերակրով եւս մարդկանց կեանքը չերկնցաւ, եւ ջրհեղեղէն յառաջ եղածին պէս չկրցան հարիւրաւոր տարիներ ապրել:

Քառայ ցեղիս անէժքը. Նոյայ մահը. — Նոյ մարդկային աղգին հետ պահեր էր նաեւ առաջին նահապետաց հնարած մարդուս հարկաւոր արուեստները, եւ ամենէն աւելի երկրագործութեան ետեւէ եղաւ, որ քան զամէնն աւելի օգտակար է: Այդի մը անկեց, եւ օր մը գինիին զօրութիւնը չգիտնալով՝ շատկեկ խմեց ու վրանին մէջ ընկաւ քնացաւ: Քամ երբոր հոն եկաւ տեսաւ որ հայրը մերկ ընկեր քուն եղեր է, փոխանակ որդիական սիրով զնա ծածկելու, ծաղր ընելով գնաց եղբարքը պատմեց, որք մէկէն եկան եւ աչքերնին ետեւ դարձուցած՝ հօրերնուն վրայ վերարկու մը ձգեցին: Երբոր արթնցաւ Նոյ եւ եղածն իմացաւ, օրհնեց զԱեմ եւ զՅաբեթ՝ որ իւր ծերութենէն պատակաւոր էին, եւ աղաչեց զԱստուած՝ որ անոնց սերունդը բազմացընէ ու

Հորհրդը նոցա վրայէն չվերցընէ. իսկ Քամայ ցեղն անի-
ծեց որ եղբարցը ծառայ լինի: Եւ ինքը նոյ ջրհեղեղէն
ետքը երեքհարիւր յիսուն տարի եւս ապրեցաւ, եւ ինն-
հարիւր յիսուն տարեկան մեռաւ:

Աշտարակն Բաբելոնի. — Նոյայ թոռները Տիգրիս ու Եփ-
րատ գետերուն մէջտեղուանքը Սենաարայ գաշար դնա-
ցին բնակեցան, շատ բազմացան, եւ Քամայ թոռը ներ-
քովթ՝ որ ամենէն զօրաւոր մարդ ու քաջ որսորդ էր՝ ա-
մենուն վրայ իշխեց: Մարդիկ թէպէտ բազմացեր էին,
բայց դեռ մի եւնոյն լեզուն կ'սօսէին. կամաց կամաց զԱս-
տուած ու ջրհեղեղին յիշատակը մոռցան, մանաւանդ երբ
այնչափ շատցան որ այնուհետեւ հարկ էր նոյայ ու որդ-
ւոցը քովէն հեռանալ՝ որ պահապանքն էին ճշմարիտ կը-
րօնից: Երկրիս այլ եւ այլ կողմը ցրուելէն յառաջ այն-
պիսի անսխա խորհուրդ մը մտածեցին՝ որով կտեսնեմք թէ
մարդկային հպարտութիւնն ու փառասիրութիւնը մինչեւ
սէր կրնայ երթալ առանց շորհացն Աստուծոյ. « Եկէք, ք-
սին իրարու, քաղաք մը շինեմք եւ աշտարակ մը՝ որոյ ծայ-
րը մինչեւ երկինք հասնի»: Բայց Աստուած նոցա լեզուն



խառնակեց, եւ այն հպարտութեան խորհուրդը իդերեւ
հանեց ունայնացուց. իրարու խօսքը չհասկընալով՝ տեսան
որ այլ կարելի չէ շէնքն յառաջ տանիլ, յուսահատած բա-
լոր աշխարհ ցրուեցան, եւ կիսակատար մնացած հսկայա-

գործ աշտարակը Բարխոն կոչուեցաւ՝ որ խառնակութիւն
ըսել է, վասն զի այն տեղը խառնակեցան լեզուք: Այն աշ-
տարակին մօտ ներքովի քաղաքի մը հիւմ ձգեց՝ որ նոյն-
պէս Բարխոն ըսուեցաւ եւ յետոյ շատ անուանի եղաւ:

Յրուսն մարդկան, եւ մարդկային ցեղք. — Մարգիկ երբ
այսպէս բոլոր աշխարհ ցրուեցան, մարդկային երեք գլխա-
ւոր ցեղերը ձեւացան: Սեմոյ որդիքը բնակեցան միջին
Ասիա՝ Միջերկրական ծովուն ու Պարսից ծոցոյն մէջտեղը,
եւ այն տեղ իրենցմէ մէկը, Ասուր, Տիգրիս գետին վրայ
Նինուէ քաղաքը կանգնեց. անոնցմէ ելամ՝ եւ Արամ իրենց
որդւովքը շէնցուցին Պարսկաստանն ու Ասորեստանը:


Գամայ որդիքը տարածեցան յԱփրիկէ. անոնց գլխաւոր-
ները Քուշ, Մեսարեմ եւ Քանան՝ նախահարք եղան բնակ-
չաց Արաբիոյ, Եգիպտոսի, Լիբիոյ եւ Փիւնիկէի. Քանանու
որդիքն էին նաեւ Քանանացիք, զորս յետոյ Աւետեաց երկ-
րին մէջ բնակած գտան Հրեայք: Քուշայ որդին ներքովի էր:

Յարեթի որդիքը Գամեր, Մագովզ, Մագա եւ Յաւան
շէնցուցին Հայաստանը, Կասպից ծովուն քովի հիւսիսային
երկիրներն ու համօրէն Եւրոպան. եւ այսպէս բոլոր աշ-
խարհս նոյայ որդւոցն ու թուանցը մէջ բաժնուեցաւ:

Աստուածաշունչը մարդկային երեք ցեղերուն վրայ կը-
խօսի. իմաստունք եւս բոլոր հին ցամաքը տարածուած
մարդկային ազգին մէջ երեք մեծ բաժանմունք կամ ցեղ
գտած են. այսինքն արեւելեան գին մողղի կամ պղնձա-
գոյն ցեղը, արեւմտեան հարաւ եթովպական կամ սեւ ցե-
ղը, մէջտեղուանքն ու արեւմտեան կողմը՝ սպիտակ ցեղը,
որ կովկասեան ցեղ եւս կըսուի:

Պղնձագոյն ցեղէն է Ասիոյ արեւելեան ծայրը բոլոր Չի-
նաստանի մեծատարած ինքնակալութիւնը: Սեւ ցեղը Ափ-
րիկէի անապատներուն մէջ մնացած է: Սպիտակ ցեղը ամե-
նէն աւելի գործունեայ եւ խելացի լինելով՝ Հնգկաստանը,
արեւմտեան Ասիան, Ափրիկէի հիւսիսակողմը եւ բովանդակ
Եւրոպան շէնցուց, եւ բազմաթիւ թագաւորութիւններ
կանգնեց՝ որք մեծամեծ յիշատակներ ձգեցին, եւ բազմազգի
բնակչութիւններ, որոց քաղաքականութիւնը եւ բնակչական
այժմու քաղաքականութեան օրինակ եւ առաջնորդ եղաւ:

99-4665
11-2830 աւ




Այս մեծ սպիտակ ցեղին մէջ եւս մանր բաժանմունք կան : Սրինակի համար, իրենց բնական կազմութեամբը եւ մանաւանդ իրենց լեզուովը Հրեայք, Արաբացիք, Փիւնիկեցիք եւ Ասորեստանցիք մէկ զոտ խումբ մը կկազմեն՝ որ խումբ սեւեալակտ ազգաց կրտսի : Սակայն որչափ եւ մարդկային ազգը բազմաթիւ ցեղեր ու բաժանմունք ունենայ, դարձեալ ինչպէս տեսնը՝ նոցա մի եւ նոյն աղբիւրէ յառաջ եկած մէկ մեծ ազգատոհմ լինելը յայտնի կերեւայ . վասն զի մարդիկ ամէն տեղ, ամէն կլիմայի տակ նոյն ախորժակն ունին, նոյն կարօտութիւնները, նոյն կրքերը, իրարու հետ ընկերանալու եւ իրարու օգնելու նոյն փափաքը, եւ ստեղծիչ Աստուած մը ճանչնալու՝ նոյն հաւատքն ու սէրը :

ԳԼՈՒԽ Գ.

Արուեստք եւ սկզբնաւորութիւն ազգաց . — Երկրորդ ապականութիւն մարդկան . — Կոչումն Արրահամու . — Արրահամ Բանանացոց երկրէն Եգիպտոս կերթայ . — Արրահամու եւ Ղովոյ բաժանումը . — Արրահամու յաղթութիւնը . — Սարա եւ Ագար . — Հրեշտակաց գալուստը առ Արրահամ . — Ղովո երկու հրեշտակները կրնդունի . — Սողոմ Գոմորի կործանումը . — Արիմելէք . — Ինունը Խափակայ . — Ագար . — Ողջակէզ Արրահամու . — Մայ Սառայի . — Ռերեկա . — Մայ Արրահամու . — Ետա եւ Յակոբ . — Անդրանկութիւն . — Խափակայ օրհնութիւնը . — Յակոբ Խառան կերթայ . — Սանդուխ տեսիլը . — Հաւրէլ . — Յակոբայ որդիքը . — Յակոբ հորը քով կդառնայ . — Լարան Յակոբայ ետեսէն կիյնայ . — Յակոբ Խորալէ կկոչուի . — Յակոբ Ետաւայ կհանդիպի . — Մայ Հաւրելի . — Մայ Խափակայ :

(2113—2003.)

Արուեստք եւ սկզբնաւորութիւն ազգաց . — Երրոր մարդիկ ընդ ամենայն աշխարհ ցրուեցան, նահապետաց հնարած արուեստները մեծապէս ծաղկեցան . լայնատարած անտառները՝ սրովք երկրիս երեսը ծածկուած էր՝ կարուեցան, եւ տեղ տեղ սկսան քաղաքներ շինուիլ : Քիչ ժամանակէն երկաթն ու գետնէ ելած ուրիշ հանքերը դարձած ելու հնարքը գիւրացուցին . ոչխարաց բուրդը մանեցին՝ հաղաւտներ



շինեցին, կանեփէն ու վառչէն ալ կտաւ ու լաթ գործեցին: Ապա ամէնն ալ խեղդան խոշոր ու անարուեստ ձեւագործներ էին, բայց կամաց կամաց բարակցան կտաբեւրագործուեցան, եւ հարիւրաւոր ասորիներէ կտքը հնարուեցան նաեւ այժմու հասարակ բաներուն մեծ մասը՝ որոց վրայ անասրբեր աչքով մը կնայիմք, բայց անշուշտ շատ աշխատութեանց եւ փորձերու ծնունդ եղած են մեր նախահարց: Ազգատոհմերը շատնալով՝ սկսան մեծամեծ ժողովուրդներ ձեւանալ, եւ այն ժողովուրդներն որ մէկ երկրի մէջ կրնակէին ու միեւնոյն ընդուն կիսուէին՝ մէկ մէկ ազգ ըսուեցան:

Երկրորդ ապակառութիւն մարդկան. — Մարգիլի մինչդեռ հանդիստ ու խորժ կեանք անցընելու հարկաւոր եղած նոր նոր բաները կհնարէին, կմոռանային ամենէն հարկաւորը, այսինքն զգիտութիւն ճշմարտին Աստուծոյ՝ որ զնոյ ջրհեղեղէն ազատեր ու նորա որդիքն ու սերունդը անթիւ բարեօք լիացուցեր էր: Առաջին նահապետաց իրենց սրղւոցը պատմած բաներուն յիշատակը ելեր էր մտքերէն. այնչափ որ զնացին իրենց աչքին զարնող առարկաները պաշտեցին, այսինքն աղօթքնեք՝ զոհեր մատուցին արեւու, լուսնի, եւ շատ տեղեր նաեւ անբան անասնոց:

Սեմոյ որդիքը, որ Ասիոյ մէկ մասը բնակեր էին, նոյի միւս սերնդոց ամենէն աւելի երկար ժամանակ պահեցին Ազամոյ աստուածպաշտութեան յիշատակը. բայց յետոյ իրենք եւս չարաց հեռ կենակցելով՝ նոցա նմանեցան, եւ Աստուած որոշեց որ մէջերնէն իրեն սեպհական ժողովուրդ մը բնարէ, եւ իւր ճշմարիտ երկրպագուները զինքը մուտցող մարգիլներէն զտաէ:

Կոչումն Աբրահամ. — Այն համատարած ապականութեան մէջ նոյայ հաւատքը երկիրդածութեամբ անարատ կպահէր, եւ աստուածպաշտութեամբն ու առարկիւնութեամբը անուանի եղեր էր Աբրահամ նահապետը, որ Սեմոյ ցեղէն Քարայի որդին էր. Բաղդէացւոց Ուր քաղաքը կրնակէր, եւ երկու եզրայր ունէր՝ նարովր եւ Աւան: Աստուած ուղեց որ նա լինի իւր բնարած ժողովրդեանը նախահայր, վանդի զինքը պաշտելն ու սիրելն եւ չէր կեցած՝ նաեւ այնպիսի ժողովրդոց մէջ բնակելով որ արեւն ու աստղերը

կայաշտէին. որովհետեւ իրենք Քաղզէացիք արեւու, լուսնի եւ աստեղաց ընթացքը գիտելով, ու աստղաբաշխութեան հետամուտ լինելով, այնպէս հիացան երկնից կարգաւորութեանը եւ արեւուն փառաւորութեանը վրայ, որ կամաց կամաց՝ փոխանակ նոցա Արարիչը պաշտելու սկսան այն արարածները պաշտել: Երեւցաւ Աստուած Աբրահամու եւ ըսաւ. «Եւ երկրէդ, թող ընտանիքդ ու հօրդ տունը, եկ՛ եւ քեզի ցուցուցած երկիրս բնակէ: Զքեզ մեծ ժողովրդեան մը հայր պիտի ընեմ», եւ քեզմով ամենայն ազգք «երկրի պիտի օրհնուին»: Աստուծոյ այսպէս զԱբրահամ Քաղզէացուց երկրէն հանելն ու Քանանացուց երկիրը զբրկելը կըսուի կոչումն Աբրահամու, որ Հրէից պատմութեան գլխաւոր գարազուիւր կամ սկիզբն է, վասնզի այն ժամանակէն կսկսի իրենց բուն ծագումն ու պատմութիւնը, որ հետզհետէ բազմանալով զատ ազգ ձեւացան եւ ըսուեցան Խաւայեցիք, Եբրայեցիք կամ Հրեայք, ինչպէս որ պիտի տեսնեմք:

Աբրահամ Քանանացուց երկրէն Եգիպտոս կերթայ. — Աստուծոյ հրամանին հնազանդելով՝ ելաւ Աբրահամ Ուրէն, առաւ թարա հայրը, Սարա կինը, Առան եղբօրը Ղովտ որդին, ծառաները, կովերը, այծերն ու ոչխարները, եւ ճամբայ ելաւ: Ասոնք էին Աբրահամու հարստութիւնը, վասնզի այն ժամանակները մարդիկ գեղեցիկ աներ եւ ազարակներ, մեծազին կահ կարասիք եւ սկիռ ու արծաթ ունենալու ետեւէ չէին: Աբրահամ նահապեար հաստատուն բնակարան չունէր. մերթէ կամ հաստ լաթէ շինուած վրանի տակ կընակէր ու գիւրաւ տեղէ տեղ կփոխադրուէր:

ձանապարհը յառաջ տանելով հասաւ Աբրահամ Միջագետաց Խառան քաղաքն ու անդ բնակեցաւ: Քիչ ժամանակէն՝ երբ հայրը մեռաւ, հրամայեց Աստուած Աբրահամու որ անկէց եւս ելլէ, Քանանացուց երկիրն երթայ: Յայնժամ եօթանասունեւհինգ տարեկան էր Աբրահամ: Ընտանեօքը Եփրատէն անցաւ եւ հասաւ Քանանացուց երկիրը Միսին ըսուած տեղը: Հոն նորէն երեւցաւ իրեն Աստուած եւ ըսաւ. «Ահա այս երկիրը զաւակացդ պիտի տամ»: Այն տեղը Աստուծոյ սեղան կանգնեց Աբրահամ. նոյնպէս սեղան կանգնեց երբոր Բեթէլ հասաւ. անկէց սկսաւ գէսլ ի

Հարաւաւիտը՛ն յառաջ գնալ. բայց յետոյ ստիոյն պատճառաւ ստիպուեցաւ եգիպտոս անցնիլ, ուր վախճալով որ Սարային գեղեցկութեանը Համար զինքը չմեռցընեն եգիպտացիք, «Սարան իմ քոյրս է» կըսէր: Եւ յերաւի, եգիպտացուց իշխանները տեսան զՍարան, եւ գեղեցկութեանը վրայ զարմանալով՝ իրենց Փարաւոն թագաւորին պատմեցին, որ քովը բերել տուաւ՝ իրեն կին առաւ. Աբրահամու մեծ պատիւներ ու մեծագոյն պարգեւներ տուաւ, որով մեծացաւ Հարստացաւ Աբրահամ: Բայց Աստուած Փարաւոնի վրայ բարկանալով՝ զինքն ու բոլոր նորա տունը պատժեց, եւ իմացուց թէ անոր Համար այն ամենայն չարիք գլուխը կուգան՝ որ — թէ եւ չգիտնալով — Աբրահամու կինը յափըշտակեր քովն է պահեր: Մէկէն Փարաւոն կանչեց զԱբրահամ ու ըսաւ. «Ինչո՞ւ ինձ Սարային Համար քոյրս է զրուցեցիր. ահա կինդ, մաւ գնա»: Եւ Հրամայեց որ բոլոր իւր Հարստութեամբը յուղարկեն զԱբրահամ, որ նորէն Բանանացուց երկիրը դարձաւ, Դովան ալ Հեար:

Աբրահամու եւ Դովտայ բաժանումը. — Աբրահամու եւ Դովտայ Հովիւներն անդադար իրարու հետ կուխ կընէին.



տեսաւ Աբրահամ որ գժտութեան վերջը պիտի չգայ, մըտածեց որ եղբորորդիէն բաժնուի: Գնաց ըսաւ Դովտայ թէ «Որպէսզի ոչ մեր եւ ոչ Հովիւներուս մէջ կուխ պատահի, «որովհետեւ եղբարք եմք», բաժնուիմք իրարմէ: գունն սր

« երկիրն ուզես ընտրէ քեզ. թէ որ դու ձախ երթաս, ես « աջ կերթամ, թէ որ դուն աջ ես ձախ »: Ղովա փոխանակ Աբրահամին բտելու թէ « չօրեղբայր իմ, ես քեզմէ չեմ բաժնուիր, եւ ծառաններուս չեմ թողուր որ քու ծառայիցդ հետ կուիւ ընեն »: Հաւանեցաւ այն առաջարկութեանը, եւ իրեն ընտրեց Յորդանան գետին քովի բարեբեր դաշտերն որ յետոյ Հիւզ քաղաք կամ Պենտապօլիս կոչուեցան, որովհետեւ հինգ քաղաք կար այն տեղը Քանանացւոց ձեռքը, եւ սոցա գլխաւորները Սոդոմ եւ Գոմոր կրտսէին: Ղովա իւր բնակութիւնը Սոդոմայ մէջ հաստատեց: Այն հինգ քաղաքաց բնակիչքը շատ անգամ սոսկալի մեղօք եւ անօրէնութեամբք Աստուծոյ դէմ մեղանջեր էին: Նորէն երեւցաւ Աստուած Աբրահամու, եւ իրեն խտտումը երկրորդելով՝ « երկնից աստղերուն ու ծալու առաջ « ներուն չափ անթիւ անհամար զաւակ պիտի ունենաս, ք. « սաւ, եւ Քանանացւոց երկիրն անոնց պիտի տամ »: Եւ հրամայեց որ ելլէ այն երկիրը պտըտի տեսնէ: Ուրախութեամբ ելաւ պտըտեցաւ Աբրահամ, եւ Քերքոնի մէջ Մամբրէի ձորը բարձր կազնի ծառին քով բնակեցաւ, եւ հոն սեղան շինեց Աստուծոյ:

Աբրահամու յաղթութիւնը. — Բայց շուտով հարկ եղաւ որ Աբրահամ երթայ Ղովաը ելամացւոց թագաւորին ձեռքէն ազատէ. վասն զի Պենտապօլսոյ Սոդոմ, Գոմոր, Ագամայ, Սերոյիմ եւ Սեգոլր քաղաքաց թագաւորներն որ տասուերկու տարիէ իվեր իրեն հարկատու էին, երբոր ազատամբելով չէին ուզած սովորական հարկը տալ, ելամայ թագաւորը նոցա վրայ գնաց Ագաից ձորոյն մէջ, յաղթեց ու շատ մարդ գերի տարաւ. անոնց մէջն էր նաեւ Ղովա: Աբրահամ իւր ծառաներէն երեքհարիւր տասնեւութը հօգի զինեց, Դամասկոսի քով թշնամւոյն վրայ հասաւ, զարկաւ զինքը խորտակեց, Ղովաը ազատեց, հետն ալ նորա կինն ու ծառայքը: Աբրահամու դարձը փառաւոր յաղթական հանգէս մը եղաւ. յաղթուած թագաւորներն իրեն ընդ առաջ եկան, եւ Մեկքիսեգեկ՝ որ Սաղեմայ թագաւորն էր եւ քահանայ Բարձրելոյն, օրհնեց զԱբրահամ եւ հաց ու գինի հանեց անոր, նա եւս ձեռքն ընկած բա-

ներէն իրեն տասանորդ տուաւ: Սողոմոնացոց թագաւորն ուզեց պատերազմին բոլոր աւարն Արրաճամու թողուլ. բայց նա մերժեց՝ «Ձեմ ուզեր, ըսաւ, որպէս զի չըսեն թէ ես մեծացուցի զԱրրաճամ»:

Այն յաղթութենէն վերջը երկու անգամ եւս տեսիլք տեսաւ Արրաճամ, որով նորէն խոստացաւ Աստուած՝ իրեն պաշտպան լինել եւ նորա որդիքն անթիւ ընել. եւ երբոր ըսաւ Արրաճամ, «Եւ սակայն» Տէր, տակաւին եւ ոչ մէկ «որդի մը ունիմ», — երկինք նայէ, ըսաւ Աստուած, եւ աստ. «զերը համրէ թէ որ կրնաս. անոնց պէս անթիւ պիտի լի- «նի նաեւ քու ազգատոհմդ: Այս երկիրը յորում կար- «տիս՝ զաւակացդ պիտի տամ. եզիպտոսի գետէն (այսին- «քըն նեղոսէն) մինչեւ եփրատ մեծ գետը»:

Սարա եւ Ագար. — Եւ յիրաւի, Արրաճամ ծերացեր՝ ութսունեւհինգ տարեկան եղեր էր, եւ գեռ որդի չէր ու- նեցած, վասն զի Սարան ամուլ էր. ուստի եւ ըսաւ Արրա- ճամու. «Ա՛ռ եզիպտացի Ագար ազախինս, թերեւս անկէց որդիք ունենամ»: Երբոր Ագար մայր եղաւ, արձամարձեց զիւր տիկինը. նա եւս սկսաւ զինքը չարչարել, մինչեւ որ չգիմնացաւ, ձգեց անապատ փախաւ, եւ աղբիւրի մը քով տրտում տխուր՝ անօթի նստաւ: Հրեշտակ մը երեւցաւ ի- րեն ու ըսաւ. «Ագար, ազախին Սարայի, ուստի կուգաս «եւ ուր կերթաս: — Տիկնոջս ձեռքէն փախեր եմ», պա- «տասխանեց Ագար: — Գարձիր նորէն քովը դնա, կրկնեց «հրեշտակը, հնազանդէ անոր. անթիւ զաւակաց աէր պի- «տի լինիս ատենով: Որդի մը պիտի ծնանիս՝ որ Իսայիկ «պիտի կոչուի, այր քաջ ու վայրագ. իւր ձեռքը ամենուն «վրայ, եւ ամենուն ձեռքը իւր վրայ պիտի լինի»: Ագար այն ազգիւրին անունը Զինոր տեսակ գրաւ. գարձաւ գը- նաց Սարային քով, եւ որդին որ ծնաւ՝ անունը գրաւ Իս- մայէլ:

Իսմայէլ երբ տասնեւերեք տարեկան եղաւ, նորէն երեւ- ցաւ Աստուած Արրաճամու, որ իննսուներկն տարեկան էր, ու ըսաւ. «Սչ եւս Աքրաւ (հայր վերամբարձ), այլ Աքրա- «նաւ (հայր բազմութեան) պիտի կոչուիս. վասն զի զքեզ «հայր բազմութեան ազգաց պիտի ընեմ: Եւ այս է ուխտ

« Իմ դոր պիտի պահես գուն եւ զաւակդ: Ամէն արու ար-
« զայ՝ ծնանելէն ութ օր ետքը պիտի թըլփատուի: Պիտի
« օրհնեմ զԻսմայէլ, մեծ աղգի գլուխ պիտի ընեմ զինքը,
« եւ քեզի հետ ըրած այս ուխտս պիտի նորոգեմ նաեւ
« Իսահակ որդւոյդ հետ՝ զոր գալ տարի այս ատենս Սա-
« րան պիտի ծնանի. Սարան ալ այսուհետեւ Սառա (Թա-
« գուհի) կոչուի, վասն՞ զի իրմէ պիտի ելլեն թագաւորք»: Ար-
« քահաճամ մէկէն առած պատուէրը կատարեց. ինքն ու
« բոլոր իրենները թըլփատեցան:

Հրեշտակաց զալուստը առ Արքայնամ. — Քանի մը օր անց-
նելէն յետոյ՝ երբոր Արքահաճամ Մամբրէի կաղնւոյն քով վը-
րանին գուռը նստեր էր, երեք ճանապարհորդք եկան մո-
տեցան անոր, Մէկէն վազեց նոցա առջեւն ելաւ, երկրպա-
գութիւն ընելով ըսաւ. « Տեարք իմ, շնորհք բրէք ինձի,
« քիչ մը կեցէք հանգչեցէք, պատառ մը բան կերէք ու յե-
« տոյ գնացէք»: Շուտ մը վազեց՝ ջուր քերաւ որ սաքերնին
լուան, եւ կերակուր ու հաց քերաւ որ ուտեն: Կերակրէն
ետքը անոնցմէ մէկն ըսաւ. « Գալ տարի այս ժամանակ նո-
« րէն պիտի գամ այս տեղ, եւ Սառա կինդ որդի մը պիտի
« ունենայ»: Սառա վրանին գրան ետելը կեցած՝ մտիկ կը-
նէր անոնց խօսակցութեանը, մտքէն ծիծաղեցաւ ու կրտէր
թէ « Այդ բանն որ մինչեւ հիմա չեղաւ, ասկէց ետքը պի-
« տի լինի, մանաւանդ որ ես պառւած եմ, էրիկս ալ ծե-
« րացած»: Աստուած Արքահաճմու հարցուց թէ « Ինչու հա-
« մար Սառա ծիծաղեցաւ մտքէն. միթէ Աստուծոյ առջեւ
« անկարելի բան կնյ. գալ տարի այս ժամանակ՝ սոյն օրերս
« որդի մը պիտի ունենայ»: Այս ըսելով ճամբայ ելան գէպ
իսողոմ, հեռերնին նաեւ Արքահաճամ, եւ յայտնեց Աստուած
իրեն՝ որ Սողոմոնցուց ու Գոմորացուց մեզայ՞ չափն անցեր
է, ու կուզէ զնոսա պատժել: Խռովեցաւ Արքահաճմու սիր-
տը, ու երբ անոնք գնացին, « Տէր, ըսաւ Արքահաճամ, միթէ
« զարգարն եւս ամբարշտին հետ պիտի կորսնցընես: Ո՞ գի-
« տէ, գուցէ այն քաղաքին մէջ յիսուն արգար գտնուի.
« գոնէ նոցա սիրոյն համար այն մեղապարս քաղաքաց նե-
« րէ: — Այո, պատասխան տուաւ Տէր. թէ որ յիսուն ար-
« գար գտնուի՝ անոնց սիրոյն համար կներեմ այն քաղա-

« քացի : — Հապա թէ որ քառասունուհինգ հոգի միայն
« գանուի : մի թէ հինգ արդար պակաս գանելուդ համար
« բոլոր այս ժողովուրդը կ'ընջես : — Զէ : պատասխան տուաւ
« Աստուած . թէ որ քառասունուհինգ գանեմ ' կ'ինայեմ :
« — Հապա թէ որ քառասուն գանուի : — Քառասունին հա-
« մար ալ զիրենք չեմ կորսընցըներ » : Արբահամ կամաց
կամաց իջաւ մինչեւ տասը , եւ Աստուած իւր ամենագորմ
գլխով թեամբը հաւանեցաւ այն տանին համար բոլորին
ալ ներել . բայց բւրէ : բոլոր այն հինգ քաղաքին բնակ-
չացը մէջ եւ ոչ թան արդար գանուեցաւ : Այնուհետեւ
Արբահամ արտուամ տխուր դարձաւ իւր վրանը :

Ղովա երկու հրեշտակները կրնդունի . — Երեկոյեան դէմ
երբոր Ղովա քաղաքին դրան առջեւը նստեր էր , երկու
հրեշտակները Սողոմ մտան : Ղովա զանոնք տեսնելուն պէս '
ոտը ելաւ , առջեւնին ընկաւ ' երկրպագութիւն բրաւ եւ
ազաչեց որ այն գիշերը իւր տունը հանդչին . Զուր բե-
րաւ , ոտքերնին լուաց , եւ կերակուր հանեց որ ուտեն :
Բայց գեռ քուն չեղած , Սողոմացիք բազմութեամբ եկան
տունը պաշարեցին , եւ կուզէին որ Ղովա այն երկու օտա-
րականներն իրենց ձեռքը տայ : Դունէն դուրս ելաւ Ղովոյ
դուռը ետեւէն գոցեց , եւ կ'ընար զիրենք համոզել որ
օտարականաց չղպչին : եւ երբ տեսաւ որ ճար չկայ զա-
նոնք իրենց չար խորհրդէն ետ կեցընելու , ուզեց այն
հիւրերուն տեղ իւր երկու աղջիկն անոնց ձեռքը տալ :
Մերժեցին Ղովոյ այ առաջարկութիւնը , սաստիկ բարկա-
ցած սկսան կանչել վրան եւ սպառնալիքներ ընելով դուռը
կտարելու աշխատիլ : Այն ժամանակ երկու հրեշտակները
քաշեցին Ղովոր ներս առին , դուռը անոնց դէմ փակե-
ցին , եւ այն անօրինաց աչքն այնպէս կուրացուցին ' որ
դուռը չէին կրնար գտնել . եւ ըսին առ Ղովա . « Թէ որ
« փեսայ կամ դաւակունք եւ կամ ուրիշ մէկը այս քաղա-
« քին մէջ ունիս ' դուրս հանէ , վասն զի սորա անօրէնու-
« թեան աղազակը բարձրացաւ Աստուծոյ առջեւ , եւ զմեզ
« զրկեց որ կորսընցընեմք զսա » : Ղովոյ փեսաները չհաւա-
տացին անոր խօսքին , եւ չուզեցին քաղաքէն դուրս ելնել :

Սողոմ Գոմորի կործանումը. — Առաւօտը կանուխ դեռ արեւը չծագած՝ հրեշտակներն առին զՂովտ, կինն ու երկու աղջկուները, քաղաքէն դուրս հանեցին, եւ ապաղբեցին որ ամենեւին չգառնան ետեւ չնային, եւ առանց տեղ մը կենալու՝ շիտակ երթան լեռը ելնեն: Սարսափե-



ցու Ղովտ, եւ վախնալով որ մինչեւ այն լեռն ելնէ՝ կրակը ետեւէն չհասնի, աղաչեց պաղատեցաւ որ խնայեն դիմացի պղտիկ քաղաքին, ու թոյլ տան իրեն որ երթայ հոն ապաւինի: Հաւանեցան հրեշտակք, եւ իւր սիրոյն համար ազատ պահեցին այն քաղաքն, որ կոչեցաւ Սեգովր:

Արեւը ծագելու վրայ էր՝ երբ Ղովտ Սեգովր մտաւ. եւ ահա կրակէ ու ծծումբէ անձրեւ մը թափեց Ատտուած, եւ Սողոմ ու Գոմոր քաղաքները կործանեց մոխիր դարձուց բոլոր մէջի բնակչօքը. կործանեց նաեւ Աղաւես եւ Սեթոյիս քաղաքները, եւ անոնց տեղը ձեւացաւ Ասիադեսան լիճը, որ Մեռեալ ծով եւս կրուի: Այն միջոցին Ղովտայ կինը Ատտուծոյ հրամանին դէմ ետեւը նայեցաւ, եւ մէկէն ազի արձան դարձաւ:

Առաւօտն ելաւ տեսաւ Աբրահամ որ Սողոմ Գոմոր այրեր մոխիր դարձեր էին, ու թանձր ծուխը երկինք կենէր:

Ղովտ այնուհետեւ երկու որդիք ունեցաւ, Մովսր եւ Սառն անունով, որոնցմէ ելան Մովսրացիք եւ Սառնացիք:

Արիսելէք. — Անկէ գէտ իհարաւ գնաց Աբրահամ ու

Գերարա նստաւ, եւ երկրին թագաւորը Աբիմելէք՝ կարծելով թէ Սաուան Աբրահամու քոյրն է՝ ուղեց իրեն կին առնուլ. բայց տեսիլքով իրեն երեւցաւ Աստուած՝ իմացուց որ Սաուան Աբրահամու կինն է, եւ սպառուիրեց որ ամոր չգոյջի: Կանչեց Աբիմելէք զԱբրահամ, եւ շատ մը ընծաներ տալով՝ հետը դաշինք գրաւ ջրհորի մը քով՝ զոր ինքն Աբրահամ փորեր էր, եւ այն ջրհորը Բերապեկոչուեցաւ, որ ջրհոր երդնակ ըսել է: Այն դաշինքը յետոյ Աբրահամու որդւոյն հետ եւս նորոգեց Աբիմելէք:

Յնունդ Իսահակայ. — Վերջապէս Աստուծոյ խոստացած որդին ծնաւ Սաուա՝ երբոր իննսուն տարեկան էր, եւ Աբրահամ հարիւր (2050): Տղուն անունը Իսահակ դրին, եւ կաթէն կտրած օրը Աբրահամ մեծ ուրախութիւն ըրաւ:

Իսմայէլ անդադար Իսահակայ հետ կիյնար ու անոր չար օրինակ կուտար: Սաուա այս բանիս վրայ դժուարելով՝ սոք կոխեց որ Իսմայէլը անէն դուրս վռնուի: Այս խտուրթիւնը ծանր երեւեցաւ Աբրահամու. բայց Աստուած իմացուց իրեն՝ որ Իսմայէլին համար բրած խոստմունքը սխալ կատարէ, եւ սպառուիրեց որ Սաուայի ուղածն ընէ:



Ագար. — Ասաւօտն էլաւ Աբրահամ, Ագարին ձեռքը հաց ու տիկ մը ջուր տուաւ, եւ որդին ուսը գրաւ՝ անէն դուրս ըրաւ: Ճամբան կտրնեցուց Ագար, եւ անապատին

մէջ երգման ջրհորոյն քովերը կպարտէր՝ մինչեւ որ ջուրը եւս հատաւ, այն ժամանակ յուսահատած առաւ որդին ծառի մը տակ դրաւ, ինքը մէկդին քաշուեցաւ կեցաւ՝ որպէս զի անոր մեռնելը չտեսնէ, եւ կուլար անմխիթար, Բայց լեց Սատուած իւր ու տղուն ձայնին. եւ ահա հրեշտակ մը երեւցաւ իրեն ու ըսաւ «Ագար, ի՞նչ կընես, գնա որդիդ առ. նա մեծ ազգի մը հայր պիտի լինի»։ Եւ միանգամայն անոր աչքը բացաւ, ազբիւր մը տեսաւ, գնաց տիկը լեցուց եւ տղուն խմցուց։ Աստուծոյ խնամօքը հոն փառանու անապատին մէջ մեծցաւ Իսմայէլ, քաջ որսորդ մը եղաւ, եւ մայրը եգիպտոսէն հարս առաւ անոր։

Ողջակէզ Աբրահամու. — Նորէն ուղեց Աստուած Աբրահամու հաւատքն ու հնազանդութիւնը փորձել։ «Առ քու սիրելի Իսահակ որդիդ, ըսաւ, եւ քեզ ցուցուցած լեռանս վրայ ինձ ողջակէզ բրէ պինքը»։ Մէկէն հնազանդեցաւ Աբրահամ. երկրորդ առաւօտն ելաւ, էշը համետեց, ողջակիցին համար փայտ կտորեց, առաւ Իսահակը, եւ հետըն երկու ծառայ, ելաւ ճամբայ։ Երրորդ օրը երբ Աստուծոյ սահմանած տեղը հեռուէն տեսաւ, ըսաւ ծառայ-



ներուն. «Դուք իշով նստեցէք հաս, մինչեւ որ ես որդուդս հեռ վերան վրայ ելնեմք, Աստուծոյ երկրպագութիւն ընեմք գառնամք»։ Ողջակիցին փայտը Իսահակայ շալակը տուաւ, ինքը թուրն ու կրակը առաւ, եւ սկսան

մէկտեղ երթալ, Իսահակ տեսնելով որ ողջակիցին համար կրակ ու փայտ կայ, բայց ոչխար չկայ, « Հայր, բաւ, « ահա հուր եւ ահա փայտ. ողջակիցի ոչխարը սուր է: — « Աստուած կհոգայ զայն՝ որդեակի, բաւ Աբրահամ »: Եւ երբ որոշուած տեղը հասան, սեղան շինեց, փայտը վրան շարեց, Իսահակը կապեց հանեց փայտերուն վրայ, եւ ձեռքի թուրը վերուց որ մտրթէ որդին: Իսկոյն երկնքէն ձայն եկաւ որ կրտէր. « Աբրահամ Աբրահամ, մի մտրթեր « որդիդ. այժմ հասկրցայ թէ դուն Աստուծմէ կվախնաս, « որովհետեւ իրեն հնազանդելու համար մէկհատիկ սիրելի որդւոյդ չինայեցիր »: Աչքը վերուց տեսաւ Աբրահամ որ Սաբեկայ ծառոյն վրայ խոյ մը եղջիւրներէն կախուեր է. զնաց վար առաւ խոյն ու զոճ ըրաւ Աստուծոյ: Երկրորդ անգամ նորէն կանչեց զինքը Աստուած ու բաւ. « Ամէն կողմանէ պիտի օրհնեմ ես զքեզ: ու որդիքդ երբ « կընքի ասպերուն ու ծովու աւազներուն պէս անթիւ պիտի ընեմ »: Եւ որովհետեւ հնազանդեցար ձայնիս, քեզ « մով պիտի օրհնուին ամենայն ազգք երկրի »: Ուրախ սրտով լեռնէն վար իջաւ Աբրահամ, ծառաները գտաւ, դարձան մէկտեղ Բերսաբէ, եւ հոն բնակեցան:

Այն ողջակիցին պատմութեանը մէջ Իսահակ Քրիստոսի Տեսան մերոյ օրինակ է, որ խաչն ուսը առած Գողգոթա լեռն ելաւ: Այս պատմութիւնը չքնաղ օրինակ է նաեւ կենդանի հաւատոյ եւ անձնուրաց համակերպութեան ընդ կամացն Աստուծոյ:

Մահ Սառայի. — Բանի մը տարի ետքը Քանանացոյ երկիրը Քեռացոց Արբոկ բաղաքը մեռաւ Սառա՝ հարիւր քսանուերթը տարեկան: Լացաւ վրան Աբրահամ, եւ Մամբրէի մօտ չորս հարիւր սատեր արծաթոյ տալով՝ Եփրան քեռացիէն ազարակը գնեց, եւ անոր այրին մէջ Սառան թաղեց: Ինքն եւս իւր վախճանը մօտեցած տեսնելով, մեռնելէն յառաջ ուղեց իւր որդւոյն աղապայ վիճակը հաստատել: Կանչեց ամենէն հին ու հաւատարիմ եղիազար ծառան, որ իւր բոլոր ստացուածոցը վերակացուն էր, ու բաւ. « Երգում ըրէ ինձ որ Իսահակ որդւոյս Քանանացի աղջիկ չառնուս, այլ երթաս հարցս երկրէն

իրեն հարս մը բերես»: Երգուաւ Եղիազար, եւ տասը ուլտի վրայ փառաւոր ընծաներով դնաց Միջագետք՝ Աբրահամու նաբովր եղբօրը ընակած քաղաքը՝ Խառան:

Ռերեկա.— Երեկոյեան դէմ քաղաքէն դուրս ջրհորի մը քով հասաւ, այն միջոցին որ կանայք եւ աղջկունք ջուր առնելու կուգային: Աղօթք ըրաւ Աստուծոյ Եղիազար՝ ըսելով թէ այն աղջկանց մէջէն որուն որ զբուցեմ թէ սափորդ իջեցուր որ ջուր խմեմ, եւ նա ինձ պատասխան տայ թէ «Իմէ, եւ ուղտերուդ եւս խմցընեմ», նա լինի Խահահայ հարսը: Եւ ահա Ռերեկա անունով շնորհալի աղջիկ մը եկաւ, լեցուց սափորը եւ ելեր կերթար. քովը մօտեցաւ Եղիազար, «Սափորէդ քիչ մը ինձ ջուր խմցուր», ըսաւ.— Հրամէ խմէ, Տէր իմ», պատասխանեց Ռերեկա» եւ շուտ մը սափորը թեւին վրայ իջեցուց: Երբոր Եղիազար խմեց լմբնցաւ, «Ուղտերուդ եւս խմցընեմ», ըսաւ օրիորդը. մէկէն սափորը աւազանին մէջ թափեց, նորէն լեցուց ուղտերուն եւս խմցուց: Եղիազար մեծաւ ուրախութեամբ հանեց ոսկի օղէր ու ապարանջաններ տուաւ անոր, եւ երբ խմացաւ թէ նաբովրի Բաթուէլ որդւոյն աղջիկն է՝ փառք տուաւ Աստուծոյ ու ըսաւ. «Օրհնեալ է Աստուած՝ որ տիրոջս Աբրահամու եղբօրը տունը առաջնորդեց ինձ»:

Ուրախութեամբ վազեց տուն դարձաւ Ռերեկա, եւ այն օտարականին հանդիպելը պատմելով՝ նորա տուած գեղեցիկ ու մեծագին ընծաները ցուցուց: Եղբայրը կարան մէկէն դնաց ջրհորին քով, Եղիազարը դտաւ, եւ ուղտերովն ու ծառաներովը մէկտեղ առաւ տուն բերաւ, ուղտերուն խոտ տուաւ, կերակուր պատրաստեցին, եւ Եղիազարին աղաչեցին որ ճաշի նստի. «Քանի որ ըսելիքս չեմ զրուցած», ըսաւ, բերանս բան չեմ դներ», եւ սկսաւ պատմել թէ ինչպէս Քանանացոց երկրէն ելեր էր, ինչ խնդրեր էր Աստուծոյ, եւ թէ ինչպէս ջրհորոյն քով Ռերեկան տեսեր ու իրմէ իմացեր էր որն աղջիկը լինելը: յետոյ խնդրեց որ զինքը Խահահայ հարս տալու հաւանին: Պատասխան տուին մէկբերան կարան եւ Բաթուէլ եւ ըսին. «Այդ Աստուծոյ բանն է, մեք չեմք կրնար հակառակ կե-

նալ. ահա առջեւդ է՝ Ռերեկան, առ եւ զնա, թող տիրա-
ջրդ որդւոյն հարս լինի»։ Այս խօսքին վրայ հանեց եղիա-
զար ոսկիէ ու արծաթէ ամաններ ու ծանրադին հանգերձ-
ներ, ամենուն ընծայ տուաւ. կերան խմեցին եւ հանգչե-
ցան։ Երկրորդ առաւօտը կուզէր եղիազար ճամբայ ելնել
երթալ. Ռերեկայի մայրն ու եղբարքը խնդրեցին որ տասը
օր իրենց քովը կենայ աղջիկը. բայց երբ նայեցան թէ
եղիազար շատ կաղաչէ որ զինքը չուշացընեն, որպէս զի
ժամ մը յառաջ տիրոջը քով հասնի, « Ռերեկային հար-
ցունեմք » ըսին. եւ երբ տեսան որ Ռերեկան ալ չուզէր
ուշանալ, սիրալիր բարեմաղթութիւններով ճամբայ դրին։

Քանի տէրեր կան՝ որոց եղիազար՝ ծառայ մը աս-
տուածագաշառութեան օրինակ կրնայ լինել։ Սովորին իր-
մէն՝ մանաւանդ ծառայք՝ իրենց ծառայակցին պէս հաւա-
տարիւմ լինել, եւ թէ Աստուծոյ եւ թէ իրենց տիրոջը
ծառայել միամտութեամբ։

Ջրհոր տեսլեան ըսուած տեղն որ մօտեցան, տեսան որ
Իսահակ իրիկուան գէմ ելեր դաշտին մէջ կպտտի. եւ
երբ հարցուց իմացաւ Ռերեկա որ այն պտտողը Իսահա-
կըն է՝ որ իրենց ընդ առաջ կուգար, շուտ մը ուղտէն վար
իջաւ, վրան լաթ առաւ. Քովերնին եկաւ Իսահակ, զիրենք
տուն տարաւ, իրեն հարս առաւ Ռերեկան, ու մօրը Սա-
ռային մահուանը վրայ մխիթարուեցաւ (1990)։ Այն ատե-
նը քառասուն տարեկան էր Իսահակ։

Մահ Աբրահամու. — Աստուծոյ հրամանովը Աբրահամ
Քերուրս անունով Եւրիշ կին մի եւս առաւ, եւ վեց որդի
ունեցաւ անկէց։ Երբոր շատ ծերացաւ ու տեսաւ որ մահը
մօտեցեր է, զանոնք Իսահակէն քածնեց, այլ եւ այլ եր-
կիրներ դրկեց. ինքը մեռաւ 173 տարեկան՝ եւ եղաւ հայր
եւ օրինակ արդարոց։ Իսահակ եւ Իսմայէլ տարին զինքը
Սառայի քով՝ Եփրոնի ագարակի այրին մէջ թաղեցին (1955)։

Եսաւ եւ Յակոբ. — Աբրահամ նահապետին մահուանէն
յետոյ օրհնեց Աստուած զԻսահակ եւ ամենայն բարու-
թեամբք լեցաւ. Բայց Իսահակայ սրտին ցաւն այն էր՝ որ
Սառային պէս ամուլ էր նաեւ Ռերեկա։ Սկայն երբ շատ
աղաչեց, Աստուած Ռերեկային երկօրեակ որդիք պարգե-

ւեց (1970), եւ իրեն իմացուց՝ որ մեծը փոքրին ծառայ պիտի լինի: Մեծին անուան էր եսաւ՝ շառագոյն, վայրագ եւ մազոտ, որ խնդրկները որսորդութեան տուաւ. իսկ փոքրը՝ Յակոբ կոչուեցաւ, հեղ բնութեամբ եւ բնտանի:



Անդրանկութիւն. — Օր մը եսաւ սաստիկ յոգնած եւ անօթի՝ դաշտէն դարձած ժամանակը տեսաւ որ կորայրը սոսկէ ապուր եփեր պատրաստեր է, ուզեց ուտել. հաւանեցաւ Յակոբ, բայց այս պայմանաւ որ անդրանկութիւնը իրեն տայ: «Ահա ես անօթի կմեռնիմ», անդրանկութեանէս ինչ կ'ելլէ», ըսաւ եսաւ, եւ ընդունեցաւ եղբորը առաջարկած փոխանկութիւնը: Յակոբ ապահովութեան համար երգում եւս ուզեց. զայն խնդիրքն ալ կատարեց, եւ այնպիսի չնչին փոխարինով մը ազգասոհմին դուրս լինելու սրատուէն եւ հոյրենի ժառանգութեան մեծագոյն մասն առնելու իրաւունքէն հրաժարեցաւ:

Իսահակայ օրհնութիւնը. — Իսահակ ղետաւ աւելի կսիրէր: Ռերեկան ալ գնակաբ: Իսահակ երբ ծերացաւ, եւ աչքերը կուրցան, կանչեց ղետաւ, «Ահա, որդեակ, ես ծնեալս քացայ, ըսաւ, եւ չեմ գիտեր թէ երբ պիտի վախճանիմ: Աղեղդ սո, դաշտը դնա, որս մը բռնէ, սիրածիս պէս եփէ բեր որ ուտեմ, ու քանի որ չեմ մեռած՝ գրեզ օրհնեմ»: Ռերեկան այս խոսակցութիւնը լսեր էր. մէկէն կանչեց ղեակաբ, «Որդեակ իմ», ըսաւ, դնա դաշտէն

« երկու փափուկ ու ընտիր ուլ բեր, հօրդ սիրածին պէս
« եփեմ՝ ես անոնք, եւ տանիս իրեն կերցընես, որպէս զի
« մեռնելէն յառաջ զքեզ օրհնէ »: Յակոբ, որ խոհեմու-
թեամբ ամէն բրածին վերջը կմտածէր, ըսաւ մօրը. « եղ-
« բայրս եսաւ մաղոտ է, եւ ես լերկ. գուցէ հայրս զիս շօ-
« շտփէ, եւ բրածիս սրգողելով, փոխանակ օրհնելու անի-
« ծէ զիս: — Իմ՝ վրաս անէծքը, որդեակ, պատասխանեց
« մայրը. միայն դու խօսքս մտիկ բրէ, եւ դնա ուզածս
« բեր »: Շուտ մը ուլը եփեց պատրաստեց Ռերեկա, եսա-
ւայ ազնիւ պատմուճանք՝ որ քովը պահեր էր՝ Յակոբին
հաղցուց եւ ուլենիներն անոր թեւերուն ու զգին պատեց:
Աւաւ Յակոբ մօրը պատրաստած համեղ խորտիկն ու հօրը
տարաւ որ ուտէ: Չարմացաւ Իսահակ թէ ինչպէս շուտով
որսը զարկաւ բերաւ ու պատրաստեց որդին. ուստի տա-
րակուտելով մը ըսաւ. « Քովս եկուր, որդեակ, որպէս զի բզ-
քեզ շօշափեմ, տեսնեմ թէ եսաւ որդիս ես թէ ոչ »:
Մօտեցաւ Յակոբ, շօշափեց զինքը Իսահակ ու ըսաւ. « Ձայ-
նրդ Յակոբայ ձայնն է, ձեռքդ եսաւայ ձեռքերն է ». եւ
չկարենալով ճանչնալ թէ բուն ետան է, հարցուց.
« Դնն ես որդեակ իմ՝ եսաւ »: Եւ Յակոբ — Այն, ես եմ՝
պատասխանեց, Յայնժամ չտարակուտելով նստաւ կերաւ
Իսահակ, զինին ալ խմեց, ու ըսաւ. « Եկ, որդեակ իմ,
զհայրդ համբուրէ՛ »: մօտեցաւ Յակոբ զհայրը պագաւ: Այն
ժամանակ օրհնեց ծերունին ու ըսաւ. « Որդեակ իմ, Աս-
« տուած երկնքի ցօղը վրագ իջեցընէ եւ երկրիս պարար-
« տութիւնը քեզ տայ. ազգեր ծառայենք քեզ, եւ իշխանք
« դիմացդ. իննան երկրպագութիւն ընենք քեզի: Ո՛վ որ բզ-
« քեզ անիծէ՛՝ անիծեալ լինի, եւ ո՛վ որ զքեզ օրհնէ՛,
« օրհնեալ »:

Հաղիւ Յակոբ հօրը քովէն զնացեր էր, եսաւ պատրաս-
տած որսը բռնած եկաւ, « Ել, հայր, ըսաւ, որդւոյդ որսը
կեր, որպէս զի զիս օրհնես: — Ո՛վ ես դուն », հարցուց
Իսահակ. երբոր նա պատասխանեց թէ « Ես եմ՝ անդրանիկ
որդիդ եսաւ », սաստիկ զարմանալով մը կանչեց Իսահակ.
« Ո՛վ էր ուրեմն նա որ քիչ մը յառաջ ինձ որս բերաւ,
կերայ ես եւ զինքը օրհնեցի, եւ օրհնեալ լինի »: Այս որ

լսեց Եսաւ, այնպէս սիրաբ դառնացաւ՝ որ սկսաւ լալ ու կանչել. «Այս երկրորդ անգամն է՝ որ զիս կիտարէ Յակոբ. առաջ անդրանկութիւնս առաւ ձեռքէս եւ Հիմա ալ օրհնութիւնս»: Եւ դարձաւ Իսահակայ «Հայր, ըսաւ, եւ ոչ մէկ օրհնութիւն մը պահեցիր ինձ»: Իսահակ սուսած օրհնութիւնը ետ չառաւ, բայց Եսաւին թափած արցունքն արուն եւս չգիմանալով՝ ըսաւ. «Քու օրհնութիւնդ պիտի լինի, որդեակի, երկրիս պարարտութիւնն ու երկնից ցօզը: Ձեռքի թրովդ ասրիս, եւ եղբորդ ծառայես. բայց կուգայ ժամանակ որ նորա լուծը կլթօթափես»:

Յակոբ Խառան կերթայ. — Այս բանիս վրայ Եսաւ Յակոբայ դէմ սխ կտահէր: ու կրսէր մարէն թէ «Հարկաւ Հայրս օր մը կմեռնի, եւ ես երբ եւ իցէ կսպաննեմ զՅակոբ»: Լսեց Ռեբեկա անոր սպառնալիքը, վախէն կանչեց զՅակոբ ու ըսաւ. «Աչա եղբայրդ կսպանայ զքեզ մեռցնել. եւ զնա Խառան քաղաքը՝ Լաբան եղբորս քով, եւ «Հոն կեցիր մինչեւ որ եղբորդ բարկութիւնը անցնի, եւ «իրեն ըրածդ մտնայ, յայնժամ կկանչեմ զքեզ. ապա «թէ ոչ՝ կվախնամ որ մէկ օրուան մէջ երկուքդ մէկէն «կորսնցրնեմ»: Եւ որպէս զի Իսահակ եւս նորա երթալուն հաւանի, ըսաւ զանդատանօք. «Եսաւին առած Քեռայուց աղջիկներէն ձանձրացեր եմ, թէ որ Յակոբ եւս անոնցմէ կին առնու՝ ես կմեռնիմ»:

Կանչեց Իսահակ զՅակոբ եւ ըսաւ. «Քանանացուց աղջիկներէն քեզ կին մի առնուր. զնա Միջագետք՝ Բաթուրիին սունը, Լաբան մօրեղբորդ աղջիկներէն մէկն «առ. եւ Աստուած իմ օրհնէ զքեզ եւ բազմացրնէ, եւ «մեծ աղգի մը գլուխ ընէ»: Եւ այսպէս Ռեբեկա իւր սիրելի որդին կրկին օրհնել տալով ճամբայ գրաւ:

Ասողուխի տեսիլքը. — ճամբայ ելաւ Յակոբ. երբոր արեւը մտաւ, ուզեց հանդիլ. գեանէն քար մը առաւ՝ զլիսուն տակը դրաւ ու քնացաւ: Տեսլեան մէջ սանդուխ մը տեսաւ որ գեանէն մինչեւ երկինք կբարձրանար, վրան հրեշտակներ կընէին ու կիջնէին, ծայրն ալ Աստուած կեցեր էր որ կրսէր իրեն. «Ես եմ Տէր Աստուած Աբրա- «համ. հօր՝ քո, եւ Աստուած Իսահակայ. մի վախնար:

« վանն զի այս երկիրը որոյ վրայ պառկեր կքնանաս՝ քեզ
« ու զաւակիդ պիտի տամ, որ ծովու աւազին պէս անխիւ
« պիտի լինին, եւ քեզմով ու զաւակովդ պիտի օրհնուին
« ամենայն ազգք երկրի: Ուր որ երթաս՝ պիտի պահպա-
« նեմ դըրեզ ու ձեռքէ չթողում մինչեւ որ բոլոր այս
« գրուցածներս քեզ չկատարեմ»: Աստուիկ վախով մը ար-
թընցաւ Յակոբ. « Աստուած հոս է եղեր եւ ես չէի գիտեր,
բսաւ, սոսկալի տեղ մի է այս, տուն Աստուծոյ եւ գուռն
երկնից»: Ելաւ առաւօտը, այն քարն առաւ, իւր տես-
լեանը իբրեւ արձան յիշատակի կանգնեց զայն, իւրով օ-
ճեց, եւ տեղւոյն անունը Բերեզ դրաւ՝ որ տուն Աստուծոյ ք-
սել է (1895):

Հուաքէլ. — Այն խորհրդաւոր տեսլեամբ Աստուծոյ պաշտ-
պանութեանը վրայ ազատհոյցած՝ ճամբան առաջ տարաւ
Յակոբ եւ հասաւ Միջագետք. գաշախ մը մէջ ջրհոր մը
տեսաւ՝ բերանը մեծ քարով գոցած, եւ քովը շառ մը կո-
վեր ու սչխարներ կարածէին. հովուաց քովը մօտեցաւ Յա-
կոբ, « եղբարք, բսաւ, ուսկից էք: — Խառանէն եմք, պա-
« տասխանեցին. — Կճանաչէք զլաբան որդին նաքովրայ: —
« Կճանաչեմք, բսին, եւ ահա անոր աղջիկը՝ Հուաքէլ, հօ-
« րը խաշանցը հեռ կուգայ»: Վազեց Յակոբ ջրհորոյն
բերնի քարը գլորեց, Հուաքէլի սչխարներուն ջուր խրմ-
ցուց, համբուրեց զօրիորդը, լացաւ ու պատմեց թէ ինքը
լաբանին Ռեբեկայ քրոջը որդին է:

Վազեց գնաց Հուաքէլ հօրը պատմեց թէ Ռեբեկայի որ-
դին եկեր է. փութացաւ անոր առջեւն ելաւ Լաբան, գրք-
կեց համբուրեց զինքն ու առաւ ուրախութեամբ տուն
տարաւ: Քովը ամիս մը պահէին յետոյ՝ բսաւ անոր թէ
« Չվայելեր որ ձրի աշխատիս. զբուցէ՛ ինչ վարձք կու-
զես»: Լաբան երկու աղջիկ ունէր. մեծին անունն էր Լիսա,
որոյ աչուքները պակասաւոր էին, պղտխին էր Հուսիկ,
որ շատ գեղեցիկ էր. սիրեց զինքը Յակոբ՝ եւ ուզեց որ
զանիկայ իրեն կին տայ. « Եւ անոր համար եօթը տարի
քեզ կճառայեմ », բսաւ: Լաբան սիրով յանձն առաւ:

Յակոբ այնչափ կսիրէր Հուաքէլը՝ որ եօթը տարին ի-
րեն համար եօթը օրուան պէս անցաւ. բայց երբ այն եօ-

թր տարին ընդհաւ, ու Յակոբ զՀռաքէլ խնդրեց իւր հօրմէն, Լաբան խարէու թեամբ ուզեց որ Յակոբ դեռ իրեն ծառայէ. ուստի դարձաւ ըսաւ Յակոբայ. «Մեր երկիրը «օրէնք ունինք որ պզտիկը մեծէն յառաջ չեմք կրնար կարգել. թէ որ կուզես Հռաքէլն առնուլ, այժմ՝ Լիան առ, «ու Հռաքելի համար ալ դեռ եօթը տարի պէտք է ծառայես»: Յանձն առաւ Յակոբ նոյնչափ տարի եւս հաւատարմութեամբ ծառայելու:

Յակոբայ որդիքը. — Աստուած տեսնելով որ Լիան սիրելի չէր Յակոբայ, վրան գլխացաւ ու վեց մանչ զաւակ առաւ անոր. Թորքեկ, Ծնառն, Ղեյի, Յուդա, Իսախար եւ Զարուդն, եւ մէկ աղջիկ՝ Դիևս անունով: Իսկ Հռաքէլ ամուլ էր, եւ զաւակ չունենալուն վրայ յուսահատելով՝ Բարա աղախինը Յակոբին առաւ եւ ունեցաւ Գադն ու Ասերը: Այն ժամանակ յիշեց Տէր զՀռաքէլ, ամուլութիւնը վերուց, որդի մը ծնաւ, անունը դրաւ Յովսեփ, ու կրտէր. «Աստուած վրայէս նախատինքս վերուց» (1879):

Յակոբ հօրը քովը կղաւնայ: — Անկէ վերջը ուզեց Յակոբ հօրը քով գառնալ. բայց Լաբան աղաչեց որ դեռ կենայ եւ կրտէր. «Բու գալովդ տունս օրհնուեցաւ, կեցիր «հոս եւ ինչ վարձք որ ուզես՝ տամ՝ քեզի: — Այսչափ ժամանակ ինձ բան մը չես տուած, պատասխանեց Յակոբ, եւ «ասկայն գիտես թէ սրչափ ծառայեցի քեզ. գիտես նաեւ «թէ եկած ժամանակս սրչափ ոչխար ունէիր եւ հիմա «սրչափ բազմացան, եւ Աստուած ինձ համար զքեզ օրհնեց: Արգ. երբ եւ ես տուն տեղ եւ ստացուածք պիտի «ունենամ»: — Ի՞նչ տամ՝ քեզի, ըսաւ Լաբան: — Հօտին «մէջէն գորշախայտ խատուտիկ ոչխարնեքն թող իմն լինին, պատասխանեց Յակոբ»: Հաւանեցաւ Լաբան, բայց մէկէն ճերմակները զատեց եւ որդւոցը ձեռքը տուաւ՝ որ երեք օրուան ճամբայ հեռու տանին արածեցընեն, որպէս զի Յակոբ ճերմակներէն ծնած խատուտիկներն եւս չառնու: Այլ Աստուած զգալի կերպով խատուտիկները շատցուց, եւ Յակոբ զանոնք մէկդի կղատէր. եւ այսպէս վեց տարուան մէջ Յակոբ այնչափ հարստացաւ որ Լաբանսոյ որդիքը սկսան վրան նախանձելով զրուցել թէ «եկաւ մեր հօ-

րը բոլոր ստացուածքն առաւ հարստացաւ» . ինքը Լաբան եւս նորա հետն աւրուեցաւ ու սկսաւ վրան ծուռ նայիլ :

Այն միջոցին տեսիլք տեսաւ Յակոբ , յորում Աստուած իրեն կհրամայէր՝ որ ելնէ հօրը երկիրը գառնայ : Կանչեց Հռաքէնն ու Լիան , իմացուց Աստուծոյ հրամանը , եւ հօրերնուն ըրածը : Անոնք պատասխան տուին իրեն թէ « Ի՛նչ որ Աստուած քեզ ըսաւ , ըրէ » : եւ որովհետեւ Լաբան նոյն օրերն ոչխարները խուզելու գնացեր էր , ուստի յարմար ժամանակ գտնելով աճապարեց Յակոբ , առաւ ընտանիքն ու ամէն ունեցածը , եւ ուղտերով ճամբայ ելաւ :

Լաբան Յակոբայ ետեւէն կիյնայ . — Լաբան հեռու տեղ գտնուելով՝ երեք օրէն ետքը իմացաւ Յակոբայ մեկնիլը . եւ սատարիկ նեղանալով՝ իրեննեբոյլը մէկտեղ սկսաւ անոր ետեւէն վազել , եւ եօթններորդ օրը հասաւ գտաւ զանոնք Գաղաազ լեբան վրայ . բայց Աստուած երազին մէջ երեւցաւ անոր ու ապստղբեց՝ որ Յակոբայ վնաս չհասցընէ . ուստի եւ Լաբան մեղադրեց միայն զՅակոբ՝ որ այնպէս գաղտուկ կիխալչէր . « Չթողուցիր , կրսէր , որ վերջին անգամ որդիքս ու ազջիկներս համբուրէի » . Քիչ մը վիճարանութենէ ետեւ , վերջապէս Յակոբ եւ Լաբան մէջերնին բարեկամութեան գաշինք դրին . քար մը անկեց Յակոբ եւ անոր վրայ ուրիշ շատ քարեր եւս գիղելով՝ ըլլաւ մը շինեցին , վրան նստան կերան խմեցին եւ անունը դրին Գաղաազ որ յուր վիսյուքեան ըսել է : Երկրորդ օրը Լաբան օրհնեց որդիքն ու իւր տեղը գարձաւ :

Յակոբ Իսրայէլ կկոչուի . — Ճամբայ ելաւ Յակոբ եւ կրմասածէր թէ արդեօք պիտի կարենան նաեւ եղբօրը Եսաւին բարկութիւնը իջեցընել ու հետը հաշտուիլ : Եւ երբ այսպէս սատարիկ վախի ու տարակուսանքի մէջ էր , առջեւը հրեշտակներու բանակ մը տեսաւ , անով քաջալերեցաւ , եւ երբոր Եգոմայ երկիրը Սեիր ըսուած տեղը հասաւ , Եսաւին մարդիկ զրկեց որ սիրան առնուն եւ իրեն համար ներում խնդրեն իրմէ : Բայց նորա տեսնելով որ Եսաւ չորս հարիւր հոգևով Յակոբայ առջեւը կուգայ , վազեցին կիան որ իրեն իմացընեն : Սարսափեցաւ Յակոբ . մէկէն

իւր մարդիկն ու անասունները երկու բանակ բաժնեց, որպէս զի եթէ մէկը ջարդուի՝ գոնէ միւսը ազատի. եւ շատ ընծաներ՝ 200 այծ, 20 նոխազ, 200 էգ սչխար, 20 խոյ, 50 ուղա հանգերձ իրենց ձագերովը, 40 կով, 10 ցուլ, 20 էջ եւ 10 մարուկ խումբ խումբ առջեւէն զրկեց՝ որ «Յակորայ քու ծառայիդ նուէրն է» ըսելով՝ իրեն տան: Ինքն ալ առ Աստուած գիմեց աղաչելով՝ որ ըստ խոստման իւրում զինքը եղբօրը վրէժխնդրութենէն ազատէ. եւ ինքը նոյն գիշերը Յարոկ ըսուած ջրէն անցաւ:

Աստուած ուզելով իրեն իմացընել թէ եսաւայ ձեռքէն եւս անվնաս պիտի ազատի, հրեշտակ մը զրկեց որ եկաւ հետը կռուեցաւ մինչեւ առաւօտ. եւ երբ տեսաւ թէ չկրնար անոր յաղթել, դատին ամուլաջիւր թմրեցուց, եւ «Թող զիս երթամ», ըսաւ, վասն զի առաւօտ եղաւ: — Չէ, «չեմ թողուր, պատասխանեց Յակոր, մինչեւ որ զիս «չօրհնես»: — Հարցուց հրեշտակը թէ Անունդ ինչ է: — «Յակոր է, ըսաւ: — Այտուհետեւ ոչ Յակոր, այլ Իսրայել «(Աստուծոյ հետ կռուող) կոչուիս, ըսաւ, որովհետեւ Աստուծոյ ու մարդոց հետ կռուեցար եւ անոնց յաղթեցիր»: Օրհնեց զինքն ու աներեւոյթ եշաւ: Յակոր տեղւոյն աւնունը Փանուկ (տեսիլ Աստուծոյ) գրաւ: Արեւը ծագեցաւ եւ ինքը թմրած ամուլաջիւն պտածառաւ կկաղար:

Յակոր եսաւայ կհանդիպի. — Քիչ մը ետքը երբ եսաւայ մօտենալն իմացաւ, մէկէն վազեց բոլոր ընտանեօքը առջեւն ելաւ, ու եօթն անգամ երկրպագութիւն ըրաւ: Եսաւայ գութը շարժեցաւ, լալով վիզը պլլուեցաւ ու հետը պագտուեցաւ: Յակոր աղաչեց որ իրեն համար պատրաստած ընծաներն ընդունի. «Ես ալ շատ ունիմ, քու կինդ քեզ լինի» ըսելով հրաժարեցաւ եսաւ. բայց երբ շատ աղաչեց Յակոր, մէկ մասն առաւ, եւ ուղեց հետը մէկտեղ Սէիր երթայ կամ իւր մարդիկներէն իրեն օգնական տայ: Ծնորհակալ եղաւ Յակոր, եւ պատճառ բերելով մանր տղայքն ու ծննդական անասունքը՝ որ շուտ ու միակերպ չեն կրնար քալել, «ետեւէդ կամաց կամաց կը համնիմ Սէիր» ըսաւ, եւ սիրով իրարմէ բաժնուեցան: Եսաւ դարձաւ Սէիր, եւ Յակոր եկաւ Սիկիմացուոց Սաղէմ

քաղաքը հասաւ, որ Քանանացւոց երկրին մէջն է. եւ քաղաքին առջեւը բնակեցաւ :

Դինա. — Օր մը Յակոբայ Դինա ազջիկը երկրին ազջիկները տեսնելու ելեր էր : եմովր իշխանին Սիւքեմ որդին զինքը յափշտակեց տարաւ որ իրեն կին առնու : Հայրը եմովր եկաւ Յակոբայ հետ խօսեցաւ որ Դինան Սիւքեմին տայ : Յակոբայ որդիքը իրենց քրոջը եղած նախատանաց վրայ սաստիկ բարկացեր էին, « Կուտանք, ըսին, բայց պէտք է որ մեզ նմանելու համար թխատուիք » : Յանձն առին, եւ Դինային եղբարքը Շմուոն եւ Ղեւի մտան քաղաքը ըտոր թխատեալները Սիւքեմին ու եմովրին հետ թրէ անցուցին, քաղաքը կողոպտեցին, կանայքն ու անասունները գերեցին ու իրենց Դինա քոյրը առին գարձան տեղերնին : Շատ նեղացաւ Յակոբայս բանիս վրայ, որովհետեւ ըրածնին անիրաւութիւն էր եւ անխոհեմութիւն, մտաւոր Քանանացիքն ու Փերեզացիքը կրնային վրէժ առնելու համար բազմութեամբ վազել զիրենք ջարդել :

Մահ Հռաքելայ. — Աստուած ըսաւ Յակոբայ որ անկէց ելնէ Բեթէլ երթայ, ուր յառաջ սանդուխը տեսեր էր, եւ սեղան շինէ, եւ հոն ըրած խոստմունքը նորէն հաստատեց : Անկէց եւս մեկնեցաւ Յակոբ, եւ եփրաթա (Բեթղեհէմ) երթալու ճամբուն վրայ Հռաքէլ երկրորդ որդին Բենիամինը ծնաւ, բայց եւ հոն մեռաւ : Ճամբուն վրայ թաղեց Յակոբ զՀռաքէլ, եւ գերեզմանին վրայ կոթող մը կանգնեց որ ըսուեցաւ Արձան շիրիլին Հռաքելայ :

Մահ Խահակայ. — Ելաւ Յակոբ ու հասաւ Քերթոն՝ հօրը տունը, եւ ողջ գտաւ զԻսահակ, որ որդւոցն ու թոռանցը հետ շատ տարի եւս ապրեցաւ. եւ 180 տարեկան վախճանեցաւ. Յակոբ եւ սաւ թաղեցին իրենց հայրը, եւ ալ այնուհետեւ իրարմէ բաժնուեցան. որովհետեւ երկուքն ալ այնչափ հարստացեր ու բազմացեր էին որ մէկտեղ բնակելնին կարելի չէր. ուստի սաւ նորէն ելաւ եւ գամայ երկիրը Սէիր գնաց եւ եղամացւոց նախահայր եղաւ : Յակոբ ալ հոն Քանանացւոց երկիրը մնաց (1850) :

ԳԼՈՒԽ Գ.

Յովսեփայ եղբարքը վրան կնախանձին . — Պետափրեսին կինը . — Տակառապետին ու մատակարարին երազը . — Փարաւոնի երազը . — Յովսէփի Փարաւոնի երազը կմեկնէ . — Յովսէփի փառաց կհասնի . — Սովը կսկսի . — Յակորիւր որդիքը եգիպտոս կըրկէ ցորեն գնելու . — Յովսեփայ եղբարքը հօրերնուն քով կդառնան . — Յովսէփիւր եղբայրները կընդունի . — Յովսէփ եղբայրներուն համբէն ետ դարձնելու հնարք կրանեցնէ . — Յուդայի աղաքանքը . — Յովսէփի ինքզինքը կյայանէ . — Յակորայ սրտին ուրախութիւնը . — Յակոր եգիպտոս կհասնի . — Մայի Յակորայ . — Մայի Յովսեփայ :

(2113 — 2003)

Յովսեփայ եղբարքը վրան կնախանձին . — Յակոր նահապետը Բանանացոց երկիրը մշակութիւն եւ խաշնադարմանութիւն կընէր ; հետը նաեւ իւր որդիքը : Անոնց մէջ ամենէն աւելի Յովսէփը կսիրէր ; որովհետեւ իւր սիրելի կնոջը Հուպքելին առջինեկ զաւակն էր , եւ իւր հլութեամբն ու խելքովը եղբարքը մէջ աչքի կզարնէր . Յովսեփայ եղբարքը չէին կրնար հօրերնուն այն առանձին սէրը անտարբեր աչքով տեսնել , եւ սկսան վրան նախանձիլ . մանաւանդ տեսնելով անոր օր օրուան վրայ խելքով առաջ երթալը , նախանձը դարձաւ յատելութիւն ու չէին կրնար հետը սիրով խօսիլ : Իրենց այս եղբայրատեցութիւնը աւելի եւս սաստկացաւ երբոր Յովսէփի ելաւ բարեսրտութեամբ անոնց պատմեց տեսած երկու երազներն՝ որովք Աստուած յայտնի կցուցընէր անոր ասպագայ մեծութիւնը : « Դաշտի մը մէջ կեցած որայ կկապէինք , ըսաւ . իմ « որաս ելաւ շիտակ կայնեցաւ , եւ ձերիններն ընկան « առջեւը երկրպագութիւն ըրին » : Այս որ լսեցին եղբարքը՝ աւելի ատեցին զինքը . « Ի՞նչ , ըսին , մեր վրայ սխտի թաղաւորես » : Ուրիշ անգամ երազ մ'ալ տեսաւ ու ան ալ պատմեց . « Տեսայ , ըսաւ , որ արեւը , լուսինն , ու տասնը մէկ աստղեր , գիմացս ընկած երկրպագութիւն կընէին « ինձ » : Այս որ լսեց իւր հայրը՝ եւ որդւոցը դժկամակութիւնը տեսաւ՝ յանդիմանեց զՅովսէփի ու ըսաւ . « Ի՞նչ

« Է այդ երազդ . միթէ ես , մայրդ ու եղբարքդ պիտի
« գամք երկրպագութիւն պիտի ընեմք քեզ » : Այս բանս
միտքը պահեց Յակոբը , սակայն եղբարքը մտքերնին գրին
որ դուռը չարիք հասցընեն :

Իրենք ոչխարները կառնէին Սիւքեմին դաշտերը կը-
տանէին կարածէին , եւ Յովսէփի հօրերնուն քովը տունը կը-
կենար : Անգամ մը երբ շատ ուշացան , հայրերնին Յով-
սէփը զրկեց որ երթայ տեսնէ թէ ինչ եղան , եւ իրեն
լուր բերէ : Քեբրոնէն ելաւ գնաց Յովսէփի Սիւքեմի դաշ-
տը ու եղբարքը գտնելու համար մտորած կպարտէր : Մար-
գուն մէկը ըսաւ իրեն թէ Գովթայիմ գնացին . ելաւ հոն
գնաց ու զիրենք գտաւ : Հեռուէն զինքը տեսան եղբար-
քն որ մինակ կուգար , նախանձը զիրենք կուրցուց , մէ-
ջերնին խորհուրդ քրին որ սպաննեն . « Ահա երազատեսը
« կուգայ , կըսէին իրարու » եկէք զինքը սպաննեմք , գուրի
« մը մէջ նետեմք ու զբուցեմք որ չար դազան մը զինքը
« կերեր է . եւ տեսեմք թէ երազներն ինչ պիտի ընեն
« իրեն : — Ձէ , չսպաննեմք զինքը , ըսաւ Ռուբէն . արիւն
« մի թափէք , հապա անապատին մէջի դուբերէն մէկը
« նետեցէք » : Այսպէս կըսէր , վասն զի միտք ունէր որ ան-
գութ եղբարցը ձեռքէն խեղճն ազատէ ու հօրը զրկէ :
Յովսէփի հասաւ բանեցին , ու հօրը հագցուցած ծաղկեայ
պատմուճանը վրայէն հանեցին , ու պարապ դուրի մը
մէջ նետեցին զինքը , եւ նստան որ հաց ուտեն : Մէյմ' ալ
աչքերնին վերուցին տեսան որ Գաղաադէն Իամայելացի
վաճառակամներ կուգային որ ուղտերով ազնիւ խունկեր
եգիպտոս կտանէին : Յայնժամ գարձաւ ըսաւ իրենց
Յուդա թէ « եղբայրնիս մեռցընելէն ու անոր արիւնը
« մտնելէն ինչ օգուտ կելնէ . եկէք զինքը Իամայելացոց
« վաճառեմք եւ ձեռքերնիս անոր արեամբը չշաղախուի » :
« վասն զի մեր եղբայրն ու մարմինն է » : Հաւանեցան , գրէն
հանեցին զՅովսէփի . եւ քսան գահեկանի զինքը վաճառեցին :

Այն միջոցին Ռուբէն հոն չէր . երբ դուրը գնաց ու պա-
րապ գտաւ , զգետաները պատուեց , գարձաւ եղբայրնե-
րուն , « Տղան հոն չէ , ըսաւ ըսով , ես ինչ պիտի ընեմ » :
Իսկ եղբարքը մէկէն աւին նախազ մը մօրթեցին , ա-

րեանը մէջ Յովսէփայ պատմունճանը թաթխեցին, եւ
Հօրերնուն զրկեցին ըսելով թէ « Այս պատմունճանը ճամ-
բան գտանք, տես գուցէ որդւոյդ է »: Ճանչցաւ Յա-
կօբ որ սիրելի որդեկին ծաղկեայ պատմունճանն էր այն,
եւ կարծելով թէ գաղանը յափշտակեր կերեր է Յովսէ-
փը՝ իւր վրայի հագուստը պատուտեց, քուրճ հագաւ
եւ սկսաւ լսլ որբալ անմխիթար: Բոլոր մանչ ու աղջիկ
տղայքը եկան, կջանային զինքը մխիթարել. « Յովսէփս
մեռաւ » կանչելով չէր ուզեր մխիթարուիլ ու կըսէր.
« Որդեկիս վրայ միշտ պիտի լամ՝ մինչեւ որ երթամ
նորա քովն հանդչիմ »: (1762):

Պետափրեսին կինը.— Իմայերացիք տարին զՅովսէփ յե-
գիպոթոս եւ Փարաւոնի Պետափրէս դահճապետին վաճա-
ռեցին: Յովսէփ իւր ազնիւ կերպերովն ու հաւատարմու-
թեամբը տիրոջն աչքը մտաւ: որ զինքը բոլոր տանը վե-
րահացու դրաւ. Աստուած ալ օրհնեց զՊետափրէս եւ ա-
նոր ստացուածքը շատցուց: Որովհետեւ Յովսէփ դեղեցիկ
էր գէմքով, Պետափրեսին կինը վրան աչք ձգեց եւ շատ
ջանաց անոր առաքինութիւնը խախտել, բայց իզուր:



Օր մըն ալ երբ Յովսէփ գործի մը համար տուն էր եկեր,
կինը տեսնելով որ տան մէջ մարդ չկայ, նորա վերաբիւռէն
բռնեց ու չար կամքին կըռնադատէր. Առաքինատէր պատա-
նին վերաբիւռն ձգեց փախաւ: Այն ժամանակ սէրն ատելու

թեան փոխեց կինը, սկսաւ պռաւ կանչել. եւ էրիկը տուն գալուն պէս՝ իւր յանցանքն անմեղին վրայ նեատելով՝ ըսաւ. «Բերած երբայցի ծառայդ ուզեց զիս յորդորել ի չարն; եւ պռաւուս ձայնէն սարսափելով; վերարկուն թողուց փախաւ»: Հաւասաց Պետտիրէս կնոջը խօսքին; բարկացաւ եւ արքունի կալանաւորաց բանտը դրաւ զՅովսէփ: Բայց Աստուած որ ձեռքէ չթողուր իւր ծառայն; այն խեղճութիւնը Յովսեփայ փառացն ու մեծութեանը պատճառ ըրաւ:

Տակառապետին ու մատակարարին երազը. — Բայց Յովսէփ հոն ալ սիրելի եղաւ բանտարկելոց, եւ այնչափ բանտապետին աչքը մտաւ՝ որ բանտին մէջի ամէն բանը անոր ձեռքը յանձնեց: Այն կալանաւորաց մէջն էին թագաւորին տակառապետն ու մատակարարը: Օր մը տեսաւ Յովսէփ որ երեսնին կախած արտում ախուր նստեր են; պատճառն հարցուց. «Այս գիշեր երազ տեսնք; ըսին, եւ մէկը չկայ որ կարենայ մեկնել: — Աստուծով ես զանոնք կմեկնեմ; պատմեցէք» ըսաւ Յովսէփ: «Ուրեմն մտիկ ըրէ; ըսաւ տակառապետը. որթ մը տեսայ, որուն վրայ երեք ուռ ծլեցին; ծաղիկ տուին ու ողկուղները հասունցան. եւ ես Փարաւոնին դաւաթը ձեռքս բռնած՝ խաղողը կառնէի մէջը կճղմէի եւ Փարաւոնին կուտայի: — Երեք ուռը երեք օր է; պատասխանեց Յովսէփ. երեք օրէն Փարաւոն զքեզ տակառապետութեանդ մէջ պիտի հաստատէ: Յիշէ այն ատենը զիս ալ որ դողցուեցայ եբբայեցուց երկրէն; ու առանց յանցանք մ' ունենալու հոս նեատեցայ»: Մատակարարը տեսնելով որ տակառապետին լաւ մեկնութիւն տուաւ; ինքն ալ իրինը պատմեց. «Երազիս մէջ տեսայ, ըսաւ; որ գլխուս վրայ անիւ ա-« լիւրով լեցուն երեք կողով ունէի. վերի կողովին վրայ ամէն տեսակ խմորեղէնք կային եւ թռչունք կուգային « կուտէին զանոնք: — Պատասխանեց Յովսէփ ախրութեամբ. «Երեք օրէն; Փարաւոն գլուխդ պիտի կտրէ; մարմինդ « փայտէ կախէ եւ թռչունք պիտի գան ուտեն զայն»:

Երբորդ օրը Փարաւոնին ծննդեան տարեդարձն լինելով, կանչեց զտակառապետը իշխանութեանը մէջ հաս-

տատեց, մատակարարն ալ գլխատեց: Բայց տակառապետը իւր վառացը մէջ մոռցաւ չիշեց պՅովսէփ:

Փարաւոնի երագը. — Վրան երկու տարի անցաւ, Փարաւոն երագ մը տեսաւ որ նեղոս գետին եզերքը կեցած էր. գետնէն եօթը գեղեցիկ ու գիրուկ երինջներ կենէին եւ գետեզերքը կարածէին. իրենցմէ ետեւ եօթը ազեղ ու վատուժ երինջներ ելան ու զառաջինները կերան: Արթնցաւ Փարաւոն, նորէն քնացաւ եւ ուրիշ երագ մըն ալ տեսաւ, որ մէկ ծղօտի վրայ եօթը հասկ կենէին պարարտ ու գեղեցիկ. իրենցմէ ետեւ ալ եօթը ուրիշ գասարկ ու խորշակահար հասկեր կենէին ու զառաջինները կկլանէին:

Յովսէփ Փարաւոնին երագը կմեկնէ. — Այլ եւ այլ տըխուր մտածմունքներով տագնապած՝ անառօտը մէկէն կանչել տուաւ բոլոր եգիպտոսի երագահասաններն ու իմաստունքը, տեսածներն անոնց պատմեց. եւ մէկը չկար որ կարենար զանոնք մեկնել: Յայնժամ՝ յիշեց տակառապետն պՅովսէփ, եւ Փարաւոնին պատմեց թէ սրպէս նա ատենով իւր երագին ճիշդ մեկնութիւնը տուեր էր: Շուտ մը հրա-



մայեց թագաւորը որ երթան զնա բանտէն հաննն ու առջեւը բերն: Հանեցին Յովսէփը բանտէն, որ 50 տարեկան էր, մարբեցին, ամիլեցին, վրայի հագուսանները փոխեցին ու բերին ներկայացուցին Փարաւոնին, որ տեսած երագները պատմեց իրեն: « Թագաւորին երկու երագները « մի եւ նոյն բանը կնշանակեն, պատասխանեց Յովսէփ: Եօ-

« Թը գեղեցիկ ու գիրուկ կովերն ու եօթը լեցուն Հաս-
« կերը՝ եօթը տարուան աւատութիւն կցուցընեն : Իսկ եօ-
« Թը վատուժ կովերն ու եօթը պարազ խորշակահար
« Հասկերը՝ գալիք եօթը տարուան տասակ սուր կիմացը-
« նեն , որ այն աւատութեան տարիներուն պիտի յաջորդեն
« եւ Եգիպտոսի մէջ ուտելու կերակուր պիտի չմնայ , Արդ
« ջանա , ըսաւ , իմաստուն մարդ մը գտնես ու զինքը
« Եգիպտոսի վրայ իշխան դնես , որ ամէն տեղ գործակալ-
« ներ կարգէ , եւ այն աւատութեան տարիները՝ երկ-
« րին բերքին հնգին մէկն առնու , ցորեն ու պաշար գի-
« զէ պահէ , որպէս զի անպատ չգտանայ Եգիպտոս » :

Յովսէփի փանաց կնիւցնի . — Փարաւոն Յովսէփայ տը-
« ւած յերատներուն իմաստաւթեանը վրայ զարմացած՝ « Քեզ
« մէ աւելի ո՞վ կայ իմաստուն՝ եւ հանճարեղ , ըսաւ . ահա
« զքեզ կգնեմ Եգիպտոսի վրայ իշխան . բոլոր ժողովուր-
« դըս բաւ բերանդ նային . ես միայն աթոռովս քեզմէ մեծ
« լինիմ » : Մէկէն ձեռքի մատանին հանեց , Յովսէփայ մա-



տրն անցուց , բեհեղեայ պատմութեան հազուց , վիզը սակե
մանեակ գրաւ (*) , անունը փոխեց Փսոմիքրոսիանե գրաւ , (որ
Եգիպտացուց լեզուաւ կնշանակէ Փրկիչ աշխարհի) . հրամայեց

(*) Մովսիսի այս պատմութեան ստուգութեանը վրայ են եգիպտական յի-
շատակարարնք : Մինչեւ յիմա դեռ կգտնուին շատ մը Յանկազին մատանիք

որ իւր երկրորդ կառքը զինքը նստեցընեն; բոլոր եգիպտոս պաշտացընեն ու առջեւէն քարոզ կարգան որ թագաւորը զինքն իւր երկրորդն ըրաւ: Յետոյ Հեղիուպոլիս; (Արեգ) քաղաքին քովին Ասանէ-թ աղջիկն իրեն կին առաւ; յորմէ երկու զաւակ ունեցաւ Յովսէփ, անգրանկան անուներ դրաւ Մանասէ գնասէ; երկրորդին ալ եկիրեմ (1849):

Սուլը կսկսի: — Եօթը տարուան առատութեան ժամանակ, Յովսէփ մեծ գործունէութեամբ բոլոր թագաւորական շտեմարանները ցորենով լեցուց. եւ երբոր սովն սկսաւ, բացաւ այն ցորեննոցներն ու եգիպտացուց ստակով վաճառեց: Երբոր ստակնին Հատաւ, անասուննին բերին տըւին, անկէց ալ ետքը իրենց ազատութիւնը տուին, այնպէս որ բոլոր եգիպտոս թագաւորին ստացուածքն կըլաւ՝ (բայ իբրմաց կալուածներէն), եւ բոլոր եգիպտացիք իւր գերիները: Այն ժամանակ իրենց սերմ տուաւ Յովսէփ որպէս զի ցանեն, եւ վրանին պատուէր դրաւ որ երկրին բերքին չորս մասն իրենք առնուն եւ Հինգերորդը թագաւորին տան, եւ այս օրէնքը ետքն ալ Հաստատուն մնաց: Սակայն սուր ոչ միայն եգիպտոս, այլ նաեւ ամէն տեղ սաստկացաւ, եւ ամէնքը եգիպտոս կվաղէին ցորեն գնելու:

Յակոբ իւր որդիքն եգիպտոս կըրկէ ցորեն գնելու. — Սուր Բանանացուց երկիրն եւս Հասնելով, Յակոբ սկսաւ աագնապիլ. եւ լսելով թէ եգիպտոս ցորեն կայ, եւ ամենքը Հան կվազեն, ինքն եւս իւր տասը որդեքը զրկեց, որ երթան ցորեն գնեն բերեն: Բայց Բենիամինը իւր քովը պահեց, վախնալով որ նորա ալ փորձանք մը չՀանգիլի: Եկան ասոնք Յովսէփայ առջեւն ելան երկրպագութիւն ըրին՝ առանց գիտնալու թէ եղբայրնին է, եւ աղաչեցին որ իրենց ցորեն վաճառէ: Ճանչցաւ զիրենք Յովսէփ, եւ խոտութեամբ մը «Ուստի կուգայք, ըսաւ. լրտես «էք գուք» եւ երկրիս ելումուտքը Հասկընալու Համար եկեր

զոր եգիպտոսի Թագաւորք կուտային իրենց մեծագոյն պաշտօնակարաց: Իսկ բնիկեկայ պատմութեանն ու ոսկի մանեակն ալ կտեսնեք որ Փարաւոնները միայն այն մեծ իշխանաց կուտային՝ որոնք առանձին կարգէ դուրս պատուի մը արժանի են եղեր, ինչպէս եգիպտական յիշատակարանաց վրայ կկարդացուի:

« էք :— Ոչ տէր, պատասխանեցին. ցորեն զնելու հոս եկեր
« եմք. մեք ամենքն ին Գանանացուց երկիրը բնակող մարդու
« մը դաւակ եւ տասուերիու եղբարք եմք. ամենէն պղախկը
« հօրերնուս քովն, իսկ իրմէ մեծը կորսուած է » : Խօսքերն
նուն չհաստատալ ցուցուց Յովսէփ . « Մէջերնէդ մէկը երթայ
« եղբայրնիդ բերէ, բաւ, եւ մինչեւ որ նա գայ՝ դուք
« բանար կեցէք, որպէս զի իմանամ թէ լրտես չէք դուք,
« ապա թէ ոչ՝ պիտի մեռնիք » : Երեք օր ետքը նորէն զի-
րենք առջեւը բերին, եւ վրանին ցաւելով բաւ . « Ձեզմէ
« մէկը միայն հոս պատանդ կենայ. դուք գնած ցորեննիդ
« տարէք, եւ խօսքերնուդ ճշմարտութիւնը ցուցընելու
« եւ հաստեղի եղբայրնիդ ազատելու համար՝ պղախի եղ
« բայրնիդ առէք բերէք » : Յայնժամ՝ եղբարքը սկսան մէ-
ջերնին խօսել ու բտել . « Եղբօրնուս բրած չարութեան պա-
տիժը կբաշեմք, որ այնչափ աղաչեց զմեզ ու չողորմեցանք
իրեն » : Ռուբէն ալ անդիէն « Ձեզի այնչափ չզրուցեցի որ
խեղճ տղուն արիւնը մի մտնաք. ահա անոր արիւնը կիմնդրէ
մեզմէ Աստուած » . եւ չէին գիտեր որ Յովսէփ կհասկընայ
բաւճնին, վասն զի հետը թարգմանով կխօսէին : Իրենց այս



զղջումն՝ որ տեսաւ Յովսէփ, սիրտը լեցուեցաւ ու մէկգի քա-
շուեցաւ լացաւ : Յետոյ նորէն եկաւ, հրամայեց որ ճմառանք
առջեւնին բանեն կապեն եւ հոն պահեն մինչեւ որ մէ-
կայնանք գառնան. եւ ամաննին ցորենով լեցունելէն յետոյ
գաղտուկ ապստրեց որ ամենուն ցորենի գինն ալ իրենց

ամանին մէջ դնեն. ճամբուն համար եւս պաշար տուաւ ու գրկեց : եւ այսպէս կատարեցաւ Յովսեփայ երազը . եղբայրները ընկան առջեւը երկրպագութիւն ըրին, եւ Աստուած յայտնապէս ցուցուց որ մարդիկ չեն կրնար իւր կամացը հակառակիլ, եւ թէ շատ անգամ իւր խորհուրդը գլուխ տանելու՝ անոնց չարութիւնը գործիք կառնու :

Յովսեփայ եղբարքը հօրերնուն քով կղատեան. — ճամբան իջեւան մը որ հասան, մէջերնէն մէկը իշուն կերակուր տալու համար քուրձը բացաւ եւ տեսաւ որ ստակը քուրձին բերանը կեցեր է. դնաց եղբարցը պատմեց շատ զարմացան շփոթեցան եւ Աստուծոյ բանն է ըսին : Հասին առ Յակոբ հայրն իւրեանց, եւ տեղն իտեղ իրենց ճամբորդութեան գիպուածները պատմեցին անոր, եւ թէ ինչպէս Փարաւոնի իշխանին խոստացան որ եղբայրնին առնուն իրեն տանին. եւ հոն մէկախներն ալ ցորեննին պարպելու ժամանակ երբոր տեսան որ իւրաքանչիւրին տարած ստակը ծրարած իւր քուրձին մէջը դրած է, վրանին սաստիկ վախ ընկաւ եւ այն ինչ կնշանակէ՝ չէին գիտեր : Այն ժամանակ հայրերնին ալ այս բաներս լսելով ու տեսնելով սկսաւ այրած սրտով դանդաւիլ. « Զիս անորդի ըրիք, « կրտէր. Յովսէփ չկայ. Շմաւոն գերի է. Բենիամինս ալ « կուզէք առնուլ. միթէ այս ամէն խեղճութիւնն իմ « վրանս կուգայ : — Երկու որդիքս առ սպաննէ, պատասխանեց Ռուբէն, թէ որ Բենիամինը քեզի չդարձունեմ, չըբերեմ, միայն թէ գուն իմ ձեռքս յանձնէ դնա : — Ոչ, « չլինիր կկանչէր Յակոբ, չեմ թողուր որ ձեզի հեռ եգիպտոս երթայ. եղբայրը մեռած է, եւ ինքը միայն է « մնացած. թէ որ ճամբան հիւանդանայ կամ փորձանքի « մը հանդիպի, տրամութեամբ գերեզման կիջեցընէք ծեբութիւնս » :

Այլը երթալով սաստկացաւ, եւ երբոր բերած ցորեննին կերան լընցուցին, հայրերնին ըսաւ որ նորէն երթան եգիպտոսէն քիչ մը ցորեն բերեն : Պատասխանեց Յուդա, « Գիտնաս հայր, որ այն իշխանը պատուիրելով պատուի « րեց մեզ ու ըսաւ. թէ որ ձեր եղբայրը հետերնիդ չլինի՝

«իմ երեսս պիտի չտեսնէք: — Այս քնն ձիւն է որ գլու-
«խքս բերիք, ըսաւ Յակոբ. քննս զրուցեցիր թէ ուրիշ եղ-
«բայր մ'ալ ունիք: — Ի՞նչ ընեմք, պատասխանեցին, ամէն
«բաներնիս հարցուց. հայրերնիդ սղջ է, ըսաւ. ուրիշ եղ-
«բայր ունիք. մեք քնն գիտնայինք թէ պիտի զրուցէ մեզ
«որ առնուիք իրեն տանիմք»: Յուգանորէն մէջ մտաւ. «Ես
«երաշխաւոր կլինիմ, ըսաւ. տղագ ինձմէ գիացիր. թէ
«որ ողջ առողջ քեզ չգարձունեմ, բայր կենացս մէջ առ-
«ջեւդ յանցաւոր լինիմ: Թէ որ այսչափ չուշանայինք,
«մինչեւ հիմա երկու անգամ դարձած եկած էինք», վեր-
ջապէս ճարն հատած հաւանեցաւ Յակոբ. պատուիրեց որ
իրենց երկրին բերքէն ընծայ տանին իշխանին, առջի
ստակնին ալ հետերնին առնուն: Օրհնեց զիրենք եւ ճամ-
բայ հանեց:

Յովսէփ իւր եղբայրները կընդունի. — Երբոր հասան Ե-
գիպտոս ու Յովսէփայ առջեւն ելան, տեսաւ նա զԲենիա-
մին, եւ ուրախութենէն իւր տանը վերակացուն հազարա-
պետին հրամայեց որ զիրենք տուն տանի եւ փառաւոր սեղան
պատրաստէ, վասն զի հետերնին կերակուր պիտի ուտէ:
Բայց եղբարքը կարծելով թէ քուրձերուն մէջ գտնուած
ստակին համար զիրենք հոն կտանին, սկսան իրենք զի-
րենք արդարացունել եւ զրուցել որ այն ստակին հետ ու-
րիշ ստակ եւս բերած են: Հազարապետը սիրտ տուաւ ու
«Խաղաղութիւն ընդ ձեզ, ըսաւ, բան չկայ, մի վախնաք»,
զիրենք ներս տունը տարաւ, ջուր բերին՝ ոտքերնին լուա-
ցին, Շմաւոն եղբայրնին եւս բանտէն արձակուելով՝ քո-
վերնին եկաւ, եւ ամէնքը միասեղ սկսան բերած ընծանին
պատրաստել որ Յովսէփ գալուն պէս տան: Եկաւ Յովսէփ,
ընկան առջեւը երկրպագութիւն ըրին եւ ընծանին մա-
տուցին. սիրով ընդունեցաւ զանոնք. «Ի՞նչպէս էք, ըսաւ,
դեռ ծերունի հայրերնիդ կենդանի է»: Պատասխան տը-
ւին. «Քու ծառայ մեր հայրը՝ տակաւին ողջ է». այս ը-
սելով ընկան նորէն խոնարհութիւն ըրին Յովսէփայ: Աչքը
վերուց Յովսէփ, տեսաւ զԲենիամին՝ իւր համամայր եղ-
բայրը. «Ա՛յդ է, ըսաւ, ձեր պզտիկ եղբայրը զոր խոստա-

ցար ինձ բերել: Աստուած քեզ ողորմի, որդեակ իմ», և սաւ. սիրտը ելաւ եղբօրը վրայ, աղէքը կտրանցան, լալը եկաւ, եւ չկարենալով ինքզինքը բռնել սենեակը մտաւ լացաւ: Յետոյ երեսը լուաց, դուրս ելաւ, ինքզինքը բռնեց ու հրամայեց որ կերակուրը բերեն: Ամէնքը նստան սեղանի, եւ կտեսնէին որ Յովսէփ ամենէն աւելի Բենիամինին պատիւ կրնէր եւ անոր մասը իրենց մասէն հնգապատիկ աւելի մեծ էր:

Յովսէփ եղբայրները ճամբէն ետ դարձրնելու հնարք կրանցընէ. — Հրամայեց Յովսէփ իւր հազարապետին որ անոնց ամանները լաւ մը ցորենով լեցընէ, իւրաքանչիւրին բերած ստակը իւր ամանին բերանը զնէ կապէ, իսկ Բենիամինի ամանին մէջ ստակին հետ զնէ նաեւ իւր արծաթէ գաւաթը, եւ առաւօտը կանուխ գիրենք ճամբէ: Միւս օրը հազիւ թէ քաղաքէն դուրս ելեր էին, ետեւնէն զրկեց հազարապետը, որ գիրենք բռնեց ու երեսնին վար առնելով «Ի՞նչ պէս փոխանակ բարեաց չար հատուցիք, կըսէր, եւ տիւրօջս արծաթէ գաւաթը գողցար»: Ամէնքը միաբերան պատասխան տուին. «Քաւ լիցի որ ծառայքս այդպիսի բան ըրած լինիմք. մեք որ ամաններուս մէջ գտնուած ստակը «Քանանացւոց երկրէն առինք բերինք, ի՞նչ պէս կրնայինք «տիրոջդ անէն արծաթ կամ ոսկի գողնալ»: Եւ վտահաւթեամբ զրուցեցին. «Որո՞ւ քովէն որ գաւաթը գտնուի, ինքը սպաննուի եւ մեք ծառայք լինիմք տեսուն մերում»: Հաւանեցաւ հազարապետը, եւ սկսաւ կարգաւ ամաննին նայիլ. եւ Բենիամինին ամանէն որ գաւաթն էլաւ, խեղձերը պաղեցան մնացին, եւ յուսահատած սկսան լաթերնին պատառել. գրաստները բեռնաւորեցին եւ գլուխնին կախած դարձան քաղաք:

Յուդայի աղաչանքը. — Յովսէփայ առջեւն որ ելան, սաստիկ կերպով գիրենք յանդիմանեց, «Այդ ի՞նչ է ձեր ըրածն» ըսաւ: Յուդա մէկէն վազեց ոտքն ընկաւ, «Այլ պատասխան չունիմք, ըսաւ. Աստուած մեղքերնիս երեսնիս զարկաւ. ահա ամէնքնիս քու գերիներդ եմք: — Ո՛չ այդպէս, պատասխանեց Յովսէփ. որու քովէն որ գաւաթս ելաւ՝

նա միայն պիտի լինի իմ գերիս. դուք ազատ էք, ելէք խազազու թեամբ ձեր հօրը քով գնացէք»։ Այս խօսքէն սիրտ առաւ քիչ մը Յուզա, մօտեցաւ եւ «Կաղաչեմ», տէր, ըսաւ, հրաման տուր որ խօսք մը ունիմ՝ զրուցեմ»։ Եւ սկսաւ կարգաւ պատմել թէ ինչպէս իրենց հօրը ծերութեան սիրական զաւակն է Բենիամին, ինչ դժուարութեամբ եւ ինքզինքը երաշխաւոր ընելով կրցեր է աղայն ծերուն ձեռքէն հանել, որ չէր թողուր՝ ըսելով թէ «Ռաքէլ կ'ինա ինձ երկու զաւակ միայն բերաւ. մէկը քովէս գնաց ու մէյմըն ալ երեսը չտեսայ, եւ զրուցեցիք թէ գազանը փերեր է. հիմա թէ որ զսա ալ քանիք եւ ճամբան հիւանդանայ կամ բան մը լինի, իմ ճերմակ մազերս տրամու թեամբ գերեզման պիտի լըեցունէք։ Արդ ինչպէս կրնամ, տէր, առանց այդ տղուն իմ հօրս առջեւ ելնել։ Կաղաչեմ որ ես նորա տեղ քովդ գերի մնամ», եւ նա եղբարցը հետ դառնայ. վասն զի ինչպէս պիտի կարենամ ես հօրս առջեւ ելնել՝ թէ որ Բենիամին հետս չլինի, եւ անոր սրտին ցաւը տեսնել»։

Յովսէփ ինքզինքը կ'այտնէ. — Այլ չկարենալով Յովսէփ ինքզինքը բռնել, օտար մարդիկը դուրս հանել տուաւ եւ լալով կանչեց. «Ես եմ Յովսէփ. . . իրաւընէ հայրս դեռ ողջ է»։ Եղբարքն այս որ լսեցին՝ սարսափեցան մնացին, եւ բերաննին չէր բացուեր որ պատասխան տան. «Մօտեցէք, ըսաւ Յովսէփ, ես ձեր Յովսէփ եղբայրն եմ գոր դուք ծախեցիք. բայց մի տրամիք, Աքտուած այսպէս ուզեր է որ ես գամ հոս եգիպտոսի՝ տէր լինիմ. եւ այս սովին ժամանակ զձեզ կերակրեմ. վասն զի դեռ այս երկրորդ փարին է, եւ տակաւին հինգ տարի ոչ վարուցան եւ ոչ հունձք պիտի լինի. փութացէք գնացէք հօրս պատմեցէք որ Յովսէփ ողջ է, եւ Աստուած զինքը իշխան եգիպտոսի ըրեր է. թող անով տեղով ելնէ շուտով եգիպտոս գայ որ զինքը Գեսեմ ըսուած պարարտաբոյս երկիրը բնակեցընեմ»։ Այս ըսաւ, եւ Բենիամինին վիզը պլլուելով լացաւ. լացաւ եւ Բենիամին։ Միւս եղբարցը հետ եւս անյիշալարութեամբ պագտուեցաւ, նե-


րեց, լացաւ ու սիրտ տուաւ անոնց ու խօսեցան :

Շուտ մը ամէն տեղ տարածեցաւ ձայնը թէ Յովսէփայ եղբարքը եկեր են, լսեց եւ Փարաւոն, շատ ուրախացաւ եւ պատուիրեց Յովսէփայ որ անոնց սայլեր եւ ճամբու պաշարներ տայ որ երթան Հայրերնին առնուն անով տեղով եգիպտոս բերեն : Յովսէփալ Փարաւոնին ըսածին պէս անոնց ամէն պիտոյքը հողաց, մեծագին ընծաներ տուաւ անոնց եւ մանաւանդ Բենիամինին, երթալու գալու համար առատ պաշար, եւ եգիպտոսի ամէն լաւ բաներէն տասը էշ բեռցուց, հօրը զրկեց, ու եղբարքը ճամբայ դընելու ժամանակ ըսաւ անոնց. « Չլինի թէ ճապրան խռովիք իրարու հետ » :

* Յակոբայ սրտին ուրախութիւնը. — Ելան եգիպտոսէն ու դէպի Բանանու երկիրը հօրերնուն քով փութացան հասան, պատմեցին թէ « Յովսէփ որդիդ կենդանի է, եւ ինքն է բոլոր եգիպտոսի իշխանը » : Չարմացաւ Յակոբ եւ չէր ուզեր հաւատալ. բայց երբոր Յովսէփայ զինքը տանելու համար զրկած սայլերը տեսաւ, սիրտը վառեցաւ ու ըսաւ. « Ասկէց մեծ թնջ բան կրնայ լինել ինձ որ Յովսէփ որդիս կենդանի է. քանի որ չեմ մեռած երթամ տեսնեմ զինքը » : Շուտ մը պատրաստեցաւ եւ բոլոր տղոցմովն ու թոռներովը ճամբայ ելաւ : Բերսաբէէ որ հասաւ՝ Աստուծոյ զոհեր մատոյց, ու տեսիլքին մէջ տեսաւ զԱստուած որ զինքը քաջալերեց որ չվախնայ եգիպտոս իջնալու. « Հոն, ըսաւ, գրեղ մեծ ազգ մը պիտի ընեմ : Ես քեզի հետ եմ » :

Յակոբ Եգիպտոս կնասնի. — Երբ Յակոբ իւր որդոյքը մօտեցաւ յեգիպտոս, առջեւէն զՅուդան Յովսէփին զրկեց որ իւր Գեսեմ հասնին իմացլնէ : Մէկէն կառքով յանցնեց Յովսէփ : հօրն առջեւը ելաւ, եւ զինքը տեսնելուն՝ ակէս՝ վազեց վիզը պլուեցաւ եւ սաստիկ լացաւ : « Մեռնիմ այսու » հետեւ, ըսաւ լալով Իսրայէլ, որովհետեւ երեսդ տեսայ, « որդեանկ իմ : — Ահա կերթամ, ըսաւ Յովսէփ հօրն ու եղբարքը, գալերնիդ Փարաւոնին իմացունելու. եւ թէ որ « զձեզ կանչելու եւ հարցընելու լինի թէ արուեսանիդ » թնջ է, զբուցեցէք թէ ծառայքդ իմանկութենէ հետեւ

«Հովիւ եմք. որպէս զի զձեզ Գեսեմ բնակեցընէ»: Ելան Փարաւոնի առջեւը, Յովսեփայ պատուիրածին պէս ըրին, եւ Փարաւոն հրաման տուաւ Յովսեփայ որ իւր ոչխարներուն վրայ իրենցմէ վերահացու զնէ: Ուզեց նաեւ Հայրերնին տեսնել. տարիքը հարցուց իմացաւ որ հարիւր երեսուն տարեկան է եղեր, եւ հրամայեց որ զինքը բոլոր իւր ըն-



տանեօքը, որ եօթանասունեւհինգ հոգի էին, Եգիպտոսի ծայրը՝ կարմիր ծովուն ու Նեղոսի մէջտեղը Գեսեմ ըսուած բարեբեր երկիրը բնակեցընեն, եւ այն սովուն ժամանակ ամենայն կարօտութիւննին հոգան (1840):

Մահ Յակոբայ. — Եգիպտոսի մէջ գեռ տասներօթը տարի ապրեցաւ Յակոբ. եւ երբոր հարիւր քառասունեւ եօթը տարեկան եղաւ եւ մեռնիլը մտեցաւ, կանչեց Յովսէփ որդին ու «երգում ըրէ ինձ, ըսաւ, որ զիս Եգիպտոս պիտի չթաղես, այլ հարցս գերեզմանը, որպէս զի անոնց հետ ննջեմ»: Եւ Յովսէփ երգուեցաւ: Գիչ ժամանակէն երբոր լսեց թէ հայրը մեռնելու վրայ է, մէկէն Մանասէ եւ Եփրեմ երկու որդիքն հեռը առաւ եկաւ:

Յակոբ լսելուն պէս թէ Յովսէփ եկեր է, զօրացաւ ելաւ, անկողնին մէջ նստաւ, գիրկն առաւ պազաւ թոռունքը, «Փնօք Աստուծոյ, ըսաւ, որ ոչ միայն քու տեսութեանդ սննեցած կարօտս լցուց, այլ եւ որդիքդ ցուցուց ինձ»: Հօրը ծնդէն վար առաւ զանոնք Յովսէփ, եւ քովը չգրեցուց որ անոնց վերջին օրհնութիւնը տայ. եւ երբոր տեսաւ որ նա աջձեռքը ՚փոխանակ անդրանկին Մանասէին վրայ դնելու եփրեմին վրայ դրաւ, ու ձախը Մանասէին, կարծեց թէ անուշադրութեամբ եւ կամ՝ աչքը չտեսնելուն համար կարխալի, «Հայր, անգործանիլը սա է» ըսելով՝ կամացուկ



մը ծերունույն գողցողուն աջը վերուց ու կուզէր Մանասէին վրայ դնել. «Գիտեմ, որդեակ, գիտեմ, ըսաւ հայրը երկուքն եւս պիտի մեծնան ու բաղմանան, բայց պզտիկը մեծէն անելի, պիտի զօրանայ, աճի ու բաղմանայ, եւ որդիքը ամենայն ազգաց մէջ պիտի տարածուին»:

Յետոյ կանչեց նաեւ իւր որդիքը, օրհնեց զիրենք ու ամէն մէկուն ու անոր ցեղին վրայ մարգարութիւններ ըրաւ, որոց մէջ անսուանի է Յուդային ըսածը, Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի գալուստը նորա ցեղէն՝ դուշակելով.

«Յուդա, գքեզ պիտի օրհնեն եղբարքդ. քո հօր որդիքը՝ քեզ երկրպագութիւն պիտի բնեն, ըսաւ. ձեռքդ թըշ-նամեաց վրայ պիտի ծանրանայ. Կորիւն առիւծու, Յուդա, շառաւիղի պէս վրայի պատեանդ պատուեցիր ելար»:

« որդեակ. առիճի սէս քնացար. ո՞վ պիտի համարձակի ըզ-
« քեզ արթընցունել: Յուզայէն իշխան չպահօր մինչեւ
« որ դայ նա՛ որուն են հանդերձեալք, եւ ինքն է հեթա-
« նոսաց ակնկալութիւնը »:

Յովսեփայ ալ այսպէս ըսաւ. « Որդեակ աճեցեալ Յով-
« սէփ, որդեակ աճեցեալ նախանձելի. որդեակ իմ մա-
« տաղ, առ իս դարձիր. բանսարկուք կրամբասէին զքեզ
« ու կղատապարտէին. քաջ աղեղնաւորք վրադ ոխ պահե-
« ցին, աղեղնին փշրեցին, ու Աստուածն Յակոբայ անոնց
« թեւերուն ջղերը լուծեց, եւ երկնքի բոլոր օրհնութիւնը
« վրադ իջեցուց, Հօրդ ու մօրդ օրհնութիւնը միշտ վրադ
« լինի »:

Յետոյ պատուիրեց իրենց որ մարմինը հարցը գերեզ-
մանը տանին՝ Մամբրէի ձորը այրին մէջ թաղեն, եւ մե-
ռաւ խաղաղութեամբ: Վրան ընկաւ լացաւ Յովսէփ, համ-
բուրեց զինքը, եւ դիպարգաց յանձնեց որ ըստ սովորու-
թեան եգիպտացոց զինքը զմռսեն: Եթանասուն օր բո-
լոր եգիպտոս սուգ մտաւ: Փարաոնին հրամանովը բո-
լոր իշխանք եւ մեծամեծք իրենց կառքերովն ու ձիերովը
յուզարկաւորութեան հանդիսին հետ գնացին տէրութեան
սահմանազուխը՝ Յորդանան գետին անդի ի կողմը. մտան
Քանանացոց երկիրն ու հոն եւս եօթը օր սուգ բռնեցին,
մինչեւ ամէն Քանանացիք կրսէին. « Մեծ սուգ ունին եգիպ-
տացիք »: Անկէց առաւ Յովսէփ հօրը մարմինը եղբարցը
հետ տարաւ Եփրոնի ագարակը այրին մէջ Աբրահամու՝
Սառայի, Իսահակայ, եւ Ռեբեկային քով թաղեց, ուր ին-
քը Յակոբ տարեր թաղեր էր նաեւ իւր առաջին կլինը՝
Լիան (1823):


Մահ Յովսեփայ. — Այն որդիական վերջին պարտքն եւս
մեծաշուք հանդիսիւ կատարելէն յետոյ դարձաւ Յովսէփ
եգիպտոս. հետը դարձան նաեւ եղբարքը, եւ վախճալով
որ չլինի թէ նա իրենց նորա բրած չարեաց համար վրա-
նին ոխ պահելով վրէժ առնու, եկան իրեն ըսին թէ
« Հայրերնիս երդմնեցուց զմեզ որ գանք քեզ իւր կողմա-
նէ գրուցեմք որ մեր յանցանքին ներես ». եւ ընկան ոտքը
« Քու ծառայք եմք » ըսին. Յովսեփայ սիրաւ լեցուեցաւ:

լացաւ. «Մի վախճարք, բաւալ, ես ալ Աստուծոյ ծառան եմ. յիրաւի դուք ինձ չարիք ընել ուզեցիք, բայց Աստուած զչարն իբարին դարձուց». եւ ուրիշ այսպիսի սիրալիբ խօսքերով սիրտ տուաւ, քաջալերեց զիրենք:

Վրան շատ տարի ալ անցաւ, ծերացաւ Յովսէփ եւ թողանցը թոռները տեսաւ: Երբոր իմացաւ թէ իւր վախճանն եւս հասեր է, կանչեց եղբարքը, երգուընցընելով ապսպրեց իրենց ու բաւաւ. «Ահաւասիկ ես կմեռնիմ. բայց «երբոր այցելութիւն ընէ ձեզ Տէր, եւ զձեզ եգիպտոսէ «հանելով՝ Աբրահամու, Իսահակայ եւ Յակոբայ խոստացած «երկիրը տանի, իմ ոսկորներս եւս հետերնիդ տանիք»: Ութսուն տարի բազում իմաստութեամբ եւ փառօք եգիպտոսը կառավարեց, եւ հարիւր տասը տարեկան վախճանեցաւ Յովսէփ:

Հեաը տարաւ Մովսէս անոր ոսկորները, եւ Աւետեաց երկրին տիրելէն յետոյ՝ Սիւքեմայ ագարակին մէջ թաղեց, զոր հայրը Ամոլրհացուցմէ հարիւր ոչ լսարի գներ էր:

Յովսէփ նահապետը հին կտակարանին մէջ սքանչելի օրինակ է Քրիստոսի Տեսան մերոյ, որ իրեն պէս վաճառեցաւ, երկու յանցաւորաց մէջ պատժեցաւ, անյիշաչարութեամբ իւր թշնամեաց ներեց, եւ թէ իւր ազգին եւ թէ օտար ազգաց փրկիչն եղաւ:



Գ Լ Ո Ի Խ Ե .

ՅՈՐ ԵՐԱՆԵԼԻՈՅՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Յոր երանելի . իւր հարստութիւնն ու մեծութիւնը : — Աստուած Յորայ համբ-
րութիւնը կփորձէ : — Յորայ բարեկամները : — Յանդիմանութիւնը բարեկա-
մացն : — Յորայ սպասախանը : — Վարձատրութիւն Յորայ :

(2000)

Յոր երանելի . իւր հարստութիւնն ու մեծութիւնը : —
Եղոմայեցեաց աշխարհին մէջ Պաղեստինու Հարաւակողմը
Օսիդ կամ Հուս ըսուած երկրին մէջ Յոր անունով մէկը
կար , որ ճշմարտասէր , անարատ , արդար եւ աստուածա-
պաշտ մարդ մի էր , եւ ամէն տեսակ չարութենէ ու մեղքէ
կփախչէր : Եօթը մանչ գաւակ ունէր , երեք ալ աղջիկ . Եօ-
թը հազար սլխար , երեք հազար ուզա , հինգ հարիւր զոյգ
եղ , եւ հինգ հարիւր մատակ էշ . բազմաթիւ էին ծառայքը ,
եւ անունը բոլոր արեւելքի մէջ մեծ ու փառաւորեալ :

« Յայնժամ , կըսէ ինքն իսկ իւր բերնովը , Աստուած
« էր իմ պաշտպանս . իւր ճրագը գլխուս վրայ կշողար ,
« եւ խաւարի մէջ նորա լուսովը կքայէի : Մեծութեամբ լե-
« ցուած էի , եւ չորս կողմն ծառաներս կպատէին : Ճամ-
« բաներս կարագով կթրջուէին , եւ լեռներս կաթով կուռ-
« գուէին : Երբոր առաւօտը դուրս կելլէի , հրապարակին մէջ
« բարձր աթոռ մը ինձ կպատրաստուէր . կտեսնէին զիս ե-
« րիտասարդք ու մէկդի կքաշուէին , ճերք ոտքի վրայ կել-
« լէին , եւ իշխանք խօսքերնին կգագրեցընէին : Խօսքերս
« լսողները երանի կուտային ինձ , եւ զիս տեսնողներն ըրա-
« ծիս վկայութիւն կուտային . վասն զի հզօրին ձեռքէն աղ-
« քատը կփրկէի , եւ անօգնական որբին կօգնէի : Խեղճերուն
« օրհնութիւնը վրաս էր միշտ , եւ այրւոյն բերանը միշտ

« զիս կօրհնէր; վասն զի արդարութիւնն ու իրաւունքը կը բկ-
« նոցի պէս վրաս հաղած էի; անիրաւաց կզակը կխորտա-
« կէի; եւ անոնց ժամեաց մէջէն իրենց յափշտակածը կկօր-
« զէի կհամէի: Աչք էի կուրաց; եւ սաք կաղաց; հայր էի
« տկարաց; Կըսէի. թերեւս հասակ իմ ծերացցի; եւ արմա-
« ւենւոյն պէս շատ ժամանակ ապրիմ; վասն զի արմատս ջրի
« վրայ է; եւ ճիւղերուս վրայ երկնքի ցօղը կիջնայ. փառքս
« օրէ օր պիտի աւելնայ; եւ աղեղս ձեռքիս մէջ պիտի զօ-
« րանայ: Ամէնքը լուսութեամբ ինձ մտիկ կընէին; եւ ա-
« մէնքը յինէն խորհուրդի կսպասէին: Խնդալից կլինէին
« երբոր հետերնին կխօսէի; եւ իբրեւ ծարաւի երկիր մը որ
« անձրեւի կսպասէ՝ այնպէս եւ նորա իմ խօսքիս կսպա-
« սէին: Մէջերնին զօրաւոր թագաւորի մը պէս էի; եւ մը-
« խիթարիչ վշտացելոց »:

Բայց այնչտի մեծութեանն ու բարեյաջող երջանկու-
թեանը մէջ չէր մտնար Յոր զԱստուած. մինչդեռ որդի-
քը հանապազօրեայ կոչունքներով եւ խրախճանութեամբ
կուրախանային ու կզուարճանային; ինքը առաւօտը կա-
նուխ կելլէր; որդւոցը թուովը Աստուծոյ զոհ կմատուցա-
նէր; որպէս զի անոնց մեղացը թողութիւն տայ Աստուած:

Աստուած Յորայ համբերութիւնը կփորձէ: — Օր մը հրեշ-
տակներն Աստուծոյ առջեւը եկան. եկաւ նաեւ սատանան;
Աստուծոյ վրէժխնդրութեանցը պաշտօնեան: « Ուստի կու-
զաս, հարցուց իրեն Տէր: — Բոլոր երկրիս վրայ պտըտելէն
կուզամ; պատասխանեց սատանան: — Յոր ծառաս տեսնը;
ըսաւ Աստուած: Երկրիս վրայ իրեն պէս անարատ, ճըշ-
մարտասէր; աստուածապաշտ եւ ամէն տեսակ չար բանե-
րէն փախչող մարդ չկայ: — Միթէ Յոր ձրի կպաշտէ զՏէր;
պատասխանեց սատանան. միթէ անոր փոխարէն զինքն ու
տունը չօրհնեցիր; եկ մէյմը ձեռքդ վրան զարկ եւ խեղ-
ճութեան հասնի; կտեսնես թէ ինչպէս երեսդ իվեր կա-
նիծէ իսկ զքեզ: — Եթէ այդպէս է; ահա քեզ թողում բո-
լոր անոր ստացուածքը. միայն իրեն մի գպչիր » ըսաւ Աս-
տուած. եւ մէկէն Յորայ փորձութիւնն ու թշուառութիւ-
նը սկսաւ: Յանկարծ մէկը կուզայ կպատմէ իրեն թէ « Ա-
ւազակները եկան; հերկող եզներդ ու արածող էշերդ բո-

լորը յափշտակեցին տարին, պահապաններդ եւս մեռուցին, անոնցմէ ես միայն ազատեցայ » :

Դեռ խօսքը բերանն էր, ուրիշ մը կհասնի կըսէ թէ « Երկնքէն կրակ իջաւ, ոչխարներդ հովիւներովն այրեց լափեց, եւ ես միայն ազատեցայ » :

Սա խօսքը գեռ չաւարտած՝ երրորդ մը կուգայ. « Երեք խումբ ասպատակաւորներ եկան, կըսէ, ուզտերդ տարին եւ պահապանները մեռուցին. միայն ես կըրցայ փախչիլ » :

Եւ նա մինչդեռ կխօսէր, ետեւէն չորրորդ մը կհասնի ու կըսէ. « Երբոր ուստերքդ ու դստերքդ իրենց մեծ եղբոր տունը կուտէին կխըմէին, յանկարծ անպատէն սաստիկ հողմ՝ մը ելաւ, տունը կործանեց եւ ինձմէ զատ մէկը ողջ չմնաց » :

Լսեց Յոր այս ամէն անակնկալ ահաւոր գուժերը, բայց չխռովեցաւ ամենեւին. ելաւ վրայի լաթերը պատուեց, գլխուն մազերը կտրեց, եւ առանց բերնէն գանգատանաց խօսք մը հանելու՝ հիանալի համակերպութեամբ մը գետին ընկաւ, Աստուծոյ երկրպագութիւն ըրաւ ու ըսաւ. « Մերկ « եկայ աշխարհ, եւ նորէն մերկ պիտի դառնամ. Աստուած « տուաւ, Աստուած առաւ. ինչպէս որ կամեցաւ՝ այնպէս « ալ եղաւ. Աստուծոյ անունը օրհնեալ լինի » :

Երբ այսպէս սատանային յոյսը պարագ ելաւ, եւ Աստուած նորէն սկսաւ Յորայ աստուած պաշտութիւնն ու համբերութիւնը գովել, « Ի՞նչ զարմանք, պատասխանեց սատանան. որովհետեւ իրեն չգըպայ՝ անոր համար հոգը չեղաւ. թէ որ իւր մարմնոյն վնաս հասցունէի՝ կտեսնէիր թէ ինչպէս գրեզ կանխծէր » : Հրաման տուաւ Աստուած որ Յորայ մարմնոյն ինչ որ ուզէ՝ ընէ, միայն հոգւոյն չըզպչի. եւ ահա մէկէն սատանան՝ գլխէն մինչեւ ոտքը սոսկալի վէրքերով ծածկեց զՅոր, այնպէս որ խեղճը քաղաքէն դուրս աղբիւսի մը մէջ նստած՝ այն վէրքերէն վազած գարշահոտ թարախը խեցիով մը կմաքրէր, եւ փառք կուտար Աստուծոյ :

Խորագէտ բանասրկուն Յորայ կինը ողջ պահեր էր, որպէս զի անոր ձեռքովը զինքը յուսահատութեան մէջ ձրգէ ու Աստուծոյ դէմ տոգոհալ տայ, եւ յիրաւի, կինը

էրկանը քաշած խեղճութեանը չգիմանալով՝ եկաւ ըստ
անոր. «Մինչեւ երբ պիտի համբերես, ահա անունդ ջրն»
«Չուեցաւ աշխարհիս վրայէն, մանչ ու աղջիկ զաւակներդ»
«Իմ արգանդիս ճնոււնդները՝ մեռան գնացին. Աստուծոյ
«դէմ բան մը գրուցէ որ դու եւս մեռնիս երթաս, եւ այս»
«պէս դռնէ դուռ իյնալէն ազատիմ» : Կնոջը յուսահատա-
կան յանգիմանութեամբն եւս Յորայ հաստարմատ առաքի-
նութիւնը չսասանեցաւ : Այրն Աստուծոյ կարեկցաբար նայ-
եցաւ վրան ու ըսաւ. «Իրաւ որ անզգամ կնոջ մը պէս խօ-
«սեցար, բարիքն որ առինք վայելեցինք, չարեաց պէտք
«չէ որ համբերեմք» :



Յորայ բարեկամները : — Երեք բարեկամ թագաւորներ՝
Եղիազար Թեմնացին, Բաղդաս Սօբեցին եւ Սովիար Մինեցին
լսելով Յորայ գլխուն եկած թշուառութիւնը, քովն եկան
որ մխիթարեն զինքը : Հազիւ կրցան ճանչնալ իրենց հին
բարեկամը, եւ այնպէս վշտացան որ սրտերնին վրան կը-
տարրաւելով սկսան լալ մեծաձայն. իրենց վրայի պատմունճա-
նը պատրուտեցին, գլուխնին հող ցանեցին, եւ եօթն օր եօ-
թը գիշեր Յորայ առջեւը առանց խօսելու կեցան, մինչեւ
որ Յօր չկարենալով նոցա լռութեանը համբերել՝ բերանը
բացաւ ու ցաւագին սրտով գոչեց .

«Կորսուի այն օրը՝ յորում ես ծնայ, եւ այն գիշերը՝ յո-
«րում ասացին թէ ահա արու զաւակ մը ծնաւ. խաւարի

« այն օրը, եւ Աստուած վերէն զայն չվնասէ: Անոր վրայ եր-
« բէք լոյս չծագի. խաւար եւ սառեւրք մահու իրենց առնուն
« զայն ու մէջ պատէ վրան: Անիծեալ լինի այն օրն ու գիշե-
« րը, եւ խաւարի մէջ կորսուի: Ո՛չ տարւոյն օրերուն մէջ
« գտնուի, եւ ոչ ամոց օրերուն մէջ համբուի: Այլ այն գի-
« շերը ցաւոց գիշեր լինի, եւ ուրախութիւն՝ ցնծութիւն եր-
« բէք վրան չտեսնուին: Այն գիշերոյն աստեղքը խաւարին
« սպասէ, եւ լոյս չտեսնէ. . . ինչո՞ւ ծնայ ես, եւ կամ ին-
« չո՞ւ մօրս կաթը գիւցի: Վասն զի հիմա հանդարտ կը կե-
« նայի ու քուն կլինէի կհանդէ՛ի երկրիս թագաւորաց ու
« խորհրդականաց հետ. . . Միթէ կեանքս միշտ խաղաղա-
« սէր չեղաւ: Միթէ երբէք խաբերայից հետ քալեցի, եւ
« ոտքս դէպ ինենգութիւն խոտորեցան, եւ կամ ուրիշի
« կնոջ վրայ աչք ձգեցի: Թող Աստուած կշռէ զիս արգա-
« բույթեան կշիռքին մէջ, եւ տեսնէ իմ՝ անմեղութիւնս:
« Միթէ մերժեցի զարգարութիւն իծառայից իմոց՝ մոռ-
« նալով որ զիս ստեղծողը ստեղծած է նաեւ իմ՝ գերիս,
« եւ մօրերնուս արգանդին մէջ զմեզ հաւասար բրած է:
« Այբւոյն ու որբոյն օգնեցի, աղքատին սղորմեցայ, մեր-
« կին կռնակը ծածկեցի, պանդուխտն ընդունեցայ, եւ յոյսս
« ու վստահութիւնս սակոյս վրայ չգրի: Արեւը մոտաւ,
« լուսնի լոյսը նուազեցաւ. եւ ըսի, Անոնք Աստուած չեն,
« ձեռքերս երբէք համբոյր մի իշխութանցս անոնց չգրկե-
« ցին: եւ սակայն բարկութեան օրը վրաս ծագեցաւ »:

Յանդիմանութիւնք բարեկամացն Յորայ: — Թէպէտ եւ
եզրիտազ Թեմնացին իւր բարեկամին սոսկալի աղետիցը վը-
րայ աղչեցաւ, սակայն անոր խօսքերը պարծենկոտութեան
տեղ դնելով սկսաւ երեսը զարնել.

« Պէտք չէ ինքզինքդ անմեղ կարծես, կըսէր. անտարա-
« կոյս ծածուկ մէկ մեղքի մը համար պատժուած ես դուն.
« Ո՛ր մարդը կայ որ Աստուծոյ առջեւը անարատ լինի: Աս-
« տեղք անգամ սուրբ չեն նորա առջեւը, թող թէ մարդ՝
« երբ, եւ որդի մարդոյ՝ որդն: Թէ որ հրեշտակք Աստու-
« ծոյ դէմ՝ մեղան չեցին, ապա ո՞ւր կմնայ մարդս: Ես տեսեր
« եմ՝ անզգամներ որոց երջանկութիւնը խորաբմաս կաղնիի
« պէս հաստատուն կերեւար, եւ յանկարծ նոցա կործանի-

« Ըր տեսայ : Նոցա ժողովածը՝ արդարք պիտի ուտեն, բայց
« իրենք եւս աղատ պիտի չլինին իչարեաց . վասն զի մարդ »
« ցաւոց համար ծնած է, ինչպէս արծուոյն ձագերը օգին
« մէջ բարձր թռչելու համար : Երանի այն մարդուն զօր
« Տէր ինքնին կյանդիմանէ . ուտի մի մերժեր, Յոր, Աս-
« տուծոյ խրատը » :

Բայց Յոր իր ըրած գանգասները կարգարացընէ, եւ վախ-



նալով որ համբերութիւնը հասնի՝ մեռնիլ կուզէ ու կըսէ .

« Ո՛չ ապաքէն մարգուս վարքը երկրիս վրայ փորձու-
« թեան պէս բան մի է, եւ կեանքը իբրեւ առօրեայ վարձ
« վարձկանի : Յաւագին գիշերներ արուած են ինձի, երբ
« քուն կլինիմ, կըսեմ թէ Ե՞րբ ցորեկ պիտի գայ . եւ երբ
« կե՛նեմ՝ երբ իրիկուն պիտի լինի կըսեմ : Մարմինս որդե-
« բու զագրութեանը մէջ կթաթախի, եւ թարախ քերելով
« հողի կոշտերը մաշեցի . . . : Ալ իմ կեանքս շունչ մի է,
« եւ կորսնցուցած երջանկութիւնս՝ աչքերս ոչ երբէք պի-
« տի տեսնեն : Ինչպէս որ ամպը կիտարտաի կանցնի, այն-
« պէս կիջնի մարդ իտուերս մահու : Արդ ահա իհող կը-
« դառնամ, եւ թէ որ առաւօտը զիս փնտռես՝ ոչ եւս պի-
« տի գանես » :

Բաղդատ Սօբեցին եւս ջանաց յորդորել զՅոր որ Աս-
տուծոյ կամայք հնազանգի, եւ անոր ըրած կարգաւորու-
թեանը սիրով համբերէ :

Սովիար Մինեցին ալ իւր երկու բարեկամացը պէս ըսկըսաւ Յորայ երեսը զարնել նորա յանձնապատանու թիւնն ու կարծեցեալ ամբարտաւանութիւնը :

Յորայ պատասխանը : — Բայց վերջապէս արդարոյն համբերութիւնը կհասնի . այն սուտ իմաստութեան վրայ բարկութիւնը կեղնէ , ու « Միթէ դուք միայն մարդիկ էք , « կգոչէ : եւ կամ ձեզի հետ պիտի վախճանի իմաստութիւնը » : Յետոյ բարեկամացը խտուրտեանը վրայ կգանգատի , որ փոխանակ իրեն ցաւակից լինելու եւ մխիթարութիւն տալու , խիստ խօսքերով սիրտը կծակէին , եւ կգոչէ . « Գարշեցան ինձմէ ծանօթքս , եւ սիրելիքս եկան « վրաս յարձակեցան : Մորթոյս տակը փտտեցաւ մարմինս , « ու ոսկորներս դուրս ընկան : Ողորմեցարուք ինձ , ողորմեցարուք , ս բարեկամք , վասն զի Աստուծոյ ձեռքը վրա « բաս ծանրացաւ : Միթէ Աստուծոյ բրածը բաւական չէ որ « դուք ալ զիս կհալածէք , եւ մարմնովս չէք կշտանար » :

Սակայն բաղմնաջարջար նահապետին բերնէն Աստուծոյ արդարութեանը վրայ մէկ քանի տարակուսի խօսքեր կամ գանգաւաններ ալ ելեր էին : Եզիուս Բուզացի՝ որ երեք թագաւորաց հետ եկեր էր , սքանչելի պերճախօսութեամբ Աստուծոյ գառատատանաց արդարութիւնը ցուցանելով յորդորեց զՅոր զգջալու եւ Աստուծոյ կամացը հնազանդելու :

Վարձատրութիւն Յորայ : — Վերջապէս կխոնարհի Յոր Աստուծոյ առջեւը . Աստուած ալ կներէ անոր , եօթը տարուան քաշած անտանելի ցաւերն ու նեղութիւնը բաւական կհամարի , կորուսածին կրկինը կպարգեւէ անոր . նորէն եօթը մանչ եւ երեք աղջիկ կունենայ Յոր , եւ անոնց որդիքն ու թոռուկքը կտեսնէ : Աստուծոյ հրամանաւը եօթը զուարակ եւ եօթը խոյ ողջակէզ կմատուցանէ իբրևութիւն իւր երեք բարեկամացը՝ որոց Յորայ սիրոյն համար կներէ Աստուած : Կմխիթարուին կուրախանան եւ նորա իրենց բարեկամին առտուածային վարձատրութիւնը տեսնելով , եւ կգառնան իրենց երկիրը : Անդին նաեւ Յորայ եղբայրները , քոյրերն ու բարեկամները գլխուն եկած թըշուառութիւնը կիմանան , կուգան իրեն ուրախակից կլի-


նին ու ընծաներ կրնեն: Անկէց ետքը դեռ հարիւր եօթանասուն տարի կապրի Յոր, եւ ծերացեալ եւ լի աւուրքք 248 տարեկան կվախճանի, համբերատար համակերպութեան չքնաղ օրինակ թողլով յաշխարհի:

Իւր ցաւագին խօսակցութեանցը մէջ փափագ մը յայտնած էր երանելին՝ որ բոլոր քաջածներուն պատմութիւնը գրուի ու որդւոց որդի մնայ: Այնպէս ալ եղաւ: Մովսէս, ինչպէս հաւանականագոյն կարծիքն է, թարգմանեց զայն երբայցեցերէն յօրինակ իւր ժողովրդեանը: Բայց Յորայ ըսքանչելի համբերութիւնը՝ ամենայն ազգաց օրինակ կրնայ լինել, եւս առաւել մեղ քրիստոնէիցս, որ իրեն քաջածները լսելով ու ցուցուցած զարմանալի համակամութիւնն ալ տեսնելով՝ պէտք է վառուիմք սր եւ իցէ վիշտ եւ ձախորդութիւն սիրով ընդունելու Սատուծոյ ձեռքէն, որ ինչպէս զբարիս՝ նոյնպէս եւս զչարիս գիտէ իփրկութիւն մեր եւ յօգուտ անօրինել:



Գ Լ Ո Ի Խ Զ .

ԵԼՔ ԻՍՐԱՅԵԼԱՅԻՈՅ ՅԵԳԻՊՏՈՍԷ



Իսրայելացւոց եգիպտոսի մէջ քաշած նեղութիւնք : — Մովսէս կծնանի . զրէն կազատի : — Մովսէս Մագիաֆու երկիրը կփախչի : — Աստուած զՄովսէս կը դրկէ որ եղբարքը եգիպտոսի զերուծենէն ազատէ : — Մովսէս կզատուի իւր աներէն : — Տան հարուածք եգիպտոսի : — Պասեք : — Ելք Իսրայելացւոց յեգիպտոսէ : — Լուսաւոր ամպ մը կառաջնորդէ Իսրայելացւոց : — Փարաւոն Իսրայելացւոց ետեւէն կվազէ : — Անցք Կարմիր ծովու : — Երգ Մովսէսի : — Իսրայելացւոց անապատին մէջ Տամբորդութիւնք . Մեռա : — Լորամարգին . Մանանայ : — Քորեբայ աղբիւրք : — Ամաղեկացւոց կոտորածք : — Յոթոր , ու տուած խորհուրդք :

(2003—1645)

Իսրայելացւոց եգիպտոսի մէջ քաշած նեղութիւնք : — Յովսեփայ մահուանէն ետքը Յակորայ որդիքը , որ եօթանասուն հոգի միայն էին իրենց եկած ժամանակնին , ըստ խոստմանն Աստուծոյ՝ քիչ ատենէն այնչափ բազմացան՝ որ առանձին ժողովուրդ մը դարձան՝ Իսրայելացիք , եբրայեցիք կամ Հրեայք անուանով . բոլոր երկիրը տարածեցան , եւ սկըտան եգիպտացւոց վախ բերել : Յովսեփայ ըրած աղէկութիւնները կամաց կամաց մոռցուեցան : Թագաւորները տեսնելով Իսրայելացւոց բազմութիւնը , քաղաքական վախ մը վրանին տիրեց : Ատոնցմէ մէկը կանչեց իւր իշխաններն ու ըսաւ . « Ահա Իսրայելի որդւոց աղդը մեծ է զօրութեամբ , եւ կզօրանայ քան զմեզ : Եկէք այնպիսի բան մը հնարեմք որ աւելի չբազմանան . մի դուցէ պատերազմ ունեցած ժամանակնիս՝ թշնամեաց հետ միանան , եւ մեզի դէմ պատերազմելով՝ ելնեն երթան մեր երկրէն : » Եւ ըսկըսաւ նեղել չարչարել զանոնք , եւ հասարակաց շէնքերուն վրայ անխնայ աշխատեցընել . վրանին դարձակալներ դրաւ , ու փրգոն , Ռամեսէ եւ Ռօն (Արեգ քաղաք) ամուր

քաղաքները շինել տուաւ նոցա : Բայց Իսրայելացիք սր-
ջափ որ կ'չարչարուէին, այնչափ աւելի կ'շատնային : Յու-
սահատեցաւ Փարաւոն, եւ հրաման հանեց որ Իսրայելա-
ցւոց նոր ծնած բոլոր արու տղայքը նեղոս գետը ձգուին :

Մովսէս կ'ծնանի, ջրէն կազատի : — Այն անգութ հրա-
մանէն քիչ մը ետքը Ղեւեայ ցեղէն Ահրամ անունով մէկը
զաւակ մը ունեցաւ : Իեղճ մայրը Յովքարէթ՝ որդւոյն կայ-
տառութիւնը տեսնելով՝ ամենայն ջանք ըրաւ որ զանիկայ
ծածուկ պահէ . եւ երեք ամիս պարտըկելէն յետոյ վախ-
ցաւ որ օր մը յանկարծ կիմացուի . ուստի եւ բարակ ե-
ղէգններով հիւսուած սնտուկ մը առաւ, կպրածիւթով ծե-
փեց զայն, որդին մէջը դրաւ ու գետին եզերքը տարաւ
ձգեց : Տղուն քոյրը Մարիամ չկարենալով եղբորմէն զա-
տուիլ, հեռուն կեցած՝ անոր գլխուն գալիքը կ'գիտէր :

Այն միջոցին Փարաւոնին աղջիկը իջեր՝ գետոյն մէջ կը-
լուացուէր, նաժիշտներն ալ գետեզերքը կ'քալէին . սըն-
տուկն որ տեսաւ՝ հետաքրքրութիւնը շարժեցաւ, մէկը
զըրկեց որ առնու իրեն բերէ : Բանայ տեսնէ որ մէջը գե-
ղեցիկ տղայ մը կուլայ . գլխացաւ վրան . « Անշուշտ երբայե-
ցւոց տղոցմէն է » ըսաւ, եւ ուղեց անոր կեանքն ազատել :
Մարիամ սիրտ առած՝ համարձակեցաւ եկաւ, « Կուզես, ը-
սաւ, երթամ քեզ երբայեցի կին մը կանչեմ որ տղան մեծ-
ցընէ » : Այս ըսելով վազեց կանչեց մայրը . Փարաւոնի աղ-
ջիկն անոր յանձնեց տղան, եւ խոտացաւ առատ վարձ
տալ՝ եթէ լաւ հոգայ մեծցունէ զնա : Իեղճ մօրը սրտին
անակնկալ ուրախութեանը չափ չկար . գրկեց տարաւ մեծ-
ցուց որդին, եւ բերաւ Փարաւոնի աղջկան տուաւ՝ որ ի-
րեն որդեգիր ըրաւ, եւ անունը դրաւ Մովսէս, որ ցրեւ ա-
զատած կնշանակէ :

Մովսէս Մաղիամու երկիրը կ'իմասչի : — Մովսէս Փարա-
ւոնի պալատին մէջ իբրեւ անոր թոռը մեծնալով՝ եգիպ-
տացւոց քուրմերէն ամէն տեսակ գիտութիւն սովորեցաւ,
եւ մտքով ու մարմնով մեծցաւ ուժովցաւ : Սակայն այն ա-
մենայն փառայ եւ պատուոյ մէջ չէր մոռնար նա ոչ իւր
ծնունդը եւ ոչ իւր ժողովուրդը : Բանի որ Իսրայելացւոց

քաջած հալածանքն ու չարչարանքը կտեսնէ՛ր՝ սիրտը կը-
կտրբտէ՛ր ու բարկութեամբ կլեցուէ՛ր։ Օր մը պարտելու
ելած ժամանակը՝ կտեսնէ՛ որ եգիպտացւոյն մէկը Իսրայել-
լացի մը բռնած կծեծէ։ չորս կողմը նայեցաւ, տեսաւ որ
մարդ չկայ, զարկաւ սպաննեց զեգիպտացին ու աւազին
տակը թաղեց։ Երկրորդ օրն ալ տեսաւ որ երկու Հրեայ
իրարու հետ կկրռուին. մտտեցաւ աւելի ուժովին, « Ինչո՞ւ
եղբորդ կզարնես » րսաւ : նա ալ դարձաւ, « Զքեզ մեր վը-
րայ ս՛վ իշխան եւ դատաւոր դրեր է, րսաւ. մի՞թէ զիս
եւս մեռցընել կուզես՝ ինչպէ՛ս որ եգիպտացին սպաննե-
ցիր »։ Մովսէս, որ կարծէր թէ մէկը չէր իմացած իւր ը-
րած սպանութիւնը, սարսափեցաւ, եւ լսելով որ Փարա-
ւոն կուզէ զինքը բռնել մեռցընել, մէկէն ելաւ Ապուստ-
Աբարիոյ հարաւային ծայրը՝ Մագիանացոց երկիրը փա-
խաւ։ Այն ատենը 40 տարեկան էր։

Ճամբորդութեանը մէջ օր մը իրիկուան դէմ երբոր ջր-
հորի մը քով նստած կհանգչէր, Մագիանացոց Յոթոր
քրմին եօթը ազջկուսքը եկան որ իրենց ոչխարներուն
ջուր խմցընեն. երբոր աւազանը լեցուցին պատրաստեցին,
ուրիշ հովիւներ եկան ու թող չէին տար ազջկանց որ ի-
րենց ոչխարները ջրեն։ Ելաւ Մովսէս, քաջութեամբ զանոնք
վարնտեց, ջուր քաշեց, եւ ազջկանց ոչխարներուն խըմ-
ցուց։ Յոթոր անոնց սովորականէն աւելի կանուխ տուն
գառնալուն վրայ զարմանալով, երբոր իրենցմէ իմացաւ
պատճառը, « Ո՛ւր է րսաւ, այն մարդը. ինչո՞ւ թողուցիք
« որ երթայ. զնացէք կանչեցէք որ գայ մէկտեղ հաց ու
« տեմք »։ Կանչուեցաւ եկաւ Մովսէս, եւ մտածելով որ նո-
րէնեգիպտոս գառնալու յոյս չկայ, քրմին քովը բնակեցաւ,
եւ անոր Սեպիտրա աղջիկն իրեն կին առաւ, ուսկից եր-
կու որդիք ունեցաւ, Գերսաւ եւ Նիսազար։

Աստուած զՄովսէս կղբրկէ որ եղբարքը եգիպտոսի գե-
րութենէն ազատէ։ — Քառասուն տարի կեցաւ Մովսէս Մա-
գիանացոց երկիրը։ Այն միջոցին Փարաւոն մեռեր էր,
բայց Իսրայելացոց չարչարանքն ու հալածանքը չէր դադ-
րած։ Նոցա ողբոց ու հեծութեանց ազազակը մինչեւ եր-
կինք հասնելով՝ յիշեց Աստուած Աբրահամու Իսահակայ եւ

Յակոբայ հետ ըրած ուխտը. գթացաւ անոնց սերնդոցը վրայ՝ զոր իրեն սեպհական ժողովուրդ ընտրեր էր, եւ որոշեց որ ազատէ զնոսա ոչ միայն նիւթական չարչարանքէ ու հալածանքէ, այլ եւ կռապաշտութեան վտանդէն, որ բոլոր երկրիս վրայ տարածուեր էր, եւ Պոսիւէին բաժին պէս՝ ամէն բան աստուած էր՝ բաց յԱստուծոյ, եւ աշխարհս՝ զոր Բարձրեալն ստեղծեր էր իւր մեծութիւնն ու զօրութիւնը յայտնելու համար՝ ընդարձակ կռատուն մը դարձեր էր: Այս մեծ դործողութեան կատարող զայն մարդն ընտրեց՝ որ իւր եղբարցը սիրոյն համար արքայապայել փառքէն ու հանդատութենէն կամաւորապէս փախեր էր:

Օր մը Մովսէս աներոջը ոչխարներն արածելով՝ հասաւ մինչեւ Փորեք լեռը. հոն մորենի մը տեսաւ՝ որ կրակ կը բարած կիպուէր ու չէր հասներ: Զարմացաւ ծերունի հովիւրը, « երթամ տեսնեմ, ըսաւ ինքնիրեն, այս ինչ զարմաւոր « նալի բան է »: Եւ ահա մարենուոյն մէջէն ձայն մը եկաւ. « Մովսէս, Մովսէս, հոս մի մտանար. կոշիկներդ ոտքէդ հանէ, վասն զի կեցած տեղդ սուրբ է: Ես եմ քու հարցդ « Աստուածը, Աստուած Արքահամու, Իսահակայ եւ Յակաբայ »: Եւ երբոր Մովսէս զարհուրած՝ նայելու չէր համարձակեր, ըսաւ անոր Աստուած. « Իտրայելի որդւոց ազգական « ինձ հասաւ, եւ տեսայ թէ որպիսի՝ նեղութեամբ կնեղեն « զանոնք եգիպտացիք: Անոնց ձեռքէն պիտի ազատեմ Իսրայելացիներն ու այնպիսի երկիր մը պիտի տանիմ՝ որ « կաթ ու մեղր կը զլսէ: Առտի ահա զքեզ Փարաւոնին կը « յուզարկեմ, որ Իտրայելի որդիքը եգիպտոսէն հանես: — Ես սիլ եմ որ եգիպտացւոց Փարաւոն թագաւորին եր « թամ, եւ Իտրայելի որդիքն եգիպտոսէն հանեմ » ըսաւ Մովսէս: — « Ես քու հետդ եմ » պատասխանեց Աստուած: — Հապա թէ որ երթամ Իտրայելացւոց զրուցեմ, թէ ձեր « հարց Աստուածը զիս ձեզի զրկեց, եւ նոքա ինձ հարցը « նեն թէ Անունն ինչ է, ինչ ըսեմ »: Պատասխանեց Աստուած. « Ըսէ Իտրայելի որդւոցը թէ ՈՐ է՛ն զիս զրկեց՝ որ « զձեզ ազատեմ: Մէջերնէն ծերերն առ հետդ, ու զնա « Փարաւոնին ըսէ թէ Տէր Աստուած մեր կիսնչէ զմեզ որ « երեք օրուան ճամբայ երթամք անապատը, իրեն զոհեր

« րնեմք : Գիտեմ որ զձեզ պիտի չթողու , բայց ես զինքը
« այնպէս չարաչար պիտի պատժեմ որ ուղէ չուղէ պիտի .
« թողու : — Հապա թէ որ Իսրայելացիք չհաւատան , ք-
« սաւ Մովսէս , եւ Աստուած քեզի երեւցած չէ բսելով չու-
« զեն խօսքիս մտիկ րնել , ինչ րնեմ » : Յայնժամ կամեցաւ
Աստուած հրաշքով մը իրեն սիրտ տալ ու տարակոյսը փա-
րատել . « Ձեռքի գաւազանդ գետին ձգէ » ըսաւ . ձգե-
լուն պէս՝ գաւազանը օձ դարձաւ : Սարսափեցաւ Մովսէս ու
քովէն փախաւ . « Երկնցուր ձեռքդ , ըսաւ Աստուած , եւ պս-
« չէն բռնէ » : Դողքըղալով բռնեց Մովսէս , եւ օձը նորէն



գաւազան դարձաւ : Բայց այնչափը բուսական չհամարեցաւ
Աստուած . « Ձեռքդ ծոցդ դիր » ըսաւ . երբ Մովսէս դուրս
հանեց՝ տեսաւ որ ձեռքը ձիւնի պէս բորտեր է : « նորէն
« ձեռքդ ծոցդ տար » ըսաւ , մէկէն բորտութիւնն անցաւ .
« Թէ որ նորէն չհաւատան , ըսաւ , գետէն ջուր աւ՝ գետի-
« նը թափէ , ջուրը արիւն կդառնայ » :

Երբոր Մովսէս դարձեալ կհրատարէր « ես նրբաձայն եւ
« ծանրալեզու եմ » բսելով , « Մի տուած է մարդուս բերան » ,
« ըսաւ Աստուած , կամ ո՞վ քրեր է խուճն ու համբը » , աչք
« ունեցողն ու կոյրը . ո՞չ ապաքէն ես , Աստուած , Արդ զնա » .
« ես քու բերանդ կբանամ , եւ ինչ որ պէտք է խօսիս՝ քեզ
« կիմացրնեմ » : Բայց Մովսէս դարձեալ կհրատարէր ու կու-

գաչէր Աստուծոյ որ ուրիշ զօրաւոր մէկն առնու իրեն գործիք : Սաստեց Աստուած, եւ հրամայեց որ երթայ, հետն առնու Ահարոն եղբայրը՝ որ աւելի ճարտասան էր. « Ահար « ինքն իսկ զքեզ գիմաւորելու կուգայ, եւ զքեզ տեսնելուն « շատ պիտի ուրախանայ : Խօսէ հետն ու բոլոր ըսածներս « բերանը գիւր. թագ ինքը քու տեղը ժողովրդեան հետ լսօ- « սի, եւ քեզի ըսածներս դու իրեն կյայանես, ես ձեզի կը- « սովբեցնեմ՝ ընելիքնիդ : Գաւազանդ առ, վասն զի անով հը- « րաշքներ պիտի գործես » : Մովսեսի սիրան աւելի հանդարտեցընելու համար՝ այս եւս յայտնեց Աստուած թէ « Զքեզ « մեռցընել ուղղոյները բոլոր մեռած են, ուստի ամենեւին « մէկէ մը մի վախնար, գնա յեգիպտոս » :

Մովսէս կզատուի իւր աներէն : — Մովսէս դարձաւ աներոջը քով, ու ըսաւ անոր. « Եգիպտոս պիտի երթամ, որ « պէս զի տեսնեմ թէ եղբարքս դեռ կենդանի են ». սիրով հաւանեցաւ Յոթոր : Առաւ Մովսէս կինը, տղաքն ու գաւազանը, եւ ճամբայ ելաւ : Ահարոն եկաւ Քորէր լերան մօտ գիմաւորեց զինքը, պագտուեցան, մէկտեղ իջան Եգիպտոս, ազգին ծերերը ժողովեցին, ինչ որ Աստուած Մովսեսին պատուիրեր էր՝ Ահարոն պատմեց անոնց, եւ որպէս զի հաւատան՝ առջեւնին հրաշքներ ըրաւ : Աստուծոյ իրենց ըրած այցելութեանը վրայ սաստիկ ուրախացաւ ժողովուրդը, եւ ամէնքը մէկէն գետինն ընկան երկրպագութիւն ըրին :

Մովսէս եւ Ահարոն Փարաւոնին առջեւ կելնեն : — Մովսէս եւ Ահարոն գնացին Փարաւոնի առջեւն ելան ու ըսին. « Այսպէս կըսէ Իսրայելի Աստուածը. Թող ժողովուրդս որ « երթան անապատ՝ ինձի տօն կատարեն : — Ոչ ձեր Աս- « տուածը կճանչնամ, ըսաւ Փարաւոն, եւ ոչ Իսրայելացիքը « կթողում. գնացէք բաներնիդ » : Այս ըսելով՝ մէկէն գործա- վարները կանչել տուաւ եւ հրամայեց որ ծանր ծանր աշխատութիւններ տան Իսրայելացւոց, որպէս զի հոգինին բերաննին գայ ու մոքերնին ազատութեան վրայ չզբաղի :

Ասոր վրայ Իսրայելացւոց տառապանքը սաստկացաւ. անոնք ալ Մովսեսին վրայ ընկան, ու սկսան բողբոլել թէ նա եղտ պատճառ իրենց նոր ազեաիցը : Աստուծոյ գիմեց Մով-

սէս . « Տէր , ըսաւ , ինչո՞ւ զիս Փարաւոնին զրկեցիր , թէ որ « ժողովուրդդ փրկելու միայր չունէիր : — Գնա , զրուցէ Իս-
« րայելի որդւոցը , պատասխանեց Աստուած . մի վախնար ,
« ես եմ՝ Տէր . զձեզ եգիպտոսէն պիտի հանեմ , անոնց ծառայ-
« ութենէն պիտի ազատեմ՝ զձեզ բարձր բազկաւ եւ մեծա-
« մեծ դատաստանօք , եւ պիտի տանիմ՝ զձեզ այն երկիրը
« զոր խոտացայ տալ Արրահամու , Իսահակայ եւ Յակոբայ » :
Յետոյ զիրենք նորէն Փարաւոնին զրկեց որ Իսրայելացիները
արձրկէ . եւ երբոր նա հրաշք ուզեց տեսնել , Ահարոն
ձեռքին գաւազանը թագաւորին առջեւ գետին նետեց ,
եւ մէկէն վիշապ դարձաւ : Վախցաւ Փարաւոն . բայց որով-
հետեւ կախարհներն ալ իրենց գաւազանը գետին նետե-
լով՝ վիշապ դարձուցին : Փարաւոնին սիրտը կարծրացաւ
ու չուզեց հաւանիլ , թէպէտ եւ տեսաւ որ Ահարոնին գա-
ւազանը զնաց մէկալնեքունը կլլեց :

Տասն հարուածք եգիպտոսի : — Փարաւոն իւր խոտա-
սրտութեանը մէջ հաստատ կմնար եւ չէր ուզեր Իսրայել-
լացիքը արձրկել . հարկ էր նորա հպարտութեան ու յանձ-
նապատանութեանը սոսկալի հրաշքներով ու հարուածնե-
րով յաղթել . ուստի եգիպտոսի տասը հատ անուանի հա-
րուածներուն առաջինը սկսաւ :

ա) « Աւաւօտը Փարաւոն նեղոս գետին եզերքը պտըտե-
« լու պիտի ելնէ , ըսաւ Աստուած Մովսէսի . օձ դարձած գա-
«ւազանը ձեռքդ բռնած՝ զնա դիմացի եզերքը կեցիր , եւ
« ըսէ իրեն . երբայեցւոց Աստուածը զիս քեզի զրկեց ու կը-
« սէ . Արձակէ ժողովուրդս որ երթան անապատին մէջ զիս
« պաշտեն . եւ թէ որ չթողուս , ձեռքիս գաւազանովը այս
« ջրոյն պիտի զարնեմ՝ որ արիւն դառնայ հոտի , եւ բոլոր
« մէջի ձկները ստակին » : Այնպէս ալ եղաւ . բոլոր եգիպտո-
սի ջրերը արիւն դարձան , գետերու՝ լճերու ձկները ստա-
կեցան , եւ եգիպտացիք խմելու ջուր գտնելու համար աս-
գիս անդին փոսեր կբանային ու չէին գտներ : Աստուած
թողուց դարձեալ որ զնոյնը նաեւ կախարհները յաջողը-
նեն . որով եւ խոտացաւ Փարաւոնին սիրտն ու արժանա-
ցաւ երկրորդ պատուհասին :

բ) Աստուծոյ հրամանաւը նորէն զնաց Մովսէս ու ըսաւ Փա-

բաւանին . « Թէ որ ժողովուրդս չարձակես , գիտնաս որ բո-
լոր երկիրդ գորտով պիտի լեցունեմ » : Մտիկ չբրաւ Փա-
րաւոն . Ահարոն ձեռքը եգիպտոսի ջրերուն վրայ երկրն-
ցունեցուն պէս՝ անթիւ անհամար գորտեր ելան աննոցմէ ,
որ ամէն տեղ , ամէն տուն լեցունեցան : մինչեւ մարգիկանց
վրայ ու կերակուրներու մէջ կվրխտային : Թէպէտ եւ կա-
խարդներն ալ այս բանս ըրին : բայց դարձեալ Փարաւոն
կանչեց Մովսէսն ու Ահարոնը : « Ազօթք ըրէք Աստուծոյ ը-
սաւ , եւ կթողում որ Իսրայելացիք երթան զՏՀ ընեն Աս-
տուծոյ : — Ժամանակ ցուցուր ինձ , ըսաւ Մովսէս , թէ երբ
« կուզես որ ազօթք ընեմ : — Վաղը , պատասխանեց Փարա-
ւոն : — Ըսած իդ պէս լինի , կրկնեց Մովսէս , որպէս զի
« գիտնաս թէ մեր Աստուծմէն զաս՝ ուրիշ Աստուած չկայ » :
Ազօթքն ըրաւ , ու մէկէն գորտերը ստակեցան . բայց Փա-
րաւոն տուած խոստմունքը չկատարեց :

գ) Աստուած ըսաւ Մովսէսի որ Ահարոն գաւազանովը
գեանի հողին զարնէ . զարկաւ Ահարոն , եւ մարդ ու անաս-
ուն՝ ամէնքը մուծով՝ այսինքն մանր ճանճերով լեցունեցան :
Կախարդներն ալ ուղեցին մուն հասնել . եւ երբոր չկրցան ,
ըսին Փարաւոնի թէ « Այդ բանին մէջ Աստուծոյ մատը
« կայ » : Բայց եւ այնպէս չկակրղցաւ անոր սիրան ու նորէն
չթողուց :

դ) « Գնա՛ , ըսաւ Աստուած Մովսէսի , ըսէ Փարաւոնին որ
« թողու ժողովուրդս . ապա թէ սչ՝ բոլոր եգիպտոս շանա-
« ճանճով լեցուի , եւ ժողովրդեանս բնակած տեղը (Գեսեմ)
« միայն ազատ մնայ , որպէս զի գիտնայ որ ես եմ Տէր ,
« Տէր ամենայն երկրի » : երկրորդ օրը եգիպտոս շանաճան-
ճով լեցունեցաւ , եւ մարդիկ ու անասունք սկսան ջարդուիլ :
Փարաւոն տեսնելով որ բանը դէշ է : կանչեց Մովսէսն ու
Ահարոնը , « Բարի է , ըսաւ , ըրէք զՏՀերնիդ . բայց ինչ պէտք
« է դուրս ելնէք . իմ երկրիս մէջ ըրէք ձեր զՏՀերը : —
« Ձեմք կրնար եգիպտացւոց դարշելի համարուած կենդանի-
« քը զՏՀել Աստուծոյ մերում , պատասխանեց Մովսէս , վասն
« զի կքարկոծեն զմեզ . ուստի պէտք է որ երեք օրուան ճամ-
« բայ հեռու տեղ երթամք : — Թող այդպէս լինի . զնացէք ,
« ըսաւ , միայն թէ շատ չհեռանար . ազօթք ըրէք Աստուծոյ

« որ շանաճանճն անցնի » : Ազօթք ըրաւ Մովսէս : շանաճանճն անցաւ . բայց Փարաւոն մէյմը որ պատժէն ազատեցաւ՝ սիրտը դարձեալ խտացաւ , եւ խօսքին վրայ չկեցաւ :

կ) Սոսկալի հիւանդութիւն մը զրկեց Աստուած , որ եգիպտացոց կենդանիներուն մեծ մասը ջարդեց . բայց երբ որ իմացաւ Փարաւոն թէ Իսրայելացոց անասուններէն եւ ոչ մէկը մեռեր է , բարկացաւ , ու չեմ թողուր կանչեց :

զ) Աստուած հրամայեց Մովսէսի ու Ահարոնի որ ձեռքերնին տաք մոխիր առած՝ Փարաւոնի առջեւն ելնեն , ու Մովսէս գէպի երկինք ցանէ մոխիրը : Այն մոխիրը բոլոր եգիպտոսի վրայ իջնալով՝ մնացած կենդանիքն ու մարդիկը խոցերով եւ ուռեցքներով ծածկեց . նոյն խոցերը Փարաւոնի կախարդացը վրայ ալ ելան , ու չկրցան նորա Մովսէսի գիմացը ելնել :

կ) Թէպէտ եւ Փարաւոնի սիրտն անով ալ չկակղացաւ , բայց Աստուած գթացաւ անոր անմտութեանը վրայ , որ չէր զգաստանար , ու իրեն հետ մէկտեղ նաեւ բոլոր եգիպտոս Աստուծոյ պատուհասին նշաւակ կրնէր : Ուստի եօթններորդ հարուածը զրկելէն առաջ՝ Աստուած Մովսէսի ձեռքովն ըսաւ Փարաւոնի . « Գիտնաս որ վաղը այնպիսի կարկուտ մը պիտի թափեմ՝ եգիպտոսի վրայ՝ որ նմանը դեռ չէ տեսնուած . ուստի դուրս տեղ ինչ որ ունիք՝ ներս առէք » : Երկրորդ օրը Մովսէս ձեռքը երկինք վերցընելուն պէս՝ կրակախառն սոսկալի կարկուտ մը եկաւ , ամէն բան ջարդեց կտորեց , ու դաշտին մէջ ինչ որ գտաւ՝ մարդ եւ անասուն , զամէնքը սպաննեց . բայց Գեոսեմ ազատ մնաց այն հարուածէն ալ : Սարսափեցաւ Փարաւոն , կանչել տուաւ զՄովսէս եւ զԱհարոն , « Մեղայ , ըսաւ , ազօթք ըրէք որ կարկուտը դադարի , եւ կթողում որ երթաք » : Կարկուտը դադարեցաւ , բայց Փարաւոն այս անգամ ալ խօսքը չպահեց :

ը) « Գնա զբուցէ Փարաւոնին , ըսաւ Աստուած Մովսէսի , որ մինչեւ երբ յինէ պիտի չամաչես . թէ որ ժողովուրդս չարձակես որ երթայ զիս պաշտէ , գիացիր որ վաղը այս ժամուն այնչտի մարախ պիտի թափեմ , որ բոլոր երկրիդ երեսը պիտի ծածկէ , եւ կարկուէն մնացածները ուտէ լափէ » : Ինչո՞՞ք եգիպտացիք վաղեցին Փարա-

ւոնին, կազաչէին ու կըսէին. « Թող սա մարդիկները եր-
« թան իրենց Աստուածը պաշտեն. չես տեսներ որ եգիպ-
« տոս կըլնջուի անապատ կղաւնայ »: Չկրցաւ Փարաւոն չէ-
ըսել, խոստացաւ որ խնդիրքնին կատարէ, ու թէ եգիպ-
տոս եւ թէ Իսրայելացիքը ազատէ. կանչել տուաւ զՄովսէ-
սէս, « Գնացէք պաշտեցէք ըսաւ ձեր Աստուածը. բայց ո՛վ
« ո՛վ պիտի երթաք: — Մեք ամէնքս մեր ամէն ունեցածովը
« մէկտեղ, պատասխանեց Մովսէս: — Եթէ միայն զո՛հ ընե-
« լու կերթաք, ըսաւ Փարաւոն, ինչ հարկ է հետերնիդ
« տանիք ձեր ստացուածքը: Չէ, չէ, ձեր միտքը չար է. է-
« բրկ մարդիկներէն զատ մէկն ալ պիտի չերթայ. ապա
« թէ ոչ, հանդարտ տեղերնիդ նստէք »: Այս ըսելով վաճա-
տել տուաւ զիրենք: Ելաւ Մովսէս ու Աստուծոյ հրամանա-
վը ձեռքը երկինք երկնցունելուն պէս՝ հարաւային հով մը
ելաւ, ամբողջ օր մը փչեց, ու մարախը բոլոր եգիպտոսի
երեսը ծածկեց, կարկուտէն ինչ պտուղ եւ կանաչեղէն որ
մնացեր էր՝ ամէնն ալ կերաւ չորցուց: Փութացաւ կան-
չեց Փարաւոն զՄովսէս եւ զԱհարոն, « Մեղայ, ըսաւ, այս
« յանցանքիս ալ ներեցէք, եւ աղաչեցէք զԱստուած ձեր,
« որ այս մարախէն ազատէ զիս »: Մովսեսին աղօթքովը
հօղմ մը հանեց Աստուած որ տարաւ բոլոր այն մարախը
կարմիր ծովը թափեց: Մտացաւ դարձեալ Փարաւոն իւր
խոստմունքն ու զղջումը. բայց Աստուած չմոռցաւ ոչ իւր
սպառնալիքը, եւ ոչ Իսրայելացւոց տուած խոստմունքը:

բ) Ելաւ Մովսէս ու Աստուծոյ հրամանաւը ձեռքն եր-
կինք վերցուց, եւ մէկէն սոսկալի խաւար՝ մէգ եւ մուկ
պատեցաւ բոլոր եգիպտոսին երեսը. այնպէս որ երեք օր
ամենեւին մէկզմէկ չէին տեսներ մարդիկ, եւ ոչ գործու-
ղութիւն մը կրնային ընել. բայց Գեսեմ լոյս էր: Կանչեց
Փարաւոն զՄովսէս, հրաման տուաւ որ ելնեն երթան. « Մի-
« այն թէ անասունիդ հոս պիտի թողուք, ըսաւ »: — Կրճ-
« զակ մըն ալ չեմք թողուր, պատասխանեց Մովսէս. եւ չէ
« թէ միայն մերինները պիտի առնումք տանիմք, այլ նաեւ
« դուն քու անասուններդ պիտի տաս, որ մեր Աստուծոյն
« զոհ ու ողջակէզ ընեմք »: Այս համարձակ խօսակցութեան
վրայ բարկացաւ թագաւորը, խոստմունքը ետ առաւ ու

գոչեց. « Ե՛լ, կորի՛ր առջեւէս, ապա թէ ոչ՝ հիմա զքեզ
« կսպաննեմ: — Բարի է, պատասխանեց Մովսէս, կե՛նեմ.
« կուգայ ժամանակը որ լալով պիտի աղաչես զիս տեսնել:»
Այս ըսաւ, ու դուրս ելաւ:

ժ) Այն ատեն ըսաւ Աստուած Մովսէսին. « Մէկ հարուած
« մըն ալ մնաց եգիպտոսին տալու որ Փարաւոն զձեզ ար-
« ձըկէ: Պատուիրէ՛ ժողովրդեանդ որ իրենց բարեկամ ու
« գրացի եգիպտացիներէն ոսկեղէն ու արծաթեղէն աման-
« ներ ու հանգերձներ փոխ առնուն: Յետոյ դարձի՛ր ըսէ-
« Փարաւոնին. — Այսպէս ասէ Տէր. կէս գիշերուն պիտի
« մտնեմ եգիպտոս, եւ ամենայն անգրանիկ տղայք պիտի
« զարնեմ մեռցընեմ, քույաջորդ անգրանիկէդ սկսեալ մին-
« չեւ ազօրիքը դարձընող աղախնոյն անգրանիկը, եւ մին-
« չեւ անասնոց առջինեկները: Բոլոր եգիպտոս այնպիսի
« գոռում գոչումով պիտի լցուի որ նմանը ոչ եղեր է եւ
« ոչ պիտի լինի. իսկ Իսրայելացւոց մէջ ամենեւին ձայն մը
« պիտի չլսուի: Այն ժամանակ բոլոր ժողովուրդդ պիտի
« գան առջեւ իննան, աղաչեն պաղատին որ առնեմ ժողո-
« վուրդս ելնեմ երթամ» ըսաւ Մովսէս, ու լի բարկու-
թեամբ դուրս ելաւ:

Պատեք: — Եգիպտոսէն մեկնելէն յառաջ Աստուծոյ հը-
րամանովը Պատեքի կամ Զատկի տօնը հաստատեց Մովսէս.
« Տուն գլուխ մէյմէկ արու՝ արատ չունեցող մէկ տարուան
« գառնուկ առէք, ըսաւ Իսրայելացւոց. նիսան ամսոյն 14-ին
« (մարտի մէջ) իրիկուան գէմ՝ մնրթեցէք, արիւնը ձեր դը-
« րանը շեմին վրայ քսեցէք, միտը խորովեցէք ու բազար-
« ջով եւ եղեգով (ածը մարդ) ճամբորդի պէս կերէք տը-
« տորնօք, մէջքերնիդ գօտի, ոտքերնիդ կօշիկ եւ ձեռ-
« քերնիդ գաւազան. վասն զի Պատեք է (Զատիկ, այսինքն
« անցք Տեառն). ըսել է թէ Աստուած եգիպտոսի վրայէն
« անցնելով՝ եգիպտացւոց բոլոր անգրանիկները զարկաւ
« մեռուց: Նոյն գիշերը եգիպտացւոց անգրանիկները մեռ-
« ցընող Աստուծոյ հրեշտակները ձեր դռներուն վրայ ա-
« րեան նշանը տեսնելով՝ ձեր անգրանիկներուն պիտի չը-
« դպչին:

« Ամսոյս տանեւ չորրորդ օրուան յիշատակ՝ ամէն տարի

« որդւոց որդի մեծ տօն կատարեցէք. նոյն օրը սուրբ պա-
« Հեցէք, եւ ամենեւին ծառայական գործ մի ընէք: Եօթ-
« ներորդ օրն ալ նոյնպէս տօն բռնեցէք, եւ այն Եօթն օ-
« բուան մէջ բազարջ կերէք. ով որ խմորուն բան ուտէ՝
« մեռնի:

« Ո՛ր եւ իցէ գերի որ գնէք, առաջ պիտի թլլիատուի,
« եւ ետքը զատկական ոչխարէն ուտէ: Իսկ պանդուխան
« ու վարձկանը ոչ երբէք ուտեն անկէց: Մինչեւ որ իրենք
« եւ բոլոր արու զաւակնին չթլլիատուին: Վասն զի այն ժա-
« մանակ ձեր երկրին բնակիչ կհամարուին: Երբոր Տէր Աս-
« տուած զձեզ Քանանացւոց երկիրը տանի, ձեր անամոց
« անդրանիկներն իրեն պիտի զոհէք: Եւ ձեր անդրանիկ որ-
« գիքը ստակով պիտի գնէք իյիշատակ այն օրուան: յո-
« բու՛մ հօր ձեռամբ զձեզ եզրկատացւոց գերութենէն ա-
« ղատեց Աստուած »:

Այս տօնը ստուեր մի է մեր Զատիկի տօնին, ինչպէս
նաեւ Իսրայելացւոց եզրկատուէն զատուիլը՝ Քրիստոսի ձեռ-
քով մեր ազատութեանն էր օրինակ, Ինչպէս նոյն ժամա-
նակ Հրէից՝ նոյնպէս եւ հիմա քրիստոնէիցս համար տա-
րւոյն ամենէն մեծ ու փառաւոր տօնն է Զատիկի տօնը. վասն
զի կիշեցնէ մեզ թէ ինչպէս Տէրն մեր մեզաց եւ ստաա-
նայի գերութենէն զմեզ ազատելու համար՝ զատկական դա-
ռանը պէս պատեքին օրերը խաչին վրայ մեռնիլ յանձն ա-
ռաւ: յետոյ յազիժական փառօք յարեաւ իգերեզմանէն ու
հեար յարոյց մեր մեռեալ բնութիւնը:

Եւք Իսրայելացւոց յեզրկատուէ: — Կէս գիշերուն Աստու-
ծոյ ըրած սարսափելի սպառնալիքը կատարուեցաւ: Բոլոր
եզրկատացւոց անդրանիկները մեռան, եւ սոսկալի ազադակ՝
գոռում գոչում մը փրթաւ, վասն զի Իսրայելացւոցմէ-
զատ տուն չկար՝ յորում մեռել չլինէր:

Սոսկացաւ Փարաօն, ու լալով ողբով գիշերանց Մովսե-
սին մարդ զրկեց կանչեց, կաղաչէր, « ելէք, կրսէք, գնա-
« ցէք, դուք եւ որդիքն Իսրայելի. գնացէք ձեր Աստուա-
« ծը պաշտեցէք, միայն թէ զիս օրհնեցէք, որ մի գուցէ
« զիս ալ որդւոյս պէս զարնէ մեռցրնէ Աստուած »: Անգիւնը
եզրկատացիք ալ զիրենք կըռնադատէին որ ժամ մը յա-

ուսջ երևնն երթան, վասն զի կրթանային որ եթէ Իսրայելացիք քիչ մըն ալ ուշանան՝ եգիպտոս մարդ պիտի չմնայ, ամէնքը պիտի մեռնին :

Պատերին երկրորդ օրը ճամբայ ելան Իսրայելացիք, բայց այնպէս արտորնօք երնեւնուն պատճառաւ հարկ եղաւ որ իրենց շաղուած խմորները դեռ չխմորած՝ լաթի մէջ պըլլեն, կոնակնին զարնեն, եւ իրենց կահ կարասին, եգիպտացոցմէ փոխ առած ոսկեղէն ու արծաթեղէն ամաններն ու հագուստները եւս մէկտեղ տարին : Ընչպէս որ Աստուած հրամայեր էր՝ իրբեւ դոյզն վարձ իրենց բազմամեայ անվարձ աշխատանացը : Մովսէս ալ Յովսեփայ ոսկորները ժողված հետը առաւ, ինչպէս որ նա կտակաւ ապսպրեր էր



իւր ազգին : Եւ այսպէս Իսրայելացիք Գեսեմի մէջ չորս հարիւր երեսուն տարի բնակելէն յետոյ, վեց հարիւր հազար էրիկ մարդ՝ կանանցմէ ու սղոցմէ զատ՝ մամեսէէն ելան գէպ իՍոփրովթ, բոլոր արջառներն ու սչխարներն ալ մէկտեղ, անբաւ բազմութիւն :

Լուսաւոր ամպ մը կառաջնորդէ Իսրայելացոց : — Քանանացոց երկիրը կամ Աւետեաց երկիրն երթալու համար կարճ ճանապարհն էր՝ Փղշաացոց երկրէն անցնիլը . բայց որովհետեւ հարկ կլինէր նոցա հետ պատերազմիլ, չուզեց Աստուած Իսրայելացոց աչքը մէկէն պատերազմով վախցընել, որպէս զի եգիպտոս դառնալ չուզեն . ուս-

տի եւ Կարմիր ծովուն անապատին ճամբան բռնել տուաւ . եւ որպէս զի արեւուն սաստիկ տաքութենէն չնեղուին եւ միանգամայն չմոլորին , ցորեկը ամպէ սիւնով մը կառաջնորդէր նոցա ու հովանի կընէր , եւ գիշերը կրակէ սիւնով . այնպէս տարաւ զիրենք Կարմիր ծովուն եզերքը Բէեղսեփովնի քով բանակեցուց :

Փարաւոն Իսրայելացոց ետեւէն կվազէ : — Բայց Փարաւոնին ցաւը երբոր մեղմացաւ , միտքն ալ փոխուեցաւ . իւր անգրանկին կորստենէն աւելի ցաւ զգալ սկսաւ Իսրայելացոց պէս ժողովուրդ մը մէկ օրուան մէջ կորսնցընելուն վրայ : Զղջացին նաեւ քովի իշխանները . « Ախոս , ինչպէս « թողուցինք որ երթան , կըսէին . հիմա մեզ ո՞վ պիտի ծառայէ » : Փարաւոն կառքերն ու զօրքը պատրաստել տուաւ , անթիւ բազմութեամբ Իսրայելացոց ետեւէն վազեց եւ եկաւ մտնեցաւ անոնց : Այն բազմութիւ բանակն որ տեսան Իսրայելացիք , սարսափած սկսան Մովսեսին դէմ գանգատիլ ու ըսել . « Իբրեւ թէ եգիպտոս գերեզման չկար , առ իր զմեզ հոս բերի որ անապատին մէջ մեռնիմք : Ինչո՞ւ համար զմեզ եգիպտոսէն հանեցիր . այնչափ ըսինք « քեզի թէ թող որ ծառայեմք եգիպտացոց . լաւ էր առնոնց ծառայելնք » քան թէ այս անապատին մէջ մեռնէինք : — Քաջալերուեցէք , կըսէր Մովսէս , մի վախնաք , « Աստուած ձեր տեղը կպատերազմի , եւ զձեզ կազատէ : « Այս եգիպտացիքը զորս արդ կտեսնէք , մէյմըն ալ յաւիտեան պիտի չտեսնէք » :

Անցք Կարմիր ծովու : — Աստուած հրամայեց Մովսեսին . « Գաւազանդ առ , ձեռքդ ծովուն վրայ երկնցուր եւ ջրեքը բաժնէ , որպէս զի Իսրայելացիք իբրեւ ընդ ցամաք « անցնին մէջէն » : Նոյն միջոցին ամպէ սիւնն որ օդին մէջէն Իսրայելացոց առջեւէն կերթար , իջաւ , իրենց եւ եգիպտացոց մէջտեղը մտաւ , եւ երկու բանակներն իրարմէ զատեց : Իսրայելացոց կողմը դարձած երեսը լուսաւոր էր , եւ եգիպտացոց կողմինը մութ . եւ Մովսէս ձեռքը ծովուն վրայ երկնցունելուն պէս՝ սաստիկ հարաւային քամի մը ելաւ , բոլոր գիշերը փչեց , ջրերը երկու բաժնուեցան ,

եւ երկրորդ օրը Իսրայելացիք իբրեւ ընդ ցամաք մէջէն անցան՝ զարմացմամբ տեսնելով ձախ ու աջ կողմերնին բարձրաբերձ պարսպի պէս դիզուած կեցած լեռնակուտակ ջրերը: Իրենք մէկալ եղբրքը Հասան չՀասան, եգիպտացիք վրէժխնդրութեան ոգւով վառուած՝ մտան ծովուն ցամքած ճամբան: Յանկարծակի սոսկալի շիտթութիւն մը ընկաւ մէջերնին, կառքերուն անիւները կապուեցան, եւ իրենք սկսան իրար անցնիլ ու կանչել. «Փախչինք Իսրայելացւոց» մէ, վասն զի անոնց տեղը Աստուած կպատերազմի մեզի «Հեռ»: Արդէն սկսեր էին ետ դառնալ, երբոր Մովսէս Աստուծոյ Հրամանաւը ձեռքը երկրորդ անգամ ծովուն վերայ երկնցուց, եւ մէկէն ջրերն եկան միացան, եւ զՓարաօն բոլոր զօրքովը տակերնին աւին խղզեցին, եւ մէ-



ջերնէն եւ ոչ մէկը կրցաւ ազատիլ որ կարող լինէր այն սոսկալի կոտորածին դոյժը եգիպտոս տանիլ: Երբոր նոցա բոլոր մեռած ժարմինները ծովեզերքը նետուած տեսան Իսրայելացիք, վախցան Աստուծմէ եւ Հաւատացին իրեն եւ անոր Մովսէս ծառային:

Երգ Մովսէսի: — Յայնժամ Մովսէսի ոգին վառուեցաւ, ու իրենց Հրաշալի ազատութեանը Համար Աստուծոյ փառք տալով՝ այս սքանչելի օրհնութիւնն երգեց.

*Օրհնեմք զՏէր, վասն զի փառօք փառաւորեալ է: Ա-

« Կանց ձիերն ու ձիաւորները ծով նետեց : Իմ օգնականս
« Տէրն է, եւ նա փրկեց ազատեց զիս : Ինքն է իմ Աստուածս,
« եւ ես զինքը պիտի փառաւորեմ : Հօրս Աստուածն է, ե-
« զինքը պիտի բարձրացընեմ : Տէր կխորտակէ պատերազմ
« ները, Տէր է անոր անունը : Փարաւոնի կառքերն ու իռ-
« լար զօրութիւնը ծովը նետեց, անոր ընտիր ընտիր Հե-
« ծեալներն ու սպառազէնքը կարմիր ծովն ընկզմեցան : Ան-
« դունդք ծածկեցին զանոնք, քարի պէս խորն իջան : Աջ
« քո, Տէր, փառաւորեալ է զօրութեամբ, եւ քու աջդ,
« նվ Տէր, խորտակեց զթշնամին : Փառացդ մեծութեամբը
« Հսկառակորդներդ մանրեցիր, փշրեցիր. բարկութիւնդ
« զրկեցիր եւ զանոնք եղէգի պէս կերաւ : Սրտմտութեանդ
« Հոգմովը ջրերը պատառեցան, պարսպի պէս սկզպցան
« կայնեցան կեցան, եւ ծովուն ալիքը սառ կտրեցան դի-
« զուեցան : Ըսաւ թշնամին. « Հալածեմ Համնիմ, աւարը
« բաժնեմ, եւ անձս անոնցմով կշտացնեմ. սրովս սասա-
« կեմ, եւ ձեռքս անոնց վրայ տիրէ » : Քու Հոգմդ փչեցիր,
« զրկեցիր, եւ ծովը ծածկեց զանոնք. կապարի պէս ընկրդ-
« մեցան սաստիկ ջրերու մէջ :

« Ո՞վ Տէր, քեզ նման ո՞վ կայ աստուածոց մէջ, եւ կամ
« քեզ ո՞վ կնմանի, փառաւորեալդ խուրբս : Սքանչելի ես
« փառօք եւ Հրաշալիքներ կգործես. աջդ երկնցուցիր, եւ
« երկիր զանոնք կլլեց : Արդարութեամբ առաջնորդեցիր
« այս փրկած ժողովրդեանդ. քու սուրբ ընակարանիդ մէջ
« զօրութեամբ մխիթարեցիր զանոնք :

« Լսեցին ազգերն ու բարկացան, եւ Քանանացւոց երկ-
« րին ընակիչքը սատտիկ ցաւերու մէջ ընկան : Յայնժամ
« տազնապեցան եղովմայ դատաւորներն ու Մովբացւոց իշ-
« խանքը : Չանոնք գող բռնեց, եւ ամենայն ընակիչք Քա-
« նանացւոց Հալեցան : Արանին ահ ու երկիւղ պիտի իյնայ,
« եւ բազկիդ մեծութեամբը քար պիտի կտրին. մինչեւ որ
« քու ժողովուրդդ անցնի, ո՞վ Տէր, մինչեւ որ այս ժողո-
« վուրդը անցնի երթայ, զոր դուն քեզի ժողովուրդ ա-
« ուիր : Պիտի տանին անկես զիրենք քու ժառանգութեան
« լեռդ, Հոն ուր պատրաստեցիր քու ընակարանդ : Տէրը
« պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից » :

Եւ մինչդեռ Մովսէս էր ի կմարդ ինն առած կրիառարանէր զԱստուած, անդին իւր քոյրը Մարիամ թմբուկ կղար. « Ինչք, ու կերգէր. « Օրհնեմք զՏէր, քանզի փառօք փառաւորեալ է. ձիերն ու ձիաւորները ծովը նեակեց »: Եւ բոլոր կանայք ետեւէն կերթային պարելով:

Իսրայելացւոց անապատին մէջ բրած ճամբորդութիւնը. — Մեռա: — Կարմիր ծովուն եզերքէն Մովսէս ժողովուրդը Սուր անապատը տարաւ, եւ երեք օր ճամբայ ըրին առանց աղբիւր մը գտնելու: Մեռա երբոր հասան, ջուր գտան, բայց լեղի լինելուն՝ չէր խմուեր. անոր համար տեղւոյն անունը Մեռա դրին, որ դառնութիւն կնշանակէ: Բայց Աստուած Մովսէսի փայա մը ցուցուց, որ ջրին մէջ գրուելուն պէս՝ ջուրը կանուշնար: — Այսպէս կքաղցրացնէ ու փրկարար կընէ նաեւ խաչն Քրիստոսի վշտաց եւ նեղութեանց գառնահամ ջրերը:

Մեռայէն եկան Եղիմ՝ բանակեցան, ուր եօթանասուն արմաւենեաց հովանւոյն տակ տասուերիու քաղցրաջուր աղբիւր կըղխէր: Կաւ մը հանգչելէն ետքը, անկից եւս ելան ու Եղիմին ու Սինա լեռան մէջ ջտեղը Սին անապատը եկան, Եգիպտոսէն ելնելուն երկրորդ ամսոյն տասնեւհինգերորդ օրը:

Լորամարդին. Մանանայ: — Այն ժամանակը Եգիպտոսէն բերած պաշարնին հատաւ, եւ ժողովուրդը սկսաւ Մովսէսի ու Ահարոնի դէմ արանջել. « Այս անապատս զմեզ « բերիք որ անօթութենէ մեռցնէք, կըսէին. լաւ էր որ « այն հարուածներուն տակը Եգիպտոսի մէջ մեռնէինք՝ երբ « մտով լեցուն կաթնային քով կնստէինք, եւ կուշտ հաց « կուտէինք »: Անհամբեր ժողովրդեան տգործութիւնը Աստուծոյ հատաւ. « Լոեցի, ըսաւ Մովսէսին, Իսրայելի որ « դուց գանգատը. զրուցէ իրենց որ իրիկուան դէմ միս « պիտի ուտէք, եւ առաւօտը հացով պիտի կշտանաք, որ « պէս զի իմանաք թէ ես եմ՝ ձեր Աստուածը »: Եւ յիրաւի, իրիկուան դէմ երկնքէն այնչափ շատ լորամարդի եկաւ գետին իջաւ, որ Իսրայելացւոց բանակը լեցուեցաւ, ու ժողովոջ ժողովոյի եղան: Երկրորդ առաւօտն ալ տեսան որ գետինը եղեամսով ծածկուեր է, եւ Մովսէս ըսաւ իրենց.

« Ահա այս այն հացն է, որ Աստուած տուաւ ձեզի. ամէն
« մարդ իրեն նոյն օրուան հարկաւոր եղածին չափ ժողովէ,
« երկրորդ օրուան համար չպահէ »: Բայց ոմանք պահե-
ցին, եւ երկրորդ առաւօտը տեսան որ որդնոտեր ու հոտեր
է: Այս հացը ժողովուրդը տեսած ժամանակը զարմանա-
լով սկսան իրենց լեզուովը « իրարու ման հոռ գրուցել, այս-
ինքն այս ինչ է. անկէց անունը մնաց մանանայ: Գնձի սեր-
մին (ֆիշնիշի) նման ձերմակ էր, եւ համը մեզրի խորիսխին
նման. ժողովէն յետոյ շուտով կկարծրանար եւ արեւուն
ջերմութենէն կհալէր: Մովսէս Աստուծոյ հրամանովը ոտ-
կիէ սափոր մը լեցունել տուաւ անով, եւ Խորայեւացւոց
սրբազան բաներուն հետ պահեց, որպէս զի անապատին
մէջ կերած հացերնին միշտ յիշեն. վասն զի քառասուն
տարի, մինչեւ որ Աւետեաց երկիրը մտան, իջաւ մանա-
նան եւ զիրենք կերակրեց: Միայն շաբաթ օրերը չէր
իջնար. ուստի եւ ուրբաթ օրը շաբաթուանն ալ մէկտեղ
կժողովէին, եւ միայն այն օրը առանց աւրուելու կմնար:
Այս հրաշալի յատկութիւնն ալ ունէր մանանան, որ քիչ
ժողովողին չէր պակսեր, շատ ժողովողին ալ չէր աւելնար:

Գորերայ աղբիւրը: — Սին անապատէն եկան Ռափիգիմ,
եւ հոն նորէն ջուր չգտնելով՝ սկսան Մովսեսի գէմ սաս-



տիկ գանդատիլ. « Ծարաւէն մեռցընելու համար զմեզ ու
« մեր անասուններն եգիպտոսէն հանեցիր » կկանչէին. Մով-

սէս ալ Աստուծոյ բողոքեց . «Ի՞նչ ընեմ այս ժողովրդեան
«կրսէր . թէ որ քիչ մըն ալ անցնի՛ զիս պիտի քարկոծեն» :
Աստուած հրամայեց իրեն որ ծերերէն մէկ քանի հոգի հետն
առած՝ երթայ գիմացի Գորէր լեռան ժայռերէն մէկուն՝
կարմիր ծովը երկու բաժնած գաւազանովը զարնէ : Զար-
կաւ Մովսէս, եւ մէկէն առատ ջուր ելաւ : եւ տեղւոյն ա-
նու՛նը դրաւ փորձուքիւն եւ բաժրասանիք . վասն զի Իսրայելա-
ցիք հոն զԱստուած փորձեցին ու զինքը բամբասեցին :

Ամազելկացւոց կոտորածը : — Մինչդեռ Ռափիզիմ նըս-
տած կհանդէ՛կն, Իսրայելացւոց վրայ յարձակեցան Ամա-
զելկացիք՝ որ ետուայ ցեղէն էին, ու անապատին մէջ վրան-
ներով կընակէին : Եփրեմայ ցեղէն Յեսուայ որդւոյ նաւայ
հրամայեց Մովսէս, որ առաւօտը զօրաւոր մարդիկ հետն
առած՝ երթայ Ամազելկացւոց հետ պատերազմի . ինքն ալ
հրաշագործ գաւազանը ձեռքն առած՝ Ահարոնի եւ Ովրի
հետ (որ Մարիամու էրիկը կամ որդին կկարծուի), լեռան
վրայ ելաւ, թեւերը վերուցած աղօթք կընէր : եւ Իսրայ-
ելացիք կյալթէին . երբոր յողմեցաւ վար կիջեցընէր թե-
ւերը, Ամազելկացիք կզօրանային : Այն ժամանակը քարի մը
վրայ նստեցուցին զինքը, եւ երկու կողմէն Ահարոն եւ Ովր
թեւերը վեր բռնեցին . մինչեւ որ արեւը մտաւ՝ բազկա-
տարած կեցաւ Մովսէս, եւ Ամազելկացիք չարաչար յաղ-
թուեցան փախան : Յետոյ լեռնէն վար իջաւ Մովսէս, եւ
շնորհակալութեան սեղան կանգնեց : անու՛նը դրաւ Տեր ա-
պաւեն իմ :

Յոթոր, ու տուած խորհուրդը . — Մովսեսի աները Յո-
թոր՝ Աստուծոյ Իսրայելացւոց ըրած հրաշքները լսելով՝
եկաւ Մովսեսի ուրախակից լինելու, եւ հետը բերաւ անոր
Սեպփօլրա կինն ու Գերսամ եւ Եղիազար որդիքը : Ուրա-
խութեամբ գիմացինն ելաւ՝ պողոտուեցաւ Մովսէս, առաւ
զիրենք ներս տարաւ, եւ Աստուծոյ ըրած մեծամեծ բարի-
քը աներոջը պատմեց . նա ալ զարմացաւ եւ ողջակէզ ու
զոհեր մատոյց Աստուծոյ : Յետոյ Մովսէս, Ահարոն եւ ամե-
նայն ծերքն Իսրայելի՛ Յոթորին հետ մէկտեղ կերակուր կե-
րան ուրախացան : փառք տալով Աստուծոյ : Երկրորդ օրը

գատաստանի նստաւ Մովսէս, եւ առաւօտէն մինչեւ իրիկուն ժողովրդին դատը կարեւէն աչք չբացաւ : Տեսաւ Յոթոր գործոյն ծանրութիւնը, « Այդ անտանելի աշխատութեան դուն մինակ չես կրնար դիմանալ », ըսաւ Մովսէսի, եւ խրատ տուաւ որ ժողովրդին մէջէն աստուածափախ, արգարակորով ու խանարհամիտ մտրդիկ ընտրէ, եւ զանոնք հազարապետ, հարիւրապետ, յիսնապետ եւ տասնապետ գնէ, որ մանր գատաստանները նորա կտրեն, եւ միայն մեծ բաներն իւր որոշմանը բերեն : Աներոջը խելացի խորհուրդը իգործ դրաւ Մովսէս, եւ քիչ մը հանդչեցաւ :



Գ Լ Ո Ւ Խ Զ . *

Սինա լեռք : — Տասնարաննան օրէնք կամ պատուիրանք : — Մովսէս քառասուն օր Սինա լեռան վրայ կկենայ : — Իսրայելացիք ոսկի հորթ կպաշտեն : — Աստուծոյ բարկութիւնն ու Մովսէսի վրէժխնդրութիւնը : — Պատուիրանի տախտակները վերստին կուտայ Աստուած . Մովսէս կուզէ զինքը տեսնել : — Խորան վկայութեան : — Ահարոն քահանայապետ կօծուի , եւ որդիք նորա նաբադ եւ Արիուդ քահանայք : — Խոստումներ եւ սարսուղիք Աստուծոյ : — Իսրայելացեաց ասները : — Աշխարհագիր Իսրայելացեաց :

(1645—1643)

Սինա լեռք : — Մինչեւ այն ժամանակը Հրեայք զեռ առանց սեփական հայրենեաց եւ օրինաց ժողովուրդ մըն էին : Աստուծոյ իրենց հետ դրած ուխտին նշան՝ թխխառութիւնը միայն ունէին , եւ անով միայն կզատուէին կռապաշտ ժողովուրդներէ՝ որոց մէջ պիտի երթային , եւ նոցա երկիրը բնակէին : Հարկ էր , ու ժամանակն ալ եկեր էր , մարդաժողով ընկերութեան հիմունքը մէջերնին հաստատելու , եւ զիրենք այնպիսի օրէնքներով ու պատուիրանքներով կպակելու եւ զգուշացնելու , որ կռապաշտից երկիրն ասնելով՝ անոնց չար սովորութիւններն ալ չառնուն չսեպհականեն , ու զԱստուած՝ իրենց փրկիչն ու բարերարը չսրբազոյցնեն : Այս հարկաւոր օրէնքն ու պատուիրանքը արբուեցան , բայց անով հանգերձ ալ շատ ու շատ անգամ իրենց ստակալի ապերախտութեամբը զԱստուած բարկացուցին , ուստի եւ չարիք ու թշուառութիւն չմնաց որ գլուխնին չգան , ինչպէս որ հետ զհետէ պիտի տեսնեմք ու զարմանամք իրենց երախտամուտաց բնութեանը վրայ : Երանի թէ անոնց օրինակն ու քաշած պատիժները՝ զգուշութեան օրինակ լինին մեզի :

Եգիպտոսէն ելնելուն երբօրդ ամիսը Ռափիզիմէն մեկ-

նեցան Իսրայելացիք, եւ եկան Սինա անապատը բանակեցան, Համանուն լեռան գլխացը, ուր Հրէից պատմութեան ամենէն սքանչելի տեսարանը պիտի կատարուէր: ՉՄովսէս լեռը կանչեց Աստուած, եւ ըսաւ անոր. « Այսպէս ըսէ « տանն Յակոբայ. ինչ որ եղիպտացւոց ըրի՝ տեսաք, եւ « գիտէք թէ ինչպէս որ արծիւը իւր ձագերը թեւերուն « վրայ կվերցունէ, այնպէս առի վերուցի ես զձեզ. արդ « թէ որ խօսքերս լսէք եւ ուխտս պահէք, ամենայն ազգաց « մէջ դուք պիտի լինիք իմ սեփական ժողովուրդս »: Իջաւ Մովսէս, ժողովրդեան ծերերը կանչեց, ու պատմեց անոնց Աստուծոյ ըսածը, եւ ամէնքը միաբերան պատասխան տրւին թէ ինչ որ Աստուած ըսէ՝ կլսեմք ու կընեմք. եւ երբ որ դարձաւ Մովսէս, եւ ժողովրդեան պատասխանը Աստուծոյ յայտնեց, ըսաւ իրեն Տէր. « Պիտի գամ, Հետդ ամ « պէ սիւնին մէջէն պիտի խօսիմ, որպէս զի ժողովուրդն ալ « խօսքերս լսէ. զնա այսօր եւ վաղը ժողովուրդը պատրաստ « տէ. ըսէ որ Հագուստնին լուանան մաքրուին, եւ երբորդ « օրուան պատրաստ լինին. վասն զի իրենց առջևը Սինա « լեռը պիտի իջնամ: Երան չորս գին իրենց համար սահ « ման որոշէ, ու պատուիրէ որ անկից անդին չանցնին, ա-



« պա թէ ոչ կմեռնին »: երբորդ օրը առաւօտուան գէմ՝ միգախառն ամպ մը Սինա լեռը պատեց, մէջէն ահագին շառագմունք, փայլատակունք եւ փողի ձայներ կղտային,

եւ ժողովուրդը զարհուրած կկենար: Բանակէն դուրս հանեց ղիրենք Մովսէս: եւ լերան ստորաբ շարեց. եւ ահա յանկարծ բոլոր Սինա լեռը ծխոյ եւ կրակի հնոց մը կտրեցաւ. ահագին որոտմամբ իջաւ Աստուած հոն, եւ ամպին մէջէն իր պատուիրանքները տուաւ Մովսեսին՝ որ Ահարոնին հետ լերան վրայ ելեր էր:

Տասնաբանեան օրէնք կամ պատուիրանք: — ա) « ես եմ Տէր Աստուած քո; որ զքեզ եգիպտացոց ծառայութեան անէն հանեցի:

« Բաց յինէն ուրիշ աստուածներ չունենաս:

բ) « Քեզի կուռքեր չշինես, եւ ոչ վերը երկինքը, ոչ վարը երկիրս եւ ոչ երկրիս տակը ջրերուն մէջ եղածներուն « մէկուն նմանութիւնը. անոնց երկրպագութիւն չընես; « եւ ոչ պաշտես զանոնք. վասն զի ես եմ քու Տէր Աստուածը: « Տրդ, Աստուած նախանձոտ; որ հարց մեղքը որդւոց կը հատուցանեմ; մինչեւ անոնց ինձ ատելի եղած չորս ազգը (սերունդը); բայց եւ սիրելեացս եւ հրամաններս պահողներուն կողորմիմ՝ մինչեւ հազար ազգ:

գ) « Աստուծոյ քու Տիրոջդ անունը ընդունայն տեղ բերանդ չառնուս:

դ) « Նարախ օրերը սուրբ պահես. վեց օր գործէ, եօթներորդ օրը՝ որ է շաբաթ Տեառն Աստուծոյ քո; չգործես:

ե) « Հայրդ եւ մայրդ պատուէ; որպէս զի երկրիս վրայ « երկար կեանք ունենաս:

զ) « Մի սպանաներ:

է) « Մի շնար:

ը) « Մի գողանար:

թ) « Ընկերոջդ վրայ սուտ մի վկայեր:

ժ) « Ընկերոջդ տանը մի ցանկար; ոչ նորա կնոջը, ոչ ծառային; ոչ աղախնոյն եւ ոչ նորա մէկ բանին »:

Երբ Աստուած այս օրէնքները կուտար ահաւոր բարբառով; ժողովուրդը փողերուն ձայնը կլսէր; եւ սարսափած հեռու հեռու կփախչէր: Երբոր Մովսէս եկաւ երեւցաւ; վրան թափեցան; « Այսուհետեւ հետեւնիս դուն խօսէ; « կրսէին; Աստուած չխօսի; մի դուցէ մեռնինք; — Քա- « Զալերուեցէք; պատասխանեց Մովսէս. Աստուած զձեզ

« փորձելու համար եկաւ, որպէս զի իրմէ վախնաք ու մեղք
« չգործէք »: Ինքը նորէն վեր լեռն ելաւ, Աստուծոյ կե-
ցած ամպին մէջ մտաւ եւ ուրիշ պատուիրաններ եւս առաւ:

Մովսէս քառասուն օր Սինա լեռան վրայ կկենայ: —
Մովսէս Աստուծոյ հրամանները ժողովրդեան բերելէն յե-
տոյ, լեռան ստորտը սեղան մը շինեց ու տասուերկու ցե-
ղից թուովը տասուերկու քար կանգնեց, եւ մինչդեռ Խ-
րայեւացիք Աստուծոյ ողջակէզ կրնէին ու զոհեր կմատու-
ցանէին, Մովսէս հեար Յեսուն, Ահարոնը եւ անոր նաբազ
եւ Աբիուգ որդիքն ու եօթանասուն ծեր առած՝ նորէն Սի-
նա լեռն ելաւ, եւ Աստուծոյ կեցած տեղը տեսաւ, որուն
յատակը աղնիւ ջափիւղայ քարով պատած կերեւար, եւ
վար իջան: Անկէց ետքը Յեսուայ հետ՝ որ իւր պաշտօ-
նեան էր, երկրորդ անգամ ալ ելաւ Մովսէս Սինա լեռը,
եւ վեց օրի չափ կենսողէն յետոյ՝ Յեսուն հոն թողուց, եւ
ինքը մինչեւ լեռան ծայրը գնաց. քառասուն օր ու քառա-
սուն գիշեր կեցաւ, եւ Աստուած իրեն սովրեցուց թէ ինչ
պէս շինել պիտի տայ վկայութեան խորանը եւ ուխտի
տապանակը, առաջագրութեան հացերուն սեղանը, սկի
աշտանակը, օժման իւղն ու խնկոց բազադրութիւնը, ող-
ջակիզաց սեղանին եւ քահանայից զգեստին, լանջանոցին,
վահախին⁽¹⁾, ապարօշին ու խուրին ձեւը, ինչպէս նաեւ Ահա-
րոնին քահանայապետ, եւ անոր որդւոցն ու սերնդոցը քա-
հանայ Բարձրելոյն ձեռնագրելու արարողութիւնները: Զո-
հին մէջէն անոնց ընկած մասն ալ որոշեց, որ էր կենդա-
նեաց աջ ուսն ու կուրծքը: Պատուիրեց որ առաւօա իրի-
կուն մշանջենաւոր զոհ մատուցուի սեղանոյն վրայ՝ ուր
եւ երբէք կրակը չպակսի, եւ խոտացաւ որ ինքը միշտ
վկայութեան խորանին մէջ ներկայ գտնուի, եւ անկէց
իւր պատուէրները տայ: Աստուծոյ հրամանովը Մովսէս
աշխարհագրի կամ ժողովուրդը համբերու սովորութիւնը

(1) Վահագր քահանայապետին կուրծքէն կոճակէն եւ երկու ուսերէն կկա-
խուէր, յորում երկու զմրոխտի վրայ փորագրուած էին երկուսասան ցեղից
անուններ: Լանջանոցը կամ տախտակն ալ վահապէն կկախուէր, եւ վրան
գրուած էր՝ իմաստութիւն եւ ճշմարտութիւն:

Հաստատեց, եւ պարտք գրաւ որ քսան տարեկանէն վեր եղալ Իսրայելացին, աղքատ՝ Հաբուսա, Հողւոյն փրկութեանը համար կէս երկըրամեան տայ. այն ստակը վկայուիւն իսրայելի ծախքին պիտի գործածուէր :

Իսրայելացիք ոսկի հորթ կպաշտեն : — Ժողովուրդը տեսնելով որ Մովսէս շատ կուշանայ, լեռնէն վար չիջնար, կարծեցին թէ մեռաւ, եւ մոռնալով Աստուծոյ իրենց ըրած այնչափ բարիքն ու հրաշքները, գնացին բազմութեամբ Ահարոնին վրայ թափեցան, ու « ել մեզի ասառածները շինէ կիանչէին, որ մեզի առաջնորդեն, վասն զի այն զմեզ եզիպտոսէն հանող Մովսէսն ինչ եղաւ՝ չեմք գիտեր » : Ահարոն տեսնելով որ անկարելի է նոցա խօսք հասկըցընել, « Գնացէք, ըսաւ, ձեր կանանց ու աղջկանց ոսկի օղերը կողպտեցէք, բերէք ինձ » : Մէկէն գնացին բերին, առաւ



հորթ մը ձուլեց, առջեւը սեղան մը շինեց, վրան ողջակէզներ հանեց, եւ քարոզ կարդալ տուաւ թէ վագր տան տեսան է, Առաւօտը կանուխ եկաւ Ժողովուրդը, եւ իրարու « Ահա, Իսրայէլ, դքեղ եզիպտոսէն հանող ասառածներն ասոնք են » ըսելով՝ զսհեր մատուցին, մեծ ուրա-

խութեամբ կերան խմեցին, եւ սկսան տօնել ու պարել։ Այն հորթը հաւանականաբար Ապիս կոչուոն նմանութիւնն էր, Ոսիրիսի նշանը, որ եգիպտացւոց գլխաւոր աստուածներէն մէկն էր, եւ որոյ տօնը եւ երկրպագութիւնը սովորած էին Իսրայելացիք յեգիպտոս։

Աստուծոյ բարկութիւնն ու Մովսէսի վրէժխնդրութիւնը։ — Աստուած Իսրայելացւոց ամբարշտութեանը վրայ բարկացած՝ «Գնա՛, իջիր, ըսաւ առ Մովսէս. վասն զի ժողովուրդս զքեզ անօրինեցաւ, պատուիրած ճամբէս դուրս ելաւ։ Իմացայ որ ասիկայ խտապարանոց ժողովուրդ մի է. թող ուրեմն որ զիրենք բարկացեալ սրտմտութեամբս սատակեմ՝ եւ զքեզ մեծ աղբ մի ընեմ»։ Մովսէսի վսեմախոհ սիրան ու հոգին չունեցողը սիրով ու շնորհակալութեամբ կընդունէր անշուշտ Աստուծոյ իրեն սերնդոցը առաջարկած այս մեծ փառքը. բայց Մովսէս իւր ժողովրդեան կոտորածովը ստացած փառքն ու մեծութիւնը՝ փառք ու մեծութիւն չէր համարեր. ուստի ընկաւ լալով Աստուծոյ ոտքն ու կրպագատէր. «Ինչո՞ւ, Տէր, այսպէս սրտմտութեամբ կբարկանաս ժողովրդեանդ, որ զօրութեամբ մեծաւ եւ բարձր բազկաւ եգիպտոսէն հանեցիր։ Գուցէ ըսեն եգիպտացիք «որ չարութեամբ հանեցիր զիրենք, որպէս զի լերան վրայ ջարդես։ Յիշէ՛ զԱբրահամ, զԻսահակ, զՅակօբ եւ «նոցա ըրած խոստմունքդ, դադարէ՛ իբարկութենէ սրտմտութեան քո, եւ ժողովրդեանդ չարիք մի հասցընէր»։ Այսպիսի պաղատանօք Աստուծոյ բարկութիւնը իջեցնելով, առաւ երկու քարէ տախտակները, որոց վրայ Աստուած գրած էր իւր պատուիրանները, վազեց լեռնէն վար իջաւ։

Յետև ժողովրդին ուրախութեան ձայները լսելով, «Բանակին մէջ պատերազմի ձայն կայ» ըսաւ Մովսէսին։ «Ո՛չ, ոչ, պատասխանեց Մովսէս, գինովներու ձայն է»։ Եւ երբ որ բանակին մօտեցաւ ու պար բռնողները տեսաւ, Աստուծոյ նախանձովը լեցուած բարկացաւ, ձեռքի տախտակները գետին զարկաւ ջարդուբուրդ բրաւ, հորթը կործանեց, մանրեց, փոշի դարձուց, ջրին մէջ խառնեց եւ բոլոր մեղաւոր ժողովրդեան խմցուց, որպէս զի այն լեզի

ըմպելիքը մտքերնին բերէ ու հասկընան հոռոց ոչնչութիւնն ու իրենց ահագին մեղքը ⁽¹⁾: Ահարոնն ալ կանչեց, սաստիկ յանդիմանեց, եւ ուղելով եղիպտոսի կռապաշտութեան յիշատակը ժողովրդեան մօրէն ջնջել՝ գնաց բանակին գուռը կեցաւ ու « Աստուծոյ կողմն եղողները քովս գան » կանչեց : Մէկէն ժողովեցան եկան Աւետայ ցեղը . « Աստուծոյ հրամանն է, ըսաւ, որ թրերնիդ առնէք, բանակին մէկ գոնէն մանէք՝ մէկալէն ելնէք, ու ազգական բարեկամ չխնայելով՝ առջեւնիդ եկողը ջարդէք կոտորէք » : Ըսածին պէս ըրին Աւետայցիք . երեքհազարի չափ մարդ, աւելի յանցաւորներէն, ընկան տապալեցան այն օրը : Աստուած Աւետացուց հաւատարմութիւնը վարձատրելու համար նոցա ցեղին տուաւ քահանայութիւնը, Ահարոնն ալ որ զղջացաւ՝ քահանայապետ գրաւ :

Պատուիրանաց տախտակները վերստին կուտայ Աստուած. Մովսէս կուզէ զինքը տեսնել : — Երկրորդ օրը կանչեց Մովսէս սարսափած ժողովուրդը, հասկըցուց իրենց ամբարշտութեան մեծութիւնը . « Դուք Աստուծոյ գէմայս « մեծ մեղքը գործեցիք, ըսաւ . երթամ իրեն աղաչեմ որ « թողութիւն տայ ձեզ » : Ելաւ լեռը, ընկաւ Աստուծոյ առջեւը եւ կաղաչէր որ կամ ժողովրդեան գործած սոսկալի մեղացը թողութիւն տայ, եւ կամ « Ջնջէ զիս, կըսէր, իզըպրութենէն յոր գրեցիր » : Մովսէսին այս անձնանուէր ընկերսիրութեամբը իդութ շարժեցաւ Տէր, ժողովրդեան ապերախտութեանը ներեց, հրամայեց Մովսէսի որ նորէն երթայ՝ երկու տախտակ շինել տայ բերէ : Դարձեալ ելաւ Մով-

(1) Այս գործողութեամբ կիսացուի թէ պէտք է Մովսէս խորին հմտութիւն ունեցած լինի նաեւ քնալուծական գիտութեան, որ կտոբեցընէ ոսկին ջրոյ մէջ լուծանելուն կերպերը, որոնք շատ տեսակ են : Մեք երկուքը միայն դրնեմք : Ոսկույն վրայ նադրուն որ թափուի՝ խոկոյն կիր կդառնայ, որով եւ փոշի, եւ կրնայ ջրի մէջ խառնուիլ : Թէ որ ոսկին երեք մաս սորսի, եւ երկու մաս ձծուարի բաղադրութեան մէջ դրուի՝ մէկէն կլուծուի : Թէ՛ նադրունով եւ թէ՛ տորսի ու ձծուարի բաղադրութեամբ կըացած կամ լուծուած ոսկին՝ ջրի հետ խառնուելով՝ սաստիկ դառնութիւն մը կուտայ անոր : Կերեայ թէ Մովսէս այս կերպով լուծեց կամ փոշի դարձուց ոսկի հորմը, եւ անոր լեղի բոպելն ժողովրդեան խմցուց :

սէս Սինա լեռը, քառասուն օր եւ քառասուն գիշեր հոն ծով կեցաւ՝ առանց բերանը ջուր կամ հաց դնելու. Աստուած լուսաւոր ամպով իջաւ, եւ այն տախտակաց վրայ նորէն գրեց իւր տուած գլխաւոր պատուիրանները :

Մովսէս փափաքելով զԱստուած յայտ յանդիման տեսնել, « Աղաչեմ գրեզ Տէր ըսաւ, եթէ դիս կտիրես՝ ինքզինքդ յայտ-
« նապէս ցուցուր ինձ : — Երեսս չես կրնար տեսնել, ըսաւ
« Տէր, վասն զի դիս տեսնող մարդը չկրնար ապրիլ. բայց
« որովհետեւ գրեզ շատ կտիրեմ, քարի մը ետեւ կեցիր, ու
« գլխացէն անցնելու ժամանակս անոր ձեռքէն տես դիս » :
Անցաւ Աստուած իւր փառքովը, եւ Մովսէս անոր յետոյքը միայն կրցաւ տեսնել. սակայն եւ այնպէս երեսը ճառագայթաբաժակ լուսաւորուեցաւ, այնպէս որ լեռնէն վար որ իջաւ, ժողովուրդն ու Ահարոն չկարենալով լուսոյն սաստկութենէն անոր երեսը նայիլ, քովէն հեռացան. այնուհետեւ հարկադրեցաւ Մովսէս ժողովրդեան հետ խօսած ատենը երեսը քօղ ձգելու. իսկ երբոր վկայութեան խորանը կերթար՝ քօղը վար կառնէր. հոն Աստուած հեաը բարեկամի մը պէս կխօսէր, ինչպէս կըսէ սուրբ հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ :

Խորան վկայութեան : — Խորան վկայութեանը շինելու համար՝ ըսաւ Մովսէս Խորայելացոց որ ամէն մարդ սրբաւէն ըզխածը Աստուծոյ նուէր բերէ. ուստի եւ ամէնքը ինքնայոժար սիրով այնչափ արծաթ, ոսկի, պղինձ, գոյնագոյն գիւղակներ, ներկած մերթեր, անխուտ փայտ, հոտաւէտ խնկեր ու պատուական քարեր բերին տունն, որ Մովսէս ստիպուեցաւ բանակին մէջ քարոզ կարգալ թէ բաւական է՝ ալ բան չբերեն. վասն զի մինչեւ կանայք ամենայն յօժարութեամբ իրենց սիրելի օղերը, մատանիները, ծամակալները, աղարան ջաններն ու կշտապանակները կհանէին կրերէին. Այն ժամանակ կանչեց Մովսէս Բեսելիէին ու Դանայ ցեղէն Եղիար, Յուդայի ցեղէն Ովրայ որդին եւ ուրիշ ճարտար մարդիկ, որոնց միտքը Աստուած ինքնին ամենայն գիտութեամբ եւ արուեստիւ զարդարեր էր, որպէս զի կարող լինին իւր տուած օրինաց եւ հրամայած պաշտաման հարկաւոր կահերն ու շարժուն տաճարը շինել, որ կրօնա-

կան եւ ազգային միութեան միանգամայն նշան պիտի լինէր : Այն կահերը եօթը հաս էին . ա, Խորակ վիպութեան . բ, Տապալակ ուխտի . գ, Աշտակ ոսկի . դ, Սեղան առաջաորդութեան . ե, Սեղան խնկոց . զ, Սեղան ողջակիզաց . է, Սեղան սրկնի : Խորանն վկայութեան կամ շարժուն տաճարը՝ մեծագին կերպաներով շինուած վրան (չատրը) մի էր, վրան ցլխի պատած . եւ որպէս զի անձրեւն ու տարութիւնը չվնասեն, անոր վրայ ալ կենդանեաց մորթ կտարածէին : — Վկայութեան խորանը վարագուրով մը երկու կրածնուէր . մէկը արքայիւն կըսուէր, որ քսան կանգուն երկայնութիւն ունէր, եւ միւսը արքայիւն արոց . սորա երկայնութիւնը տասը կանգուն էր, եւ անոր մէջն էր տապանակն ուխտի, որ անփուտ փայտէ շինուած արկղ մըն էր, երկուս ու կէս կանգուն երկայնութեամբ եւ մէկ ու կէս կանգուն լայնութեամբ եւ բարձրութեամբ : Բոլորովին սակիով պատած էր . երկու ծայրը գիմացէ գիմաց սակիէ մէյմէկ քերովբէ կային թեւատարած . այս տապանակին մէջն էին տասնարանեայ օրինաց տախտակները, Ահարոնի ծագկած գաւազանը, եւ մանանային սափորը : Տապանակին քովը գնել արւաւ յետոյ Մովսէս օրինաց գիրքը, զոր ծայրէ ծայր իւր ձեռքովը գրած էր : Տապանակին կախարիչը փառքիւն կըկոչուէր . երկու քերովբէք իրենց թեւերովը զայն կծածկէին, եւ անոր վրայ Աստուած իւր պատգամները կուտար : Վկայութեան խորանին արքայիւն ըսուած կտորին մէջ մէկ կողմը գրուած էր՝ եօթը ճրագարանով կամ եօթնաջահեան ոսկի աշտանակը, եւ միւս կողմը ոսկի սեղան մը, որուն վրայ առաջաւորութեան տասուերկու հաց կար, որոնք ամէն շաբաթ օրերը կնորոգէին, եւ տասուերկու ցեղից աստուածպաշտութեան նուէրն ու նշանն էին : Այս առաջին մասին մէջտեղն էր սեղանն ինկոց, որուն վրայ առաւօտ իրիկուն անուշահոտ խունկեր կծխէին : Դուրսը վկայութեան խորանին դրան առջեւը՝ որ դէպ ի արեւելք կընայէր՝ կանգնած էր ողջակիզաց սեղանը, որուն վրայ զահերուն միտն ու ճարպը կայրէին, եւ կրակը մէշտ վառած կպահուէր : Այս սեղանին եւ վկայութեան խորանին մէջտեղը պղնձէ մեծ աւազան մը կար, ուր քահանայք կլուա-

ցուէին՝ իրենց պաշտօնը չսկսած : Վկայութեան խորանին չորս կողմն եղած միջոցը սրան կկոչուէր, եւ շուրջանակի վարագոյրներով պատած էր, որոնք արծաթէ խոյակներով պղնձի սիւներու վրայ հաստատուած էին . այն սրահին երկայնութիւնն էր 100 կանգուն, եւ լայնութիւնը 50 : Բուն Վկայութեան խորանը 50 կանգուն երկայնութիւն, 12 կանգուն լայնութիւն եւ 10 կանգուն բարձրութիւն ունէր :

Երբոր ասոնք բոլոր լմբնցան, տեսաւ Մովսէս, հաւնեցաւ, եւ եզիպտոսէն ելնելուն երկրորդ ասարւոյն առաջին օրը օժեց զանոնք, Աստուծոյ նուիրեց, եւ վկայութեան խորանը կանգնեցաւ : Յայնժամ լուսաւոր ամպ մի ծածկեց վկայութեան խորանը, եւ մէջը Աստուծոյ փառքովը լեցուեցաւ : Այն ամպը պիտի լինէր նաեւ Հրէից ճամբայ ցուցնող առաջնորդը . երբ որ խորանին վրայէն կվերանար ու առաջ կերթար, Խորայելացիք եւս իրենց ամենայն ազխիւր ճամբայ կենէին ետեւէն . եւ երբոր դարձեալ խորանին վրայ կիջնար կկենար, իրենք եւս ճամբորդութիւննին կգազրեցընէին : ու հասած տեղերնին կհանդէսէին : Տորեկը պարզ ամպ մի էր, իսկ գիշերը լուսապայծառ ջահ կդառնար :

Անարոն քահանայապետ կօծուի, եւ որդիքը քահանայ . նաբաղ եւ Աբիուղ : — Աստուածային պաշտաման համար ամէն բան պատրաստ էր, միայն պաշտօնեայք կպակսէին : Մովսէս պատուէր առաւ որ Ահարոնը քահանայապետ կամ մեծ զոհագործ օժէ, եւ անոր որդիքը նաբաղ, Աբիուղ, եզիպզար, եւ Իթամար՝ քահանայ կամ զոհագործ : Խորանին դուռը ժողովեց ժողովուրդը, Ահարոնի եւ որդւոց ուրքը լուաց մաքրեց, Հրէից ներկայացուց զանոնք, յետոյ քահանայապետական զգեստը հագցուց Ահարոնի, բարակ բեհեղէ պատմուճան, վակաս, եւ դօտի՝ որուն կպած էր լանջանոցը կամ տախտակն դատաստանի : Յետ այնորիկ Ահարոնին գլուխը խոյրը գրաւ, որուն սակի թիթեղին վրայ Աստուծոյ անունը գրուած էր : Որդւոցն ալ հագցուց իրենց զգեստն ու զարդերը . հօրն ու որդւոց գլուխը իւզով օժուութեան օժեց, եւ պատուիրեց որ եօթը օր տապալանակին առջեւը կենան հսկում՝ բննն : Աւթերորդ օրը նո-

բէն ժողովեց Իսրայելացիքը, եւ անոնց առջեւը՝ որ սուրբ վրայ երկիւղած լուսթեամբ կեցած մտիկ կրնէին՝ պատուիրեց Ահարոնին որ իւր մեղացը համար ողջակէզ մատուցանէ. յետոյ անոր հետ խորանը մտաւ արօթք բրաւ, գուրս ելան ու Իսրայելացիքը օրհնեցին: Յայնժամ Աստուծոյ փառքը բոլոր ժողովրդեան երեւցաւ, երկնքէն բոց մը սեղանին վրայ իջաւ եւ ողջակէզը այրեց: Չայն որ տեսաւ բազմութիւնը՝ զարհուրեցաւ, եւ երեսի վրայ ընկան երկրպագութիւն ըրին:

Ահարոնին որդիքը մէկէն սկսան իրենց քահանայական պաշտօնը կատարել: Բայց մէջերնէն երկուքը՝ Նաբադ ու Աբիուդ՝ փոխանակ Աստուծոյ հրամանին համեմատ՝ իրենց բուրվառին մէջ ողջակիզաց սեղանոյն անշէջ կրակէն գընելու՝ օտար կրակ գրին. յանկարծ սեղանէն բոց ելաւ եւ



զիրենք այրեց ու ամենուն վրայ արհաւիրք պատեց: Մովսէսին հրամանաւր մէկէն բանակէն գուրս հանուեցան թագուեցան:

Խոստմունք եւ սպառնալիք Աստուծոյ: — Այն ահաւոր տեսարանէն ետքը հրատարակեց Մովսէս Աստուծոյ իր ժողովրդեան տուած կրօնական, քաղաքական եւ առողջապահ օրէնքները, որոնք Մովսիսական օրէնք բաւեցան. եւ սրպէս զի երկիւղածութեամբ զանոնք պահեն եւ կատարեն Հրեայք, այսպիսի խոստմունք եւ սպառնալիք բրաւ նոցա Աստուծաւ,

իւր մարդարէին բերնովը . « Թէ որ տուած հրամաններուս
« համեմատ վարուիք ու պատուիրաններս պահէք ու կատա-
« րէք : հարկաւոր եղած ժամանակը ձեզ անձրել կուտամ .
« որով եւ արմտիք բուսնին , ծառերը պտուղ տան , կուշտ
« հայ ուտէք եւ տեղերնիդ հանգիստ բնակիք : Երկիրնիդ
« խաղաղութիւն կուտամ , պատերազմը անկէց կհեռացը-
« նեմ , քաղցը քուն կլինիք , եւ մէկը զձեզ չզարհուրեցը-
« ներ . չար գաղանները ձեր երկրէն կջնջեմ , թշնամի-
« ներնիդ կհալածեմ եւ մեռած առջեւնիդ կձգեմ : Ձեզմէ
« հինգ հոգի՝ հարիւր հոգի հալածեն , հարիւրը՝ տասը հա-
« զար հոգի , եւ թշնամինիդ ձեր առջեւը թրի բերան իյ-
« նան : Ձձեզ կաձեցընեմ , կբազմացընեմ , եւ հետեւնիդ
« դրած ուխտս կհաստատեմ : Մէջերնիդ կպարտիմ , ես ձեր
« Աստուածը կլինիմ եւ դուք իմ ժողովուրդս :

« Իսկ թէ որ ինձ չլսէք ու հրամաններս չկատարէք , ես
« ալ զձեզ ամէն տեսակ չարեօք կլեցընեմ . ձեր սերմանի-
« քը ուրիշներն ուտեն , թշնամեաց առջեւն իյնաք , ձեր
« ատելիքը զձեզ հալածեն , եւ առանց մէկուն հալածելու՝
« տեղէ տեղ փախտատկան երթաք : Ամբարտաւանութիւն-
« նիդ պիտի կորեմ . երկինքը ձեզի համար երկաթ պի-
« տի գառնայ , եւ երկիրը պղինձ , եւ ամենեւին պտուղ չը-
« տայ : Ձեր քաղաքները աւերակ պիտի գարձընեմ եւ սրբ-
« բութիւննիդ անասպատ , եւ զտհերնիդ պիտի չընդունիմ :
« Երկիրնիդ պիտի աւրշտըկեմ , ձեր թշնամիքը վրան պի-
« տի զարմանան , եւ զձեզ ամէն ազգաց մէջ պիտի ցրուեմ » :

Իսրայելացւոց տօները : — Բաց ի եօթներորդ օրէն կամ
չաբաթէն , Իսրայելացիք տարւոյն մէջ ուրիշ չորս գըլ-
խաւոր մեծ տօներ ունէին , այսինքն Պատեք , Պենտեկոստէ ,
տօն տաղաւարահարաց , եւ տօն քառութեան : Ինչպէս որ
տեսանք , Պատեք կամ Չասիկը գրուեցաւ իյիշատակ ելից իւ-
րեանց յեգիպտոսէ , եւ այն մեծ շնորհաց համար՝ որով Ա-
ստուած եգիպտացւոց անգրանիկները Չարդած ժամանակը
Իսրայելացւոց անգրանիկներուն խնայեր էր : Այն տօնը եօ-
թը օր կտեւէր , եւ այն եօթն օրուան մէջ բազարջ կամ
անխմոր հաց միայն կրնային ուտել :

Չատկէն յիսուն օր ետքը կկատարուէր Պենտեկոստէն , եւ

էր յիշատակ եգիպտոսէն ելնելէն 30 օր յետոյ Սինա լե-
րան վրայ Մովսեսին օրէնք տրուելուն, եւ այն տօնին օրը
Աստուծոյ կանխաճառ ցորեն կմատուցանէին :

Տաղաւարահարս կամ Տաղաւարահարսց տօնը եօթներորդ ամ-
սոյն տասնըՆինգերորդ օրը կկատարուէր, երկրին բոլոր
բերքերը ժողովելէն յետոյ : Այն տօնին ժամանակը Իսրայել-
լացիք եօթը օր տերեւներէ եւ ճիւղերէ շինուած տա-
ղաւարներու կամ վրաններու տակ կընակէին, իյիշատակ
անոր՝ որ իրենց նախնիքը Աւետեաց երկիրը մանելէն ա-
ռաջ՝ անապատին մէջ 40 տարի իբրեւ ճանապարհորդ վը-
րաններու տակ բնակեր էին :

Քաւարեան տօնը տաղաւարաճարաց տօնէն հինգ օր յառաջ
կկատարուէր՝ իբրեւ անոր պատրաստութիւն : Ամէնքը
ծոմ կըրնէին . քահանայապետը իւր մեղաց քաւութեա-
նը համար երկնջ մը կզոհէր, եւ բոլոր տարւոյն մէջ այն
օրը միայն՝ խորբութիւն սրբութեանց կմանէր՝ խունի եւ
զոհին արիւնը նուիրելու Աստուծոյ : Յետոյ ժողովրդեան
մեղացը համար եւս երկու նոխազ կնուիրէր, որոց մէկը
կզոհուէր, եւ միւսը կենդանի կարձակուէր բանակէն դուրս,
այսպիսի արարողութեամբ : Քահանայապետը այն երկու
նոխազներն առած՝ վկայութեան խորանին դուռը կհաս-
նէր, անոնց վրայ վիճակ կձրդէր՝ որ գիտնայ թէ ո՞րը վասն
մեղաց պիտի զոհուի, եւ ո՞րը կենդանի պիտի նուիրուի Աս-
տուծոյ : Յետ այնորիկ երկու ձեռքը վիճակաւ որոշուած
կենդանի նոխազին գլխոյն վրայ կզնէր, իւր եւ ժողովըր-
դեան մեղքերն ու անօրէնութիւնները կխոստովանէր, եւ
Աստուծոյ կազաչէր որ այն կենդանւոյն գլուխը թափէ ի-
րենց արժանի եղած պատիժը . եւ հոն պատրաստ կեցած
մարդը մէկէն կառնոյր զայն՝ անապատը կտանէր կարձակէր :


Աշխարհագիր Իսրայելացւոց : — Եգիպտոսէն ելնելուն եր-
կրորդ տարւոյն երկրորդ ամսոյն առաջին օրը՝ Աստուած
հրամայեց Մովսեսին որ Իսրայելացիքը համրէ, քսան տա-
րեկաններէն սկսեալ : Միահամուռ տասուերկու ցեղից մէջ
զանուեցան վեցհարիւր երեք հազար էրիկ մարդ՝ զէնք կրե-
լու կարող, եւ վրանին պարտք դրու Մովսէս պատերազմի
երթալու ամէն անգամ որ հարկ լինի : Այն աշխարհագրին

մէջ չմտաւ Ղեւեայ ցեղը, յորմէ էին եւ ինքեանք, Մովսէս
եւ Ահարոն. վասն զի Աստուած Մովսեսին ըսեր էր. «Եգիպ-
տացւոց անգրանիկները ջարդած օրս Իսրայելի անգրա-
նիկներն ինձ պահեցի. անոնց տեղ Ղեւեայ ցեղը կառ-
նոււմ: Թող ասոնք Ահարոնի ծառայեն; եւ իրենց յանձ-
նուի իմ պաշտամանս եւ խորանին վկայութեան սպասա-
հարկութիւնը: Տապանակին բոլորտիքը բանակին; եւ ճամ-
բորդութեան ժամանակ խորանը ժողովին ծալեն; սրբա-
զան անօթոց հետ տանին զայն; եւ կեցած տեղերնին
կանդնեն: Թէ որ իրենցմէ զատ մէկը անոնց գալչի՝ մա-
հապարտ լինի»: Ղեւտացիք չորս ցեղ կամ կարգ կրած-
նուէին. երեք առաջինքն էին Գերսոնեակ, Կահաթեակ
եւ Մերարեակ, Ղեւիին երեք Գերսոն, Կահաթ եւ Մերա-
րի որդւոց անուամբը կոչուած. իսկ չորրորդը, որ Ան-
րոնեակ կամ որդիս Անարոնի կրտսէին՝ ամենէն մեծ էր
պատուով եւ իշխանութեամբ, Կահաթու եւ Ամրամայ զաւ-
կէն կիջնար; եւ իրենք միայն էին քահանայք կամ զոհա-
գործք: Ղեւեայ ցեղն առանձին համրել տալով, քսանուեր-
կու հազար երեքհարիւր հոգի գտաւ Աստուած իւր պաշ-
տամանը ծառայող:



Գ Լ Ո Ի Խ Է.

Ի Ա Ռ Ա Մ Ն Ա Մ Ե Ա Յ Պ Ա Ն Գ Ի Խ Տ Ո Ի Թ Ի Ի Ն Ի Ս Բ Ա Յ Ե Լ Ա Յ Ի Ո Յ Յ Ա Ն Ա Պ Ա Տ Ի Ն



Իւրայեւացիք Սինա լեռնէն ճամբայ կելնեն : — Ժողովրդեան գանգատը . եօթանասուն ծերոց ընտրութիւնը , — Լորամարգի : — Մարիամ եւ Ահարոն Մովսեսի դէմ կղաւնան : — Քանանացոց երկիրը լրտեսներ կզրկէ Մովսէս : — Ժողովուրդը կտրտընջայ . Աստուած քառասուն տարի զիրենք Թափառեցընելու կապաւնայ : — Իւրայեւացիք կյաղժուին ու անապատին մէջ կմոլորին : — Հայհոյիչն ու շարամօ օրը սուրբ ջգահողը Մովսէս քարկոծել կուտայ : — Կորխ , Գաման եւ Աքիրոն : — Ժողովուրդը կապտամարի . կտորած Աստուծոյ : — Ահարոնին գաւազանը կծաղկի : — Մարիամ կմեռնի . Մովսեսի եւ Ահարոնի սրխալմուսքը : — Ահարոնի մահը : — Օնն պղնձի : — Հրեայք Ամովրիացոց եւ Մովարացոց կյաղժեն : — Բաղամ : — Հրէից կուսպաշտութիւնն ու ջարդը : — Երկրորդ ազգասիամար , եւ Յետու ' յաջորդ Մովսեսի : — Վերջին գործք , պատուէրք եւ յորդորանք Մովսեսի : — Մովսէս կօրհնէ երկոտասան ցեղերն ու կմեռնի :

(1643—1603)

Իւրայեւացիք Սինա լեռնէն ճամբայ կելնեն : — Լուսաւոր ամպը միշտ Վկայութեան խորանին հովանի կընէր : Եզխատտսէն ելնելուն երկրորդ տարւոյն երկրորդ ամսոյն քսաներորդ օրը վերացաւ , ճամբայ ելնելու փողերն հնչեցին , եւ Ժողովուրդը բոլոր կահ կարասիովը Սինայի անապատէն մեկնեցաւ : Այն բազմադունդ բանակին յառաջնթաց էր Յուդայի ցեղը , ետեւէն Իսաքարայ եւ Չարուղոնի ցեղերը : Անոնց ետեւէն կուգային Գեթսոնի եւ Մերարեայ զեւտական ցեղերը , հետեւին բերելով Վկայութեան խորանը : Ետեւնէն կհասնէին Ռուբենի ' Շմուոնի եւ Գադայ ցեղերը , եւ նոցա ետեւէն որդիք Կահաթու ' բարձեալ ըզտապանակն ուխտի . իսկ Եփրեմի , Մանասէի , Գանայ , Բենիամինի , Ասերայ եւ Նեփթաղիմայ ցեղերը բանակին վերջապահն էին :

Այն մեծ գաղթականութեան գլուխ եւ առաջնորդ կեցած էր Մովսէս, ու դէպ իՓառանու անապատը կտանէր: Երբոր տապանակը կսկսէր քայել, կըսէր Մովսէս. «Արքի «Տէր», եւ ցրուեացին թշնամիքդ, ու ատելիքդ փախչին «առջեւէդ». եւ կենալու ատենը կազաղակէր. «Ո՛վ Տէր, Իսրայելի հազարաւորներուն ու բիւրաւորներուն դարձիր»:

Ժողովրդեան զանգատը. եօթանասուն ծերոց ընտրութիւնը: — Որչափ ալ մանանան քաղցրածաշակ էր եւ ամենահամ, սակայն Իսրայելացիք՝ որ առջի բերան ամենայն սիրով ընդունեցան զայն իբրեւ Աստուծոյ առանձին մէկ պարգեւը, ամէն օր ուտելով ձանձրացան. սկսան լալ ու ըսել. «Ո՛վ մեզ միս պիտի կերցընէ. ո՛ւր են այն եգիպտոսի ձուկը, սեխը, ձմերուկը, պրասը, սօխն ու սխտորը՝ զոր ձրի ձրի կուտէինք»: Չէր գիտեր Մովսէս ինչպէս զիրենք հանդարտեցընէ: որ չորս կողմն առած «Մեզ միս տուր որ ուտեմք» կազաղակէին: «Ո՛վ Տէր, գոչեց Մովսէս վշտացեալ «սրտիւ, ես չեմ կրնար այսչափ ժողովուրդ մինակ հոգալ: «Իմ կարողութենէս շատ աւելի ծանր է: Թէ որ պիտի «չօգնես ինձ, լաւ է որ զիս մեռցընես»: Աստուած հրամայեց իրեն որ Իսրայելացւոց ծերերէն եօթանասուն ընտիր անձինք ժողովէ եւ հետը առնու զանոնք՝ Վկայութեան խորանը տանի. «Հոն ես կիջնամ, ըսաւ, հետք կխօսիմ, «քու հոգիէդ քիչ մը կառնում նոցա կուտամ, որպէս զի «քեզ օգնեն ու ժողովրդեան հոգը մինակ չքաշես»: Աստուծոյ պատուիրածին պէս ըրաւ Մովսէս. այն եօթանասուն ծերոց վրայ իջաւ հոգին, եւ սկսան մարգարէանալ: Այն եօթանասուն ծերերէն ելլաղն ու Մովգաղը բանակին մէջ մնացեր էին, բայց հոգին անոնց վրայ ալ իջաւ, ու սկսան մարգարէութիւն ընել: Պատանի մը վաղեց Մովսէսին պատմեց: Յետու նաւեայ, որ Մովսէսի պաշտօնեան էր, զայն որ լսեց՝ ըսաւ անոր. «Տէր Մովսէս, արգիլէ որ չըսես մարգարէանան: — Երանի թէ, պատասխանեց Մովսէս, «բոլոր Աստուծոյ ժողովուրդը մարգարէ լինէր»:

Լորամարզի: — Յետոյ ըսաւ Աստուած Մովսէսի. «Ժողովրդեան ապսպրէ որ վաղը միս ուտելու պատրաստը-

« Լին, եւ ոչ միայն մէկ օր, այլ ամբողջ ամիս մը » : Կգար-
մանար Մովսէս թէ այն բազմաթիւ ժողովրդեան որ միայն
վեց հարիւր հազար կտրիճ ունէր, ինչպէս ամիս մը լման
միս պիտի բաւէ : « Կտեսնես, ըսաւ Աստուած Մովսեսի, եւ
« իմ զօրութիւնս կհասկընաս » : Երկրորդ օրը ծովու կող-
մէն սաստիկ հողմ՝ մը հանեց, որ քշեց թռչող լսրամար-
գիներուն խումբերը ու թափեց բոլոր բանակին մէջն ու
չորս դին՝ երկու կանգուն բարձրութեամբ : Ժողովրդեան
ուրախութեանը չափ չկար. վրան թափեցան, ժողովրդ ժող-
վողի եղան եւ սկսան անյազարար ուտել : Բայց դեռ պա-
տառը բերանին էր՝ երբ բարկացաւ Տէր, եւ ուզելով ցու-
ցընել թէ պէտք է միշտ Աստուծոյ տուած կերակրոյն դոհ
լինել, չարաչար պատժեց գանգատողաց գլխաւորները, որ
մեռան ու հոն թաղուեցան եւ տեղոյն անունը դրին
Գերեզմանի ցանկութեան :

Մարիամ եւ Անարոն Մովսեսի դէմ կղաւնան : — Նոյն
խիւ իւր ընտանեացը մէջ իրեն հակառակորդներ ունեցաւ
Մովսէս, իւր քոյրն ու եղբայրը : Մարիամ եւ Ահարոն վը-
րան նախանձելով, եթովպացի կին առած լինելուն համար
զինքը բամբասեցին, եւ իշխանութիւնն արհամարհելով՝
« Միթէ Աստուած Մովսեսի հետ միայն խօսեցաւ կըսէին.
միթէ մեզի հետ ալ չխօսեցան » : Չայն չհանեց Մովսէս,
որովհետեւ շատ հեզ էր եւ խոնարհամիտ : Բայց Աստուած
բարկացաւ, հրամայեց որ երեքն ալ իմիասին Վկայութեան
խորանը գան : Ամպէ սիւնով խորանին գրանն առջեւը ի-
ջաւ, Ահարոնն ու Մարիամը մէկգի կանչեց ու ըսաւ յանդի-
մանելով. « Ի՞նչպէս չվախցաք Մովսեսի դէմ խօսելու. չէք
գիտեր որ ես ուրիշ մարգարէներու հետ տեսիլքով կխօ-
սիմ, բայց Մովսիսի հետ, որ իմ հաւատարիմ ծառաս է,
բերան իրերան ու երես առ երես. ինքը իմ փառքս ալ տե-
սած է. արդ դուք ինչպէս համարձակեցաք զինքը բամբա-
սելու » : Այս ըսելէն ետքը՝ ամպը խորանէն վերացաւ : Քա-
հանայական կարգին համար խնայեց Աստուած Ահարոնին,
բայց զՄարիամ պատժեց ու բորոտեցուց : Վախցաւ Ահա-
րոն որ ինքն ալ չպատժուի, վազեց ընկաւ Մովսեսին, մե-
ղայ ըսաւ, եւ աղաչեց որ իրենց վրայէն Աստուծոյ բարկու-

Թիւնը իջեցունէ : եւ Մովսէս աղաղակեց առ Տէր որ ներէ-
քրոջն ու բժշկէ զնա, բայց Աստուած հրամայեց որ Մա-
րիամ եօթը օր բանակէն դուրս կենայ՝ մինչեւ որ սրբուի,
եւ եօթներորդ օրը բժշկեցաւ :

Քանանացոց երկիրը լրտեսներ կըրկէ Մովսէս : — Երբ-
որ Խորայեւրացիք եկան Քանանացոց երկրին հարաւակողմը
Փառանու անապատը՝ կաղէս բանակեցան, Մովսէս տա-
սուերիու ցեղերէն մէյմէկ հոգի լրտես զրկեց Յեսուայ ու
Քալեբի հետ : որ երթան՝ Աւետեաց երկրին վրայ անդեկու-
թիւն բերեն : նոքա քառասուն օրէն դարձան, եւ երկրին
բարեբերութեանը վրայ զարմանալի բաներ պատմելով՝
կաթ ու մեղր կըրկէ կրտէին, եւ հետեմնին բերեր էին
նուա, թուղ եւ խաղողի ողկոյղ մը՝ զոր հաղիւ երկու հո-



գի լծակով կրնային վերցունել (') : Բայց փոխանակ ժողո-
վուրդը յորդորելու որ օր մը առաջ երթան մտնեն սքան-

(') Մալթայէօն աշխարհագիրը կ'ըրկայէ Յէ մինչեւ հիմա նոյնպէս բարե-
բեր է այն երկիրը : «Գալիլիան Գրախա կղաւնար, կրտէ, Յէ որ հարտար
ժողովուրդ մը մէջը բնակէր : Այգիներուն մէջ որմեր կան, որոց բունը մն-
չեւ երկու ոսնաջափ արամագիծ ունի, եւ իրենց բարունակները կանաչա-
զարդ ընդարմակ սրահներու կ'մանին : երկու երեք ոսնաջափ երկայնութեամբ
ողկոյղ մը՝ քիչ մը ջրով ու հացով բաւական է ամբողջ ընտանիք մը կշտացը-
նելու . . . Այգին հիս (Լիբանան) այնպիսի մեծ ողկոյղներ կուտայ, որոց ա-
մէն մէկ խաղողը խոշոր սալորի չափ է . . .»

չեղի երկիրը, զոր Աստուած Արքահայրն խոտտացեր էր որ
իւր սրգւոցը պիտի տայ, եւ Հիմա այսչափ մեծամեծ հը-
րաշքներով հոն կառաջնորդէր, այս վատ մարդիկը ժողո-
վրբդեան աչքը վախցուցին. «Իրաւ, կըսէին, այն երկիրը
առատ պտուղ ու կերակուր կըրէ: Բայց ամուր պարխա-
ներ ունի, ու մէջի ժողովուրդը զօրաւոր է. բոլորն ալ
յազթահասակ հսկաներ, որոց առջեւ մեք մտրախի կնմա-
նէինք»: Զուր տեղը կվրկայէին Յեսու եւ Քաղէբ՝ թէ «եզ-
բարք, մի վախնաք, Աստուած մեր հետն է, երթանք ժա-
ռանդեմք այն բարեբեր երկիրը: Ինքը մեզ մինչեւ հոս բե-
րաւ, կարող է եւ հոն տանիլ»:

Ժողովուրդը կտրարնջայ. Աստուած քառասուն տարի զի-
րենք թափառեցրելու կսպառնայ: — Բոլոր այն գիշերը
յուսահաստութեամբ լացաւ այն երախտամուտայ ժողովուր-
դը, եւ Մովսեսի ու Ահարոնի գէժ տրտնջելով «Լաւ է,
կազազակէին, որ հոն եգիպտոս մեռնէինք, կամ հոս մեռ-
նիմք, քան թէ այն երկիրն երթանք, ուր մեք՝ պատե-
րազմով պիտի մեռնիմք, ու մեր կանայքն ու որդիքը պի-
տի յափշտակուին ու գերի ընկնին: Լաւ է որ դառնաւք
նորէն եգիպտոս մտնեմք»: Այս անմիտ մտածութիւնը ա-
ռաջ տանելու համար խորհուրդ ըրին որ Մովսեսէն գլուխ
քաշեն, իրենց մէկը գլուխ գնեն ու ետ դառնան, Մովսէս
եւ Ահարոն ճարերնին հատած՝ երեսի վրայ ընկած կազա-
չէին ժողովրդեան որ ետ կենան այն խորհուրդէն. Քա-
ղէբ եւ Յեսու ալ լաթերնին պատուած՝ կջանային իրենց ըն-
կերաց խօսքը սուտ հանել ու քաջալերել զժողովուրդը.
բայց ո՛վ մտիկ կընէր. վախն ու սարսափը վրանին տիրեր
էր. մանաւանդ թէ այնպէս համարելով թէ Քաղէբն ու Յե-
սուն Մովսեսի կողմը բռնելու համար է որ այնպէս կխօ-
սին, կատղեցան, վրանին վազեցին ու կուղէին դանոնք քար-
կոծել: Յանկարծ Աստուծոյ փառքը վկայութեան խորանին
վրայ երեւցաւ ամպով, եւ ըսաւ Տէր Մովսեսի. «Մինչեւ
«երբ այս ժողովուրդը զիս կբարկացընէ, եւ մինչեւ երբ
«ինձի պիտի չհաւատան՝ մէջերնին այսչափ հրաշքներ ընե-
«լէս վերջը: Թող տուր որ զիրենք զարնեմ ջնջեմ, եւ ըզ-
«քեզ ու հօրդ տունը մեծ ազգ մը ընեմ՝ ասկէ աւելի բազ-

« մտթիւ ու զօրաւոր » : Այն երկրորդ անգամն էր որ կու-
ղէր Աստուած ընաջինջ կորուսանել զԽորայեւրացիս, եւ դար-
ձեալ Մովսէսի սրտաշարժ աղաչանքը անոր բարկութիւնը
իջոյց : « Ո՛վ Տէր, գոչեց արտասուելով, Տէր երկայնամիտ,
» բազումողորմ եւ ճշմարիտ. թողութիւն տուր ժողովրդ-
« գեանդ մեղացը. յիշէ որ դուն Հանեցիր զանոնք եգիպ-
« տոսէն. ինչ պիտի ըսեն եգիպտացիք՝ երբ լսեն թէ այն-
« չափ հրաշքներով եգիպտոսէն Հանած ժողովուրդդ ա-
« նապատին մէջ զարկիր սպանեցիր : Տէր, քու մեծ ողոր-
« մութեանդ Համեմատ՝ ողորմէ ներէ ժողովրդեանդ : —
« Բարի է, կնեբեմ՝ պատասխանեց Աստուած, բայց կենդա-
« նի եմ ես, եւ կենդանի է անուն իմ, բոլոր այս մարդիկն
« որ եգիպտոս ու այս անապատիս մէջ ըրած հրաշքներս
« ու փառքս տեսան, ու նորէն փորձեցին զիս այսչափ ան-
« դամ, եւ խօսքս մտիկ չըրին : պիտի չտեսնեն իրենց
« հարցը խոտացած երկիրս. քառասուն տարի անապա-
« տին մէջ պիտի թափառին ու հոն պիտի թողուն իրենց
« ոսկորները, իպատիժ իրենց ապերախտութեանը : Իսկ ի-
« բենց որդիքը՝ որոց համար ըսին թէ պիտի յափշտակուին
« ու գերի ընկնին, ահա անոնք պիտի մտնեն ու ժառան-
« գեն այն երկիրը, զոր հօրերնուն ալ պիտի տայի : Բայց
« որովհետեւ Յեսու եւ Քաղէր ուղիղ սիրտ ունեցան, այն
« երկուքը միայն պիտի տեսնեն ու ժառանգեն Աւետեաց
« երկիրը » : Այս կերպով վարձատրեց Աստուած իւր ճշմա-
րիտ ծառաները, ինչպէս որ՝ անոր հակառակ՝ տասը լրտես-
ները չարաչար հարուածներով զարկաւ ու մեռուց :

Հրէից գարշելի ապերախտութեանը այս սոսկալի փո-
խարէնը տուաւ Աստուած : եգիպտոսէն Քանանացւոց կամ
Աւետեաց երկիրն երթալու համար՝ քանի մը ամիս միայն
բաւական էր, ինչպէս որ շատ անգամ գնացեր էին Յակո-
բայ որդիքը ցորեն գնելու համար : Բայց Աստուծոյ այն
կարգէ գուրս կերպով ճամբան հեռացընելուն մէկ պատ-
ճառն ալ այն էր, որ գէթ այն քառասուն տարուան մէջ
զզջան Խորայեւրացիք իրենց զինքը բարկացընելուն վրայ,
եւ պատիժնին վերցընէ. սակայն նոքա իրենց խոտասրբ-
տութեամբը ոչ միայն առաջին յանցանքնին չբաւեցին,

այլ եւ նորանոր գանդաաներով ու ապստամբութիւններով ծանրացուցին զայն :

Իսրայելացիք կյաղթուին ու անապատին մէջ կմոլորին : — Իմացուց Մովսէս Իսրայելացւոց Աստուծոյ այս սոսկալի պատգամը , եւ բոլոր ժողովուրդը սուգ մտաւ , տրտմեցաւ : Այս ալ ըսաւ Մովսէս թէ Աստուած Հրամայեց որ վաղը ելնեմք դէպ ի անապատ՝ Կարմիր ծովուն ճամբան բռնեմք : Տեսաւ ժողովուրդը որ Աստուած ըսած սպառնալիքը գլուխ պիտի Հանէ , ու պիտի սկսի այն քառասուն տարուան պանդըխտութիւնը , սոսկացաւ , ու այն ժողովուրդը՝ որ երբ Աստուած գնացէք կըսէր՝ չէին ուզեր երթալ , Հիմա որ Աստուած արգիլեց որ չերթան՝ կուզէին երթալ : Ուստի երկրորդ օրը առաւօտուն անմիտ յանդգնութեամբ լեցուած՝ ուղեցին Քանանացւոց երկրին տիրել ու Ամաղեկացւոց Հետ պատերազմիլ . մտիկ չբրին նաեւ Մովսէսի խօսքին որ կյորդորէր զիրենք՝ տեղերնին Հանգարտ կենալու , վասն զի Աստուած Հետերնիդ չէ կըսէր . ատենը անցաւ , առաջ պիտի մտածէիք զայն : Զէնքի վաղեցին , թողուցին զՄովսէս եւ զտապանակը , թշնամեաց վրայ յարձակեցան : Դիմացնին ելան Ամաղեկացիք ու Քանանացիք , զարկին կոտրեցին զիրենք , եւ մինչեւ Հերմա քշեցին : Ուստի կամայ եւ ակամայ անապատը մտան Իսրայելացիք եւ սկսան իրենց պատուհաս պանդխտութիւնը : Բոլոր այն միջոցին որ Հոն մոլորեալ պտըտեցան՝ Հարկ եղաւ որ Մովսէս անդադար նոցա անհնազանդութեանը , պատուիրանազանցութեանը ու տժգոհութեանը դէմ մաքառի : Դրած օրէնքներն ալ պահել տալու համար՝ շատ անգամ Հարկ եղաւ որ օրինաց սպառնացեալ պատուհասները արդեամբ ցուցնէ , որպէս զի Հասարակաց օրինակ լինին :

Հայհոյիչն ու շաբաթ օրը սուրբ չպահողը Մովսէս քարկոծել կուտայ : — Անգամ մը մարդուն մէկը ընդդէմ այն պատուիրանին որ կըսէր թէ « Ընդունայն տեղը Աստուծոյ « սուրբ անունը բերանդ մի առնուր » , Հայհոյեր էր : Երբոր առին զնա՝ իրեն բերին , Աստուծոյ Հրամանովը բանակէն դուրս Հանեց Մովսէս ու քարկոծել տուաւ :

Նոյնպէս քարհօծել տուաւ նաեւ մարդ մը՝ որ շարաթօրը սուրբ պահելու տեղ՝ ելեր լեռը վայտ կըսպէր :



Կորխ, Դաթան եւ Աբիրոն: — Մովսէսի այս լիազօր իշխանութիւնը՝ իշխաններէն շատերը, մանաւանդ Ղեւտացիք, չէին կրնար քաշել, թէ եւ Մովսէսէն առեր էին իրենց իշխանութիւնն ու պատիւը. ուստի եւ ստէպ իրեն դէմ՝ ժողովուրդը ապստամբեցընելու կ'ընային : Կորխ, Դաթան եւ Աբիրոն Ղեւտացիները հետեւին միացընելով նաեւ ժողովրդեան գլխաւորներէն 270 հոգի՝ Մովսէսի ու Ահարոնի վրայ գլխեցին. « Բոլոր ժողովուրդը սուրբ է, եւ Տէր մէջերնին է կըսէին. դուք ինչն համար անոնց վրայ տիրաբար իշխանութիւն կըսեցընէք » : Մովսէս երեսի վրայ ընկած՝ աղաչեց որ հանդարտին. բայց երբ տեսաւ որ անոնց միտքը քահանայապետութեան պաշտօնը յախշտակել է, զոր Ահարոնի տոհմին սեպհականած էր Աստուած, ըսաւ Կորխին. « Ձեր բուրվառներն առէք վաղը Աստուծոյ « առջեւը եկէք. թող դայ նաեւ Ահարոն, իւր բուրվառ « վը. զով որ Աստուած ընտրէ՝ նա է սուրբ » :

Երկրորդ օրը Կորխ՝ հեան առած իւր 270 համախոհները, ու Մովսէս եւ Ահարոն իրենց բուրվառներովը՝ Վիայութեան խորանին գուռը եկան ժողովեցան. հոն յանկարծ Աստուած իւր վասքը ժողովրդեան երեւցուց, եւ բարկաւ թեամբ Մովսէսի եւ Ահարոնի ըսաւ, որ այն ժողովրդեան

մէջէն զատուին մէկդի ելնեն, վասն զի բոլորն ալ կուզէ սատակել: Նորա երեսի վրայ ընկան ու աղաչեցին որ մէկ քանի մարդու մեղացը համար բարկութիւնը բոլոր ժողովրդեան վրայ չթափէ: «Ուրեմն զրուցէ ժողովրդեան», «ըսաւ Աստուած Մովսեսի, որ Կորխայ, Դաթանայ եւ Արիւրոնի մարգիկներէն զատուին, որ մի գուցէ իրենք ալ նոսրացաւ հետ պատժուին»: Ժողովուրդն ահով դողով քաշուեցաւ գնաց. երեք ապստամբները միայն մնացին՝ իրենց կրկնիկներովն ու տղոցմով՝ վրաններուն գրան առջեւը: Այն ժամանակ դարձաւ Մովսէս՝ ժողովրդեան ըսաւ. «Թէ որ «այս մարգիկն իրենց սովորական մահուամբը մեռնին», նրա շան լինի ձեզ որ բրածնեքս Աստուծով չեմ՝ ըրած: Եւ Աստուած զիս չէ՛ զրկած. իսկ թէ որ նորանշան բան մը «ցուցնէ Աստուած, եւ երկիրս բերանը բանայ՝ զանոնք իրենց կահովն ու կարասիովը կլլէ եւ ողջ ողջ գետին անցնին, իմացէք որ զԱստուած բարկացուցին»: Դեռ խօսքը բերանն էր, գետինը բացուեցաւ, ու Կորխը, Դաթանն ու Արիւրոնը ողջ ողջ անով տեղով մէջն առաւ ծածկեց: Հոն մտա կեցած ժողովուրդը կարծելով որ զիրենք ալ պիտի կլլէ, սարսափած սոսկալի ձայներով փախչող փախչողի եղան: Անդին Կորխեանց մամակից 270-ին վրայ ալ, որ խորանին առջեւը խուճկ կմտտուցանէին, երկնքէն կրակ իջաւ, ու այրեց մոխիր դարձուց զիրենք: Յետոյ հրամայեց որ նոցա բուրվառնները հալեցընեն, երած պղինձը տափկեցընելով՝ ողջակիզաց սեղանին վրայ անցընեն, որպէս զի յիշեն միշտ Խորայեւրացիք որ Ահարոնի տոհմէն զաս մէկը չկրնար Աստուծոյ խուճկ ծխել անպատիժ:

Ժողովուրդը կապստամբի. կոտորած Աստուծոյ: — Աստուծոյ այս դատաստանը որչափ ալ սարսափեցուց զժողովուրդը, բայց Մովսեսի հակառակորդները աւելի կատղեղեցուց. նորա մեծն ու պզտիկը Մովսեսի դէմ գրգռեցին՝ ռամկին աչքը վախցընելով: Երկրորդ օրը կատղած՝ Մովսեսի ու Ահարոնի վրայ վաղեց ժողովուրդը, սկսան պոռալ կանչել թէ «Դուք Աստուծոյ ժողովուրդը ջարդեցիք»: Նորա ալ Վիպյութեան խորանը գիմեցին. ամպ մը ծածկեց զիրենք, եւ Աստուծոյ փառքը երեւցաւ ու հրամայեց նո-

րէն Մովսեսի եւ Ահարոնի որ զատուին ելնեն ժողովրդեան մէջէն, վասն զի ալ այս անգամ կուզեմ զիրենք ջնջել: Եւ երբ նորէն իրենք երեսի վրայ ընկած կաղաչէին, ու անոնց համար ներում կխնդրէին, անդին բանակը ջարդն սկսաւ. իմացաւ Մովսէս, « Բուրվառդ առ, դնա մօտիբ շու-
« տով բանակն ու ժողովրդեան մեղքը քաւէ » ըսաւ Ահարոնին. բայց մինչեւ որ նա հասաւ, երկնքէն կրակ իջեր ու ժողովրդեան մէջէն տասնըչորս հազար եօթը հարիւր հողի մեռուցեր էր: Ահարոնին քահանայապետական հագուստով բուրվառ ձեռքը՝ բանակին մէջ կենդանեաց եւ մեռելոց կեցած՝ Աստուծոյ բարկութիւնն իջեցընէն ու ժողովրդեան սատակումը գաղբեցընելը՝ այսպիսի սքանչելի կերպով կատարագրէ Սողոմոն իմաստուն.

« Փութացեալ այրն անարատ՝ մատեաւ յառաջ ի կռիւ՝
« իւրով պաշտաման զինուն, աղօթիւք եւ խնկօք ուղեր-
« ձեալ զքաւութիւն. եկաց ընդդէմ բարկութեան, եւ ա-
« րար վախճան հարուածոցն, յայտ արարեալ թէ քո ծա-
« ռայ է: Յաղթեաց բազում ամբօխի, սչ զօրութեամբ
« մարմնոյ՝ եւ ոչ զինուց ազգեցութեամբ, այլ բանիւ ըզ-
« տանջիչն հնազանդեաց:

« Ձերգմունս եւ զբաշինս հարցն յիշատակեալ, զշեղջա-
« շեղջ գիականցն անկելոց առ միմեանս՝ կացեալ իմէջ գա-
« դարեցոյց զբարկութիւն: Եհերձ ճանապարհ ընդ մէջ
« կենդանեաց եւ մեռելոց: Քանզի սճզնաւոր հանգերձին
« էր ամենայն զարդն եւ փառք հարցն իչորեքկարգեան
« ականան քանդակեալս, եւ մեծութիւն քո թագ իվերայ
« գլխոց նոցա: Յայնց խորշեցաւ սատակիչն, եւ ինոցունց
« զարհուրեցաւ, զի բաւական էր միայն փորձ բարկութեան»:

Ահարոնին զաւազանը կծաղկի: — Տեսաւ Աստուած որ քահանայական իշխանութեան համար Իսրայելացւոց մէջ կռիւն ու նախանձը պիտի չդադրի, ուզեց նոր հրաշքով մը իւր կամքը նոցա յայտնել, եւ Ահարոնին տունը նորէն ընտրելով՝ միւս ցեղերուն յոյսը բոլորովին կտրել: Հրամայեց որ տասուերկու ցեղերը մէյմէկ գաւազանի վրայ գրեն իրենց անունը, Վկայութեան խորանը դնեն, եւ ուրն զաւազանն որ ծաղկի՝ այն է իւր ընտրածը: Գաւա-

զանները դրուեցան, եւ Ահարոնինը գալարեցաւ ծաղկեցաւ, ընկոյզ ալ տուաւ: Հանեց ցուցուց զայն Մովսէս ժողովրդեան, եւ ամէնքը հասկըցան Աստուծոյ կամքը: Որպէս զի այս հրաշալի գործողութեան յիշատակը մնայ, հըրամայեց Աստուած Մովսեսի որ այն գաւազանը Վկայութեան խորանին մէջ օրինաց տախտակներուն քով պահուի:

Մարիամ կմեռնի. Մովսեսի եւ Ահարոնի սխալմունքը:

— Սակայն եգիպտոսէն ելած ժողովուրդը քիչ քիչ կհատնէր, եւ քառասներորդ տարւոյն սկիզբը նորէն հասան Սին անապատին մէջ Կադես ըսուած տեղը, ուսկից ուզեր էին երեսուն ութը տարի առաջ Աւետեաց երկիրը մտնել: Հոն մեռաւ Մարիամ հարիւր երեսուն տարեկան, ու թաղուեցաւ, եւ հոն Մովսեսի մինչեւ այն ժամանակ անարատ մընացած փառքը արատաւորեցաւ: Ռափիկիլ ըսուած դաշտն որ հասան, ժողովուրդը խմելու ջուր չունենալուն համար սկսաւ չարաչար գանգատիլ ու եգիպտոսէն ելնելուն վրայ նորէն լալ ու ցաւիլ: Մովսէս եւ Ահարոն Վկայութեան խորանին դրանը առջեւը գնացին ու երեսի վրայ ընկած կաղաչէին: Աստուծոյ փառքը ծագեցաւ վրանին, եւ ըսաւ Տէր Մովսեսի. «Գաւազանդ առ, Ահարոն եղբորդ հետ ժողովուրդը ժողվէ, ու հրաման տուր ժայռին որ ջուր բրդիսցընէ»: Ժողվեց Մովսէս ժողովուրդն ու կիրքն ելած, «Ո՛վ անհաւաններ, կանչեց, մեք ինչպէս ձեզի այս քարէն ջուր պիտի հանեմք»: Այոպէս թերահաւատութեամբ, առանց սպասելու որ ջուրը ինքիւրմէն բղխի, երկու անգամ գաւազանովը ժայռին զարկաւ: Առատ ջուր ելաւ, բայց Աստուած նոցա թերահաւատութեանը վրայ նեղացաւ. «Որովհետեւ ինձ չհաւատացիք, ըսաւ, եւ անունս «Իսրայելի որդւոցը առջեւ չփառաւորեցիք, նոցա տուած «երկիրս դուք պիտի չտանիք զիրենք»:

Ահարոնի մահը: — Աստուած բրած սպառնալիքը սկսաւ կատարել Ահարոնէն: Շատ չանցաւ, հրամայեց Մովսեսի որ Ահարոն եղբայրն ու նորա եղիազար որդին առնու, Հովր լեռը ելնէ, եւ յանդիման ամենայն ժողովրդեան հօրը պատմուճանը հանէ՝ որդւոյն հագցընէ, եւ Ահարոն հոն մեռնի: Աստուծոյ հրամանը կատարեց Մովսէս, եղիա-

դարը քահանայապետ գրուեցաւ, եւ Ահարոն վախճանեցաւ հարիւր քսանուիրեք տարեկան: Բոլոր ժողովուրդը երեսուն օր վրան լացաւ ու սուգ բռնեց:

Օձն պղնձի: — Քանանացւոց երկիրը մտնելու համար պէտք էր եղովէն անցնիլ: Կազետէն դետական զրկեց Մովսէս եղովայեցւոց թագաւորին, ազաչելով որ Իսրայելացւոց իբրեւ իւր եղբարցը՝ թոյլ տայ որ իւր երկրին մէջէն անցնին՝ առանց ամենեւին վնաս մը հասցընելու: Յանձն չառաւ թագաւորը, եւ Մովսէս չուղելով հեար պատերազմիլ, որովհետեւ եղովայեցիք ալ Իսրայելացւոց պէս Աբրահամէն կիջնէին, Աւետեաց երկիրը համնելու համար պառայ մը ըրաւ: Անով նորէն երկրնցաւ նոցա ճամբան, եւ Հրեայք յոգնած ձանձրացած՝ սկսան ւժգոհալ: Երբ նոր ապստամբութիւն մը հանել կմտածէին, Աստուած նոցա մէջ թունաւոր օձեր զրկեց որ գետնի աւազին տակէն կելնէին ու չարաչար կկիրաւորէին զիրենք: Սարսափած Մովսէսի գիմեցին որ իրենց համար աղօթք ընէ, եւ Աստուած մեղքերնուն թողութիւն տայ: Աստուծոյ հրամանովը պըղընձէ օձ մը շինեց Մովսէս, բանակին մէջ ձողի մը գլուխը անկեց, եւ այն թունաւոր օձերէն զարնուողները՝ երբ որ անոր վրայ հաւատքով նայէին, շուտ մը կրժըշկուէին: Այս պղնձի օձը նշանակ էր Քրիստոսի Տեառն մերոյ, որ խաչի վրայ ելաւ զմարդիկ փրկելու համար, ինչպէս որ ինքն ալ սուրբ աւետարանին մէջ կըսէ. « Ինչպէս որ Մովսէս անապատին մէջ օձը բարձրացուց, այնպէս ալ պէտք է որ Որդին Մարգոյ բարձրանայ, որպէս զի ով որ իրեն հաւատայ՝ չկորսուի, այլ յաւիտենական կեանք ունենայ »:

Հրեայք Ամորիացւոց եւ Մովաբացւոց կյաղթեն: — Կարմիր ծովուն եզերքէն վեր ելան դէպ ի արեւելք՝ Մովաբացւոց երկիրը, Ջարեդայ ձորէն անցան, եւ եկան Առնոյն գետոյն ձախաղողմեան ափունքը բանակեցան, որ Ամորհացիքը Մովաբացւոցմէ կրածնէ: Հարկ եղաւ որ երկու զօրաւոր թագաւորաց հեա պատերազմին, որք էին Սեհոն Ամորհացւոց թագաւորը, եւ Բասանի Ովգ հսկայ թագաւորը, որուն երկաթէ անկողնոյն երկայնութիւնն էր ինը կանգուն եւ լայնութիւնը չորս. երկուքին ալ յաղթեցին, շատ

մը մարդ ջարգեցին ու երկրին տիրեցին : Անկէց անցան Յագեր, այն ալ առին ու բնակիչները վաճակեցին , ու եկան Մովսրայ դաշտերուն մէջ երկբովի դիմացն իջան :

Բաղասոմ : — Մովսրացուց եւ Մադիանացուց թագաւորը Բաղակ տեսնելով իւր սահմանակից թագաւորաց յազթուիւն ու ջարգը , հասկըցաւ որ զինու զօրութեամբ պիտի չկարենայ Խրայերացուց յազթեւ , մտածեց որ անէծքով պատերազմի հետերնին : Բաղասոմ անունով հռչակաւոր դիւթ ու մարգարէ մը կար , որուն համար կըսէին թէ օրհնածը կօրհնուէր եւ անիծածը կանիծուէր . մարդ զրկեց անոր եւ մեծամեծ պարգեւներով աղաչեց զինքն որ գայ Խրայերացիքը անիծէ : Գիտէր Բաղասոմ որ Բաղակին քով երթալը Աստուծոյ հաճոյ բան չէ , ուստի առջի բերան յանձն չառաւ . բայց երբ թագաւորը երկրորդ անգամ ալ աղաչանք ու բնձաներ զրկեց , խոստացաւ որ ինչ որ իւր բերանը դնէ Աստուած՝ գայն խօսի . ուստի հրաման առաւ որ Բաղակայ իշխաններուն հետ ելնէ առաւօտուն երթայ : Բայց Աստուած անոր հասկըցնելու համար թէ ինքը նորա մըտքին չարութիւնն ու խարէութիւնը գիտէ , հրեշտակ մը զրկեց , որ եկաւ Բաղասոմու ճամբուն վրայ կայնեցաւ , ձեռ-



քը մերկ սուր մը բռնած : Չտեսաւ գայն Բաղասոմ , բայց էշը՝ որոյ վրայ նստած էր՝ զարհուրեցաւ , ճամբէն ելաւ ու արտը մտաւ : Բաղասոմ էշը ծեծեց , նա ալ այդպիսեբուն

նեղ ճամբան մտաւ . բայց հոն եւս հրեշտակը դիմացը տես-
նելով՝ քովընտի քաշուեցաւ , որով Բաղասամու ոտքը պա-
տին զարնուեցաւ : նորէն ծեծեց Բաղասամ . երբ իշուն ճա-
րը հատաւ ու ճամբայ չէր գտներ հրեշտակին ձեռքէն
փախչելու , նստաւ : Բարկացաւ Բաղասամ ու սկսաւ անխը-
նայ ծեծել : Խեղճ կենդանւոյն բերանը բացաւ Աստուած
ու գանդատեցաւ անգութ տիրոջը . այն մարդն որ խրղճ-
մտանքին ձայնին չէր ուղած լսել , իշուն ձայնն որ լսեց՝
ինքնիրենը եկաւ . այն ատեն աշուրներն ալ բացուեցան ,
հրեշտակը տեսաւ , ընկաւ ոտքը՝ երկրպագութիւն ըրաւ .
« Մեղայ , ըսաւ , թէ որ անհաճոյ է քեզ իմ երթալս՝ ես
« դառնամ : — Ձէ , պատասխանեց հրեշտակը , առաջ տար
« ճամբադ , միայն թէ ինչ որ քեզի տուն տամ՝ զայն խօ-
« սէ » : Մեծ պատուով առջեւն ելաւ Բաղակ , զինքը ընդու-
նեցաւ , մեծահաց սեղան ըրաւ անոր : Առաւօտը առաւ զին-
քը , Բահաղ կուռքին բարձր արձանին վրայ հանեց , եւ ան-
կէց Իսրայելացւոց մէկ մասը ցուցուց : Հոն եօթը բազին
շինել տուաւ Բաղասամ , իւրաքանչիւրին վրայ մէյմէկ զը-
լարակ ու խոյ զոհեց . մէկէն Աստուծոյ հոգին վրան եկաւ
ու սկսաւ ըսել բարձրաձայն . « Միջագետքէն կանչեց զիս
« Բաղակ արքայ Մովսրացւոց , արեւելքի լեռներէն , ու ը-
« սաւ . եկուր նզովէ զՅակոբ ու Իսրայէլն անիծէ : Ի՞նչպէս
« նզովեմ ես զայն՝ զոր ոչ նզովէ Տէր , կամ ինչպէս անի-
« ծեմ զնա՝ զոր ոչ անիծանէ Աստուած : Կեռներէն տեսայ
« զինքը , եւ առաջուց բլուրներուն վրայէն անոր վրայնայ-
« եցայ . այն ժողովուրդը առանձին պիտի բնակի եւ ազ-
« Գաց հետ պիտի չխառնուի : Ո՛վ կրնայ համրել Յակոբայ
« փոշին , եւ կամ ո՞վ կրնայ հաշուել Իսրայելի գունդերը :
« Թող իմ անձս արգարոց մահուամբը մեռնի , ու իմ վախ-
« ճանս անոնց վախճանին պէս լինի » : — « Ինչ է ըրածդ :
« գոչեց Բաղակ . ես գքեզ կանչեցի որ թշնամիքս անիծես ,
« եւ դուն կօրհնես զանոնք » :

Յուսալով որ Աստուծոյ հոգին ամէն տեղ հետը չգայ ,
առաւ զԲաղասամ բարձր լեռ մը հանեց . բայց նա նորէն
փոխանակ անիծանելու օրհնեց ու ըսաւ . « Հրաման առի
« օրհնելու , չեմ կրնար չօրհնել . Աստուած՝ որ զինքը ե-

« գիպտոսէն Հանեց՝ իւր հեան է: Ահա այս ժողովուրդը
« առիւծու կորիւնի մը պէս պիտի ելնէ, առիւծի պէս նա-
« զելով պիտի քալէ, եւ պիտի չննջէ մինչեւ որսը չուտէ
« եւ վիրաւորաց արիւնը չխրմէ»: Անկէց ալ առաւ զինքը
Փողովը լերան ծայրը հանեց, յուսալով որ գէթ անկէց
նորովէ Իսրայելացիքը. բայց Բաղաամ աչքը բացաւ տեսաւ
որ նորա ցեղ ցեղ ծովու պէս բանակեր կեցեր են. Աստու-
ծոյ հողին վրան եկաւ, եւ բերանը բացաւ ու սկսաւ կան-
չել. « Ի՛նչպէս գեղեցիկ են, Յակոր, քու վրաններդ իբրեւ
« հովանաւոր անտառներ եւ իբրեւ գետերու քով բուրաս-
« տաններ. հալուէի ծառերու պէս կանգնեաց Տէր, եւ իր-
« րեւ զմայրս իգնացս ջուրց: նորա զաւակէն մարդ մը պիտի
« ելնէ, պիտի տիրէ ազգաց բազմաց: Զքեզ օրհնողները
« պիտի օրհնուին, եւ անիծողները պիտի անիծուին . . . :
« Յակորայ աստղը պիտի ծագի, Իսրայելէն մարդ մը պի-
« տի ելնէ, Մովաբայ իշխանները պիտի ջարդէ, աւար պի-
« տի աւնու զամենայն որդիս Սեթայ, եւ եգովմը իրեն
« ժառանգութիւն պիտի լինի, Ամազէկն որ գլուխ է ազ-
« գաց՝ պիտի կորուի. կորուին պիտի ամէն թշնամիներ-
« րը»: Այսպէս լինցուց Բաղաամ իւր օրհնութիւնը:

Հրէից կուսակաշտութիւնն ու ջարդը: — Սակայն Բաղա-
ամ իւր երկիրը չգարձած՝ չար խորհուրդ մը տուաւ թա-
գաւորին որ Իսրայելացիք Աստուծոյ պաշտպանութենէն
զրկելու համար՝ հեշտախտութեամբ զիրենք մեղքի մէջ ձը-
գէ. անոր խորհուրդը կատարեց Բաղաի. լիտի կանայք զըր-
կեց որ Իսրայելացւոց շատերը գլխէ հանելով կուսակաշ-
տութեան մէջ ձգեցին, եւ իրենց Բերլիեղովը չաստուածը
պաշտել տուին նոցա. բայց Աստուծոյ արդար ցասումը
յանցաւորաց վրայ հասաւ. մէջերնէն քսան եւ չորս հա-
զար հոգի ընկան մեռան: Այն միջոցին որ ժողովուրդը
Վկայութեան խորանին առջեւ ժողովուած կ'ջարդուէր ու
կուլար, անդին Շամարնի ցեղէն երիտասարդ իշխան մը
Չամբրի՝ ամօթն ու վախը մէկգի գրած, բոլոր ժողովրդ-
դեան ու Մովսեսի առջեւ Մագիանացի իշխանի աղջիկ մը
առած իւր վրանը մտաւ. այս որ տեսաւ Փենեհէս՝ եղիա-
զար քահանայապետին որդին՝ չկրցաւ դիմանալ, աստուա-

ծային վրէժինդ-բութեամբ վառուած վաղեց հասաւ անօրինին ետեւէն, ներս մտաւ ու զարկաւ երկուքն ալ սպանեց: Անով Աստուծոյ բարկութիւնն իջաւ, Մովսէս ժողովրդեան մեղացը վրայ լացաւ, եւ Աստուծոյ կողմանէ Փենէհեսին խոստացաւ որ քահանայութիւնը նորա ցեղին արուի: Յետոյ նշովք կարգացուեցաւ Մագիանացւոց ու Մովարացւոց վրայ, տասուերկու ցեղերէն հաղարական հոգի վրանին զրկուեցաւ, որ Փենէհեսին հետ զնացին՝ քաղաքնին այրեցին, բնակիչքը թրէ անցուցին, եւ երկիրը աւեր անապատ դարձուցին: Այն կոտորածին մէջ մեռան հինգ թագաւոր, եւ նոցա հետ նաեւ Բաղամբ:

Երկրորդ ազգահամար, եւ Յեսու յաջորդ Մովսէսի. — Այն սոսկալի կոտորածէն յետոյ՝ Մովարայ դաշտերուն մէջ Մովսէս երկրորդ անգամ Իսրայելացիքը համբել տուաւ, եւ տեսաւ որ Աստուծոյ սպանալիքը կատարուեր է. եզիպտոսէն ելնող չափահաս մարդիկներէն ոչ ոք մնացեր էր, եւ ժողովրդեան թափառական պանդխտութեանը վերջը մօտեցեր էր: Եւ որովհետեւ իւր վախճանն ալ կմօտենար, Աստուծոյ հրամանաւը իրեն յաջորդ ընտրեց զՅեսու նաւեայ, ժողովրդեան ու քահանայապետին ներկայացուց զնա, ձեռքը դիտուն վրայ դրաւ, եւ իւր իմաստութեան հոգին անոր տուաւ, որպէս զի վրան վստահութիւն ունենան Իսրայելացիք:

Վերջին գործք, պատուէրք եւ յորդորանք Մովսէսի: — Անկէց ետքը Գագայ ու Ռուբենի եւ Մանասէի կէս ցեղին, որ բազմախումբ կովեր ու ոչխարներ ունէին, հրաման տուաւ որ Յորդանան գետոյն արեւելակողմը Յազերայ ու Գաղաազու դաշտերը բնակին, բայց այս դաշամբ որ Աւետեաց երկիրը մանելու համար առաջ իրենց եղբարցը պիտի օգնէին: Ամէն կռուի դուռ գոցելու համար՝ նախատես օրէնսդիրը յառաջագոյն սահմանեց որ միւս ցեղերը սրչափ երկրի պիտի տիրեն եւ ինչպէս մէջերնին պիտի բաժնեն: Վախնալով ալ որ ժողովուրդը կռապաշտ Քանանացւոց չհետեւի, պատուիրեց որ զանոնք ամէնքը անխնայ ջարգեն ու կուռքերնին կործանեն:

Իսրայելացւոց քառասնամեայ պանդխտութիւնը լմըն-
նալու երկու ամիս մնացեր էր. իւր վերջին պատուէրնե-
րը տալու անցուց զանոնք Մովսէս : Անապատին մէջ ծնած
մարդիկը եգիպտոսի ու Սինա լեռան հրաշալիքը չէին գի-
տեր . ուստի ամէն օր զանոնք կ'ժողվէր ու կ'պատմէր նոցա՝
թէ եգիպտոսէն ելնելէն մինչեւ այն ժամանակ սրչափ բա-
րեք ըրեր է իրենց Աստուած, եւ իրեն կամացը դէմ գոր-
ծողները որպիսի սոսկալի պատիժներով պատժած է : Կյի-
շեցընէր նոցա Սինա լեռան վրայ տրուած օրէնքները, զո-
հերու արարողութիւնները, տօները, Տասնաբանեայ օրի-
նաց բարոյական պատուէրները, սէր ընկերին, ճշմարտու-
թիւն եւ արդարութիւն . կռապաշտութեան դէմ եղած
պատիժները եւ Քանանացի ազգերուն Աստուծմէ նդովուած
լինելը : Բոլոր այն պատուէրները երկրորդումն օրինաց կամ
երկրորդ օրէնք ըսուած գրքին մէջն են . անոնք ժողովրդեան
կարգալէն յետոյ՝ Դեւտացւոց ու Տերերուն եւ ցեղապետ-
ներուն տուաւ գիրքն ու ըսաւ . « Եօթը տարին մէյմը, այս-
« ինքն թողութեան տարին, ու Տաղաւարահարաց տօնին
« ժամանակը, որդիքն Իսրայելի Աստուծոյ առջեւ ժողովուին
« արք եւ կանայք, մանկունք եւ օտարք, եւ դուք կարգա-
« ցէք նոցա այս օրինացս խօսքերը, որպէս զի ամէնքը զա-
« նոնք լսեն ու սովորին : Տարէք այս գիրքը տապանակին քո-
« վը դրէք, որպէս զի Իսրայելացւոց դէմ վկայ լինի միշտ,
« վասն զի գիտեմ ես նոցա խտտորտութիւնն ու անհնա-
« զանգութիւնը . երբ որ իմ կենդանութեանս ժամանակը
« այնչափ անգամ Աստուծմէ ապտամբեցան, սրչափ եւս
« առաւել յետ մահուան իմոյ » :

Յետոյ կանչեց Յեսուէն, վերջին պատուէրներն ու խրատ-
ները տուաւ, ժողովուրդը անոր յանձնեց, « Արիացիր, ը-
« սաւ, Աստուծոյ ժողովուրդը դուն պիտի տանիս Աւետեաց
« երկիրը » :

Մովսէսի երկրորդ երգը : — Մահուանէն քիչ մը յա-
ռաջ սիրան ու ոգին Աստուծով լցուած՝ հետագայ վտեմ
երգը շինեց ու համադումար Իսրայելացւոց առջեւ եր-
գեց, յորում նորա հաւատոյն ու հանճարոյն մեծութիւնը
կիսայլի .

« Մահիկ ըրէք, երկինք, լսէ՛ երկիր. իմ խօսքս անձրեւի
« պէս պիտի թափի, պիտի կաթի ցօղի պէս իծարաւուտ
« երկիր, չորցած ասնկին վրայ ընկած ջրոյն պէս. վասն
« զի Աստուծոյ անունը պիտի փառաւորեմ. օրհնեցէք ըզ-
« Տէր Աստուած մեր :

« Կատարեալ են Աստուծոյ դորձքերը, եւ ամենայն ճա-
« նապարհք նորա իրաւամբ. արդար եւ անարատ է Տէր :
« Սահայն իրեն գէ՛մ մեղանչեցին : Ո՛վ անմիտ ժողովուրդ,
« ազգ թիւր եւ խոտորեալ, միթէ՛ անյայէս քու երախտա-
« գիտութիւնդ առ Տէր կցուցընես : Միթէ՛ ինքը չէ՛ քու
« Հայրդ, քու ստեղծողդ, քու Տէրդ :

« Ո՛վ Իսրայէլ, գրեզ իրեն վիճակ ժառանգութեան ընտ-
« բեր էր Աստուած, գնահօր իւր բաժին առեր էր : Անա-
« պատին մէջ կերակրեց զքեզ, ծարազ անցուց, իբրեւ
« աչքին բիբը պահեց զքեզ, եւ ինչպէս որ արծիւը բոյնը
« ծածկելու եւ ձագերը պատսպարելու համար՝ թեւերը կը-
« տարածէ, այնպէս նաեւ ինքը թեւերը տարածեց առաւ
« զքեզ ու առաջնորդեց :

« Կերաւ Յակօր ու կշտացաւ, զօրացաւ եւ արացի զար-
« կաւ իւր սիրելւոյն. գիրացաւ ստուարացաւ, լայնացաւ,
« ու թողուց զՏէր Աստուած արարիչ իւր : Օտար աստուած-
« ներով զիս բարկացուցին, եւ իրենց դարշելիներովը զիս
« դառնացուցին. զրհեցին գիւաց եւ ոչ Աստուծոյ. գից
« զորս չէին ճանաչեր եւ գեռ նոր եկեր էին, եւ հայրեր-
« նին զանոնք չէին ճանչնար :

« Տեսաւ Աստուած, բարկացաւ ու ըսաւ. Երեսս անանց-
« մէ դարձընեմ, վասն զի ազգ թիւր եւ անհաւատ որդիք
« են. գլուխնին ամէն չարիք բերեմ եւ նետերս վրանին
« թափեմ, սովով մաշեմ զիրենք, եւ վրանին գազաններ
« զրկեմ որ իրենց ժանեօքը զիրենք գետին քաշլըւտեն :
« Զաւակները թրով սպաննուին, սրտերնին ահով ու գողով
« լցուի, եւ երիտասարդ՝ կոյս, սանդիաց եւ ծեր՝ ամէնքը
« մեռնին կորսուին : Մարդկանց մէջէն յիշատակնին պիտի
« ջնջեմ, վասն զի խորհրդակորոյս ազգ է ու մէջերնին ի-
« մաստուութիւն չկայ :

« Ո՛ւր են այն աստուածները՝ որոց վրայ յոյսերնիդ գը-

« բաժ. էիք. թող զան օգնեն ձեզ ու պաշտպանեն: Տեսէք
« տեսէք, ես եմ, եւ բաց յինէն մէկը չկայ. ես եմ որ կըս-
« պաննեմ եւ ես դարձեալ կապրեցընեմ, կզարնեմ ու կը-
« բժշկեմ. մէկը չկայ որ ձեռքէս կարող լինի հանել: Թուրս
« փայլակի պէս պիտի սրեմ, դատաստանի պիտի սկսիմ,
« եւ թշնամեացս վրէժը պիտի հատուցանեմ. նոցա արիւ-
« նովը նետերս պիտի արբուցանեմ, եւ թուրս նոցա միսը
« պիտի ուտէ:

« Ուրախ լերուք երկինք, պաշտեցէք հրեշտակք զՏէր
« Աստուած ձեր. ուրախացէք եւ դուք ազգք եւ ազինք,
« վասն զի իւր ծառայից արեանը վրէժխնդիր պիտի լինի
« Աստուած »:

Մովսէս կորճեւ երկոտասան ցեղերն ու կլխիսճանի: —
Յակորայ իւր որդիքը օրհնելուն նման՝ Մովսէս ալ տա-
սուերկու ցեղերն օրհնեց, ու վրանին մարգարէական գու-
շակութիւններ բրաւ, եւ այնուհետեւ մահուան սկսաւ պատ-
րաստուիլ: Աստուած ըսեր էր որ նա Աւետեաց երկիրը
չմանէ. շատ ազաչեց որ տուած վճիւրք ետ աւանու. « Աս-
« տուած իմ, կատարեալ ցուցուր ինձ քու փառքդ, կըսէր.
« կազաչեմ, անցնիմ սա գետը, եւ տեսնեմ անդին եղած



« այն բարեբեր երկիրը, զոր մեր հարցը խոտացար, եւ
« որուն համար կթափառիմք քառասուն տարուքնէ ի վեր »:
Միայն այսչափ իրեն խոտացաւ Աստուած որ ժողովրդ-

գեան հայրենիքը մահուանէն յառաջ ցուցընէ իրեն: Ժամանակը հասաւ. Մովսէսը գաշտերէն գնաց Մովսէս մինակ Աբարիմ կամ նարաւ լեռը ելաւ, եւ անկէց տեսաւ Աւետեաց երկիրը, Յորգանան գետին ընթացքը, Գաղազու կանաչագեղ բլուրները, բոլոր Յուդայի երկիրը՝ մինչեւ ծով, եւ երկրովի արմաւենիներով զարգարուած գաշտերը:

Այն շքեղ տեսարանին առջեւն էր ահա որ Մովսէսի լուսափայլ աչուրները գոցուեցան, ու ննջեց խաղաղութեամբ. եւ այսպէս մեռաւ Մովսէս հարիւր քսան տարեկան՝ Աստուծոյ հրամանովը, որ զինքը Մովսէսը երկիրը Փոգովրայ ձորոյն մէջ թաղել տուաւ, եւ գերեզմանին տեղը ուղեց որ անյայտ մնայ: Իսրայելացիք հոն Մովսէսը գաշտերուն մէջ երեսուն օր վրան լացին ու սուգ բռնեցին:


Handwritten Armenian text, likely a continuation of the story or a commentary. The text is written in a cursive script and is partially obscured by a decorative element.



Handwritten Armenian text, continuing the narrative or providing further details. The text is written in a cursive script.

Գ Լ Ո Ւ Խ Ը .

ՀՐԷԱԿԱՆ ՕՐԷՆՍԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՄՈՎՍԷՍ



Վախճան եւ բաժանմունք Մովսիսական օրինաց : — ա) Կրօնական եւ ծիսական օրէնք : — Պաշտօնայք կրօնից . քահանայապետ , քահանայք , Ղևտացիք . Տասանորդք : — Չոֆք : — Նուէրք : — Չոֆագործք եւ զոֆագործութիւն : — Ուխտ . Նազովրեցիք : — Տօնք : — թ) Զինուորական օրէնք : — Կանայք : — Կարգադրութիւն բանակի : — զ) Քաղաքական օրէնք : — Ծերակոյտ : — Դատարրք : — Դանձ եւ հարկ : — Բաժանումն երկրին . Յօրելեան : — Իրաւունք քաղաքացւոց : — Ամուսնութիւն եւ ապահարզան : — Ամուսնութիւն ընդ կնոջ եղբոր : — Ժառանգութիւնք : — Հայրական իշխանութիւն . Ստրուկք : — Պարտք : — յ) Բարոյական օրէնք : — ճ) Առողջութեան օրէնք : — Անտարք կենդանիք . Բորտութիւն . Սրբութիւնք : — զ) Դատաստանական եւ պատժական օրէնք : Վկայք . Դատաստանք . Յանցանք ընդդէմ կրօնից եւ անձանց . պատիժք նոցա : — Յանցանք ընդդէմ օրինաց ամուսնութեան : — Յանցանք ընդդէմ ստացուածց : — Մովսէս , գործք նորա եւ գրուածք :

Վախճան եւ բաժանմունք Մովսիսական օրինաց : — Մովսեփ վրայ լաւ դատաստան ընելու , եւ հասկընալու նամար այն զերարուն իմաստորինն որ յարոյց ու յուսարոք այս կարգէ դուրս անձր՝ իժամանակ յորում Իսրայել եւ աշխարհ մեծապէս կկարօտէր , հարկ է որ զինքն իբրեւ զուխ եւ առաջնորդ ժողովրդեան տեսնելն յետոյ , տեսնէք նաեւ իբրեւ օրենսդիր , եւ դրած օրինացք զեր նախաօտ մէկ զաղափարք առնուք :

Աստուածային իմաստորեան վախճանն էր կազմել ժողովորդ մը՝ որ երկրիս վրայ Աստուծոյ միտրեան ծանօտութեանը նետ պահէ այն սրբազան աւանդութիւններն՝ որ մարդուս իւր ստեղծումն ու վախճանը կ'իշխեցնէին , եւ այն աստուածային պատգամներն որ պիտի պատրաստէին զմիտս յակնկալութիւն Մեփայիլ , եւ անոր խօսքերը իբրեւ Աստուծոյ խօսքեր ընդունելի ընել :

Մովսեփ օրէնքներն աստուածպետական էին , այսինքն Աստուած էր անոնց հեղինակը , եւ ինքը կ'իտասանար զանոնք պահողները վարձատրել , եւ չպահողները պատժել : ուստի Իսրայելացւոց բուն իշխանն ու միապետը ինքն Աստուած էր . եւ րեպէտ Մովսիսական օրէնքները այլ եւ այլ կարգ կրածնրէին , սակայն ամենուն եւս վախճանն ինոյն կղիմք , ամենքն ալ կրօնական օրէնքն կախում ունէին , եւ անոնցմով կենդանի կ'ենային ու կ'զօրանային : Բաց ի տասնարանեայ օրինաց , յորում կրօնականութիւն Աստուծոյ տասն պատուիրանքը , հրեական օրինաց զիրքը հինգ կարգ կրնայ բաժնուիլ .

- ա) Կրօնական եւ ծիսական Օրէնք .
- բ) Քաղաքական եւ զինուորական Օրէնք .
- գ) Բարոյական Օրէնք .
- դ) Առողջութեան Օրէնք .
- է) Պատժական Օրէնք :

Ասոնց վրայ համառօտիւ առանձին առանձին տեսութիւն մը բնեւք, որպէս զի պատմութեան ոգին լաւ հասկըցո՞ւի :

Ա. Կրօնական եւ ճիսական օրէնք: — Կրօնական եւ ծիսական օրէնքները կտփընցընէին իւրաքանչիւր անձին առ Աստուած եւ առ քանոնայաւանեցած ընդհանուր եւ մասնաւոր պարտքերն, ու քաղաքացոց իրարու ունեցած յարաբերութիւնները: Այս օրէնքները խիստ շատ են, եւ զլիսաւոր վախճանինն է Իսրայելացիքը կռապաշտութենէ զգուշացընել՝ յոր շատ հակամտ էին, եւ անոնց սրտին մէջ Աստուծոյ վախը տպաւորել: Խօրամիտ ու մարմնասէր ազգին զգայարանացը նետ խօսելու համար հարկ համարեցաւ Աստուած ձեռքն ՚ւ արարողութիւնները շատցընել, որպէս զի անդադար իւր պաշտամանն ու հաւատոցը պարապկում՝ օտար աստուածոց նուեւ իյնալու ժամանակ չզրտենն. անոր համար ալ ամենայն օրինազանցութեան եւ ամբարբըշտութեան տակալի պատիժներ դրաւ: Այս օրէնքները կամուսնէին ա) Կրօնքի պաշտօնեից զասակարգութիւնը, իշխանութիւնը, պաշտօնն ու եկամուտը .

բ) Աստուածապաշտութեան տեղը, եւ զանազան զոներու բիւր, տեսակն ու կերպը :

գ) Պատուիրեալ տօները :

Պաշտօնեայ կրօնից. Քահանայապետ, քահանայք, Ղեւտացիք. Տասանորդք: — Կրօնքին զուխը Քահանայապետ կամ Մեծ զոնացոյժ կը կրտսէր, եւ պաշտօնը ժառանգական էր՝ Անարոնի ցեղին: Թէ ինքք եւ րէ քանոնայք իրենց պաշտօնին կէսանէին օժմամբ իւղոյ, ձեռնադրութեամբ, սրկմամբ արեան զոնից եւ քանոնայական զգետներ հագնելով, ինչպէս որ Անարոնի եւ որդւոցն ընտրութեան ժամանակը տեսանք: Այս վեմ արարողութիւնը եօրն օր կատէր, զորս քանոնայք պարտական էին ամենայն սրբութեանը անցունել: Քահանայապետը ոչ երբէք կրնար մեռելի մը զպլչիլ, իւր զուխը բանալ եւ կամ մեկուն համար տօգ մտնել: Սրբազան արարողութեանց շատերը, ինչպէս նաեւ քաւութեան զոները, ինքք միայն կարող էր կատարել: Տարին մի անգամ, քաւութեան տօնին օրը, կմտներ իսրբութիւն սրբոց, եւ մեծ տօներուն՝ ըստ խնդրոյ տերութեան զլիսաւորին՝ եփուտը կհնգներ կերբար վարագութիւն առչեան որ սրբութիւնը՝ սրբութիւն-սրբութեանցն կզատէր, եւ նոն Աստուծոյ կամքը հարցունելով պատգամներ կընդունէր: Հիւանդոտ կամ ո՞ր եւ իցէ բնական պակասութիւն ունեցող անձինք քանոնայ չէին կրնար լինել:

Քանոնայապետին ձեռքին տակն էին քանոնայք կամ զոնագործք եւ Ղեւտացիք: Քանոնայք նորս ցեղեն, այսինքն Անարոնի ցեղին պիտի լինէին, եւ ամեն պղծութենէ պիտի զգուշանային, ինչպէս նաեւ մեռելներու զպրեկն. միայն իրենց ձօրը, մօրը, նորարցն ու կոյս մեռած քորկերուն մեռելին կըրնային զարպիլ. մեկ կին միայն կրնային առնուլ, այն ալ պարկեշտ պիտի լինէր ու չարձըլուած: Արգելուած էր իրենց զազարեն մազը զերծել, ձօրութիւն ծայրը կտրել եւ կամ մարմիննին ցտել: Կրենք զոները կմատուցանէին, սրբութեան առչեւ բոկոտն պաշտօն կկատարէին, եւ զինք չէին կրնար լսմլ:

Ղեւտացոց զլիսաւոր պարագն էր, ինչպէս որ տեսանք, Ղկայութեան խորանին պահպանութիւն բնել, եւ կրօնքի ձեռքը ժողովրդեան տփընցընել. անոր համար ալ Քանոնացոց երկրին բաժանման մէջ իրենք մասն չունեցան: Բովսեւ նոցա քառասուն եւ ուր քաղաք որոշեց՝ բոյր ցեղերուն մէջ ցրուած, եւ վրանին պարտք դրաւ որ անոնց մէջ ժողովուրդը կըրեն ուսուցանեն: Երկիր չունենալուն փոխարեն՝ Ղեւտայ ցեղը բոյր երկրին բերքն

տասանորդ կառնուր : Գեառացոցն էին նաև նուէրք զինոյ եւ երախայրէք պողոց . եւ կամաւորապէս իղոն մատուցուած կենդանեաց աջ ուսն ու կուրծքը . բայց բողոքեան կամ եօրներորդ տարին՝ Գեառացիք ոչ տասանորդ կառնուին . եւ ոչ երախայրիք : Երեք տարին մէջ մը տասանորդ ամբողջ իրենք չէին առնուր : այլ օտարականաց՝ որոց եւ այրեաց կրամնէին :

Քանանայք կառնուին զգին փրկանաց զոնից եւ պատարագաց : Ամեն արու գաւակ պէտք էր ուրիւրորդ օրը բլիատուէր . եւ ամենայն առջիննկ Աստուծոյ կնուիրուէր . իլիշատակ ելիցն Իսրայելի յեղիպտոսէ . բայց կրնային փրկանաւորիլ՝ բերև նուէրով մը զորս քանանայք կառնուին : Կենդանեաց առջիննկները նոյնպէս Աստուծոյ նուիրուած էին . եւ կրնային փրկանօք զընուիլ . այժու ու ոչխարի առջիննկներէն զատ՝ զորոնք պէտք էր զոնի :

Զոնիք : — Կրօնքի միութիւնը պահպանելու եւ Աստուծոյ միութեան խորհուրդը մարդկանց սրտերուն մեջ զրոյմելու նամար՝ ուրիշ տեղ զոն մատուցանելու նրաման չկար . բաց այն տեղէն ուր կ'անգճէր տապանակն Աստուծոյ . եւ այն՝ քանանային ձեռօքը պիտի մատուցուէր . առջի բերան այն տեղն էր Վկայութեան խորանը . եւ յետոյ տաճարն եղաւ : Զոններն էին Աստուծոյ սեղանոյն վրայ նուիրուած կենդանիք . ինչպէս զուարակ . ոչխար . այծ . նոխալ . տառարակ եւ աղանի . եւ կամ անկենդան բանք . ինչպէս խմորեղենք . անուշանոտ խուսկեր եւ երախայրէք պողոց : Ամենն մեծ ու նանդիւաւոր զոնն էր *ողջակէզ* բուսածը . ուսկից քանանայն ամենեւին իրեն մասն չէր պահներ . եւ ամբողջ կայրէր . վասն զի նաստատուած էր այն ի նշան Աստուծոյ ամենագօր մեծութեանը՝ որուն առջև ամեն բան ոչինչ է . եւ մարդուս նասկըցնելու նամար որ պարտական է բոլորովին ինքզինքն նուիրել անոր՝ ուսկից ընդունած է իւր ամեն ունեցածը : *Քուրթեան* կամ *առաջաւորութեան զոնը* կամատուցուէր ի շնորհակալութիւն Աստուծմէ . ընդունած բարեաց . կամ իկատարումն ուխտի : Կենդանեաց ճարպն ու երկկամուէրք միայն կայրէին . կուրծքն ու աջ ուսը քանանային կտրուուէր . եւ մնացածը զոնի տիրոջն էր : Այս զոնին նամար ամենեւին որոշուած ժամանակ չկար . ամեն մարդ ուզած ատենը կրնար մատուցանել . օրէնքը չէր սահմանած նաև կենդանին . միայն պէտք էր որ պակասութիւն չունենար : *Քուրթեան զոնը* իբրևութիւն եւ իրողութիւն մեղաց կամատուցուէր : Քանանայն կենդանույն արիւնը սեղանին ոտքը չբաժամ՝ մտար մէջը կրարէսէր . եւ սեղանոյն չորս անկիւնը կըբրտէր զայն : Զոնին տէրը ամենեւին իրեն մասն չէր առնուր . եւ այն կամաւոր զրկումը՝ մեղացը ապաշխարանք կ'ամարուէր : Կենդանույն ճարպը սեղանին վրայ կայրէին . ամբողջ մարմինը քանանայիցն էր . եւ սուրբ տեղ պիտի ուտէին . այսինքն խորանին սրանին մեջ : Երբոր քանանայն իւր եւ ժողովրդեան մեղացը նամար զոն կամատուցանէր . զոնին արիւնը եօրն անգամ սրբութեան վարագործին առջևը կըբրտէր . եւ մնացածը ողջակիզաց սեղանոյն ոտքը կրավէր : *Հանապազորոյ ողջակէզը* այն էր որ ամեն օր ողջակիզաց սեղանոյն վրայ երկու անարատ զատն կ'ընէին . մէկն առաւօտը արեւը նշնելուն պէս . եւ միւսն իրիկուոր՝ արեւը մտնելուն պէս : Զոն կըբուէր նաև այն՝ չորում կենդանին չէր սպաննուէր . որպէս էր կենդանի նոխագին զօնը . զոր վերը տեսանք :

Նուէրք : — Կամատուցանէին նաև անարիւն զոնք . որոնք բոտ մեծի մասին գինիով ու ցորենով բազադրուած էին . եւ *Եւրէրք* կըբուէին : Ասոնք շատ անգամ իբրև երկրորդական բան՝ միւս զոններու նետ կնուիրուէին : Սակայն նոյնպէս երկրորդական պէտք չէ նամարիլ *ա) առաջաւորութեան տա-*

սուերկու հացերը, զորս քանանայք միայն կարող էին ուտել, եւ այն՝ վրկայութեան խորանին մէջ. *ը) կանխանաս ցորենով շինուած հացերը՝* զոր Պենտեկոստէին օրը կնուիրեն, եւ ալիւրը՝ զոր աղքատաց իբրատրիւն մեղաց խրեանց կնուիրեն:

Չոհագործք եւ Չոհագործումիւն: — Չոհերը մատուցողները քանանայք էին, անոր նամար եւ *զոհագործ* եւ *զոհամատոյց* կկոչուէին: Սոքա մատուցուած կենդանիքը խորանին զուր սեղանոյն առջեւ կընդունէին, անոնց զվտոյն վրայ ձեռք դնելով կորբէին, կմորբէին, սեղանոյն վրայ փայտ կըշարէին, եւ անշէշ սուրբ կրակով կորնկցընէին: Տետոյ կենդանւոյն Աստուծոյ ընծայելի մատուցը ուրիշ նուէրներու նետ վեր դեպ ի երկինք կը: բարձրացընէին, ու ետքը սեղանոյն վրայ կընէին՝ իբրեւ ի նշան՝ որ Բարձրւոյն նուիրուած էին այն զոհերը: Ամեն պակասաւոր կենդանիք կմերժուէին՝ իբրեւ Աստուծոյ նուիրելու անարժան:

Ուխտ. նազովրեցիք: — Մովսիսական օրէնքը մասնաւոր կերպով կզգուշացընէ անխորհուրդ ուխտազրուիրաններէ. վասն զի, կըսէ, ուխտ չըղնելով՝ մարդս մեղք չգործեր, բայց զննելով ու չկատարելով՝ մեծապէս կմեղանայ: Մակաւոյ ամուսինք եւ նարք իշխանութիւն ունէին իրենց կանանց ու որդւոց ուխտերը լուծելու՝ քանի որ նոքա իրենց ձեռքին տակն էին: Ուխտը կրնար նաեւ փրկանաւորուիլ ստակով՝ որ ուխտին տեսակին եւ ուխտազիր անձին վիճակին ու նասակին նամենաա կփոխուէր: Ամենէն մեծ ուխտն էր *նազովրեցի* ինչը: *նազովրեցի* կկոչուէին նոքա, որ ծնողաց կամ իրենց կամօքը Աստուծոյ ծառայութեանը նուիրուած էին առ ժամանակ մի. եւ այն միջոցին պարտական էին նրաժարիլ իզինւոյ եւ ամենայն տեսակ արբեցուցիչ ըմպելիքներէ. մազերնին ամենեւին չէին կտրեր, ամեն տեսակ պղծութիւններէ կզուշանային, մանաւանդ մեռեալ մարմնոց զպչելէն: Աստուծոյ նուիրուած ժամանակն որ կմըննար, նազովրեցին կուզար խորանին զուր քանանային առջեւ կկենար, որ իրեն նամար երեք անատուն կզոհէր, եւ նուէրն Աստուծոյ կմատուցանէր:

Տօնք: — Երեք մեծամեծ տօներուն վրայ արդէն խօսեցանք, որ են *Պասեք*, *Պենտեկոստէ* եւ *Տաղաւարանարք*: Այն օրերը պարտական էին ամենայն չափանաս արուք զալու տնայանակին զտնուած տեղն՝ Աստուծոյ երկըրպագութիւն ընելու: Եօրենկին եօրներօրդ օրը *Շարաք* կըսուէր, եւ Աստուծոյ նուիրուած էր: Այն օրուան մէջ ո՞ր եւ ինչ գործ արգելուած էր. տան մէջ կրակ վառելու անգամ նրաման չկար: Այս օրէնքին դեմ ընողները չարաչար կպատժուէին, որպէս փայտ ժողվողին քարկոծուիլը տեսանք: Մովսէս բաց ի շարաք օրէն՝ Աստուծոյ նուիրած էր նաեւ *Յարեշուս* տարին, որ յիսուն տարին մէկը կուզար, ինչպէս որ երկիրներու բաժանման յօդուածին մէջ պիտի խօսվիմք: Ամեն եօրներօրդ տարին՝ *ամ եօրներօրդաց* կամ *շարաքիական տարի* կըսուէր, յորում արգելուած էր երկիրը մշակել, եւ Հրեայ ստրուկները կարձրելուէն:

Անա Հրեից կրօնքը ձեւացած էր այս եւ ասոնց նման ձեւերով ու արարողութիւններով, որոց մի միայն վախճանն էր՝ զիրենք շրջակայ ազգերէն զատել բաժանել, եւ Աստուծոյ զազախարը մեղերնին միշտ կենդանի պահել:

Բ. Զինուորական օրէնք: — Մովսէս եւ իւր յաջորդ Դատաւորները՝ զօրաց կառաջնորդէին ու կիշխէին՝ իբրեւ իշխանապետ: Ամեն քսան տարեկան վեր եղող Իսրայելացի՝ զինուոր էր. սակայն այս օրէնքը այլ եւ այլ բոլոր-

ուրիւններ ունէր, բայտ այսմ. « Յշնամուռն նետ պատերազմի ճակատած ժամանակ երբոր տեսնէք որ նոցա ձիաւորներն ու կառքերը ձերինէն աւելի են, ամենևին մի վախնաք. վասն զի Աստուած որ զձեզ եզիպտոսն ազատեց՝ նետերնիդ է: Պատերազմի ժամն որ նստնի, քանաճայապէսը բանակին գրչուխն անցնի ու այսպէս խօսի ժողովրդեան. — Լուր Խորայի: այսօր պիտի պատերազմիս. սիրտդ ամենևին չխռովի, ես մի քաշուիր, վասն մի ունենար, վասն զի նետդ է Բարձրեայն: Սպայք եւ զօրագլուխք այնպէս բող աղաղակեն որ զօրքը ձայներնին լսէ: Միքէ կայ մեջերնիդ մէկն որ նոր տուն շինած եւ մեջը դեռ բնակած չլինի, բող դառնայ տունը երբայ . . . կայ մէկն որ այդի տնկեր, եւ պտղեն դեռ կերած չէ, բող դառնայ տեղն երբայ . . . կայ մէկն որ կուտի մը նշանուած է ու դեռ չէ ամուսնացած, բող ետ դառնայ երբայ, որպէս զի մի գուցէ պատերազմին մեջ իյնայ մեռնի, եւ ուրիշ մը իւր նշանածին նետ կարգուի . . . կայ երկչուտ մը, որուն սիրտը վախով լցուած է, բող ելեն երբայ, որպէս զի իւր վախը եղբարցն ալ չանցնի: Զօրագլուխք այսպէս խօսելուն յետոյ՝ իրենց զնդերը պատերազմի պատրաստեն »:

Պատերազմի մեջ օտարաց նետ ալ այսպէս վարուիլ կ'ընամայլին օրէնք. « Պաշարելու համար քաղաքի մը մօտեցած ժամանակնիդ՝ նայ խաղաղուրիւն առաջարկեցէք անոր: Թէ որ ընդունի զայն՝ եւ դռները ձեզ բանայ, մեջի բրնակլաց չըրպչիք, միայն ձեզի հարկատու հպատակ լինին. իսկ թէ որ խաղաղուրիւն չընդունի, պաշարեցէք զայն, եւ երբոր Աստուած ձեռքերնիդ զինքը մատեն՝ երկի մարդիկը զարկէք, եւ կանայքը՝ տղայքն ու անասունքը պանցէք, աւարը զօրաց բամնցէք, եւ Աստուծոյ ձեզ տուած կողովուտով կեբակրուեցէք »:

Իսրայելացւոց խոստացուած Բանանացւոց երկրին քաղաքներուն համար աւելի խիստ էր օրէնքը: Բոլոր այն քաղաքաց ապականեալ ժողովուրդքը պիտի ջնջուէին: Պետք է աստակին նոցա, կըսէր Հրէից օրէնքը, որպէս զի մի գուցէ ձեզ եւս սովբեցընեն իրենց աստուածոց զարշնկիքը, որով այնչափ ամբարշտեցան իրենք, եւ ձեր Աստուծոյն դէմ մեղանջել տան ձեզի:

Կանայք: — Մովսէս զերի ընկած կանանց եւ աղջկանց վրայ խնամք ունեցաւ. ամիս մը ժամանակ տուաւ նոցա, որ հօբերուն ու մօբերուն վերայ լան. եւ Հրեայ մը որ անոնցմէ մէկն իրեն կին ընէր՝ ոչ եւս կարող էր զեա վաճառել: Վերջապէս օրէնսդիրը հրամայելով նաեւ պաշարեալ քաղաքին շրջակայքն եղած պողատու ծառոց անգամ չըրպչիլ, սանձ դրաւ կործանման ու աւարաւորեան նոգոյն՝ որ աշխարհակալութեան նոգիկն անբամանելի է:

Կարգադրութիւն բանակի: — Բանակին մեջէն արտաքօեց ամեն տեսակ անկարգութիւն, եւ ամենայն ջանք ըրաւ որ կատարեալ բարեկարգութիւն, միաբանութիւն եւ մաքրութիւն լինի նոն: Օրէնքը պատերազմ նշանող զինուորները արեամբ շաղախուած համարելով՝ կ'ընամայլէր որ մեքս կուռն ետքը բանակը չմտնեն, մինչեւ որ կրկին եւ կրկին լուացմունքներով մաքրուին սրբուին:

Գ. Քաղաքական օրէնք: — Մովսէսի քաղաքական օրէնաց վախճանն էր՝ խաժամուծ ամբոյս մը ազգ դարձընել, վշանարեակ ու նովուակենցաղ զեղ մը՝ քաղաքարեակ ու երկրագործ ժողովուրդ ընել. հայրենաց սերը սըրտին մեջ վառել. կարգի կանոնի, ներքին խաղաղութեան, արդարութեան ու բնկերական կենաց վարժեցընել զինքը:

Մերակոյտ: — Մարգարէն զԱստուած իբրեւ միեակ տեր եւ իշխան Հրէ-

ից քարոզելէն յետոյ՝ նորա նրամանին տակը քայքայեալ էջխանութիւն բանեցուց աստուածընտիր ժողովրդեան վրայ : Տեսանք որ իւր աներոյն խորհրդովը օգնական բնութեց եօրանասուն ձերաց ժողովր՝ որ Հրէից *ձերակոյտը* դարձաւ, եւ Մովսէսի մանուսնէն ետքն եւս անխախտ մնաց, եւ քանի մը դար վերջը այն նուշակաւոր *ասնետրիմ* կամ *սինեդրիս* բառւած գերագոյն աստեանը կազմեց, որոյ զանազուխ կրագմէր ինքը քանանայապետը :

Գառաւորք : — Տեսանք որ Մովսէս ժողովրդեան վրայ նազարապետներ, նարիւրագետներ, յիւննագետներ ու տասնագետներ դրաւ, եւ նրամայեց որ նոքա իրենց տիրած քաղաքներուն մէջ դատաւորներ ու տեսուչներ կարգեն՝ առանց որոշ բան մը զբուցելու ընտրութեան կերպին վրայ : Ակիզրէն յաշտանագու կերելի որ գլխատարապետ ժողովրդեան ձեռքն էր այն ընտրութիւնը. վասն զի նոյն իսկ Մովսէսի յաջորդին՝ այսինքն Տեսուայ ընտրութիւնը ժողովուրդը նաստատեց, եւ յետ այնորիկ շատ դարերը՝ մինչեւ քաղաքութեան օրերը՝ վտանգաւոր ժամանակ, եւ մանաւանդ պատերազմի առնել, ազգը իրեն մէկը գլուխ կրնարէր՝ *դատաւոր* անուամբ : եւ լիազօր իշխանութիւն կուտար անոր, որ ձերակուտին նետ ազգը կառավարէ : Երբեմն քանանայք եւս դատաւորին նետ իմիասին վճիռներ կուտային :

Գանձ եւ հարկ : — Շատ նաւանական կերելի որ առջի բերան աստուածային պաշտամանց զանձը տէրութեան զանձէն բաժնուած չէր : Մովսէսի ժամանակ՝ նասարակաց զանձը կազմողն էին տուգանք, դրամական փրկիւնք եւ ընդհանուր գլխահարկ : Մարդկան եւ անտուրը անասնոց առջինեկները միշտ կ'իբրևանտրուէին հինգ արծար սիկլով, եւ խրաքանչիւր անձի գլխահարկն էր կէս սիկլ :

Բաժանումն երկրին. Յերելեան : — Մովսէս կուգր որ Խրայելացուց մէջ աղքատ չգրանուի. բայց այս ալ չէր ուզեր որ ոմանք սաստիկ մեծեան նարստանան. այլ իւր ժողովուրդը սպիրտասնութիւնէ, զեղխութիւնէ եւ ապականութիւնէ բարուց սպաճանէ՝ որ աննրաժեշտ արգասիք են մեծափարբաժ նարստութեան ու յետին աղքատութեան : Ռատի նրամայեց որ Աւետեաց երկիրը վիճակաւ ցեղերուն ազգատոճմերուն բաժնուած ժամանակը՝ խրաքանչիւրին բաժիրն նորա անդամոցը բուռն նամնատ լինի : Գերագանց կարգադրութեամբ պատուիրեց որ այնու բաժանմամբ ամեն մարդ իրեն ընկած երկիրը կարող չլինի մշտնջենտօրապէս վաճառել. վասն զի երկիրն իմս է, կրտէր Աստուած. դուք տեր չէք, այլ իբրեւ պանդուխտ քովս եկեր էք, ու զայն կրանցըրնէք : եւ անա այս դիտմամբ՝ վերը յիշուած *յորէկեանք* նաստատուած էր. այն օրն որ յիսուն տարին մի անգամ կուգար, վաճառմամբ կամ փոխանակութեամբ ազգատոճմերու ձեռքէն ելած երկիրներն վերստին իրենց առաջին տերերուն, կամ անոնց ժառանգացը կ'զատնային : Յերելեան տարին կրողութիւն հասն ամենայն պարտք, եւ ամենայն սարուկք կամ գերիք ազատ կարձակուէին : Ռատի Յերելեանին վախճանն էր՝ նարստութեանց սաստիկ աննաւասարութիւնը խափանել, ստրկութիւնը բերեցըրնել, եւ արգելուց որ երկիրը քանի մը ազգատոճմերու միայն ստացուածք չգտանայ. ուստի եւ վաճառուած բաներուն զինք Յերելեանին մնացած տարիններուն բուռն նամնատ կլինէր :

Իրաւունք քաղաքացուց : — Ամեն Հրեայ եւս քաղաքացուց իրաւունքը չունէր, եւ կամ՝ ինչպէս սուրբ Գիրքը կ'ըսէ՝ «Աստուծոյ ժողովրդեանը մասն չէր» : Գերութեամբ այս իրաւունքը կ'կորսուէր կամ կ'ստանաւորէր, եւ

Հրեատառնի մէջ զրկուած էին անկէց օտարք, աննարագատ որդիք եւ ներքինիք: Երկրին մէջ բնակող օտարականներէն ոմանք, ինչպէս եգիպտացիք եւ եգովմայնիք, քաղաքացի կղաւանային՝ երրորդ սերունդին, մինչդեռ այլք երբէք չէին կրնար քաղաքացի լինել, ինչպէս Մովաբացիք, Ամոնացիք եւ Անազիկացիք, անապատին մէջ իրենց Հրեից ցուցուցած բշտամութեանը նամար: Քաղաքացուց իրաւունքը չունեցողներն ոչ կարող էին իտրայելացույ մը նա ամուսնանալ, ոչ նասարակաց պաշտօններու նասնիլ, եւ ոչ բանեցընել որ եւ իցէ իրաւունք որ մասնաւոր կերպով քաղաքացուց պահուած էին:

Ամուսնութիւն եւ ապահարզան: — Մովսիսական օրէնքը, ինչպէս վերը տեսանք, բացարձակ կերպով կարգելուր որ եւ իցէ խնամութիւն Քանանացի ազգաց նետ, եւ կղատապարտէր միանգամայն որ եւ իցէ մծղնեայ կամ ազգապիղծ ամուսնութիւն: Բազմակնութիւնը չէր արգելուր, որ Արեւելիի մէջ սովորական եղած էր այն ժամանակ: Ապանարգանի՝ կամ կինը արձակելու նրաման տուաւ, բայց արձակուած կինը միասնգամ չէր կարող ոք առնուլ: Ամուսնութիւնը պարզ քաղաքական զործողութիւն մի էր, եւ էրիկը կնոջը տուած բաները չէր կրնար ետ առնուլ նոյն իսկ արձակած ժամանակը:

Ամուսնութիւն ընդ կնոջ եղբոր: — Հրեից սեպնական եղած օրինաց մէկն է նաեւ եղբոր մը իւր մեռած եղբորը կնկանը նա կարգուիլը, զոր Մովսէս դրած է ազգատոճմնելու յարատեւութեանը նամար: Եւ այսպէս կրօնը օրէնքը. «Երբոր երկու եղբարց մէջէն մէկն անորդի մեռնի, միւսը պետք է նորա կնոջը նետ ամուսնանայ, եւ եղբորը որդիք յարուցանէ, եւ անոնց անդրանկին անունը դնէ եղբորն անունը, որպէս զի Իսրայելի մէջէն չկորսուի: Թէ որ ինքը չուզէ եղբորը կինը առնուլ, որ քստ օրինաց իրեն կիցնայ, անիկայ երբայ քաղաքին զուարճերոց ներկայանայ ու գրուցէ. Երկուսն եղբայրը չուզեր զիս իրեն կին առնելով՝ եղբորն անունը Իսրայելի մէջ նաստատել. եւ անոնք շուտ մը զինքը կանչեն ու նարցընեն: Թէ որ պատասխան տայ թէ չուզեր այն կնոջ նետ ամուսնանալ, ծերոց աչքին առջեւ կինը անոր մօտենայ, ոտքին կօշիկը քաշէ նսեւ, եւ վրան բքնելով՝ բւէ իրեն. «Այսպէս ընելու է այն մարդուն որ եղբորը տունը չուզեր կանգնել»:

Ժառանգութիւնը: — Մովսէս ժառանգութեանց կարգը նաստատելու ժամանակ որոշեց որ անդրանիկ որդին կրկին մասն առնու. նաեւ այլ եւ այլ կանանցմէ որդիք եղած ատեն: Երբոր ուղիղ գծով արու գաւակ չլինի, ժառանգութիւնը աղջկանց կիցնար. սակայն ժառանգող աղջկունք ստիպուած էին նայրենական ցեղին մէջէն էրիկ առնելու: Թէ որ մեռնողն աղջիկ եւս չունենար՝ եղբարքը իրեն ժառանգ կրինէին:

Հայրական իշխանութիւն. Ստրուկը: — Հարք բացարձակ իշխանութիւն ունէին իրենց գաւակացը վրայ. սակայն Մովսիսական օրէնքը որդեաց վրայ կենաց եւ մահու իշխանութիւն չէր տար նարց, ինչպէս որ հին ատենի շատ ժողովրդոց օրէնքները կուտային: Նոյնպիսի մարդասիրութեամբ օրէնք դրաւ Մովսէս նաեւ ստրկաց նամար. Յօրելեան տարին ամեն ստրուկ՝ Երբայեցի կամ օտար՝ պիտի ազատուէր: Երբայեցի ստրուկը վեց տարի միայն պիտի ծառայէր, եւ յետ այնորիկ ձրի պիտի աղջիկ առած լինէր ու անկէց գատուիլ չուզէր:

Պարտք: — Յօրելեան տարին ամեն ստրուկը կրողուր: Արգելեայ էր Հրեիցմէ շահով ստակ փոխ առնուլ, բայց ոչ նոյնպէս եւ օտարներէ: Փոխատուս չէր կարող փոխառուիին տունը մտնել՝ գրաւ առնուլ:

Գ. Բարոյական օրէնք: — Մովսիսական օրինաց զերագանցութիւնը կերեւնայ առաւելապէս բարոյական օրինաց մեջ, որոց զխաւորները Տասնաբաննայ պատուիրանաց մեջն են: Անկէց դուրս եղածներէն եւս մէկ քանին նոս յիշեմք:

• Այրւոյն եւ որբին երբեք վնաս չընես, վասն զի առ իս կաղաղակեն, եւ ձայներնին կըբանմ:

• Արտերդ ճնձկու ժամանակ՝ ցորենը զետնի հաւասար չկտրես, եւ ընկած հասկերը չժողվես. նոյնպէս այգւոյդ ալ մինչեւ յետին ողկոյզը չժողվես, այլ բողոսս որ աղքատք եւ օտարք ճաքաղ ընեն:

• Եօրներորդ տարին մի մշակեր՝ ոչ երկիրդ, ոչ այգիդ, եւ ոչ ձիբենիդ, որ բոլ որ հանգչին անոնք, որպէս զի մեջերնիդ աղքատ եղողները ուտելու բան գտնեն:

• Օտարը մի նեղեր ու ոտքի տակ մի առներ. վասն զի դուն եւս օտար էիր յեզիպտոս:

• Թէ որ փոխ տուած մարդուդ հագուստը զրաւ առիր, զիշեր չեղած նո զարձուր:

• Ամենեւին զրաւ շատնուս շաղացքի քարը, վասն զի գայն քեզ տուողը՝ իւր իսկ կեանքն ու ապրուստը զրաւի դրած է:

• Գործատրին վարձը եւ ոչ օր մը քովդ պահէ:

• Թէ որ մէկը իւր ստրուկին այնպէս զարնէ որ սաստիկ վիրաւորուի, պէտք է զինքն ազատէ:

• Փախած ստրուկը մի ազատեր, բայց գրութեամբ նետը վարուէ:

• Ազատած ստրուկը ձեռնուանայն մի զրկեր, այլ Տեսոն Աստուծոյ քո օրնուտրեամբն ընդունած բաներեդ գէր այնչափ մը տուր՝ որ ճամբան իրեն բաւէ:

• Սուտ չուրեր մի հաներ, եւ բարաց նեա միանալով սուտ վկայ մի լինիր:

• Վրեժխնդրութիւն մի ըներ:

• Ընկերդ քու անձիդ պէս սիրէ:

• Երբոր դատաւոր լինիս, ամենեւին ընծայ ու կաշառք մի առներ, եւ մարդոց արտաքին տեսքին ուշ մի գներ:

• Անիծեալ լինի նա որ իւր հայրը ու մայրը կարճամարտէ:

• Ճերմակ մագերու առջև ոտք ել, եւ ձերոյն պատիւ ըրէ:

• Անիծեալ լինի նա որ խուլը կնախատէ, կամ կուրին ճամբան արգելք մը կըրնէ:

• Սուրբ եղիք, կըսէ Աստուած, վասն զի ես սուրբ եմ:

• Մի բողոք որ ձեր աղջիկները պոռնկին:

• Կախարդներու խորճուրդ մի հարցրեք:

• Մեջերնիդ ոչ դիւր ունեցեք եւ ոչ կախարդ »:

Մովսիսական օրէնքը ոչ միայն բանաւոր կենդանեաց՝ աղքատաց, օտարաց եւ ստրկաց գրութիւն եւ մարդասիրութիւն կըբարոզէր, այլ եւ անբանեց:

• Բեռանը տակ ընկձող կենդանւոյն բեռը բերեցուր:

• Թէ որ ըշնամուող եզր կամ էջը կորսուած գտնես, տար տիրոջը տուր:

• Կալի մեջ աշխատող եզին զուսջը մի կապիր:

• Թէ որ ճամբէ մը անցած ժամանակդ՝ ծառի մը վրայ կամ զետիներ բրդնոյ թոյն մը գտնես, եւ մայրը իւր ձագերուն կամ հաւկիթներուն վրայ նրստած լինի, ձագերուն նեա մայրն ալ արձակ »:

Ե. Առողջութեան օրէնք: — Մովսեսի տուած առողջութեան օրէնքները զվիսարապէս կլիմային սաստիկ տաքութեան, անընդհատ մաքրութեան

մը նարկաւորութեան, քանի մը վնասակար կերակրոց, մորթի նիւանդութեանց եւ մասնաւորապէս բորոտութեան վրայ էին, եւ ամեն մեկուն մէջ օրկնային ինաստութիւնն ու սանձանաձ կանոնին նարկաւորութիւնը կ'իպայլ: Այն օրէնքները երեք խումը կրամնուին:

Անսուրը կենդանիք. Բորոտութիւն. Սըբուութիւնք: — Առաջնոյն մէջ կրօմանդակութիւն կերակրելիեանց պատուէրքն ու սուրբ եւ անսուրը կենդանեանց իբարմ: զանազանութիւնք: Ասիոյ տաք կլիմաներուն մէջ շատ կենդանեանց միւր առողջութեան վնասակար նամարուած էր. ուստի այն կենդանիք՝ որոց կնգակը ճղրուած չէր, ինչպէս ուղտը, անսուրը կամ պիղծ համարուեցան. նոյնպէս նաեւ խոզը, նապաստակը, ճագարը, զետնի վրայ սողալով քալող կենդանիք եւ ուրիշ շատեր: Մովսէս արգիլեց Հրէից որ անոնց միւր չուտն, ինչպէս նաեւ արիւնը չեղած՝ որ եւ իցէ սասկած կենդանիք:

Երկրորդ խումրին մէջ էին այն ամենայն օրկնքները՝ որոց վախճանն էր զճրնայս բորոտութենէ պանպանել, անկեց բռնուողները ճանջնալ, ուրիշներն անոնցմէ զգուշացընել, եւ բորոտներու նագուստը՝ տունն ու կան կարասին մաքրել: Այս տակալի նիւանդութիւնը այն ժամանակ այնպիսի ջարդ կրէր, որ առջեւն առնելու նամար ամենայն զգուշութիւն ըրաւ Մովսէս. եւ այն զգուշութեանց զործաղբութիւնը քանանայից յանձնեց, որպէս զի նոցա ձեռքովը անկի ուշաղբութեամբ ու երկիւղածութեամբ կատարուին իւր զրած զգուշութիւնները:

Խստիւ պատուիրած էր՝ մեռելի կամ որ եւ իցէ անսուրը մարմնոյ դպչելէն ետքը լուացուիլ սրբուիլ: Մեռելի դպչելէն յետոյ մաքրուելու նամար՝ պէտք էր որ լուացուելու ջրոյն մէջ զոնի խառնուած լինէր: Այս ամենայն մաքրութեան կերպերը՝ սրբութիւնք կ'ըզուէին:

2. Դատաստանական եւ պատժական օրէնք: — Մովսէսի դատաստաններու վերաբերեալ զրած օրէնքը նշանաւոր են ամբաստանեալներու նամար ունեցած ապանդութիւններովը՝ յորոց զուրկ էին նին օրկնայութեանց շատերը: Իւր պատժական օրինաց մէջ եւս յայտնապէս կերեւի մարդասիրութիւնը, թեպէտ եւ շատ մը յանցանք խստիւ կ'ըրամայէ պատժել. մանաւանդ անոնք որ կերպով մը կ'ընչէին այն երեք մեծամեծ սկզբունքները, որոց վրայ նիւնուած էր երբայական օրկնայութիւնը, որք էին նաւառք ի միւրբիւնն Աստուծոյ, կատարեալ բաժանումն յօտար ազգաց, եւ վրանարնակ մողովըրդեան մը երկրագործ ազգ մը դառնալը: Մովսէսի օրինաց այս կարեւոր մասը շատ ճշդաձ է. ուստի եւ զլխաւոր կտորներն մեկ քանին միայն տեսնեմք:

Վկայք. Դատաստանք. Յանցանք ընդդէմ կրօնից եւ անձանց. պատիժք նոցա: — Յանցաւոր մը իման դատապարտելու նամար՝ մեկ վրկայութիւն միայն բաւական չէր. պէտք էր երկու երեք վկայ. եւ թէ որ յանցաւորը պիտի քարկոծուէր, իրենք պիտի նետէին առաջին քարերը: Ամբաստանելոյն տրուելու պատիժը սուս վկայից կտրուէր:

Դատապարտութեան վնասը ծերերը, դատաւորներն եւ երբեմն քանանայապէտք կուտային: Հարք որ եւ իցէ պատճառաւ չէին կարող իրենց օրդիքը մեղցընել տալ. բայց թէ որ ապստամբ ու անտուակ որդի մը շատ անգամ ծընողացմէ խրատուէր ու նոցա իշխանութիւնը արնամարներ, իրենք զինքը քաղաքին ծերոց առջեւ կտանէին, եւ նոքա զյանցաւորը քարկոծել կուտային:

Կրօնքի դէմ եղած ամենայն յանցանք, կուսակաշտութիւն, մողութիւն, կախարչութիւն, նայնութիւն, շարք օրը սուրբ չգանկը, եւ այլն, զլխապար-

տուրեան պատիժ կընդունենին. իսկ անձանց դեմ եղած կամսոր յանցանքները, մարդասպանութիւնը, պղծութիւն եւ այլն, մահուամբ կտատուէին, եւ ձեռն կամ վիրաւորութիւն միայն եղած ժամանակը՝ նմանակից պատժով, որ էր յանցաւորին մի եւ նոյն ցտըր քաշել տայ. այսինքն թէ որ մէկը մէկուն աչքը նանքը էր՝ իրեն եւս աչքը նանքը, թէ որ ականս՝ ականս : Եւ անա այս պատիժն էր՝ որ Քրիստոս տերն մեր կակնարկէր՝ երբ որ կըսէր . « Լուարուք զի ստացաւ, ակն ընդ ական եւ ատամն ընդ ատաման » :

Նա որ իւր հօրը կամ մօրը կզարնէր, եւ կամ զանոնք կանխէր՝ մահուամբ կտատուէր : Երբոր մարդասպանութիւնը շկարենար արդարանայ, ու ստաջուց մտածուած լինէր, բան մը շկար որ զմարդասպանը մահուան պատժին ազատէր : Թէ որ սեղանոյն եւս երբար սարսիներ՝ նրաման էր նաեւ անտի քաշել նանքը մեռցրնել զինքը : Բայց երբոր մարդասպանութիւնը ոչ ստաջուց մտածուած լինէր եւ ոչ կամսոր, այնպիսի մարդասպանաց նամար պատաստարաններ սանձանուած էին : Մովսէս նրամայից որ Անտացուց տրուած քառասուն եւ ուր քաղաքաց մէջ այս բանիս նամար վեց նառ քաղաք ապատանի որոշուին, եւ ո՞վ որ մարդ մը ակամայ մեռցրնէր՝ այն քաղաքաց մէկուն մէջ պիտի երբար սպախէր՝ մտելոյն ազգականացը վրէժխնդրութենէն ազատելու նամար, եւ նոն պիտի բնակէր մինչեւ որ քանանայապետը վախճանէր ու տեղը նոր մը դրուէր :

Երբոր մարդասպանը չզտնուէր, օրէնքը կնրամայէր որ ձեռք եւ դատաւորք երբան մտելոյն զտնուած տեղն ու մերձակայ քաղաքաց նեուաւորութիւնը չպիտի : Ամենէն մօտ զտնուածին ձեռքը պարտական էին երկնջ մի տանուլ, որ դեռ լուծի սակ մտած չլինէր . զօնն զայն, եւ վրան ձեռքերնին լուանալով բողբոջն որ այս բախուած արեան եւ անպարտ եմ : Երգում կընենին որ այն արեան բախուիչը չտեսան, եւ կաշուիին զվնասուած որ այն յանցանքը իրենց շնամարի : Այս վսեմ արարողութիւնը ամենուն սրտին մէջ մարդասպանութենէն ստկում մը կհնդէր : Մարդուս կենաց յարգը այնպէս բարձրացած էր Մովսէսի օրինացը մէջ, որ նաեւ այնպիսի դիպուածոց մէջ՝ յորս մարդասպանութիւնը յարակից նանզամանքներով արդարանար եւ կամ մարդասպանին կամքէն բոլորովին դուրս՝ պարզ դիպուածով եղած լինէր, պետք էր զարձակ որ զայն քաւէր ստակի գումար մը տալով՝ որ *ցին արեան* կըկոչուէր :

Ճանցանք ընդդէմ օրինաց ամուսնութեան : — Մովսէսական օրէնքը սաստիկ պատիժներով կտատուէր շնացողները, մծղնեաներն ու ամէն տեսակ ապօրինակոր ու շարժամբաս ամուսնութիւնները : Շնացողին սրտիժը ման էր . բայց երբոր էրիկը կնկանը վրայ պարզ կասկած ունենար՝ ստանց ապացուցի, կանոնոր զինքը քանանային առչելը կտանէր, եւ նորս նամար իւր եւ արիւր կնուիքեր . քանանայն քիչ մը ջուր կտանուր, մէքը Վըկայութեան խորանին յատակի նոզնէ կխառնէր, կնկան զուխը կբանար, եւ այն միջոցին որ նա էրկանը նուէրը ձեռքը բռնած կկենար, ինքը ստկալի անէժը կկարդար ջրոյն վրայ : Ամբաստանեալը այն ջուրը խմելէն ստաց պարտական էր անոր վրայ կարգացուած բոլոր անէժքը իւր վրայ մաղթել՝ թէ որ վրան բուսած մնջքին յիւստի տերն էր : Իմելու ջուրը՝ *չուր յանդիմանութեան* կկոչուէր, եւ էրկանն ջրած նուէրը՝ *զոն խախտանաւորութեան* :

Ճանցանք ընդդէմ ստացուածոց : — Խրաքանչիւր անձին ստացուածքը ապահովելու նամար Մովսէս այլ եւ այլ մանրամասն օրէնքներ դրբաւ զօգուրեան վրայ : Գողբըր պարտական էին երկունն նինգերորդ մասը

հատուցանել, զրերէ միշտ կրկինը, և մեկ քանի պարագայի մէջ՝ գողցած բանին քառապատիկն ու հնգապատիկը տալ, և պարտքին կամ վնասին իւր անձն էր երաշխաւոր, և մինչև որ ամբողջ շնատուցանէր՝ չէր կրնար ազատիլ:

Մովսիսական օրինաց մէջ չկային այն ամենայն տանջանքներն ու երկար չարբարանքները՝ զորս այն առնելի ուրիշ ազգերը մասնապարտից կուտային: Մասնապարտները զրերէ միշտ քարկոծմամբ կամ խեղդաման կմտնէին: Երբոր քանանայի մը աղչիլը ողջախոհութեան օրինաց դէմ գործէր՝ պատիժը այրել էր: Երբոր յանցաւորի մը պատիժ ծնծն որոշուէր, քառասունն անելի հարուած չէր կրնար տրուիլ: Մովորական պատիժներն մեկն էր՝ յանցաւորը ժողովրդեան մէջէն զատել զուրս հանել: և այս տեսակ մը բանադրանք էր, որով աստուածային օրինաց դէմ գործողները Խարայելի մնծ ազգատունն կը կարուէին:

Մովսէս, գործք նորա եւ գրուածք: — Մովսիսական օրենսդրութեան այս համառօտագիծ պատկերը բաւական է հակըցրնելու. անոր վախճանը, անոր բովանդակութիւնը, օրենսդրին ընդհանուր խորհուրդը, և համոզելու ամեն անկողմնատէր ընթերցող որ այնպիսի գործոյ մը հեղինակը, մասնաւոր այնպիսի ժամանակ, պէտք էր որ աստուածազգեաց մարգարէ լինէր: Թէ որ մեկ կողմանէ Մովսէս իւր առնելի ոգւոյն կղիջանի, պատերազմի, բազմակնութեան, ապանարզանի, ու գերութեան օրէնքներուն մէջ, միւս կողմանէ ևս աստուածաբաշտութեան վերաբերեալ բաներուն մէջ այնպիսի բարձրութեան մը կելնէ կվերանայ՝ յոր դեռ երբէք չէր ելած մարդուս միտքը. և մարդկային գործոց մէջ այնպիսի մարդասիրութեան՝ բարեսիրութեան և արդարութեան զաղափարներ կուտայ, որ իւր ժամանակի օրենսդիրներուն բոլորովին անձանօք կին: Ըսինք և ցուցուցինք որ Մովսէսի վախճանն էր ամբողջ ազգի մը բարքն ու կենցաղավարութիւնը փոխել, զինքը գերութենէն ու վրանարնակ վիճակէն ազատ ու քաղաքարնակ վիճակի փոխադրել, և միանգամայն պահպանել օտար ազգաց մտաւոր ու բարոյական ապականութենէն, որպէս զի կարող լինի պահել իբրև անկապտելի աւանդ Մեծիային զալըտեան աւետարոր պատգամները:

Զարմանալի բան է որ այս օրինաց մէջ անոնք անգամ որ չսփէ զուրս ձգնդամ ու անսովոր կերեւան, ինչպէս օրենսդրին վախճանին կհամաձայնին: Օրինակի համար, ուզելով զշրեայս երկրագործութեան յորդորել, և անով Աւետեաց երկիրը սիրելի ընել անոնց, զինի խմելու հրաման կուտայ նոցա՝ որ անձանօք էր եղիպտացւոց և վրանարնակ ժողովրդոց. և ու միայն հրաման կուտայ, այլ ևս զոնագործութեանց մէջ զինի գործածել տալով՝ հարկաւոր կընէ զայն աստուածային պաշտամանց: Իմաստուն զգուշութիւն չմնար որ շղթնէ նաև իւր ժողովրդեանը սրտն կուսպաշտութեան հակամիտութիւնը վերցընելու. այս վախճանաւ ալ է որ կուսպաշտ ազգաց մինչև անտարբեր սովորութիւնները շրեից արգիլեց՝ վախճանով որ նոցա հետ կուսպաշտութիւնն ևս չմտնէ մեջերսին: Այսչափ նրբանայեաց զգուշութեանը հանդերձ՝ ժողովրդեան յաճախ իկամուտութիւն զառածիլը պիտի տեսնեմք յետոյ, և օրէնըսգրին նախատեսութեանը վրայ պիտի գարմանամք: Խօսիլ կ'արգելու կենդանեաց արեան գործածութիւնը՝ նախ հասարակաց առողջութեան համար, և երկրորդ ևս զվաստորապէս անոր համար որ Փխնիկեցիք, որ Քանանու երկրին սահմանակից ժողովուրդ էին, զոներու արիւնը խմելու սովորութիւն ունէին: Թէ որ արգելեց շրեից որ մարմիննին չմակըրկեն չկարբտեն, մազերնին չշրտկեն ու մօրութիւն չսածիլեն, պատճառն այն էր որ եղիպտացիք կամ

Արարացիք այն բաները կրեկին իսկապի առ առ աստուածոց : Տիրաւի, իւր նորանաստա պաշտօնն ընդունելու մեծարել տալու համար՝ երբեմն հարկազրեցաւ Մովսէս Հրէից եզիպտոսի մէջ բնտանեցած պատկերներն ու ձեւերը առնուլ գործածել, բայց վրանին միշտ մեծամեծ փոփոխութիւններ ընելով՝ որոնք բոլորովին անոնց մտածութիւնը կիփխնէին : Օրինակ իմն, քանանայապետին կուրծքին վրայի գարդը կամ վիպուքեան տախտակը եզիպտացոց քուրմերէն առաւ, բայց անոր վրայի ճշմարտութեան մարդակերպ պատկերին տեղը՝ աստուածային գորութեան նշան մը դրաւ՝ յոյս (*ուշխ*) եւ կատարելութիւն (*բումիմ*) անուանելով զայն, կամ վարդապետութիւն եւ ճշմարտութիւն : եւ արդարեւ Մովսէսի սահմանադրութեանց մէկ քանին իւր ժողովրդեանը սովորութեանցն ու բարուքը վրայ հիմնուած էին, սակայն զիրենք նոր ազգ մը կազմելու ամենայարժար էին . թէ որ անոնցմով ժողովրդեան եզիպտոս ծնած լինելը կիմացուի, այս բանը եւս առաւել յայտնապէս կիմացուի՝ որ այն ժողովրդաբը երբէք նոն դատելիք չունէր :

Թէ որ Մովսէս խաբերայ մարդ մի լինէր եւ ինքզինքը մարգարէ Աստուծոյ քարօգիր, տարակոյս ըլլայ որ եզիպտացոց եւ Հնդկաց կրօնքը նաստատողներուն պէս ինքն եւս իւր նաստատած կրօնը յօգուտ իւր եւ ազգատո՛մին կդարձրնէր, եւ կարող էր բարձրանալով իվեր քան զմարդկային բնութիւն՝ ինքզինքը անսխալ նաստացրնելու Հրէից : Բայց ոչ . Մովսէս՝ որոյ գործքը այնչափ մեծ կցուցրնէ զինքը ըստ Աստուծոյ՝ որուն փառապը այնչափ նախանձախնդիր էր, եւ ժողովրդեան սիրովը լեցուած, այն Մովսէս՝ ինքզինքը իւր եղբարցը պէս մարդկային տկարութեամբ զգածեալ կդաւանի, ըրած մէկ յանցանքը ինքնիրեն կխոստովանի, զոր եւ քաւելու համար անապատին մէջ մեռնելու պատիժն ալ կզրէ . իւր ժողովրդեանը պատրաստած քաղցրութիւնն ու ուրախութիւնը պիտի զվայելէ, եւ սակայն նորա ամենայն վշտացը վշտակից կլինի՝ նանկերձ աննկերն պատասխանատուութեամբ, եւ այնպիսի իշխանութիւն մը գործադրելով՝ զոր շատ անգամ այլ եւ այլ կրքերով կուրցած՝ ճաննայ ըլին ուզեր Հրեայք : Իրեն յաջորդ իւր որդիքը չանուանէր, եւ զանոնք Ղեւնայ աննշան ցեղին մէջ կխառնէ՝ առանց մասնաւոր պաշտօնի եւ արտօնութեանց . քանանայական ցեղէն անգամ դուրս կմնան նորա, եւ կահարու միւս որդոցը պէս պարզ տապանակի կրողներ կլինին . եւ թէ որ նամարձակէին սրբութեան վրայ տարածուած քողն անգամ վերցրնել՝ պատիժնին մահ էր : Թէ որ Մովսէս զպաշտօննայս կրօնի իւր նայրնի ցեղէն բնորցը՝ Անարոնին ազգատո՛մը իքանանայութիւն կոչելով, սակայն այլոց ազգաց քուրմերուն պէս զանոնք նարտութեամբ ու անսաման իշխանութեամբ չըլկեցուց : Հարստութեան հիմն է կալուածական ստացուածքը . Մովսէս տասնորդը, կնդրանեց եւ պողոց երախայրիքը, եւ զոճերու մէկ հասար քանանայից եւ Ղեւնայ ցեղին շնորճելով՝ Երայելի մէջ ուրիշ ժառանգութիւն չտրուաւ նոցա, բայց երէ քանի մի քաղաք . եւ անոնց բոլորտիքը քիչ մը երկիր՝ ինարակ անասնոց նոցա, եւ քանի մը պարագաներէր դուրս քանանայապետին ու քանանայից համար սահմանած իշխանութիւնը շատ չափաւոր էր :

Վերջապէս Մովսէս ամեն տեսակ փառասիրութենէ, իշխանասիրութենէ, անձնասիրութենէ ու շանասիրութենէ ազատ էր, եւ իւր ամենայն գործոցը մէջ Աստուծոյ մատը կար, որով եւ այն անբեր անապատին մէջ ամբողջ ժողովուրդը մը քառասուն տարի կերակրեց :

Հիմա կմնայ մեզ քննել զՄովսէս իբրեւ իւր ժողովրդեան պատմարանը . նորա գրուածքները մեզի նասած են նինգ զբքի միջ, որ կկոչուին *Մեռնեղք*,

ելք, Ղևտական, թիւք, և Երկրորդումն օրինաց : Ասոնք բաց յօրինաց, կրովանդակեն նան. աշխարհիս ստեղծման պատմութիւնը, ջրնեղելի, և նահապետաց ու Հրէից պատմութիւնը՝ մինչև նոցա Աստուաց երկրին նասնիչը . և այն հինգ զրգերն են որ Հնգամատեան կկոչուին : Աննաատ մարդիկ շատ ջանացին անոր հնութիւնը ուրանալ՝ վերջին ժամանակները հնարուած համարելով, և բսածնին անով կուգէին հաստատել քի զիրը այն ժամանակ զեռ հնարուած շէր : Բայց երբոր պրտուի կամ պապիրի վրայ գրուած Մովսէսի ժամանակակից ձեռագիրներ գտնուեցան, աննաատութեան պատճառ չմնաց . մանաւանդ որ Հրէից ազգին մեջ իսկզբանէ հետէ դոյզն տարակոյս անգամ ելած չէ այս նիւրիս վրայ . վասն զի ամէնքն ալ համոզուած էին որ այնպիսի հրաշալի գրուածքի մը նեղինակը Մովսէս պետք էր լինէր, և ոչ ոք :

Մովսէսէն ետքը մինչև ի Գրիստոս մարգարէ մը չեղաւ՝ որուն նետ զեմ յանդիման խօսի Աստուած, և նորա չափ հրաշքներ ընէ : Ամէն ժամանակ սուրբ Հարք զարմացած ու զոված են Մովսիսի առաքինութիւններն ու ջբնաղբարմասնութիւնքը . նորա բազմավտանգ ու արգելքներով լեցուն կեանքը սակաւագիտ օրինակ է հաւատարմութեան, քաղցրութեան, համբերութեան, սիրոյ և արիութեան : Սակայն նորա զրած օրէնքն ու ըրած կարգադրութիւնները ժամանակ մը միայն պիտի տեսնէին . իմերձենալ լուսոյն հարկ էր որ ստուերը աներևոյր լինէր, և օրինակը տեղի տար ճշմարտութեան : Ինքն իսկ մուսնելէն յառաջ մարգարեական լուսով լուսաւորուած՝ կտեսնէ այն միւս Օրէնսգիրը՝ որ զամենայն ազգս իւր օրինաց սրբութեանը պիտի հնազանդեցընէր, և իւր ժողովրդեանը կպատուիրէ անոր հպատակիլ . « Աստուած, կրօք, ձեր ազգէն ու ձեր եղբարց մէջէն ինձ նման մարգարէ մը պիտի յարուցանէ, անոր լսեցեք » : և այն մարգարէն էր ինքն իսկ վնագոյն օրէնսգիրն ՔՐԻՍՏՈՍ :



Գ Լ Ո Ւ Խ Թ .

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՊԱՂԵՍՏԻՆՈՒ

Գիրք Պաղեստինու : — Լերինք : — Յորդանան և հեղեղաոք : — Մուսալ ծով : — Անպտղարերու.Յիւն հարաւային ու արեւելեան հարաւային նահանգաց : — Մայրք Լիբանանու : — Բարեբերու.Յիւն Գալիլիոյ : — Հրէից գաղէն յառաջ Բանանասու երկրին բնակիչքը :

Գիրք Պաղեստինու : — Պաղեստին կամ Հրեաստան ըստած երկիրը յաներձական յիշատակաց արժանի է, ու արժանի առանձին քննութեան . վասն զի նոն տարաւ բնակեցոց Աստուած իւր ընտրած ժողովուրդը, և մեծամեծ հրաշքներ ցուցցոց . հոն ուսոյց և հաստատեց Քրիստոս Տէրն մեր իւր ճշմարիտ կրօնքը, և հոն են մարդացելոյն Աստուծոյ տնօրէնութեան սուրբ տեղերը :

Այս երկրին նախկին բնակիչներն էին Փղշաացիք կամ Պաղեստինացիք, և իրենց անունովը Պաղեստին կոչուած է, որ Ասորոց երկրին հարաւային արեւմտեան ծովեզերքն էր՝ եզրատօսի սահմանակից : Երբոր Բանանացիք տիրեցին, *Երկիր Բանանու* անուանեցին, և Հրեայք *Երկիր Աւետեաց*, Հրեաստան, սուրբ *Երկիր* . և յետոյ Յոյնք և Հռովմայեցիք բոլոր Հրէից բնակած երկիրը Պաղեստին կոչեցին :

Արդ՝ աշխարհագրօրէն Ասորոց երկրին մէկ մասն է Պաղեստին, և աստղաբաշխական դիրքը երկայնութեան 32° և 35° 1/2-ին և լայնութեան 31°—33° 1/2-ին մէջ կիցնայ : Երկայնութիւնն է հիւսիսէն հարաւ 236 հազարմերք, միջին լայնութիւնը 116, որով և մակերեսոյրը կամ տարածութիւնը կլինի 27,386 հազարմերք քառակուսի, որ Զուիցերիի կեսէն քիչ մը անկի ըսել է :

Լերինք : — Պաղեստինու մեքէն անցնող լեռները երկու գօտի կրամերին . առաջինն է *Լիբանան*, որ Միջերկրական ծովուն վրայ կնայի, ոսկից եօքը կամ ուրը մզոնէն անկի շնտանալ . և Լիբանանու ձորոյն կամ կեղեսիրիոյ միւս կողմն է *Անեբե Լիբանանու* կամ *Լիբանաներ* կամ *Անտիլիբանան*, որ արեւելքէն Գամակոսի դաշտերը կպատէ, և հարաւակողմը *Մեծ Հերմոնին* (Ճեպէլ-Իւշ-Ղարզ) բարձրաբերձ գագաթներովը կվիքշանայ, որ Պաղեստինու հիւսիսային սահմանագլուխներն են : Լիբանանու բարձրութիւնը 3,250 մետրէն անկի է, և գլուխը մշտապառոյց ձիւներով պատած է, ուստի և շատ յարմար է Արարացի քերթողի մշ անոր համար գրոցածը քէ «Ձմեռը նորա զլստն վրայ է, աշունը ուսերուն վրայ, գարունը ձնկուրներուն վրայ, և ամառը սոտուրներուն վրայ» : Արեւմտեան կողմէն բազմաբիւ ջրեր կվազեն ու երկիրը կպարարտացնեն . այնպէս որ ժառանգ երկու ճանապարհորդք երկու ամստան մէջ հազար հարիւր քառասուն տեսակ բոյս ժողովր են այն կողմերէն :

Պաղեստինու արեւմտեան կողմը կպատէ Լիբանան բազմաբիւ ձիւղերով, որոնց մերք իրարու նեա խուսք խուսք կմիանան ու առանձին լեռներ կկազմեն, և մերք կերկնեան երկայնաձիգ գօտիներու պէս, որոց մէկը Հրեաստա-

նի մեջանդին կանցնի, և *Լեւոն եփրեմայ* և *Լերինք Յուշայ* կկոչուին, և միւսը *Գարմեղոս* է, որուն հիւսիսային ժայրը ճեռուէն ծովուն վրայ կկարկառի, և 500 մերկի շափ բարձրութիւն ունի: Կարմեղոս այգիներով, ձիւրնիներով ու սարարտ արօտներով ծածկուած է. նոջակաւոր է նաեւ նազարուսմկ ջրվեժներովը, նկարագրական գեղեցկութեամբն ու չղմարիւ այրերովը, զորս բնութիւնն ու մարդիկ փորեր են մէջը (*): Առանձին խումբերն են *Թարոյ* (ձեպէ-Թուր) որ Ետրեղոնի դաշտավայրէն մեծատարած դալարագեղ փռնջ՝ մը պէս կբարձրանայ, և 563 մերկ բարձրութեամբ զագարին վերայէն կցուցրնէ Միջերկրական ծովն ու Յորդանանու նովիսը. այս լեռն վերայ պիտի տեսնենք, որ Դերովրայի նրամանովը Բարակ իւր բանակը պիտի ժողվէ, և Բրիստոս Տերն մեր իւր պայծառակերպութեան փառքը պիտի երևցրնէ: Թարոնէ յետոյ կուգան լեռինք *Գնդուէ*, ուր ինզգիները սպաննեց Սաուդը. *Գերայ* և *Գարիդին* լեռինք, որ իրարմէ *Տեսչեան* ձորովը կբաժանին, ուր նախ բնակեցաւ Աբրահամ Բանանացոց երկիրը. *Գոչգորս*, *Ձիւրնեաց լեռք՝* Երուսաղեմի մօտ, *Միսն*, *Մորիս՝* որուն վրայ Խանակ պիտի պատարագուէր, ու Սողոմոն առաջաբ շինեց:

Լիբանանու Աներէն, կամ մանաւանդ Մեծ Հերմոնէն կիջեան *Գաղատայու* լեռները, որ Յորդանանու ճախակողմեան գետեզերքը կտարածուին, և հիւսիսային մասը *Լեւոն Բաւանու* կկոչուէր: Ասոնց կչաջորդեն՝ Ասփաղտեան լէին արևելակողմը *Արարիմ* լեռինք, որոց մէկն է *Նարաւ* կամ *Պիսգա՝* ուր մեռաւ Մովսէս, և *Փոզոյր*, որուն վրայէն Բաղասը Իսրայելացիքն օրհնեց: Այս երկու պարեկները Մեռեայ ծովուն վրայ կբարձրանան՝ Յորդանանու բերնին մօտ: Նոյն ծովուն արեւմտեան ու նարաւային արեւմտեան կողմն են նաեւ *լեռինք Յուշայ* կամ *Ամսիֆաւցոց՝* որ եփրեմայ լեռնց շարունակութիւնն են, և մեջերնին եղած բազմաբիւ բնական այրերովը անուանի, որոց շատերուն մէջ բնակեցաւ Դափր՝ Սաուդայ ձեռքէն փախած ժամանակը:

Այս լեռնաց ստորոտը կտարածուին քանի մը անպատուր ու պտղաբեր դաշտեր: *Սարուն* դաշտը՝ որ Եռպլեէն մինչև Կարմեղոս կտարածուի ծովուն զիմացը, շատ անուանի է զարնան՝ կանաչագարդ գեղեցկութեամբը: «Այն ժամանակը, կրսէ Եսրայիլեան զաղղիացին, Սարոնի օդուն մէջ կխառնուին ճերմակ ու կարմիր վարդերուն, նարկիսի, փնննայի, ճերմակ ու դեղին շուշանի, շանդրամի ու անբառած ծաղկան անուշանտութիւնները»: Գեղեցկանիստ ու բարեկալ են նաև *Չարուշուի*, *Յնգրայեյի* և *Նաչարեթի* դաշտերը: Բայց Մեռեայ ծովուն մօտ եղած դաշտերը օտակալի անբեր են անմարդարնակ անապատներ են, որպիսի է *Յուշայի անուշատը՝* Քերրոնի արևելակողմը: Փղշապացոց երկրին մէջ *Սեֆեյա* դաշտը՝ շատ տեղ Սարոնի դաշտին պտղաբերութիւնն ունի, բեպտ և մօտ են իրեն Ապառամ Արաբիոյ աւազները: Երուսաղեմի մօտերն են *Հուսիայիմ* կամ *Տիտուսոց* (Հսկայից) նովիսը, Յովսափատայ տխարատեփլ ձորն՝ ուր վերջին դատաստանը պիտի լինի, և *Դեճնեհեմով* կամ *Գեճնեհեմովն*, ուր Իսրայելի բազաւորները Սողոգ ջատառածոյն արձանը կանգնեցին ու առջեւը տղայք կայրէին. ասոր նամար նաև դժօխքը *Դեճնե* ըստած է:

(*) Ասորոց երկրին կրային լեռները բազմաբիւ բնական այրեր ունին. Դամասկոսի մօտ քարայրը մը կայ՝ որ կրեայ չորս հազար մարդ մէջն առուել: Պաղատիմու մէջ ալ լեռն են այս այրերը. զորք և սուրբ Գիրքը սակայ կայրէ:

Յորդանան եւ հեղեղատը: — Պաղեստին մէկ զեա միայն ունի, որ է Յորդանան, եւ Հերմոն լեռնէ կողիս, ու Մերոն կամ Մարոն եւ Դեհեհէ սարեր, որ եւ ծովակ Գայիլեայ կամ Տիբերեայ կըսուի, եւ 27 նազարմերը երկայնութիւն եւ 7 լայնութիւն ունի, լճերն անցնելէ յետոյ Աշոն ըստած գեղեցիկ դաշտը կոռոզէ ու կերբայ Մեռեայ ծովը կրափի: Երկայնութիւնն է 160—180 նազարմերը, լայնութիւնը 26 նազարմերը, եւ խորութիւնը 3 կամ 4, ամառը:

Միջերկրական ծովը կիջեան նեղեղապառ Ռեյսս, որուն եզրքը կկարծուիք զտած լինին Փիւնիկեցիք ապակի շինելու զիւտը. Կիսոն, Սորեկ կամ Ռեստի, եւ Նեղեղատն եգիպտոսի. իսկ Աստոն եւ Գեյրոն նեղեղատները՝ Ափագոսեան լիճը կամ Մեռեայ ծովը կրափին:

Մեռեայ ծով: — Մեռեայ ծովուն երկայնութիւնն է 88 նազարմերը, լայնութիւնը 22—26 նազարմերը, եւ մակերեսոյրը Միջերկրականին երեսն շատ վար է: Զուրք՝ բաց ի աղէն ունի նաեւ լուծեալ շատ մը ծծմբակ կրոյ, մագնեսիոյ եւ օշնանի, որով եւ սաստիկ ծանր ու քանձը կլինի: Ծովեզերքը ակուր լուսութիւն մը պատած է. եւ ոչ զուարթ այլք մը կուզայ կզարնուի, որ անոնց լուսութիւնը կտարէ: « Լեռուէն ջուրը, կըսէ Շարուպիան, ամզոյն կանաչ կերեայ, մօտէն կատրոյտ, եւ ափը որ առնուա՛ ձերագոյն »: Յորդանանին ջուրը հոն բափռուելէ յետոն քաղ յառաջ՝ լեզի համ մը կտանու: Կուրքը կամ Հրեաստանի կոսպըը երբեմն երբեմն լճին տակէն վեր կելնէ, ջրիկ երեսը կտոյայ եւ եզրքը կծովովուի: Շատերուն ըսածին նայելով՝ մեզը ոչ ձուկ կազրի եւ ոչ խեցեմորք. անոր համար Մեռեայ ծով կըլուծուած է: Երբեմն մեզնէ վնասակար գոյորշի կելնէ. շրջակայքը ասդիս անդին նազիս մէկքանի ձուգած ծառ կտեսնուի, եւ անբեր անբոյս եզրքը ոչ երբէք բուշնոյ մը ձայն կըլսուի: Սուրբ զրոց խօսքին նայելով, ատենով Մեռեայ ծովուն յատակը բարեբեր հովիտ մի էր, որ մեշի առատ աղանաքերուն համար Միդդիմ կամ Զոր ազոսից կըսուէր, եւ նարի ջրտորներ ուներ. հոն կին Սոյում, Գուոր, Ալամա, Սերոյիմ եւ Մեզոփո քաղաքները, որոնք երբը երկնքէն հուր ու ծըծումը տեղալով կործանեցան, այն պտղաւետ հովիտն ալ Մեռեայ ծովը ձեռացաւ:

Անպտղաբերութիւնն հարաւային ու արեւելեան հարաւային նահանգաց: — Պաղեստինու պտղաբերութեանը վրայ իբարու նակառակ բաներ կըլսամեն ձանապարհորդք, եւ սոսկալի տեսարաններ կնկարագրեն: Պատճառը այն է՝ որ իրենց մասնական դիտողութիւննին ընդհանուր երկրին վրայ կգրեն:

Երբ Յօզպէեն (Նաֆա) մէկը գայ՝ որ ուխտաւորաց սովորական ճամբան է, ամեն բան խեղճ ու տխուր կտեսնէ: « Բանի որ մէկը Հրեաստանի մօտեանայ, կըսէ դարձեալ Շարուպիան, լեռանց կողերը կայանան, եւ անդի խոշոր ու անբեր կերպարանք մը կտանու. քանի կերբայ՝ բուսաբերութիւնը կընուազի եւ կմտնի, մամուռներն անգամ անբերուայ կլինին. ժայռերուն զեղեռութեանը կյաջորդ՝ կարծիր ու հրավառ գոյն մը . . . Այս լեռանց կեղտնը չոր հովիտ մը կայ՝ չորս կողմէն դեղին ու կողմնու տարերով պատած, որոնք արեւելքէն միայն բացուածք մը ունին, ոսկից Մեռեայ ծովուն անդունդն ու Արաբիոյ նեաւոր լեռները կտեսնուին: Այս քարուտ տեսարաններուն մեջ՝ անհարթ ու զտ իվայր երկրի մը վրայ ու պարսպապատ շրջափակի մը մեջ ասդիս անդին ցիր ու ցան շէնքերու մնացորդներ կտեսնուին, եւ նոճիներ, նալուռի ու որդանեննաց մացառներ եւ ձնբմբկուցած գերեզմաններու

նման քանի մը խարիչած Արարացոց աներ, այն աւերակաց կոյտը կձածկեն. այն է ա՜նա *Նրուսաղեմ*» :

Այս նկարագիրը կամրոջացրէն կամարբին. « Նրուսաղեմի շրջակայքը քիչ բառով կարելի է նկարագրել. այսինքն անտառներ լերինք, անջուր հովիտք, անղայար անբոյս երկիր, ժայռեր՝ որ ոչ վախ կձգեն եւ ոչ վստմութիւն ունին. քանի մը մոխրագոյն քարի հատորներ՝ փխրուն ու պատռտած հողէն դուրս կցրցուին, երբեմն երբեմն բզնէի մը, քովն ալ վիբ կամ շնագայլ մը՝ որ կձագէ ժայռին ծակերուն մէջ կմբտէն. քանի մը որբատունկ՝ որ զետնին գորշ կամ կարմրագոյն մոխրին վրայ կտարածուի. նեռուէն զեղնագոյն ձիւրենեաց փունջ մը՝ բլրի մը սեպացեալ կողերուն վրայ ստուերի փոքրիկ բիծ մը կձրգէ. հորիզոնին վրայ, բեւեկնի կամ սեւ եղջերնէի մը տխուր եւ միայնակ՝ երկնքի կապուտէն կզատուի. քաղաքին պարսպաց պատերն ու մոխրագոյն աշտարակները նեռուէն Սիոնի գլխուն վրայ կտեսնուին, եւ այս է ա՜նա երկիրը : Բարձր, զինջ, պայծառ, խորունկ երկինք մը, յորում եւ ոչ ամպիկ մը երբեք կձրվայ, եւ երկնայեան ու առաւօտեան ծիրանիով կնեկուի : Արարիչը կողմէն սեւ լիւրանց մէջէն լայնաբերան անդունդ մը կիջնայ, եւ մարդուս աչուքները կառնու մինչեւ Մեռեալ ծովուն ակնախախդ պայնայք եւ Մովարու լեւանց զազարներուն մանիշակագոյն հորիզոնը կտանի » :

ԲարնընթուՄիւն Գալիլիոյ : — Բայց ամբողջ Պաղեստինը պետք չէ կարծել այն ժայռոտ ու արեւակեղ նոյ ճամբան, որ Յովպէնն Նրուսաղեմ կըտանի : Ի՞նչ որ կամարբինի պէս մկեր Գալիլիան եւս պտբաի, այսինքն Գաւանու երկրին հիասխարհողմը, այն ժամանակ կնաակերայ Աւետեաց երկիրը : Կարմնոտ եւ կիւրնան լեւանց մէջ ճամբայ մը կայ, որ Զարուզոնի եւ Կասքարայ ցեղերուն դաշտերը կտանի, ուր վայրաց զեղջեղութեանը նեո՝ երկրին զարմանալի պողարբութիւնը կտեսնուի : Եւազարեթէն կնեկն լիտոյ, կրտ կամարբին, երկու ժամ քաղցինք եւ հասանք ձորակներու մը շարքին, զորս զեղեցիկ կերպով կպատէին շուրջանակի լեռնակներ, կանաչագարդ կաղնեաց անտառներով ծածկուած : Այս անտառները Կայիափա քաղաքին դաշտը նազարեթի երկրէն ու Քարոք լեւան անապատէն կրամենն : Կարմնոտ լեռ՝ բարձրաբերձ գոտի է լեւանց, որ Յորդանուս արբերակէ կսկրաի եւ կուգայ ծովուն վրայ սեպացեալ կվերջանայ, մեր ձախակողմը կերևանար : Մուր կանաչ գիծը կզատուր մուր կապոյտ երկնքէն, որ փառն մը կոկորդին ելած գոլորշոյն պէս շերմաշերմ գոլորշինեկով կձրվար : Դժուարակոխ կողերը կնեղանի ու զօրասոր բոյշերով ծածկած են. բփուս զետնին վրայ սաղիս անդին երկնաբերձ գլուխնին կրարձրացրենն կաղնիք : Մոխրագոյն ժայռեր, զորս քնութիւնը այլանդակ ու վիթխարի ձեւերով կտրած է, երբեմն երբեմն այս գլաւրիները կձածկեն, եւ արեւուն պայծառագեղ ճառագայրները անոնց վրայ կցուցցրենն : Անա այս էր նեռուէն մեր ձախակողմն ունեցած տեսարանը. իսկ այն հովիտները, որոց մէջէն կերբայինք, անզգալի զառ ի վայրով մը կիջնային եւ կսկըսէին Կայիափայի զեղեցիկ գաշտին վրայ բացուիլ : Զմեզ անկեց զատող վերջի լեռնակներէն վեր կնեկինք, չիբ մը ժամանակ զինքը աչքերէնս կկորսնցրնէինք, ու շուտով նորէն զիմացնիս կեկներ : Այս լեռնակներուն տեսքը, որ Պաղեստինու եւ ձովեղերայ Սարուոց մէջտեղը կիյնան, տեսած զիրքերնուս մէջ ամենէն քաղցրասնայեաց եւ փառասորներէն մկն է : Ասղիս անդին ինքնաբոյս կաղնեաց անտառներուն մէջ քնգարձակ դալարագեղ մարմանցներ կային, որ մեր Աբրամուքի մարգագետին-

ներէն վար ըին մնար . անդին Քարոյ լեռան զագարք՝ կանաչագաղղ զբասանգներով պակամով՝ վննավայր խորանի մը պէս լուսամտանէն երկեպի մէջ կրարձրանայ . քիչ մը նեռու . Գեղրուէ լեռանց եւ Սամաթիոյ բլրոց կապուտակ զագարք հորիզոնին մէջ երեքեայ կտատանի : Կարմեղու կտարածէ իւր նսնմաստուեր եւ մնծածայ վարազուրը տեսարանին մէկ կողմը , եւ մարդուս աշուրներն անոր ետեւէն երբալով կուգայ ծովը կհասնի , որ ամեն բան կարտո՛ ինչպէս որ երկինքը զեղեցիկ զիտականկարուց մէջ ։

Այս զեղեցիկ բնութեան վրայ այնպէս կզմայլի Լամարբին , որ ցաւօք այն տեղերէն բաժնուելով , ետրէն նոն կուզէ երբայ ու եւրօպայէն զաղբակեանքին մը տանի : Բայց պէտք չէ կարծեմք որ քերթողը իւր բուռցիկ երեսակայութեամբը կզարդարէ Գալիլեան . վասն զի Մարպրեոն աշխարհագիրը եւս կզովէ այսպէս . « Աւագուտ հողը , կըսէ , Յուպպէն դեպ ի Հրեաստանի լեռները կրարձրանայ՝ չորս բարձրաանդակ ձեւացընելով : Ի՞նչովկըքը կպատեն ներձիք , արմատներք եւ որդաններք . եւ քիչ մը վեր այգիք , ձիբներք , մօլաբըրձներք՝ որ պարտիզանին խնամքը առատապէս կվարձատրեն . բնական ինքնաբոյս ստատաաց ծառերն են կանաչագեղ կաղնիք , հոճիք , անմեռուկը եւ բնակնիք . զետիւր ծածկած են խնկուռնի , ամխարուփ , հօրուտ եւ մօրուտ ։ »

Պետրոս Պիլոն (1565) բուսաբանը , այս լեռանց բուսաբերութիւնը Կրկուտի Իդա լեռան բուսաբերութեանը կհամեմատու : Զանազանորդներ եղան , որ լեռնի ծառի մը շուքին տակ հաշեցին , որ մեր խոշոր կաղնիներուն մեծութեան ունէր . մուրաբեցիները տեսան , որ երեսուն ննծելոց հովանի կընէր : Բերդնեմի մօտ Աքքոյով կամ Պաղտմայիս (Աքես) քաղաքին զինն սքանչելի է : Երկրովի մօտ մուրաբեցիք խոշոր ձիբապտուղ եւ ազնիւ ձէր կուտան : Ռազզուած տեղեր նոյն արտը մայիս ամսուն մէջ ցորեն տալին յետոյ , աշնան աչ բանջարեղէն կրուցըրէ . շատ մը պտղատու ծառեր մի եւ նոյն ժամանակի մէջ ծաղկով ու պտղով ծանրաբեռեամ կլինին : Դաշտերու մէջ կարգ կարգ տակաւած են բրնձիք , եւ վրանին տղկուզալից որբեր պլլուած : Թէ որ արաքերուն այս բուսաբերութիւնը կտրկարանայ եւ նաեւ կմարի , բէ որ ամեն եղանակ լեռներու վրայ ցանցաւ . է այն , անոր պատճառ տաք ու չոր կլիման միայն պէտք չէ համարիլ , այլ արդի բնակչաց բարբարոս վիճակը : Դեռ կրտեսնուին պատերու մնացորդներ՝ որովք նախի բնակիչք հողերը կրանէին , ջրընդններու աւերակներ՝ յորս անձրեային ջրերը կծողվէին , եւ ջրանցըրներու նետարի , որովք այս ջրերը արտերու մէջ կբաժնուէին : Պաղարերութեան որպիսի սքանչելիք զօրծած պիտի ըլինին այս հողերը հրատապ արեւու տակ , ուր քիչ մը ջուր միայն պէտք է բուսոց բողբոջները կնեղանացընելու համար : Հրեաստանի պաղարերութիւնը կհաստատեն նաեւ հին մատենագիրք . Մովսէս կրեար ըսել որ Քանանու երկիրը կար ու մեղը կըղխեցըրէ . վասն զի մինչեւ հիմա Արարացաւոց կովերն ու ուշխարները պարարտարոյս արտներ կզտանէին հոն , եւ վայրենի մեղուք մայրեան ճեղքերուն ու ձերպերուն մէջ քաղցր ու անուշանոտ մողը կշինէին , որ երբեմն նաեւ դուրս կվազէ : Թող որ հիները , եւ մանաւանդ Հրեայք լա . զետիւն զգորութիւն կեղրոնական գօտուոյն Հրեաստանի , եւ այն անպատանեկուն՝ որ այս լեռանց արեւելակողմը կտարածուին դեպ իՄեռեայ ծով : Քար , աւազ , մոխիր , քանի մը փշոտ բիւր , անաւանք են հիներուն ու նորերուն հոն տեսածը : Պիլոն եւս զիտեր էր Հրեաստանի գօտուոյն երկու կողերուն այս իրարու բոլորովին հակասակ բուսաբերութիւնը :

Մայրը կիրանանու : — Այս՝ տեղ տեղ բարբեր եւ տեղ տեղ անբեր բը-

նութեան ստորագրութիւնը մարգարէից երգերուն մէջ կգրտուի: Չիրենաց պարտիզին արքին մէջ երեմիա իւր ողբերը կգրէր. Կեղրոնի անապատացեալ ափանցը վրայ կհնչէր բազապակ սաղմոսերգուն իր ողբաձայն երգերը: Լիբանանու մշտաստուոյց միաները, իւր մեծավայելուչ գազարները, եւ մանաւանդ իւր բազմադարեան մայր ծառերն էին երրայական բանաստեղծութեան բազմաձանով եւ շքեղաշուք պատկերները: Ուստի եւ Լօբ (1787) անգղիացի քննարանը կրսէ. «Լիբանան՝ զօրութեան եւ մեծվայելութեան պատկերն էր. իսկ Կարմեղոս՝ վայելչութեան եւ զեղեցկութեան . . . Քաջայանդուզն կերպարանօքը Լիբանան կներկայացընէ բոլոր Հրէից ժողովուրդը, եկեղեցոյ վիճակը, երուսաղէմը, երուսազեմի տաճարը, եւ նաեւ Ասորեստանի բազաւորն ու իւր գօրքը. միով բանիս՝ ինչ որ նշանաւոր է, վե՛ն եւ վսեմ: Կարմեղոս՝ ճոխութեան, շնորհք եւ պողարբութեան օրինակ կլինի»:

Լիբանանու միւնէրն ու ամպածրար գազարները կկերնն եւ կկենան, քայց մայրիքը մեկիկ մեկիկ կկենայ: Անոնք որ զեռ. *մայրք Սոդոմոնի* կկոչուին, Լիբանանու բարձր լեռնադաշտակի մը վրայ կամբառնան Տրապոլսոյ (*Թարապոլս*) նսեւը, Պաղան (*Էսէէ*) բնուած զեղէն երեք ժամ ննու: Լամարբին Արեւելք բրած ուղեւորութեանը մէջ կրսէ. «Այս ծառերը տիեզերաց ամենէն ճոշակաւոր բնական յիշատակարաններն են: Կրօնք, բանաստեղծութիւն եւ պատմութիւն՝ զանոնք նուիրագործած են միապէս: Սուրբ զիբքը շատ տեղ զանոնք կհուշակէ, եւ մարգարէից առանկազոց սիրով բերած օրինակներէն մեկն են: Սողմոն ուզեց նուիրել զանոնք իզարդ տաճարին՝ զոր ինքն նախ առաջին կանգնեց միոյն Աստուծոյ, եւ այս անշուշտ՝ շքեղութեան եւ սրբութեան այն համբաւոյն համար, զոր սքանչելի այս բուսարբութեամբ նաև յայնժամ ունեին. վասն զի եւ եզկկիլի Պաղանայ մայրից վերայ խոսելով, իբրև Լիբանանու ամենէն լաւերը զանոնք կյիշատակ: Արաբացիք որ ազանդէ ալ լինին, այս ծառերուն աւանդական յարգութիւն մի ունին. անոնց ոչ միայն բուսական զօրութիւն մը կրեձայնե՛ր՝ որ զիրենք մշտրջենապէս կապրեցընէ, այլ նաև հոգի մը՝ որ անոնց իմաստութեան եւ նախատեսութեան նշաններ կուտայ, նման կենդանեաց բնական ազդեցութեան եւ մարդուս մտաց նշաններուն: Տարւոյն եղանակները առաջուց կիմանան, կրսեն, լայնարձակ ճիւղերինն բնեքուս պէս կշարժեն, արմուկնին կերկրեցընեն կամ կամփոփեն, ոտներինն դէպ ի երկինք կվերցընեն կամ դէպ ի երկիր կխոնարնեցընեն, ձեան իջնալոյ կամ հալելու պատրաստութեանը համեմատ: Աստուածային իմն եակներ են ասոնք իկերպարանս ծառոց: Լիբանանու այս խմբերու զրիցը մէջ միայն կաճին, եւ իրենց արմատնին շատ աւելի վեր է այն գաւառէն՝ յորում ամենայն մեծ բուսարբութիւնք կվախճանին: Այս ամենայն Արեւելեան ժողովրդոց երեսակայութիւնը զարմանքով կկեցընէ, զոչցի զարմանան նաև զիտուն: — Սակայն, աւանդ, Բասայ կնուազի, Կարմեղոս եւ ծաղիկն Լիբանանու կրարշամի: Այս ծառերն ալ դարէ դար կբիշնան: Առնեով ճանապարհորդք երեսուն քառասուն հատ կհամբիւն, ետքերը տասներօրը, յետոյ տասուերկու. ճիմա ետը հաւը միայն կայ, որոց զանգուածին մեծութիւնը կրնայ սուրբ Գրոց ժամանակակից սեղուիլ: Այս վաղ ժամանակաց վկաններուն բոլորտիքը, որ երկրիս պատմութիւնը նոյն իսկ պատմութենէն աւելի լաւ գիտեն, եւ երէ լեզու ունենային՝ կպատմին մեզ թէ քանի՛ քանի պետութիւններ, կրօնքներ եւ մարդկային ցեղ փճացան զնացին, անաստակ մը կայ նորատունկ մայրից, որ չորս կամ հինգ հարիւր ծառերու կամ բփերու խումբ մը երեսցաս ինձ: Ամեն տարի յունիս ամիսը

ժողովայն ճորհրուս մեջի գեղերուս բնակիչքը այս մայր ծառերուն քովը կեցնեն և անոնց տակ պատարագ ընել կուտան * (7) :

Հրէից գալէն յառաջ Քանանու երկրին բնակիչքը : — Քանանացի ցեղերն այն ժողովուրդներն էին, որ եփրատայ, Կարմիր ծովուն և Միջերկրակամի մեջտեղուանքը արեւմտեան Ասիան շէնցուցին : Աստուածաշրջին նայելով՝ Քամայ որդին Քանան՝ տասըմէկ որդի ունէր, յորոցմէ կան տասնեւմէկ ցեղք, չորսը Փիւնիկե և Ասորաց երկիրը բնակեցան, և մնացած եօրը՝ Տալեստին, և բազմաբիւ փոքրիկ տերութիւններ բամուսած էին, որոց գլխաւորները փառասիրութեամբ իրենք զիրենք բազաւոր կանուանէին :

Քեուացիք՝ Քերրոնի ժողովուրդայի լեռները կրնակին : *Յերուացիք*՝ Յերուս քաղաքին ժող, որ յետոյ Երուսաղէմ կոչուեցաւ : *Ամորնացիք*՝ զեպ ի Ենգազդի քաղաքը, յետոյ լեռները՝ Մեռեալ ծովուն նարաւային արեւմտեան կողմը, որ իրենց անուանով կոչուեցան, և անելի՛ նիւստակողմը զեպ ի Միւքիւմ : Յորդանանու միւս կողմը երկու քաղաքորտիւն կար զորս Ամուսացուց ու Մովաբացուց ձեռքն անըր էին Ամորնացիք. մէկն էր նարաւակողմը՝ Առնովն, Յարոկ և Յորդանան գետոց մեջտեղը, և մայրաքաղաքն էր *Եսիւրն*՝ զոր Ամորնացուց Սեմոն բազաւորն առաւ. և միւսը Յարոկայ նիւստակողմը Փառասնու երկրին մէջ, որոց և մայրաքաղաքն էր *Աստարոք* : *Չգիւցուիք* քէ *Նեղզիւացիք* ուր կրնակին, *Խեուացիք* զեպ ի Միւքիւմ տարածուած էին. բուն *Քանանացիք* Յագր քաղաքը շէնցուցր էին : *Փերեզացիք* նաւանական է որ Բերէլ և Գայի կրնակին. իսկ *Փղուացիք*՝ որ նարաւային արեւմտեան ծովեզրքը կրնակին, օտար ցեղէ էին :

Դովտայ ու Սողոմացուց պատմութիւնն յայտնի կուտանուի՝ քէ ինչ աստիճանի ապականութեան բարուց հասեր էին այն ժողովուրդները. ոչ միայն կրօնապաշտութիւնը տիրած էր մեջերին, այլ և ամենայն տեսակ ախտք և մուրտիւնք, և Ազոնիւրեղկին խոտտովանելէն կերեալ որ իրենց փոքրիկ բազաւորներն ալ կատաղի պատերազմներով իրարու արիւնք կծրձին. անոր համար ալ Մովսէս պատուիրեց Հրէից որ այն անիծեալ ցեղին նեա ամենեւին ուխտ և դաշինք չզրնեն, և Յետս ջնջեց զիրենք բոլորովին՝ որպէս զի անօրէն կապաշտից նեա կուտրերն ալ վերցուին :

Այսչափ մը Աստուաց երկրին վրայ խօսելէն ետեւ, անցնինք նիմա Եսրայելացուց այն երկիրը Յետուայ ձեռքով ժառանգելուն պատմութեանը :

(7) Յայս ամերիկացի ուղեւորը 1835-ին չափեր է զանոնք, և կըսէ թէ՛ ամենէն մեծը 13 մեծը շրջապատ ունէր. և Բորթի նանապարհորդը կըրօցէ թէ՛ զԹ Երնեհազար տարուան պէտք է լինին :

ԳԼՈՒԽ Ժ.

ՅԵՍՈՒ, ԿՍՄ ԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԱԻՆՏԵԱՅ ԵՐԿՐԻՆ

Յեսու Մովսեսի կյաջորդէ : — Հրեայք Յորդանանէն կանցնին : — Առումն երկրովի : — Գայի, եւ պատուհաս Աբարայ : — Հրապարակական ընթերցումն օրինաց : — Խորամանկութիւն Գարաւոնացոց : — Յեսու Աղոնիրեզկի Թագաւորին եւ անոր դաշնակցաց կտաղմէ ու արեւր կկեցընէ : — Յեսու Քանանու հարաւային կողմր մնացած Թագաւորներն եւս կնուաճէ : — Յեսու Յիւսիսայնր Թագաւորաց եւս կտաղմէ : — Քանանիկաւ . Գնթոնիք : — Երեք ցեղից սեղանը : — Մահ Յեսուայ :

(1603—1426)

Յեսու Մովսեսի կյաջորդէ : — Երբ բոլոր ժողովուրդը ի սուգ ընկղմած կեցեր էին Մովսեսի մահուանը վրայ, երեւցաւ Աստուած Յեսուայ. « Մովսէս ծառայ իմ վախճանեցաւ, « ըսաւ Աստուած. արդ անցիր Յորդանանէն՝ դու եւ ամենայն ժողովուրդդ, եւ մտէք յերկիրն զոր խոստացայ տալ « որդւոցն Իսրայելի : Քու բոլոր կենացդ մէջ ոչ ոք կարող « լինի դէմ՝ դնել ձեզ. եւ ինչպէս որ Մովսեսի հետ էի՝ « այնպէս ալ քեզի հետ պիտի լինիս՝ միշտ ու զքեզ պիտի « չթողում. զօրացիր ուրեմն եւ քաջ եղիր, վասն զի դուն « պիտի բաժնես ժողովրդեանդ զերկիրն՝ զոր երգուայ տալ « դոցա » :

Հրեայք Յորդանանէն կանցնին : — Գործունեայ ու արիասիրտ Յեսուայ նոր գործունէութիւն ու արիութիւն ազգելու համար ասիէց աւելի ինչ հարկաւոր էր. մէկէն ձեռն իդործ զարկաւ : Հրեաներուն Աւետեաց երկիրը մտնելու ժամանակը եկեր հասեր էր : Իմացուց Յեսու ժողովրդեան որ պատրաստուին երեք օրէն Յորդանանն անցնելու : Գետայն գիւմացի եղերքին վրայ առջեւնին ելնող առաջին քաղաքն էր Երիփայ : Երկու լրտես զրկեց հոն Յեսու : որպէս զի երթան ամէն բան դիտեն, եւ իրեն լուր բերեն : Երկրովի

Թագաւորը լրտեսներուն համինն որ լսեց, մէկէն ուղեց զանոնք բռնել մեռցընել. բայց անոնք Ռահար անունով կնկան մը տունը պահուըտեցան, եւ իրմէ ամէն տեղեկու-
թիւն առին, ու խոտտացան Յեսուայ կողմանէ որ իւր ըրած այս բարեացը փոխարէն՝ զինքն ազատեն երիբովն առնելու ժամանակ, ու զգուշութեամբ դարձան առ Յեսու, որ ժողովուրդը ճամբայ հանեց դէպ ի Յորդանան, եւ որոշելով որ երեք օրէն գետն անցնին՝ երկրորդ օրը պատուիրեց անոնց որ մաքրուին պատրաստուին, « վասն զի վաղը « Աստուած սքանչելիք պիտի ընէ ձեզ », ըսաւ :

Երրորդ օրը քահանայք տապանակը ուսերնին՝ ժողովրդեան գլուխն անցան. ոտքերնին ջրոյն եղերքը դպչելուն պէս, մէկէն դարնանագայր Յորդանանին վերի ջրերը որ դարիւ եւ դարիւ կուգային՝ միաձոյլ գիզուեցան կեցան, եւ վարինները Մեռեալ ծովն իջան, Գետոյն ցամբած յատակին մէջ տապանակն ուսերնին բռնած կեցան քահա-



նայք՝ մինչեւ որ բոլոր ժողովուրդն անցաւ : Այս սքանչե-
լագործութեան յիշատակն անմոռաց ընելու համար, գետ
տապանակը գետէն չեղած՝ հրամայեց Աստուած Յեսուայ
որ տասուերիու ցեղերէն մէյակէկ հոգի գետոյն մէջ քահա-
նայից կեցած տեղէն տասուերիու քար առնուն, ու այն գի-
շերն ո՛ւր որ պիտի բանակին՝ հոն տանին անկեն. նոյնպէս
տասուերիու քար եւս գետոյն մէջ տապանակին կեցած
տեղը անկեն :

Անկէջ գնացին Իսրայելացիք Երիքովին արեւելակողմը Գաղղարս ըսուած տեղը ընտանիքն դրին, եւ հետեւնին տարած տասուերկու քարերով արձան յիշատակի կանգնեցին:

Քանանացոց երկրին աշխարհակալութիւնը չսկսած, Յետո հրամայեց որ անապատին մէջ ծնած բոլոր Էրիկ մարգիկ թելիատուն, որպէս զի Աստուծոյ ժողովուրդը՝ Աստուծոյ ատելի ժողովրդոց հետ չխառնուի: Այն հանգէսն որ լինցաւ, Երիքովի դաշտին մէջ Չատիկի տօնը կատարեցին. երկրորդ օրը Աւետեաց երկրին հացը կերան, պրտուղներն սկսան ճաշակել, եւ մէկէն մանանային իջնալը գաղբեցաւ ու ամպէ սիւնը աներեւոյթ եղաւ:

Առումն Երիքովի: — Մինչդեռ Յետո կպարտասուէր պատերազմով տիրելու Երիքովի, հրեշտակ երեւցաւ իրեն ու ըսաւ որ վեց օր մեծ հանգէտով տապանակը քաղաքին պարսպացը չորս կողմը պտըտցընեն, եօթը քահանայք փողեր հնչեցընելով աւջեւէն երթան, եւ բոլոր ժողովուրդը լռիկ անբարբառ անոնց ետեւէն. եօթներորդ օրը նոյն հանգիստով տապանակը եօթն անգամ պաշարեալ քաղաքին



չորս դէն պտըտցընեն: Աւած հրամանը կատարեց Յետու. իձույն փողոց եւ յաղթական աղաղակի Իսրայելացոց՝ Երիքովի պարխպներն ու աշտարակները փլան կործանեցան, աները կողոպտեցան, սակին, արծաթն ու սղինձը տապանակին նուիրեցան, մնացած աւարը հրոյ ճարակ եղաւ: Աս.

տուժոյ կողմանէ խառն պատուիրեց Յեսու որ անկէց ոչ որ բան մը չառնու չպահէ. բնակիչները թրէ անցան, եւ մէջերնէն Ռահաբ եւ իւր ընտանիքը միայն աղատեցան. իսկ ամբողջ քաղաքը կրակի մատնեցաւ, եւ Յեսու անոր նորէն շինուելուն վրայ այս մարգարէական անէժքը կարգաց. « Անիճեալ լինի այն մարգն որ երիբով քաղաքը կանդ- « նէ ու շինէ. անդրանիկովը անոր հիմունքը դնէ, եւ կըրտ- « սերովը պարսպին դռները կանդնէ » : Յեսուայ անէժքը կատարեցաւ երբոր Աքաբ թագաւորին ժամանակը Աքիէլ Բեթելացին սկսաւ շինել. վասն զի առջինեկ Աբիրոն որդին մեռաւ, եւ Սեգուր վերջի որդին ալ՝ դռները լմնցընելու ատեն վախճանեցաւ :

Գայի, եւ պատուհաս Աքարայ: — Այն մեծ յաջողութեանէն ետքը ուղեց Յեսու Գայի քաղաքին վրայ յարձակիլ, եւ դարձած լրտեսներէն իմանալով որ անոք քաղաք է, երեք հազար մարդ միայն զրկեց. բայց մէջերնէն երեսուսուվեց հօգի ընկան մեռան, մնացածները վախան ետ դարձան : Այն անկարծելի կոտորածին վրայ ամենուն սիրտը լքու, եւ Յեսու լաթերը պատըռտեց, գլուխը հող ցանեց եւ սաւ պանակին առջեւն երեսի վրայ ընկաւ կեցաւ մինչեւ երեկոյ, ազաչելով Աստուծոյ որ պատճառն իրեն յայանէ. իմացաւ որ Իսրայելացիք մեծ յանցանք մը գործեր եւ զԱստուած բարկացուցեր են : Ըստ ցեղից եւ ըստ տանց վիճակ ձգուեցաւ, եւ Յուդայի ցեղէն Աքարին ելաւ վիճակն ու անոր յանցաւոր լինելը յայտնուեցաւ : Կանչեց առջեւը, հարցուց Յեսու. խոտտովանեցաւ Աքար յանցանքը, որ Աստուծոյ հրամանին դէմ՝ երիբովի աւարին մէջէն գեղեցիկ վերարկու մը, երկու հարիւր արծաթ երկդրամեան եւ սուկի լեզու մը առեր ու վրանին մէջ հողին տակ թաղեր էր : Առաւ զինքը Յեսու, եւ ուստերացը՝ դասերացը՝ արջառցը, էշերուն, ոչխարներուն եւ վրանացը հետ Ափուրայ հովիսը տարաւ ու գոչեց. « Որովհետեւ դուն զմեզ սատակեցիր, Աստուած ալ զքեզ սատակէ » : Գարկոճեցին զանոնք Իսրայելացիք, կրակով այրեցին, եւ վրանին քարեր գիղելով բլուր մը ձեւացուցին՝ իխրատ զգուշութեան պատուիրանազանցից :

Այս քառույթեամբ Աստուծոյ բարկութիւնն որ իջեցուցին Իսրայելացիք, նորէն Գայիի վրայ դարձան: Յետու դիշերով երեսուն հազար հոգի տարաւ քաղաքին ետեւը դարանի գրաւ: Եւ ինքը առաւօտն եկաւ քիչ զօրքով վրան յարձակեցաւ: Գայեցիք իրենց թագաւորովը դէմն ելան. պատերազմին սասակացած ժամանակը նշան տուաւ Յետու իրեններուն որ վախչին. եւ երբոր թշնամիք անխորհրդաբար խուռն բազմութեամբ քաղաքէն դուրս անոնց ետեւէն վազեցին, դարանամուտ զօրքը ամենայն դիւրութեամբ քաղաքին մէջ մտան, երկրովի պէս բոլոր Գայիի ալ բնակիչքը թրէ անցուցին, թագաւորը կախեցին, տները կողոպտեցին, քաղաքն այրեցին, որով եւ քանանացի ազգաց ջնջուելուն համար եղած անէծքը կատարեցին:

Հրապարակական ընթերցումն օրինաց: — Այն կրկին յաղթութենէն ետեւ կրօնական փառաւոր հանդէս մը կատարուեցաւ. Յետու Մովսեսի հրամանին համեմատ՝ Գերազ լերան վրայ կոթող մը կանգնեց, վրան օրէնքը դրեց, քարերէ սեղան մը շինեց եւ վրան ողջակէզներ ու փրկութեան զօհեր մատուցին: Յետոյ բոլոր ժողովուրդը, ծերք, դատաւորք, գպիրք եւ օտարականք՝ երկու մաս բաժնուեցան, Գերազ ու Գարիզին լերանց երկու բլուրներուն վրայ կեցան, եւ տապանակը՝ զոր քահանայք եւ Աւետացիք կկրէին, մէջտեղը գրուեցաւ: Յետու ժողովուրդն օրհնելէն յետոյ մէկիկ մէկիկ բոլոր օրէնքը կարգաց, Մովսեսի տուած օրհնութիւններն ու անէծքը կրկնեց, նաեւ ինքզինքը դատապարտելով՝ թէ որ օրինաց անհաւատարիմ լինի. եւ ժողովուրդը միաբերան ամեն կամ եղիցի եղիցի կգոչէր:

Օրէնսդրին ամէն խօսքերը յիշատակուեցան, եւ արք եւ կանայք, տղայք եւ օտարք ամէնքը լսեցին: Արդէն տեսանք որ գետէն անցնելէն քիչ մը յառաջ ինքը Մովսէս տատուերկու ցեղից միտքը ձգեր էր օրինաց բովանդակութիւնը: Ուզելով զանոնք անջինջ տպաւորել Հրէից յիշողութեանը մէջ, պատուիրեր էր որ իւր յաջորդը Աւետեաց երկիրը մանելէն յետոյ՝ հրապարակական հանդիսիւ զանոնք նորէն կարգայ. որպէս զի այս պարզ ու վսեմ օրինացը քաջ տեղեակ լինի ժողովուրդը, եւ անոնցմով զօրա-

ցած՝ կարողանայ Քանանու երկրին ամպարշտութեանցն ու ապականութեանը չհետեւիլ :

Խորամանկութիւն Գաբաւոնացոց : — Իսրայելացոց յաղթութեան համբաւը չորս դին տարածուելով, Քանանու թագաւորները անոնց դէմ ելնելու միաբանեցան. միայն Գաբաւոնացիք այն նիզակակցութեան մէջ չմտան, եւ մրտածեցին որ խորամանկութեամբ Իսրայելացոց դաշնակից լինին : Գողգազա՝ անոնց բանակը՝ դեռ պաններ յուզարկեցին որ Յեսուայ առջեւն ելան, եւ «Մառայք քո եմք» քսին. եւ երբոր հարցուց թէ «Ուսա՞վ էք գուք, եւ ուսա՞վ «կուգաք», պատասխան տուին. «Հեռաւոր երկրէ եկանք «Ճառայքդ յանուն Տեառն Աստուծոյ քո, վասն զի լսեցինք «անունը, եւ եգիպտոսի ու Ամորհացոց Սեհոն եւ Ուզ «թագաւորաց գլխուն բերածները, եւ եկանք որ հետեր- «նիգ դաշինք դնեմք : Այնչափ երկայն էր մեր ճամբան, «որ տնէն ելած ժամանակնիս մեր հացը տաք էր, եւ արգ «չորցաւ ու ճճեկեր եղաւ. մեր գինիի տիկերն ալ նոր է- «ն», եւ պատրասեցան, եւ հագուսանիս ու կոշիկնիս մա- «շեցան» :

Յեսու եւ իշխանները աւանց Աստուծոյ հարցընելու՝ նոցա հետ խաղաղութեան դաշինք գրին, եւ երգում ք- րին որ նոցա կենացը վնաս չհասցընեն : Հրեայք բնակ- նին վերուցին, եւ հազիւ թէ երեք օր քալեր էին՝ մեծաւ զարմացմամբ Գաբաւոնացոց երկիրը հասան, որուն հա- մար իրենց հաւատացուցեր էին նաքա թէ շատ հեռու է : Ժողովուրդը իշխանաց խաբուելուն վրայ սկսաւ արարնջել ու ուղեց որ Գաբաւոնացիք պատժուին. Յեսու երդման ան- լուծանելի սրբութիւնը պահելու համար, միանգամայն ար- գարութեան պարտքն եւս կատարելու մտքով, Գաբաւոնա- ցոց կեանքին խնայեց, բայց մշտնջենաւոր ճառայութեան դատապարտեց զիրենք, որ Իսրայելացոց եւ Աստուծոյ սեղանոյն փայտահոտոր ու ջրկիր եղան :

Յեսու Ադոնիբեզեկ թագաւորին եւ անոր դաշնակցաց կը- յաղթէ ու արեւը կկեցընէ : — Երուսաղեմի թագաւորը Ա- դոնիբեզեկ լսելով որ Գաբաւոնացիք ալ անձնատուր եղեր են Իսրայելացոց, սարսափեցաւ, մարդ զրկեց առելամ

արքայ Բերրոնի, առ Գարամ արքայ Յերխուեթայ, առ Յեփիէ արքայ Լաքիսայ եւ առ Գարիր արքայ Ոգոզոմայ, եւ ըսաւ. « Ահա Գարաւոն մեծ քաղաքը Յեսուայ եւ Իսրայելի « որդւոցը անձնատուր եղաւ. եկէք օգնեցէք ինձ եւ եր- « թամբ հետը պատերազմիմք » : Այս հինգ թագաւորները միաբանած՝ զօրու ծանու Գարաւոնի վրայ յարձակեցան. Գարաւոնացիք Յեսուայ գիմեցին. « Եկուր շուտով մեզ օգ- « նէ ու ապրեցո զմեզ, կրտէին, վասն զի լեռնակողմը բը- « նակող Ամնրհացւոց թագաւորները վրանիս ժողովր են » :

Զօրքն առած՝ ճամբայ ելաւ Յեսու, եւ Աստուած երեւ- յաւ իրեն ու ըսաւ. « Մի վախնար անոնցմէ, վասն զի զի- « րենք քու ձեռքդ պիտի մասնեմ » : Յանկարծ գիշերանց Գանանացւոց վրայ յարձակեցաւ Յեսու, Գարաւոնի քովը արիւնահեղ պատերազմ մը եղաւ, զարկաւ կոտորեց զի- « րենք մինչեւ Յազեկա եւ Մակեդա. երկինքը միժընցաւ, ստակալի փոթորիկ մը ելաւ եւ քարէ կարկուտ իջեցը- « նելով՝ փախստականաց մեծ մասը ջարդեց : Վախցաւ Յե- « սու որ մի գուցէ Գանանացիք բոլորովին չջրնջուած՝ իրի-



կուան մուծը կօխէ, եւ անոնց փախուստը գիւրացընէ. պատերազմի բուռն հռանդովը վառուած՝ մտածեց որ օրը երկընցունէ, եւ գոչեց մեծաձայն. « Կացցէ արեգակն հան- « գէպ Գարաւոնի, եւ լուսին հանդէպ ձորոյն եղունայ », եւ արեւն ու լուսինը տեղերնին կեցան մինչեւ որ Աստուած

Թշնամիներէն վրէժն առաւ⁽¹⁾։ Այն ահագին բանակէն մարդ-
չմնաց . հինգ թագաւորներն ալ այրի մը մէջ փախեր
պահոււորեր էին . հանեցին, Յեսուայ առջեւը բերին զի-
րենք, որ գեախնը պառկեցունել տուաւ եւ զինուորաց հը-
րամայեց որ սաքերնին անոնց պարանոցին վրայ դնեն .
«Մի վախճար, ըսաւ, վասն զի այսպէս պիտի ընէ Տէր բո-
ւր ձեր թշնամիքը» . եւ այն ծանր նախատինքէն ետքը
փայտի վրայ կախել տուաւ մեռուց զանոնք :

Յեսու Քանանու հարաւային կողմը մնացած Թագաւոր-
ներն եւս կնուածէ : — Հեա զհետէ Մակեդա, Դերնա, Լա-
քիս, Ողտղամ, Քերրոն եւ Դաբիր ամուր քաղաքներն ալ
առնուեցան եւ բնակիչքը թրէ անցան : Ելամ արքայ Գա-
զերայ՝ Լաքիսին օգնութեան երթալ ուզելով յաղթուե-
ցաւ : եւ բոլոր ժողովուրդը ջարդուեցաւ . նազեզ եւ Ասե-
զովթ եւս առնուեցան, բնակիչքը թրէ անցան . եւ այս-
պէս Յեսու Քանանու բոլոր հարաւային կողմը նուաճելով
իկազեարառնայ մինչեւ ցԳաղա, եւ բոլոր Գոստմայ երկիրը
մինչեւ ցԳարաւոն, Աստուծոյ հրամանին համեմատ՝ զանոնք
աւրեց ապականեց, եւ բնակիչքը սատակեց, եւ այնպէս
յաղթանակաւ դարձաւ եկաւ բանակը :

Յեսու հիւսիսային թագաւորաց եւս կյաղթէ : — Քանա-
նու երկրին ամենէն զօրաւոր եւ մեծ քաղաքն էր Ասովր :
Անոր Յարին թագաւորը շատ վախնալով որ հարաւային
թագաւորաց դժբաղդութիւնը իւր գլուխն եւս բերէ այն
նորատեսիլ ժողովուրդն որ ցամաք ստքով գեաերէ կանց-
նէր, իձայն փողոց՝ ամուր քաղաքաց պարխապները քանդէր
կործանէր, եւ իւր թշնամիքը բնաջինջ ընելու համար ա-
րեւը կկեցընէր, — միտքը դրաւ կարգէ գուրս զօրութեամբ
մը անոր յաղթելու ջանալ : Ծառ թագաւորներ հետը միա-
ցուց, ու միահամուռ քաղմութեամբ զօրաց, կառօք եւ ե-

(1) Հոս, ինչպէս նաև շատ տեղ, սուրբ գիրքը իւր խօսքը մարդկանց մը-
քին ու խօսակցութեանը կարմարցընէ, որովհետև Յեսուայ ժամանակը ա-
մէնքն ընդհանուր այնպէս կկարծէին, ինչպէս նաև մինչև հիմա կկարծէ
ուսմիկը . թէ արևը կզառնայ եւ երկիրս անշարժ կնցած է :

բիվարօք եկան Մեռան ջրոյն քովը բանակեցան ու կուղէին Եւրայեւացիքը ջարդել կորսնցընել: Բայց Յեսուայ երեւցաւ Աստուած ու «Մի վախնար, բաւ: քաջութեամբ առ ջեւեհին ելիր, վասն զի վաղը խոյն ժամու զիրենք ձեռքդ «պիտի մասնեմ»: Զօրքովը առջեւնին ելաւ Յեսու, յանկարծակի վրանին յարձակեցաւ, զարկաւ հալածեց զիրենք մինչեւ Սիդոն, զօրքերնին կտորեց, Ասովբայ հետ նաեւ շատ քաղաքներ առաւ կործանեց, բնակիչքը կտորեց, թագաւորները բռնեց սատակեց, եւ Փղշտացիքը եւս նուաճելով՝ Աւետեաց երկրին բոլորովին աիրեց. Գաղա, Գէթ եւ Ասեթովթ քաղաքները միայն Փղշտացւոց բնակութիւն թողուց: Քանի մը լեռնաբնակ ժողովուրդներ եւս իրենց անկախութիւնը պահեցին, ինչպէս Գասերայ Քանանացիք, Բեթան, Գովթ, Մակեդոնով, Մափեսա, Յեզրայէլ, Փիւնիկեցիք, Տիւրոս եւ Սիդոն եւ հարաւային արեւմտեան ծովափերը բնակող Փղշտացիք. Յերուսացիք ալ մինչեւ Գաւթի ժամանակը երուսացէմը պահեցին:

Քանակիդաս. Գեթուցիք: — Յեսուայ ձեռքէն Քանանացիներն ազատելու ուրիշ ճար չգտնելով՝ շատերը երկիրնին թողուցին փախան: Ասոնց մէջ Քանանիդաս անունով պատուաւոր իշխանը անով տեղով ապաւինեցաւ իշայատան, եւ լաւ բնդուներութիւն գտաւ մեր Սուր նահապետէն, որ Գեղամայ ծովակին քովերը տուաւ իրեն իկալուած: Վերջէն Վաղարշակ Քանանիդասի ցեղը նախարարութեանց կարգը հանեց՝ Գերուցիք անունը տալով, եւ երկար ժամամանակ մնացին իշայտ. երբեմն ալ կյիշատակուին իպատմութեան մինչեւ Բագրատունեաց օրերը: Վարդանանց մէկ քաջ նահատակն ալ Քանանացւոց ցեղէն էր, Տաճատ Գընթիւնի:

Բաժանումն Աւետեաց երկրին: — Վեց տարուան մէջ երեսունըմէկ թագաւոր մեռցընելով, երբոր Աւետեաց երկրին աիրեց Յեսու, ծայրէ ծայր չափել տուաւ զայն, եւ իւրաքանչիւր ցեղից բաժնելու մեծ ու դժուարին զործողութեան ձեռք զարկաւ, որուն համար օգնական ունէր իրեն եղիտաքար քահանայապետը, ազգին ցեղապետներն ու

իշխանները : Մովսէսի զճած սահմանին համեմատ՝ Յորդանանու արեւելեան կողմի Գաղատաղու երկիրները՝ Գաղայ ու Ռուբենի ցեղերուն եւ Մանասէի կէս ցեղին տուաւ : որ պատերազմի ժամանակ հաւատարմութեամբ իրենց եղբարցը օգնէր էին . երկրին մնացած կտորը դեռոյն արեւելակողմը միւս ցեղերուն բաժնեց, եւ իւրաքանչիւր ազգատոհմին բաժինը վիճակով որոշուեցաւ : Միայն Դեւեայ ցեղը կամ Դեւաայիք այս բաժանմունքէն մասն չունեցան, այլ բոլոր Խորայեւացոց երկրին մէջ քառասունըութը քաղաք հանգերձ քովի անդատամներով իրենց տրուեցան, յորս ցրուած պիտի կենային, ու արմտեաց՝ պտոց եւ անասնոց տասանորդովը պիտի ապրէին . այսինքն ամէն Խորայեւացի պարտական էր իւր բերքին տասը մասին մէկը նոցա տալ : Վեց քաղաք որոշուեցան եւ Քապաֆ ապստանի կոչուեցան, ուր սր եւ իցէ մարդ՝ թէ Հրեայ եւ թէ օտարական՝ կարող էր ապաւինիլ ակամայ սպանութեան մը ժամանակ :

Տապանակը Գաղգաղայէն բերուեցաւ ու եփրեմայ ցեղին երկրին մէջ Սելով քաղաքը դրուեցաւ, ուր մնաց մինչեւ Սամուէլ մարգարէին օրը . Քանանու մէջտեղը եփրեմայ լեռան վրայ Յեսուայ կալուած բնակութեան որոշուեցաւ Թամնաթարան, եւ Քաղերայ՝ իւր բարի վկայութեանը փոխարէն՝ Երբոն քաղաքն ու լեռը տրուեցաւ :

Երեք ցեղից սեղանը : — Երբոր ամէն ցեղ իւր սեպհական բաժնին մէջ գնաց տեղաւորուեցաւ, Ռուբենի ու Գաղայ որդիքն եւ Մանասէի կէս ցեղն ալ Սելովէն ելան որ երթան իրենց երկիրը Գաղատաղ տեղաւորուին . եւ երբոր Յորդանանէն անցան՝ միւս եզերքն ելան, իրենց եղբարցմէ զատուելուն յիշատակ խոշոր քարերով մեծ սեղան մը կանգնեցին : Ձայն որ լսեցին Խորայեւացիք, կարծեցին թէ կուռք պաշտելու համար կանգնեցին նոքա զայն . սաստիկ բարկացան եւ Սելով եկան ժողովեցան խորհուրդ ըրին որ վրանին պատերազմի ելնեն . բայց առաջուց՝ մտքերնին լաւ մը հասկընալու համար Փենեհէս քահանան՝ հետն ալ տասը իշխան զըրկեցին հան : Ասոնք երբոր եկան եւ սիրան անոնց կռապաշտութիւնը երեսնին զարնել, սոքա պատասխան տուին եւ ըսին . « Մեր այս սեղանն անոր համար չկանգնեցինք որ վը-

« քան զոչ ընեմք ու Աստուծով ազատամբիմք, այլ մտածե-
« ցինք որ օր մը կրնան ձեր որդիքը մեր որդւոց ըսել. —
« Դուք Իսրայելի Աստուծոյն հետ ինչ բան ունիք, ո՛վ որ-
« դիք Ռուբենի եւ Գադայ, ձեր ու մեր մէջն Աստուած ըզ-
« Յորդանան դրաւ, որպէս զի զմեզ իրարմէ բաժնէ. գուք
« Աստուծոյ հետ վերաբերութիւն չունիք: Եւ վախնալով որ
« ասանկով ձեր որդիքը մերիններն Աստուծոյ պաշտօնէն
« չհեռացնեն, սեղան մը շինեցինք, որ մեր ու ձեր ցեղին
« մէջ մշտնջենաւոր վկայ լինի, որպէս զի ձեր որդիքն օր
« մը մերիններուն չզրուցեն, Ոչ գոյ ձեզ բաժին ի Տեառ-
« նէ: Վասն զի այն ժամանակ մեր որդիքը կպատասխանեն
« անոնց. Տեսէք այս Աստուծոյ սեղանոյն նմանութիւնը, զոր
« հարք մեր կանգնեցին, ոչ ողջակիզաց եւ ոչ զոհից հա-
« մար, այլ ի վկայութիւն մշտնջենաւոր միութեան մեր ու
« ձեր որդւոցը մէջ»: Այս գոհացուցիչ պատասխանին վը-
« րայ շատ ուրախացան նաւիրակք, փութով դարձան ի Սե-
« րով, ժողովոյն սիրտը հանգչեցուցին ու պատերազմի պատ-
« րաստութիւնը դադարեցուցին:

Մահ՝ Յեսուայ: — Յեսու քսանըհինգ տարի ժողովուրդը
բազում քաջութեամբ եւ իմաստութեամբ կառավարելէն
յետոյ երբոր ծերացաւ ու տեսաւ որ վերջը կ'օտանայ, Սե-
րովայ մէջ քովը կանչեց բոլոր Իսրայելացւոց ծերերը, իշ-
խանները, գատաւորներն ու գալիրները, յիշեցուց անոնց
Աստուծոյ իրենց ըրած անհամար բարիքն ու թշնամեաց
վրայ ըրած յաղթութիւննին, եւ « ես ահա կերթամ ըսաւ,
« այն ճամբան, ուր նաեւ ամենայն մարդիկ պիտի երթան.
« Ընտրեցէք այսօր թէ զո՞վ պիտի պաշտէք. ես ու իմ տունս
« զԱստուած պիտի պաշտեմք: — Մեք ալ զՏէր պիտի պաշ-
« տեմք» գոչելով՝ երգում՝ ըրին Իսրայելացիք, եւ Յեսու-
այն իրենց երգումը օրինաց գրքին մէջ գրել տուաւ. յե-
տոյ տապանակին առջեւը բեւեկնոյ մը տակ մեծ քար մը
տնկեց ու ըսաւ ժողովրդեան. « Ահա այս քարը ձեզ վկայ
« լինի, վասն զի Աստուծոյ այս օրուան ձեզ տուած բոլոր
« պատուէրները լսեց, եւ վերջերը թէ որ ձեր Աստուածն
« ուրանաք՝ ձեզի դէմ պիտի վկայէ»: Եւ ժողովուրդն ար-
ձակեց:

Քիչ օրէն կարը Հարիւր տասը տարեկան մեռաւ Յեսու ,
եւ եփրեմայ լեռանը վրայ իւր Թամնաթասրա ժառան-
գութեանը մէջ զինքը թաղեցին :

Վրան շատ չանցաւ՝ Ահարոնի որդին եղիազար քահա-
նայապեան եւս վախճանեցաւ , եւ տեղը գրուեցաւ որդին
Փենեհէս , եւ Իսրայելացիք Յովսեփայ ոսկորները բերին
Սիւրբէմ՝ թաղեցին :



Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա .

Գ Ա Տ Ա Ւ Ո Ր Ք

Յետուայ մահուանէն յետոյ Իսրայելացւոց վիճակը . Ադոնիրեզել : — Իսրայելացւոց կուսադաշտումիւնը : — Աւաջին գերումիւն Իսրայելացւոց . Քուսարսամեմ եւ Գոմոնիէլ : — Երկրորդ գերումիւն Իսրայելացւոց . Եզղոմ եւ Աւուզ : — Երրորդ գերումիւն Իսրայելացւոց . Սամեգար : — Չորրորդ գերումիւն Իսրայելացւոց . Յարին , Սիսարա , Գերովրա եւ Բարակ : — Հինգերորդ գերումիւն Իսրայելացւոց . Գեղէոն : — Գեղէոն Բափաղու սեղանը կկործանէ : — Չօրածող Գեղէոնի . Գզամն . Երեքփարիս զինուորները : — Յաղթումիւն Գեղէոնի եւ մահ նորա : — Արիմուէք , եւ իւր եղբայրսպանումիւնը : — Աւակ Յովամամայ : — Մահ Արիմուէքայ : — Վեցերորդ գերումիւն Իսրայելացւոց : — Յեփթայէ : — Յաղթումիւն Յեփթայեայ եւ ուխտ նորա : — Եփրեմայ ցեղին կոտորածն եւ մահ Յեփթայեայ : — Եսերոն . Եղոն . Արզոն : — Եօմներորդ գերումիւն Իսրայելացւոց . Ենուեղ Սամիսոնի : — Քաջումիւնք Սամիսոնի : — Սամիսոն գատաւոր կլինի . ուրիշ քաջումիւնները : — Գալիլա . Սամիսոն կրուտի : — Մահ Սամիսոնի : — Նոոմի եւ Հոււմ : — Բոս : — Հեղի լքահանայապետ եւ գատաւոր Իսրայելի : — Ենուեղ Սամուէլի : — Սամուէլ Աստուծոյ կնուիրուի : — Հեղի քահանայապետին անհոգումիւնը , որդւոցը անօրէնումիւնն ու Աստուծոյ սպառնալիքը : — Հեղի եւ որդիքը կպատժուին : — Տապանակին թշնամեաց մէջ ըրած հարուածները : — Դարձ տապանակին եւ կոտորած Բեթսամիւսացւոց : — Սամուէլ վերջին գատաւոր Իսրայելի . Փղշտացւոց ձեռքէն զՀրեայս կազատե ու կրարեկարգէ : — Մարգարէք : — Հրեայք Թագաւոր կուրին Սամուէլէն :

(1426—1080)

Յետուայ մահուանէն յետոյ Իսրայելացւոց վիճակը . Ադոնիրեզել : — *Յետուայ վախճանելէն յետոյ որդիքն Իսրայելի Աստուծոյ Հարցուցին թէ « Բանանացւոց Հետ պատե-
« րազմելու Համար ո՞վ մեզի պիտի առաջնորդէ : — Յուզան
« առաջնորդէ , ըսաւ Տէր . վասն զի այս երկիրն անոր ձեռ-
« քը տուի » :* Յուզա իրեն գլուխ ընարեց զՔաղբը , օգնու-
թեան կանչեց Շմաւոնի ցեղը , եւ այսպէս այս երկու ցե-
ղերը միացած՝ Բանանացւոց ու Փերեզացւոց վրայ յարձա-

կեցան, եւ տասն Հազար մարդ անոնցմէ Զարդեցին. Ադոնիրեղեկ թագաւորն ալ բռնեցին եւ ձեռուընթերուծ ու ստուընթերուծ ծայրերը կտրեցին: Հասկըցաւ Ադոնիրեղեկ որ Իսրայելացիք գործադիր էին Աստուծոյ արգար վրէժխնդրութեանն, ու ըսաւ. «Արգար է Տէր. իմ՝ ըրածս ինձ «Հասոյց. ես ալ եօթանասուն թագաւոր բռներ էի որ ձեռուընթեր ու ստուընթեր կտրած՝ կերակրիս ժամանակ սարիս «սակն ընկած Հացի փշրանքներովս կապրէին»:

Անկէց ետքը Երուսաղեմը վրայ դիմեցին Հրեայք, բայց չկրցան բոլորովին տիրել: Վասն զի Յերուսայիք Սիոնը ստուած միջնաբերդն ամրացան ու հոն յաղթական մնացին: Նոյնպէս չկրցան առնուլ նաեւ Քանանացւոց ուրիշ շատ մը քաղաքները, որովհետեւ քանի կերթային՝ Աստուծմէ կը պաղէին եւ անոր պաշտպանութենէն կը զրկուէին:

Իսրայելացւոց կռակաշուովիւնը: — Անապատին մէջ ջրը նաժ եւ Մովսեսի խրատներովը մեծցած ժողովուրդը Հատաւ, եւ տեղը նոր սերունդ մը եկաւ՝ որ զԱստուած չէր ճանչնար, եւ սկսաւ ամպարիշտ ժողովրդոց օրինակին հետեւելով՝ զորս Մովսեսի հրամանովը բոլորովին չէին ջրնջած եւ մէջերնին կրնակէին, այնպիսի աստուածներ ունենալ, որ աչքի տեսնուին ու ձեռքով շօշափուին. սկսի տեղացւոց Աստարովթ եւ Բահազ կուռքերը պաշտեցին, անոնց բազիններուն վրայ դոհեր մատուցին:

Առաջին գերութիւն Իսրայելացւոց. Քուսարսաթեմ եւ Գոթոնիէլ: — Իսրայելացւոց ապերախտութիւնն ու փոփոխամտութիւնը գիտնալով՝ այն քանանացի աղքերը մէջերնին թողեր էր Աստուած, որպէս զի ուզած ժամանակը զաննք իւր վրէժխնդիր բարկութեանը գործիք առնու, եւ մուրեալ ժողովուրդը յուզղութիւն եւ իզգատութիւն բերէ:

Ասորոց (Միջագետաց) Քուսարսաթեմ թագաւորը Իսրայելացւոց վրայ պատերազմի ելաւ, յաղթեց, եւ ութը տարի ճառայեցուց զիրենք: Թշուառութիւնը մտքերնին ձգեց զԱստուած. գարձան առ նա, ըրած անօրէնութիւններնուն վրայ լացին. ողորմեցաւ իրենց Տէր, Քաղերայ կրտսեր եղբայրը Գոթոնիէլ՝ քաջութեամբ լեցնուց, որ

Քուսարաթեմայ վրայ պտտերազմի ելաւ, յազթեց ու զինքը սպաննեց, եւ քառասուն տարի արիութեամբ եւ իմաստութեամբ կառավարեց ու դատեց զՀրեայս :

Այնպէս զգտտացած ու իրենց ապերախտութեանն ու կռտազառութեանը վրայ զղջալով՝ ամէն անգամ որ վտահութեամբ առ նա կգիմէին, կներէր իրենց, եւ մէջերնէն քաջ մարդ մը կհանէր, կզօրացընէր զնա, եւ անոր ձեռք զիրենք թշնամեաց գերութենէն կազատէր : Տասն եւ հինգ հառ այսպիսի քաջ մարդիկ հանեց Տէր Հեղհեոէ, որոնք եւ զԻսրայէլ մովսիսագիր օրինօք դատելուն համար Դասարոբ կոչուեցան :

Երկրորդ գերութիւն Իսրայելացւոց, եզդով եւ Աւովդ :— Բայց Հրեայք նորէն մեղանչեցին, եւ այս անգամ հարաւաքնակ ու արեւելաքնակ այլազգիք Աստուծոյ բարկութեանը գործիք եղան : Մովաբացւոց եզդով թագաւորը Ամազելացւոց եւ Ամոնացւոց օգնութեամբը զարկաւ յազթեց Իսրայելացւոց, եւ տասնեութը տարի զանոնք ճառայեցուց, մինչեւ որ գարձեալ Աստուծոյ ընկան, եւ Աստուած իրենց Աւովդ անունով կորիճ մարզն առաջնորդ տուաւ, որ երկու ձեռքովն եւս աջողակ էր :



Իսրայելացիք Աւովդին ընձաններ տուին որ եզդովն տանի տայ, Աւովդ երկասյրի տուր մը շինել տուաւ, աջ կողմը վերարկուին տակը պահեց ու ճամբայ ելաւ : Եզդովն

առջեւն ելաւ, ընծաները մատոյց եւ ըսաւ որ իրեն դադար
նի խօսք մը ունի: Հաւատաց եզդում, քովի մարդիկը դուրս
հանեց, «Աստուծոյ կողմանէ քեզի բան մը պիտի բերեմ»,
գրուցեց Աւովգ: Աստուծոյ ձայնն առնելուն պէս՝ դահէն
ելաւ եզդում, Աւովգին քովը մտակցաւ. իսկ նա սուրը քաշելն
ու անոր կուշտին խօթելը մէկ ըրաւ: Շուտ մը դուրս ե-
լաւ, դուռը վրայէն քաշեց կզպեց ու փախաւ գնաց: Թա-
գաւորին սենեկապանները երկար ժամանակ սպասեցէն ե-
տեւ՝ նայեցան որ զիրենք չկանչեր, եւ դուռը գոց է, բա-
նալի բերին բացին, տեսան որ եզդում արիւնլուայ գետինը
փռուեր է եւ սարսափեցան: Այս գոյժն որ տարածեցաւ,
զարհուրեցան՝ իրար անցան Մովարացիք. այն ահաբեկու-
թեան ու շփոթութեան մէջ վրանին յարձակեցաւ Աւովգ,
տասը հազար մարդ անոնցմէ ջարդեց, Իսրայելացիքը
գերութենէն ազատեց, եւ մինչեւ մահը անոնց դատաւո-
րութիւն ըրաւ:

Երրորդ գերութիւն Իսրայելացւոց. Սամեզար: — Աւով-
գին մահուամբը Փղշտացւոց ձեռքը գերի ընկան Իսրայե-
լացիք. Աւովգին յաջորդ դատաւոր հանեց Տէր զՍամեզար,
որ արօրին մաճովը վեց հարիւր Փղշտացի սպաննեց, շատ
կովեր ու ոչխարներ աւար առաւ, եւ Փղշտացւոց բռնու-
թենէն Իսրայելացիքն ազատեց:

Չորրորդ գերութիւն Իսրայելացւոց. Յաբին, Սիսարա,
Դերովրա եւ Բարակ: — Աւովգին մահուանէն ետքը Քանա-
նացւոց Յաբին թագաւորին ձեռքը մատնեց Աստուած ա-
պրտտամբ ու երախտամուտայ Իսրայելացիքը, եւ նա քսանա-
մեայ գերութեամբ զիրենք չարչարեց: Թշուառութեամբ
նորէն Իսրայելացւոց խելքը գլուխն եկաւ. առ Աստուած
հարցն իւրեանց գիմեցին, որ գթացաւ վրանին, եւ հուչա-
կաւոր Դերովրա մարդարէ ուհին իրենց՝ դատաւոր դրաւ, որ
Նփրեմի լեռան վրայ Հաամայ եւ Բեթելի մէջտեղուանքը
արմաւենուոյ մը հովանուոյն տակ նստած՝ կզատէր ժողովուր-
դը: Օր մը Նեփթաղիմի ցեղէն Բարակ անուանով քաջ մար-
դը կանչեց ու ըսաւ թէ Աստուած կհրամայէ քեզ որ Թա-
բոր լեռը երթաս, եւ Նեփթաղիմի ու Ջաբուզոնի ցեղերէն
տասը հազար հոգի առնուս, անցնիս Կիսոնի հեղեղատէն, եւ

Յարին թագաւորին Սիսարա զօրաւորին դէմ՝ պատերազմիս : — Թէ որ դու հետս գաս՝ կերթամ, ըսաւ Բարակ : — Կուգամ, պատասխանեց Դերովրա, բայց գիտցիր որ քաջութիւնը քոյդ չլինիր » :

Սիսարա լսելուն պէս թէ Բարակ՝ որդին Արինէեմայ Թարոր լեբան վրայ զօրքով հասեր է, իննհարիւր երկաթեղէն կառք եւ բազմութիւն զօրաց հետն առած՝ եկաւ Կիսնի հեղեղատը բանակեցաւ : « Արի, ըսաւ Դերովրա Բարա-
« կին, այսօր Աստուած Սիսարան ձեռքդ պիտի մտանէ » : Բարակ զօրացած՝ տասը հազար զօրքովը Թարոր լեռնէն վար իջաւ : Չարհուրեցաւ Սիսարա, եւ բանակին մէջ այնպիսի շփոթութիւն մը ընկաւ՝ որ զօրքը փակչող փակչողի եղան : Չայն որ տեսաւ Սիսարա՝ յուսահատեցաւ, ու ոտքով ինքն եւս սկսաւ փակչիլ, եւ ճամբան Քարեր Կինեցւոյն վրանին հանդիպելով՝ ներս մտաւ որ պահուէրի : Քարերայ կիներ Յայէլ առջեւն ելաւ, սիրով ներս տարաւ զինքը, եւ երբոր անխկայ « Մարաւի եմ, քիչ մը ջուր տուր » ըսաւ, իրեն կախ բերաւ խմցուց, եւ պառկեցուց որ հանգչի, վրան ալ ծածկեց որ մարդ չտեսնէ : Երբ այնպէս ապա-



հոլուած քնացաւ Սիսարա, դնաց Յայէլ, վրանին ցիցն առաւ եւ ուռով Սիսարային ծամելիքին զարկաւ՝ գետինը գամեց զայն, որ եւ տապալեցաւ հողին փշեց :

Անդին Բարակ Սիսարային զօրաց ետեւէն իյնալով՝ բո-

լորն ալ Զարդեր ու անոնց զօրավարն եւս կիմտուէր որ ըս-
տաննէ։ Եւ երբ կիմեցւոյն վրանին առջեւէն կանցնէր, ներս կանչեց զինքը Յայէլ. « Եկուր, փնտրուած մարդդ-
ցուցընեմ քեզ » ըսաւ, եւ ցուցուց զՍիտարա որ ցիցով
ծամելիքէն գետինը գամուած պառկեր էր։ Այս յաղթու-
թեամբ զօրացած՝ պատերազմէ չղաղբեցան Իսրայելացիք,
մինչեւ որ Յարինն ալ մեռուցին. եւ Դեբոյրա եւ Բարակ
գեղեցիկ փառարանական երգով մը իրենց յաղթութիւնը
հռչակեցին, եւ առ Աստուած իրենց գոհութիւնը մատու-
ցին ըսլոր Իսրայելացւոց հետ մէկտեղ։

Հիւզերորդ գերութիւն Իսրայելացւոց. Գեղէոն։ — Այն
յաղթութեամբ քառասուն տարի հանգիստ մնացին Հրեայք.
բայց երբ մուցան զԱստուած իրենց բարերարն ու պաշտ-
պանը, եւ կռակաշուտութեան սկսան, ինքն ալ զիրենք ե-
րեսէ թողուց, եւ եօթը տարի Մագիանացւոց մասնեց, որ
ստացուածքնին կողոպտեցին, աղքատացուցին եւ հոգինին
հանեցին։ Յայնժամ ազազակեցին առ Տէր, եւ նա իրենց
մարգարէ մը զրկեց, որ ապերախտութիւննին երեսնին
զարկաւ յանդիմանեց, եւ խոտացաւ որ նորէն իրենց ազա-
տարար մը հանէ։

Օր մը երբ Գեղէոն պատանին Մագիանացւոց ձեռքէն
փախչելով եկեր հօրը Յովասու կալին մէջ ցորեն կծեծէր,
հրեշտակն Աստուծոյ երեւեցաւ իրեն եւ ըսաւ. « Աստուած
« հետդ է. — Ո՛հ տէր իմ, պատասխանեց Գեղէոն, թէ որ
« Աստուած մեր հետն է, ինչո՞ւ այսչափ չարիք վրանիս կը-
« հասնին. եւ ո՞ւր են այն հրաշքներն զորս մեր հարքը կը-
« պատմեն. եւ արդ ինչո՞ւ զմեզ Մագիանացւոց ձեռքը մատ-
« անեց։ — Դուն Իսրայելացիքը անոնց ձեռքէն պիտի ազատես։
« — Ես ինչպէս կրնամ ընել այս բանս, կրկնեց Գեղէոն,
« որ ազգատոհմն Մանասէի ցեղին մէջ ամենէն ստորինն է,
« եւ ես հօրս տանը մէջ ամենէն պղտիկն եմ։ — Աստուած
« հետդ է, պատասխանեց հրեշտակը. Մագիամը մէկ մարդու
« մը պէս պիտի զարնես կտարես։ — Եթէ գտի ճորհս ա-
« ռաջի աչաց քոց, ըսաւ Գեղէոն, նշանով մը հասկըցուր
« թէ հրեշտակ Աստուծոյ ես. ասկէց մի հեռանար՝ մինչեւ
« որ երթամ գամ, ու զոհս բերեմ՝ քեզ մատուցանեմ։ —

« Գնա, ու մինչեւ որ դառնաս՝ ես հոս կնրստիմ » ըսաւ հրեշտակը : Վազեց Գեղէնն, ուլ մը, արգանակ եւ բազարջ առաւ բերաւ : Հրեշտակն ըսաւ որ հացն ու միսը տանի դիմացի քարին վրայ դնէ, արգանակն ալ անոնց վրայ թափէ. եւ ինքը ձեռքի դաւազանովը անոնց դպչելուն պէս՝ մէկէն երկնքէն կրակ իջաւ, զանոնք այրեց : եւ հրեշտակն աներեւոյթ եղաւ : Հաւատաց Գեղէնն, եւ հոն Ասատուծոյ սեղան շինեց :



Գեղէնն Բանաղու սեղանը կկործանէ : — Նոյն գիշերը երեւցաւ իրեն Տէր եւ հրամայեց որ Բահաղ կուռքին համար հօրը շինել առաժ սեղանը կործանէ, անոր քովի անտառը ջարդէ, եւ վայտերովը սեղան մը շինէ, ու հօրը գիրցուցած եզրը անոր վրայ ողջակէզ ընէ : Գեղէնն հօրմէն ու քաղաքացիներէն վախնալով՝ ցորեկը սիրտ չըրաւ, այլ գիշերը ծառաներէն տասուերկու հոգի հետն առած՝ դնաց Ասատուծոյ հրամանը կատարեց : Առաւօտը քաղաքին մարդիկը ելան տեսան որ Բահաղու սեղանը կործաներ, անտառը ջարդուեր, եւ պարարակ եզրը նորաշէն սեղանոյն վրայ ողջակէզ եղեր է. եւ իմանալով որ Յովասու որդին Գեղէնն ըրեր է այս, եկան հօրմէն ուզեցին զինքն որ մեռցընեն. բայց Յովաս իրենց բարկութիւնը իջեցուց ըսելով. « Թողուցէք. եթէ Բահաղ աստուած է, ինքը վրէժ խնդրութիւն կընէ, ձեզի կարօտութիւն չունի » :

Զօրածողով Գեղէոնի, Գզաթն, երեքնարիւր զինուորները : — Այն միջոցին Մադիանացիք եւ Ամաղեկացիք եկան Յեզրայելի հովիտներուն մէջ բանակեցան . Գեղէոն հոգւով Աստուծոյ զօրացաւ : փող զարկաւ : Ասերի՛ Զարուզոնի եւ Նեփթաղիմայ ցեղերուն մարդիկ զրկեց ու հրաւիրեց զանոնք : եկան հետը միացան : Բայց Գեղէոն դեռ պատերազմը չըսկրած՝ ուղեց որ Աստուած երկու հրաշքով ցուցընէ թէ իրաւցընէ իւր ձեռքովը Իսրայելացիքը պիտի ազատէ : « Գըզաթ մը կ'զնեմ՝ ըսաւ : բոլոր երկիրը չոր մնայ : եւ գըզաթը միայն թրջի » : Առաւօտը կանուխ ելաւ տեսաւ որ ուղածին պէս եղեր է . գզաթը քամեց : եւ անկից կոնք մը լեցուն ջուր ելաւ : « Հիմա ալ բոլոր գետինը անձրեւ գայ թրջի : ըսաւ : եւ գզաթը միայն չոր մնայ » : եւ երբոր այն եւս եղաւ : ալ ամենեւին տարակոյտ չունենալով՝ երեսուն երկու հազար Իսրայելացի ժողովեց ու պատերազմի պատրաստուեցաւ : ժողովրդեան երախտամոռաց բնասորութիւնն ու հպարտութիւնը գիտնալով : « Զօրք շատ է : ըսաւ իրեն Տէր : վասն զի չեմ ուղեր որ Իսրայէլ զրուցէ թէ Ձեռն ի՛ր փրկեաց զիս : Քող մէջերնէն վատասիրաներն երթան իրենց տեղը » : Քսանուերկու հազար հոգի դարձան . եւ մնացին տասն հազար : « Անոնք ալ շատ են , ըսաւ Տէր : առ զամէնքը : ջրի մը քով տար : եւ տես թէ որոնք ջուրը ափով կառնուն կխրմեն : եւ որոնք ծունկի վրայ կուգան հանգիստ կխրմեն : եւ զանոնք իրարմէ զատէ » : երեքհարիւր հոգի միայն առանց իրենց հանգստութիւնը փնտռելու՝ ոտքի վրայ ձեռքով ջուրն առին խմեցին : եւ Աստուած ըսաւ Գեղէոնի . « Իսրայելացիքը միայն ասոնցմով Մադիամու ձեռքէն պիտի ազատեմ . մէկաշները ճամբէ » : Բայց ուղելով աւելի սիրտ տալ իրեն : եւ այնչափ քիչ հոգւով Մադիանացւոց ու Ամաղեկացւոց բիւրաւոր զօրացը վրայ ընելու յաղթութեանը զինքն անկասկած ընելու համար : հրամայեց որ ծառան առնու հեան ու գիշերը գաղտուկ երթայ թշնամեաց բանակը տեսնէ թէ ինչ կխօսին : Գնաց Գեղէոն եւ լսեց որ զինուորին մէկը մէկալին երազ կըլատմէր թէ « Տե . սայ որ գարիէ նկանակ մը գլորեցաւ դէպ իմադիամու « բանակը : եւ զարկաւ կործանեց զայն : — Այդ Գեղէոնի

« սուրն է; պատասխանեց ընկերը. Աստուած զՄադիամ
« բոլոր բանակաւ անոր ձեռքը մասնեց » :

Յաղթութիւն Գեղէոնի, եւ մահ նորա: — Այս երազն ու
անոր մեկնութիւնը որ լսեց Գեղէոն, մէկէն ընկաւ երկըր-
պագութիւն ըրաւ Աստուծոյ, եւ քաջալերուած՝ փազեց գը-
նաց Իսրայելացւոց բանակը, « Արիք, գոչեց; Աստուած
« Մադիամու բանակը մեր ձեռքը մասնած է » . եւ երեք-
հարիւր հոգին երեք խումբ բաժնեց. ամենուն ձեռքը եղ-
ջերեայ փող տուաւ; սափորի մէջ ալ մէկմէկ ջահ; եւ ա-
պըստպրեց որ ամէն բան ճիշդ իւր ըրածին պէս ընեն՝ Սուր
Տեսուն եւ Գեղեոնի գոչելով: Կէս գիշերուն այն սակաւաթիւ
եռախումբ գունգը Մադիամու բանակին վրայ գիմեց. եւ
Գեղէոն նշան տալուն պէս՝ մէկէն փողերը հնչեցին; սա-
փորները խորտակեցին շառաջմամբ. այն գիշերուն խա-
ւարին մէջ ջահերը լուսապայծառ կծագին եւ երեքհա-
րիւր հոգի միաբերան « Սուր Տեսուն եւ Գեղեոնի » կազազա-
կեն մեծաձայն: Մադիամացիք յանկարծակիի եկած՝ կար-
ծեն թէ բանակին առնուած ու կրակի մասնուած է. շը-
փոթած տագնապած՝ այն մթութեան մէջ մէկզմէկ կըս-
պանեն, փախչող փախչողի կլինին. ետեւէն կիյնայ Գե-
ղէոն; շտաբը կջարգէ; յաղթանակը կատարեալ կընէ;
եւ Իսրայելացիքը բոլորովին անոնց գերութենէն կազատէ:

Այն ժամանակ չրեայք ու բախութեամբ ու երախտագի-
տութեամբ լեցուած; « Որովհետեւ զմեզ Մադիամու ձեռ-
քէն փրկեցիր; կըսէին; գուն եւ որդիքդ մեր վրայ իշխե-
ցէք: — Ոչ ես, եւ ոչ որդիս ձեր վրայ կուզեմք իշխել »
« ըսաւ Գեղէոն, այլ Տէր իշխեսցէ ձեզ »: Գառասուն տա-
րի զիրենք կդատէ; եւ կմեռնի ի բարւոյ ծերութեան:

Արիմեղէք, եւ իւր եղբայրասպանութիւնը: — Գեղէոն
այլ եւ այլ կանանցմէ եօթանասուն որդիք ունեցեր էր. ա-
սոնցմէ մէկը Արիմեղէք, որուն մայրը Սիկիմացի էր. բնու-
թեամբ սաստիկ անգութ եւ փառասէր լինելով՝ շուտ մը
ելաւ Սիկիմ գնաց; հոն իւր մօրեղբարցը ձեռքով՝ ժողո-
վրդեան սիրտն որսաց; որ մեր եղբայրն է ըսելով՝ զինքը
սիրով ընդունեցան, ուզածին չափ ալ ստակ տուին ի-
րեն: Անով շատ մը որիկաներ վարձեց Արիմեղէք; գնաց

Եփրա քաղաքը հօրը տունը մտաւ, բոլոր եղբայրները բռնեց ու քարի մը վրայ զամէնքն ալ մորթեց, մէջերնէն Յովաթամ միայն փախչելով աղատեցաւ :

Առակ Յովաթամայ: — Այս Յովաթամը երբ լսեց թէ Սիկիմացիք իրենց վրայ թագաւոր դրեր են զԱբիմելէք, զնաց Գարիգին լերան վրայ ելաւ, բարձրաձայն լացաւ ու սկսաւ կանչել .

« Լսեցէք ինձ, անբ Սիկիմացիք, եւ Աստուած ձեզ լսէ, « Ծառերն ու զեցիկն իրենց թագաւոր մը դնել. զնացին ձի- « թենուոյն ըսին. Մեր վրայ թագաւորէ. եւ նա պատաս- « խանեց թէ Ի՞նչ, թողում պարարտութիւնս որով Աստուած « եւ մարդիկ զիս կիսառաւորեն, ու երթամ ծառերուն « իշխեմ: — Այս որ լսեցին ծառերը, զնացին ու թղենուոյն « սղաչեցին որ զայ իրենց վրայ թագաւորէ. այն եւս ըսաւ « թէ Քաղցրահամ պտուղներս թողում ու զամ փայտերու « իշխանն պիտի լինիմ: Ելան որթին զնացին, ինքն եւս մեր- « ժեց ըսելով թէ ես Աստուծոյ եւ մարդկան ուրախու- « թիւն եղած գինիս չեմ թողուր ու փայտերու իշխելու « չեմ գար: Այն ժամանակ ծառերը զնացին գոփնդիկն առա- « ջարկեցին. նա մէկէն յանձն առաւ, ու թէ որ իրաւցրնէ « զիս ձեր վրայ թագաւոր կգրնէք, ըսաւ, եկէք շուքիս տակը « մտէք. ապա թէ ոչ՝ փուշերէս կրակ ելնէ ու բոլոր կբա- « նանու եղենափայտները այրէ » :

« Արգ, » սլ Սիկիմացիք, կրկնեց Յովաթամ. հօրմէս այն- « չափ քարիք տեսնելէն յետոյ, թէ որ իրաւունք եւ արդա- « րութիւն էր անոր տանը դէմ ելնել եւ եօթանասուն որ- « գէքը մորթել սպաննել, ապա օրհնուիք զուք եւ Աբիմե- « լէքով ուրախանաք, ինքն եւս ձեզմով ուրախանայ: Իսկ « եթէ ոչ՝ Աբիմելէքէն կրակ ելնէ ու Սիկիմացիքն ուտէ. « Սիկիմացեացմէ եւս ելնէ ու Աբիմելէքն ուտէ » . ըսաւ ու փախաւ զնաց :

Մահ Աբիմելէքայ: — Աբիմելէք բռնութեամբ բոլոր Իս- « րայելացեաց վրայ իշխեց. բայց հազիւ թէ վրան երեք տարի « անցեր էր, Յովաթամայ գուշակութիւնը սկսաւ կատարուիլ: Սիկիմացիք Աբիմելէքին հետ աւրուեցան, եւ քիչ մը առաջ « որ մեր եղբայրն է ըսելով՝ իրեն օգներ ու թագաւորեցու-

ցեր էին, զինքը կործանելու համար դաւաճանութիւն մը պատրաստեցին: Լսեց Արիմելէք, բազմութեամբ զօրաց եկաւ Սիկիմն առաւ, պարիսպները կործանեց, եւ ամուր աշտարակի մը մէջ պահուրտած հազար հոգին կրակի տուաւ այրեց: Անկէց գազանամիա յաղթանակը Թերէս քաղաքին վրայ գարձուց զօրքը, որ Սիկիմին պէս գլուխ քաշեր ու իւր բռնութեան լուծը թօթափել ուզեր էր: Սիկիմին կոտորածէն սարսափած՝ Թերեսայիք արք եւ կանայք միջնաբերդը դիմեր ամրացեր էին: Վազեց Արիմելէք որ զիրենք եւս Սիկիմացուց պէս հրոյ ճարակ տայ. բայց չէր գիտեր որ իւր անգթութեանցը վերջը հասեր էր, անոնց արգար պատուհասը՝ պիտի գտնէր: Մինչդեռ կմտանար որ միջնաբերդին կրակ տայ, վերէն կնկան մէկը երկանաքարի կտոր մը գլխուն նետեց ու գազաթը ջախջախեց: Տեսաւ եղբայրասպան անգութ գազանը որ կմտնի, քովի կապարձակրին « Լանկ սուրգ զիս մեռցուր, կանչեց, որպէս զի չըսեն թէ կին մը զիս սպաննեց »: Կապարձակիրը հրամանը կատարեց, եւ այսպէս Յովսէփամայ Արիմելէքին ու Սիկիմացուց վրայ բրած անէծքն անթերի կատարեցաւ:

Թովղա. Յայիր: — Արիմելէքին յաջորդեց հօբեղբօրորդին Թովղա, որ քսանուիրեք տարի Խորայելացիքը գատեց. Իրեն յաջորդ եղաւ Յայիր Գաղատացին, որ քսանուերկու տարի գատաւորութիւն բրաւ. սա երեսուն եւ երկու որդիք ունէր, որ երեսուն եւ երկու յաւանակի վրայ հեծած կպարտէին, եւ մէյմէկ քաղաք ունէին՝ որք կըսուէին Աւան Գայիրայ:

Վեցերորդ զերութիւն Խորայելացուց: — Յայիրին մահունէն ետքը գարձեալ մուացան Խորայելացիք զԱստուած իրենց ազատիչն ու բարերարը, եւ դնացին օտար աստուածներ պաշտեցին՝ զԲահաղ եւ զԱստարովթ: Բարկացաւ Տէր վրանին, Փղշտացուց ու Ամնացուց ձեռքը զիրենք մատնեց: Երբոր ամէն կողմէն ճարերնին հասաւ ու հոգինին բերաննին եկաւ, նորէն առ Աստուած զիմեցին, « Մեղաք, ըսին. ինչ որ քեզ հաճոյ է՝ ըրէ մեզ, միայն թէ թշնամեաց ձեռքէն զմեզ ազատէ »: Օտարօտի աստուածները հալածեցին եւ զՏէր միայն պաշտեցին: Բայց Աստուած

մէկէն չներեց իրենց, որպէս զի դէժ այս անգամ իրենց գլխուն եկած թշուառութեամբը լաւ մը խրատուին, ու միւսանգամ այնպիսի հանգրաութիւն ու լիութիւն տեսնելուն պէս՝ իրենց փրկիչն ու բարերարը չմոռնան:

Յեփթայէ: — Յեփթայէ Գաղաազացին, այր հօր զօրութեամբ, եղբարցը բռնութենէն փախեր ու եկեր Ասորոց Տոլր ըսուած երկրին մէջ բնակեր էր. վասն զի հօրը անհարազատ որդին լինելուն համար՝ զինքը անարգեր ու հայրենական ժառանգութենէն մերժեր էին: Հոն Յեփթայէ հետը միացընելով շատ մը սրիկայ մարդիկ՝ աւազակութիւն կրնէր: Երբոր Ամնացիք Իսրայելացւոց վրայ պատերազմի ելան ի Գաղաազ, Գաղաազացիք յիշեցին Յեփթայեայ քաջութիւնը, եւ իրենց ծերերը յուղարկեցին որ երթան զինքն իրենց զօրավար դնեն: Առջի բերան յանձն չառաւ Յեփթայէ, «Գուք զիս ատեցիք, ու հօրս անէն հանելով՝ Գաղաազէն դուրս վաւրնտեցիք, ըսաւ. հիմա որ նեղուեր էք՝ եկեր յինէն ինչ կուզէք»: Եւ երբ շատ ազաչեցին որ ելնէ հետեւնին գոյ Գաղաազ, եւ Ամնացւոց հետ պատերազմի, «Կուգամ», ըսաւ. բայց թէ որ Ամնացւոց յաղթեմ, խօզք կուտնք որ ձեր վրայ իշխան լինիմ»: ՉԱստուած վկայ բռնելով՝ ուզածը խոստացան իրեն: Մերոց հետ Գաղաազ հասնելուն պէս, ժողովուրդը զինքն իրեն գլուխ եւ առաջնորդ ընտրեց, եւ Յեփթայէ մէկէն գետնան զրկեց Ամնացւոց թագաւորին թէ «Ինչո՞ւ համար եկեր երկրիս մէջ հետս կուզես պատերազմի»: Նա պատասխան տուաւ թէ «Ինչո՞ւ համար Իսրայէլ եգիպտոսէն «ելած ժամանակը երկիրս առաւ Առնոնէն մինչեւ ցԱրրոկ «եւ մինչեւ ցՅորդանան. ետ տուր ինձի զանոնք խաղաղութեամբ, եւ կենեմ՝ տեղս կերթամ»: Նորէն մարդ զրկեց Յեփթայէ. եւ ըսաւ որ «Մեք ձեր երկրէն ուզեր եմք անցնիլ, «եւ դուք թող չտալով՝ հետեւնիգ պատերազմեր ու առեր եմք զայն. քեզմէ յառաջ եղած թագաւորները բան «մը չբսին, դուն ինչ ելեր կպահանջես: Ես քեզ բան մը «չբրի, եւ դուն հետս չարութեամբ վարուելով կպատեքազմիս, մեր դատաստանն Աստուած տեսնէ»:

Յաղթութիւն Յեփթայեայ եւ ուխտ նորա: — Երբոր թա-
ղաւորը մտիկ չբրաւ, Յեփթայէ Աստուծմէ շարժած՝ շուտ
մը զօրք ժողովեց, սրասերազմի սրատրաստուեցաւ, եւ ճամ-
բայ չեղած՝ անխոհեմութեամբ ուխտ բրաւ որ թիէ Ամննա-
ցւոց յաղթէ, տուն դարձած ժամանակն սով որ նախ առ-
ջեւն ելնէ՝ դնա Աստուծոյ սղջակէզ ընէ: Գնաց յաղթեց, ա-
նոնց քաղաքներէն քսան հատն առաւ կործանեց. եւ երբոր
այնպէս յաղթական կղաւնար ի Մասեփա, իւր մէկ հատիկ
միամօրազջիկը սքարելով՝ թմբուկ զարնելով ուրախութեամբ
ընկերացը գլուխն անցած՝ հօրն առջեւը ելաւ: Զինքն որ
տեսաւ Յեփթայէ, աղիքը կտըրտեցան, սրտին անտանելի
ցաւէն՝ վրայի հագուստը սքարուտեց, որովհետեւ անկէց
զատ մանչ զաւակ ալ չունէր. «Վայ ինձ, գուտար իմ, կան-
« չեց. ուխտ բրեր եմ՝ Աստուծոյ որ նախ առջեւ ելնողն
« իրեն նուիրեմ, եւ խօսքս չեմ կրնար ետ դարձունել: —
« Մի դարձունել, հայր, ըսաւ խեղճ ազջիկը, միայն ինձ եր-
« կու ամիս ժամանակ սուր որ ընկերներուս հետ երթամ
« լեռնէ լեռ ստըտելով կուսութիւնս սղբամ»: Ընկերներովը
դնաց Գաղաազու լեռներուն վրայ լացաւ, ողբաց երկու
ամիս ու դարձաւ հօրը քով, որ բրած ուխտը կատարեց՝



դինքը սղջակիզելով: Ոմանք կարծեն թէ զինքն ի ծառայու-
թիւն Աստուծոյ սեղանոյն նուիրելով՝ կատարեց Յեփթայէ
իւր անխոհեմ ուխտը, եւ ոչ թէ ազջիկն սղաննելով, որ

ընդդէմ ալ էր Մովսեսի օրինացը: Այնուհետեւ Իսրայելացւոց մէջ սովորութիւն դարձաւ որ ամէն տարի աղջկունք կժողովուէին, ու չորս օր Յեփթայեայ աղջկան ցաւալի մասը կողբային:

Եփրեմայ ցեղին կոտորածն ու Յեփթայեայ մահը: — Քիչ ժամանակէն Եփրեմայ ցեղին ու Գաղաադու բնակչաց մէջ մեծ կռիւ մը բացուեցաւ. Եփրեմայ որդիքը բարկանալով որ Ամոնացւոց դէմ եղած պատերազմին իրենցմէ մարդօգնութեան չկանչեցին, եւ իրենց եղբարց յաղթութեանցը վրայ նախանձելով Յեփթայեայ վրայ պատերազմի ելան, որ զարկաւ յաղթեց, եւ իրենցմէ այն օրը քառասունուերկու հազար մարդ կոտորեց. վասն զի անոնց Յորդանանէն անցնելու կրճերը ըսնեց, եւ երբոր փախըտականք կուգային որ անցնին, շրպայօժք բառն իրենց զրուցել կուտային՝ որ հասկ ըսել է. եւ որովհետեւ Եփրեմայ որդիքը չէին կրնար շա տառն արտաբերել ու սխալօժք կըսէին, մէկէն թշնամի լինելնին կիմացուէր, կըռնուէին եւ կապաննուէին:

Այն սոսկալի համազգային արիւնհեղութենէն յետոյ Իսրայելացիք խաղաղեցան, եւ Յեփթայէ վեց տարի զիրենք դատեց ու մեռաւ:

Եսերոն, Եղոն, Աբղոն: — Յեփթայեայ տեղ Իսրայելացւոց դատաւոր եղաւ Եսերոն Բեթղեհեմացին, որ երեսուն մանչ եւ երեսուն աղջիկ զաւակ ունեցաւ, եւ զամէնքն ալ իւր ձեռօքը կարգեց: Եօթը տարի դատաւորութիւն ըրաւ: Իրեն յաջորդեց Եղոն, եւ տասը տարի դատեց զԻսրայէլ: Իսկ նորա յաջորդն Աբղոն՝ ութը տարի միայն. քառասուն որդիք ունեցաւ եւ երեսուն թոռուներ, որ եօթանասուն յաւանակի վրայ հեծած կալարուէին:

Եօթներորդ զերութիւն Իսրայելացւոց. Մնունդ Սամիսոնի: — Իսրայելացիք նորէն կռապաշտութեան մէջ ընկան եւ բարկացուցին զԱստուած, որ զիրենք քառասուն տարի փղշտացւոց ձեռքը մատնեց: Երբոր նորէն զղջացին եւ առ Աստուած գիմեցին, իրենց աղատարար տուաւ ըզՍամիսոն, որ փղշտացւոց ամենէն ահարկու թշնամին եղաւ:

Դանայ ցեղէն Մանուիկ անունով մէկը կար, որուն կինը

ամուլ էր. օր մը հրեշտակ Աստուծոյ իրեն կերեւոյ ու
«Տղայ մը պիտի ունենաս, կըսէ, որոյ գլխուն երկաթ
«պիտի չդըպցընես, վասն զինազովրեցի՝ այսինքն ուխտա-
«ւոր Աստուծոյ պիտի լինի մօրը սրովայնէն մինչեւ մա-
«հուան օրը. ոչ գինի պիտի խմէ եւ ոչ օղի, եւ ինքը իս-



«բայելացիքը պիտի ազատէ Փղշտացւոց ձեռքէն»: Իրաւ-
ցընէ տղայն ծնաւ, Աստուած զինքն օրհնեց, եւ նորա հետ
էր իւր հօգին:

Քաջութիւնը Սամիսոնի: — Տասնութը տարեկան որ
եղաւ, զօրմանալի ոյժը սկսաւ վրան երեւնալ: Փղշտացւոց
Թամնաթա քաղաքը գնացած ժամանակը աղջիկ մը տեսեր
հաւնեք էր. դարձաւ ծնողացն ըսաւ որ այն աղջիկն իրեն
կին առնուն: Անոնք չգիտնալով որ այս բանս Աստուծմէ է,
այլազգի լինելուն համար չէին ուզեր. բայց երբ ճար
չեղաւ, հետն ելան Թամնաթա գնացին, որպէս զի աղջ-
կան հօրը մօրը հետ խօսին: Ճամբան այգիներուն մէջ մը-
տաւ Սամիսոն. առիւծի կորիւն մը վրան յարձակեցաւ.
մէկէն ձեռքովը բերանը բռնեց Սամիսոն, ճեղքեց, պատ-

ուեց) թողուց, դարձաւ ծնողացը քով ու բան մը չբռաւ։

Քիչ ժամանակէն երբոր հարմիր ընելու համար նորէն ծնողացը հետ թամնաթա կերթար, առիժը սպանած սեղէն անցնելու ժամանակ՝ գնաց որ նայի թէ անոր մարմինն ինչ եղեր է, եւ տեսաւ որ բերնին մէջ մեղուները մեզը շիներ են. առաւ կերաւ, եւ բերաւ ծնողացն եւս տուաւ։ Հասին թամնաթա, եւ որովհետեւ հարսանիքը եօթն օր կտեւէր, Փղշտացիք վախցան իրմէ, եւ քովը իբրեւ փեսաւէր՝ երեսուն կորովի երիտասարդներ դրին։ Չանոնք կանչեց եւ ըսաւ Սամիսոն. «Ձեզի հանելուկ մը գրուցեմ. «թէ որ հարսանեացս հանդիսին եօթն օրուանը մէջ դրաւ. «նէք, ձեզի երեսուն պատմուճան կուտամ. իսկ թէ որ «չգըտնէք՝ դուք ինձ տուէք»։ Եւ երբոր անոնք հաւանեցան, ըսաւ այս հանելուկը «Կերողէն ելաւ կերակուր, եւ հզօրէն ելաւ անոյշ», նա աշխատեցան, չկրցան մեկնութիւնը գտնել. եւ Սամիսոնի կնկանը դիմեցին որ բերնէն առնու, «Ապա թէ ոչ, անով տեղովդ գրեզ կայրեմք» կըսէին։ Կինն սկսաւ լալ ու գանգաւիլ իրեն որ իբր թէ գինքը կատէ ու չսիրեր. վասն զի զիս սիրելու լինէիր, կըսէր, հանելուկին մեկնութիւնը ինձ կհասկըցընէիր։ «Հօրս մօրս չըսածս՝ քեզ պիտի գրուցեմ» կըսէր Սամիսոն։ Բոլոր այն հարսանեաց հանդիսին եօթն օրը լացաւ աղաչեց կինը, եւ Սամիսոն անոր թախանձանքին չգիմանալով՝ ըսաւ. նա եւս գնաց մէկէն այն երիտասարդաց պատմեց, որոնք եօթներորդ օրը գեռ արեւը չմտած եկան ըսին Սամիսոնին. «Մեզրէն անոյշ ինչ կայ, եւ առիժէն ուժով ինչ. — Թէ որ դուք իմ երինջս (կինը) չնեղէիր, պատատխանեց Սամիսոն, հանելուկս չէիր գտներ»։ Մէկէն ելաւ Փղշտացուց Ասկաղոն քաղաքը գնաց, երեսուն հոգի զարկաւ սպաննեց, հազուստնին բերաւ նոցա տուաւ. բայց եւ կնկանն բրած մասնութեանը վրայ սաստիկ բարկանալով՝ հոն ձգեց գինքը ու հօրը տունը դարձաւ։

Քանի մը օրէն բարկութիւնն անցաւ. ուլ մը առած կնկանը եկաւ, եւ երբ իմացաւ հօրմէն որ նա իւր փեսաւէրնեքէն մէկուն հետ կարգուեր է, նորէն սաստիկ բարկացաւ, վրէժն առնելու համար գնաց երեքհարիւր աղուէս

բանեց, պոչերնին իրարու կապեց, մէջանդն ալ վառած մէկ մէկ ջահ կապեց ու զանոնք Փղշտացոց արտերուն մէջ արձրկեց, որ կատաղաբար գնացին բոլոր ցորեններն, այգիներն ու ձիթենիները այրեցին աւրբշտրկեցին: Փղշտացիք Սամիսոնի սիրան առնելու համար՝ այն անհաւատարիմ կնկան տանը կրակ տուին ու իւր հօրն ու նոր էրկանն հեռայրեցին: Այնու եւս Սամիսոնին բարկութիւնը չիջաւ, Փղշտացոց սոսկալի ջարդ մը տուաւ ու գնաց ետեմայ այրը բնակեցաւ: Փղշտացիք կատաղած՝ զօրքով Յուդայի ցեղին վրայ գլխեցին որ զՍամիսոն իրենց ձեռքը մատնեն: Անոնցմէ երեք հազար հոգի եկան Սամիսոնի « Չն գիտեր, ըսին, որ Փղշտացիք կիշխեն մեզ. այս ինչ բան է որ մեզի ըրիր. ահա եկեր ենք որ դքեզ բանենք կապենք ու իրենց տանք որ ազատինք: — Երգումք բէք « որ զիս չսպաննէք, ըսաւ Սամիսոն, եւ կապեցէք զիս ու « անոնց ձեռքը տուէք»: Երեք նոր չուաններով կապեցին զինքն ու տարին Փղշտացոց յանձնեցին: Հաղիւ թէ անոնք իրենց սոսկալի թշնամիին ձեռք ընկնելուն վրայ սկսան



ու բախանալ ու վրան թափիլ, Աստուծոյ հոգին Սամիսոնի վրայ եկաւ, թօթվեց կարտեց կապանքը. նայեցաւ որ ուրիշ զէնք չունի, գետինը իշու ծնօտ մը գտաւ, անով քովիններէն հազար հոգի զարկաւ մեռուց ու զամէնքը սարսափեցուց հալածեց:

Սամիսոն զատաւոր կլինի. ուրիշ քաջութիւնները: — Իսրայելացիք Սամիսոնին այս քաջութիւնները տեսնելով՝ զինքն իրենց գատաւոր ընտրեցին, եւ քսան տարի այն պաշտօնը կատարեց: Փղշտացւոց վրայ ունեցած անհաշտ տառապանքը միշտ անոնց երկիրները կտարաւէր՝ որպէս զի վնաս մը հասցունէ: Սր մը երբոր անոնց Գալա քաղաքը եկեր էր, Գաղացիք զոսները գոցեցին՝ որպէս զի զինքը բռնեն ու սպաննեն: Սամիսոն անոնց դիտաւորութիւնը հասկընալով, կէս գիշերուն ելաւ քաղաքին գուռը զնաց, եւ երբ տեսաւ որ գոց է, հանգերձ սեմովքն եւ նգովք զայն տեղէն քաշեց հանեց, ուսը զտրկաւ ու տարաւ դիմացի լերան ծայրը դրաւ:

Սամիսոնին այս զարմանալի ոյժը մտադրուն վրայ էր. դանոնք կտրելուն պէս մէկէն ուժէ պիտի իյնար ու հասարակ մարդու պէս պիտի լինէր. մինչեւ այն ժամանակ շատերն ուզեր էին խմանալ այն գաղտնիքն ու մէկը չէր կրցեր գիանալ: Պիտի տեսնեմք այս երկրորդ անգամ՝ որ այն մարմնոյ սոսկալի ոյժ ունեցող Սամիսոնը չկրցաւ այնչափ մտքի ոյժ ունենալ որ կնկան մը փաղաքուշ խարդախ գգուանքէն ու շահասէր աղաչանքէն ու արտասուքէն չխաբուելով՝ իւր ծածուկը չյայտնէր անոր, եւ թշնամեացը ձեռքը չմասնուէր:

Դալիլա Սամիսոն կրճուի: — Դալիլա անուշով կին մը շատ կսիրէր Սամիսոն. Փղշտացւոց իշխաններն եկան անոր ըսին որ եթէ կարող լինի իմանալ թէ Սամիսոն ինչով իւր ոյժը կկորսընցունէ, ամէն մէկերնին իրեն հազար հարիւր արծաթի դրամ կուտան: Այնուհետեւ սկսաւ Դալիլա Սամիսոնին աղաչել ու ըսել թէ «Պատմէ ինձ, ինչով է քու «մեծ գորութիւնդ, եւ ինչով պէտք է կապուիս որ տկարացնաս: — Թէ որ զիս եօթը գալար ջիւերով կապեն, ըսաւ «Սամիսոն, կտկարանամ ու հասարակ մարդու մը պէս կը «լինիմ»: Իշխանները գալար ջիւեր բերին, շտեմարանին մէջ գարանակալ մարդիկ կեցուցին. Դալիլա իբր թէ կատակով կապեց զինքն ու «Սամիսոն, կանչեց, Փղշտացիք վրագ կհասնին որ գքեղ բռնեն»: Մէկէն թօթվեց կրտրեց Սամիսոն կապերը, վեր ցատքեց տեսաւ որ մարդ չկայ:

« Խարեցիր զիս, ըսաւ Դաւիթա, ու սուտ ըսիր. գոնէ Հիմա
« պատմէ թէ ինչո՞վ կկապուիս: — Թէ որ եօթը նոր չգոր-
« ծածուած չուաններով կապուիմ, կտկարանամ եւ կլինիմ
« իբրեւ զմի իմարդկանէ » ըսաւ: Նոր ամուր չուաններ
առաւ, կապեց զինքը Դաւիթա ու « Սամիսոն, Փղշտացիք վը-
րադ կվազեն » կանչեց: Իբր թէ գերձան լինէին, թե-
ւերը թօթվեց փրցուց այն ամուր չուանները Սամիսոն,
եւ տեսաւ որ մարդ չկայ: « Մինչեւ երբ զիս պիտի խաբես
« ու սուտ պիտի խօսիս, ըսաւ Դաւիթա. արդ պատմէ ինձ
« թէ ինչո՞վ կկապուիս: — Թէ որ գլխուս եօթը գիսակները
« ազրին հետ հիւսես եւ ցիցերով պատին գամես, կտկա-
« րանամ իբրեւ զմի իմարդկանէ » ըսաւ: Քնացուց զինքը
Դաւիթա, եւ ըսածն ըրաւ, ու « Սամիսոն, Փղշտացիք վրադ
կվազեն » կանչելուն պէս՝ քնէն արթնցաւ Սամիսոն ու ու-
տայնով եւ ազրով հանգերձ ցիցերը պատէն քաշեց հա-
նեց, եւ ոյժը նորէն չիմացուեցաւ: « Ի՞նչ պէս կզրուցես,
« ըսաւ Դաւիթա, թէ կտրես զիս՝ երբ սիրտդ հետս ուղիղ
« չէ. այս երրորդ անգամ է որ զիս կխաբես ու չես պատ-
« մեր թէ ինչո՞վ է այդ մեծ զօրութիւնդ ». եւ բոլոր գի-
շերը խօսք չմնաց որ չըսէ, ու մինչեւ ի մահ չպարտասե-
ցրնէ: Սամիսոնին ճարը հատած՝ ելաւ իւր գաղանկքը այն
անգամ կնօջն ըսաւ. « Մօրս որովայնէն ուխտաւոր եմ ես,
« զրուցեց, անոր համար գլուխս ածելի պիտի չգըպչի. թէ
« որ մազերս կտրուին՝ կտկարանամ՝ կլինամ ու հասարակ
« մարդու մը պէս կլինիմ »: Երբ տեսաւ խաբեբայ ու
շահասէր կինն որ ճշմարիտը արդէն իրեն պատմեց, մե-
կէն զրկեց Փղշտացուց նախարարները կանչեց, որ խոտա-
ցած ստակնին հեռերնին առած վազեցին եկան. իսկ ինքը
ճնկուրներուն վրայ քնացուց զՍամիսոն, վարսալիբայ մը
կանչեց, գլխոյն եօթը գիսակները ածիլել տուաւ. եւ երբ
տեսաւ որ նա սկսաւ թուլնալ, ուժէ իյնալ, « Սամիսոն,
Փղշտացիք վրադ կհասնին » կանչեց: Արթնցաւ Սամիսոն,
եւ չգիտնալով թէ Աստուած իրմէ հեռացեր էր, ամէն
անգամուն պէս « ելնեմ, թօթափեմ, հալածեմ » ըսելուն
չմնաց, հասան բռնեցին զինքը Փղշտացիք, աջուրները
բրեցին հանեցին, առին Գաղա տարին, երկաթի կապանօք

կապեցին ու ջաղացքի մը մէջ բանա դրին որ երկանաբար
դարձունէ:

Մահ Սամիսոնի:— Օր մը Փղշտացւոց իշխանները մեծ
որահի մը մէջ ժողովուեցան, որպէս զի իրենց Դագոն կուս-
քին զոհ ընեն իշխորհակալութիւն որ իրենց սխերիմ
խշնամին ու երկրին աղականիչը ձեռքերնին մասնեց:
Հոն բերել տունն նաեւ խեղճ Սամիսոնը, ու վրան կինդային
կծիծաղէին: Կոյր Սամիսոնին մաղերն սկսեր էին բռնել.
ձեռքէն բանոյ պատանուին դուրսեց որ զինքը այն երկու
սեանց մէջաեղբ տանի՝ որոյ վրայ հաստատուած էր շէնքը:
Յայնժամ ցուադին որաիւ աղաղակեց առ Տէր ու բառ.
«Տէր, Տէր զօրութեանց, յիշէ՛ զիս, եւ այս անգամ եւս
զօրացուր որ երկու աչքերուս վրէժը Փղշտացիներէն
տանում», երկու սեւները բանեց ու «Մեռցի անձն իմ
ընդ ալլազգիս» գոչեւով՝ այնպէս ուժով շարժեց, որ



տունը վրա այն նախարարաց եւ երեք հազարէն աւելի հոն-
դիսականաց վրայ, եւ կինդամութեան ժամանակը մեռու,
ցածէն աւելի անդ իմահուան իւրում՝ մեռուց Սամիսոն:

եղբարքն ու ազգականներն եկան առին մարմինը ու տարին Տօրը գերեզմանը թաղեցին: Այսպիսի պետալի վախճան ունեցաւ աշխարհիս ամենէն քաջ եւ ուժով մարդը՝ կնոջ մը խորամանկ խօսքերուն ու արատաւացն անալով:

Նոոմի եւ Հուլի: — Այն ասեանները Իսրայելացւոց երկիրը սաստիկ սով ինչալով, Յուդայի ցեղէն ելիսեյիք աշունով մէկը իւր նոոմի կնիկովն ու երկու որդւովքը Բեթղեհեմէն ելաւ Մովաբացւոց երկիրը գնաց բնակեցաւ, եւ որդւոցը մէյմէկ Մովաբացի ազջիկ հարս առաւ. մեծին կնոջ անունն էր Ռիւա եւ կրտսերոյն Հուր: Քիչ ժամանակէն հայրն ու որդիքը անզաւակ մեռան: Նոոմին երկու հարսերովը մինակ մնալով՝ միտքը դրաւ որ գառնայ իւր ծննդեան քաղաքը իբեթղեհէմ. հարսերն ալ համբուրեց ու բաւ որ երթան Տօրերնուն տունը հանդիստ ապրին: Երկուքն եւս լացին. Ռիւա շատ դժուարութեամբ յանձն առաւ երթալ, բայց անկարելի եղաւ որ Հուլի իւր ազքատ ու պառւած սկեսրէն բաժնուի, մինակ թողու. «Մէր «որ երթաս, կրտէր, հեռագ պիտի գամ», նւր որ հանդէսիս «պիտի հանդէսիմ եւ ես. քու ժողովուրդդ՝ իմ ժողովուրդս «պիտի լինի, եւ Աստուածդ՝ իմ Աստուածս. նւր որ դուն «մեռնիս՝ ես ալ հոն կուգեմ մեռնիլ, եւ հոն թաղուիլ: Աստուած զիս պատժէ թէ որ մահուրնէ՛ գատ մէկը զիս քեզ «նէ բաժնելու լինի»: Տեսաւ Նոոմի որ Հուլի հաստատութեամբ միտքը դրեր է որ հետը գայ, հաւանեցաւ, եւ եկան հասան իբեթղեհէմ գարին հնձելու սկսուած օրերը:

Բոոս: — Ելիմելէք հարուստ ազգական մը ունէր Բոոս անունով, որ Նոոմիին բնակելու տուն տուաւ: Հուլի իրենն ու սկեսրոջը ապրուստ ճարելու համար հրաման ուղեց իրմէն որ երթայ արտը հասկ քաղէ. Հաւանեցաւ Նոոմի, եւ Հուլի երաւ արտ մը գնաց, եւ հոն հնձողաց ետեւէն հասկ կքաղէր: Այն արտը Բոոսինը լինելով, երբոր եկաւ ու զինքը հոն տեսաւ, չճանչցաւ. հարցուց հնձողաց վերակացուն թէ՛ «Մով է այդ աղջիկը. — Նոոմեայ հետ Մովաբացւոց երկրէն եկած է, բսին, եւ առաւօտուրնէ իվեր «հասկ կքաղէ»: Անոր անձնանուէր առաքինութեան համբուն արդէն քաղաքին մէջ լսած լինելով, քովը եկաւ ու

« Կլանս, աղջիկս, ըսաւ. այսուհետեւ հասկ քաղելու համար
« ուրիշին արտը չերթաս, այլ հոս եկուր ազախնեացս հետ
« աշխատէ, ուզածիդ չափ քաղէ, եւ ես ծառաներուս պա-
« տուիբեցի որ քեզ չգրայչին »: եւ երբոր Հռութ շնորհա-
կալութեան համար երեսի վրայ ընկաւ գետին երկրպա-
գութիւն ըրաւ, ու « ես որ, օտար մի եմ, ինչ արժանա-
« ւարութիւն ունիմ, որ այս շնորհն ինձ կընես » ըսաւ,
« Էրկանդ մահուանէն իվեր սկեսրիդ բոլոր ըրածներդ պատ-



« մեցին ինձ, պատասխանեց Բոոս. ինչպէս հայրդ ու մայր-
« րդդ եւ ծննդեան երկիրդ թողուցիր, եւ չգիտցած ժո-
« վրդեանդ մէջ եկար բնակեցար, որպէս զի սկեսուրդ հո-
« գաս: Հատուցէ քեզ Տէր ըսա վաստակոց քոց, եւ եղիցի
« լի վարձք իՏեառնէ Աստուծոյ Իսրայելի, որուն թեւե-
« րուն տակը դիմեցիր ապաստանեցար »: Նստեցուց կերա-
կուր կերուց իրեն, ծառայիցն ապսպրեց որ թողուն ու-
զածին չափ հասկ ժողովէ, աղէկ նային: Մինչեւ երեկոյ
քաղեց Հռութ, ծեծեց, գարի ըրաւ, եւ սկեսրին տարաւ,
հեար նսեւ իւր կերած կերակրէն աւելցուցածը: Երբ հար-
ցուց իմացաւ նստին թէ այն օրը Բոոսին արան անցու-
ցեր է, եւ Բոոս իրեն այնչափ բարիք ըրեր է, « Օրհնեալ
« լինի, ըսաւ, որ Էրկանս վրայ ցուցուցած գութը՝ անոր
« մեռնելէն ետքն եւս կցուցրնէ. ուստի լաւ կընես որ եր-
« թաս իւր աղջկանցը հետ հասկ քաղես, որպէս զի չլինի

« թէ ուրիշի արտին մէջ նախատուիս » : Հունձքէն ետքը նոտմի « Այլջիկս, ըսաւ Հռութին, Բոոս մեզի մօտ ազգա-
« կան է. այս գիշեր կալին մէջ գարի ծեծել պիտի տայ .
« գուն լուացուէ օծուէ, նոր Հագուստներդ Հագիր, եւ ծա-
« ծուկ կալ գնա կեցիր. եւ երբոր անիկայ քնանայ, դու
« ալ մօտը Հանդչէ » :

Հռութ հլութեամբ սկեսրին հրամանը կատարեց. կէս
գիշերուն Բոոս արթընցաւ, տեսաւ զՀռութ, վախցաւ, ու
« Մի՛ կս դուն, ըսաւ. — Ես եմ, աղախին քո » պատաս-
խանեց Հռութ : Բոոս Հասկըցաւ որ Հռութ կուզէր յիշե-
ցընել իրեն Մովսեսի այն օրէնքը, որով այրին պիտի աւ-
նուր էրկանը ամենէն մօտ ազգականը . ուստի եւ ըսաւ ի-
րեն թէ « Խնդիրքդ կկատարեմ, բայց քան զիս աւելի մօտ
« ազգական կայ . լուսնալուն պէս մէկէն կերթամ իրմէ կի-
« մանամ թէ իրաւունքը կուզէ կատարել թէ չէ . թէ որ
« անիկայ հրաժարի, կերգնում յանուն Աստուծոյ՝ որ հետդ
« կկարգուիմ » :

Երկրորդ առաւօտը կանուխ ելաւ Բոոս, գնաց քաղաքին
դուռը նստաւ, եւ անկից այն մերձաւոր բարեկամն անցած
ժամանակը քովը կանչեց, եւ տասը ծերոց առջեւը առա-
ջարկեց անոր որ նոտմեայ հարսը զՀռութ իրեն կին աւ-
նու. եւ երբոր նա հրաժարեցաւ, այն ժամանակ Բոոս Հաս-
կըցուց ծերոց ու բոլոր հոն կեցած ժողովրդեան որ ինքը
կուզէ առնուլ. ամէնքը միաբերան « Մեք վկայ եմք » կան-
չեցին . եւ ծերերը « Հաւաքելին ու Լիային պէս Աստուած
« օրհնէ նաեւ զՀռութ, ըսին, որպէս զի ինքն եւս անոնց
« պէս օրինակ առաքինութեան լինի, եւ անունը Բեթզե-
« հեմին մէջ հռչակուի » :

Աստուած եւս օրհնեց զՀռութ. տղայ մը ունեցաւ՝ զոր
նոտմի իւր գիրկը մեծցուց, եւ տեղացի կանայք ուրախա-
կից կլինէին ու կըսէին. « Ծնաւ որդի նոտմեայ » : Անունը
դրին Ովրեք, որ եղեւ Հայր Յեսեայ՝ հօր Դաւթի : — Այս-
պէս ահա Հռութ մովաբացին իւր առաքինութեամբը ար-
ժանի եղաւ Քրիստոսի ազգաբանութեանը մէջ մտնելու :

Հեղի քահանայապետ եւ զատաւոր Իսրայելի : — Սամի-
սունէն ետքը կրօնական եւ քաղաքական իշխանութիւնը Հե-

զիւ ձեռքն անցեր էր, որ էր քահանայապետ եւ գառաւոր Իսրայելի միանգամայն :

Արդէն այն յեղափոխութիւնը՝ որով գառաւորութիւնը կործաներ ու անդր թաղաւորութիւնը պիտի հաստատուէր՝ սկսեր էր շտաբերուն միտքը յաւելլ : Երեք հարիւր տարուան խեղճութեամբ Իսրայելացւոց աչքը բացուեր էր, ու կրտսնէին կհասկընային որ տկարութիւննին իրենց անմարանութենէն եւ Մովսեսի օրէնքն ու Աստուծոյ պաշտօնը մտնայէն յարաջ կուգայ : ցեղերը կջանային Աելով գալ տանգանակին մօտենալ, որ այնչափ ժամանակ երեսի վրայ մնացեր էր, եւ քահանայապետը ազգին նսեւ աշխարհական իշխանն եղեր էր : Աստուս որ Հելլին այն մեծ ու գրժուարին պաշտօնին մարդը չէր : կիսախաբէր ժողովուրդը Աստուծոյ եւ օրինաց հարատակեցընել, բայց այն փափայն իգործ դնելու կարողութիւն չունէր : Այն փառքն ու պատիւր ուրիշին պահուած էր, եւ Ստեւոկ էր անուն նորա : որուն վրայ ծննդենէն իվեր տեսնուեցաւ Աստուծոյ մասնաւոր խորհուրդն ու անտեսութիւնը :

Մեռեղ Ամուելի : — Արիմաթեմ քաղաքին մէջ Եղիսնա անունով մէկը կար, որ երկու կին ունէր՝ Փեննանա եւ Աննա : Փեննանա որդիք ունէր, Աննա չունէր : Ամէն տարի ընտանեօք Սելով ուխտի կերթար Եղիանա : անգամ մը զսմասուցանելէն ետքը երբօր սեզանի նստան, Եղիանա Փեննանային որդւոցը մասերն եւս իրենին հետ մեկտեղ ստաւ : եւ Աննա անորդի լինելուն իրեն մէկ մաս միայն տաւա : Այս բանիս վրայ Աննա այնչափ արամեցաւ ու սիրան ելաւ որ սկսաւ լալ, ու ամենեւին բերանը կերտաւ քրտաւ : Եղիանա որովհետեւ զինքը շատ կսիրէր, շատ ջանաց միտիտարել : « Աննան » ինչո՞ւ կուլաս, կրտէր, ինչո՞ւ չես ուտեր ու « սիրտդ կըշտացընես : միտէ ես քեզի տասը տղոցմէ աւելի լաւ չեմ . . . » Բայց այսօրիսի սիրալիք խօսքերով եւս Աննային սիրտը չէր կրնար միտիտարուիլ եւ անզուակուսիտան ցաւը մտնալ :

Այնպէս արտում ախտը ելաւ Աննա սեզանէն : Գնաց Աստուծոյ տաղանակին առջեւն ընկաւ ու լարով, « Տէր Աստուած, ըսաւ, թէ որ խեղճութեանս սգորմիս ու ինձ պա-

« ւակ մը տաս, բոլոր կենացը մէջ քու ծառայութեանդ
« պիտի նուիրեմ գոյն » : եւ մինչդեռ այսպէս Աննա վշտա-
ցեալ սիրար Աստուծոյ առջեւը բանտլով ուխտ կզնէր, Հե-
զի քահանայապետը, որ ասճարին գրան առջեւը Եթոպով
կնասէր, տեսնելով որ այս կինը ժամերով Հոն կկենայ, շրթ-
խոնքն անդադար կըարժին ու բերնէն ձայն մը չեկնէր,
կարծեց թէ գինով է, ու « Մինչեւ երբ Հոս գինով գինով
« պիտի կենաս, ել, գուրս գնա » բտա անար. — Տէր իմ, գի-
« նով չեմ ես, որտառխանեց Աննա գառնակսկիծ Հառաչա-
« նօք. այլ ցաւագնեալ կին մի եմ, որ սրտիս ցաւն եկեր
« Աստուծոյ առջեւը կխօսիեմ » : Զարմացաւ Հեզի, խան-
գաղատեցաւ վրան, օրհնեց գինքն ու « երթ իխաղաղու-
թիւն գուտար իմ, բտա, Աստուծոն Խորայելի բոլոր իր-
մէ ուզած խնդրուածքդ տայ քեզ » : ԵնորՀակալ եղաւ Ան-
նա, միտխօսուեցաւ ոչ սակաւ, գնաց էրկանը քով ուրա-
խութեամբ նստաւ կերակուր կերաւ, եւ ոչ եւս երեսը
տիրեցաւ :

Երկրորդ առաւօտը կանուխ ելան, Աստուծոյ երկրպագու-
թիւնը բրին ու գարձան իրենց տեղը գնացին, Արխմաթեմ
որ Հասան, յիշեց Աստուծոն Աննային ջերմեռանդ աղօթքն
ու խնդրուածքը, եւ անոր զաւակ մի տուաւ, որուն անու-
նը Սամուէլ գրաւ Աննա, որ Աստուծոյ շատը, կամ Աստուծոյ
անունը կնշանակէ :

Ամուէլ Աստուծոյ կնուիրուի : — Սամուէլը կաթէն չը-
կորած՝ չուղեց Աննա էրկանը Հեռ Աեւով երթալ. այն ժա-
մանակ ընծաներով ելան գնացին, Աստուծոյ շնորՀակաբու-
թեան զրհ մատուցին, եւ Աննա սրգին Հեզիին տալով՝ « Տէր
« իմ, ես այն կինն եմ, բտա, որ առջեւդ Աստուծոյ ազա-
« չեցի որ ինձ զաւակ մը տայ. տուաւ, եւ ահա զոս իրեն
« կնուիրեմ, որպէս զի բոլոր կենացը մէջ անոր ծառայէ » :
Ընկան երկրպագութիւնը բրին Աստուծոյ, եւ Աննա գոհու-
թեան փառաւոր աղօթք մը մատայց Աստուծոյ :

Մանուկն Սամուէլ Հոն տաճարը մնաց խոպտաւ Տեառն,
եւ Հայրն ու մայրը գարձան Արխմաթեմ. երբս քիչ մը
մեծցաւ՝ եփուդ Հաղաւ ու սկսաւ Աստուծոյ ծառայել. եւ
մայրը ամէն տարի իրեն փոքրիկ կրկնոց մը խը ձեռքովը

կշինէր կրեբէր: Աստուած Աննան օրհնեց, եւ Սամուելին սեղը իրեն երեք մանչ եւ երեք աղջիկ տուաւ:

Հեղի քահանայապետին անհոգութիւնը. որդւոցը անօրէնութիւնն ու Աստուծոյ սպառնալիքը: — Հեղի քահանայապետը ծերացած էր, եւ երկու քահանայ անկարգ ախտամուլ որդիք ունէր՝ Ռիկի եւ Փեննէս, որոնք չար օրինակ էին ժողովրդեան: Կտեսնէր Հեղի անոնց անպիտան վարքը, որ մինչեւ Աստուծոյ տանը մէջ ամէն անկարգութիւն ու ցոփութիւն կընէին, կմեղադրէր, թոյլ կերպով՝ «Մի բանէք, որդեակք, գէշ է, ձեզի չվայլեր» բսելով կխրատէր, կգատապարտէր զանոնք, բայց չէր պատժեր: Նորա այս թուլութեանը վրայ բարկացաւ Աստուած. հրեշտակ մը զրկեց որ իրեն խմացընէ թէ զինքը երեսէ ձգեց, որդիքը մէկ օրուան մէջ պիտի մեռցընէ, զինքն ալ անոնց մեղացը ձայն չհանելուն համար չարաչար պիտի պատժէ, ու քահանայապետութիւնը բոլորովին իւր ցեղէն պիտի հանէ:

Իսկ անդին Սամուէլ երթալով կմեծնար, եւ թէ Աստուծոյ եւ թէ մարգկանց աչքը կմըտնէր. ցորեկը կծառայէր Աստուծոյ տանը մէջ, գիշերն ալ տապանակին առջեւը կը պառկէր: Երբ տեսաւ Աստուած որ Հեղի հրեշտակին ազդարարութենէն եւս չարթնցաւ, ուղեց Սամուելին ձեռքովն իրեն խմացընել՝ որ վրէժխնդրութեանը ժամանակը կմտանայ, փութայ առջեւն առնու: Ուստի գիշեր մը Սամուելին քնացած ժամանակը զինքը «Սամուէլ, Սամուէլ» կանչեց: Տղայն կարծելով թէ Հեղին զինքը կկանչէ, մէկէն ցատքեց անկողնէն, «Հրամիշ» ըսաւ, ու քովը գնաց որ նայի թէ ինչ կուզէ: «Ես զքեզ չկանչեցի, ըսաւ Հեղի, գնա պառկէ տղաս»: Նա եւս գնաց քնացաւ: Նորէն զինքը «Սամուէլ, Սամուէլ» կանչեց Տէր. ելաւ գնաց Հեղիին, ու «Ահա ասիկ եմ, ինչ կհրամայես» ըսաւ, — Ես զքեզ չկանչեցի որդեակ, ըսաւ Հեղի, գնա քնացիր»: Երրորդ անգամ կանչեց Տէր Սամուէլ. որ երբ նորէն գնաց Հեղիին, հասկըցաւ նա որ Աստուած է զինքը կանչողը. «Դարձիր նորէն քնացիր, որդեակ, ըսաւ. եւ թէ որ դարձեալ քեզ կանչէ՛ պատասխան տուր. Խօսէ, Տէր, ծառայ մտիկ կընէ»: Հազիւ

Թէ՛ Սամուէլ քուն եղեր էր, Ատուծոյ ձայնը առաջին անգամներուն պէս զինքը «Սամուէլ, Սամուէլ» կանչեց. եւ երբոր «Իօսէ, Տէր, ծառագ մտիկ կընէ» պատասխանեց մանուկը, ըսաւ Ատուած. «Այնպիսի բան մը պիտի ընեմ, որ Իսրայելի մէջ ո՛վ որ զայն լսէ՝ երկու ականջները հընչեն. եւ այն օրը պիտի կատարեմ ըստը Հեղիին ու նորա տանը վրայ ըսածներս, պիտի սկսիմ ու կատարեմ. «վասն զի ես իրեն առաջուց իմացուցի թէ՛ զինքը անով տեղով պիտի ջնջեմ, որովհետեւ գիտէր թէ՛ որդիքը «զԱտուած կհայհոյէին ու զիրենք չէր պատժեր: Անոր համար իսկ երդում ըրի որ Հեղեայ տունը չկարենայ իւր անօրէնութիւնը քաւել մինչեւ յաւիտեան, ոչ խընկովք եւ ոչ զոհիւք»: Քնացաւ Սամուէլ, եւ առաւօտը կանուխ ելաւ տաճարին դռները բացաւ, եւ վախէն՝ Հեղիին բան չգրուցեց: Հեղի կանչեց զինքը, «Սամուէլ որդեակ, ըսաւ, Ատուած քեզի ինչ յայտնեց»: եւ շատ ըստիպելէն յետոյ, երբոր Սամուէլ իրեն պատմեց, «Ի՛նքն է Տէր, ինչպէս որ կուզէ՝ այնպէս ընէ» ըսաւ Հեղի, եւ այս ահաւոր ազգարարութեամբ եւս չզգատացաւ՝ չարթընցաւ իւր անզգայ բնութիւնը. տարիքն իսկ աւեր, եւ աչքերը սկսեր էին չտեսնել: Անդին որդիքն ալ իրենց չար ճանապարհէն ամենեւին ետ չկեցան. եւ իրենց ամէն մէկնոր անօրէնութեամբը կորստեան խորխորատին բերանը կը բանային կըլայնցընէին: Իսկ Սամուէլ օրէօր կմեծնար, եւ Ատուած հետն էր:

Հեղի եւ որդիքը կպատմուին: — Փղշտացիք եկան Իսրայելացւոց վրայ յարձակեցան, եւ պատերազմի մէջ անոնցմէ չորսհազար հոգի ջարդեցին: Այն կոտորածն որ տեսան ծերերը, «Ատուծոյ տապանակը հետեւնիս առնումք, ըսին, որպէս զի զմեզ թշնամեաց ձեռքէն փրկէ»: եւ չէին մտածեր որ Ատուած իրենցմէ հեռանալէն ետքը՝ անոր ներկայութեան նշանն ինչ կընար ընել իրենց: Երբոր իրենց զրկած մարդիկներովը Սելովէն տապանակը Ովնի եւ Փենեհէս առին բանակը բերին: Ժողովուրդը այնպիսի սոսկալի ազաղակ մը փրցուց որ բոլոր օդը թնդաց: Փղշտացիք իմանալով որ այն հրաշալի տապանակն է եկեր,

սարսափեցան, ու մահը աչքերնուն առջեւը տեսնելով՝ սկը-
սան մէկզմէկ խրախուսել եւ քաջութեամբ պատերազմելու
յորդորել: Պատերազմին նշանը տրուելուն պէս երկու բա-
նակները կատաղաբար իրարու վրայ գլխեցին, Հրեայք
յուսով վառուած, Փղշտացիք ալ յուսահատութեամբ: Բայց
Աստուած Հրէից հետ չէր. շուտով լքան յաղթուեցան, եւ
երեսունհազար հոգի կորսնցուցին. ընկան նաեւ Ուփնի եւ
Փենեհէս, տապանակն ալ գերի բռնուեցաւ:

Պատերազմէն ազատողներէն մէկը հագուտը պատըռ-
տած, գլուխը հող ցանած՝ վագեց Հեզկիմն եկաւ, որ աթու-
ռով դրան առջեւը նստեք՝ անհամբերութեամբ լուրի կրս-
պատէր. որովհետեւ տապանակին համար սիրտը գողի մէջ
էր. երբ իրմէն լսեց ժողովրդեան առած սոսկալի հա-
րուածը, որդւոցը մահն ու մանաւանդ տապանակին թըշ-
նամեաց ձեռքն իյնալը, խելքը գլխէն գնաց, նստած տե-
ղէն կռնրկին վրայ ընկաւ, ողբ բեկաւ եւ մէկէն մեռաւ:
Իննսունըութը տարեկան էր Հեզի, եւ քառասուն տարի
Խորայեւացիքը դատեց: Փենեհէսի կինն եւս որ ծնանելու
մօտ էր, սկեսրայրին ու էրկանը մահը լսելով՝ ցաւը բըւ-
նեց ու տղաբերքին ժամանակը մեռաւ:

Տապանակին՝ թշնամեաց մէջ ըրած հարուածները: —
Փղշտացիք տապանակը տարին Ազովտոս քաղաքը Գագոն
կուռքին տաճարը դրին, եւ երկրորդ օրը գնացին տեսան
որ Գագոն տապանակին առջեւը երեսի վրայ կործաներ է.
վերուցին տեղը կեցուցին: Երկրորդ առաւօտ տեսնեն որ
նորէն Գագոն կործաներ ընկեր է, գլուխն ու ոտքին եր-
կու թաթերը՝ խորտակեր մէջ տեղը գետինը ցրուեր, ձեռ-
քերը դրան սեմին վրայ ընկեր, եւ ալնայարը միայն տա-
պանակին առջեւը մնացեր էր: Ազովտացւոց վրայ եւս Աս-
տուծոյ ձեռքը ծանրացաւ. ոչ միայն իրենք սոսկալի խո-
ցերով կտանջուէին, այլ նաեւ արտերը մկներ կվըխտային
ու զանոնք կապահանէին:

Զգոտտացան, իմացան որ տապանակին համար էր որ
Աստուած զիրենք կհարչարէր. ոտք ելաւ ժողովուրդը, ու
Փղշտացւոց նախարարները կանչեցին որ առնեն զայն ու-
րիշ տեղ փոխադրեն, եւ Գեթացւոց ուզելովը Գէթ քաղա-

քը տարուեցաւ : Հոն եւս սկսաւ ժողովուրդը խոցերով տանջուիլ ջարդուիլ, մինչեւ մէջերնին խռովութիւն ելաւ, եւ առին տապանակն Ասկաղան տարին : Ասկաղանացիք չուզեցին ներս առնուլ, մարդիկ դրկեցին, բոլոր երկրին նախարարները կանչեցին. « Այս ինչ է, կըսէին, ամէն « տեղ այնչափ մարդ մեռցընելէն ետքը՝ հոս բերիք տապա-
« նակը որ զմեզ եւս ջարդէ. մեք չեմք ուզեր. թէ որ չէք
« ուզեր որ բոլոր Փղշաացիքս ջարդուիմք, առէք զինքն ու
« իւր տեղը յուզարկեցէք. վասն զի քանի որ քաղաքնիս մը-
« տեր է՝ խոցերու եւ մահուան ձայնէն ուրիշ բան չլսուիր » :

Գարձ տապանակին եւ կոտորած Բեթսամիւսացուց : —
Նախարարները շուտ մը քուրմերն ու կախարդները կան-
չեցին ու հարցուցին թէ տապանակն ինչ բննն. անոնք
միտրեբան խորհուրդ տուին որ նոր սայլ մի շինել տան,
երկու անգրանկածին երինջներ լծեն, տապանակը մէջը
դնեն ու բնծաներով ետ դարձունեն. « Երինջներն առանց
« առաջնորդի ճամբայ կհանէք, կըսէին. թէ որ իրենք ի-
« բենջմէ Իորայեւացուց երկիրը երթալով՝ Բեթսամիւսի ճա-



« նապարհը բռնեն, դիտցէք որ այս մեծամեծ չարիքը մեր
« վրայ բերողը տապանակն է. ապա թէ ոչ՝ կիմանամք թէ
« ինքը չէ, ու մեք սխալ կարծեցինք » :

Ըստ այսմ՝ ճամբայ հանեցին տապանակը, հինգ նախա-

րար եւս ետեւէն կերթային, եւ դէպ ի Բեթսամիւս շտկուեցաւ սայլը: Բեթսամիւսացիք ցորեն կհնծէին. երբոր հեռուէն տեսան զտապանակն Աստուծոյ, ուրախութեամբ ընդ առաջ վազեցին. սայլն եկաւ Ովտէէ բեթսամիւսացւոյն անդատանը մտաւ կայնեցաւ. հոն մէկէն քովը սեղան կանգնեցին, սայլէն վար առին, սայլը ջարդեցին, փայտերովը կրակ վառեցին, երինջները ողջակէզ ըրին, եւ նախարարները տեղերնին գարձան:

Բեթսամիւսացիք հետաքրքրութեամբ տապանակին մէջը նայելնուն համար՝ Աստուած վրանին բարկացաւ, ու իրենցմէ յխուհնհազար եթեանասուն հոգի ջարդեց: Բեթսամիւսացիք սարսափած, մեծ սուգ մտան, Կարխաթարիմ մարդ զրիւեցին որ գան տապանակն առնուն, վասն զի «Մկարիցէ շրջել առաջի Տեառն Աստուծոյ սրբոյս այսորիկ» կրսէին: Կարխաթարիմացիք եկան տապանակն առին, տարին ըլրի մը վրայ՝ Ամինադաբին տունը դրին. եւ որովհետեւ Ամինադար Ղեւեայ ցեղէն էր, եղիազար որդին քահանայութեան նուիրեց, եւ պահապան կանգնեցին զինքը տապանակին Աստուծոյ՝ որ ութսունուիրեք տարի հոն կեցաւ:

Սամուէլ վերջին դատաւոր Իսրայելի. Փղշտացւոց ձեռքէն զՀրեայս կազատէ ու կբարեկարգէ: — Տապանակին գառնալուն վրայ քսան տարի անցեր էր, եւ Իսրայելացիք՝ Փղշտացւոց հարստահարութեանը տակ կհհծէին. սակայն Սամուէլ կաշխատէր որ իւր հայրենակիցքը ազգային եւ կրօնական կապով միացունէ զօրացունէ. եւ երբ տեսաւ որ անոնք իրենց քաշած նեղութիւններէն խրատուած՝ նորէն առ Աստուած հարցն իւրեանց դիմելու յօժարութիւն կցուցընեն, գեղեցիկ առիթը չփախցունելով՝ ելաւ գըլխաւոր քաղաքները պտրտեցաւ, ամէն տեղ յորգորելով ըզՀրեայս որ օտար աստուածները՝ զԲաղաշիմն եւ զԱտարովթ՝ մէջերնէն վերցունեն, եւ սրտերնին առ Տէր պատրաստեն, սրպէս զի զիրենք Փղշտացւոց ձեռքէն ազատէ. եւ ընդհանուր ժողով մը գումարեց ի Մասեփաթ: Հոն բոլոր ժողովուրդը մեզքերը խոստովանեցաւ: Աստուծոյ բարկութիւնը իջեցունելու համար օրն ի բուն ծով կեցաւ:

եւ Սամուելին ըրած այս մեծ բարեոյն համար որ զիրենք Աստուծոյ հետ հաշտեցուց, զինքը Հեղին տեղ դատաւոր Իսրայելի գրին:

Փղշտացիք լսելով որ Հրեայք ամէն կողմէն Մասեփաթ եկեր ժողովեր են՝ վախցան, եւ մէկէն բազմութեամբ վրանին գիմեցին, որպէս զի յանկարծակիի բերելով զիրենք ջարդեն: Սամուէլ գառնուկ մը ողջակէզ ըրաւ Աստուծոյ, եւ աղաչեց որ ժողովուրդը թշնամեացը ձեռքէն ազատէ, եւ գեռ ողջակէզը չէր լմրնցած, մեծաւ բարբառով որոտաց Տէր ի վերայ Փղշտացւոց, որ շիթթեցան ու ընելիքնին չէին գիտեր: Այն ատեն Իսրայելացիք վրանին վազեցին, եւ սաստիկ ջարդ տալով հալածեցին գնոսա, եւ բոլոր անոնց իրենցմէ առած քաղաքնին ետ առին:

Այսպէս Իսրայելացիք ամօթալի լուծէ մը ազատելով՝ հանգիստ իրենց երկիրը բնակեցան, եւ Սամուէլ այն հանգարաութեան ժամանակը հին սովորութիւնները նորոգելու եւ մովսիսական օրինաց պատիւը վերահաստատելու անցուց: Այս մտքով իսկ՝ Արիմաթեմ, Հուամաթ, Բեթէլ, Մասեփաթ, Կազգաղա, Երիբով եւ ուրիշ քաղաքներ մարգարէից գպրոցներ բացաւ. ասոնք ճարտասան ու բանաստեղծ մարդիկ էին, որ իւր առաջնորդութեամբը բանաստեղծութեան ու երաժշտութեան կանոններն ու ազգային աւանդութիւնները կտոյրէին, եւ յետոյ ժողովրդեան մէջ կցըրուէին, եւ իրենց աստուածազգեցիկ լեզուովը անոր հաւատքն ու ազգասիրութեան հոգին կվառէին:

Մարգարէք: — Այս մարգարէից՝ հայրենեաց եւ իրենց ժողովրդեան ըրած մեծամեծ ծառայութիւններն ու աստուածախօս մարգարէութիւննին եւ քարոզութիւննին հետ զհետէ պիտի տեսնեմք: Եկեղեցին Քրիստոսի անոնցմէ աստնըվեցը իբրեւ մարգարէս Աստուծոյ եւ թարգման պատգամաց նորա կոծնէ, եւ գրուածքները իբրեւ մասն սուրբ գրոց կպատուէ: Կրածնուին ի Մեծ եւ ի Փոքր մարգարէս:

Մեծերը չորս են. Եսայի, Երեմիա, Եզեկիէլ եւ Դանիէլ: Փոքրերը աստուերկու. Ովսէէ, Ամովս, Միքիէ, Յովէլ, Աբդիու, Յովնան, Նաոււմ, Ամբակում, Սոփոնիա, Անգէաս, Զաքարիա եւ Մաղարիա:

Հրեայք թագաւոր կուզեն Սամուէլէն : — Սամուէլ սովորաբար իւր ծննդեան քաղաքը Արիմաթեմ կընակէր ; ուր եւ Աստուծոյ սեղան շինած էր . այլ եւ ամէն տարի Բեթէլ , Գաղղաղա եւ Մասեփաթ կերթար ; ու ժողովրդեան դատատանները կկրարէր : Երբոր ծերացաւ , իւր տեղը Յովէլ եւ Աբիա որդիքը Իսրայելացւոց դատաւոր դրաւ ; եւ զիրենք Բերսաբէ քաղաքը բնակեցուց : Բայց Հեղեայ որդւոցը պէս՝ նորա եւս իրենց Սամուէլ հօրը ճամբան չբռնեցին . զօշարադուխեան ետեւէ եղան ; եւ կաշառքով անիրաւ դատատաններ կընէին : Ուստի եւ Իսրայելացիք ամէն տեղէ եկան Արիմաթեմ ժողովեցան ; եւ Սամուէլի « Գուն ծերացար , ըսին , որդիքդ քու ճամբուդ չեն հետեւիր . ուրեմն մեր վըրայ թագաւոր մը դիր որ ուրիշ ազգաց պէս զմեզ դատէ » :

Ժողովրդեան այս առաջարկութիւնը շատ ծանր եկաւ Սամուէլի . ազօթքի կեցաւ առ Տէր , որ Իսրայելացւոց առ ինքն ըրած ապերախտութիւնները յիշեցընելով՝ զինքը խորախուսեց : « Ժողովրդեան խնդիրքը կատարէ ; ըսաւ , վասն « զի ոչ եթէ զբեզ անարգեցին , այլ զիս մերժեցին որ վըր « բանին չթագաւորեմ . զիրենք եզիպատանէն հանած օրէս « ի վեր ինչ որ ինձ ըրին՝ նոյնը կընեն նաեւ քեզ . ասոնք « չեն որ զիս թողուցին ու գնացին օտար աստուածներու « ծառայեցին : Միայն թէ առաջուց հասկըցուր անոնց թա « գաւորին իրաւունքը » : Աստուծոյ այս պատգամը ժողովրդեան յայտնեց Սամուէլ ; եւ « Ասոնք պիտի լինին ա « հա ; ըսաւ , ձեր թագաւորին իրաւունքը . մանչ զաւակ « նիդ պիտի առնու ; կառավարներ ու հեծեալ զօրք , ու կա « ռացը առջեւէն գնացող սուրհանդակներ պիտի ընէ . ա « նոնցմէ ոմանց իւր հունձքը հնձել եւ կուխքը կիթել պի « տի տայ ; եւ ոմանց՝ զէնք եւ կառքեր շինել պիտի տայ . « ձեր աղջկունքը պիտի առնու իրեն իւզագործ ; խորակա « բար ու հացագործ պիտի ընէ . ամենէն լաւ արաբնիդ , « այգինիդ եւ ձիթենինիդ պիտի առնու եւ իւր սարկացը « պիտի տայ . սերմունքնիդ ու այգինիդ պիտի տասանոր « դէ եւ իւր ներքինեացն ու սարկացը պիտի տայ . ձեր ծա « ռաներն ու աղախինները պիտի առնու ; անասուննիդ եւս « պիտի տասանորդէ ; եւ դուք իւր ծառաները պիտի լի-

« Եիք : Յայնժամ ձեր այն ընտրած թագաւորին դէմ առ
« Աստուած պիտի ազաղակէք, բայց նա ձեզ մտիկ պիտի
« չընէ » :

Չուղեցին Հրեայք մաքերնին փոխել . « Թող մեք եւս ու-
« բիշ ազգաց պէս լինիմք, կըսէին . թագաւորնիս զմեզ
« դատէ եւ առջեւնիս իյնայ, մեզի հետ մեր թշնամեացը
« դէմ պատերազմի : — Թօքերնին կատարէ, ըսաւ Աստուած
« Սամուելին, եւ մէկը թագաւորեցուր իրենց » : Եւ Սա-
մուէլ կանչեց զիրենք, ըսաւ որ տեղերնին երթան, եւ ու-
ղած թագաւորնին ընդունելու պատրաստուին :



Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ .

Թ Ա Գ Ա Ի Ո Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Սաւուղ եւ Սամուէլ : — Սաւուղ Թագաւոր կրնորոյի : — Սաւուղ Ամնացոց կյաղիէ : — Հանդէս Թագաւորութեանն Սաւուղայ . Սամուէլ իշխանութենէն կհրաժարի : — Սաւուղի անհնազանդութիւնը : — Յովնամանայ քաջութիւնն ու ակամայ երգմնազանցութիւնը : — Սաւուղ Աստուծոյ կրեսէն կիյնայ : — Գաւիթ Թագաւոր կոծոյի : — Գաւիթ քնարահար կլինի Սաւուղայ : — Պատերազմ ընդ Փղշտացիս . Գողիամ : — Գաւիթ զԳողիամ կսպաննէ : — Յովնամանայ սէրն առ Գաւիթ : — Սաւուղ Գաւիթ կնախանձի . եւ կուզէ սպաննել : — Գաւիթ կկախշի . Յովնաման եւ Գաւիթ զաշինք կզննէ : — Գաւիթ Արիմէէք քահանայապետին քով կերթայ : — Գովկէ ասորի . եւ կոտորած քահանայից : — Գաւիթ ի Գէէն , յնդողումայ այրը եւ ի Կելլա : — Գաւիթ Սաւուղայ կենացը կինայէ : — Մահ Սամուէլի : — Նարալ եւ Արիգեա : — Գաւիթ վեհանձնութեամբ երկրորդ անգամ Սաւուղայ կենացը կինայէ : — Փղշտացիք Իսրայելացոց վրայ կսարձակին . եւ Սաւուղ Սամուէլ մարգարէին խորհուրդ կհարցունէ : — Մահ Սաւուղայ եւ որդւոց Նորա : — Գաւիթ Սաւուղայ եւ Յովնամանու մահը կլրսէ ու կողբայ :

(1080—1040)

Սաւուղ եւ Սամուէլ : — Այն ժամանակները Բենիամինի ցեղին մէջ Կիս անունով Հարուստ մարդ մը կար , որոյ որդին Սաւուղ գեղեցիկ էր եւ անձնեայ , ուսովն ամենէն բարձր էր : եւ բոլոր Իսրայելի մէջ իրեն պէս գեղապատշաճ մարմնով մարդ չկար : Այն օրերը Կիս իւր էշերը կորսնցունելով՝ ըսաւ որգւոյն որ ծառայի մը Հես երթայ վնտըռէ : Շատ տեղ վնտըռելէն յետոյ երբ չգըտան , Սաւուղ եւ կուզէր գառնալ , որպէս զի Հայրը էշերը թողլով՝ իրենց ուշանալուն վրայ Հօգ չընէ . բայց ծառան ըսաւ թէ , « Արովհետեւ մինչեւ Հօս Հասեր եմք , եկուր մէյմը երթամք Տեսնողին (1) Հարցունեմք , կարելի է մեզ

(1) Առաջին ժամանակները մարգարէին Տեսնող կրսեին Հրեայք , իբրև զԱստուած տեսնող :

ճամբայ մը ցուցընէ : Առաջին օրուքնէ Աստուած ըսեր էր Սամուելին թէ « Կազը այս ժամուն Բենիամինի երկրէն մարդ մը պիտի դրկեմ, զանիկայ թագաւոր օծէ. ինքը պիտի Փղշտացուց ձեռքէն ժողովուրդս ազատէ » : Եւ երբ Սաւուղ Սամուելին առջեւն ելաւ, իմացուց իրեն Աստուած թէ ինքն է իւր ընտրած թագաւորը. « Հոգ մի ըներ ըսաւ Սամուէլ Սաւուղին. Հօրդ էշերը դանուած են : Իսրայելի մէջ եղած ամենէն լաւ բաները որուն համար են՝ « բայց եթէ քեզի ու Հօրդ տանը համար : — Տէր իմ, պատասխանեց Սաւուղ, ինչ է այդ ըսածդ. սիջ աստքէն ես « Բենիամինի ցեղէն եմ՝ որ Իսրայելի ցեղերուն մէջ ամենէն « պղտիկն է, եւ Հօրս տունը՝ Բենիամինի ցեղին մէջ ամենէն « աննշանն է : Ինչու ուրեմն հետս այդպէս կիսօսիս » : Բայց Սաւուղ առանց պատասխանելու զինքն առաւ հետը, Բանա ըսուած բարձր տեղը տարաւ, ուր զոհ եւ սեղան պատարաստուած էր, եւ զինքը ամէն կոչնականներէն վեր նըստեցուց : Կերակրէն ետքը Բամայէն վար քաղաքն իջան, եւ հոն պառկեցաւ Սաւուղ :

Առաւօտը կանուխ հետը գնաց Սամուէլ մինչեւ քաղաքէն դուրս, ըսաւ ծառային որ առջեւէն երթայ. եւ երբոր նա քիչ մը հեռացաւ եւ երկուքնին մինակ մնացին, « Կայնէ՛ քիչ մը » ըսաւ Սաւուղին, եւ իւզոյն սրուակն առաւ, անոր գլուխը թափեց, համբուրեց զինքն ու « Աստուած զքեզ իւր ժառանգութեանը վրայ իշխան օծեց, « ըսաւ. դուն պիտի իշխես Աստուծոյ ժողովրդեանը վրայ, « եւ չորս կողմն առած թշնամեացը ձեռքէն դուն զինքը « պիտի փրկես : Եւ որպէս զի իմանաս թէ զքեզ Աստուած « օծեց, ահա քեզ երեք նշան. այսօր յինէ զատուելէդ յետոյ Բենիամինի լեբան մէջ Հաքելի դերեզմանին քով « երկու մարդ պիտի գտնես, որ վագելով վրադ պիտի գան « զբուցեն թէ փնտրուած էշերդ գտնուեցան, եւ հայրդ « քեզի համար հոգ կընէ : Անկէց քիչ մը յառաջ երթա « լով՝ պիտի տեսնես որ երեք մարդ Բեթէլ կերթան Աստուծոյ զոհ մատուցանելու. մէկը երեք ուլ վերուցած, « միւսը երեք հացի աման, եւ երրորդը տիկ մի գինի. ըզ « քեզ պիտի ողջունեն ու երկու հաց պիտի տան քեզ, որ

« պիտի առնուս . յետոյ ի Գարաա պիտի գաս ի բլուրն Աստուծոյ . հոն քաղաքին մէջ մարգարէից պարուն պիտի « հանդիպիս , որ առջեւնին սրինդ , թմբուկ , փող եւ քնար « ձգած՝ պիտի մարգարէանան . յայնժամ քու վրագ եւս « Աստուծոյ հոգին պիտի գայ , դուն ալ հետեւնին պիտի « մարգարէանաս ու պիտի փոխուիս՝ ուրիշ մարգ պիտի լի- « նիս : Յինէ առաջ Գաղղաղա պիտի իջնաս . հոն եօթն օր « սպասէ ինձ մինչեւ որ գամ ու ինչ ընելիքդ քեզ իմա- « ցունեմ » : Քսանուերկու տարեկան էր Սաւուղ :

Սամուէլէն բաժնուերկուն պէս՝ մէկէն Աստուած Սաւուղին սիրաբ փոխեց , զօրացուց . Սամուէլին ըսած բոլոր նըշանները կատարուեցան : Աստուծոյ բլուրը որ հասաւ , մարգարէք առջեւն ելան , իւր վրայ եւս մարգարէութեան հոգի եկաւ , ինքն իսկ անոնց մէջ մտաւ ու սկսաւ մարգարէանալ . այնպէս որ բոլոր զինքը ճանչցողները ապշեցան մնացին ու զարմանքով իրարու կըսէին . « Միթէ Կիսեայ սրգին չէ սա » . ուստի եւ այնուհետեւ առակ եղաւ Իսրայելացւոց մէջ որ իւր կարողութենէն վեր գործողութիւն ընողին « եւ Սաւուղ ի մարգարէս » կըսէին :

Սաւուղ թագաւոր կընտրուի : — Սամուէլ Իսրայելացիքը Մասեփաթ ժողովեց՝ մէջերնէն մէկը վիճակաւ թագաւոր ընտրելու : Նախ տասուերկու ցեղից վրայ վիճակ ձգեց , եւ ելաւ Բենիամինի ցեղին . Բենիամինի ցեղին ալ իւրաքանչիւր տոհմին վրայ վիճակ ձգեց , եւ Մատտաթայ տոհմին ելաւ , անկէց եւս Սաւուղին վրայ : Շուտ մը փնտրուեցին զինքը , եւ երբ չգտան՝ Աստուծոյ դիմեց Սաւուղ որ սըր լինեւն իրեն յայանէ , եւ իմացաւ որ հօրը տունը պահուրտեր է . գնաց գտաւ բերաւ ու ժողովրդեան ցուցուց . եւ որովհետեւ ամենէն ուսով չափ բարձր էր , « Տեսէք , ըսաւ ժողովրդեան , Աստուծոյ ընտրածին պէս մէջերնիդ մէկը չկայ » . եւ ժողովուրդն ուրախութեամբ « Կեցցէ արքայ » կանչեցին . եւ Սաւուղ անոնց կարգաց թագաւորին իրաւունքն ու պարտքը , եւ թագաւորութեան օրէնքը ⁽¹⁾ . դըր-

(1) Այս օրինադրութիւնը ճիմ կորսուած է . միայն երկրորդամն օրինաց զբքին ժէ զիսոյն 15—20 համարները կորսածայն որ օտարազգի մարդ իրենց բագաւոր չգրուի :

քի մի մէջ գանձեր գրեց; տապանակը գրաւ զայն. ժողովուրդն արձակեց; եւ ամէն մարդ տեղը դարձաւ: Սաւուղ եւս հօրը տունը դարձաւ ի Գարաա. հետը գնացին նաեւ զօրաց մէկ մասը: Սակայն շատ մը մարդիկ կ'յուսային թէ իրենք լինին թագաւոր. յոյսերնին պարապն ելնելով, սկըսան անարդեւ զՍաւուղ իբրեւ աննշան մէկը: «Դա է; կըսէին նա՛ որ զԽորայէլ պիտի ազատէ»: Ամէն ժողովուրդը ընծայ տարաւ թագաւորին; բայց սոքա անարդեցին զինքն ու ընծայ չբերին:

Սաւուղ Ամոնացոց կ'աղթէ: — Բայց այդ նախանձող ժանաեքը շուտով խայտառակեցան; ու քիչ ատենէն իմացաւ Խորայէլ թէ Աստուած իրեն արժանի մէկն ընտրեք էր ի թագաւոր, որ վեհանձնութեամբ գիտէր նաեւ ներել իւր հակառակորդացը; ինչպէս պիտի տեսնեմք:

Հաղիւ ամիս մը անցեր էր վրան; Ամոնացոց նաաս թագաւորը զօրքով եկաւ Գաղաազու Յարիս քաղաքին քովը բանակեցաւ: Յարիսացիք յուսահատած՝ պատգամաւոր զրկեցին նաասին; ու «Դաշինք գէր հեաերնիս, կըսէին; եւ քեզ ծառայեմք: — Այն ատեն հեաերնիգ գաշինք կըգնեմ; պատասխանեց վայրենամիտն նաաս, երբոր աջ կողմի աչքերնիգ հանէք; եւ անով բոլոր Խորայէլը նախատեմ»: Եօթն օր ժամանակ ուզեցին; եւ Գարաա մարդիկ յուզարկեցին առ Սաւուղ; ու իրենց սոսկալի խեղճութիւնը պատմեցին. ժողովրդեան սիրտը կտրբտեցաւ ու սկսաւ լալ: Այն միջոցին եզներովը արտէն կգառնար Սաւուղ. անգիէն ժողովրդեան լալու ձայնն առաւ; ու «Ինչո՞ւ կուլայ ժողովուրդը» հարցուց. եւ երբ պատճառն իմացաւ; Աստուծոյ հոգին վրան իջաւ; սաստիկ բարկացաւ. մէկէն եզներէն երկու հատը բռնեց կտոր կտոր բրաւ ու ամէն տեղ Խորայէլացոց զրկելով՝ սպառնացաւ թէ Ո՛վ որ Սաւուղայ եւ Սամուելի ետեւէն չգայ; այսպէս պիտի լինին անոր եզները: Ամենուն վրայ վախ ձգեց Աստուած; եւ շուտ մը երեքհարիւր երեսունհազար հոգի մէկ մարդու մը պէս ոտք ելան; եկան քովը ժողովեցան: Աչքէ անցուց Սաւուղ; կարգաւորեց; երեք գունդ բաժնեց; երկրորդ առաւօտը կանուխ Ամոնացոց բանակին վրայ գիւմեց; զարկաւ ցը-

բուեց զանոնք, եւ Յարիսացիքը ահագին թշնամուոյն ձեռքէն աղատեց : Այն անակնկալ յաղթութեան վրայ ժողովուրդը սաստիկ ուրախացած՝ Մամուէլին գնացին, ու « Սաւուղին թագաւորելուն գէմ՝ կեցողները ձեռքերնիս տուր որ սպաննեմք » կրակէին . բայց Սաւուղ գէմ՝ կեցաւ արքայասէր ժողովրդեան կամացը, ու ըսաւ վեհանձնութեամբ . « Այսպիսի ուրախութեան օր մը՝ պէտք չէ սգոյ օր դառնայ . վասն զի այսօր փրկեց Տէր զԻսրայէլ » :

Հանդէս թագաւորութեանն Սաւուղայ . Մամուէլ իշխանութեանն կհրաժարի : — Այն յաղթութեամբն ու գթութեան օրինակովը Սաւուղայ անունը մեծցաւ, ու ազդեցութիւնը բոլոր ժողովրդեան վրայ տարածուեցաւ : Բոլոր տարածայնութիւնները վերցան, ու ամէնքը զՍաւուղ կը գովէին : Ուստի յարմար ժամանակ համարեցաւ Մամուէլ որ թագաւորութեան հանգէտն ընէ, ու յետոյ բոլոր տէրութեան հոգը Սաւուղայ վրայ թողաւ : Մարդ զրկեց ամէն տեղ ու հրաւիրեց զժողովուրդն ի Գաղգաղա : Հոն Աստուծոյ եւ ժողովրդեան առջեւ կրկին թագաւոր օժեց զՍաւուղ, խաղաղական զոհեր մատուցին, եւ ուրախացան յոյժ : Այն ժամանակ ըսաւ Մամուէլ բաղմութեան . « Ահա ինդիրքնիդ կատարեցի ու ձեզի թագաւոր մը տուի, որ արդ առջեւնէդ կերթայ ու կպատերազմի : Ալ ծերացայ ես, երթամ՝ հանգցիմ : Տղայութենէս ի վեր մէջերնիդ եղայ . ահաասիկ պատասխան տալու պատրաստ կեցեր եմ . Աստուծոյ եւ իւր օժեւելոյն առջեւը դրուցեցէք, թէ որ մէկուն կըր կամ էշն աւի, կամ ձեզմէ մէկը զրկեցի, կամ մէկուն ձեռքէն կաշառք առի՝ զրուցեցէք, որպէս զի հասուցանեմ ձեզ » : Միաբերան ազազակեց ժողովուրդը թէ « Գուն ոչ զմեզ նեղեցիր, ոչ զրկեցիր եւ ոչ մէկուն ձեռքէն բան մը առիր : — Ուրեմն մէջերնիս վկայ լինի Տէր եւ իւր օժեւալը, ըսաւ Մամուէլ, որ վրաս բան մը չգտար » . եւ բոլոր ժողովուրդը կրկնեց թէ « Ահայ լինին » :

Յայնժամ Մամուէլ սկսաւ եզիպտոսէն ելնելէն ի վեր Աստուծոյ բրած մեծամեծ բարիքը յիշեցունելով ցուցնել թէ անոնք թագաւորութեան գործքերէն եւս վեր էին, վասն զի Աստուած էր իրենց թագաւորը եւ ոչ թէ մարդ :

ժողովրդեան փափաքած փոփոխութիւնը դատապարտեց, խոտաացաւ որ Աստուած զիրենք դարձեալ պաշտպանէ՝ թէ որ թէ իրենք եւ թէ թագաւորնին իւր պատուիրանքը պահեն, իրեն հաւատարիմ մնան: Ասոնք խօսելէն ու ժողովրդեան սիրտը շարժելէն ետեւ, որպէս զի չկարծուի թէ ինքիր կողմէն էր ըսած յանդիմանութիւնը՝ հրաշքով մի հատտաւեց: Պաղեստին ամառն ամենեւին փոթորիկ ու անձրեւ չլինիր, ամպ եւս հազիւ երբէք կտեսնուի երկինքը. անձրեւի ամիսներն են նոյեմբեր, դեկտեմբեր, յունուար եւ փետրուար: Դիտած էին այս բանը նաեւ Հրեայք: «Գիտէք, ըսաւ Սամուէլ, որ ցորենի հունձքին ժամանակն է հիմա. պիտի ազազակեմ առ Տէր, եւ որոտմունք ու անձրեւ տայ ձեզ, որպէս զի հասկընաք թէ մեծ չարութիւն ըրիք ընդդէմ Աստուծոյ ձեզի թագաւորմը ուզելով»: Լսեց Աստուած մարգարէին ձայնը. երկինքը մթնցաւ, ահագին որոտմունք եղան եւ հեղեղի պէս սկսաւ անձրեւ գալ: Ջարհուրեցաւ սարսափեցաւ ժողովուրդը, Սամուէլին ոտքն ընկաւ մեզայ գոչելով, որպէս զի իրենց համար Աստուծոյ աղօթք ընէ եւ զարգար ցատումն նորա իջեցընէ: Խնդիրքնին կատարեց Սամուէլ, ու իւր աղաչանօքը երկինքը բացուեցաւ. եւ նորէն իրատ տուաւ իրենց Սամուէլ որ Աստուծոյ վախնան, ճշմարտութեամբ եւ յամենայն սրտէ անոր ծառայեն իրենք եւ իրենց թագաւորը՝ թէ որ չեն ուզեր Աստուծոյ երեսէն իյնալ ու կորսուիլ:

Սաւուղի անհնազանդութիւնը: — Այնուհետեւ սկսաւ Սաւուղ իւր թագաւորութիւնը կարգի գնել. ընտրեց իրեն երկու հազար թիկնապահ զօրք. հազար մի ալ Յովնաթան որդւոյն տուաւ ու զինքը Գաբաա թողուց Փղշտացւոց դէմ. արձակեց ժողովուրդը, ու ինքը գնաց ի Մաքմաս: Իւր հազարովը մտաւ Յովնաթան ի Գաբաա, եւ Փղշտացւոց պահապան զօրքը զարկաւ կտարեց: Փղշտացիք կատաղած՝ բոլոր ուժով Իսրայելացւոց վրայ դիմեցին ի Մաքմաս, եւ ունէին երեսունհազար կառք, վեցհազար հեծեալ, եւ հետեւակ անբաւ: Սաւուղ եւս բոլոր երկրին մէջ փող զարկեր ու Իսրայելացիքը Գաղգաղա ժողվեր էր. բայց երբ որ թշնամեաց այն ահագին բանակը տեսան՝ այնպէս սար-

ստիեցան Իսրայելացիք որ սկսան փախչիլ Յորդանանէն անդին, որն ալ այրերու, գոմերու, ժայռերու եւ խորխորատներու մէջ պահուեալի. Սաւուդին քովը մնացողներն ալ մեծ վախի մէջ էին: Սամուէլ Աստուծոյ կողմանէ Սաւուդին պատուիրեր էր որ եօթն օր զինքը Գաղգալա ըսպատէ, որպէս զի գայ Աստուծոյ զոհ մատուցանէ եւ նորա օգնութիւնը խնդրէ: Տեսաւ Սաւուդ որ եօթներորդ օրն ալ առաջ կերթայ, Սամուէլ չերեւնար, եւ զօրքը հետ զհետէ քովէն կ'թօթափին կերթան, չկրցաւ համբերել, եւ աստուածային պատուիրանին դէմ՝ ինքն առաւ ողջակէզը մատոյց: Ողջակէզը ըմբննալու վրայ էր՝ մէյմըն ալ հասաւ Սամուէլ, տեսաւ եղած սրբապիղծ պատուիրանազանցութիւնը. « Այս ինչ էր որ ըրիր, ըսաւ. թէ որ Աստուծոյ պատուիրանին դէմ չգործէիր, այսօր նա քու թագաւորութիւնդ Իսրայելի մէջ յաւիտեան պիտի հաստատէր. բայց « արդ թագաւորութիւնդ չմնայ, եւ Տէր իւր սրաին համեմատ մարդ մը փնտրուէ ու իշխան գնէ իւր ժողովրդը գեանը վրայ, որովհետեւ դուն՝ քեզի պատուիրածին « դէմ ըրիր »: Այս ըսելով՝ ելաւ Սամուէլ գնաց ի Գաբաա, ուր էրն Յովնաթան:

Յովնաթանայ քաջութիւնն ու ակամայ երզմնազանցութիւնը: — Ասով Սաւուդին քովը մնացած զօրաց մէկ մասն ալ իրմէ հեռացաւ, մնացին վեցհարիւր հօգի. անկարելի էր այնչափ զօրքով թշնամեաց բազմութեանը դէմ գնել, որ երեք գունդ բաժնուեցան ու բոլոր երկիրը կապականէին: Այն յուսահատ վիճակին մէջ Յովնաթան՝ որ իւր անվեհեր արիութիւնը արդէն Գաբաայի մէջ ցուցուցած էր, « Աստուած քիչով եւս յաղթել կուտայ » ըսելով՝ կապարճակիրը հետն առած՝ գաղտուկ բանակէն դուրս ելաւ, ու ժայռերու մէջէն նեղ ճամբով մը գնաց թշնամեաց յառաջապահ գնդին մէջ մտաւ, ու առջեւն ելնողը սպաննեց: Փղշտացիք յանկարծակիի գալով՝ կարծեցին թէ չըրեայք բանակին կոխեր են. Աստուած եւս վրանին սատիկ վախ մը ձգեց, սարսափեցան՝ տակն ու վրայ եղան, եւ սկսան մէկզմէկ խոցոտելով փախչիլ: Անդին Սաւուդ անոնց գոռում գոչումը կլրտէ, եւ տեսնելով որ Յովնաթան չկայ,

կիմանայ թէ Աստուած անոր ձեռքովը թշնամեացը մէջ շփոթութիւն ձգած է, ինքն եւս այն սակաւաթիւ բանակովը անանց վրայ կյարձակի. պահուըտած Հրեայք յադթութեան ձայնն առնելով՝ չորս կողմէն կվազեն քովը կուգան կփողին. զօրքը մէկէն տասն հազարի կհասնի, եւ



Սաւուղ ուզելով Փղշաացիքը բոլորովին ջարդել՝ անխոհեմութեամբ մեծ սխալմունք մը կրնէ ու «Անիծեալ լինի, կըսէ, այն մարդն որ իրիկուն չեղած հաց ուտէ, մինչեւ որ թշնամիններէս վրէժ առնում» : Ծուռ մը մեղուաց անտառի մը առջեւ կհասնին, եւ զօրքը անօթի ծարաւ՝ կըտեսնէ առատ մեղր, ու չհամարձակիր ուտելու զօրանալու, եւ կսկըսի գանգատիլ : Յովնաթան չգիտնալով թէ հայրը զփողովուրդը երդուընցուցեր էր որ մինչեւ իրիկուն բերանին բան չգնեն, սաստիկ անօթի լինելով՝ գաւազանը կերկնցունէ ու ծայրովը մեղրէն կառնու կուտէ : ու վրան քիչ մը ոգի կուգայ, աչուընները կըացուին . զինուորներէն մէկը կվազէ կիմացունէ հօրը գրած արգելքը . եւ Յովնաթան «Ախսոս, կգոչէ, թէ որ իմ քիչ մը մեղր ուտելովս ուժս վրաս եկաւ ու աչքս բացուեցաւ : կըսէ, թէ որ

Ժողովուրդը թշնամեաց աւարէն ուտէր ու զօրանար, տարակոյս չկայ որ անոնց բոլորովին կյաղթէր» :

Սաւուղ ուղեւորով նոյն գիշերն երթալ թշնամեաց բանակը կոտորել մինչեւ առաւօտ, քահանային ձեռքովը պատգամ հարցուց Աստուծոյ, որովհետեւ տապանակը բանակին հեան էր. եւ երբ պատասխան չտուաւ Տէր, իմացաւ որ մեղք մը գործուեր է. « Թէ որ այս մեղքը գործողը որդիս Յովնաթանն եւս լինի՛ պէտք է որ մեռնի » կանչեց : Վիճակ ձգել տուաւ, եւ վիճակը Յովնաթանին վրայ ելաւ : « Ի՞նչ ըրիր, չպատմէ ինձ, ըսաւ Սաւուղ իւր որդւոյն : — Ձեռքի գաւազանիս ծայրովը քիչ մը մեղր կերայ, ըսաւ, եւ անոր համար պիտի մեռնիմ » : Ժողովուրդը այս լսելով՝ մէկ բերան « Ո՛չ, կանչեցին, չեմք թողուր որ Յովնաթան մեռնի. ինքն է որ զմեզ այսօր թշնամեաց ձեռքէն ազատեց. կենդանի է Տէր, որ գլխոյն մազերէն թել մը գետին պիտի չխյնայ. մեք Աստուծմէ անոր մեղաց համար թողութիւնը կառնումք » : Այսպէս ահա ժողովրդեան ձեռքովը ազատեցաւ Յովնաթան՝ ինքն որ ազատեր էր զժողովուրդը :

Այս անակնունելի յաղթութեամբ կրկին ձեռք բերաւ Սաւուղ իւր թագաւորութիւնը. եւ այնուհետեւ որ կողմնաւ արշաւեց՝ յաղթական դարձաւ միշտ : Հեռզհետէ Մովաբացիք, Ամոնացիք, Եգոմայեցիք, թագաւորն Սուբայ եւ Փղշտացիք՝ նորա ահարկու սուրն իրենց արեամբը ներկեցին, ու առջեւը խոնարհեցան :

Սաւուղ Աստուծոյ երեսէն կիյնայ : — Այն աղգաց մէջ ամենէն չարաչար պատժուողն եղան Ամաղեկացիք : Սամուէլ մարգարէն եկաւ Աստուծոյ կողմանէ Սաւուղին հրամայեց որ Ամաղեկացւոց վրայ երթայ, յաղթէ ու զամէնքն անխնայ թրէ անցընէ, էրիկ մարդ՝ կնիկ մարդ, ծեր եւ տըղայ, մինչեւ անասուններն անգամ, որովհետեւ Խարայեւացւոց եգիպտոսէն ելած ժամանակը Ամաղեկացիք չէին թողած որ իրենց երկրէն անցնին ու Քանան երթան : Երկու հարիւր հազար զօրքով դնաց Սաւուղ վրանին, յաղթեց, զամէնքը ի սուր սուսերի կոտորեց. բայց անոնց Ազաղ թագաւորն ու ընտիր անասունները չմեռուց, եւ աւարին մէջէն թանկագին բաները պահեց :

Սաւուղին այս անհնազանդութեանը վրայ բարկացաւ Աստուած, ու Սամուելին ըսաւ թէ «Սաւուղը թագաւոր դնելուս վրայ զգջացայ»: Բոլոր գիշերը արամած աղօթք ըրաւ Աստուծոյ Սամուէլ, եւ առաւօտը կանուխ գնաց Գաղգադա, ուր Սաւուղ եւս դարձեր ու զոչ կմտաուցանէր Աստուծոյ: Սամուէլը տեսնելուն պէս, յանցանքը գիտնալով՝ մէկէն առջեւն ելաւ, ու «Ահա, Աստուծոյ հրամանը կատարեցի» ըսաւ. «Հապա ինչ է այն ոչխարներուն ու կովերուն ձայնն որ ականջս կուզայ» ըսաւ Սամուէլ: Իզուր ջանաց Սաւուղ ինքզինքը արդարացունել՝ ըսելով թէ ժողովուրդը զանոնք պահեց որ Աստուծոյ զոհ ընէ. «Լաւ է հնազանդութիւն, ըսաւ Սամուէլ, քան զզոհ ընտիր, որովհետեւ արհամարհեցիր Աստուծոյ խօսքը, ինքն եւս զքեզ արհամարհեց, եւ չուզեր որ այսուհետեւ ժողովրդեանը վրայ թագաւորես: — Մեղայ, ըսաւ Սաւուղ. Աստուծոյ աղօթք ըրէ որ մեղացս թողութիւն տայ», եւ կաղաչէր որ քովը կենայ. եւ երբոր նա «Չեմ՝ կենար, պիտի գընամ» ըսելով՝ երեսը գարձուց որ երթայ, կրկնոցին ծայրէն բռնեց քաշեց պատուեց Սաւուղ. «Այսպէս պատուեց նաեւ Աստուած թագաւորութիւնդ, ըսաւ Սամուէլ, եւ ձեռքէդ առնելով քէզմէ լաւագունին պիտի տայ»: Բայց երբ տեսաւ որ կաղաչէր, «Մեղայ, զիս ժողովուրդին առջեւ պատի մի՛ ձգեր» կըսէր. թագաւորական պատիւը պահելու համար գարձաւ Սամուէլ մէկտեղ աղօթք ըրաւ, ու հրամայեց որ Ագագ թագաւորը առջեւը բերեն: Դողգըղալով եկաւ Ագագ, եւ խեղճ թափելով «Այսպէս գառն է եղեր մահ» ըսաւ. «Ինչպէս որ սուրդ այնչափ կանայք որդեկոտոր ըրաւ, նոյնպէս որդեկոտոր լինի նաեւ քումայրդ, ըսաւ Սաւուղ, ու աստուածային վրէժխնդրութեամբ զարկաւ սպաննեց զինքը: Անկէց ելաւ Արիմաթեմ գնաց Սամուէլ, եւ մինչեւ մահը մէյժըն ալ չուզեց Սաւուղը տեսնել, ու վրան սուգ կըռնէր: Սաւուղ ալ գնաց Գաբաա՝ իւր տունը քաշուեցաւ:

Դաւիթ թագաւոր կոծուի: — Վրան շատ օր անցնելէն յետոյ՝ Սամուելին ըսաւ Աստուած. «Մինչեւ երբ այս արհամարհած մարդուս վրայ սուգ պիտի բռնես. եղջիւրդ իւ-

« զով լեցուր ու եկուր զքեզ զրկեմ առ Յեսսէ ի Բեթղեմ :
« Հէմ » վան զի անոր որդւոցը մէկն ինձ թագաւոր ընտ-
« րեցի : — Ի՞նչպէս երթամ , պատասխանեց Սամուէլ . Հա-
« պա թէ որ Սաւուղ լսէ՝ զիս կոպաննէ : — Հեազ երինջ
« մը առ , ըսաւ Սաոււած , եւ ձայն Հանէ թէ զայն զո՛հ ը-
« նելու կերթաս » : Ելաւ Սամուէլ Բեթղեհէմ գնաց . քա-
զաքին ծերերը զարհուրած առջեւն ելան . « Խաղաղութիւն
է գարուսող քո , տեսանողք » ըսին . « Խաղաղութիւն է , պա-
տասխանեց Սամուէլ . Սասուծոյ զոհելու եկայ . սրբուեցէք
եւ Հեսսա ուրախ եղէք այսօր » : Սրբեց նաեւ զՅեսսէն եւ
որդւոցը Հեսսա զոհի սեղանոյն հրաւիրեց : Մէջերնէն եզիւ-
րին փառաւոր տեսքն ու մեծ հասակը տեսնելով՝ անշուշտ
այս է , ըսաւ մտքէն , Սաւուղայ տեղ Սասուծոյ ընտրա-
ծը . բայց Տէր իմացուց իրեն որ ինքը մարդկանց պէս չը-
գատեր , « Զի մարդ Հայի յերեսս » եւ Սասուած Հայի ի
սիրտ » : Յետ այնորիկ Յեսսէ կարգաւ իւր եօթն սրգիքը
Սամուէլին ներկայացուց եւ ամենուն համար եւս զրուցեց
թէ « Եւ ոչ զայս ընտրեաց Տէր » : Եւ զարձաւ Յեսսէին :



« Ա՛յսչափ են տղայքդ , ըսաւ . — Ուրիշ մըն ալ կայ , պա-
տասխանեց Յեսսէ , ամենէն պզտիկը » , որ ոչխար արածե-
լու գնացած է : — Դրկէ բերել տուր , ըսաւ Սամուէլ , վանն
զի մինչեւ որ չգայ՝ սեղան չեմք նստիր » : Եկաւ պա-
տանեակը , անունը Դաւիթ էր , մտղերն էին խարտեաշ ,

աղւոր աչուրներ ունէր ու դէմքով գեղեցիկ: «Ելիք, Դաւիթն օծէ, ըսաւ Աստուած Սամուէլին, վասն զի ինքն է բարի ու այս է իմ ընտրածս»: Հանեց Սամուէլ զեղջիւր իւղոյն, օծեց զպատանեակն Դաւիթ, ու Աստուծոյ Հոգին Սաւուղէն ելաւ անոր վրայ եկաւ: Եւ ինքն Սամուէլ դարձաւ նորէն իւր տեղը Արիմաթեմ:

Դաւիթ քնարահար կլինի Սաւուղայ: — Սաւուղ Աստուծոյ Հոգին կորսնցունելէն իվեր՝ մեծ արամութեան ու մաղձոտութեան մէջ ընկած էր, վրան յանկարծական վախեր կուգային, միաքը զարհուրելի մտածմունքներով կլեցուէին, երբեմն մինչեւ նաեւ կկապէր ու կգիւհարէր: Եւ չար սգին զինքը խոզեւու պէս կընէր: Իրենները խորհուրդ տուին որ քաջ քնար զարնող մը քովը պահէ, որ թերեւս քնարին ձայնովը սրաին խռովութիւնը դադրելու ծառաներէն մէկն ըսաւ թէ «Բեթղեհհեմացի Յեսսէին



որդին կճանչնամ որ քաջ քնար կղարնէ, խելացի, կարիճ, հանճարեղ, ճարտարբարան ու գեղեցիկ երիտասարդ մըն է, եւ Աստուած հետն է»: Մէկէն մարդ զրկեց Սաւուղը, բերել տուաւ զԴաւիթ, սիրեց զինքն եւ իրն կապարձա-

կիր ըրաւ. եւ երբ չար ոգին վրան կուգար, Գաւիթ քնար կզարնէր; չար ոգին կերթար եւ Սաւուզ կհանգարաւէր:

Պատերազմ ընդ Փղշտացիս. Գողիաթ: — Փղշտացիք՝ որ ոչ երբէք կուղէին Խորայեւացւոց հետ ունեցած ատելութիւննին զագրեցընել; նորէն եկան բազմութեամբ զօրաց չրէաստանի Սսկըով բաղարին մօտ բանակեցան: Սաւուզ զօրքը ժողվեց եւ ելաւ գիմացնին ճակատեցաւ: Քառասուն օր Փղշտացւոց բանակէն Գողիար անունով հսկայ մը կեղնէր; որուն հասակին բարձրութիւնն էր վեց կանգուն եւ մէկ թիզ; գլուխը երկաթէ սաղաւարտ եւ պղնձի վերազրահ հագած; պղնձի սունապաններ բարձիցը վրայ; թիկունքը պղնձի վահան; եւ ձեռքը ստուարաբուն գեղարգն ու տէգ ծանրակշիռ: Եկաւ կեցաւ; ձայն տուաւ Խորայեւացւոց բանակին ու ըսաւ. «Ի՛նչ պէտք է մեզի դէմ ելնէք «իպատերազմ ճակատիք. մարդ մը գիմացս հանեցէք որ «հետս մեծամարտի; եւ եթէ յաղթէ ինձ՝ մեք ձեզ ծառայ «լինիմք. իսկ թէ որ ես իրեն յաղթեմ՝ դուք մեզի եղէք «ծառայ: Հնապ ուրեմն; գիմացս մէկը հանեցէք»: Խորայեւացւոց մէջ մէկը չկար որ համարձակէր դէմն ելնէր, ու ըստ զօրքը վախն առած սարսափած մտիկ կընէին:

Սաւուզ զօրաց սիրտ տալու համար խոստացաւ թէ ո՛վ որ քաջութեամբ ելնէ այն հսկային հետ կռուի ու յաղթէ՝ ի վարձ այն յաղթութեանն՝ իւր գուստը տայ անոր կնութեան; ու իրեն փեսայացընէ: Բայց այս փառաւոր խոստմունքը բաւական չէր այն սոսկալի հսկային վախը փարատելու զօրացը սրտէն՝ որ գիմացը կգողային: Գաւիթ՝ որ Բեթղեհէմ գարձեր էր հօրը քով; անոր հրամանաւը բանակն եկաւ եղբարցը կերակուր բերելու; որովհետեւ անոնք ալ Սաւուզայ զինուոր գրուած էին: Եւ ահա տեսաւ որ Գողիաթ ելեր ու Խորայեւացւոց նախատինք չէր մնար որ չտար. ազգին արհամարհանացը վրայ սիրտը չգիմանալով՝ գնաց թագաւորին ու հրաման կուղէր անոր գիմացն ելնելու: «Ի՛նչպէս այն հսկային հետ կընաս կռուիլ; «ըսաւ Սաւուզ. դուն դեռ պատանի ես եւ անփորձ. իսկ «նա սարսափելի հսկայ եւ իմանկութենէ իվեր պատե- «րազմի վարժած մարդ: — Թէպէտ ես պատանի մըն եմ՝

« պատասխանեց Դաւիթ, բայց հօրս ոչխարնեքը արածե-
լաւ ժամանակս, երբօր առիւծ մը կամ արջ մը կուգար
« ոչխարնեքէս մէկը կ'յափշտակէր, ետեւէն կ'վազէի, կը-
« դարնէի ու բերնէն որսը կ'խլէի. եւ թէ որ վրաս յար-
« ձակէր՝ վզէն կ'ըռնէի ու գետին զարնելս ու սպաննելս
« մէկ կ'ընէի: Աստուած որ զիս առիւծուն ու արջոյն ձեռ-
« քէն ազատեց՝ ինքը կազատէ զիս նաեւ այս այլազգւոյն
« ձեռքէն, որ կ'համարձակի նախատել զբանակն Աստուծոյ
« կենդանւոյ »: Այս անվահեր պատասխանւոյն յի չկրցաւ ը-
սել Սաւուղ. իմացաւ որ Աստուծոյ ազգեցութիւն մը պի-
տի լինի այս, ուստի « Գնա, ըսաւ, եւ Աստուած հետդ
լինի, որդեակ »:

Դաւիթ զԳողիաթ կսպաննէ: — Հրաման ըրաւ թագա-
ւորը, իւր պատերազմական հազուսանները բերել տուաւ ու
Դաւիթին հազցուց. գլուխը պղնձի սաղաւարտ, մարմինը
վարապանակ եւ զրահ, ու մէջքը սուր: Կտրիճ պատանին
որ ոչ երբէք զրահ հագած էր, եւ տեսնելով որ աւելի իրեն
ծանրութիւն ու նեղութիւն պիտի լինին քան թէ օգնու-
թիւն, « Տէր իմ, ըսաւ, ասոնցմով քալելու ես չեմ վար-
ժած »: Հանեցին վրայէն այն աւելորդ ամրակուռ զէնքե-
րը, ցուպն ու պարսատիկը ձեռքն առաւ արիասիրտն Դա-
ւիթ, հեղեղատին մէջէն հինգ սուր քար ընտրեց, հովուա-
կան մախաղը դրաւ, եւ սոսկատեսիլ Գողիաթին առջեւն
ելաւ աներկիւղ: Զինքն որ տեսաւ վիթխարին Գողիաթ,
ծիծաղեցաւ ու չկրցաւ հաւատալ թէ այն էր Իսրայելացւոց
ախոյեանը. « Միթէ շուն եմ ես, կանչեց, որ վրաս քարով
ու գաւազանով կուգաս: — Շունէն ալ վար ես » պատաս-
խանեց Դաւիթ: Կատղեցաւ Գողիաթ, « եկուր, պտուաց, ե-
« կուր, որ քեզ սովրեցընեմ իմ սով լինելս, ու այդ վա-
« փուկ մարմինդ թռչնոց ու գազանաց կերակուր նետեմ »:
« — Դուն վրաս սրով՝ գեղարգեամբ եւ վահանով կուգաս,
« պատասխանեց Դաւիթ. իսկ ես անուամբ Տեառն զօրու-
« թեանց ճակատուս Իսրայելի՝ զոր այսօր նախատեցեր,
« զքեզ Տէր ձեռքս պիտի մտանէ, պիտի սպաննեմ զքեզ,
« գլուխդ զարնեմ կարեմ եւ դիակդ Փղշտացւոցդ բանա-
« կին դիակներուն հետ երկնքի թռչնոց եւ երկրիս գա-

« զաններուն կերակուր պիտի տամ », եւ բոլոր աշխարհս « պիտի խմանայ որ Իսրայելի Աստուած կայ » : Այս ծանր խօսքերուն՝ որ ողորմելի պատանի մը կհամարձակէր ըսել ու այսպէս զնա նախատել երկու ամբողջ բանակաց գիմացը , զորս իւր վախովն ու անուամբն էր լեցուցեր , չը գիմացաւ այն գտող հսկայն , վազեց՝ ու կուգէր զԴաւիթ կտոր կտոր ընել : Առանց ամենեւին շփոթելու աճադարեց քաջ պատանին ու զԱստուած օգնութեան կանչելով՝ մախաղէն քար մը հանեց , նշան առաւ ու պորտախիղիւր անանկ ուժով մը նետեց՝ որ քարը Գողիաթու սաղաւարտը ծակեց՝ ճակատը ջախջախեց , եւ ահագին հսկան թաւաղբոր գետին ընկաւ փռուեցաւ : Վազեց վըրան ելաւ քաջայայլթ պատանին , սուրը քաշեց հանեց տնոր մէջքէն , եւ զարկաւ գլուխը կորեց : Այս որ տեսան



Փղշտացիք , սարսափեցան ու փախչող փախչողի եղան . իսկ Իսրայելացիք ուրախութեան ձայներով ետեւնէն ընկան եւ սոսկալի ջարդ մը տալով մինչեւ Ակիարան զանանք քշեցին (1048) :

Յովնաթանայ սէրն առ Դաւիթ : — Երբոր Դաւիթ Գողիաթու գլուխը ձեռքը Սաուղայ գիմացն ելաւ , վազեց Սաուղ գրկեց պագաւ այն սիրուն եւ քաջ պատանին ու հրաման առաւ որ միշտ իւր քովը կենայ , եւ գունդ մը զինուորաց վրայ զինքը զօրավար դրաւ : Արքայսրգին Յով-

նախնային ալ տեսաւ զԴաւիթ, ու մեծ սիրով կապուեցաւ հետք, ու խա ըրաւ որ իւր անձին պէս սիրէ, վրայի զինուորական հազարամները հանեց անոր հազարաց, սուրբ մէջքէն հանեց հանդերձ կամարաւք՝ անոր մէջքը կապեց, եւ աղեղն ու կապարճը ձեռքը տուաւ: Յովնախնայայ այս զարմանալի սէրը՝ մինչեւ մահը տեսեց, եւ ամէն դիպուածոց մէջ յայտնապէս ցուցուց թէ իրաւքնէ իւր անձին պէս բարեկամը կսիրէր:

Սաւուղ Դաւթի կնախանձի, եւ կուզէ սպանանել: — Բայց նոյնպէս չեղաւ նաեւ Սաւուղայ սէրը: Այնուհետեւ սկսաւ Դաւիթ պատերազմի մէջ մտնել, ու մեծ մեծ քաջութիւններ ընել: Գողիաթու դէմ՝ ըրած յաղթութեամբը այնչափ անուն հանեց բոլոր Իսրայելացուց մէջ, որ սէր ալ երթար, բոլոր ժողովուրդն ու պարաւոր կանայք առջեւը կենդին ու թմրկօք եւ ծննդաներով կերդէին ու կրտէին: «Սաւուղ հազարներ զարկաւ, Դաւիթ՝ բիրաւորներ»: Ասոր վրայ Սաւուղի նախանձը բորբոքեցաւ, եւ այն օրէն սկսաւ ծռու աչքով վրան նայիլ. կղզար որ Դաւիթ այնպիսի քաջ մի էր՝ որ թէ փառայն եւ թէ թագաւորութեանը նախանձորդ մը կրնար լինել. կմտածէր որ չլինի թէ Սամուելի սպառնացած Ասուծոյ ընտրած մարդը նոյն ինքն լինի Դաւիթ: Այս նախանձով ու մտատանջ հոգերով նորէն սկսաւ իւր հիւանդութիւնը, որ ատենէ մը իվեր անցած կերեւէր: Օր մը գիւահարութիւնը բռնած ժամանակը՝ երբոր Դաւիթ առջեւը քնար կզարնէր, յանկարծ ձեռքի գեղարդը վրան նետեց որ սպաննէ. նոյնպէս ըրաւ նաեւ ուրիշ անգամ մը. բայց Աստուած պահեց զԴաւիթ:

Սաւուղ տեսնելով որ վախճանին չհասաւ, ուրիշ հնարք մը մտածեց: Անանկ ձեւացուց թէ կուզէ զինքը վարձարեւլ ու իրեն փեսայացնել: Երբ Դաւիթ խոնարհութեամբ մը «Ես ո՛վ եմ, կըսէր, որ թագաւորին փեսայանամ»: Սաւուղ հասկըցուց իւր ծառաներուն ձեռքով թէ թագաւորը ուրիշ փոխարէն չուզէր, բայց եթէ նոր պատերազմաց յաղթութիւններ: Ասով կմտածէր Սաւուղ, որ զԴաւիթ այն պատերազմներուն մէջ թշնամեաց ձեռքով մեռցընել սայ. որով եւ ոչ որ կրնար հասկընալ թէ ինքն է պատ-

ճառ Դաւթի մահուանը, եւ ինքը կազատէր այն երկիւղալի քաջին ձեռքէն: Յանձն առաւ Դաւիթ, ու երբ քաջութեամբ դարձաւ պատերազմներէն իպայմանեալ ժամանակի, Սաւուղ խօսքը չպահեց՝ եւ իւր խոստացած մեծ աղջիկը՝ զՄերովր ուրիշին տուաւ: Յետոյ երբ իմացաւ թէ իւր երկրորդ դուստրը Մեղիոյ կսիրէ զԴաւիթ, Դաւիթ ալ զինքը կսիրէ, նորէն յոյս առաւ Սաւուղ, եւ մտածեց որ թերեւս այնու կարող կլինի քաջին կեանքը վերցունել իշխանացը ձեռօք Դաւթին հասկըցուց որ կուզէ զՄեղքող իրեն տալ՝ եթէ հարիւր Փղշտացիի գլուխ իրեն բերէ: Դաւիթ գնաց երկուհարիւր մեռուց բերաւ, եւ թագաւորը սահպեցաւ զինքն իրեն փեսայացընել:

Բայց վրան ունեցած նախանձն ու ստելու թիւնը երթալով շատցան ու վերջի ծայրը հասան, մինչեւ որ իւր ծառայից ու Յովնաթանայ պատուիրեց որ զԴաւիթ սպաննեն: Ամէն ջանք ըրաւ Յովնաթան, հօրը միտքը փոխեց, երգում ընել տուաւ որ զԴաւիթ չսպաննէ, եւ տարաւ զինքը հետը հաշտեցուց: Բայց երբոր նորէն Փղշտացուց հետ պատերազմ եղաւ, եւ ըրած մեծամեծ քաջութիւններովը Դաւթին անունը փառաւորեցաւ, դարձեալ ուղեց Սաւուղ զինքը սպաննել, եւ մարդիկ զրկեց որ երթան տանը դուռը պաշարեն, ու առաւօտը բանեն զինքը մեռցընեն: Մեղքող գիշերանց զինքը պատուհանէն վար իջեցուց փախուց, ու տեղը անկողնոյն մէջ Դաւթի նմանութեամբ պաճուճապատանք մը դրաւ: Առաւօտը երբ դուռը զարկին Դաւիթն ուղեցին, « Հիւանդ է » ըսաւ, ու դիրենք ճամբեց: Սաւուղ նորէն մարդ զրկեց, ու « Մահիճովը առէք բերէք զինքն, ըսաւ, որ զարնեմ սպաննեմ », եւ եկան տեսան որ Դաւիթ չկայ, ու հիւանդը պաճուճապատանքն է եղեր: Շատ բարկացաւ Սաւուղ Մեղքողին. բայց նա ինքզինքն արդարացուց ըսելով թէ « Ի՛նչ ընեմ, եթէ չփախցունէի՝ զիս պիտի մեռցունէր »:

Դաւիթ կփախչի. Յովնաթանայ հետ կտեսնուի: — Դաւիթ գնաց Արիմաթեմ՝ Սամուէլ մարգարէին քով, դըրխուն եկածները պատմեց, եւ երկուքն ելան անկէց Նաւաթ—հոամա քաջուեցան: Ետեւէն երեք անգամ մարդ զըր-

կեց Սաւուղ որ Դաւիթը բռնեն բերեն, երեք անգամն եւս անոնք գնացին Հոն եւ սկսան մարգարէանալ: Բարկացաւ Սաւուղ, անձամբ գնաց, եւ Սամուելին առջեւն ենելուն պէս՝ ինքն եւս սկսաւ մարգարէանալ. կատաղութիւնն անցաւ, Հանդարտեցաւ, եւ Դաւիթ կրցաւ անվտանգ փախչիլ երթալ: Ելաւ Յովնաթանին քովը գնաց, եւ դառնացեալ սրտիւ խօսեցաւ ու ըսաւ. «Ես ինչ ըրեր եմ, ինչ յանցանք գործեր եմ, եւ Հօրդ ինչ վնաս Հասուցեր եմ որ կուզէ զիս մեռցընել»: Սովորութիւն էր որ ամէն ամսոյն առաջին օրը թագաւորին պալատը մեծ սեղան կլինէր մեծամեծաց. երբ Յովնաթան ըսաւ Դաւիթին թէ «Ինչ որ կուզես՝ զրուցէ՛, ընեմ՝ քեզի. — Վաղը ամսամուտ է, պատասխանեց, եւ ես պէտք է որ գնամ Հօրդ Հետ սեղան նստիմ. բայց «գուն թող զիս որ երթամ գաշտը պահուլտիմ. եւ թէ որ Հայրդ զիս Հարցունէ՛, զրուցէ թէ Դաւիթ աղաչեց ինձ որ զինքը թողում՝ Բեթղեհէմ՝ երթայ, վասն զի ընտանիքն Հոն զոհ պիտի ընեն եղեր: Եթէ լաւ է, ըսէ՛ նշան է թէ կրնամ անվտանգ քովը գալ. իսկ եթէ կիրք ելնէ՛, բարկանայ, կիմանամ որ մահս կուզէ»: Պագտուեցան, ու լալով իրարմէ բաժնուեցան: Ամսամտին օրը թագաւորը սեղանի նստաւ, քովը նստաւ նաեւ Աբեններ զօրավարը. Յովնաթան օտքի վրայ կեցած էր, եւ Դաւիթին տեղը պարապ էր: Սաւուղ կարծեց թէ գիպուածով մը չկրցաւ նա գալ. երկրորդ օրն եւս երբ տեսաւ որ տեղը պարապ է, Հարցուց Յովնաթանին, «Ինչո՞ւ Համար որդին Յեսսեայ երէկ եւ այսօր սեղանս չեկաւ: — Դաւիթին ընտանիքը «Բեթղեհէմ զոհ պիտի ընեն եղեր, պատասխանեց Յովնաթան, ուստի յինչ հրաման ուղեց որ Հոն երթայ»: Բարկացաւ, կրակ կտրեցաւ Սաւուղ, «Ո՞վ ապստամբ ու չար դաւակ, կանչեց. ես չեմ գիտեր որ դուն Յեսսեայ որդւոյն Հետ դաշնաւոր ես յամօթ քո. վասն զի որչափ նա կենդանի է, թագաւորութիւնդ պիտի չհաստատուի. արդ՝ մարդ զրկէ: զինքը բռնել տուր, զի որդի մահու է»: Յովնաթան «Ինչո՞ւ պիտի մեռնի, ինչ բբաւ» ըսելու չըմնաց, Սաւուղ ձեռքի գեղարդը վերուց որ զինքը սպաննէ. բարկութեամբ դուրս ցատքեց Յովնաթան, Հասկըցաւ որ

Հօրը չարութիւնը ծայրն հասեր է; եւ սիրտը Դաւիթին վրայ այնչափ վշտացաւ որ նոյն օրը բերանը բան չգրաւ:

Դաւիթ Աքիմելէք քահանայապետին քով կերթայ: — Առաւօտը կանուխ Յովնաթան գնաց գաշտը, ժամագիր եղած տեղը Դաւիթը գտաւ, Հօրը չարութիւնը պատմեց եւ կենացը մօտալուտ վտանգն յայտնելով՝ յորդորեց որ անկէց հեռանայ: Անբահտելի յաւերժական բարեկամութեան ուխտերնին նորոգեցին, պագտուեցան, երկար ժամանակ ջերմ արտօսը թափելով իրարու պլլուած կեցան, ու վերջապէս իրարմէ՛ բաժնուեցան: Յովնաթան քաղաք դարձաւ, եւ Դաւիթ նամբա գնաց՝ Աքիմելէք քահանայապետին քովը, եւ որովհետեւ իւր մարդիկներովը անօթի էր, այնպէս ձեւացուց թէ թագաւորին ստիպողական հրամանովը շուտով ճամբայ ելնելով եւ ոչ կերակուր ուտելու ժամանակ ունեցեր են, քիչ մը հաց ուղեց. քահանայապետն իսկ ուրիշ հաց չգտնելով՝ «Թէ որ սուրբ ես իմեղաց, ըսաւ, Առտուծոյ նուիրուած առաջաւորաց հացէն տամ»: — Հեա «ղէնը եւս չկրցայ առնուլ, ըսաւ Դաւիթ քահանայապետին. հոս գեղարդ մը կամ սուր ունիս ինձի տարու: — Բու Ատուծոյ նուիրած Գողիաթին սուրը կայ, պատասխանեց Աքիմելէք, եթէ կուզես զայն՝ տամ: — Տուր» ըսաւ. առաւ մէջքը կապեց եւ ելաւ Գեթացուց Անրու թագաւորին քովը գնաց:

Գովել ասորի եւ կոտորած քահանայից: — Սաւուղին հովուապետը Գովել ասորին՝ Աքիմելէքին Դաւիթի ըրած սիրալիւր ընդունելութիւնը տեսնելով՝ կերթայ կպտամէ Սաւուղին, որ բարկացած՝ մէկէն մարդիկ կրկէ, որ երթան Աքիմելէքն ու բոլոր քահանաները բերեն: Երբ Աքիմելէք քահանաներովը առջեւն ելաւ, «Ինչո՞ւ համար Յեստեայ «որդւոյն հեա ինձի գէմ՝ միարաներ, անոր հաց եւ սուր «տուեր, եւ իրեն համար Ատուծոյ պատգամ հարցուցեր «ես, ըսաւ Սաւուղ. — Ծառայիցդ մէջ նի կայ հաւատարիմ իրբեւ զԴաւիթ փեսայ արքայի, իշխան ամենայն հրամանի քոյ, եւ փառաւոր խոսն քում, պատասխանեց Աքիմելէք զարմանալով. եւ միթէ այս օրը միայն սկսեր «եմ՝ անոր համար պատգամ հարցունել: Կազաչեմ, Տէր,

« ծառայիդ վրայ այդպիսի կարծիք մի ունենար » . Սառուղ կատաղի նախանձէն աչքը դարձած՝ որ զինքը կուտէր, կը մաշէր, « Մահնու մեռցիս, Ա. քիմելէք, ըսաւ, դու եւ ամենայն տուն հօր քո » . եւ մէկէն հրամայեց քովի թիկնապահացն՝ որ Աստուծոյ քահանաները զարնեն սպաննեն, « Զի ձեռն նոցա ընդ Դաւթի է, կըսէր. գիացան որ նա կիտախէր, եւ ինձ չիմացուցին » : Թիկնապահներէն մէկն ալ չուզեց Աստուծոյ քահանայից ձեռք վերցընել : Յայնժամ աստուածամարտն Սառուղ՝ անօրէն Դաւիթի ասորիկն « Դուն ելիր, սպաննէ, պուսպ » որ մէկէն հնազանդեցաւ, եւ կտաւ ի տիւտ հագած ութսունը հինգ քահանայ հօն զարկաւ սպաննեց : Քահանայից նոմբա քաղաքն եւս Սառուղայ կատաղութենէն չազատեցաւ . հիմնայառակ կործանեցաւ, եւ բնակիչքը մինչեւ սանդիաց մանուկ եւ անասուն սրով սուսերի ջարդուեցան : Ա. քիմելէքին Ա. քիթար որդին միայն կրցաւ այս սոսկալի կոտորածէն ազատիլ, եւ գնաց Դաւթի պատմեց : « Հօրդ տանը կործանմանը ես եմ պատճառ, պատասխանեց Դաւթի . եկուք քովս նստէ, եւ մի վախնար . վասն զի սիր որ գլուխս գնելու տեղ մը փնտռեմ՝ քեզի համար ալ պիտի փնտռեմ, եւ հետս պիտի ապրիս :

Դաւթ իԳէթ, յնղողմայ այրը եւ իկելիւա : — Դաւթ Գէթ քաղաքին մէջ եւս չկըրցաւ հանգիստ կենալ . վասն զի Փղշաացիք իմացան իրեն սով լինելն ու կուզէին մեռցունել . հազիւ խենդ ձեւանալով կրցաւ ձեռքերնէն ազատիլ . վասն զի սկսաւ քաղաքին դրան առջեւը խենդ խենդ պարել, չորս սարով քալել, եւ այսահարի պէս բերանը փրփրացընել . մինչեւ որ Անբուս թագաւորը ժողովրդեանը ըսաւ թէ « Կտեսնէք որ այսահար է, մեք այսահարէ ինչ վախ ունիմք, վախեմք զինքը » :

Գէթէն ելաւ Դաւթի եկաւ Ողողմայ այրը մտաւ, ուր եղբարքն ու ազգականները եկան քովը ժողովեցան . հեար միացան նաեւ ամենայն վշտահար, պարտապան ու տրժգոս մարդիկ . չորս հարիւրի չափ եղան, ու զինքը իրենց վրայ զօրագլուխ գրին, եւ անոնցմով գնաց Յուդայի երկրին մէջ կելիւա քաղաքը՝ Փղշաացուց յարձակմունքէն ազատեց ու հօն բնակեցաւ :

Դաւիթ Սաւուղայ կենացը կխնայէ: — Երբոր իմացաւ Սաւուղ թէ Դաւիթ Կեիլա է, շուտ մը եկաւ քաղաքը պաշարեց: Դաւիթ ելաւ Զիփի կոչուած անապատը փախաւ. հոն եւս ետեւէն գնաց Սաւուղ, եւ երբ քիչ մնացեր էր որ Զիփացիք զինքը Սաւուղի ձեռքը մատնէին, մէյմըն ալ յանկարծ դուժկան եկաւ թագաւորին որ շուտով հասնի: Վասն զի Փղշաացիք երկրին վրայ արշաւեցին: Աճապարեց, դարձաւ Սաւուղ, եւ Դաւիթ ազատելով գնաց Մեռեալ ծովուն մօտ Անանիի Գաղթայ ըսուած ապահով լեռնամէջ տեղումքը քաշուեցաւ: Սաւուղ Փղշաացիքը հալածելուն պէս, երեքհազար քաջընտիր մարդիկ հեան առած՝ նորէն Դաւիթի վրայ գիմեց. եւ օր մը սաստիկ յոգնած՝ մինակուկ այրի մը մէջ մտաւ, որ քիչ մը հանգչի. նոյն այրին մէկ խորշն էր նաեւ Դաւիթ իւր մարդիկներովը, որ «Ահա, Աստուած թշնամիդ ձեռքդ մատնեց. թող առւր սպաննեմք», «կըսէին. — Ո՛չ, ո՛չ երբէք, պատասխանեց Դաւիթ. ես «ո՞վ եմ» որ Աստուծոյ օժեւըյն ձեռք դպցընեմ». բայց Սաւուղայ հասկըցնելու համար իւր վեհանձնութիւնը, ելաւ կամացուկ մը քովը գնաց ու վերարկուին ծայրէն կտրեց առաւ. թագաւորին մարդիկներէն մէկն ալ չիմացաւ զայն:

Երբ Սաւուղ քունն առաւ ու այրէն ելաւ կերթար, ետեւէն գնաց Դաւիթ, եւ հեռուէն վերարկուին կտորն իրեն ցուցրնելով՝ «Տէր իմ արքայ, կանչեց. ինչո՞ւ կհաւատաս «անոնց, որ կըսեն թէ Դաւիթ կուղէ քեզ սպաննել. ահա «կտանես թէ ինչպէս այրին մէջ այսօր քեզ ձեռքս մատնեց Տէր. եւ ես վերարկուիդ ծայրը միայն կտրեցի ու «կեանքիդ ինայեցի. իսկ դու ետեւէս ես, հայր իմ, որ «զիս բռնես մեռցունես: Աստուած տեսնէ մեր դատաստանը»: Այս վեհանձն անյիշաջարութեան վրայ զարմացաւ Սաւուղ, սիրան ելաւ, խորունկ մը հառաչեց, ու լալով՝ «Այդ քու ձայնդ է, որդեանի իմ Դաւիթ, կանչեց. դուն «ինձ միշտ բարիք ըրիր, եւ ես քեզ չարիք. Աստուած ըզքեզ վարձատրէ: Գիտեմ, որ դուն Խորայելի վրայ պիտի «թագաւորես. երգուիր ինձ իՏէր Աստուած, որ դաւակնեքս ջմեռցընես, եւ իմ ու հօրս անունն աշխարհէս չըր-«ջնջես»: Երգուաւ Դաւիթ, եւ Սաւուղայ սիրտը հանգչելով՝ ելաւ տեղը դարձաւ:

Մահ Սամուելի: — Այն ժամանակները Սամուէլ մեռաւ, ըստ Իսրայելացիք ժողովուեցան, վրան սուղ առին լացին, ու մարմինը Արիմաթեմ թաղեցին: Ժողովրդեան այս սուգը բաւականապէս կցուցընէ թէ Սամուելի վրան ինչ սէր ու համարմունք ունէին: Ինքը Իսրայելացուց մեծ մարդիկներէն մէկն եղաւ, ու երեմիա մարգարէն՝ ինչպէս նաեւ Պետրոս եւ Պօղոս առաքեալները, կլիշեն զնա իբրեւ Մովսեսի հաւասար մարդ: Մեծ է ժողովրդեան վրայ ունեցած արդիւնքը, իրմով սրբուեցաւ Իսրայէլ իկուապաշտութենէ, եւ իրմով նորոգուեցան Մովսեսի օրէնքները: Մարգարէութենէ ու հրաշագործութենէ զատ՝ նաեւ մատենագրութիւն ալ բրաւ Սամուէլ: Դատաւորաց ու Հռութայ գրոց՝ ինքն է հեղինակ, որպէս նաեւ առաջին թագաւորաց քսանըջորս գլուխներուն մինչեւ իւր մահը:

Նաբաղ եւ Արիզեա: — Դաւիթ Սաւուղայ խօսքերուն չբժտաահանալով՝ չուզեց իրեն մօտենալ, մանաւանդ թէ աւելի եւս հեռացաւ, ու Մանայ անապատը գնաց քաշուեցաւ: Հոն Նաբաղ անունով հարուստ մարդ մը կար, որուն այժերն ու ոչխարները մօտ կարմեղոս լեռը կարածուէին. կինը Արիզեա՝ խելացի էր եւ գեղեցիկ. խակ ինքը Նաբաղ, այր խիտ եւ չարամիտ: Երբոր լսեց Դաւիթ թէ Նաբաղ ոչխարները խուղելու կարմեղոս գնացեր է, իւր մարդիկներէն տասը հոգի զրկեց, որ երթան իրմէ քիչ մը բան ուզեն. որովհետեւ ոչ միայն իւր հօտին ամենեւին չէին դպած՝ ոչ անապատին մէջ եւ ոչ իկարմեղոս, այլ եւ յափըշտակողաց ձեռքէն պաշտպաներ էին զանոնք: Բարկացաւ Նաբաղ, ու ժամաութեամբ « Ո՞վ է Դաւիթ, կամ ո՞վ է որդին Յեսուայ, պոռաց. այս օրերս իրենց տէրերը ձեզոյ փախչող ծառաները շատցեր են »: Այս ըսելով՝ Դաւիթի Սաւուղայ երեսէն փախչիլը կնախատէր:

Այս որ լսեց Դաւիթ՝ կրակ կտրեցաւ, մէկէն իւր մարդոցը « Արերնիդ մէջքերնիդ կապեցէք » ըսաւ. կապեց նաեւ ինքը. ու չորսհարիւր հոգւով ելաւ գնաց որ զնաբաղ բռնէ, անով տեղով ջնջէ, սորվեցընէ թէ Դաւիթ ո՞վ է: Անգին իմաստուհին Արիզեա՝ եղածը ծառաներէն իմանալով, շուտ մը էրկանէն գաղտուկ առատ հաց՝ կերակուր

ու պատու կոչատրաստէ, իշերու վրայ կշարկէ, ու կվագէ-
որ Դաւիթին առջեւն ելնէ՝ բարկութիւնն իջնցունէ: Ճամ-
բան անոր հանդիպելուն պէս՝ մէկէն էշէն վար կիջնայ, երե-
սի վրայ գեաին կիյնայ երկրպագութիւն կընէ. «Կազաչեմ»,
«տէր իմ, կըսէ, ժամա նարագին ըրածին համար սիրադ-
«չվշտանայ, վասն զի ինքն եւս անուանը նշանակութեանը
«պէս (հրէարէն) յերաւի ակզատ է: Ազախնոյդ համար այս
«անիրաւութեան ներէ. եւ որովհետեւ Աստուած քու թա-
«գաւորութիւնդ Իսրայելի վրայ պիտի հաստատէ, ձեռքդ
«անպարտ անմեղ արեան մէջ թաթխած չգանէ, վասն զի
«քու ծառաներուդ գալը ամենեւին չէի խմացեր»:

Այսպիսի ողոր խօսքերով Դաւիթին սիրան առաւ Արի-
գեա, ու իւր տեղը դարձաւ: Իսկ նարաղ բան չէր խմացեր,
լաւ մըն ալ գինի խմեր գինովցեր՝ աշխարհք իրենն էր-
ուստի լսեց Արիգեա: Երկրորդ օրը էրկանը գինավութիւնն
որ անցեր էր՝ պատմեց իրեն Արիգեա Դաւիթի պատրաստու-
թիւնը, եւ թէ քնչ ճամբով անոր սիրտը առեր էր: Այն-
պէս սարսափեցաւ նարաղ, որ սաստիկ հիւանդացաւ ու
տասը օրէն ինկաւ մեռաւ: Լսեց Դաւիթ անոր մահը, «Օրհ-
նեալ է Աստուած, ըսաւ, որ նախատանացս վրէժինդիր
եղաւ, եւ նարագին չարութիւնը գլուխը գարձուց»:
Մարդ յուզարկեց Դաւիթ, ու Արիգեան իրեն կին առաւ:

Դաւիթ վեհանձնութեամբ երկրորդ անգամ Սաւուղայ կե-
նացր կխնայէ: — Սաւուղ Դաւիթի կինը զՄեղքող՝ Փաղտիկ
անունով մէկու մը տուաւ, եւ սկսաւ նորէն Դաւիթն ըս-
պաններու մտածել: Զիփացիք երբոր եկան ըսին թէ Դա-
ւիթ իրենց երկիրը Եքեղատու ըլլին վրայ է, մէկէն ե-
րեքհազար այրընտիր զօրօք ելաւ Զիփ անապատը եկաւ
բանակեցաւ: Հոն երկրորդ անգամ անոր կենացը վեհան-
ձնութեամբ խնայեց Դաւիթ. վասն զի գիշեր ատեն իւր Ա-
րեսաա զինակրովը սիրա ըրաւ բանակը գնաց, եւ տեսնե-
լով որ ըսոր զօրքն ու Արեններ զօրավարը խոր քունի մէջ
են, մտան Սաւուղի վրանը. տեսաւ որ ինքն ալ խորունկ
կքնանայ, եւ գեղարդը գլխին քով գեաինը ցցուած կկե-
նայ. «Ահա, Աստուած զինքը ձեռքդ մտանեց այսօր», ը-
«սաւ Արեսաա. թող գեղարդովն զարնեմ գեաինը քամեմ

« ԹՆամիրդ : — Այս , ԹՆամիրս է , բայց օձեալ Տեառն է
« նա , պատասխանեց վսեմախոհն Դաւիթ , չեմ ուզեր անոր
« ձեռք դրոյլնել . եթէ Ատուած կամի՝ օր կուգայ որ վր-
« քէժս կառնու իրմէ : Միայն քովի գեղարդն ու ջրի կոյժը
« առ ու երթամք » : Գնացին իրենց բլուրն ելան , ու առա-
ւօտ որ եղաւ՝ սկսաւ Դաւիթ բարձրէն « Արեւններ , Արեւններ »
կանչել : Արթընցաւ զօրավարն ու դուրս ելաւ : Այն ատեն
Դաւիթ « Ո՛չ աղաքէն այր քաջ ես դու , ըսաւ իրեն . եւ
« քեզի պէս ո՞վ կայ Իսրայելի մէջ . եւ ինչո՞ւ համար տեառնդ
« քում եւ թագաւորիդ լաւ պահպանութիւն չես ըներ :
« Որդի մահու էք դուք ամէնքնիդ , որ այդպիսի կերպով
« ձեր օձեալ թագաւորը կպահպանէք : Ահա զինուորներէս
« մէկը մինչեւ անոր քովը գնաց , եւ կրնար զինքը սպան-
« նել . վասն զի գլխին քովը անկուած գեղարդն ու ջրին
« կոյժը ահա քովս են » : Այս խօսքերուն վրայ նորէն ճան-
չցաւ Սաուղ Դաւիթի ձայնը , դուրս ելաւ ու տեսաւ զինքը
բլրին վրայ . խոնարհեցաւ վերտաին , յանցանքը խոստ-
վանեցաւ , ԹՆամուրն հանգերձեալ մեծութիւնը դուշա-
կեց , եւ լքեալ վճատեալ տունը դարձաւ եկաւ :

Փղշտացիք Իսրայելացւոց վրայ կյարձակին , եւ Սաուղ
Սամուէլ մարգարէին խորհուրդ կհարցունէ : — Դարձեալ չը-
կրցաւ Դաւիթ Սաուղի զղջմանը վրայ վստահիլ , ու ելաւ
նորէն Փղշտացւոց երկիրը՝ Անքուս թագաւորին քովը գը-
նաց , որ Սիկեւակի քաղաքն իրեն տուաւ . հոն չորս տարիի
չափ բնակեցաւ՝ եւ բոլոր օրը իրեններովը կերթար Հրէից
ԹՆամիր եզոյ ժողովրդոց վրայ կյարձակէր , զանոնք կաս-
պատակէր ու կզառնար : Սիկեւակին մէջ առաւ նաեւ Սա-
ուղի մահուան լուրը :

Փղշտացիք նորէն յարձակեր էին Հրէաստանի վրայ , եւ
Պաղեստինու հարաւային կողմի ցեղերը նամբայի քահա-
նայից կատորածին վրայ տժգոհ՝ Սաուղէն պաղեր էին ,
ու ամենեւին ԹՆամեաց դէմ չէին դրած : որով մինչեւ
Յեզրայելի գաշար մտեր ու Ափեկ քաղաքին քով հասեր
էին . եկաւ Սաուղ Գեղբուա բանակեցաւ . բայց երբ Թըշ-
տամեաց բազմութիւնը տեսաւ , սարսափեցաւ , ուզեց Ա-
սուծոյ գիւղէլ : Պատգամ հարցուց , բայց Ասաուած իրմէ

Հեռացեր էր, ուստի ոչ տեսիլքով, ոչ քահանայից եւ ոչ մարդարէից բերնովն անոր պատասխան տուաւ : Յայնժամ Աստուծմէ յոյսը կտրած՝ կախարդութեանց վրայ դարձուց աչքը, եւ աննոցմով կյուսար գէթ պատերազմին վախճանն իմանալ : Ատենով Սամուէլ մարդարէին խորհրդովը բոլոր կախարդներն ու լհուկները ջնջեր հալածեր էր, ըստ հրամանի Մովսիսի. անոր համար շատ փնտռելէն ետքը՝ Մանասէի ցեղին մէջ Ա. յենդովր քաղաքը վհուկ կին մը գտան :

Հագուստները փոխեց Սաւուղ, երկու ծառայով գիշերանց ելաւ հոն գնաց. եւ երբոր վհուկը յանձն չէր առնուր, թագաւորը արգիլած է՝ ըսելով, «Կերզնում քեզ, ըսաւ Սաւուղ, որ թագաւորին կողմանէ ամենեւին գլխուդ չարիք չգար. միայն դուն ինձ Սամուէլ մարդարէն երեւցուր» : Եւ հազիւ թէ Սաւուղ խօսքը լմընցուցեր էր, կինը Սամուէլը տեսաւ, մեծաձայն աղաղակեց ու «Ինչո՞ւ զիս խաբեցիր, ըսաւ, դուն Սաւուղն ես եղեր, — Մի վախնար, պատասխանեց թագաւորը. ըսէ զո՞վ տեսար. — Ծեր մարդ մը՝ որ երկրէս կենէր, ու վրան վերարկու մը աւեր էր», պատասխանեց վհուկը. հասկըցաւ Սաւուղ թէ Սամուէլն է, մէկէն երեսի վրայ գետինն ընկաւ երկրպագութիւն ըրաւ. «Ինչո՞ւ զիս անհանգիստ ըրիր՝ կանչեցիր, ըսաւ Սաւուղ. — Մեծ նեղութեան մէջ եմ, պատասխանեց Սաւուղ. Փղշտացիք պատերազմով վրաս ելեր են, եւ Աստուած հեռացեր է յինէ. զքեզ կանչեցի որ ինձ խորհուրդ տաս : — Ի՞նչ եկեր ինձ խորհուրդ կհարցընես. «միթէ չես գիտեր որ անհնազանդութեանդ համար Աստուած ձեռքէդ թագաւորութիւնդ առաւ ու ընկերիդ առաւ . . . վաղը դուն եւ որդիքդ պիտի իյնաք մեռնիք, «եւ Աստուած Իսրայելի բանակը Փղշտացուց ձեռքը պիտի մատնէ» : Այս ըսաւ, եւ աներեւոյթ եղաւ Սամուէլ :

Սաւուղ զարհուրած մեռելի պէս գետին ընկաւ. եկաւ ոտք հանեց զինքը վհուկ կինը, ստիպեց քիչ մը կերակուր կերուց, որ ամբողջ գիշեր մը ու ցորեկ բերանը բան չէր գրած. եւ երբ անով քիչ մը վրան հոգի եկաւ զօրացաւ, գիշերը ելաւ բանակը դարձաւ, լքեալ եւ յուսահատեալ :

Մահ Սաւուղայ եւ որդւոց նորա : — Երկրորդ օրը Գեղ-

բոն լերան վրայ սոսկայի կերպով պատերազմը սկսաւ, Իսրայելացւոց մէջէն վիրաւորելոց ու մեռելոց թիւ չկար ետեւէ ետեւ Փղշտացւոց սրերուն բերանը գնացին նաեւ Սաւուղայ երեք որդիքը Յովնաթան, Ամինազար եւ Մելքիսաւէ : Պատերազմը Սաւուղին վրայ ծանրացաւ : Փղըշտացւոց կորովի աղեղնաւորները զինքն եւս վիրաւորեցին, եւ երբ տեսաւ որ կենդանւոյն անոնց ձեռքը պիտի խնայ, իւր կապարճակրին «Սուրդ քաշէ՛ դիս մեռցուր, կանչեց, որպէս զի մի գուցէ անթլիատք գան զիս խոցոտեն ու նախատեն» : Եւ երբ տեսաւ որ նա կլախնայ Հրամանը կատարելու՝ իւր սրոյն վրայ ընկաւ մեռաւ, եօթանասուն ուերկու տարեկան . կապարճակրն եւս յուսահատութենէն իւր թագաւորին օրինակին հետեւեցաւ, ու սրոյն վրայ ընկաւ մեռաւ : Հասան աղեղնաւորք, եւ տեսնելով որ զի



անկենդան մնացեր է Իսրայելացւոց թագաւորը, գլուխը կտրեցին ու տարին օրդւոցը մարմնոյն հետ Բեթսան քաղաքին պարսպէն յաղթանակաւ կախեցին :

Դաւիթ Սաւուղայ եւ Յովնաթանայ մահը կլսէ ու կողբայ : Ամաղեկացւոյն մէկը պատերազմէն անմիջապէս ետքը վազեց գնաց որ Դաւիթի աւետիս տայ . երբորդ օրը հասաւ Սիկերակ, առջեւը ելաւ, եւ Իսրայելացւոց կոտորածը պատմելէն յետոյ « ԶՍաւուղ իսկ Գեղղուա լերան վրայ « ես ձեռքովս սպաննեցի, ըսաւ . վասն զի էրբոր քովէն

« Կանցնէի, տեսայ որ նիզակին կռթներ կեցեր է. կան-
« չեց զիս ու ազաչեց, որպէս զի քանի որ թշնամիք վրան
« չեն հասած՝ զինքը մեռցընեմ: Խնդիրքը կատարեցի, եւ
« ահա թագն ու ապարանջանքը քեզ կրերեմ»: Սրաին
սասաիկ ցաւէն վրայի չաթերը պատըռտեց Դաւիթ, « Ա-
րիւն քս իգլուխ քս » ըսաւ, ու հրամայեց որ ամազեկացին
մեռցունեն. որովհետեւ յանդգներ էր Աստուծոյ օծեալը
սպաննել: Մինչեւ իրիկուն անմխիթար լացաւ, Սաւուղայ
ու Յովնաթանու վրայ սրաառու չ ողբ մը ըրաւ, ու պատուի-
րեց որ Յուդայի երկիրն ամէն տեղ տղոց սովբեցունեն:
Եւ ահա այս է այն գերազանց բանաստեղծութեան՝ նա-
խնեաց գեղեցիկ թարգմանութիւնը.

• Արձանացի Իսայէլ իվերայ բլրոցն իրարձունս քո վիրաւորաց. զիւրդ
անկան զօրաւորքն:

• Մի պատմէք իհէժ, եւ մի տայք զայդ աւետիս յես Ասկաղնի. զի մի
երէք ուրախ լիցին դատերք այլազգեացն, եւ մի ցնծացն դատերք անմը-
վատիցն:

• Լերինք Գեղրուայ, մի իջցէ իձեզ ցող. եւ մի եկեացէ իվերայ ձեր անձրեւ
անդատանք պտղոց. զի անդ ապականեցաւ ասպար զօրաւորաց. վահանն
Սաւուղայ ո՛չ օժաւ իւղով:

• Յարենէ՛ վիրաւորաց, եւ ինարսոյ զօրաւորաց. աղեղն Յովնամանու ո՛չ
դարձաւ ունայն շեռս. եւ սուրն Սաւուղայ ո՛չ ամփոփեցաւ դատարկացեալ:

• Սաւուղ եւ Յովնաման սիրելիք, եւ գեղեցիկք եւ վայելուչք. չմկննալք
իկենդանութեան խրեանց, եւ ո՛չ մկննցան իմափոսան խրեանց. Թեթեւագոյնք
քան զարծուիս, զօրացան առաւել քան զառիւծունս:

• Գաւերք Իսայելի, բացէ՛ք իվերայ Սաւուղայ. լացէ՛ք իվերայ նորա որ բզ-
գեցուցանէր զձեզ կարմիրս՝ հանգերձ զարդուց ձերոց. որ արկանէր զարդս ոս-
կոյ իվերայ հանգերձից ձերոց:

• Զիւրդ անկան զօրաւորքն իմէջ պատերազմի. Յովնաման իվերայ բար-
ձանց քոց վիրաւոր:

• Յնս է ինձ իվերայ քո, եղբայր իմ Յովնաման, գեղեցկացար ինձ յոյժ. զար-
մանալի եղև սէր քո ինձ քան զսէր կանանց:

• Զիւրդ անկան զօրաւորքն, եւ կորեան անօթքն պատերազմականք: •



Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

Թ Ա Գ Ա Ի Ո Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Գ Ա Ի Թ Ի

Գաւիթ եւ Յերուսթէ . Գաղաքական պատերազմ : — Արեւններ Գաւթի Յետ
դաշն կղնէ : — Մահ Արեւններայ : — Մահ Յերուսթեայ : — Մեմփիրոսթէ . Գա
ւիթ միապետ : — Սիոն եւ Երուսաղէմ : — Պարտութիւն Փղշտացոյ . ծարա
Գաւթի : — Տապանակն Երուսաղէմ կփոխադրուի : — Մեղքոյ եւ Գաւթի :
— Գաւթի եւ Դաման մարգարէ : — Յաղթութիւնք եւ աշխարհակալութիւնք
Գաւթի : — Բերսաբէ եւ Ուրիա քետացի : — Դաման մարգարէ եւ յանգիմա
նութիւն նորա . զըջումն Գաւթի : — Համակամութիւն Գաւթի : — Ամոն եւ
Արիստղոմ : — Ապստամբութիւն Արիստղոմայ եւ փոխուտ Գաւթի : — Սիրա
Գաւթի առջեւը կեննէ : — Սեմէի : — Խորհուրդք Աքիտոփելայ եւ Գուսի Ա
րարացոյ : — Պատերազմ եւ մահ Արիստղոմայ : — Գաւթի Արիստղոմայ մահը
կլաէ ու կողրայ : — Գաւթի Երուսաղէմ կղաւնայ . Սիմէի , Մեմփիրոսթէ , Բեր
զելի : — Սարիէ եւ հանած խուզութիւնք . Մահ Ամեսայ : — Պատերազմ Գա
ւթի ընդդէմ Փղշտացոյ : — Գաւթի իւր ժողովուրդն համբն կուտայ . Գաղ
մարգարէ . ժանտամահ : — Աղոնիա եւ Սողոմոն : — Գաւթի վերջն օրերը :
— Գաւթի մահը : — Տեսութիւն ԻԳաւթի :

(1040—1001)

Գաւթի եւ Յերուսթէ . Գաղաքական պատերազմ : — *Երե
սուն տարեկան էր Գաւթի երբոր Սաւուղ մեռաւ , եւ
դեռ ընելիքը չգիտնալով՝ Աստուծոյ պատգամ հարցուց եւ
հրաման առաւ որ երթայ Գերբոն բնակի , ուր Յուզայի
ցեղը զինքը իւր վրայ թագաւոր օծեց :*

Արեւններ՝ Սաւուղի սպարապետն եւս անոր Յերուսթէ
որդին բանակը տարաւ , եւ Իսրայէլի մնացած ցեղերուն
վրայ թագաւորեցուց . որով եւ այս երկու բարձակախ թա
գաւորներն եօթը տարի միակերպ արինահէղ պատե
րազմներ ըրին , յորս Արեւններ՝ Յերուսթէին կողմանէ , եւ
Յովաբ՝ Գաւթի կողմանէ իրենց ճարտարութեամբն ու քա
ջութեամբը մեծ անուն հանեցին : Այս պատերազմներէն
մէկուն մէջ յաղթուեցաւ Արեւններ . ետեւէն ընկաւ Շարու

Հեայ որդին Ասայի, որ Յովաբին ու Արեսայ եղբայրն էր; եւ « Դաշաի այծեմանց պէս թեթեւ էր ոտիւք » . դարձաւ տեսաւ Արեհներ՝ որ Ասայէլ ետեւէն կվագէ; « Դարձիր, եղբորդ Յովաբին քով գնա; ըսաւ; սպա թէ՛ ոչ՝ ըզքեղ գետին կքամեմ; եւ այն ժամանակ ինչպէս Յովաբին երեսը պիտի նայիմ » . եւ երբոր նա մտիկ չբրաւ; զարկաւ նիզակը սնակուշաին ու զիտտէն դուրս հանեց; որ մէկէն ընկաւ մեռաւ:

Արեհներ Դաւիթի հետ դաշն կղցել: — Արեհներ Սաւուղին հարձը իրեն կին առեր էր. Յերուսթէ առանց մտածելու թէ անոր ձեռքովն ելեր էր թագաւորական դաշը, անոր ձեռքովն է որ եօթը սարուան միջոց զայն կպահէ; ուստի եւ պէտք է իրեն երախտագէտ լինի; յանդիմանեց քաջը՝ իբրեւ թէ թագաւորութեան աչք տնկած լինի:

Շատ ծանր եկաւ Արեհներայ՝ թագաւորին այս ապերախտութիւնը. երեսը զարկաւ; եւ սպառնացաւ որ զԴաւիթ պիտի թագաւորեցընէ: Ելաւ ու Իսրայելի եւ Բենիամինի ծերերը հաւանեցուց որ Աստուծոյ ընտրածն ընդունին իրենց թագաւոր; ու մտրգ զրկեց Դաւիթի որ դաշինք զնեն մէջերնին: Հաւանեցաւ Դաւիթ; բայց իբրեւ պայման ուղեց իւր Մեղքող կինը ետ դարձուի: Առաւ զնա Արեհներ յերկրորդ էրկանէն; ու բերաւ Դաւիթի տուաւ: Նոյն օրը մեծ ինջոյք բրաւ Դաւիթ, ու խոտացաւ Արեհներայ որ պահէ զնա իզօրալարութեան Իսրայելի: Այս որ շտեց Արեհներ; ելաւ Քերթոնէն ու գնաց որ իւր տուած խօսքը կատարէ:

Մահ Արեհներայ: — Այս բաները լինելու ատեն Յոխաբ պատերազմի էր գնացեր: Երբ Քերթոն դարձաւ ու եղածը լսեց, վախցաւ որ Արեհներ իրմէն մեծ պիտի լինի. ուստի մէկէն Դաւիթի գնաց ու կուզէր անոր աչքէն հանել; իբրեւ թէ խարգախութեամբ լրտեսելու եկած լինի Արեհներ: Բայց տեսնելով որ Դաւիթ սկանջ չկախեր; նախանձու եւ եղբորը արեան վրէժովը վառուած՝ Արեհներայ եւ տեւէն մտրգ զրկեց՝ ու ետ դարձուց զնա ի Քերթոն: Հոն իբր թէ հարկաւոր ծածուկ բան մը ունի ըսելու՝ առանձին տեղ մը քաշեց; ու յանկարծ սուրը սնակուշտը խօթելն ու սպաննելը մէկ բրաւ:

Այս մահուան գոյժն որ առաւ Դաւիթ, շատ ցաւեցաւ ու կանչեց. « Անպարտ եմ ես յարենէ Արեւներայ. Յովարայ գլուխը թափի անոր մահուան վրէժը » : Եւ ժողովրդեան դարձաւ « Չէք գիտեր, ըսաւ, որ այսօր Իսրայելի մեծ զօրավարն ընկաւ : Յովարայ չարութեան հասուցումը թող Աստուած հասուցանէ : Պատուեցէք հանդերձնիդ ու քուրձ հագէք » : Ինքն իսկ Դաւիթ զազաղին ետեւէն կերթար, եւ երբոր զԱրեւներ Քերրոնի մէջ թաղեցին, դերեզմանին վրայ ձայնը վերուց լացաւ : Լացաւ նաեւ բոլոր ժողովուրդը. եւ արքայ Դաւիթ երգում՝ ըրաւ որ մինչեւ արեւը չմտնէ՝ բերանը բան չդնէ : Ասով հասկըցաւ ժողովուրդը, որ Դաւիթ կամակից չէր սպանմանն Արեւներայ :

Մահ՝ Յերուսթեայ. Մեմփիրոսթէ. Դաւիթ միտպետ : — Յերուսթէ՝ իւր սպարապետին անկարծելի սպանութեամբը բռնորովին լքաւ վհատեցաւ. օր մըն ալ զօրաց գլխաւորներէն երկու հոգի գնացին զինքը քնի մէջ մեռուցին, ու գլուխն առին Դաւիթի բերին, յուսով իշխանութեան կամ վարձուց մեծաց. բայց շատ խաբուեցան : Բարեպաշտ ու արգարատէր արքայն ոչ միայն վարձք չտուաւ, հապա նաեւ տիրասպաններուն ձեռքն ու ոտքը կտրել ու սպաննել տուաւ : Ինչպէս որ Սաւուղայ մահուան աւետիս բերողին ալ նոյն վարձքը տուեր էր իՍիկելակ : Յովնաթանու Մեմփիրոսթէ որդին միայն մնացեր էր Սաւուղայ ցեղէն՝ ոտքը կալ. վասն զի հինգ տարեկան եղած ժամանակը՝ դաստիարակը իւր հօրը Յովնաթանու մահուան գոյժն առնելով՝ զինքը խուճապաւ փախցընելու ատեն, դետին ձգեր ու ոտքը կտրեր էր : Դաւիթ լսելով որ Մեմփիրոսթէ կենդանի է, մարդ զբկեց՝ քովը բերել տուաւ, եւ իյշատակ հօրը (Յովնաթանու) անմոռանալի սիրոյն՝ Սաւուղայ բոլոր արտերն իրեն դարձուց, եւ զինքը իւր որդւոցը հեա թագաւորական սեղանը կնստեցընէր : — Դաւիթ այս վիհանձնական գործերով Իսրայելացւոց սիրտը շահեցաւ. ուստի եւ բոլոր ցեղերուն ծերերն եկան ժողովեցան իՔերրոն, « Ահաւաստիկ սփերք քո եւ մարմինք քո եմք, ըսին. Աստուած ըսաւ որ գու՛ն իւր ժողովուրդը պիտի հովուես ու անոր առաջնորդ պիտի լինիս » : Այս ըսելով հեարը դաճն դրին, եւ զինքը Իսրայելի վրայ միահեծան թագաւոր օծեցին :

Սիոն եւ Երուսաղէմ: — Մէկէն ուղեց Դաւիթ իւր այս ընտրութեանն ունեցած արժանաւորութիւնը յաղթութեամբը ցուցնել: Երուսաղեմի վրայ յարձակեցաւ, որուն վերին մասը գեռ Յերուսաղեց ձեռքն էր: Քաղաքին վրայ տիրող Սիոն ըստած բլրին վրայի ամրոցին մէջ ամրացեր՝ աներկիւզ կեցեր էին Յերուսաղեք, եւ Խորայեի թագաւորը կնախատէին: Խոստացաւ Դաւիթ բովանդակ զօրացը՝ այսրսպէս անուանել զայն, որ ամենէն առաջ ամրոցին վրայ վազէ ելնէ: Արեւնեւրայ մահուամբը Դաւիթ աչքէն ելեր էր Յովար. նորէն աչքը մտնելու համար ասկէց յարմար առիթ չէր կարող գտնել, մահը աչքն առած՝ վազեց ելաւ, Սիոն առնուեցաւ, եւ արքայ Դաւիթ խոստումը կատարեց: Փափաքելով ժիւնդամայն թագաւորութեանը մայրաքաղաքն ընել զԵրուսաղէմ, Սիոնի վրայ իրնակութիւն իւր փառաւոր պալատ մը շինել տուաւ, որուն գործաւորներն ու նիւթը Տիւրոսի Քերամ թագաւորն իրեն զրկեց, եւ Սիոն կոչուեցաւ քաղաք Դաւիթ:

Պարտութիւն Փղշտացոց. ծարաւ Դաւիթ: — Աւուզայ մահուամբն Խորայեւացոց մէջ ծագած շիսթութիւններն առիթ առնելով Փղշտացիք՝ նորէն պատերազմի ելեր ու մինչեւ Հսկայից կամ Տիւսանաց ըստած հովիտը յառաջեր էին: Դիւնեց վրանին Դաւիթ, երկու անգամ յաղթեց, եւ իրենց քաղաքներէն շատերն առաւ այրեց: Այս պատերազմին մէջ երբոր Ոգոյումայ այրին մտա թշնամեաց բանակէն պաշարուած կեցեր էր, սաստիկ ծարաւեցաւ ու ըսաւ. «Մ՛հ, ո՛ւր էր թէ մէկը Բեթղեհէմի դրան քովի ջրհորէն ինձ ջուր խմցընէր»: Մէկէն երեք քաջ զօրավարք վազեցին թշնամայն բանակը պատուեցին անցան, ու Բեթղեհէմի դրան քովի ջրհորէն ջուրն առին բերին թագաւորին տուն, որ զարմացաւ անոնց անձնանուէր քաջութեանն ու տիրապետութեանը վրայ. «Քա՛ւ լիցի ինձ, ըստաւ, որ այսպիսի քաջերուն արիւնը խմեմ». Այս ըսելով՝ այն ջուրը Աստուծոյ նուիրեց:

Տապաւակն Երուսաղէմ կփոխադրուի: — Տապանակն Աստուծոյ գեռ Կարիաթարիմ՝ Ամինադար քահանային տունն

էր : Հասկըցաւ Դաւիթ թէ սրչափ իրեն պատիւ եւ օգուտ է այս ազգային միութեան նշանը քովն ունենալ, եւ ուզեց երուօտղէմ բերել զայն . ուստի եւ բազմաթիւ քահանաներով, ղեւտացիներով ու ժողովուրդներով ելաւ հոն գնաց մեծ հանդիսով : Նոր սայլի մը վրայ տապանակը դրին, Ամինագարայ որդին Ոգա՝ եղբարցը հետ քովէն կերթային, եւ Դաւիթ արքայ ժողովրդեանը հետ առջեւէն տաւազօք՝ երգովք, քնարօք, սրնդօք, թմբկօք, փողովք եւ ծննդայիւք պարելով կերթար : Ճամբան յանկարծ զուարակին մէկը սայլը ծռեց եւ տապանակը իյնալու պէս եղաւ, Ոգա բռնեց զայն որ չիյնայ . բարկացաւ Աստուած Ոգային յանդգնութեանն ու թերահաւատութեանը վրայ, եւ մէկէն ընկաւ տապանակին առջեւը մեռաւ : Սարսափեցաւ Դաւիթ, արժանա-



ւոր տեղ մը չպատրաստած տապանակը երուօտղէմ տանելու վախցաւ, Գէթ քաղաքը տարաւ Արեդդարին տունը դրաւ . բայց երբ լսեց թէ Աստուած տապանակին համար օրհներ է զԱրեդդար, եւ բոլոր տունը յաջողութեամբ լեցուեր է, սիրտ առաւ նորէն, եւ երեք ամսէն մեծ հանդիսով եկաւ հանեց անկէ տապանակը : Ժողովրդեան ուրախութեանը չափ չկար . ինքն թագաւորն ալ առանց թագաւորական փառաւորութեան ու ծիրանեաց՝ ղեւտացիի մը պէս բեհեղեայ պարզ պատմութեան մը հագած, տապանակին առջեւը պար գալով տաւիղ կզարնէր ու կերգէր .

• Տեառն է երկիր լրիս իւրով, աշխարհ եւ ամենայն բնակիչք նորա : Ես ինքն ի վերայ ծովու հիմունս արկ նմա, ի վերայ գետոց պատրաստեաց զնա :

• Ո՛վ կցէ ի լեառն Տեառն, կամ ո՛վ կացցէ խոնդոջ սրբութեան նորա :

• Որ սուրբ է ձեռօք եւ ամբիժ սրտիս, որ ոչ էտու զնանրութիւն յանձն իւր :

• Այս ազգ է որ խնդրէ զՏէր, խնդրէ տեսանել զերեսս Աստուծոյ Յակօրայ :

• Համբարձէք իշխանք զգրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից եւ մոցէ Թագաւոր փառաց :

• Ո՛վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր հզօր ի պատերազմի :

• Համբարձէք իշխանք զգրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից եւ մոցէ Թագաւոր փառաց :

• Ո՛վ է սա Թագաւոր փառաց, Տէր զօրութեանց. սա ինքն է Թագաւոր փառաց » :

Եւ այսպէս մեծահանգէս փառօք ու ձայնիւ փողոյ անդադար առջեւը զոհեր զոհելով բերին, եւ Սիւնի ամրոցին մէջ պատրաստուած խորանին մէջ դրին տապանակը իբրեւ վերջին իւր բնակարանը, այնչափ ժամանակ Գաղղաղա, Սելով եւ Կարիաթարիմ պանդխտելէն յետոյ, եւ արքայ Դաւիթ առջեւը խաղաղական զոհեր մատուց :



Մեղքող եւ Դաւիթ : — Դաւիթի տապանակին առջեւ կաթաւեին ու նուազարան զարնելը տեսեր էր Մեղքող պատուհանէն, ու մտքովը արհամարհեր էր զինքը. եւ երբոր հանգիսէն տուն դարձաւ Դաւիթ, առջեւն ելաւ Մեղքող, բարեւեց զինքն ու հեղձնելով « Քանի փառաւորեալ էր այսօր »

ըսաւ: արքայն Խորայելի: որ կարաւ չի մը պէս աղախ-
նանցն ու ծառայիցը առջեւ կկարաւէր»: Դաւիթ այն կա-
նացի ունայնամիտ խորհուրդն ու ծաղրածութիւնը բանի
տեղ չգրաւ: արհամարհեց եւ առանց ամենեւին բրածին
վրայ կարմրելու, պատասխանեց առ Մեղքող. « Օրհնեալ է
Տէր: որ զիս հօրդ տեղը ընարեց ու ժողովրդեանը առաջ-
նորդ դրաւ: Թող Աստուծոյ առջեւը խաղամ կարաւեմ
միշտ: ու քու աչքիդ անպիտան երեւիմ»: եւ Աստուած
պատժեց զՄեղքող եւ ամենեւին զաւակ չբերաւ:

Դաւիթ եւ նախան մարգարէ: — Սիոնին մէջ տապանա-
կին համար պատրաստուած խորանն իսկ առժամանակեայ
բան մի էր. ուստի եւ Դաւիթ Աստուծմէ աւելի փառաւոր
բնակարան ունենալուն վրայ սիրտը կտազնապէր. եւ օր
մը « նայէ » կըսէր նախան մարգարէին, ես եղևնափայ-
տեայ տան մէջ կընակիմ, եւ տապանակն Աստուծոյ՝ վրանի
մէջ կկենայ»: Ուստի կիտարէր հոյակապ տաճար մը
կանգնել. բայց նախան մարգարէն Աստուծոյ կողմանէ ի-
մացուց իրեն, որ թագաւորական իշխանութեան զաւա-
ղանը ոչ երբէք իւր տնէն պիտի ելնէ ուրիշի անցնի, ո-
րով այն մեծ աւետար կուտար իրեն, որ իւր ցեղէն պիտի
զայ Փրկիչն աշխարհի՝ Յիսուս Քրիստոս: Զայս եւս իմա-
ցուց նախան, որ տաճարին շինութեան մեծ գործն՝ իւր
որդւոյն (Սողոմոնի) պահուած է, որովհետեւ ինքը պատե-
րազմող լինելով արիւն թափած էր, իսկ Աստուծոյ տաճա-
րը շինողն անարատ ու անբիծ յարկէ հարկ էր լինել:

Յաղթութիւնք եւ աշխարհակալութիւնք Դաւիթի: — Այս
պէս Դաւիթ Խորայելի թագաւորութեան միահեծան տէր
որ եղաւ, առաջին գործն այն ուղեց ընել՝ որ Խորայելա-
ցիքը ազատէ Փղշտացւոց ծառայութենէն, որոց շատ ժա-
մանակէ իվեր հարկ կուտային: Զարկաւ ցրուեց զանոնք,
եւ բոլորովին յաղթելով՝ իւր ժողովուրդն այն ամօթա-
պարտ հարկատու դերութենէն ազատեց:

Այնուհետեւ յաղթական զէնքը Մովաբացւոց վրայ դար-
ձուց, անոնց կէսը Զարգեց եւ մնացածն հարկատու ըրաւ:

Յորդանանու հարաւակողմը՝ Փղշտացւոց ու Մովաբացւոց
մէջտեղը կընակէին ուրիշ երկու ժողովուրդք: Ամաղեկա-

ցիք եւ եզովմայեցիք . զնոսա եւս հնազանդեցուց Դաւիթ : Գիչ ժամանակէն նոյն հարուածը պիտի ընդունէր նաեւ որդին Ամոնայ , որ Մովսէսացուց հիւսիսակողմը կթագաւորէր :

Բայց Դաւիթի ամենէն ահաւոր թշնամին էր Սուբայ թագաւորը՝ Աքրագար : Եփրատայ մօտ անոր զօրքը զարկաւ խորտակեց Դաւիթ : Հազար եօթնհարիւր ձի գերեց , եւ քսանհազար մարդ : Այս յազթութենէ իմիւս յազթութիւն վազելով՝ Դամասկոսէն Ադրազարին օգնութեան եկած զօրքը զարկաւ հալածեց : քսանուերկու հազար մարդ սպաննեց , եւ Սաորուց երկրին մեծ մասը նուաճելով՝ մէջը պահապան զօրք թողուց : Եմաթայ թագաւորն որ Սուբայ թագաւորին թշնամին էր , իմանալով անոր պարտութիւնը , մեծագին ընծաներով յազթականին ուրախակցութեան յուզարկեց իւր որդին : Թէ այս ընծաներն եւ թէ թշնամեաց աւարին ամենէն հարուստ մասը՝ բարեպաշտն Դաւիթ առաւ Աստուծոյ նուիրեց :

Տէրութեանը հիւսիսային կողմը այս սոսկալի հարուածները տակէն ետեւ , զնաց Դաւիթ հարաւային կողմի ժողովրդոց վրայ ծանրացունելու Իսրայելի լուծը : Ազտեաց ձորոյն մէջ եզովմայեցուցմէ տասնեւութհազար հօգի զարկաւ , եւ բոլոր երկրին մէջ պահապաններ գրաւ , որպէս զի Կարմիր ծովուն ճամբան իրեն ապահովէ :

Իսրայելի արեւելակողմը անուանի մեծագոր ժողովուրդ մը կար , եւ էին Ամոնացիք . սակայն կյիշէր Դաւիթ անոնց նասա թագաւորին իրեն ըրած ծառայութիւններն , ու զէնքն անոնց վրայէն կհեռացընէր . եւ երբոր նասա մուռաւ եւ Անոն որդին տեղն անցաւ , Դաւիթ անոր ցաւակցութեան գեոպաններ յուզարկեց : Բայց Անոն իւր իշխանաց գրգռութեամբը կարծելով թէ երկիրը լրտեսելու համար եկեր են անոնք , մարտընին գերծել տուաւ : Հագուստնին մինչեւ կէս մէջքերնին կտրեց , եւ խայտառակարար զիրենք վաճեց : Սակայն գիտնալով նաեւ որ Դաւիթ այս ծանր նախատանաց վրէժ պիտի պահանջէր , բազմագունդ բանակ մը հանեց . երեսունհազար զօրք եւս իրեն օգնական զրկեցին Ասորիք եւ ուրիշ դաշնակիցք : Դաւիթի զօրավարներն Յովաբ եւ եղբայրը Աբեսաւ՝ կրկին

յազմութեամբք զարկին քակեցին անոնց դաշնակցութիւնը : վախցան Ասորիք՝ որ Իսրայելացիք վրէժխնդութեան հոգևով վառուած իրենց երկիրը չվազեն, եւ զօրաւոր նիւզակակցութիւն մը կազմեցին՝ յորում մտան Յորդանանէն մինչեւ Եփրատ բնակած ժողովուրդք : Օգնական գնդեր եկան նաեւ ուրիշ տեղերէ, եւ բոլոր այս նիւզակակից զօրաց գլուխն էր նա ինքն Ագբաղար :

Այս ահաւոր պատրաստութեան՝ արհամարհանօք կպատասխանէր թագապսակ սաղմսերգուն, որոյ յոյսը Ասուուած էր :

• Բնդէ՛ր խռովցան հեծանոսք, եւ ժողովուրդք խորհցան խնոտիս :

• Յանդիման եղին Քազաորք երկրի եւ իշխանք ժողովցան իմիասին, վասն Տևառն եւ վասն օձևոյ նորա :

• Իզկացուք զկասանս նոցա, եւ ընկեցուք իմէնջ զլուծ նոցա :

• Բնակեալն յերկինս ծիծաղեցի զնոքօք, եւ Տէր արիամարհեցէ զնոսա :

• Յայնժամ խօսեցի ընդ նոսա բարկութեամբ իւրով, եւ սրտմտութեամբ իւրով խռովեցուցէ զնոսա :

• Երանի՛ ամենեցուն ոչք յուսացեալ են իՏէր :

Ասկայն այս անգամ ուղեց Դաւիթ անձամբ պատերազմին հրամայել. Յորդանանէն անցաւ, եւ ելամայքով ջարդեց եօթնհարիւր կառք, քառասուն հազար ձիաւոր, ի մահ վիրաւորեց թշնամեաց բանակին Սորաբ զօրավարը, յազմութեամբը տիրեց բոլոր այն լայնածաւալ երկրին :

Այնուհետեւ զէնքը դարձուց Ամոնացւոց վրայ, եւ առջեւէն բազմութիւ գնդերով Յովաբը զրկեց, որ թշնամոյն երկիրը գերելով գերբելով՝ հասաւ մինչեւ անոր Ռաբաթ մայրաքաղաքին ու պաշարեց : Ռաբաթ անձնատուր լինելու վրայ էր՝ երբոր այրբնաիր գնդերով հասաւ հոն Դաւիթ, եւ այն խրոխտապանծ քաղաքին խոնարհիլ առնուիլը տեսաւ. բոլոր քաղաքացիք սոսկալի տանջանքներով ըսպաննուեցան, ոմանք կառքերու տակ կոխկըռտուելով, եւ այլք ողջ ողջ հնոցներու մէջ նեատուելով : Ամոնացւոց միւս քաղաքներն հեռ նոյնպիսի աղէտալի վիճակ ունեցան :

Իերասբէ եւ Ուրիա քետացի : — Ռաբաթ քաղաքին պաշարման ժամանակը՝ մարդկային տկարութեան տխուր օրինակ մը տուաւ Դաւիթ, եւ ցուցուց թէ ինչպէս աս.

տուածային շնորհաց թէ եւ առ վայրկեան մը հեռանալը՝ բաւական է մեծամեծ եղեռնագործութեանց մէջ ձգելու զմարդ : երբ որ արթուն չկենայ :

Օր մը երբ պալատին տանեացը վրայ ժուռ կուգար, տեսաւ որ կին մը մօտակայ տան աւազանին մէջ կլուացուէր : Անոր կարգէ դուրս գեղեցկութեան վրայ զմայլած՝ հարցուց Դաւիթ իմացաւ որ Բերսաբէ էր նա՝ կին Ուրիա քաջ սպային, որ Բաբաթը պաշարող զօրաց մէջն էր : Մեղանչեց Դաւիթ, բայց իմանալով որ իւր յանցանքին հետեւանքը կարելի չէ երկար ժամանակ անյայտ մնայ, կըմտածէր ճարտարութեամբ եղած ին գիմացն առնուլ, ուստի հրաման զրկեց Յովբայ, որ իրեն յուղարկէ զՈւրիա : երբ նա հասաւ՝ յորդորեց զինքը Դաւիթ, որ տունը երթայ հանգչի. յանձն չառաւ Ուրիա, « Աստուծոյ տապանակը, Իսրայէլ եւ Յուդա վրաններու տակ կրնակին, եւ Յովբա՛ իմ տէրս եւ ծառայք տեսուն իմոյ գետնի վրայ կըպանկին, կըսէր, եւ ես երթամ տունս ուտեմ խմեմ ու կնկանս քով հանգչիմ. քաւ լիցի. կենացդ վրայ կերգնում, տէր արքայ : չեմ կրնար զայդ առնուլ » : Դաւիթ զինքը գինովցուց, յուսալով որ երգումը մօռնայ ու տունը երթայ : Բայց երբ եւ այն պարագն ելաւ, յանցանքը պարտրկելու համար աւելի մեծ յանցանքի մը ձեռք զարկաւ : Հրովարտակ գրեց Յովբային, յորում կհրամայէր զՈւրիան պատերազմին սաստկացած տեղը անօգնական թողուլ որ սղաննուի. եւ նամակը կնքած նոյն իսկ Ուրիային յանձնեց որ տանի : Հնազանդեցաւ Յովբա թագաւորական հրամանին, որով զարնուեցաւ մեռաւ Ուրիա. այս լուրն առած ին պէս հանգչեցաւ Դաւիթ, զԲերսաբէն իրեն կին առաւ, որ եւ յանցանացը պատուը ծնաւ :

Նախան մարգարէ. զղջումն Դաւիթի : — Աստուած տարի մը սպասեց՝ որ Դաւիթ ճանչնայ ըրած մեղքն ու զղջումի գայ. բայց նա աւելի ետեւէ եղեր էր որ իւր հպատակներէն յանցանքը ծածկէ՝ քան թէ զայն իւր Տիրոջը խոտովանի : Օր մը Աստուծոյ կողմանէ եկաւ Նախան մարգարէն՝ եւ այսպէս յանդիմանեց առակաւ յանցաւոր թագաւորը. « Բազաքի մը մէջ երկու մարդ կային, ըսաւ, մէկը մե-

« ծառուն եւ միւսը ազբաս : Մեծատունը բազմաթիւ եզն
« ու ոչխարներ ունէր, իսկ ազբասը որոջ մը միայն՝ զոր
« իւր որդւոցը հետ կանուցանէր, իւր հացէն կկերցընէր :
« գաւաթէն կխմցնէր եւ ծոցը կառնուր կքնացընէր : Օր մը
« ճամբորդին մէկն եկաւ մեծատան քով իջաւ : Մեծատու-
« նը կերակուր ուզեց տալ, բայց փոխանակ երթալու իւր
« հօտէն եզ մը կամ՝ ոչխար մը մորթելու, ազբասին որոջն
« առաւ մորթեց ու հիւրին կերուց » : Այս անգթութեան
« վրայ չգիմացաւ Դաւիթ, սաստիկ բարկանալով « Մահուան
« արժանի է այդ մարդը, գոչեց. պէտք է որ եօթնպա-
« տիկ հատուցանէ : — Այդ մարդը դուն ես, կրկնեց մար-
« գարէն. այսպէս կրտէ Աստուած. ես գրեզ թագաւոր օ-
« ձեցի, Սաւուղայ ձեռքէն քեզ ազատեցի, Իսրայէլն ու
« Յուդան քեզ տուի, եւ թէ որ քիչ է՝ նոյնչափ եւս սամ՝



« Ինչո՞ւ համար իմ խօսքս անարդեցիր : եւ արդ անէդ սուր
« պահաս չլինի. քու անէդ քեզ չարիք պիտի հանեմ, աչ-
« քիդ առջեւը կանայքդ պիտի առնու՞մ ու ընկերոջդ պի-
« տի սամ. եւ զոր դուն ծածուկ ըրիր՝ ես բոլոր Իսրայի-
« լին առջեւը պիտի ընեմ : — Մեղայ Տեառն, բտաւ Դա-
«ւիթ : — Աստուած քեզ ներեց, եւ պիտի չմեռնիս, պա-
« տասխանեց նախան, բայց մեղքով ծնած որդիդ պիտի
« մեռնի » բտաւ ու դուրս ելաւ :

Իսկ Դաւիթ իւր ճշմարիտ զգջուամբ այս սրտառուչ ա-
ղօթքով յայտնեց, զոր եւ մեզ ժառանգութիւն թողուց.

• Ողորմեա ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գր-
Թութեան քում քաւան զանօրէնութիւնս իմ:

• Առաւել լուս գիս յանօրէնութենէ իմմէ, եւ իմեղաց իմոց սուրբ արա գիս:

• Չանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամե-
նայն ժամ:

• Քեզ միայն մեղայ Տէր, եւ զար առաջի քո արարի: . . .

• Յօղես յիս մշտկաւ եւ սուրբ եղէց. լուս, եւ քան զմիւս սպիտակ եղէց:

• Լսելի արա ինձ Տէր գցնծութիւն եւ զօրախոսութիւն, եւ ցնծասցեն ոսկերք
իմ տառապակք:

• Դարձն զերեսս քո իմեղաց իմոց, եւ զամենայն անօրէնութիւնս իմ քա-
ւեա յինէն:

• Չսիրտ սուրբ հաստատեա յիս, Աստուած, եւ զհոգի ուղիղ նորոգեա:

• Մի ընկենոր գիս, Տէր, յերեսաց քոց, եւ զհոգի քո սուրբ մի հաներ յինէն. . .

• Տէր, եմէ զըրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո. . .

• Պատարագ Աստուծոյ հոգի խոնարհ, զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Ա-
ստուած ոչ արհամարիցէ. . . »:

Համակամութիւն Դաւթի: — Սակայն մարգարէին գու-
շակած վճիռը պէտք է կատարուէր: Բերստբէին ծնած սի-
րուն որդին ծանր հիւանդացաւ. Դաւիթ Աստուծոյ աղա-
չեց, պահք բռնեց, գետնի վրայ ընկած՝ ոչ կուտէր եւ ոչ
կիւմէր: Բայց եւ այնպէս եօթն օրէն մեռաւ: Ծառաները
վախցան Դաւթի այս սեւ լուրը տալու. սակայն նա անոնց
իրար անցումէն իմացաւ որդւոյն մահը: Գետնէն ելաւ,
լուացուեցաւ օձուեցաւ, վրան գլուխը փոխեց, զուարթա-
ցեալ Աստուծոյ տունը մտաւ, երկրպագութիւն ըրաւ, եւ
յետոյ պալատը դարձաւ նստաւ կերակուր կերաւ: Չարմա-
ցան քովիններն ու « Բրածդ չենք հասկընար, ըսին. տղադ
« երբ կենդանի էր՝ պահք կրճնէիր, կուլայիր ու անքուն
« կմնայիր. եւ երբ մեռաւ՝ ելար, կերար խմեցիր: — Մինչ-
« դեռ կենդանի էր մանուկն, պատասխանեց Դաւիթ, պահք
« կրճնէիր, կուլայիր ու կըսէիր. Ո՞ գիտէ, կարելի է ողորմի
« Աստուած, եւ տղայս ապրի. արդ՝ որովհետեւ մեռաւ, ին-
« չնւ համար լամ ողբամ. միթէ կարող եմ նորէն զինքը
« հոս դարձունել. ես իրեն պիտի երթամ, ինքն ինձ չը-
« գանար »:

Ամօն եւ Աբիսողոմ: — Այս մահն յառաջընթաց կարապետ եղաւ այն ամենայն աղետից, որ հետզհետէ Դաւթի ու տանը վրայ պիտի գային: Անգրանիկ որդին Ամօն՝ իւր թամար քոյրը տառապեցունելուն համար՝ Աբիսողոմ եղբորը վրէժխնդրութեանը մատնեցաւ, որ զինքը միւս եղբարցը հետ կոչունքի հրաւիրեց, հոն քրոջը նախատանաց վրէժն հանելու համար զինքը ծառայից ձեռքով սպան-



նեց, եւ ինքը փախաւ Ասորուոց Գեթիսուր քաղաքը գնաց, մօրը հօրն արբունեացը ապաւինեցաւ: Հոն երեք տարի տարագիր կենալէն ետքը մարդ զրկեց Յովաբայ, ազաչեց որ զինքը հօրն հետ հաշտեցընելու ճար ընէ: Յովաբ խելացի կին մը դտաւ, բերանը խօսք դրաւ, ու Դաւթի առջեւ հանեց. «Այրի կին մի եմ, ըսաւ, էրիկս մեռաւ եւ աղախինդ երկու որդիք ունէր. դաշտի մէջ իրարու հետ կուռեցան, մէկը չկար որ զիրենք խաղաղէր, եւ մէկը զմիւսը զարկաւ սպաննեց: Եւ ահա բոլոր ազգը վերաս ելեր կուզեն որ սպաննողը ձեռքերնին տամ որ մեռցունեն, որով եւ աշխարհիս վրայ անուճնիս պիտի չմնայ: «— Գնա, տունդ գարձիր, ըսաւ Դաւթի, Աստուած վկայ որ որդւոյդ գլխէն մազ մը դետին պիտի չլինայ»: Այն ժամանակ յիշեցուց իրեն կինը Աբիսողոմին նոյնպիսի պատճառաւ կրած սքսորանքն, ու խնդրեց որ յանցանքն իրեն

ներէ եւ հրաման տայ որ դառնայ գայ: Հասկըցաւ Դաւիթ որ Յովաբայ մատը կար այս բանիս մէջ, խոստովանել տուաւ զայն կնիան, եւ հրաման զրկեց Յովաբ զօրավարին որ Աբիսողոմը կանչէ Երուսաղէմ: այս պայմանաւ որ հօրն երեսը չտեսնէ: Դարձաւ Աբիսողոմ ու երկու տարի առանձին բընակելով, երբ տեսաւ՝ որ Յովաբ դժուարութիւն կընէ զինքը բոլորովին հօրը հետ հաշտեցընելու, հրամայեց իւր ծառայիցը որ երթան Յովաբայ դաշտերն այրեն: Եկաւ Յովաբ, ու գանգատեցաւ Աբիսողոմայ բրած անիրաւութեանը վրայ. վերջապէս հաւանեցաւ, զնաց խօսեցաւ Դաւիթի հետ, ու հրաման ընդունեցաւ որ Աբիսողոմ յարքունիս մտնէ: Գիրկն առաւ համբուրեց արքայ զորդին ու լացաւ: Աւագ, չէր գիտէր որ աւելի դառն արցունքներ պիտի թափել տար իրեն ապստամբ ու հայրատեաց որդին:

Ապստամբութիւն Աբիսողոմայ եւ փախուստ Դաւիթի: — Աբիսողոմ թէպէտ թողութիւն ու ներում ընդունեցաւ հօրմէն՝ բայց ինքը չներեց հօրը ցուցուցած առջի խրատութեանը: Ատելութեամբ ու անտանձ փառասիրութեամբ լցուած՝ բոլոր Զանքն այն եղաւ որ ծածուկ հօրը դէմ հանէ ժողովուրդը, եւ այլեւայլ հնարքներով շատին սիրտը իրեն որսաց. եւ երբ ամէն բան շակեց՝ պատրաստեց հօրմէն հրաման ուղեց որ երթայ Քեբբոն զոհ մատուցանէ, զոր « Գեթսուր եղած ժամանակս ուխտ եմ բեր » կրտէր:

Աբիսողոմ Քեբբոն հասնելուն պէս՝ ինքզինքը թագաւոր հրատարակեց. այս լուրը Երուսաղէմ հասաւ, հոն մէկէն իւր կուսակիցքը սոսկալի ապստամբութիւն մը հանեցին, այնպէս որ հարկադրեցաւ Դաւիթ մայրաքաղաքը թողուլ փախչիլ, իւր վեցհարիւր թիկնապահներովն ու մէկ քանի հաւատարիմ ծառաներովը Կեբբոնի հեղեղատէն անցաւ, Հռաբովթ անապատին ճամբան բռնեց: Սադովկ քահանայապետը՝ քահանայից ու զեւսացուոց հետ տապանակը վերուցած ետեւէն կերթային: Դաւիթ վախնալով որ տապանակին բան մը չհանդիպի, ուղեց զայն Երուսաղէմ դարձունել, եւ ըսաւ Սադովկայ. « Թէ որ հաճոյ եմ Աստուծոյ, « եւ կուզէ որ իւր սուրբ բնակարանը նորէն տեսնեմ՝ զիս « ետ կդարձունէ. բայց թէ որ բոյ թէ Ա՛լ քեզ չեմ ու-

« դեր, իւր կամքն օրհնեալ լինի : Քահանայից հետ դարձիր, « գնա քաղաքը . եռ անապատը պիտի երթամք քաշուիմ », մին « չեւ որ քեզմէ լուր մը առնուի » : Սաղովկ եւ Աբիաթար տապանակը գարձուցին յերուսաղէմ . եւ ինքը Դաւիթ սկսաւ լալով ու բորիկ սարով Ձիթենեաց լեռնէն վեր ելնել . նոյնպէս կուլային ու կենէին նաեւ քովի ժողովուրդը, եւ ինչան սգոյ գլուխնին լաթով ծածկած էին : Հոն լսեց Դաւիթ, որ Աբիատփէլ իւր քաջ խորհրդականն եւս Աբիսողոմայ կողմն է անցեր, եւ աւելի շիտթեցաւ, Աստուծոյ աղաչեց որ Աբիատփելայ խորհուրդը ցրուէ . ելաւ լերան գլուխը, Աստուծոյ երկրպագութիւն ըրաւ . եւ իւր բարեկամը Քուսի արաքացին պատմուճանը պատուած ու գլուխը հող ցանած, եկաւ զինքը հոն գաւա : Դաւիթ չուզեց որ նա հետը գայ . այլ զինքն Աբիսողոմին քով զըրկեց, որպէս զի Աբիատփելայ խորհուրդը ցրուէ, եւ ամէն լաւը Սաղովկայ ու Աբիաթարայ որդւոցը ձեռքով իրեն խմցունէ :

Սիրա Դաւիթի առջեւ կեղեկ : — Հազիւ թէ անկէց քիչ մը հեռացեր էր Դաւիթ, եւ մէյմըն ալ տեսաւ որ Մեմփիբոսթէին ծառան Սիրա՝ երկու իշու վրայ հաց, կերակուր եւ գինի բեռնաւորած կուգար . եւ երբ հարցուց թէ որոն համար են անոնք, « էշերը բերի, որպէս զի արքայ վրանին նստի, ըսաւ . կերակուրներն ու գինին եւս, որպէս զի իւր ծառայքն ուտեն, խմեն եւ զօրանան » : Մեմփիբոսթէին համար հարցուց Դաւիթ, եւ խմացաւ Սիրայէն որ նա երուսաղէմ գնացեր է որ հօրը թագաւորութիւնը ձեռք ձգէ, բարկացաւ ու բոլոր անոր հարստութիւնը Սիրային շնորհեց, զոր եւ երկրպագութեամբ ընդունեցաւ նա :

Սեմէի : — Դաւիթ Բաւուրիմ քաղաքն որ հասաւ, Սաւուղայ ցեղէն Սեմէի անունով մէկն ելաւ, սկսաւ անիծանել զնա ու վրան քար նետելով կանչել . « եկուր, եկուր » « այր արեանց եւ անօրէն . Աստուած Սաւուղայ տան արիւնը գլուխդ դարձուց, որովհետեւ անոր թագն յա-
« փըշակեցիր . ահա ուրիշին ըրած չարիքդ քեզի հասաւ .
« այդ յափշտակած թագաւորութիւնդ առաւ Աստուած :

« ու որդւոյդ Աբիսողոմայ տուաւ » : Յովարայ եղբայրը Աբեսսա՝ բարկութենէն չէր կրնար ինքզինքը բռնել . « Ինչո՞ւ սասկած շուն մը այսպէս զտէր իմ արքայ պիտի աւնիծանէ , դոչեց . վաղեմ՝ գլուխն առնում գամ : — Մի՞ այդպէս , պատասխանեց Դաւիթ . թող անիծէ , վասն զի Աստուած ըսած է անոր որ զԴաւիթ անիծանէ . ահաւա . սիկ բուն իմ որդիս ինձի դէմ ելեր՝ գլուխս կլնատէ . սըր մնաց ազգականն Սաուղայ . թողուցէք որ անիծէ . դուցէ Աստուած տառապանքս տեսնէ , եւ անոր այս օրուան անիծիցը փոխարէն բարիս ինձ հատուցանէ » : Այս ըսելով ճամբան առաջ տարաւ , թէպէտ եւ անօրէնն Սեմէի անդադար լեռնէն վրան քար ու հող կնեակէր , ու զինքը կանիծանէր : — Ի՞նչպէս զարմանալի է Դաւիթի օրինակը , ինչպէս զմեզ կարիացընէ թշնամանք ըսած ժամանակն իս :

Վերջապէս ոգեսպառ լեռնէն իջաւ Դաւիթ , ու նստաւ որ քիչ մը հանգչի , եւ հոն լալազին այս սաղմոսն ուղղեց առ Բարձրեալն՝ իւր խեղճութիւնը անոր դիմաց տարածելով եւ օգնութիւնը պաղատելով .

• Տէր , մի սրտմտութեամբ քով յանդիմաներ զիս , եւ մի բարկութեամբ քով խրատեր զիս :

• Ողորմեա ինձ , Տէր , զի հիւանդ եմ եւ , բժշկեա զանձն իմ՝ զի խռովեցան ոսկերք իմ :

• Դարձ , Տէր , եւ վրկեա զանձն իմ , կեցո զիս Տէր քա ողորմութեան քում :

• Վաստակեցայ եւ իհեծութեան իմում . լուսցի զամենայն գիշեր զմահիճս իմ , եւ արտասուք իմովք զանկողինս իմ Յացի :

• Իրանց կացէք յինէն ամենեքեան , ոչք գործէք զանօրէնութիւն :

• Լուաւ Տէր ձայնի լալոյ իմոյ , լուա Տէր աղօթից իմոց , եւ Տէր բզինդբուածս իմ բնխաւ :

• Անաշխեցն եւ խռովեցին յոյժ ամենայն թշնամիք իմ , դարձցին յետս եւ անաշխեցն յոյժ վաղվաղակի եւ խռովեցին » :

Խորհուրդք Աբիսողոմայի եւ Գուսի արաքացոյ : — Սակայն Աբիսողոմ եկեր երաւսաղէմ մտեր ու նախնի մարգարէին առ Դաւիթ ըրած բոլոր սպառնալիքը՝ առանց խղճի եւ ամօթոյ կկատարէր : Իեւացի խորհուրդ մը տուաւ իւրեն Աբիսողոմէլ , որ Դաւիթի կողմը չզօրացած ու զօրքն յոգնութիւն չառած վրան դիմէ հալածէ . « Տասուերկու

Հազար մարդ տուր ինձ, կըսէր, եւ այս իրիկուն երթամ զօրքը կտարեմ հալածեմ, ու զԴաւիթ մեռցունեմ» :

Թէ պէտեւ հաւանեցաւ Արիստղոմ այս քաջ խորհրդոյն, հաւանեցան նաեւ իւր խորհրդակիւնքն, վասն զի միշտ իբրեւ պատգամ Աստուծոյ կընդունէին Արիստոփելի տուած խորհուրդները . սակայն կուրցուց Աստուած անոր մտքն՝ եւ ուղեց Քուսիին կարծիքն եւս իմանալ : Եկաւ Քուսի, ու Արիստոփելի տուած խորհուրդն որ լսեց՝ հասկըցաւ թէ ինչ զօրաւոր խորհուրդ էր, որ եթէ կատարուէր՝ Դաւիթ բանը այնուհետեւ լնցած էր . ուստի ջանաց որ ճարտարութեամբ մը ցրուէ զայն, ու ըսաւ . « Ինձ կերելի որ այս « անգամ Արիստոփելի խորհուրդը շատ խելքով չէ . գիտես « հօրդ ու իւր քովի մարդոց քաջութիւնը . հիմա անոնց « սիրտը այրած է, ու ձագերնին կորսնցուցած արջերու « կնմանին : Թէ որ յանկարծ յարձակման մէջ քուկիսներէդ « մէկ քանին իյնան մեռնին՝ պիտի ըսեն թէ Արիստղոմայ « զօրքը յաղթուեցաւ, որով եւ այն առիւծի սիրտ ունե- « ցող կտրիճներդ պիտի լքանին յուսահատին . վասն զի բո- « լոր Իսրայէլ գիտէ թէ հայրդ քաջ պատերազմող է, եւ « բոլոր քովի եղբայները արիասիրտ են ու կեանքերնին Դաւ- « թի վրայ դրած : Ուստի ես խորհուրդ կուտամ, որ բո- « լոր Իսրայելէն ծովու աւաղին պէս բազմութեամբ զօրք « ժողովել տաս, եւ գուն անձամբ անոնց գլուխ կենաս : Այն « ժամանակ ամէն տեղ թշնամին կզարնեմք՝ կխորտակեմք « ու մարդ մը չեմք թողուր որ ազատի » : — Արիստղոմ եւ ծերքն Իսրայելի հաւանեցան այս խորհրդին, որ իրենց կորուսան էր, վասն զի անով կուղէր Քուսին որ Դաւիթ վախչելու եւ զօրանալու ատեն ունենայ . եւ շուտ մը Սա- գովկայ ու Արիաթարայ ձեռքն ամէն բան իմացուց Դաւ- թի, ու յորդորեց որ աճապարէ Յորդանանէն անցնի : Հաս- կըցաւ Արիստոփէլ Քուսիի խորհրդոյն դիտաւորութիւնը, եւ Արիստղոմայ կործանումը յայտնապէս գուշակելով՝ յու- սահատութենէն գնաց տունը ինքզինքը կախեց :

Պատերազմ եւ մահ Արիստղոմայ : — Արիստղոմ իւր նոր բանակը կազմելու ժամանակ՝ անդին Դաւիթ իրենները կարգի դրաւ, երեք զօրապետի յանձնեց, անոնց քաջու-

թիւնը վառեց, ու պատերազմի պատրաստեց: Կուզէ՞ր ինքն եւս հետեքնին իջնել. բայց ժողովուրդը միաբերան գէժ կեցաւ, վասն զի «Բու կեանքէդ կախուած է յազթու թիւնը, կրտէին: Դուն մեզի համար տասը հազար մարդ կարժես. — Ձեզի ինչպէս որ լաւ կերեալայ, այնպէս կրնեմ» ըսաւ Դաւիթ. եւ երբ ժողովուրդը պատերազմի սկսաւ երթալ, ինքը քաղաքին դուռը գնաց կեցաւ որ զանոնք տեսնէ, եւ Յովաբայ ու միւս զօրավարաց ապստրեց որ Արիստղոմայ կենացը խնայեն: Թագաւորին այս հրամանը բոլոր զինուորները լսեցին:

Վերջապէս Արիստղոմ զօրքը ժողովեց, անոնց գլուխ դրաւ Ամեսայիւն՝ որ Յովաբայ մօրքօջը որդին էր. ու Յորգանանէն անցաւ. բայց Դաւիթ ալ ժամանակ ունեցեր էր զօրացը թիւն օճեցընելու: Պատերազմը եփրեմայ անտառին մէջ սկսաւ. Արիստղոմայ զօրքը թէպէտ թուով անհամեմատ աւելի շատ էր, բայց Դաւիթ զօրաց կատաղութեանն ու յուսահատ քաջութեանը չկրցաւ գիմանալ, յազթուեցաւ ու քսանհազար հոգի բնական մեռան. անտառն ալ իրենց շիտթու թիւնն ու ջարդը աւելցուց, ու վախչող վախչողի եղան: Անգին Արիստղոմ տեսնելով որ ձեռք պիտի իյնայ, ճարը հատած սկսաւ վախչիլ, եւ թաւ կազնիի մը ծառին քովէն վազելու ժամանակ՝ իւր երկայն ծիծփուն մագերը ծառին ճիւղերուն պլլուեցան, ջորին տակէն ելաւ, եւ ինքն այնպէս օդուն մէջ ծառէն կախուած մնաց: Դաւիթ զինուորաց մէկը տեսաւ զինքն՝ ու չհամարձակելով ձեռք վերցնել, եկաւ Յովաբայ պատմեց. բարկացաւ Յովաբ, «Ինչ չո՞ւ չտպաննեցիր, պտուաց. հիմա քեզի յիսուն արծաթ եւ սուր մը պարգեւ կուտայի: — Թէ որ հազար ալ տայիր, պատասխանեց զինուորը, ես թագաւորին որդւոյն ձեռք չէի գպցըներ, որովհետեւ մեր առջեւը կրկին եւ կրկին ապստրեց արքայն՝ որ Արիստղոմին զգուշանամք: — Այժմ՝ կորսնցնելու ժամանակ չունիմ» կանչեց Յովաբ, աճապարեց կապարճն առաւ՝ հետն ալ տասը զինակիր, վաղեցին Արիստղոմայ չորս կողմն առին. քաշեց Յովաբ՝ ու երեք նետով զարկաւ սպաննեց զնա:

Յայնժամ՝ փող զարնել տուաւ Յովաբ, եւ զօրաց պա-

տուիրեց որ փախաւից ետեւէն չխյնան՝ չհալածեն, եւ Արիստղումը անառախն մէջ խորունկ վհի մը մէջ նետել տուաւ: Այս վերջն ունեցաւ եղբայրասպանն ու հայրադատ Արիստղում, որ եթէ արտաքին գեղեցիութեանը համեմատ հոգւոյ գեղեցիութիւնն ալ ունենար՝ Դաւիթի արժանի որդի եւ ժառանգ կլինէր, եւ Աստուծոյ այս ահաւոր գատասանը չէր ընդուներ, իխրատ ապտամբ որդւոյ:



Դաւիթ Արիստղումայ մահը կլտ ու կողբայ: — Այս փառաւոր յողթութենէ ետեւ՝ երկու հոգի վաղեցին աւետիս տալու Դաւիթի, որ անհամբեր սրտով քաղաքին դրան առջեւն էր նստած: Ետեւէ ետեւ հասան աւետաբերք, առաջինն՝ որ Սագովկայ որդին էր, ըսաւ. «Օրհնեալ է Աստուած, որ թշնամիներդ՝ ձեռքդ մատնեց: — Որդիս՝ Արիստղում, կենդանի է, հարցուց Դաւիթ: — Կա մը չեմ գիտեր», պատասխանեց պատդամաւորը կմկմալով. «Ասոր վրայ հասաւ միւս աւետաբերը, եւ էր ինքն Քուսի: «Աւետիս, տեսո՞ն իմոյ արքայի, գոչեց: — Որդիս՝ Արիստղում, կենդանի է», հարցուց Դաւիթ. եւ երբ նա պատասխան տուաւ թէ «Անոր պէս լինին նաեւ բոլոր քով թշնամիներդ», հասկըցաւ թագաւորը, խռովեցաւ, ու սրտին սաստիկ ցաւէն ելաւ վերնատունը գնաց, եւ գետի պէս արցունք թափելով՝ «Որդեանի իմ Արիստղում, կըսէր, Արիստղում որդեակ իմ, սուր էր թէ ես քու տեղդ մեռնէի, քու տեղդ՝ Արիստղում որդեակ իմ, որդեանի իմ Արիստղում»:

Ո՛րչափ տարբեր էր Դաւթի իւր երկու որդւոցը մահուանէն ետեւ ցուցուցած կերպը. Արիստղոմայ մահուանը վրայ դառն արտասուք կ'իթափէր, եւ Բերսաբէի որդւոյն մահուանը վրայ ոչ նոյնպէս. վասն զի անոր հոգւոյն փրկութեանը վրայ ապահով էր, սրպէս նաեւ Արիստղոմայ յաւիտենական կորստեանը վրայ տարակոյս չուէր :

Բոլոր բանակն ու ժողովուրդը իմացաւ թագաւորին ողբն ու յաղթութիւնն իսուգ դարձաւ. եւ իբրեւ թէ յաղթուած լինէին՝ այնպէս արտում տխուր զօրքն եկաւ քաղաքը մըտաւ : Տեսաւ Յովաբ, որ զօրաց ու ժողովրդեան սիրտը կըլքանի, վազեց բարկութեամբ Դաւթի քովն եկաւ, « Թէ « որ, մէկէն չիջնաս ժողովրդեան չերեւնաս, եւ բրած յաղ-
« թութիւններնուս վրայ ուրախութիւնդ չյայտնես, ըսաւ,
« գիտցի՛ր՝ որ այս գիշեր քովդ մարդ պիտի չմնայ, եւ այս
« յետին չարը՝ չարագոյն պիտի լինի քեզ քան դամնայն
« չարիս, որ եկին իվերայ քո իմանկութենէ՛ մինչեւ ցայս-
« օր » : ձարը հատած ելաւ դուռը նստաւ Դաւիթ, եւ զօրքն
ու ժողովուրդը եկան աւջեւէն անցան, եւ զինքը տեսնելով՝ ուրախացան :

Դաւիթ կղանայ. Սեմէի, Մեմփիրոսթէ, Բերգելի : — Իսրայելացիք խորհուրդ ըրին մէջերնին, որ կանչեն նորէն զԴաւիթ. « Ինքն է, կըսէին, որ զմեզ Փղշտացոց ձեռքէն կազատէր. ինքն է մեր թագաւորը, ինչո՞ւ զինքը նորէն չկանչեմք » : Չասնը գլխաւոր յորդորողն էր Ամստայի զօրավարը, որուն մարդ էր զրկեր Դաւիթ ու խոստացեր էր որ Յովաբայ տեղ զինքը զօրավար դնէ : Յաջողեցաւ Ամստայի, ու ոչ միայն Իսրայելի ցեղերը, հապա նաեւ Յուդայի ցեղն ալ հաւանեցուց. որ թագաւորին առաջ եկան ու առին Յորդանան տարին, որ անկէ անցունեն յերուտաղէմ :

Հոն Սեմէի եկաւ, Դաւթի ոտքն ընկաւ ու ազաչեց որ իրեն թողութիւն տայ : Բայց անդիէն Յովաբայ եղբայրը՝ Աքեսաս, պուսաց թէ « Պէտք է մեռնի, որովհետեւ զօճեալն Աստուծոյ անիծեց » : Իսկ անյիշաչարն Դաւիթ՝ դարձաւ « Որդի՛ Շարուհեայ, ըսաւ, ինչո՞ւ մահուան խորհուրդ կուտաս ինձ. այսօր Իսրայելէն մարդ պիտի չմեռնի » : եւ Սեմէիին երդում ըրաւ, որ զինքը չմեռցնէ :

Յովնաթանու որդին Մեմփիբոսթէ եւս՝ Դաւթի ընդ առաջ եկաւ, որուն «Ինչո՞ւ հետս չեկար, ըսաւ. — Տէր « իմ արքայ, պատասխանեց Մեմփիբոսթէ, գիտես որ քա- « լել չեմ կրնար, կաղ լինելուս համար: Սիրա ծառայիս « ըսի՝ որ էշս պատրաստէ, եւ նա խօսքս արհամարհեց չը- « կատարեց, եւ եկաւ զրպարտութեամբ զիտ աչքէդ հա- « նեց: Դուն Աստուծոյ հրեշտակին պէս ես, տէր իմ ար- « քայ, ինչ որ քեզ բարի երեւի՝ զայն ըրէ »: Կերեւայ թէ Դաւիթ անոր խօսքին շատ չհաւանելով՝ չուզեց Սիրային տուած խոտամունքն ետ առնուլ, եւ ըսաւ իրեն, որ Սի- ըրային հետ ստացուածքը կէս կէս բաժնեն: « Թող բալորն իսկ Սիրան առնու, ըսաւ Մեմփիբոսթէ. խաղաղութեամբ արքայիս իւր տեղը դառնալը բաւական է ինձ »:

Դաւթայ հետ Յորդանանէն անցնողներէն մէկն եղաւ Բերզելի գաղաաղացին, որ հարուստ մարդ մի էր, եւ անոր Մանայիմ գանուած ժամանակը՝ զօրացը առատ կերակուր զրկած էր: « Հետս երուսաղէմ եկուր, ըսաւ իրեն արքայ, եւ քովս հանգիստ ապրէ »: Հրաժարեցաւ Բերզելի, « ես ուխտուն տարեկան ծեր եմ », ըսաւ, զգայարանքս « բխացած են, ու ալ բանէ մը համ չեմ կարող առնուլ. « ինչո՞ւ ուրեմն բեռն լինիմ տեառն իմոյ արքայի: Թող « քիչ մըն ալ հետդ գամ, ու յետոյ կաղաչեմ՝ որ զիս թո- « դուս քաղաքս դառնամ, որպէս զի հոն մեռնիմ ու նախ- « նեացս գերեզմանը թաղուիմ: Բայց ահաւասիկ Քարևասև « որդիս՝ քու ծառայ՝ կեցեր է, հրաման տուր որ հետդ « գայ, եւ ինչ բանի որ կուզես՝ զինքը գործածէ: — Թող « գայ հետս Քամասն, ըսաւ Դաւիթ, եւ ամէն ուղածդ ի- « րեն կընեմ »: Բերզելիին հետ պազտուեցաւ, օրհնեց, ու իրարմէ բաժնուեցան:

Սարէէ եւ հաւած խոզովութիւնը. Մահ Ամեսսայ: — Որովհետեւ զԴաւիթ Յորդանանէն անցընողը Յուդայի ցեղն էր իրրեւ ցեղակից արքայի. միւս ցեղերը վրան նախանձելով՝ հոն կուլ հանեցին, եւ Բենիամինի ցեղէն Սարէէ անուհով մէկը ելաւ փող զարկաւ, ու մեք Դաւթի հետ ինչ բան ունիմը, կանչելով՝ զամէնքը գրգռեց նորէն ապստամբեցուց: Բոլոր Իսրայէլ ետեւէն վաղեց, եւ Դաւիթ փութաց երու-

սաղէմ մտաւ, եւ Հրաման տուաւ Ամեսայիին որ Յուզայի զօրքը երթայ Ժողովէ, ու ապստամբը նուաճէ: Երբ նա ուշացաւ դառնալու, եւ ազստամբութիւնը երթալով կը- զօրանար, Դաւիթ Յովաբն ու Աբեսսան զրկեց Սաբէին գէմ: որ Աբէլ քաղաքը մտեր եւ ամբացեր էր: Դաբաւս- նի գիմաց Ամեսայի գիմացինն ելաւ, երկու զօրապետնե- րը իրարու Հետ տեսնուեցան, ու երբ պլլուած կպագտուէ- ին, յանկարծ Յովաբ սուրը քաշեց՝ ու Ամեսայիին սնակուշ- արը խոթեց. բնկաւ նա ու մեռաւ, եւ բոլոր զօրքը այն քաջ մարդուն վրայ ցաւեցաւ: Այս երկրորդ գաւաճանու- թեամբ՝ երկրորդ նախանձորդի մը ձեռքէն ազատելով Յո- վաբ՝ գնաց Աբէլ քաղաքը պաշարեց, եւ սկսաւ սաստիկ նե- ղել: Խեղացի տիկին մը եկաւ պարսպին վրայէն Յովաբը յոր- գորեց որ բնակչաց խնայէ. «Մէկուն չեմ գոչէիր, բսաւ Յովաբ, թէ որ Սաբէին գլուխն ինձ տաք»: Խոստացաւ կինը, գնաց քաղաքացիքը Համոզեց, խռովարարին արիւ- նաթաթաթ գլուխը պարսպէն վար նետեցին, պաշարումը վերցնուեցաւ եւ պատերազմը դադրեցաւ: Տեսաւ արքայ իւր նոր թշնամուսն գլուխը, եւ Խորայէլ նորէն եկաւ իւր գը- րօշակին տակը մտաւ: Ընկաւ Դաւիթ Աստուծոյ առջեւ, ու շատ մը գոհութեան աղօթքներ երգեց:

Պատերազմ Դաւիթի բնդդէմ Փղշտացւոց: — Երբ ներքին պատերազմները դադրեցան, ու Դաւիթ կկարծէր թէ սլ պիտի Հանգչի, արտաքին ծանր պատերազմներ գիմացն ելան: Փղշտացիք գէնք առին, ու Դաւիթի վրայ եկան. չորս անգամ անձամբ անոնց գէմն ելաւ Դաւիթ, եւ մեծ աշ- խատանքով վերջագէս բաւորովին նուաճեց, եւ անգամ մը Հազիւ կրցաւ մահուանէ ազատիլ՝ Աբեսսայի ձեռքով: Այսպէս փառաբանեց Դաւիթ իւր վերջի յաղթանակը.

«Տէր վեմ իմ եւ ամրութիւն իմ, եւ փրկիչ իմ Աստուած պահպան եղիցի ինձ. յուսացեալ եղէց ինա. վերակացու իմ, եւ եղիւք փրկութեան իմոյ. պաշտ- պան իմ եւ ապաւէն փրկութեան իմոյ, յանիրաւէ փրկեցէ զիս Տէր:

• Զօրինեալն զՏէր կարգացից, եւ իմ-շնամեաց իմոյ պարեցայց:

• Զի պաշարեցին զիս շախախտանք մահու, ուղիք անօրէնութեան տագնա- պեցուցին զիս: Երկունք մահու պատեցին զինեւ. ժամանեցին ինձ որօգայմք մահու: Ինեղութեան իմոյմ կարգացից առ Տէր, եւ առ Աստուած իմ աղաղա- կեցից, եւ լուիցէ ինձ իտաճարէ սրբոյ իւրմէ ձայնի իմոյմ:

* Հայեցաւ եւ խառվեցաւ եւ շարժեցաւ երկիր . եւ հիմունք երկնից խառվեցան եւ տապալեցան . զի բարկացաւ նոցա Տէր : Եւ ծուխ իբարկուեանէ նորա , եւ հուր իբերանոյ նորա կերիցէ : կայծակունք բորբոքեցան ինճանէ , եւ խոնարհեցոյց զերկինս եւ էջ . եւ մէզ ինկրոյ ոտից նորա : Եւ նստաւ ի վերայ բրովէից , եւ Թռեաւ , եւ երեսեցաւ ի վերայ Թեօց հողոց : Եւ զխառարն ծածկուեիւն իւր , շուրջ զնովաւ խորան իւր , եւ խառար ջրոց Թանձրացոյց զամպրս օդոց :

* Իլուսոյն առաջի նորա բորբոքեցան կայծակունք հրոյ : Եւ որոտաց յերկնից Տէր , եւ բարձրեալն ետ զձայն իւր : Եւ առաքեաց զնետս իւր , եւ ցրուեաց զնոսս . փայլատակեցոյց զփայլատակունս՝ եւ զարհուրեցոյց զնոսս . եւ երեսեցան յորդուեիւնք ծովու , եւ յայանեցան հիմունք տիեզերաց իսաստէ Տեառն , իշեջելոյ հողոց բարկութեան նորա :

* Առաքեաց իբարձանց եւ առ զիս , ձգեաց զիս իշուրց բազմաց . կորզեաց զիս իբռնութենէ Թշնամեաց իմոց , եւ յատկեաց իմոց , զի սաստկացան քան զիս : Ժամանեցին ինձ առուրք նեղութեան իմոյ , եղև ինձ Տէր հաստատութիւն . եւ եհան զիս յանդորր , եւ ապրեցոյց զիս , զի պահեցի զՅանապարհս Տեառն :

* Գու եւ Յրազ իմ , Տէր , եւ դու , Տէր , լուսաորեցես ինձ զխառար իմ : Զի քեւ ընթացայց մնազինեալ , եւ Աստուծով իմով անցից ընդ պարիսպս :



* Աստուած իմ հօր , ո՛վ է հօր բաց իքէն , Տէր , եւ ո՛վ է հաստիչ բաց յԱստուծոյ մերմէ . հօր , զօրացուցանէ զիս զօրութեամբ , դնել զոտս իմ իբրեւ զեղջերուաց . եւ ի վերայ բարձանց կացուցանէ զիս : Ուսուցանէ զձեռս իմ ի պատերազմ , եւ հաստատեաց աղևզն պղնձի գրազուկս իմ , եւ ոչ սասանեցան բարձք իմ :

* Հալածեցից զԹշնամիս իմ եւ ապականեցից զնոսս , եւ ոչ դարձայց մինչեւ ապառեցից զնոսս : Խորակեցից զնոսս՝ եւ մի կանգնեցին , անկցին ինկրոյ ոտից իմոց : Եւ զօրացուցես զիս շարութեամբ իպատերազմ , եւ կորա-

ցուցես ինձրբոյ իմ գարուցեալն ի վերայ իմ: եւ զԹշնամիս իմ գարձուցես յետս յինէն, եւ զատելիս իմ կոտորեցեր:

• Կենդանի՛ է Տէր՝ եւ օրհնեալ է սպախական իմ, եւ բարձրացի Աստուած իմ սպախական փրկութեան իմոյ: Վասն այտորիկ գոհացայց զքէն իմէջ ազգաց Տէր, եւ անուան քում սաղմսս ասացից:

Դաւիթ իւր ժողովուրդը համրել կուտայ. Գաղ մարգարէ. Ժանտամահ: — Բայց երբ Դաւիթ ներսէն ու դրսէն բաւոր թշնամեացը վրայ որ յաղթանակեց՝ չկրցաւ իւր սրբախն հպարտութեանը յազթել: Փառասիրութեամբ ուղեց իւր ժողովրդեան թիւն իմանալ: Յովաբը կանչեց եւ իրեն յանձնեց, որ երթայ բոլոր Իսրայէլը համրել տայ: Ջանաց սղարապետը թագաւորին միտքը փոխել, որովհետեւ մինչեւ այն ատեն եղած Իսրայելացւոց աշխարհագիրները՝ Աստուծոյ հրամանաւը միայն կլինէին. բայց Դաւիթ հրամանէն ստիպուելով՝ զնաց, ու դրեթէ տասը ամէն դարձաւ, ու դրով՝ բերաւ թագաւորին որ Յուդայի մէջ հինգհարիւր հազար հոգի կային՝ զէնք կրելու կարող. միւս ցեղերու մէջ եւս Բենիամինի ու Դեւեայ ցեղերէն զատ՝ ութհարիւր հազար հոգի. որ է ըսել մէկ միլիոն երեքհարիւր հազար կարիճ մարդիկ:

Այս աշխարհահամարէն Դաւիթի զգացած ուրախութիւնը շատ չտեսեց. շուտով ձանչցաւ իւր սխալմունքը, ընկաւ Աստուծոյ առջեւը թողութիւն խնդրեց, բայց պատիժը պիտի քաշէր: Առաւօտը կանուխ Աստուծոյ կողմանէ Գաղ մարգարէն եկաւ, ու այսպէս խօսեցաւ. «Տէրն այսպէս կըսէ. «երեք բան բեզ կառաջարկեմ՝ ընտրէ որն որ կուզես. «կամ եօթը տարուան սով, կամ երեք ամիս թշնամեացդ «երեսէն փախչիս, եւ կամ երեք օր երկրիդ վրայ ժանտախտ լինի: — Ո՛հ, կանչեց Դաւիթ. երեքն ալ սարսափեալի պատիժներ. . . բայց աւելի կուզեմ Աստուծոյ ձեռքն «խնալ՝ որովհետեւ մեծ է նորա գթութիւնը, բան թէ «մարդուս»: Եւ ընտրեց ժանտախտը:

Յորէն հնձելու օրերն էր, առաւօտը ժողովրդեան մէջ սատակումը սկսաւ, եւ մինչեւ իրիկուն եօթանասուն հազար հոգի մեռան ժանտախտէ: Աչքը վերուց տեսաւ Դաւիթ՝ որ հրեշտակն Աստուծոյ Ուրնս յերուսացւոյն կալին

վրայ կեցեր՝ ձեռքի սուրբ երուսաղեմի վրայ կերկնցրնէր որ զայն եւս ապահանէ . մէկէն դեռին ընկաւ Դաւիթ, « Տէր իմ, Տէր, գոչեց, ահաւասիկ կեցեր եմ, ես եմ որ մեղայ, ես հովիւս յանցանք գործեցի, իսկ այդ ոչխարներն ինչ ըրին : Ձեռքդ՝ իմ ու հօրս տանը վրայ լինի : Շուտ մը Դադմարգարէն եկաւ, պատուիրեց իրեն՝ որ երթայ Աւանա յերուսաղեմ իրաւ սեղան մը կանգնէ, Աստուծոյ զոհ մատուցանէ : Վաղեց դնաց Դաւիթ, կալը գնեց, սեղանը շինեց հոն, Աստուծոյ ողջակէզ ու խաղաղական զոհեր մատոյց : — Լսեց Աստուած անոր աղօթքը, եւ սասակումը գողբեցաւ :



Ազոնիա եւ Սողոմոն : — Դաւիթ օրէ օր տարիքը կառնուր կճերանար . իւր վերջին օրերն եւս սրտի նոր ուրիշ ցաւ մի եւս ունեցաւ : Բերասբէին խոստացեր էր որ թաւորութիւնը իւր սրգւոյն Սողոմոնի թագու : Սակայն Ադոնիա՝ որդւոցը մէջ մեծը, Յովթարայ՝ Աբիաթար քահանային եւ ուրիշ շատերուն սիրտն որտալով՝ ուզեց հօրը տեղ թագաւորել . ուտտի եւ անոնց մեծ խնջոյք մը տուաւ, եւ ինքզինքը քաջաւոր անուանեց : Բայց նախան մարգարէ եւ Բերասբէ վաղեցին եկան, Ադոնիայի Յովթարայ հեռ ըրած ապստամբութիւնը պատմելով՝ Դաւիթի միտքը ձգեցին ըրած երգումը : Հրամայեց Դաւիթ որ նախան, Սաղոմկ ու Բանեան զօրավարը շուտով զՍողոմոն թագաւորական

« այլ Սողոմոն որդիդ պիտի շինէ զայն : Եւ արդ Աստուծոյ
« առջեւը կազաչեմ ձեզի : որ բոլոր իւր պատուիրանքնե-
« բը լաւ ճանչնար ու պահէք : Եւ դուն, որդեանկ իմ Սո-
« ղոմոն, սիրէ հօրդ Աստուածը իբրոյ սրտէ, ծառայէ ի-
« բեն միամիտ սրտիւ, վասն զի ամենուն սիրտն ու մտած-
« մունքը գիտէ Տէր : Թէ որ զինքը վնասուես՝ կգանես . բայց
« թէ որ իրմէ հեռանաս՝ յաւիտեան ձեռքէ կթողու ըզ-
« քեզ : Որովհետեւ զքեզ ընտրեց՝ որ իբեն տաճար շինես,
« ջանն քաջութեամբ այս մեծ գործը գլուխ տանել : Ահա
« ես իմ աղքատութեամբս շէնքին բոլոր հարկաւոր եղածք
« պատրաստեցի : Հազար տաղանգ ոսկի, եւ մէկ միլիոն
« տաղանգ արծաթ . իսկ պղինձ, երկաթ, փայտ եւ քար,
« անթիւ են : Ձեռք զարկ ուրեմն այս մեծակառոյց շի-
« նուածոյն, եւ շուտով իգլուխ տար աւարտէ » : Տաճարին
շինութեան նկարագիրն ու ծախուց գումարն իսկ տալով՝
« Այս յատկազիծը ինքն Աստուած ցուցուցած ու ինձ
« տուած է, ըսաւ, եւ կուզէ որ իւր վեհալայր տաճարն
« ըստ այնմ շինուի » : Իսրայելացւոց ձեռքին եւս յորդո-
րեց, որ իբենց բարի խրատն ու օգնութիւնը Սողոմոնին
վրայէն չպակսեցընեն, որպէս զի կարող լինի այն մեծ
գործը կատարել : « Սողոմոն գեռ աղայ է, կրտէր, եւ շէն-
« քը մեծ՝ հսկայագործ . վասն զի ոչ եթէ մարդու, այլ Աս-
« տուծոյ պիտի լինի բնակարան : Ձեր մէջէն ալ եթէ մէ-
« կը կայ՝ որ իւր ազատ կամօքն ուզէ Աստուծոյ բան մը
« նուիրել՝ կարող է » : Եւ մէկէն զուարթառատ սրտիւ շատ
մը ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ ու ծանրագին քարեր
ընծայ տուին իշխանները Աստուծոյ տանն համար :

Շատ ուրախացաւ Դաւիթ, « Աստուած Իսրայելի, դո-
« չեց, օրհնեալ լինիս, յաւիտեանս յաւիտենից . քո է մե-
« ծութիւն եւ զօրութիւն, փառք եւ յաղթութիւն . քեզ
« վայելեն օրհնութիւնք, վասն զի երկինք ու երկիր քու
« ձեռացդ ստեղծուածներն են : Ծնորհակալ եմք քեզ՝ Տէր
« Աստուած մեր, եւ սուրբ անունդ կօրհնեմք կիսառաւու-
« ռօրեմք : Ո՞վ եմ ես, եւ ո՞վ է իմ ժողովուրդս, որ այս
« բանս քեզ կմատուցանեմք : Ամէն բան քուկզ է . քեզմէ
« ընդունածնիս քեզ կնուիրեմք : Առջեւդ օտարք եմք եւ

« պանդուխտք, օրերն իս ստուերի պէս կանցնին: Գիտեմ,
« Տէր, որ ամենուն սիրտը կքննես, ու միամտութիւն կսի-
« րես. անոր Համար ես ալ զայս ամենայն քեզ մատուցի ու-
« բախութեամբ եւ միամտութեամբ սրտի. ժողովուրդս
« եւս բերկրութեամբ իւր առատ նուէրն իմին իս խառնեց:
« Տէր Աստուած, երբէք մի վերցուներ մեզմէ այս յօժա-
« բափոյթ կամբը: Տնւր նաեւ որդւոյս սուրբ սիրտ, որ-
« պէս զի կարող լինի պատուիրաններդ պահել»: Յետոյ
Դաւիթ ունկնդրացը դառնալով՝ «Օրհնեցէք եւ փառաբա-
նեցէք զՏէր Աստուած մեր» ըսաւ. եւ ամէնքը միաբերան
օրհնեցին եւ փառաբանեցին զԱստուած Հարցն իւրեանց,
ծնկի վրայ եկան, եւ երկրպագութիւն ըրին անուան նորա:

Երկրորդ օրը ողջակէզ մատուցին Տեառն Հազար զուա-
րակ, Հազար խոյ եւ Հազար գառն. ուրախութեամբ կե-
րան խմեցին առաջի Տեառն, եւ Սողոմոն երկրորդ անգամ
թագաւոր օծուեցաւ: Եւ էր նա տասուերկու տարեկան:

Դաւթի մահը: — Իմանալով Դաւիթ՝ որ ալ վերջին օրը
եկաւ եւ պիտի մեռնի, Սողոմոնը անկողնւոյն քոյր կան-
չեց, ու ըսաւ. «Որդեակ իմ, ահա ես այն ճամբէն կեր-
« թամ, ուսկից ամէնքս պիտի անցնիմք. դուն զօրացիր ու
« մարդ եղիր. պահէ Աստուծոյ պատուիրանները, որ իդիրս
« Մովսեսի գրուած են. Աստուծոյ ճանապարհէն դուրս մի
« ելներ, եւ ամէն ըրածդ գիտցիր»: Յիշեցուց յետոյ Աե-
մէիին իրեն ըրած նախատինքն ու Յովաբայ անիրաւու-
թեամբ ու վատ նախանձով Արեւններ եւ Ամեսսա զօրավար-
ներն սպաննելը, եւ իւր իմաստութեանը յանձնեց, որ ա-
նոնց արժանաւոր պատիժը տալով՝ զիրենք արեամբ գե-
րեզման իջեցընէ. նոյնպէս պատուիրեց նաեւ որ Բերզե-
լիին որդւոցը բարիք ընէ: Եւ քիչ մը ետքը երջանիկ մա-
հումբը ննջեց ընդ Հարս իւր, եւ թաղեցաւ իւր մայրա-
քաղաքը՝ յերուսաղէմ, ուր իւր գերեզմանը մեծ յարգ ու-
նեցաւ թէ Հրէից եւ թէ վերջէն Քրիստոնէից մէջ: Եօթա-
նասուն տարեկան էր, երբոր մեռաւ Դաւիթ, եւ քառա-
սուն տարի թագաւորութիւն էր ըրեր. Քերթոնի մէջ եօ-
թը տարի, եւ երուսաղէմի մէջ երեսունեւերեք:

Տ Ե Ս ՈՒ Թ Ի Ի Ն Ի Կ Ա Ի Կ Թ .

Հրէից Թագաւորութեան մէջ բազմաթիւ փոփոխութիւններ ու ներդու-
թիւններ մտցընելով՝ շատ բարեկարգեր էր զայն Դաւիթ : Իւր օրը ցեղերուն
նախապետական կեանքն եւս շատ փոխուեցաւ . որովհետեւ Թագաւորական
իշխանութիւնը միացընելու ու զօրացընելու համար , սնտեսական՝ դատաւո-
րական ու զինուորական պաշտօններ հաստատեց , մայրաքաղաք մը , Թիկնա-
պահ գումուք մը , մնայուն զօրաւոր բանակ մը կազմեց , եւ կրօնական իշխա-
նութիւնը տէրութեան հետ սերտ միացուց : Ինքն իսկ քերթող ու երաժշտ
լինելով՝ աստուածային պաշտամանց հոգին ըրաւ քերթողութիւնն ու երաժըշ-
տութիւնը . չորս հազար զեւտացիք այլ եւ այլ դաս բաժնուած՝ անոնց այլ եւ
այլ երաժշտաց եւ իւր շինած երգերն երգեցընել կուտար . եւ այլք՝ քաղցրա-
նուագ սաղմոսարանաւ անոնց կերգակցէին : Քաղաքական ու զինուորական
զլխոյն այսպէս աստուածային պաշտամանց մէջ խառնուելովը՝ բնականապէս
քաջանայագետին պաշտօնը կազտիկնար : Քաղաքական իշխանութեան առջեւ
քաջանայական իշխանութիւնը կխոնարհէր , եւ այս խոնարհումը երթալով
պիտի շատնայ : Հրէից տէրութիւնն եւս հետզհետէ երթալով ասիական միւս
տէրութեանց ձեռն ու կերպը պիտի առնու : Հէրէն՝ գերմանացի պատմաբանը
կրտէ Թէ • Սաւուղ զօրավար մի էր միայն , որ Սամուելին ձեռօք Աստուծէ
ընդունած հրամանին համեմատ կգործէր . ոչ արքունիք ունէր , եւ ոչ հաս-
տատուն բնակարան : Ազգը դեռ ինքզինքը երկրագործութեան ու անասնա-
պարմանութեան առած ժողովուրդ մի էր . ոչ հարստութիւն ունէր , եւ ոչ
պարճութիւն . բայց անզգալի կերպով պատերազմող ժողովուրդ մը կրաւնար :
Դաւիթ ժամանակ՝ Թէ՝ ազգը եւ Թէ՝ տէրութիւնը բոլորովին փոխուեցաւ . Ի-
րեն հաստատուն արքունիք կհաստատէ Երուսաղեմի մէջ , որ եւ ազգային
սրբութեան ամուր կլինի , Աստուծոյ պաշտօնը ազգային ու միակ կրօն կը-
դառնայ . կամաց կամաց միտպետութիւնն ու արքունեաց կառավարութիւնը
կեննէ , որուն քաղաքական արգասիքը նոյն իսկ Դաւիթ Թագաւորութեան
վերջերը իւր որդւոցը ապատամբութեան վրայ յայտնի երևեցաւ :

Դաւիթ վրայ լաւ դատաստան ընելու համար , պէտք է իւր ժամանակը
մտքերնիս բերեմք , յորում դեռ Քրիստոսի Տեառն մերոյ գթութեան օրէնքը
հաստատուած չէր , ուստի եւ խիստ վճիռներու մէջ՝ այն առննի բարուց կհե-
տեւէր : Դաւիթի փառաց մեծութեան , եւ իւր հանճարոյն եւ օրինակին , ազ-
գին բաղդին վրայ ունեցած ազդեցութիւնը լաւ հասկընալու համար եւս պէտք
է գիտնալ Հրէից վիճակն եւ կապալաշտութենէ՝ ունեցած մեծ վտանգնին ,
ուսկից հարկ էր նոցա լաւ զգուշանալ : Կապալաշտներէ շուրջ պաշարուած
ժողովուրդը ընտրեալ Յիմարտին Աստուծոյ , որ զինքը քան զամենայն ազգս եւ
ազգեն վեր պիտի բարձրացընէր , իրմէ պիտի ծնանէր Ասեխան . արդարեւ ա-
նոր քան զամենայն վտանգ մեծ էր կապալաշտութիւնը , եւ կապալաշտութեան
պէս բան մը չկար որ նախախնամութեան անոր ընկերքը արգիլէր : Ապա ու-
րեմն այն ժողովրդեան կարեւոր առաքինութեանց առաջինը պէտք էր լինէր
հաստատուն հաւատք . եւ տեսնք որ իրենց հաւատքին համեմատ եւս միշտ

վարձատրուեցան, և կամ պատժուեցան յԱստուծոյ : Այս կողմանէ թագաւորաց օրինակ եղաւ Գաւիթ : Բայց միայն այն շէր իւր առաքինութիւնը . մեծասիրտ էր միանգամայն, մեծահոգի և վեհանն, որոյ յայտնի արարցոյցներն են Յովնաթանի վրայ ունեցած մեծ ու անյողդողջ սէրը, ժողովրդեան վրայ ունեցած հայրագութիւնամբքը, աղետից ու թշուառութեան մէջ արիւնթիւնն ու դիպցազնական համակամութիւնը : Թէ որ երբեմն անճնատուր եղաւ բարկութեան, Սաուուդայ հետ ունեցած վարմունքը բաւական կցուցրնեն թէ ինչ աստիճանի մեծ էր նաեւ գթութիւնն ու երկայնժողութիւնը . և թէ որ Ռարիային թափուած անմեղ արեանը վրայ կտոսկաւք, պէտք է նաեւ զարմանաւք՝ տեսնելով թէ ինչպէս յանցաւորը կատարեալ զղջմամբք, խոնարհութեամբն ու ցաւօքք թողութիւն կգտնէ :

Վսեմ բանաստեղծութեամբ յօրինած ու երգած սաղմուսացը մէջ եռանդուն ու աստուածատէր հոգին ակնյայտնի կփայլի : Մարդ մը չէ եղած որ Աստուծոյ առջեւը իրեն պէս խոնարհած լինի, Բարձրելոյն վրայ դրած լինի յոյն ու զօրութիւնը, սրտի մտօք անոր փափաքի և արժանաւոր փառարանութիւններ երգած լինի .

• Որպէս փափաքէ եղջերու յաղբերս ջուրց, կզոյէ տարիմամբ, այնպէս փափաքէ անձն իմ առ ջեզ Աստուած :

• Թարաւի է անձն իմ առ ջեզ Աստուած, հզօր և կենդանի . ե՞րբ եկից երեսեցայց երեսացդ Աստուծոյ . . . » :

Քանի մը բառ բաւական են իրեն՝ այս աշխարհիս ընդունանութիւնը հրաշալի կերպով հասկըցրնելու, ինչպէս որ կըսէ .

• Ապագէն որպէս իպատկերի շրջի մարդ, սակայն իզուր խառլի . գանձէ՛ և ոչ գիտէ ո՛ւմ ժողովէ » :

Միւս սաղմուններն ևս նոյնպիսի գեղեցիկ ու վեհ իմաստներով զեղուն թափաղուն են . մէկուն մէջ շարագործաց վրայ նախախնամութեան ունեցած ծածուկ խորհուրդները կըացատրէ, ուրիշի մը մէջ Աստուծոյ ահաւոր մեծփայլութեան, ամենակարող զօրութիւնն ու անհուն գթութիւնը կնկարագրէ : Այս երգերէն շատերը ապագային մէյմէկ գուշակութիւններ են, որով և արժանացաւ Գաւիթ *բացարցունակ մարգարէ* կոչուելու : Տեսաւ Մեխիան որ իւր ցեղէն պիտի ծնանէր, և հրաշալի խօսքերով երգեց զայն . տեսաւ ու կանխաձայնեց նաեւ անոր կամաւոր շարժարանքն ու անզուգական խոնարհութիւնը, և այն շարժարանաց և խոնարհութեան փառաւոր հետեւանքը : « Շատ անգամ, կըսէ Պոսիւէ, ուրիշ բան չէր մտածէր, բայց եթէ որդւոյն Սողոմոնի փառքը հաջակել . և յանկարծ յափշտակուած՝ ինքիբմէ գուրս ելած՝ կըտեսնէր զայն, որ իվեր է քան զՍողոմոն փառօք և իմաստութեամբ : Մեխայն երեսցաւ իրեն բազմաւ իվերայ ամուսոյ՝ մտայուն քան զօրեւ և զուսի : Տեսաւ բոլոր ազգերն յաղթուած՝ անոր ոտքը խոնարհած, ընկած և իրնով օրհնուած՝ ինչպէս որ Արբախանու խոտացուած էր : Տեսաւ զՅա բազմաւ ընդ աշմէ Աստուծոյ, որ երկնից բարձրութենէն իւր պարտեալ թշնամացը վրայ կնայէր : Այն հոյակապ տեսարանէն հիացած . և անոր փառքովը սքանչացած՝ զՈրդին իւր Տէրը կկանչէր, ինչպէս որ Որդին ալ (առկցրնեք Պոսիւէի վրայ) օր մը սիրով պիտի լսէր, որ զինքը կոչեն *Որդի Գաւիթ* » :

Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

Թ Ա Գ Ա Ւ Ռ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Ս Ո Ղ Ո Մ Ո Ն Ի

Մահ Ազոնիայ, Յովարայ եւ Աեմէի: Արիամար ու Սաղովկ: — Սողոմոն Ատուծով: Իմաստութիւն կինդրէ: — Իմաստուն դատաստան Սողոմոնի: — Մեծութիւն եւ զօրութիւն Սողոմոնի: — Շինութիւն տաճարին: — Նաւակատիք տաճարին: — Այլ շինուածք Սողոմոնի: — Թագութիւն Սարայ: — Կուսարշաուութիւն Սողոմոնի: — Կործանումն Սողոմոնի: — Մահ Սողոմոնի. Տեսութիւնք: — Գիրք Սողոմոնի:

(1001—962)

Մահ Ազոնիայ, Յովարայ եւ Աեմէի: Արիամար ու Սաղովկ: Գաւթի թագաւորութեան վերջի տարիներն ելած աղքատամբութեան չար սերմունքը մնացած լինելով՝ նորապըսակ արքայն Սողոմոն քանի մը խտտութիւններ ընելու հարկադրուեցաւ, ինչպէս որ հայրն ալ խորհուրդ էր տուեր:

Հօրը ծերութեան ժամանակ առած կինը Արիսակ սովնացին, սիրելի էր տմենուն. Ազոնիա մտածեց որ Գաւթի վերջին թագաւորն հետը կարգուելով՝ կարող է անոր ձեռքով իւր կողմն որսալ նորէն տէրութեան մեծամեծները. ուստի եւ զնաց Բերսաբէին ազաջեց որ Սողոմոնէն խնդրէ որ զԱրիսակ կին առնելու հրաման տայ իրեն: Մօրը բերնէն Ազոնիային խնդիրքն իմանալով՝ հասկըցաւ Սողոմոն անոր խորամանկ խորհուրդն, եւ մէկէն Բանիա զօրավարին հրամայեց, որ երթայ զայն սպաննէ:

Ազոնիայի յանկարծական սպանութեան գոյժն որ առաւ Յովար՝ սարսափեցաւ, եւ որովհետեւ անոր կուսակից համարուած էր՝ վազեց Աստուծոյ սեղանն ապաւինեցաւ: Նոյն Բանեայ ձեռքովը զինքն եւս հոն սպաննել տուաւ Սողոմոն, իփրէժ այնչափ թափած անմեղ արեանցը:

Սեմէին կանչեց Սողոմոն՝ ու պատուիրեց որ երթայ երուսաղէմ՝ քնակի՝ մահ սպառնալով՝ թէ որ դուրս ելնէ: Հնազանդեցաւ Սեմէի, բայց երեք տարի ետքը օր մը ծա-

ուաները Գեթացւոց երկիրը փախան, վրան գրուած ար-
գելքին գէժ՝ ելաւ ետեւնէն ինկաւ Սեմէի, որ բռնէ բե-
րէ. իմացաւ Սողոմոն, եւ սպառնալիքը կատարեց:

Այնուհետեւ կարգն եկեր էր Աբիաթար քահանային,
որ Յովբայ Հեա Ագոնիային կողմն էր բռներ. բայց որով-
հետեւ ատենօք հօրը բոլոր վշտացը վշտակից եղած ու ար-
գիւնք ունեցած էր, չուզեց ուրիշ պատիժ տալ, այլ Ա-
նաթովթ իւր ազարակը աքսորեց, որով եւ քահանայա-
պետ մնաց մինակ Սագովկ, եւ քահանայապետութիւնը նո-
րէն միացաւ, որ Սաւուրայ եւ Դաւթի կախներուն պատ-
ճառաւ երկու բաժնուած էր. մէկը երուսաղէժ կկենար,
եւ միւսը Գարաւոն. եւ այնպէս քահանայապետութիւնը
Ահարոնի Իթամար որդւոյն ցեղէն ելաւ, ու նորէն ան-
գրանկին (Եղիազարու) ցեղին անցաւ:

Սողոմոն Աստուծմէ իմաստութիւն կկսկրէ: — Այսպէս
Սողոմոն իւր թագաւորութեանը հեամուա թշնամիներէն
որ աղատեցաւ, նիզակակցութեամբ աւելի զօրանալու հա-
մար եզիպացւոց Փարաւոն թագաւորին աղջիկն իրեն
կին առաւ, ու երուսաղէմը ամբացուց: Բայց ուզելով նաեւ
երկնից հովանին իւր վրայ իջեցունել՝ ժողովեց բոլոր Իս-
րայելի մեծամեծներն ու զնաց անոնցմով Գարաւոն՝ որ ժո-
ղովրդեան Աստուծոյ զսհ մատուցած Դան, Գաղղաղա ու
Բերսաբէ բարձրաւանդակներէն ամենէն բարձրն ու մեծն
էր, եւ հոն էր խորանն վկայութեան, սրուն առջեւ Սողո-
մոն հաղար ողջակէզ մատոյց Աստուծոյ: Իւր այս բարե-
պաշտութիւնը անվարձ չթողուց Աստուած. նոյն գիշերը
քնոյն մէջ երեւցաւ իրեն ու ըսաւ, «Ի՛նչ որ կուզես»
«Ինքրէ յինէ որ տամ քեզ. — Տէր, դեռ ես մանուկ փոքր
«եմ, պատասխանեց Սողոմոն, եւ ինքզինքս կառավարել
«անգամ չեմ գիտեր. ինչպէս քու ժողովուրդդ պիտի
«կառավարեմ. ուրեմն այնպիսի սիրտ մը տուր ինձ, որ
«կարող լինիմ ժողովուրդդ արգարութեամբ դատել, եւ
«չարն ու բարին իմանալ»: Գեաւհասակ արքային այս խե-
լացի խնդրուածքը շատ հաճոյ եղաւ Աստուծոյ, եւ ըսաւ
իրեն. «Որովհետեւ ինձմէ ոչ երկարութիւն կենաց իրնդ,
«րեցիր, ոչ մեծութիւն, եւ ոչ թշնամեացդ մահը, ահա

« սուի քեզ այնպիսի իմաստուն եւ Հանճարեզ սիրտ մը ,
« զոր ոչ քեզմէ յառաջ մէկն ունեցաւ , եւ ոչ քեզմէ ետքը
« մէկը պիտի ունենայ : Չուզածներդ եւս սուի քեզ՝ մեծու-
« թիւն եւ փառք : այնպէս որ քեզմէ յառաջ եզած թագա-
«ւորաց մէջ՝ մէկը քեզի նման չեղաւ . եւ թէ որ հօրդ
« պէս ուղիղ ճամբէն դուրս չելնես , ու ամէն հրամաններս
« ու պատուիրանքներս պահես , կեանքդ եւս կերկնցնեմ » :



Ուրախութեամբ դարձաւ Սողոմոն յերուսաղէմ՝ եւ տա-
պանակին ուխտի առջեւն իՍիոն ողջակէզ ու խաղաղա-
կաններ մատոյց Աստուծոյ իշնորհակալութիւն , եւ մեծ
խնջոյք տուաւ իւր մեծամեծացը :

Իմաստուն դատաստան Սողոմոնի : — Վրան շատ չան-
ցաւ՝ այս աստուածապարգեւ իմաստութեան պատուրը ցու-
ցուց Սողոմոն : — Երկու կանայք գրեթէ մի եւ նոյն ժամանակ
մէյմէկ տղայ ծներ էին եւ նոյն սենեկի մէջ կրնակէին :
Գիշեր մը ինչպէս կլինի՝ մէկերնին քնոյն մէջ տղուն վը-
րայ կպառկի : որով եւ նա կմեռնի . մայրը իմանալուն պէս
կրճէ զայն միւս կնկան քով կդնէ , ու անորը քովը կառնու .
առաւօտը ողջ տղուն մայրը կարթըննայ կտեսնէ որ տղան
իւրը չէ , մէջերնին վէճն ու կոխը կմեծնայ , եւ մինչեւ
թագաւորին առջեւը կելնեն դատաստանի : Կտեսնէ Սողո-
մոն որ վկայ չլինելով՝ ճշմօրտութիւնն իմանալու ճար չը-

կայ. երկուքն իսկ միաբերան «Մեռած տղան իմն չէ» կը-
պոռային: «— Սուր մը բերէք, կըսէ թիկնապահացը, ողջ
տղան երկու կարեցէք, եւ այս կանանց մէյմէկ կտոր
տուէք»: Մէջերնէն նա՛ որուն տղան մեռեր էր՝ թագա-
ւորին վճռոյն սիրով հաւանեցաւ. բայց միւսոյն մայրա-
կան աղիքը գալարեցան, գութը յուզեցաւ, եւ Սողոմոնի
ոտքն իյնալով՝ «Տէր իմ՝ արքայ, գոչեց. իրեն տուր, իրեն՝
«Թո՛ղ ողջ մնայ որդիս եւ իրեն լինի: — Ահա տղուն մայ-
րը, կանչեց Սողոմոն, տուէք իրեն որդին»: Ամէնքը զար-



մացան Սողոմոնին իմաստութեանը վրայ, որով անյայտ
ճշմարտութիւնը գորս հանեց. եւ որդեսէր մայրը զա-
ւակը գիրկն առած՝ օրհնելով զարքայ իւր տունը զար-
ձաւ իննգութեամբ:

Մեծութիւն եւ զօրութիւն Սողոմոնի: — Աստուծոյ խոսա-
մունքը կատարեցաւ, եւ Սողոմոնի փառքն ու զօրութիւնը
այնպէս մեծցաւ, որ թագաւորաց մէջ իրեն հաւասարը
չկար: Խաղաղութեամբ կտիրէր այն լայնածաւալ երկիր-

ներուն, որոց տիրապետեր էր Դաւիթ եփրատէն մինչեւ Կարմիր ծովուն եզերքը, եւ իւր անունէն ամէնքը կոպատկառէին ու կիլախնային: Այն նուաճուած բազմաթիւ ազգաց եւ ժողովրդոց հարկն ու դաշնակից թագաւորաց ընծաները կարող կրնէին զինքը այնպիսի ճոխութիւն մը բանեցընելու՝ որուն նմանը գեռ չէր տեսած Իսրայէլ:

Իւր քովի թիկնապահացը համար երեքհարիւր վահան, եւ երեքհարիւր նիզակ շինել տուաւ Սողոմոն՝ ամէնն ալ ոսկի կռածոյ. բոլոր տանը անօթներն ոսկեղէն էին: Երուսաղէմ հարստութեամբ լեցուեցաւ. « Ոսկին իւր յարգը կորսընցուց, եւ արծաթը քարի արժէք ունէր » կրսէ սուրբ Գիրքը: Թագաւորական պալատին համար ամէն օր կերթար երեսուն քոռ նաշիհ եւ քառասուն քոռ ճերմակ ալիւր. տասն ընտիր եղ, քսան կով արօտական եւ հարիւր ոչխար. թող եղջերուն, այծեամն ու ընտիր ընտիր պարարտ հաւերը. կառքի համար քառասուն հազար մատակ ձի ունէր, եւ տասուերկու հազար հեծնալու ընտիր նժոյգ: Իւր նաւերէն ոմանք Կարմիր ծովուն նաւահանգստներէն կենէին, Թարսիս ու Սոփիեր կերթային, եւ իրեն կրերէին առատ ոսկի, արծաթ, մարգարիտ, սակաւագիւտ փայտեր ու ազնիւ քարեր. իսկ ուրիշներն Միջերկրական ծովուն եզերքէն ամէն տեսակ ճոխութեամբք ծանրաբեռնեալք, կուգային ու բոլոր երկրին մէջ հարստութիւն ու հանգստութիւն կախէին: Չորս դին խաղաղութիւն, բարեկեցութիւն, վստահութիւն ու երջանկութիւն պատած էր, զոր եւ այսպէս դարձեալ կիմացունէ սուրբ Գիրքը. « Իւրաբանչիւր ոք, կրսէ, ընդ որթով եւ ընդ թղենեաւ իւրով ուտէին եւ ըմպէին ի՞նչնայ մինչեւ ցի՛նքսարէէ » . այսինքն Հրէաստանի մէկ ծայրէն միւսը: Այն ժամանակէն սկսաւ Իսրայելացուց մէջ ծաղկիլ ծովային վաճառականութիւնը. եւ ոմանք կկարծեն թէ Իսրայելացի ու եգիպտացի նաւեր Կարմիր ծովէն մեկնեցան, եւ Ափրիկէի չորս կողմը պարտելով՝ Միջերկրական ծովէն դարձան եկան:

Շինութիւն տաճարից: — Այսպիսի փառաւորութեան ու պերճութեան ժամանակ պիտի կանգնուէր Աստուծոյ հրբաշակերտ տաճարը, որ իւր շքեղութեամբը բոլոր կուց

մեհեանները պիտի գերազանցէր, եւ մէջը պաշտուած Աստուծոյն պէս աշխարհիս վրայ միակ պիտի լինէր : Սողոմոն՝ որ խաւիտենից տաճմանուած էր այս վեհալայր տաճարը՝ հաւուցանելու, Տիրոսի Քիրաւ թագաւորին հետ հօրն ըրած բարեկամութեան դաշինքը նորոգելովն իսկ գիւրացուց անոր մեծակառոյց շինութեան գծուարութիւնը : Լիբանանու անտառներէն կտրուած մայրերն ու եղեւնափայտերը լաստերով Միջերկրականէն կրերուէին Յոպպէ, ու թսուն հազար քանանացիք զանոնք կկարէին, կտաշէին ձեւի կրերէին, քարեր կկտփէին, եօթանասուն հազար բռնակիրք անդադար զանոնք կկրէին. երեք հազար վեց հարիւր վերակացուք՝ գործաւորաց վրայ կհսկէին, եւ երեսուն հազար ճարտարարուեստ Իսրայելացիք փոխանակաւ տանական հազար՝ եղած բաները կպատրաստէին առաջնորդութեամբ Ազոնիրամ՝ ճարտարապետին :



Այսպէս երեք տարի ամէն կարեւոր եղածը պատրաստելէն յետոյ, թագաւորութեանը չարքորք տարին, եւ Իսրայելացուց եզիպտոսէն ելնելուն չարսհարիւր ու թսուններորդ տարին Աստուծոյ տաճարին հիմք ձգեց Սողոմոն (998) : Ամորհացուց լեւոր Ուռնա յերուսացուոյն կալին վրայ, ուր հայրը Աստուծոյ բարկութիւնն իջեցուցեր էր. եւ ըստ Յովսեփոսի՝ Աբրահամ՝ իւր միամօր որդին իսեղան

հաներ էր իրօրորանուէր պատարագ. եւ եօթը տարուան ու եօթն ամսուան մէջ, տիւրացի Քիրամ քաջարուեստ ճարտարապետին ջանքովը շինուեցաւ լմբնցաւ այն հրաշալի տաճարը՝ Մովսեսին անապատին մէջ շինել ատուած վկայութեան խորանին ձեւովը, միայն թէ իւրաքանչիւր մասունքը շատ աւելի մեծ եւ փառաւոր. վասն զի ներսէն դուրս ամէն տեղ ազնիւ փայտերով՝ քարերով ու զուռ ուկով դրուագած, ծեփած եւ ճարտարարուեստ քանդակներով, փորուածքներով, ու քերութներով ու սերութներով զարդարուած էր: Երեք կողմանոց կամ շրջագատ ունէր, եւ երեքն եւս սիւնաղարդ ու կամարակապ սրահներ ունէին, յորս էին քահանայից ու զեւտացւոց բնակարաններն ու զոհի հարկաւոր նիւթերու վաճառանոցներ: Առաջին շրջագատն ու ամենէն մեծը հեթանոսաց կամ օտարաց համար էր, որոնք աշխարհիս չորս կողմէն կվաղէին երուսաղէմ կուգային ճշմարիտ Աստուածն պաշտելու, եւ տաճարին մէջ չէին կրնար մանել. երկրորդն Իսրայելացւոց համար, որ ժողովուրդն հոն կժողվուէր աղօթքի. խոկ երրորդն քահանայից ու զեւտացւոց համար, որ եւ սրան ֆահանայից կրտսէր, եւ հոն անառջ քարերէ կամբառնար ողջակիզաց ահագին սեղանն ու զարմանալի քանդակներով զարդարուած ծովն պղնձի՝ որ տասուերկու պղնձաձոյլ եզներու վրայ կեցած էր. բարձրութիւնն էր հինգ կանգուն, լայնութիւնը տասը, եւ շրջագատն երեսուն. ասոր մէջը կլուացուէին կսրբուէին՝ քահանայք ըստ օրինաց Մովսիսի՝ զոհագործութենէ յառաջ, Այս ծովուն երկու քովն ալ վեց աւազան կային՝ ողջակէզները լուալու մաքրելու համար: Այս բուն տաճարը այլ եւ այլ մասն կրածնուէր. առաջինը կկոչուէր տուն արուսիսն արուսեանց, յորում եօթնաստեղեան ճարտարագործ ոսկի մեծ աշտանակ մը կար, սուկի սեղան մը եւ վրան հացքն առաջարուսեան, այսինքն զօհի ժամանակ Աստուծոյ նուիրուած հացերը. եւ դարձեալ ոսկի սեղան մը, յորում գիշեր ցորեկ ոսկի բուրլաներով անուշահոտ խունկեր կձխուէին: Բայց ամենէն փառաւոր մասն՝ յորում քահանայապետն միայն կարող էր մրանել, եւ այն տարւոյն մէջ մէկ քանի օր միայն էր դարիս,

դարձրայ, կամ արուրիւն արուրեանց, ուր պիտի գրուէր քե-
րովքէից տարածեալ թեւերուն տակ տապանակն ուխտի
յորում էին օրինաց տախտակները, Ահարոնին ծաղկած
գաւազանը, սափորն մանանայի եւ Մովսէսի ձեռօք գը-
րուած գրքերը: Համակ սկիւ էին նաեւ տաճարին դռնե-
րը: Այս երկու բաժանմունքն եւս երկըացիկ բազմագանձ
դռներով գոցուած, եւ սոկեհուռ տկանակապ վարագոյր-
ներով ծածկուած էին: Տաճարին ոչ միայն շէնքն հրաշա-
լի էր, այլ եւ այն կարգէ դուրս արագութեամբ լմբնա-
լը, երբ կմտածէ որ՝ որ եփեսոսի Անահտայ տաճարը շի-
նուելու համար 210 տարի աշխատեցաւ բովանդակ Ասիա,
եւ 400 տարի զայն գեղազարդելու անցուց. եւ եգիպտո-
սի մէկ բուրգը կանգնելու համար վաթսուհազար դոր-
ծաւորք 20 տարի աշխատեցան:

Նաւակառօք տաճարին: — Երբոր տաճարին շինութիւ-
նը լմբնցաւ՝ ամէն կողմէն Խորայելացիք վազեցին գունդա-
գունդ երուսաղէմ եկան: Տաղաւարահարաց տօնին ժամա-
նակը քահանայք եւ զեւտացիք գնացին շքեղաշուք հանդի-
սիւ տապանակը Սրօնէն հանեցին տաճարը բերին, այն ազ-
գային կրօնից վեհ նշանին ետեւէն կերթար թագաւորը,
եւ հետը իւր պալատականքը, ծերք Խորայելի, ցեղապետք,
տոհմապետք եւ աշխարհախումբ ժողովուրդք, անթիւ ան-
համար արջառ ու ոչխար զոհերով: Քահանայք տապանակը
գարիբին մէջ քերովքէից թեւերուն տակ գրին, եւ այն
միջոցին՝ որ բեհեզեղէն պատմութեաններ հագած սաղմո-
սանուազ զեւտացիք սեղանոյն արեւելակողմը կեցած, տա-
ւիզ, քնար, սրինգ եւ ծնծղայ կղարնէին. հարիւր քսան
քահանայք փող կղարնէին, ու միաբերան կոռչէին. « Խոս-
տովան եղբուք եւ օրհնեցէք զՏէր. խոստովան եղբուք
« Տեառն, զի բարի է զի յաւիտեան է ողորմութիւն նո-
« բա ». եւ կքաշուէր այն վարագոյրն, որ Քրիստոսի մա-
հուան ժամանակ վերուստ իվայր պիտի պատուէր. բոլոր
տունը Աստուծոյ փառաց ամպովը լցուեցաւ, այնպէս որ
քահանայք չկրցան իրենց պաշտօնն յառաջ տանիլ:

Այն վեհ ու շքեղ տեսարանին ժամանակ, Սողոմն բոլոր
իւր արքայապանձ մեծութեամբը խոնարհեցաւ գետին ըն-

կու Անոր առջեւը, որ միայն է մեծ եւ հզօր, եւ ձեռուր-
ներն երկինք տարածելով՝ «Տէր Աստուած իմ, գոչեց. թէ
որ երկինք՝ ու երկնից երկինք բաւական չեն քեզ, ինչ
պիտի լինի ասպա իմ շինած տունս». եւ երկար ու վսեմ
ազօթքով մը աղաչեց որ ամէն անգամ եթէ ժողովուրդը
հոն գայ իրմէ խնդրուածք մը ընէ՝ սիրով կատարէ, եւ
ամենայն յաջողութիւն ու երջանկութիւն պարգեւէ անոր :



եւ հազիւ թէ ձայնը կտրեցաւ՝ երկնքէն կրակ իջաւ, բո-
լոր ողջակէզներն այրեց. տեսան Իսրայելացիք բոցին իջ-
նալն ու Աստուծոյ փառաց տաճարին վրայ նստիլը, եւ
միաբան յերկիր անկեալ միաբերան օրհնեցին զԱստուած,
զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա : Այն ժա-
մանակ ոտք ելաւ Սողոմոն, եւ ահեղ ձայնով մը օրհնեց իւր
ժողովուրդը, եւ ամէնքն սկսան զօհեր մատուցանել : Իւր
մեծութիւնն ու բարեպաշտութիւնը ցուցուց թագաւորը
22 հազար զուարակ ու 120 հազար ոչխար զօհելով, որոց
միւր կերան ու բախացան մայրաքաղաքին մէջ ժողոված
բիւրաւոր ազգայինք եւ օտարք :

Այս հանդէսները, զօհերն ու հողեւոր երգերը, երա-
ժիշտներն ու սաղմոսերգութիւնները շարունակուեցան
նաեւ յաջորդ վեց օրերն ու տաղաւարահարաց տօնին եւօ-
թըն օրերը, որով եւ նաւահատեաց մեծահանգէս շքեղու-
թիւնն ու ցնծութիւնը տեսեց տասնըչորս օր :

Հանդէսէն ետքը երկրորդ անգամ երեւցաւ Աստուած Սողոմոնի, ու ըսաւ. « Աղօթքդ լսեցի, շինած տունդ ինձ « տուն զոհից ընտրեցի, եւ սրբեցի զայն. որպէս զի ա- « նուէս անոր մէջ յաւիտեան մնայ, եւ աչքս ու սիրտս « միշտ հօն վնին: Թէ որ դուն ալ հօրդ Դաւթի պէս պա- « տուիրաններս ու հրամաններս պահես ու ճամբէս չխո- « տորիս՝ Իսրայելի թագաւորութիւնը ցեղէդ չեմ վերցու- « ներ, Բայց թէ որ դուն կամ որդիքդ իմ հրամաններս « թողուք ու երթաք օտար աստուածներ պաշտէք՝ կվեր- « ցընեմ զձեզ այս երկրէն, եւ այս տունը զոր իմ անուամբը « սրբեցի՝ երեսէ կձգեմ ու յառակ եւ իպատմութիւն կու- « տամ ամենայն ազգաց. այնպէս որ՝ անոր աւերակացը « քովէն անցնողն զարմացմամբ կենայ ու զրուցէ. — Ինչո՞ւ « համար այսպէս հարուածեց Տէր այս ժողովուրդն ու այս « տունը, եւ ուրիշ մը պատասխանէ. Վասն զի իրենց հար- « ցը Աստուածը թողուցին եւ գնացին օտար աստուածոց « երկրպագութիւն ըրին, եւ անոնց ծառայեցին. անոր հա- « մար Աստուած ալ այս ամենայն չարիքը վրանին բերաւ »: — Ո՞չ ապաքէն զայս կրսեմք արդ տրամագին, անսկելով Աստուծոյ խօսքը ճշմարիտ երած ահաւորապէս:

Այլ շինուածք Սողոմոնի: — Տաճարէն ետքը երկու մե- ծակաւոյց պալատներ եւս շինել տուաւ Սողոմոն, մէկն ի- բրեն, եւ միւսը եգիպտոսի կնոջն համար: Իւր պալատին մէջն էր թագաւորական գահը փղոսկրէ ու սկիւէ շինած որուն նմանք գեռ չէր անսնուած. վեց աստիճան ունէր, եւ անոնց երկու կողմը տասուերկու քահան հակադասելի ա- ռիւծներ կային: Երեսադէմը ամուր պարսպով ու աշտա- րակներով պատեց, շատ քաղաքներ նորոգեց ու հիմնեց, յորս ամենէն անուանին է Պալմիրա կամ Թաւմոր՝ Դամասկոսի ու եփրատայ մէջանգի անապատին մէջ, եւ մինչեւ ցայ- սօր կհիանան ուղեւորք անոր աւերակացը վրայ, որ Արեւ- էլքի ճոխութեանցը համբարանոցն եղեր էր: Հին քանա- նացի ժողովրդոց շատերն գեռ նուաճուած չէին. զանոնք եւս նուաճեց հարկատու ըրաւ եւ իւր շէնքերուն գործա- ծեց՝ մինչդեռ զորդիսն Իսրայելի իրեն զինուոր կրնէր, իշխան եւ պաշտօնեայ: Ի՞նչ որ ցանկացաւ, ըրաւ ըստ

ցանկութեան իւրում, կրօն սուրբ Գիրքը, երուսաղեմի՝
Կիրանանու եւ ըսլար թագաւորութեանը մէջ :

Թագուհին Սարայ: — Սողոմոնի իմաստութեան ու մե-
ծագործութեանց համբաւը մինչեւ հեռաւոր տեղեր հա-
ռեր էր, եւ սուրբ Գիրքը « Մեծացաւ Սողոմոն, կրօն, քան
« զամենայն թագաւորս ընչիւր եւ իմաստութեամբ, եւ ա-
« մենայն թագաւորք երկրի կողէին զինքը տեսանել եւ
« իմաստութիւնը լսել »: Ասոնցմէ մէկն էր նաեւ Երջանիկ
Արարիոյ (եւմէն) կամ Երուսիոյ թագուհին, որ փափաքե-
լով անձամբ տեսնել այն համբաւատենչ թագաւորը, եւ
անոր իմաստութիւնը առակօր փորձել, ելաւ իւր Սարս
մայրաքաղաքէն ու բաղմութեամբ ծառայից եւ ուղտերու՝
ըարձեալ կրեւրէր անուշահոտ խնկեր, առատ ոսկի եւ պա-



տուական քարեր. հասաւ առ Սողոմոն որ զարմանալի ի-
մաստութեամբը, անոր բրած ամէն դժուարին հարցմուն-
քը անվրէպ լուծեց: Տեսաւ թագուհին անոր իմաստու-
թիւնը, շինել տուած հոյակապ տունը, սեղանոյն մեծա-
ծախ կերակուրը, ծառայից փառաւոր աթոռները, պաշ-
տօնէից կարգը, անոնց պատմութեանները, իւր մատուակ-
ներն եւ անոնց շքեղազարդ զգեստը, Աստուծոյ տանը մէջ
մատուցած ողջակէղնէրը, զարմացաւ սրանչացաւ ու ըսաւ
արբային. « Երկրիս մէջ ինչ որ իմաստութեանդ վրայ լը-
« տեցի՝ ճշմարիտ է. չուղեցի հաւատալ մինչեւ որ չեկայ

« ու աչքովս չտեսայ, եւ ահա ինձ պատմուածք՝ տեսած իս
« կէսն անդամ՝ չէ: Երանելի են քու մարդիկդ, ու կանայքդ եւ
« ծառայքդ որ հանապազ քովդ, կկենան ու իմաստութիւնդ
« կլսեն: Սրհնեալ լինի Աստուած որ հաճեցաւ քնդ, քեզ,
« եւ Իսրայէլը սիրելուն համար իրեն քեզի պէս խաղաւոր
« մը տուեր է »: Եւ ըստր բերած ընծաներն հանեց մատոյց
անոր: Սողոմոն եւս իւր կողմանէ արքայալայել պարգեւ-
ներ տուաւ անոր, եւ մեծ պատուով տեղը դարձոյց: (1)

Կռապաշտութիւն Սողոմոնի: — Սողոմոնին ցաւալի օրի-
նակէն իսկ քաջայայտ կանսնուի թէ մեծամեծ յաջողու-
թիւնք սրչտի վնասակար են նաեւ իմաստնազունից իմար-
դիկ: Սողոմոն՝ որ երկար ժամանակ իւր պարտքերն ան-
թերի կատարեր էր, ծերութեան ատեն ապերախտ գըտ-
նուեցաւ Աստուծոյ որ զինքն այնչտի բարեօք լցուցեր էր:
Չորս կողմը պատած փառքով ու շքեղութեամբ շլացած՝
մոռցաւ այն ձեռքն որ զինքը այնպիսի բարձրութեան հա-
ներ վերուցեր էր. ինքզինքը իդամնութեան տալով՝ հա-
զարէն աւելի օտարոտի կանայք տուաւ այն ազգերէն՝ որոց
հետ ինամութիւն ընելն արգիլեր էր Աստուած Իսրայէլա-
ցոց, եւ էին Եգիպտացիք, Մովաբացիք, Ամոնացիք, Ե-
դովմայեցիք, Ասորիք, Քեաացիք, Մանրհացիք եւ այլք, որ-
պէս զի չլինի թէ սրտերնին իրենց կուց ետեւէն մուտե-
ցընեն: Խտարեցուցին Սողոմոնի սիրտը զհետ աստուածոց
եւ օտարաց. մոռացաւ նա իւր Աստուածն ու բարերարը,
եւ գնաց Սիդոնացոց Աստարտայ գարշելոյն, Քամովայ
կուցն, Մովաբայ եւ Ամոնացոց Մեղքովայ զաւրտուոյ տա-
ճարներ շինեց, եւ կանանցը հետ խունկ ու զոհ մատոյց
անոնց: Չյիշեց թէ ո՞վ էր որ զինքն ու հայրը մեծցուց,
եւ սրուն համար էր որ այն փառաւոր տաճարը շիներ,
ու այնչտի տարի պաշտեր էր:

Կործանումն Սողոմոնի: — Այս ստակալի ապերախտու-
թեան վրայ բարկացած Աստուած, երրորդ անգամ երեւ-
ցաւ, բայց առաջիններէն ըստրովին տարբեր կերպով ու

(1) Երովպացիք ասանդորին ունին բէ Մարայ բագուհին Սողոմոնէ որդի
մը ծնաւ Մեհիլէհէք անունով, ուսկից իրենց բագաւորները կիչնան, կրսեն:

բառ . « Որովհետեւ հրամաններս ու պատուիրաններս չը-
« պահեցիր , ձեռքէդ պիտի պատռեմ առնում թագաւո-
« րութիւնդ , ու ծառայիդ պիտի տամ . բայց հօրդ Դաւ-
« թին սիրոյն համար քու օրդ պիտի չընեմ զայն ; այլ որ-
« գւոյդ օրը : Սակայն բոլոր թագաւորութիւնդ պիտի
« չառնում ; այլ գաւազան (ցեղ) մը պիտի տամ որդւոյդ »
« վասն Դաւթի ծառայի իմոյ ; եւ վասն Երուսաղէմի քաղա-
« քի զոր ընտրեցի » : Եթէ Սողոմոն հօրը սիրտն ունենար ,
Աստուծոյ այսպիսի սպառնալիք լսելուն պէս մէկէն խել-
քը գլուխը կ'սղոյվէր , ճամբան կիտխէր ու հօրը Դաւթի
պէս ճշմարիտ զջմամբ մեղացը թողութիւն կգտնէր . բայց
ինքը անզեղջ մնաց , եւ այն օրէն սկսաւ ամենայն չարիք
վրան գալ զեզուլ : Նախ նուաճուած ազգեր գլուխ քաշե-
ցին . Դաւթի ժամանակ Յովար Եգովմայեցիքը նուաճեր էր .
անոնց վերջի թագաւորին որդին Ագեր որ Եգիպտոս փա-
խեր էր եւ Փարաւոնին սիրելի եղեր էր , դարձաւ եկաւ
ու հօրը թագաւորութիւնը նորէն ձեռք ձգեց : Ռագոն ա-
նուսով մէկն ալ Դամասկոսի մէջ թագաւորեց , եւ Ագերին
հետ միացած սկսան Սողոմոնի դէմ դնել . բայց նոյն իսկ
իւր տէրութեանը մէջ ապստամբութիւն ելաւ :

Յերոբոամ որդին նորատայ , քաջ , խելացի ու դործուն-
եայ մարդ մը լինելով Սողոմոն զինքը Յովսեփայ տանը , այս-
ինքն Սանասէի ու Եփրեմի ցեղերուն վրայ վերակացու գրեր
էր : Օր մը Երուսաղէմէն գուրս ելնելու ժամանակ , Սիլանացի
Աքիա մարգարէն իրեն հանդիպեցաւ , մէկդի տարաւ զին-
քը , իւր կանակի նոր վերարկուն քաշեց պատուեց , տա-
սուերկու կտոր բրաւ , ու « Առ քեզ , բաւ , տասը կտորը .
« վասն զի այսպէս ասէ Տէր . Ահա Սողոմոնի թագաւորու-
« թիւնը պատուեցի . տասը գաւազանը քեզ պիտի տամ ,
« եւ պիտի լինիս թագաւոր Իսրայելի . եւ եթէ հրաման-
« ներս ու պատուիրաններս պահես ' հեազ կլինիմ միշտ ու
« քեզ հաւատարիմ տուն կշինեմ ' ինչպէս որ Դաւթի շի-
« նեցի , եւ զԻսրայէլ քեզ կուտամ » :

Մահ Սողոմոնի . Տեսութիւնք : — Լոեց Սողոմոն եւ ուզեց
Յերոբոամը բռնել մեռցրնել , բայց նա փախաւ գնաց Ե-
գիպտոս Սաւսակիմ թագաւորին քով կեցաւ , մինչեւ մե-

ուսու Սողոմոնն սրտին տագնապէն եւ երուսապէսի մէջ թա-
զեցաւ (962) :

Գաւառուն տարի թագաւորեր էր . այնչափ մեծութեամբ
եւ իմաստութեամբ սկսած թագաւորութիւնը սրտի տագ-
նապով ու արտոմութեամբ վերջացուց : Իւր փառացն արե-
ւը արգէն մտած էր՝ երբ մտաւ նա իգերեզման : Աւելի
ապրեցաւ նա քան զայն թագաւորութիւնն՝ որ մինչեւ ի
ծագս աշխարհի իւր փայլն էր տարածեր, ու ամենուն
վախ կամ զարմանք ազգեր էր : Այն աչքերն՝ որ Հեռաւոր
թագաւորներու իւր գիմացը գալ խոնարհին էին տեսեր,
տեսան եւ իւր ծառայից կամ հարկատուացը թշնամանքն
ու ապստամբութիւնը : Սողոմոնն օրինակ է մարդուս երկու
գիմացդեալ ծայրերուն . թէ որ իւր բարձրութեանն հա-
ւատարոզ շատ չեն գանուիր, բայց ընկած ցածութեանը՝
շատեր կան . սակայն յիրաւի աւելի մեղադրելի է նա քան
զբնութենակից մահկանացուս, որովհետեւ եթէ նորա կիյ-
նան՝ բայց ոչ արդեօք յետ այնչափ բարձրութիւն հասնե-
լու աջով Բարձրելոյն : Անոր համար եւ ապագայք չներե-
ցին իւր բրած ծանր սխալմանցը, եւ բազմազոյնը խուրը
Հարց դատապարտութեան կնիքը տուին իճակատ Սողոմո-
նի : Բայց արդեօք եւ Աստուած նոյն խիստ գատաստանը
բրաւ սրգւոյն Դաւթի : — Մենք իւր ողորմութիւնը անբաւ
գիտենք, եւ քանի որ սուրբ Գիրքն որոշ վճիռ մը չկարեր
այս նիւթիս վրայ, աւելի կսիրեմք հաւատալ որ ողորմու-
թեամբ քաւած լինի նորա մեղքերը, բաւական պատիժ հա-
մարելով կենացը վերջի տարիներուն նորա քաշած ծանր
վշտերը : Ո՛չ ապաքէն ինքն իսկ Աստուած կխոստանայ Դաւ-
թի յայտնապէս թէ « Որդւոյդ Սողոմոնի ես հայր պիտի
« լինիմ ու նա ինձ որդի պիտի լինի . թէ որ անիրաւու-
« թիւն ընէ՝ ես զնա մարդկանց գաւազանաւ պիտի զար-
« նեմ, բայց ողորմութիւնս իրմէ պիտի չվերցընեմ », ինչ-
« պէս որ Սաւուղէն վերցուցի » . (Բ Թագաւորք. եր, 14) : Ուր
թողունք որ եթէ Դաւթի սիրոյն համար չուզէց Աստուած
զրկել զՍողոմոնն իթագաւորութենէ, որչափ եւս առաւել
իյաւ խոնական կենաց : Այս է ահա մեր կարծիքը :

Գիրք Աողոմոնի: — Աողոմոնն ոչ միայն մեծագործ թա-
գաւոր եղաւ, այլ եւ անուանի մատենագիր. սուրբ Գիրքն
իրեն համար «Իմաստնացաւ քան զամենայն մարդիկ» բն-
ւէն ետքը՝ վրայ կրերէ թէ երեք հազար առակ խօսեցաւ,
հինգ հազար օրհնութիւն գրեց, եւ բոլոր փայտերու վը-
րայ խօսեցաւ՝ Լիբանանու եղեւնափայտէն մինչեւ պատի
վրայ ելնող զոսպային վրայ, ինչպէս նաեւ անասնոց, թըռ-
չնոց եւ ձկանց վրայ: Բոլոր ասոնք կորսուած են հիմա.
ձեռքերնիս հասածներն են Առակաց գիրքը, Ժողովոյրը, Երգ
երգոցը եւ Ինասուրիւնը, որոց իւրաքանչիւրին վրայ խօսած
եմք խսկիպն մատենիս:



Գ Լ Ո Ւ Ի Ժ Ե .

Ի Բ Ա Ս Տ Ա Ն Մ Ա Ն Է Լ Ի Թ Ա Գ Ա Ւ Ո Ր Ո Ի Թ Ե Ա Ն Ն Ն Հ Բ Է Ի Յ

Մ Ի Ն Ձ Ե Ի Ա Ք Ա Ա Ք Ի Ն Ի Ս Ր Ա Յ Ե Լ Ի Վ Լ Ա Յ Թ Ա Գ Ա Ւ Ո Ր Ե Լ Ը

Ռորովամ եւ Յերորովամ. Բաժանումն Յագաւորումեան: — Ռորովամ առաջին Յագաւոր Յուդայ, ամբարշտումին նորա եւ մայ: — Յերորովամ առաջին Յագաւոր Իսրայելի, կառաւարտութիւնն ու պատիժը: — Հիւանդութիւնն որդւոյ Յերորովամայ. Աքիա մարգարէ: Մայ Յերորովամայ: — Աքիա եւ Ասա, Յագաւորք Յուդայ: — Նարատ եւ Բասա, Յագաւորք Իսրայելի: — Ասային վերջը: — Էլա, Չամբրի եւ Ամրի, Յագաւորք Իսրայելի:

Ռորովամ եւ Յերորովամ. Բաժանումն թագաւորութեան: Սողոմոնի մահուանէն ետքը որդին Ռորովամ՝ ելաւ Սիկիմ գնաց, ուր բոլոր Իսրայէլ ժողոված էր զինքը թագաւորեցընելու: Սողոմոն վերջի ատեններն ինքզինքը բոլորովին հոյակապ պալատներ ու կառուցաներ շինելու աւելով՝ ժողովուրդը ծանր հարկերով ու աշխատութեամբ շատ նեղեր էր. ուստի եւ նա իրեն բերան առնելով զՅերորովամ որ Սողոմոնին մեռնիլը լսելուն պէս Եգիպտոսէ վազեր եկեր էր, ըսաւ նորապսակ թագաւորին. « Հայրդ՝ մեր առաջնորդ ծանրացուց, թեթեւցուր դուն զայն եւ ծառայեալ էրք քեզ »: Պատասխան տալու համար երեք օր ժամանակ ուզեց Ռորովամ որ մտածէ. հօրը քովն եղած՝ ծերերուն հարցուց, եւ անոնք խորհուրդ տուին որ ժողովրդեան կամքը կատարելով անոնց սիրտը վաստակի, որով եւ բոլոր կենացը մէջ իրեն կճառային հաւատարմութեամբ: Բայց ուզեց նաեւ իւր քովը կեցած անդաւիկից երիտասարդաց կարծիքն իմանալ, որոնք այս պատասխանը թեւադրեցին. « Իմ՝ ճկոյթս՝ հօրս մէջքէն հաստ է. հայրս ձեր վրայ ծանր անուր դրաւ, ես զայն աւելի պիտի ծանրացունեմ. հայրս զձեզ զաւազանով խրատեց, եւ ես զձեզ քքովք »:

Այս իրիստ ու անմիտ պատասխանին վրայ կատղեցաւ ժողովուրդը, «Դաւթի հետ ինչ բան ունիմք, գոչեցին միաբերան, եւ Յեսսեայ որդւոյն հետ ինչ ժառանգութիւն, «պնդեանց իրնակութիւնս քս Իսրայէլ»։ Այս իրենց ազըստամբութեան սովորական դարձած խօսքն ըսելով՝ լի բարկութեամբ ու թշնամութեամբ գլուխնին քաշեցին գնացին։

Ռորովամ կարծելով թէ խռովութիւնը հանդարտեցաւ, Ադոնիրամ հարկապեալը զրկեց որ հարկերը ժողովէ. բայց ժողովուրդը զայն քարկոծելով մեռուց, եւ Յերոբովամը իւր վրայ թագաւոր դրաւ։ Այն գոյժն որ առաւ Ռորովամ՝ սարսափեցաւ, աճապարեց կառքը մտաւ ու փախաւ գնաց Երուսաղէմ, ուր Յուդայի ու Բենիամինի ցեղերն միայն հետը միացան ու իրեն հաւատարիմ մնացին։

Այսպէս Դաւթի ու Սողոմոնի միահեծան թագաւորութիւնը երկուքի բաժնուեցաւ. Յուդայի թագաւորութիւնը աւելի փոքր էր, բայց աւելի պատուաւոր. վասն զի իւր ձեռքն էր տապանակն ուխտի եւ տաճարը, եւ ամէն հաւատացեալ Հրեայ պարտական էր ամէն տարի իւր նուէրը բերելու տաճարին մատուցանելու. իսկ Իսրայելի թագաւորութիւնը աւելի բազմամարդ էր եւ աւելի ընդարձակ, որով եւ զօրաւոր։

Հրէից թագաւորութիւնն այսպէս երկու բաժնուելով՝ հարկաւ զօրութիւնն եւս կբաժնուէր ու կտկարանար, զի անգ է զօրութիւն եւ ոյժ՝ ուր է միութիւն։ Դաւթի ժամանակ մինչեւ եփրատ տիրապետեր էր, բաժանմանէն ետքը Պաղեստին միայն ձեռքը մնաց։ Հրեայք չորս կողմերնէն թշնամիներէ պատած պաշարուած, փոխանակ միաբանութեամբ անոնց դէմ դնելու, երկպառակութեամբ իրարու դէմ կզինէին, իրարու արիւնը կծծէին. մինչեւ որ ետեւէ ետեւ Բաբելոնացոց իշխանութեան տակը մտան՝ կորսնցընելով իրենց ազգային թագաւորութեան ու ազատութեան հետ նաեւ բոլոր իրենց փառքն ու պատիւը։

Ժամանակագրական ցանկ թագաւորացն Յուդայ եւ Իսրայելի։ — Պատմութիւնը լաւ ըմբռնելու համար հոս դրնեմք Յուդայի եւ Իսրայելի թագաւորաց ժամանակագրական ցանկը.

ԹԱԳԱՒՈՐԻ ՅՈՒԴԱՅ .

	Թագաւորե	Քրիստոսե տաւջ
1. Ռորովամ	17 տարի	965
2. Աբիա	5 »	946
3. Ասա	41 »	944
4. Յովսափաս	25 »	904
5. Յովրամ	7 »	880
6. Որոզիա	4 »	876
7. Գողոզիա	6 »	876
8. Յովաս	40 »	870
9. Ամասիա	29 »	851
10. Ոզիա	52 »	805
11. Յովաթամ	16 »	752
12. Աքազ	15 »	737
13. Եզեկիա	29 »	725
14. Մանասէ	55 »	—
15. Ամոն	2 »	—
16. Յովսիա	51 »	—
17. Յովարազ	» 5 ամիս	—
18. Եզիակիմ	10 տարի	—
19. Յեքոնիա	» 5 ամիս	—
20. Սեդեկիա	9 տարի	—
Վերջ թագաւորութեան Յուդայ		587
Ռորովամայ թագաւորութեան սկզբէն 575 տարի տեւե- լէն յետոյ :		

ԹԱԳԱՒՈՐԻ ԻՍՐԱՅԵԼԻ .

	Թագաւորե	Քրիստոսե տաւջ
1. Յերորովամ Ա.	22 տարի	965
2. Նաբատ	2 »	945
3. Բասաս	24 »	942
4. Ելա	2 »	919
5. Չամբրի	» » 7 օր	918
6. Ամրի	12 տարի	918
7. Աքաաբ	20 »	907
8. Որոզիա	2 »	888
9. Յովրամ	10 »	887

10. Յէու	28	»	876
11. Յովաքազ	17	»	848
12. Յովաս	46	»	852
13. Յերոբովամ Բ.	31	»	847
14. Զաքարիա	»	6 ամիս	766
15. Սեղզում	4	»	763
16. Մանայիմ	11 տարի		763
17. Փակիրա	2	»	754
18. Փակէէ	20	»	765
19. Ովսէէ	9	»	726

Իօրայելի թագաւորութիւնը 244 տարի տեւելէն յետոյ 718-ին կվերջանայ :

Ռորովամ առաջին թագաւոր Յուդայ, ամպարշտութիւն Եորա եւ մահ: — Երուսաղէմ հասնելուն պէս շուտ մը Ռորովամ Յուդայի ու Բենիամինի ցեղերէն հարիւր ու թսուն հազար կորիճ մարդ ժողովեց, եւ երբ զանանք հեան առած ապստամբ ասան ցեղերուն դէմ կերթար, Աստուած Սամիա մարգարէին ձեռքովը պատուիրեց իրեն որ եղբարցը դէմ չերթայ չպատերազմի: Հնազանդեցաւ Ռորովամ եւ դարձաւ նորէն եկաւ Երուսաղէմ:

Յերոբովամայ ամպարշտութիւնը Ռորովամայ աթոռը հաստատեց եւ ժողովրդեանը թիւը շատցուց, որովհետեւ Յերոբովամայ կուսպաշտութեանը չհետեւել ուզող ժողովրդականք, քահանայք եւ զեւտացիք կվազէին Երուսաղէմ կուգային: Բայց ամսոս որ քիչ ժամանակէն ինքը Ռորովամ եւս Աստուծոյ ձայնին չլսեց անոր պատուիրաններն ու հրամանները մոռցաւ եւ ինքզինքը կուսպաշտութեան սուաւ. ժողովուրդն իսկ նորա օրինակին հետեւեցաւ, եւ բարձր տեղուանք սուտ աստուածոց սեղաններ կանգնեց, անտառներ շինեց ու նուէրներ կընէր: Ասով բարկացուցին յոյժ զԱստուած, եւ նա վրանին եգիպտացուց Սաւակիմ (*):

(*) Սաւակիմ կամ Սիսակ եգիպտոսի բագաորը, պատմեաց Սեսոսիս կամ Սեսոսբուսիս բաժ բագաորը կերեւեայ, որ քսաներորդ չորրորդ հարրսուտերեան առաջին բագաորն էր, որով եւ Սողոմոնի հետ խնամուրիսն ընող բագաւորներուն ցեղէն չէր: Թերե, Քարնաքի պայտաին աներակացը մեջ մե-

Թագաւորը զրկեց որ հազար երկու հարիւր կառօք եւ վաթսուէն հազար երիվարօք եւ անթիւ բազմութեամբ զօրաց յարձակեցաւ ի շէրէաստան, Յուդայի ամուր ամուր քաղաքաց տիրեց, հասաւ մտաւ Երուսաղէմ, տաճարն ու Թագաւորական պալատը կողոպտեց եւ մինչեւ Սողոմոնին շինել տուած ոսկի վահաններն առաւ տարաւ, որոց տեղը պղնձի շինուեցան: Բայց ասով իսկ ամպարշտութեան ճամբան չփոխեց Ռորովամ, եւ տասնըվեց տարի անյաջող Թագաւորութիւն մը անցընելէն ետքը մեռաւ եւ իրեն յաջորդ թողուց Աբիաս որդին:

Յերոբովամ առաջին Թագաւոր Իսրայելի. կռապաշտութիւնն ու պատիժ: — Յերոբովամ եփրեմի լերան վրայ Սիկիմը մեծցուց զարդարեց եւ հոն հաստատեց իւր աթոռը: Վախնալով որ չլինի թէ ժողովուրդը տարուէ տարի տօներուն տաճարին մէջ զոհ մատուցանելու համար, Երուսաղէմ երթալով բարկութիւննին իջնայ ու Ռորովամին հնազանդին, ուզեց նորահնար կրօնքով մը իւր նորահաստատ աթոռը այն վտանգէն հեռացընել: Ահարոնին գիւտը միտքը եկաւ. մանաւանդ որ ինքն ալ երկար ատեն Եգիպտոս կեցած ու Եգիպտացուց կռապաշտութեամբն էր տոգորուած. երկու Եգիպտական աստուածներ ոսկի երկնջներ շինեց, մէկը Դան գրաւ եւ միւսը Բեթել, եւ «Ահա ասոնք են բու աստուածներդ Իսրայել, ըսաւ, որ զքեզ Եգիպտոսէն հանեցին. » Անոնց մասնաւոր քրմեր գրաւ, զոհելու համար բարձրաւանդակներ շինեց, Երուսաղէմայ պէս տօներ հաստատեց, սրպէս զի ժողովուրդը տաճարն երթալու տեղ Դան ու Բեթէլ երթայ զոհէ ու Երուսաղեմի կարօտ չքաշէ. ինքն եւս սկսաւ երթալ զոհեր մատուցանել:

Յերոբովամին այս ապերախտութեանը վրայ շատ բարկացաւ Աստուած եւ այն միջոցին որ Յերոբովամ Բեթէլ զնացած կռոց խունկ կմատուցանէր, Յուդայի երկրէն մար-

ժատարած բարձրաբանդակ մը կտեսնուի մինչեւ հիմա, յորում նկարագրուած է Սեանքիս կամ Սաւակիմ որ իւր նուաճած բազաւորները կապած զից առջեւը կհանէ: Անոնց մէջ կեցած է կապեալ նաեւ Յուդայի բազաւորը Ռորովամ որ յայտնի կհանրցուի իւր հրեական գծագրութենէն ու արձանագրութենէն: Երեք հազար տարուան ննուրիսն է այս:

դարէ մը եկաւ առջեւը եւ սկսաւ բարձրաձայն կանչել. « Աե-
զան սեղանն, այսպէս կըսէ Տէր . Դաւթի տնէն Յովսիա անունով
մէկը պիտի գայ որ քրմերգ վրագ պիտի զօհէ ու մեռեցնելու
ոսկորները վրագ պիտի այրէ . եւ ըսած իս ճշմարտութեա-
նը նշան այն լինի որ սեղանը պատուի եւ վրայի պարար-
տութիւնները թափին : » Այս որ լսեց Յերոբոլամ, բար-
կութեամբ մը ձեռքն երկնցուց հրամայեց որ զինքը բռն-
ենն . բայց իսկոյն ձեռքը դօսացաւ եւ չկրցաւ վար առ-
նուլ, սեղանն իսկ պատուեցաւ եւ ըստր վրայինները վար
թափեցան : Խոնարհեցաւ թագաւորը « Ո՛հ, աղօթէ, ըսաւ
մարգարէին, որպէս զի ձեռքս բժշկուի : » Աղօթեց այրն Աս-
տուծոյ եւ առ ժամայն թագաւորին ձեռքը առաջին վի-
ճակը դարձաւ : Յերոբոլամ ուրախութենէն « եկուր տունս
ճաշէ, ըսաւ մարգարէին, եւ պարգեւներ տամ քեզ : — Թէ
որ տանդ կէսն իսկ տաս, պատասխանեց մարգարէն, հետդ
չեմ գար, վասն զի Աստուած ապսպրեց ինձ որ ոչ հաց
ուտեմ հօս, ոչ ջուր ըմպեմ եւ ոչ եկած ճամբովս ետ դառ-
նամ. » եւ ուրիշ ճամբով սկսաւ երթալ :

Բայց Բեթէլ բնակող ծեր մարգարէ մը իւր որդւոցմէ ի-
մանալով անոր ըրածներն եւ ո՛ր ճամբէն երթալը՝ շուտ մը
էշը պատրաստել տուաւ եւ ետեւէն գնաց հասաւ որ կազ-
նիի մը տակ նստեր էր, եւ տունը հրաւիրեց զինքը . երբ
որ նա Աստուծոյ հրամանը մէջ բերելով հրաժարեցաւ, « Ես
ալ քեզի պէս մարգարէ եմ, ըսաւ ծերը . Աստուծոյ հրեշտակն
երեւցաւ ինձ եւ պատուիրեց որ քեզ բերեմ տունս, ու առ-
ջեւ ջուր հաց հանեմ որ ուտես խմես : » Հաւատաց նա ծե-
րոյն խօսքին, եկաւ մտաւ տունը . եւ կերակուր կերած ա-
տեն Աստուած նոյն ծեր մարգարէին բերնովն իրեն իմա-
ցուց որ անհնազանդութեանը պատիժ՝ մարմինը հարցը գե-
րեզմանը պիտի չմանէ : Այնպէս իսկ եղև . վասն զի էշ հե-
ծած ետ դառնալու ժամանակ՝ ճամբուն վրայ առիւծ մը
յարձակեցաւ ու առանց իշուն գպչելու՝ զարկաւ սպան-
նեց զմարգարէն, եւ մարմնոյն քովը կեցաւ . քովը կկե-
նայր նաեւ էշը : Անցաւորներն տեսան զայն եւ գնացին
ծեր մարգարէին բնակած քաղաքը պատմեցին, որ նորէն
եկաւ թշուառ մարգարէին մարմինը գտաւ, իշոյն վրայ

դրաւ տունը բերաւ, վրան լացաւ, իւր գերեզմանը տա-
րաւ թաղեց եւ որդւոցը ապսպրեց որ զինքն եւս մեռնելէն
ետեւ հոն նոյն գերեզմանին մէջ թաղեն ընդ առն Աստու-
ծոյ «Վասն զի բոլոր անոր սպառնալիքները պիտի կատա-
րուին, ըսաւ, գէթ իմ սոկերքս իրեն պատճառաւ աղա-
տին յայրելոյ ընդ այլոց» :

Հիւանդութիւն որդւոյն Երոբովամայ. Աքիա մարգարէ.
Ման Երոբովամայ :— Երոբովամ ձեռքին յանկարծական
գօտանալովն ու առողջանալովն եւս չզգաստացաւ՝ ճամբան
չփոխեց, բայց Աստուած ուրիշ պատժով մըն ալ զինքը վեր-
ջին անգամ խրատել ուզեց : Իւր Աքիա որդին հիւանդացաւ.
Երոբովամ կնիանը ըսաւ որ թագաւորական հագուստները
փոխէ ու ծպտեալ երթայ Սելով, Այիա մարգարէին հար-
ցունէ տղուն գլխուն գալիքը : Աքիային աչուքները ծե-
րութենէն կուրցեր՝ չէին տեսներ. բայց Աստուած յառա-
ջագոյն իրեն իմացուցեր էր թագուհւոյն գալը. այնպէս որ
հազիւ թէ անոր սուրբին ձայնն առաւ՝ կանչեց. «Եկուր, ներս
«մտիք Երոբովամայ կինը, ինչն է կծպտիս. քեզի գէշ լուր
«մը ունիմ տալու.» եւ վրայ բերաւ թէ «Աստուած Երո-
«բովամին ապերախառութեանը վրայ բարկացած՝ իւր տու-
«նը չարեօք պիտի լցունէ, Երոբովամայ դիակունքը քա-
«ղաքին մէջ շուները պիտի ուտեն, եւ դաշտին մէջ թըռ-
«չունք. քաղաքը սուր կոխած իդ պէս՝ հիւանդ տղադ պիտի
«մեռնի, եւ բոլոր Իսրայէլ զինքը պիտի լան ողբան ու թա-
«ղեն, եւ նա միայն Երոբովամայ անէն գերեզման պի-
«տի մտնէ. Իսրայէլն եւս իպատիժ անօրէնութեանցը Աս-
«տուած պիտի հանէ այս բարութեան երկրէն ու Եփրատ
«գետէն անդին պիտի ցրուէ» : Այս սոսկալի մարգարէու-
թիւնը ահագողով լսեց խեղճ թագուհին ու դարձաւ
զնաց Սարիսա կամ Թերսա ուր փոխադրեր էր Երոբո-
վամ աթոռը. եւ սուրբ տանը դռնէն ներս գնելուն պէս՝
տղան մեռաւ. կոծեցին զինքն ու հանդիսով թաղեցին :

Այնուհետեւ Երոբովամայ ամէն բանը ձախորդ զնաց.
Ռոբովամի Աքիաս որդւոյն գէմ պատերազմեցաւ, յաղթուե-
ցաւ, շատ քաղաքներ կորսնցուց՝ յորս էր նաեւ Բեթէլ,
Մեռաւ Երոբովամ քսան տարի թագաւորելէն ետքը՝ ա-

պերախառութեան դառն հեռեւանացը ցաւալի օրինակ մի եւս ինքզինքը թողլով աշխարհի :

Աբիաս եւ Ասա, թագաւորք Յուդայ : — Ռորովամին յաջորդեց որդին Աբիաս, երեք տարի թագաւորեց երուսազեմի մէջ, եւ մօրը անունն էր Մասա : Աբիաս եւս հօրը մեղացը հեռեւեցաւ եւ սիրտը Աստուծոյ հետ կատարեալ չէր իրեւ զսիրտն Դաւթի հօր իւրոյ : Ինքն եւս հօրը պէս բոլոր կեանքը Յերորովամին հետ պատերազմելով անցուց : Յայն պատերազմունս ամենէն մեծն էր եփրեմայ ցեղին մէջ Սոմորոն լեւան վրայ եղածը, յորում Աբիաս չորս հարիւր հազար մարտիօք եւ Յերորովամ ութ հարիւր հազար զօրաւորօք ճակատեցան . բայց եւ այնպէս Աստուծոյ թոյլ տալովը յաղթուեցաւ Յերորովամ, շատ մարդ կորսնցուց եւ տկարացաւ յոյժ : Աբիայ ամէն գործողութիւնն այսպէս յաջող կերթար թէ որ հօրը մեղաց ճամբան չբռնէր՝ դառնար առ Աստուած : Երեք տարի թագաւորեցէն ետքը մեռաւ : Տեղը նստաւ որդին Ասա :

Ասա իւր թագաւորութիւնը աստուածպաշտութեամբ սկսաւ . բոլոր կռօց սեզանները, արձաններն ու բարձունքը քանդեց կործանեց, անտառներն այրեց, եւ ժողովրդեան պատուիրեց որ զՏէր Աստուած հարցն իւրեանց պաշտեն եւ անոր պատուիրաններն ու հրամանները կատարեն . իւր Մասա մայրը կռապաշտութիւնը չթողլով Աստարտեայ պաշտօն մատուցանելուն համար արկնութենէն հանեց . բոլոր երկիրը խաղաղուց, բարեկարգեց, նորոգեց ու զօրացուց : Թագաւորութեանը տասնեւհինգերորդ տարին եթովպացւոց Չարեն կամ Չարս թագաւորը մէկ միլիոն զօրքով ու երեք հարիւր կառօք եկաւ Սեփասա ձորոյն մէջ՝ Մարիաս քաղաքին մօտ վրան յարձակեցաւ : Քաջութեամբ ճակատեցաւ Ասա, բայց պատերազմը չսկսած, լի վստահութեամբ այս ազօթքն բրաւ Աստուծոյ . « Տէր Աստուած, « բազմօք եւ սակաւօք կարող ես դուն ապրեցուցանել . զօ- « բացս զմեզ Տէր Աստուած մեր, վասն զի քեզի յուսացանք « եւ քու անուամբդ եկանք այս բազմութեան վրայ : Տէր Աս- « տուած մեր, թող մի տար որ մարդ քեզ յաղթահարէ : » Յանկարծ եթովպացւոց վրայ արհաւիրք ձգեց Տէր եւ

սկսան փախչիլ, ետեւնէն ընկաւ Ասա, զիրենք բոլորովին զարկաւ ջարդեց, եւ մեծ աւարաւ ու յաղթանակաւ դարձաւ յերուսաղէմ: Հոն Ագարիա մարգարէն գիմացն ելաւ եւ Աստուծոյ կողմանէ գովեց ու խոստացաւ Ասայի որ միշտ օգնէ իրեն՝ եթէ միշտ ուղղութիւն ընէ: Սիրտ առաւ թագաւորն ու ժողովուրդը, ջնջեց Յուդայի եւ Բենիամինի եւ տիրած տեղերուն միջի գտնուած կուռքերը, ու հանդիսաւոր զոհ մ'ալ մատոյց Աստուծոյ ճշմարտի իշնորհակալութիւն ըրած մեծ յաղթութեանը. ու եօթն հարիւր զուարակ եւ եօթն հազար խոյ մարթեյ տուաւ յաւարէ եթօլպացոց: Հոն հրաւիրած էր եւ Իսրայելացոց ցեղերէն շատ մարգիկ, եւ ամենուն գիմաց նորէն ուխտ դրաւ Աստուծոյ հետ որ այնուհետեւ զինքը միայն պաշտեն եւ իրեն հաւատարիմ մնան: Աստուած ալ իփոխարէն՝ երկար տարի խաղաղութեան մէջ թողուց զՅուդա, մինչդեռ Իսրայելի թագաւորութիւնը խռովութեամբ կծփէր:

Նաբատ եւ Բաասա, թագաւորք Իսրայելի: — Ասայի թագաւորութեան երկրորդ տարին Յերոբոամայ յաջորդեց որդին Նաբատ եւ բոլորովին հօրը ամպարշտութեան ճամբուն հետեւելով՝ անոր պէս տառիկ եղաւ Աստուծոյ:

Երկուք ու կէս տարի հազիւ թէ թագաւորեր էր՝ Փղըշտացոց Գաբարոն քաղաքը պաշարած ժամանակ՝ իւր Բաասա զօրավարը զարկաւ զինքն մեռուց ու տեղն անցաւ, եւ որպէս զի կարող լինի անկասկած թագաւորել, Յերոբոամայ բոլոր ցեղը թրէ անցուց, որով եւ Աքիա մարգարէին բերնով Աստուծոյ անոր ըրած սպառնալիքը կատարեցաւ: Բայց Բաասա ալ Նաբատին կռապաշտութեան ճամբան չթողուց. եւ Յեռ մարգարէին բերնով իրեն իմացուց Աստուած որ եթէ չզգաստանայ՝ իւր գլուխն եւս Յերոբոամայ եկածը պիտի գայ: Յէուին վրայ բարկացաւ Բաասա, զինքը սպաննել տուաւ, եւ քաննըչորս տարի թագաւորելէն յետոյ մեռաւ:

Ասայիկ վերջը: — Բայց Ասա ոչ որպէս խոստացան մինչեւ վերջը իւր յոյսն ու վստահութիւնը Աստուծոյ վրայ դրաւ. որով եւ կենաց վերջի օրերը թշուառութեամբ անցուց: Իւր թագաւորութեանը երեսունըվեցերորդ կամ

մանաւանդ քաննըվեցերորդ տարին՝ Իսրայելի Բաասա թագաւորը ուզելով Իսրայելացոց ցեղերուն Յուդայի թագաւորութեան հետ ունեցած երթեւեկութիւնն արգելել, Թաւա քաղաքն (որ երկուց թագաւորութեանց սահմանադրւալն էր) առաւ եւ ամրացուց ու պատերազմի կպտարատուէր Ասայի դէմ: Վախցաւ Ասա, բայց փոխանակ առաջին անգամուան պէս Աստուծոյ սօգորմութեանը դիմելու եւ անոր պաշտպանութիւնը խնդրելու, տաճարին ու թագաւորական գանձին մէջ սրչափ ոսկի արծաթ որ գտաւ՝ ժողկեց ընծայ զրկեց որդւոյն Ադերայ (Պենատաւ) արքային Ասորոց, որպէս զի գայ Իսրայելի Բաասա թագաւորը հալածէ: Դիմեց նա բազմութեամբ զօրաց եւ ստիպեց զԲաասա կորուստով ետ քաշուիլ. եւ Ասա իւր զօրաւոր ստիսին ձեռքէն ազատելով՝ Թամայ թերակատար պարիսպները կործանեց, եւ անոնց աւերակովը Գարսա ու Մախա քաղաքներն ամրացուց:

Բայց Ասաուած Անանիաս մարգարէն զրկեց առ Ասա, եւ իշխեցընելով եթովպացոց վրայի մեծ յազթութիւնը, եւ այժմու Աստուծոյ վրայ ցուցուցած թերահաւատութիւնը՝ կշտամբեց զնա եւ սպաննացաւ որ այնուհետեւ պատերազմը վրայէն անպակաս պիտի լինի, եւ ընաւ հանգիստ որ մը պիտի չունենայ: Բարկացաւ Ասա եւ ըզմարգարէն բռնեց բանա դրաւ, բայց անոր խօսքերուն կտտարումը չկրցաւ խափանել. Բաասայ հետ ունեցած պատերազմները անոր մահուամբը միայն վերջացան: Հիւանդութեան ժամանակն իսկ դարձեալ իւր յոյսը փոխանակ Աստուծոյ՝ բժշկաց վրայ դրաւ. եւ երկու տարի տանջուելէն ետեւ մեռաւ քառասունըմէկ տարի թագաւորելով: Յուզարկաւորութեան հանդէսը շատ փառաւոր եղաւ եւ իւր շինել տուած գերեզմանին մէջ թաղուեցաւ:

Ասայի վերջը թէպէտ գժբախտ եղաւ, բայց եւ այնպէս իւր երկար իշխանութիւնը Յուդայի թագաւորութեան լաւագոյն ժամանակներէն եղան: Իրաւ անթերի չեղաւ իւր աստուածաշտութիւնը, բայց եւ այնպէս երբ մտածեմք որ անգին Իսրայելացոց վեց թագաւորներ Ասայի օրերը իրարու յաջորդելով՝ ամէնն ալ չար օրինակ

էին Յուդայի թագաւորութեանն, աւելի կրնամք ճանչնալ Ասայի արդիւնքը, ուստի եւ Ս. Գիւրքը իւր պակասութիւնը պատմելովն հանգերձ՝ դովեատով զնա կշիշատակէ: Ասա արժանաւոր յաջորդ թողուց զորդին Յովսափաս:

Էլա, Զամբրի եւ Ամրի. թագաւորք Իսրայելի: — Յէռւ մարգարէին Աստուծոյ կողմանէ առ Բաասա ըրած ու արեամբը հաստատուած սպառնալիքը չէր կրնար անկատար մնալ. որդին էլա տեղն անցաւ ու հաղիւ թէ երկու տարի թագաւորեր էր երբ օր մը Թերսայ քաղաքագետին տունը կերուխումի մէջ գինովցած ժամանակ, իւր Զամբրի կամ Զիւնի զօրավարը զինքը սպաննեց, տեղն անցաւ եւ Բաասա ու բոլոր ցեղը թրէ անցուց: Բայց չկրցաւ Զամբրի իւր այնչափ արեամբ ողողած պատիւը աւելի վայելել, վասն զի Իսրայելացւոց զօրքը անոր տիրասպանութեանը վրայ սաստիկ բարկանալով՝ իրենց Ամրի կամ Հոնրի սպարապետը թագաւոր անուանեցին, եւ եկան Թերսա մայրաքաղաքը պաշարեցին: Տեսաւ Զամբրի որ քաղաքը պիտի առնուի, թշնամեացը ձեռքը չիյնալու համար թագաւորական պալատին կրակ տուաւ ու մէկտեղ այրեցաւ: Այն ժամանակ ժողովուրդն երկու բաժնուեցաւ, ոմանք զԱմրին կուզէին թագաւոր, եւ ոմանք Թաւնի կամ Թիպլի անուն իշխան մը. բայց չորս տարիէն ետեւ վերջապէս Ամրեայ կուսակիցքը յաղթեցին, եւ Թամնին մեռաւ: Միապետեց այնուհետեւ Ամրի, եւ երկու տարի Թերսա բնակելէն յետոյ՝ Սուհոն լեռը Սամարեայ տիրոջմէն երկու արծաթ տազանդի դնեց, Սամարիա քաղաքը շինեց՝ հոն փոխադրեց աթոռը, եւ այնպէս զարգարեց որ երուսաղեմի նախանձորդ եղաւ Սամարիա եւ թագաւորական քաղաք Իսրայելի թագաւորացը: Տասուերկու տարի թագաւորեց Ամրի, Ասայի թագաւորութեան երեսունեւութերորդ տարին մեռաւ, եւ կուսպաշտութեամբը բոլոր իւր նախորդներն անցուց. բայց եւ այնպէս՝ կերեւնայ թէ տեսչութեան գիտութիւնն ունէր, որով կրցաւ թշնամեացը վրայ զօրանալ եւ իւր ցեղը հաստատել, յոր քաղաքական տեսութեամբ Սիդոնացւոց թագաւորին դուստրը՝ իւր որդւոյն Ախասրու կին առաւ, ինամութեամբ թագաւորութիւնը ապահովցնելով:

Գ Լ Ո Ի Խ Ժ Զ .

ԱՔԱԱՐԻՆ ԹԱԳԱՆՈՐՈՒԹԵՆԷՆ ՄԻՆՁԵՒ ԳՈԳՈՂԵԱՅ ՄԱՀՐ

Աքաար, Թագաւոր Իսրայելի. եղիա մարգարէ: — Այրի կինը: — եղիա Արդիու ձեռքով Աքաարու կիսօսի: — եղիա Բահաղու քրմերը կիսայտառակէ: — Անձրեւ: — Փախուստ եղիայի. Աստուած կիսօսի եղիայի հետ: — եղիսէի ընտրութիւնը: — Պենատատ, եւ պատերազմն Յափեկայ: — Այգի հարովթայ: — Միքիա մարգարէ: Սեղեկիա, սուտ մարգարէ: — Մահ Աքաարու: — Ոքողիա, Թագաւոր Իսրայելի: — եղիա յինսպետը կպատմէ: — եղիա կվերափոխի: — եղիսէ Յորդանանը կպատմէ: — եղիսէ երիքովի ջրերը կբժշկէ: — եղիսէ խեւ տղաքը կպատմէ: — Յովսափատ, Թագաւոր Յուդայ: — Յովսափատ եւ Յովրամ կյաղթեն Մովարացոց: — Մովարացիք ու Ամոնացիք Յովսափատայ վրայ կյարձակին ու կյաղթուին: — Մահ Յովսափատայ: — Յովրամ եւ Ոքողիա: — Հրաշագործութիւնը եղիսէի: — Այրի կնոջ իսրը կշացընէ: — Սոմնացւոյն որդին կկենդանացնէ: — Մարգարէից որդիքն ու բազմութիւնըը կվերակրէ: — Որդւոց մարգարէից հետ փայտ կտրելու կերթայ: — Եւեման Ասորին կբժշկէ: — Որդին Աղեբայ եղիսէն բռնել կուզէ: — Մամարիոյ սովը կանցնէ: — Ագայէ: — Մահ Յովրամայ. Յէու: — Մահ Յեզարեկայ: — Յէու Աքաարու տունը կջնջէ. Բահաղու տաճարը կայրէ: — Յէու Ագայելէ կյաղթուի կմեռնի: — Գողողիա Յուդայի Թագաւորութիւնը կպափշտակէ: — Գողողեայ մահը:

Աքաար, Թագաւոր Իսրայելի. եղիա մարգարէ: — Աքաար Թագաւորական աթոռն ելնելուն պէս՝ մէկէն իմացուց թէ ամպարշաութեան մէջ զհայրն իսկ պիտի անցունէր, յոր իրեն առաջնորդեց կիինն իւր Յեզարեկ կամ Իգեպիլ՝ որ Սիգոնացուց Յովրաղ կամ Էրարաղ Թագաւորին աղջիկն էր: Մամարիոյ մէջ Բահաղ կուռքին մեհեան ու սեղան կանգնեց, անտառ շինեց, եւ օրէ օր անօրէնութիւնները շացունելով՝ իւր նախորդաց ամենէն աւելի զԱստուած բարկացուց: Ուստի եւ եղիա մարգարէն որ Գաղաազու Թեգրե քաղաքը կընակէր, գնաց իրեն ըսաւ թէ « Գիտնաս որ ոչ ցօղ պիտի գայ եւ ոչ անձրեւ, բայց եթէ երբոր ես հրամայեմ »: Աստուծոյ հրամանովը անկէց ելաւ գնաց գէպ յարեւելս եւ Յորդանանու գիմացը Բոռաք կամ Բեոիք հեղեղատին քով պահուրտեցաւ. հոն ջուր կխմէր, եւ առաւօտն ու իրիկուն ագռաւք իրեն հաց ու միս կըրէին:

Այրի կինը: — Բայց երբոր երկար ժամանակ անձրեւ չգալով հեղեղատը ցամաքեցաւ, Աստուած իրեն հրամայեց որ ելնէ Սիզոնացւոց Սարեկիս քաղաքը երթայ, այրի կնոջ մը տունը նստի: Քաղաքին դուռն որ հասաւ եղիա՝ տեսաւ որ կին մը ելեր փայտ կժողովէր. «Քիչ մը ջուր բեր ինձ որ խմեմ» ըսաւ: Երբ կինը կերթար որ բերէ, «Հետը պատառ մըն ալ հաց բեր» կանչեց եղիա: Դարձաւ կինը «Հաւատան, Տէր իմ, պատասխանեց, որ բոլոր բոլոր ունեցածս ափ մը ալիւր է սափորիս մէջ, եւ շիշիս մէջն այլ քիչ մը իւղ. եւ ահա ելեր երկու կոտոր փայտ կժողովեմ՝ որ առ ունեցածս այլ եփեմ, որդւոյս հետ ուտեմք ու մեռնիմք երթամք»: Այս ցաւագին պատասխանին վրայ գորովեցաւ եղիա, «Մի վախնար, ըսաւ, գնա ըսած իդ պէս ըրէ. բայց նախ փոքրիկ նկանակ մը ըրէ բեր ինձ, եւ յետոյ քեզ ու որդւոյդ համար շինէ. վասն զի այսպէս կըսէ Տէր Աստուած Իսրայելի, սափորիդ մէջի ալիւրը պիտի չպակսի եւ շիշիդ մէջի իւղը պիտի չհասնի մինչեւ այն օրը՝ որ ինքն անձրեւ իջեցընէ երկրիս վրայ»: Եղիային ըսածին պէս ըրաւ կինը, եւ իրաւցընէ բոլոր սովոյն ժամանակ այրի կնոջ անէն ոչ ալիւրն եւ ոչ իւղը ըմպաւ, որով թէ ինքը, թէ որդին եւ թէ եղիա առատապէս կերակրեցան: Բայց շատ չանցաւ՝ այրւոյն որդին հիւանդացաւ մեռաւ. խեղճ մայրը լալով եղիային ինկաւ, ու «Ինչո՞ւ համար տունս եկար մտար, կըսէր, որ մեղքերս յիշատակես ու տղաս մեռցընես»: Դրան գթացաւ եղիա, գրկէն առաւ որդին, իւր բնակած վերնատունը տարաւ, անկողնոյն վրայ դրաւ եւ աղօթելով, «Տէր Աստուած իմ, գոչեց, կաղաչեմ որ այս տղուն հոգին իւր մարմնին դառնայ»: Լսեց Աստուած եղիայի, եւ մէկէն յարութիւն առաւ տղայն. եղիա վար բերաւ տղան, տարաւ մօրն ու «Տես որդիդ կենդանի է» ըսելով՝ գիրկը տուաւ տղան: Անակնկալ ուրախութենէն խեղճ մօրը խելքը գլխէն գնաց, «Ահա հիմա իմացայ, ըսաւ, որ այր Աստուծոյ ես գու, եւ բան Տեառն ճշմարիտ է իրերան քո»:

Եղիա Արդիուի ձեռքով Աքաբու կիսօտի: — Սակայն երեք տարիէ իվեր անանձրեւ չորութիւնը կտեւէր, եւ

Սամարիա սաստիկ սովի ու նեղութեան մէջ էր. Աքաաբ ու Յեզարէլ սրտերնուն կատաղութենէն մարգարէները կրօնէի մեռցընել կուտային: Աստուած Եղիային երեւեցաւ ու «Գնա Աքաաբին զրուցէ ըսաւ, որ ահա զթացայ անձրեւ պիտի տամ»: Այն միջոցին ալ Աքաաբ ճարն հատեր իւր տանը Արդիու հազարապետին հետ ելեր երկրին ազբիւրներն ու հեզեղանները կպարտէր, որպէս զի իւր ձիերուն ու ջորիներուն քիչ մը ջուր գտնեն որ չստատկին: Եղիա ճամբան Արդիուին հանդիպեցաւ որ ատուածալախ իշխան մըն էր, եւ թագուհւոյն ու թագաւորին Աստուծոյ մարգարէները կոտորել տուած ժամանակ՝ ինքը անոնցմէ հարիւր հոգի երկու այրի մէջ յիտուն յիտուն պահեր ու հացով եւ ջրով ծածուկ կկերակրէր:

Եղիան տեսնելուն պէս՝ ինկաւ երկրպագութիւն ըրաւ: Հրամայեց մարգարէն որ երթայ տիրոջն իմացունէ թէ ահա Եղիա եկեր է: «Քեզ ինչ վնաս ըրի, պատասխանեց Արդիու, որ զիս Աքաաբին ձեռքը կուզես մտանել որ սպաննէ. կենդանի է Տէր Աստուած քո, որ ոչ ազգ մնաց եւ ոչ թագաւորութիւն ուր մարդ չյուզարկէ՝ զքեզ չփնտռէ. հիմա եթէ ըսեմ որ Եղիան հոս է եւ հոգի Տեառն զքեզ առնու ուրիշ տեղ տանի, Աքաաբ զքեզ չգրանելով՝ զիս կմեռցընէ. — Կենդանի է Տէր զօրութեանց, պատասխանեց Եղիա, այսօր Աքաաբին պիտի երեւիմ»:

Գնաց Արդիու պատմեց Աքաաբին, որ մէկէն ելաւ եկաւ ընդ առաջ Եղիայի, եւ զինքը տեսնելուն պէս՝ «Հոն ես, պոռաց, խանգարիչդ Իսրայելի: — Իսրայելի խանգարիչն ես չեմ, պատասխանեց Եղիա, այլ դուն եւ հօրդ տունը, որ զՏէր Աստուած ձեր թողուցիք ու Բահաղիմայց ետեւէն գնացիք»: Այս ըսելով՝ թագաւորին հրամայեց որ բոլոր Իսրայէլն ու Բահաղու չորս հարիւր յիտուն քրմերն ու Յեզարի սեղանէն կերող Աստարովտայ չորս հարիւր սուտ մարգարէներն մոզվէ Կարմեղոս լեռը բերէ: «Հոն պիտի տեսնես, ըսաւ, Աստուծոյ զօրութիւնն ու կուց խայտառակութիւնը»:

Եղիա Բահաղու քրմերը կխայտառակէ: — Կատարեց Աքաաբ Եղիայի հրամանն, Հոն ամենուն առջեւ ելաւ մար-

գարէն, « Ո՛վ Իսրայելացիք, գոչեց, մինչեւ ցերբ այսպէս յերկուս հետս պիտի կաղտք; մէյմը մէկուն՝ մէյմը միւսին կողմը բռնելով, թէ որ Տէր է Աստուած՝ անոր ետեւէն գնացէք. իսկ թէ որ Բահայ՝ անոր ետեւէն »: Եւ երբոր ժողովուրդը պապանձած պատասխան չտուաւ, դարձաւ անոնց եղիս, « Ահա ես միայն մնացեր եմ, ըսաւ, Աստուծոյ մարգարէ. իսկ Բահայու մարգարէք՝ չորս հարիւր յիսուն, եւ մարգարէք Աստարովտայ չորս հարիւր: Արդ իմանալու համար թէ ո՞վ է ճշմարիտ Աստուած, երկու զուարակ բերէք. թող մէկը Բահայու եւ Աստարովտայ մարգարէներն առնուն կտոր կտոր ջարդեն՝ փայտերուն վրայ դնեն, բայց կրակ չտան. նոյնպէս ընեմ նաեւ ես միւս զուարակը եւ կրակ չտամ. դուք ձեր աստուածները կանչեցէք, ես ալ իմն կանչեմ. եւ ո՞ր աստուածն որ երկնքէն կրակ իջեցընէ ու ողջակէզն այրէ՝ ըսել է թէ նա է ճշմարիտ Աստուած: Հաւանեցաւ ժողովուրդն այս առաջարկութեան: Այն ժամանակ եղիս ըսաւ Բահայու մարգարէներուն որ իրենք առաջ սկսին: Ամէն բան պատրաստեցին նորա, եւ տուտուտընէ մինչեւ կէսօր սեղանոյն չորս կողմը դառնալով, « Լուրմեղ Բահայ, լուր մեղ » գոչելով կպուային, բայց ոչ պատասխան տուող կար եւ ոչ կրակ: Երբոր կէսօր եղաւ, եղիս մարգարէն զիրենք ծաղր ընելով՝ « Զայնեքնիդ աւելի բարձրացուցէք, կըսէր, վասն զի աստուած է, թերեւս զքօսանք մը ունի, զբաղեր է, եւ կամ քուն է, պուացէք որ արթըննայ: » Անմիտք, եղիային հեգնութեանը հաւատալով՝ լեղապատառ կպուչբայային, եւ յուսահատութիւններնէն եւ կոյր յիմարութիւններնէն ուզելով իրրեւ Բահայու հաճոյական գործ ընել, մարմիննին սրերով ու գեղարգներով կկտրտէին, վրանին գլուխնին արեան մէջ կթաթխէին: Այն անձօռնի հանդէսը մինչեւ իրիկուն տեւեց, եւ արգիւնք մը չտեսնուեցաւ:

Այն ժամանակ եկաւ եղիս, « Մէկգի գնացէք, ըսաւ, ո՞վ յիմարներ, եւ արդ ես ողջակէզս մատուցանեմ »: Քովը կանչեց ժողովուրդը, տասուերկու քար առաւ ըստ թուոյ 12 ցեղիցն, անոնցմով սեղան շինեց, չորս կողմը փոս փորել տուաւ՝ գիղեց զոհին փայտը, զուարակը կտոր կտոր

ընելով փայտերուն վրայ դրաւ եւ հրամայեց որ տասուերկու սափոր լեցուն ջուր բերեն եւ ողջակիզին եւ փայտերուն վրայ թափեն; որպէս զի լաւ մը թրջի ողողի ու սեղանոյն բոլորտիքի փոսն ալ ջրով լեցուի; որով ոչ որ կարող լինի խարզախուժեան պատճառանք մը դանել: Այնուհետեւ աղօթքի կեցաւ եղիա ազազակելով յերկինս. «Տէ՛ր Աստուած Աբրահամն: Իսահակայ եւ Յակոբայ; որպէս զի գիտնան սորա թէ՛ դուն ես Տէ՛ր Աստուած Իսրայելի եւ ես ծառայ քո; լուր ինձ եւ հրով այս ողջակէզն այրէ »: Դեռ խօսքը բերանն էր եւ ահա կրակ իջաւ երկնքէն եւ ողջակէզը փայտերովն ու սեղանովը եւ փոսին ջրովը մէկտեղ լափեց ու սրբեց: Այս որ տեսաւ ժողովուրդը սարսափած երեսնուն վրայ ընկան ու խոստովանեցան թէ՛ «Աբգարեւ ինքն է Տէ՛ր; ինքն է Աստուած»: Այն ատեն հրամայեց եղիա որ Բահազու սուտ մարգարէները բանեն կապեն ու մէջերնէն մէկը չազատի: Կիսոնի հեղեղատը տարաւ զիրենք; բոլորն ալ սպաննել տուաւ. որպէս զինորէն ժողովուրդը չմոլորեցընեն զհետ Բահազու:

Անձրեւ: — Յետոյ ըսաւ եղիա Աքաաբին. «Ել, կեր խմէ, վասն զի անձրեւի ոսնածայն կլսեմ»: Այս կըսէր; թէեւ օգը պարզ էր եւ ամենեւին նշան չկար անձրեւի: Ելաւ եղիա Կարմեղոս լերան գլուխը; յերկիր խոնարհեցաւ, երեսը ծնգացը մէջ գրաւ եւ ըսաւ իւր սպասաւորին. «Ել, նայէ գէպ իծով; բան մը կտեսնես»: Ելաւ նայեցաւ պատանեակն; ու եկաւ ըսաւ որ բան մը չտեսնուիր. «Եօթն անգամ դարձիր տես»; ըսաւ: Եօթն անգամ դարձաւ նայեցաւ պատանեակը; եւ Եօթներորդին եկաւ ըսաւ որ «Մարդու թաթի չափ փոքրիկ ամպ մը տեսայ որ ծովէն կելնէր»: Շուտ մը զինքն Աքաաբին զրկեց ըսելու որ փութայ կառքը լծէ երթայ; որպէս զի անձրեւի չբանուի: Ճամբայ ելաւ Աքաաբ, եւ դեռ Յեզրայեղ չհասած՝ երկինք ամպերով ու հողմով մթացաւ; սաստիկ անձրեւ մը եկաւ: Քիչ ատենէն երկիրն սկսաւ նորէն պտուղ տալ; եւ սովը դադարեցաւ; եւ հասկըցուց Աստուած ապերախտ Իսրայելացւոց որ սով զրկելն ու դադարեցընելն ալ իւր ձեռքն է:

Փախուստ եղիայի. Աստուած կխօսի եղիայի հետ:—
Յեզարէլ Աքաաբէն լսելով եղիային ըրածները, եւ Բաճա-
ղաւ քրմերուն կոտորածին վրայ սաստիկ բարկանալով՝ մարդ
զրկեց ու երգմունք ըրաւ որ վաղուան օրը նոյն ժամին
չարաչար մահուամբ զնա մեռցընէ: Ելաւ եղիա Յուզայի
երկիրը Բերաբի եկաւ, հոն թողուց իւր մանչը, եւ ինքը
անասպատին մէջ օրուան մը ճամբայ ընելով՝ բեւեկնիի մը
տակ յոգնած նստաւ եւ սկսաւ Աստուծոյ պաշտել որ հոգին
առնու մեռնի: Եւ երբոր այսպիսի ախար մտածմունքներով
հոն քունը տարաւ քնացաւ, երկու անգամ Աստուծոյ հը-
րեշտակը զինքն արթնցուց ու « Ե՛լ, կերակուր կեր ու խմէ,
կրտէր, վասն զի ճամբագ երկայն է »: Ելաւ անսաւ որ
գլխոյն բով հաց ու կոյժ մը լեցուն ջուր կայ. առաւ կե-
րաւ ու խմեց, եւ այնպէս զօրացաւ որ կարող եղաւ քառա-
սուն օր եւ քառասուն գիշեր քալելով հասնիլ Քորեք լեռն
ու այրի մը մէջ պահուրտեցաւ: Մէյմըն ալ Աստուծմէ-
ձայն մը եկաւ որ իրեն կրտէր. « Եղիա, հոս ի՞նչ կընես »:
« Նախանձեցայ զնախանձ Տեառն ամենակալի, պատասխա-
նեց եղիա. որդիքն Իսրայելի զքեզ թողուցին, Տէր, սե-
ղաններդ կործանեցին ու մարգարէներդ սրով կոտորե-
ցին, ես միայն մնացի, զիս ալ կրկնուեն որ սպաննեն »:
Կրկնեց ձայնը. « Կաղը ել այրէդ ու լերան վրայ Աստուծոյ
առջեւը կեցիր »: Աստուած անցաւ. լեռները քահող ու
ժայռերը խորտակող սաստիկ հողմ մը ելաւ, եւ Աստուած
այն հողմոյն մէջ չէր: Հողմէն ետքը երկրաշարժ եղաւ,
եւ ոչ այն երկրաշարժին մէջ էր Աստուած: Երկրաշար-
ժէն ետեւ՝ կրակ եկաւ, եւ ոչ կրակին մէջն էր Աս-
տուած. կրակէն վերջը մեղմ օդոյ ձայն ելաւ, եւ ահա անոր
մէջն էր Աստուած: Առով կուղէր Տէր հասկցընել եղիայի
որ ինքը հեղու թեան մէջն է որ կհանգչի, եւ ողոր-
մութեամբ կնայի մարդկան մեղացն ու ապերախտութեա-
նը վրայ: Եղիա այն ձայնն առնելուն պէս՝ մէկէն մաշկե-
կաւր երեսը գոցեց եւ գնաց այրին բերանը կեցաւ: Եւ
ահա նոյն ձայնն իրեն « Հոս ի՞նչ կընես » եղիա, քաւ. ելիր
« անասպատին ճամբէն Դամասկոս գնա, Ազայէլը Ասորոց
« Թագաւոր օծէ, Յուռն՝ նամեսեսայ որդին՝ Իսրայելի թա-

« գաւոր, եւ զեղիսե որդի Սափառայ՝ քու տեղդ մարգարէ :
« Ազայելի սրէն ազատողները պիտի սպաննէ Յէռն . եւ
« Յէռնն սրէն ազատողները պիտի սպաննէ Եղիսէ : Եւ մի
« կարծեր, ըսաւ իրեն Աստուած, որ դու միայն մնացած
« լինիս ինձ պաշտօնեայ . այսօրուան օրս Իսրայելի մէջ քեզ
« մէն գատ՝ գեռ ուրիշ եօթն հազար մարգարիկ կան՝ որ զիս
« կպաշտեն ու Բահազու երկրպագութիւն ըրած չունին » :
Ասով կխրատէր զնա իխոնարհութիւն, եւ միանգամայն
կմխիթարէր իւր ազգին վրայ :

Եղիսէի ընտրութիւնը :— Մէկէն ճամբայ ելաւ Եղիա եւ
եկաւ Եղիսէն գտաւ որ տասուերկու զոյգ եզով երկիր
կհերկէր . իւր մաշկեակը կամ վերարկուն անոր վրան ձը-
գեց Եղիա : Եռտ մը Եղիսէ ամէն բան թողուց վազեց Ե-
ղիային քով, « Տէր իմ՝ ըսաւ, հրաման տուր որ նախ եր-
թամ հօրս ու մօրս հետ պագտուիմ, վերջի բարեւս տամ » :
Հաւանեցաւ Եղիա . վաղեց Եղիսէ, ծնողացը տուաւ իւր
վերջին հրաժարական ողջոյնը . զոյգ մը եզ մօրթեց, ա-
րօրին փայտովը զանոնք եփեց, ժողովրդեան բաժնեց, եւ
Եղիային ետեւէն գնաց եւ կծառայէր անոր :

Պենատառ Զ, եւ պատերազմն Յափեկայ :— Այն ժամա-
նակները Ասորաց թագաւորը Պենատառ (*) կամ որդին Ա-
զերայ, որդի եւ յաջորդ այն Պենատատին զոր Ասա օգնու-
թեան կանչեց ընդդէմ Բասայ թագաւորին Իսրայելի,
բոլոր զօրքովն եկաւ Սամարիան պաշարեց . հեան էին ի-
րենց ձիերովն ու կառքերովը նաեւ ուրիշ երեսունուեր-
կու թագաւորք : Պենատառ Աքաաբու մարդ զրկեց ու բ-
սաւ . « Այսպէս կըսէ Պենատառ, բոլոր քու արծաթդ եւ ոս-
կիդ իմն է . իմն են նաեւ կանայքդ ու որդիքդ » : Աքաաբ
խոնարհութիւն կեղծելով ուզեց չարեաց դիմացն առնուլ,
ուստի այս պատասխանը զրկեց . « Տէր իմ՝ արքայ, ըսածիդ
պէս՝ ես ալ, իմիններս ալ քուկդ ենք » : Բայց երբ Ասորաց
թագաւորը նորէն մարդ զրկեց իրեն ու կպահանջէր որ
եթէ իւրն են՝ ապա ուրեմն թող տայ զանոնք . սոսկաց

(*) Պենատառ՝ ցեղ մը Ասորի բագաւորաց հասարակ անունն էր՝ իրենց
նիմնադիր Ասառ կամ Հատատին անուամբը . Պեն — Ասառ ըսել է Որդի
— Աստուայ, վասն որոյ եւ մեր բարգմանութիւնը կկոչէ զնոսա որդի Այերայ :

Աքաաբ, խորհուրդ հարցուց ծերոց եւ ժողովուրդեան, եւ ամէնքը միաբերան ըսին որ մտիկ չընէ, յանձն չառնու այն անիրաւ առաջարկութիւնը, Բարկացաւ Պենատատա ու մարդ զրկեց սպառնացաւ Աքաաբու որ Սամարիան հիմնայատակ քանդէ: Ասոր վրայ մարգարէ մը եկաւ Աստուծոյ կողմանէ, սիրտ տուաւ խրախուսեց զԱքաաբ «Կտեսնես, ըսաւ, սա մեծ ամբոխը, այսօր Աստուած ձեռքդ պիտի մատնէ զայն, որպէս զի գիտնաս թէ ինքն է Տէր»: Հարցուց Աքաաբ. «Ո՞վ սկսի պատերազմը.—Դուն», պատասխանեց մարգարէն: Աստուծոյ խոտտումը թագաւորն ու ժողովուրդը արիացուց, թէեւ բոլոր բոլոր եօթն հազար զօրք ունէին ներսը. բայց յանկարծ քաղաքէն դուրս ելան Պենատատայ եւ անոր երեսունեւերկու օգնական թագաւորացը վրայ ինկան, որ վստահելով իրենց ահագին զօրութեանը վրայ, իրենք զիրենք կերուխումի էին արւեր եւ յանկարծակիի գալով սոսկալի ջարդ մը կերան, բոլոր բանակը թրէ անցաւ, եւ հազիւ որդին Աղերայ կրցաւ փախչելով ազատիլ:

Ասորիք՝ «Իսրայելի աստուածը լերանց աստուած է եւ ոչ դաշտաց՝ եւ անոր համար յաղթեցին» ըսելով՝ յորդորեցին իրենց թագաւորը որ այն պարտութեանը վրէժն առնու մէյմըն ալ դաշտի մէջ զարնուելով: Ուստի երկրորդ տարին աւելի ահաւոր բանակով մը Իսրայելացւոց վրայ վազեց Պենատատ եւ Ափեկայ դաշտին մէջ ճակատեցաւ: Այրն Աստուծոյ նորէն եկաւ Աքաաբին, ու «Այսպէս ասէ Տէր, ըսաւ. որովհետեւ Ասորիք զրուցեցին թէ աստուած լերանց է Տէր Աստուածն Իսրայելի եւ ոչ աստուած դաշտաց. ես այն մեծ զօրքը ձեռքդ պիտի տամ՝ որպէս զի գիտնան թէ ես եմ Տէր»: Ասորոց բաղմագունդ բանակին առջեւը Իսրայելացւոց զօրքը այժերու երամակի կնամնէր, բայց Աստուծով զօրացած՝ քաջութեամբ անոնց առջեւն էլաւ. երկու բանակները վեց օր գիմացէ գիմաց ճակատած կեցան. եօթներորդ օրը պատերազմը սկսաւ, եւ մէկ օրուան մէջ թշնամեացմէ հարիւր հազար մարդ ջարդեց Իսրայել. մնացածները Յափեկա կամ Ապիեկ՝ քաղաքնին փախան ապաւինեցան ուսկից ելեր եկեր էին. բայց

Հոն եւս պարիտպը վրանին փլաւ, եւ քսանըեօթն հազար մարդ տակը սպաննեց: Որդին Ազերայ դարձեալ ազատեցաւ, վաղեց զնաց պալատը մտաւ ու սենեկէ սենեակ փախչելով՝ ծածուկ տեղ մը պահուրտեցաւ: Բայց իւր իշխանները «Խորայելի թագաւորներն ողորմած կլինին» ըսելով՝ մըտածեցին որ քուրձ հազնին ու գլուխնին չուան կապեն՝ սրգաւորի պէս երթան Աքաաբէն իրենց ու իրենց թագաւորին կենաց փրկութիւնը խնդրեն: Հետերնին զնաց ծածուկ նաեւ որդին Ազերայ. եւ երբ Աքաաբ ներեց իշխանաց եւ կհարցընէր թէ «Ո՛ւր է, սիջ է իմ եղբայրս Պենատա», սիրտ առին նորա, «Այո՛, ըսին, ողջ է եղբայրդ որդին Ազերայ, եւ հոս է»: Բերել տուաւ զնա Աքաաբ, իւր կառքը հանեց նստեցուց, եւ քաղաքականութեանը օգուտը միայն մտածելով՝ այն կաւալաշտ թագաւորին հետ բարեկամութեան ուխտ գրաւ ու ազատ արձակեց զինքն այն պայմանով միայն որ Խորայելացուցմէ առած երկիրներն ետ տայ: Բայց Աստուած որ իրեն հրամայեր էր որդւոյն Ազերայ չխնայել, բարկացաւ անոր անհնազանդութեանը վրայ, եւ Սամարիա դառնալու ժամանակ մարգարէ մը զրկեց որ իրեն ըսաւ. «Այսպէս ասէ Տէր. որովհետեւ այն վնասակար մարգը դուն ձեռքէդ հանեցիր, եղիցի անձն քո փոխանակ անձին նորա, եւ ժողովուրդ քո փոխանակ ժողովրդեան նորա»: Եւ Աքաաբ արտուժ ախուր դարձաւ ի Սամարիա:

Այգի նաբովթայ:— Վրան շատ չանցաւ այս անհնազանդութենէն աւելի մեծ մեղք գործեց Աքաաբ: Նարովթ Յեղրայելացին Սամարիոյ մէջ Աքաաբու կալին քով այգի մը ունէր: Կանչեց զինքը թագաւորն ու «Այգիդ ինձ տուր, ըսաւ, որպէս զի պարտէզ բանջարոյ ընեմ, որովհետեւ տանս մօտ է. եւ եթէ կուզես տեղը ուրիշ այգի տամքեղ՝ անկէց լաւ, իսկ եթէ ոչ՝ ստակ տամ»:— Աստուած չընէ, պատասխանեց նաբովթ որ հարցս ժառանգութիւնը օտարացընեմ»: Աքաաբ տաստիկ արտմած՝ տունը դարձաւ, եւ առանց բերանը բան մը զնելու անկողին մտաւ պառկեցաւ: Երբոր թագաւորին եկաւ իմացաւ այն մեծ արտմութեան պատճառը, «Չես ամբչնար, ըսաւ՝ որ

այսպիսի ոչինչ բանի մը վրայ արամիս . Հապա ինչո՞ւ թագաւոր եղեր ես : Եւ Հանգիստ կերակուրդ կեր , իմ վրաս թող այդ այգիին հողը » : Երկրորդ օրը մէկէն Յեզարէլ քաղաքին իշխանացը հրովարտակ դրեց ու Աքաաբու մատանեաւը կնքեց , հրամայելով որ երկու սուա վկայով դատաւարուն նարովթը՝ իբրեւ Հայհոյիչ Աստուծոյ եւ արքայի , եւ քաղաքէն դուրս Հաննէն ու քարկոծելով մեռցունեն : Անօրէն Յեզարէլին կամքը կատարեցաւ . անմեղն նարովթ քարկոծեցաւ մեռաւ , եւ Աքաաբ այգին ժառանգեց եւ փափաքած պարտէզը ձեւացընել տուաւ : Եւ ահա եղիա մարգարէն Աստուծոյ հրամանաւը թագաւորին ու թագուհւոյն առջեւն ելաւ ու ահաւոր գէմբով մը բտաւ . « Մեռացողի արդարը ու կփառանգես ալ : Այսպէս կըսէ Տէր . Ինչպէս որ անմեղին նարովթայ արիւնը շուները լափեցին , նոյնպէս ալ օր մը քու արիւնդ պիտի լափեն : Յերօրվամայ պէս քու տունդ ալ պիտի ջնջուի , եւ Յեզարէլի մարմինը՝ Յեզրայէլ քաղաքի պարսպին քով



շունը պիտի ուտեն » : Այս աստուածատաստ պատգամին վրայ սարսափեցաւ Աքաաբ , բրածին զղջաց , պատմուճանը պատառեց , մարմնոյն վրայէն քուրձ հագաւ , պահք բռնեց լալով , վասն որոյ եւ Աստուած իւր ամենողորմ գրթութեամբը խոստացաւ իրեն որ տանը Համար սպառնացած՝ չարիքը փոխանակ իւր օրը գալու՝ որդւոյն օրը գան :

Միքիա մարգարէ. Աեդեկիա սուտ մարգարէ: — Բայց Աքաաբու զգջումը շատ չտեսեց, ուստի եւ Եղիայի մարգարէացած վախճանը չուշացաւ վրան. Աքաաբին ու Պենասատու մէջ եղած դաշամբքը Գաղաադու Ռաւովք քաղաքը Իսրայելացւոց չէր դարձած: Միտքը դրաւ Աքաաբ որ զայն նուաճէ. եւ որովհետեւ այն օրերն Յուդայի Յովսափատ թագաւորն իրեն այցելութեան գնացեր էր՝ զինքն եւս յորդորեց որ հետը գայ պատերազմի: Սամարիոյ գրան առջեւը նստեր էին փառօք երկոքին թագաւորը, ու չորս կողմերնին առած սուտ մարգարէք՝ իբրեւ Աստուծոյ կողմանէ՝ սուտ պատգամներ կուտային: Աեդեկիա անուսով մէկն ալ երկաթէ եղջիւրներ գլուխը կապած կպոռար. « Այսպէս կրո՛ւ Տէր, ասոնցմով պիտի զարնես ու քնաջինջ բնես զԱսորիս »: Յովսափատ հարցուց Աքաաբու թէ արդեօք ճշմարիտ մարգարէ մըն ալ չկայ, որ անով Աստուծոյ բուն կամքն իմանամք, — Միքիա անունով մէկը կայ, ըսաւ Աքաաբ. բայց միշտ չարիք մարգարէանալուն համար՝ ատելի եղած է »: Սակայն Յովսափատայ խնդրանօքը Աքաաբ ներքինի մը զրկեց Միքիան բերելու: Գնաց նա եւ կաղաչէր մարգարէին որ ինքն ալ 400 սուտ մարգարէից պէս բարիք խօսի որ թագաւորին սիրաբ չկոտորի, կրէ՛ր: — Ի՛նչ որ Աստուած բերանս զնէ՝ զայն պիտի խօսիմ », պատասխանեց Միքիա: Աքաաբ անսնելուն պէս, « Միքիա, ըսաւ, զբուցէ ինձ, Գաղաադու Ռամովթ քաղաքին վրայ պատերազմի ելողնմ թէ չէ: — Ել, պատասխանեց Միքիա հեզնելով, ել եւ կյաջողիս. ել որ Աստուած զնա ձեռքդ մատնէ »: Այս անակնկալ պատասխանին վրայ ուրախութենէն չկարենալով հաւատալ Աքաաբ, « Երգմնեցուցանեմ զքեզ ըսաւ, ո՛վ Միքիա, որ յանուն Տեսուն ճշմարտութեամբ հետս խօսիս: — Ուրեմն Աստուծոյ խօսքը մահիկ ըրէ, կրկնեց մարգարէն. Տեսայ զԻսրայէլ հովիւ չունեցող հօտի մը պէս լեռներու վրայ ցրուած. եւ Աստուած ըսաւ, ասոնք տէր չունին, թող երթան աներնին դառնան խաղաղութեամբ, եւ հիմա ահա Տէրը՝ քու այս բոլոր մարգարէիցդ բերանը սուտ ոգի գրեր է. վասն զի քու կորուստդ կնքեալ է յԱստուծոյ »: Բարկացաւ Աքաաբ, եւ Յովսափատին դառնալով՝

Չրո՞ք, ըսաւ, որ նա միշտ ինձ չարիք կմարդարէանայ։ Այն ատեն Սեգեկիա սուտ մարդարէն՝ Միքիայի քօլը գնաց ու ապտակ մը իջեցնելով ճշմարտախօս մարդարէին, «Տիրոջը սր հոգին յինէ ելաւ քեզի հետ խօսելու համար» պտուաց։ — Երբոր սենեակէ սենեակ սկսիս փախչիլ՝ այն օրը կիմանաս»։ պատասխանեց հանգարտութեամբ Միքիա։ Հրամայեց Աքաաբ որ բանտ դնեն զմարդարէն ու հաց եւ ջուր նեղութեան կերցընեն ու խմցընեն մինչեւ որ, ըսու, գառնամ գամ խաղաղութեամբ։ — «Թէ որ դուն խաղաղութեամբ գառնաս՝ Աստուած հետս խօսած չլինի, պատասխանեց Միքիա. թող բոլոր ժողովուրդը լսէ ու վկայէ»։

Մահ Աքաաբու։ — Ելաւ Աքաաբ Յովտափտայ հետ Ռամովթ գնաց եւ լած լինելով թէ Ասորուց թագաւորը պատուիրեր է իւր զօրացը որ բոլոր ջանքերնին Աքաաբը բռնելու կամ սպաննելու ասն, թագաւորական ղգետաները հանեց Աքաաբ ու ծպտեցաւ, որպէս զի թշնամիք չկարենան գնա ճանաչել, Պատերազմն սկսաւ. Ասորիք տեսնելով զՅովտափտայ, թագաւորական ղգետաներով, կարծեցին թէ նա է Աքաաբ, ուստի վրան գիւմեցին, չորս կողմն առին, «Ահա Աքաաբ» պտուալով։ Աղաղակեց Յովտափտայ, տեսան որ ինքը չէ. թողուցին հեռացան։ Բայց Աքաաբ զուր տեղը կկարծէր Աստուծոյ ձեռքէն փախչիլ, թէպէտ թշնամին խաբուեցաւ, բայց Աստուած՝ ոչ։ Եւ ահա Ասորուց բանակէն լարուած սաստիկաձիգ նետ մը եկաւ իբրեւ



Թէ նշան առած լինէր՝ շիտակ Աքաաբու սիրաբը մտաւ : Զօրքը եղածը չիմանալով մինչեւ երեկոյ պատերազմը շարունակեց ; եւ Աքաաբը բանակին ետեւը կառքին մէջ նրստած իւր բանակին ջարդը կտեսնէր ու արիւնն ալ վէրքէն կվազէր կառքը կլեցընէր ; մինչեւ ինկաւ հողին տուաւ :

Արեւուն մտնելու ժամանակ բանակին մէջ քարոզ կարգացուեցաւ թէ մեռաւ արքայ ; եւ իւրաքանչիւր ոք իւր տեղը դառնայ : Առին զինքը Սամարիա բերին թաղեցին ; եւ կառքը քաղաքին աւաղանին առջեւ լուացած ժամանակնին՝ խողեր ու շներ արիւնը կլղէին ; ըստ բանի մարգարէին՝ Նաբովթի անմեղ արեանը վրէժ խնդրելով : Բայց եւ Յեզարէլ անպատիժ չմնաց ; ինքն ալ գտաւ իւր արժանաւոր փոխարէնը ; ինչպէս որ յետոյ պիտի տեսնեմք : 22 տարի թագաւորեց Աքաաբը ; եւ յաջորդ թողուց զորդին Ոֆոզիա :

Աքաաբու թագաւորութիւնը գուցէ ամենէն աւելի փոփոխականն եղաւ Իսրայելի եւ Յուդայ թագաւորացը մէջ : Ինքը սրտի լաւ յատկութիւններ ունէր ; բայց Յեզարէլ իրեն մեծ կործանման պատճառն եղաւ : Վայ այն մարգուն՝ եւս առաւել թագաւորին ; որոյ առաջնորդ է անդամ կին մը :

Որոզիա , Թագաւոր Իսրայելի : — Որոզիա բոլորովին իւր Աքաաբ հօրն ու Յեզարէլ մօրը անօրէնութեան ճամբան բռնելով բահաղիմաց ծառայեց ; անոնց երկրպագութիւնը բաւ եւ բարկացոյց զէր Աստուած Իսրայելի : Թագաւորութեանը երկրորդ տարին Սամարիոյ մէջ տանը վերնատան վանդակապատէն վար ընկաւ ու չորս կողմը ջախջախեց . Որոզիա՝ փոխանակ յոյսը Աստուծոյ վրայ դնելու ; Ակկարոնի ձանճիկ (Բեկղղերուդ) աստուծոյն մարգիկ զրբկեց հարցունելու թէ արգեօք պիտի բժշկուի : Աստուծոյ հրամանաւն անոնց ընդ առաջ գնաց եղիա մարգարէն ; եւ « Միթէ Իսրայելի մէջ Աստուած չկայ ըսաւ ; որ Ակկարոնի ձանճիկ աստուծոյն հարցունելու կերթաք : Գնացէք զրուցեցէք ձեր թագաւորին որ անկողնէն չելած՝ պիտի մեռնի » : Այս որ լսեցին՝ դարձան . հարցուց թագաւորը թէ « Ինչէն այսպէս շուտով դարձաք » . անոնք ալ ըսին թէ

«Մարգ մը ելաւ գիմացնիս ու մեզի այսպէս խօսեցաւ : — Ո՞րպիսի մարգ էր նա ; Հարցուց Ոքողիս : — Թաւարծի մազոտ մարգ մը ; ըսին ; մէջքը մաշկեղէն գօտի կապած : — Եղիս թեղբացի է այն » ըսաւ Ոքողիս ; եւ ետեւէն յիտուն հոգևով յիսնապետ մը դրկեց որ զնա բռնին իրեն բերեն :

Եղիս յիսնապետները կպատժէ : — Եղիս լերան մը գըլուխը ելեր նստեր էր . զնաց յիսնապետը գոռոզու թեամբ մը « Մարդ Աստուծոյ ; պոռաց ; թագաւորն զքեզ կկանչէ ; շուտ ազկէց վար իջիր : — Թէ որ ես Աստուծոյ մարդն եմ ; պատասխանեց Եղիս ; երկնքէն կրակ իջնայ ու զքեզ եւ յիտուն հոգիդ ուտէ . » այս ըսածին պէս՝ երկնքէն կրակ իջաւ եւ զամէնքն իսկ լափեց լմնցուց : Ոքողիս ուրիշ յիսնապետ մը դրկեց եւ հետը յիտուն զինուոր : Բայց այս յիսնապետն ալ իւր խիտա ու ամբարտաւան կերպին համար՝ առաջինին պէս կրակով պատժուեցաւ : Աստուած կուղէ որ իւր ծառայից պատիւը մարդիկ պահեն ; ուստի եւ զանոնք արհամարհողներն ալ խտաիւ կզատէ : Պէտք չէ բամբասել զԵղիս իբրեւ անգու թ կամ պատուատէր . վասն զի եթէ յիրաւի այնպէս լինէր նա ; Աստուած իրեն համար երկնքէն կրակ չէր դրկեր երկու անգամ :

Ոքողիս երրորդ անգամ 50 հոգևով յիսնապետ մը դրկեց . եկաւ նա Եղիային առջեւը խոնարհութեամբ ծունկ չօրեցաւ ու ; « Կաղաչեմ զքեզ այրդ Աստուծոյ ; ըսաւ . իմ ու հետս եզոզ ծառաներուդ կենացը խնայէ . մի դուցէ առջի երկու յիսնապետաց եւ հետերնին եղած յիսնից վրայ իջածին պէս երկնքէն մեր վրայ եւս կրակ իջնէ ու զմեզ եւս ուտէ » : Նոյն միջոցին հրեշտակ Տեառն ըսաւ Եղիային որ ելնէ հետը երթայ ու ամենեւին չլիսնայ : Թագաւորին առջեւը ելաւ Եղիս ; եւ այսպէս խօսեցաւ անոր . « Որովհետեւ իբրեւ թէ Իսրայելի մէջ Աստուած չկար՝ Ակկարոնի ձանձիկ աստուծոյն գիմեցիր ; գիացիր որ պառկած անկողնէդ պիտի չելնես ու պիտի մեռնիս » : Մարգարէին խօսքը կատարեցաւ . մեռաւ Ոքողիս անորդի ; երկու տարի թագաւորէն ետքը՝ եւ աթոռը թողուց իւր Յովրամ եղբորը :

Եղիս կվերապիտիսի : — Աստուած ուզեց որ Եղիայի վախճանը այնչափ աւելի փառաւոր լինի՝ որչափ որ մթին էր

ճնունդը, ուստի իմացուց նմա թէ զինքը ողջ ողջ պիտի յերկինս վերափոխէ, որպէս երբեմն զենով: Եղիա խոնարհամուտեամբ Զանաց որ ծածկէ զայն իւր աշակերտէն յեղիսէ. բայց Աստուած ոչ միայն եղևսէի, այլ եւ այլոց մարդարէից որ յերիճով եւ ինկրիճ, յայտներ էր զայն: Ուստի երբ եղիա կուգէր զեղիսէ Բեթէլ Զգել, որպէս զի իւր հրաշալի վերափոխմանը ականատես չլինի, յանձն չառաւ եղիսէ. «Կենդանի է Տէր, որ երբէք զքեզ չեմ թողուր», կրտէր: Ուստի հետը առաւ ու Յորդանանի եզերքն հասաւ եղիա, մաշկեալն առաւ ծալեց եւ Զրոյն զարնելուն պէս՝ գետը երկու բաժնուեցաւ, եւ իբրեւ ընդ ցամաք մէջէն անդին անցան: Հոն եղիա ըսաւ եղիսէին. «Բանի որ քեզմէ չեմ վերացեր՝ խնդրէ, ինչ կուգես որ քեզ ընեմ: — Կրկին սգիգ վրաս գայ, պատասխանեց եղիսէ: — Դժուարին բան խնդրեցիր, ըսաւ եղիա. բայց թէ որ քեզմէ վերանալու տեսնես՝ թող խնդրածդ լինի, ապա թէ ոչ՝ չլինի»: —



Եւ մինչ այնպէս խօսելով կերթային, ահա հրեղէն կառք մը ու բոցեղէն երկվարներ իջան յերկնից ու զիրենք իրարմէ բաժնեցին. եւ եղիա մրրիկով մը երկինք վերացաւ. եղիսէ կնայէր ու կաղաղակէր. «Հայր, հայր, կառքդ Իսրայելի եւ հեծեալքդ նորա». եւ երբ այնչտի վերացաւ նա որ աչքէն աներեւոյթ եղաւ՝ որպիսի անմխիթար ցաւէն քաշեց պատուեց վրայի հանդերձը ու ետ դարձաւ:

Եղիսէ Յորդանանը կպատուէ: — Եղիա վերանայու ժա-
մանակ իւր մաշկեակը եղիսէին նետեր էր. առաւ նա
զայն, գարձաւ Յորդանանու քով եկաւ, « Ո՛ւր ես, Տէր Աս-
տուած Եղիայի » գոչելով՝ ջրերուն զարկաւ. մէկէն պատա-
ռեցան երկու բաժնուեցան, եւ մէջէն անցաւ միւս կողմն
եղաւ եղիսէ, Որդիքն մարգարէից որ դիմացի Երիֆով քա-
ղաքը կեցած կգիտէին, այս հրաշքն որ տեսան՝ սկսան ա-
զազակել թէ « Հանդեաւ ոգին Եղիայի իվերայ եղիսէի ».
Եւ եկին ընդ առաջ, ինկան դիմացն երկիր սրագին, եւ
ըսին. « Ահա աստիկ ծառայիցդ հետ 50 զօրաւոր մարդիկ,
երթան փնտռեն զեղիան. գուցէ զինքը ոգի Տեսան առած
ու Յորդանանու քով լերան մը կամ բլրոյ վրայ տարած
ձգած լինի: — Պէտք չէ, ըսաւ եղիսէ » . բայց երբ շատ վրայ
տուին՝ « Առաքեցէք » ըսաւ: Գնացին յիսուն հոգի երեք օր
ամէն տեղ փնտռեցին զեղիա, եւ չգտնելով գարձան եկան
Երիքով ուր նստեր էր Եղիսէ, եւ ըսաւ իրենց. « Ես ձեզի
չգրուեցեցի որ չերթաք »: Բայց այս ալ առանց Աստուծոյ
թողլուու թեանը չէր. որպէս զի Եղիայի վերափոխման
պատմութիւնը մի գուցէ իւր աշակերտին գիւտը կար-
ծուի, որովհետեւ նա միայն եղեր էր ականատես:

Եղիսէ Երիքովի ջրերը կբժշկէ: — Երիքովի բնակիչքն
եկան ըսին Եղիսէին. « Ինչպէս որ տէրդ կտեսնէ՝ ընա-
կու թիւն քաղաքիս բարի է: Բայց ջուրը գէշ է եւ երկիրն
անզաւակ ». եւ ազաչեցին որ բանիս գարման մը ընէ:
« Նոր կուժ մը բերէք, ըսաւ, մարգարէն. եւ երբ բերին,
առաւ կուժը գնաց ջրերուն բզխած տեղը, աղ ցանեց հոն
ու ըսաւ »: « Այսպէս ասէ Տէր. կբժշկեմ այդ ջուրերը.
մէյմ՝ ալ ասիէ մահ եւ անզաւակու թիւն չլինի » . եւ մէկէն
ջրերը բժշկեցան եւ անուշցան:

Եղիսէ խեռ տղաքը կպատմէ: — Երիքովէն մեկնեցաւ
հրաշագործ նոր մարգարէն որ Բեթէլ երթայ, եւ քաղա-
քին մօտեցածին պէս մէջէն շատ մը մանր տղայք առջեւը
վազեցին ու գլխոյն կնդու թիւնը ծաղր ընելով՝ « Ե՛լ կնդակ,
ե՛լ կնդակ » կկանչէին: Դարձաւ ետեւը նայեցաւ Եղիսէ,
անիծեց զիրենք յանուն Տեսան, եւ ահա մէկէն անտառէն
երկու կատաղի արջեր վրանին վազեցին եւ մէջերնէն քա-

աւատնուերիս տղայ պատուեցին : Ասով եւս յայտնի ըրաւ Աստուած թէ ինչպէս վրէժինդ իր է ծերոց եւ իւր պաշտօնէից պատուոյն :

Յովսափատ, թագաւոր Յուդայ : — Երեսուն տարեկան էր Յովսափատ երբոր Հօրը Ասային յաջորդեց, եւ առաջին հոգն եղաւ Իսրայելի թագաւորաց յարձակմունքներէն իւր երկիրը պաշտպանել ու ամրացընել : Այն կողմանէ տէրութիւնն որ ապահովեց՝ կռակաշուտութեան մնացորդներն եւս ջնջելու ետեւէ եղաւ . անտառները ջարդեց, բարձրաւանդակաց վրայ կանգնուած կուռքերը կործանեց, եւ ամէն տեղ զեւտացիք յուղարկեց, որոնք օրինաց գիրքը ձեռքերնին քաղաքէ քաղաք կպտրուէին եւ ժողովրդեան իւր հարցը կրօնքն ու բարքը կքարոզէին կսովրեցընէին : Տարակոյս չկայ որ այսպիսի բարենախանձ աստուածասաշուտութեամբ երկնից պաշտպանութիւնը իւր վրայ հովանի պիտի ունենար Յովսափատ, եւ ամենայն յաջողութիւն պիտի գտնէր : Իւր համբաւը շրջակայ ազգաց մէջ տարածեցաւ, Արարացիք եւ Փղշտացիք հարկ կուտային իրեն առատ արծաթ եւ անտառն . իւր հպատակներն իսկ իրենց ինքնայօժար տուրքերովն արքունի գանձը կճոխացընէին : Այս հարստութեամբք տէրութեանը քաղաքները պարսպօք պատեց ամրացուց, բերդեր շինեց եւ բազմագունդ բանակ մը զարգարեց որ մինչեւ հեռաւոր երկիրներ իւր անունը պատկառելի ըրաւ : Քաղաքական տեսութեամբ անօրէն Աքաաբու հետ բարեկամութիւն հաստատեց, որ իրեն աստուածպաշտութեանը չէր իյնար ընել : Անոր համար եւ Աստուած թէեւ պատերազմին մէջ անշուշտ մահուանէ գթացաւ ու փրկեց զնա իմամովթ, ինչպէս վերը տեսանք, բայց եւ այնպէս կշտամբեց զնա իդարձին, Յեու մարգարէին ձեռքով :

Աքաաբու մահունէն ետքը դարձաւ Յովսափատ ու սկսած բարեկարգութիւններն յառաջ տանելով՝ ամէն քաղաք գատաւորներ կարգեց, եւ ասոնց տուած դատաստանաց դէմ կրնար բողոքուիլ գերագոյն ատենի մը՝ որ իւր աչքին դիմաց երուսազէմ կգումարէր : Սողոմոնին պէս ինքն եւս իւր ժողովրդեան առջեւ բացաւ Արեւելքի բազմա-

զանձ աշխարհաց ճամբան. նաւատորմիղ մըն ալ շինեց ոսկի բերելու համար Մովսիս եւ Քարսիս երթալու. բայց որովհետեւ անօրէն Աքաաբի որդւոյն Արողիայի նաւերն եւս մէկտեղ աւեր էր Յովսափատ՝ Գաւիոնգարերի նաւահանգստէն դուրս ելնելու ժամանակ՝ փոթորիկէ խորտակեցան: Եղիազար մարգարէին ձեռօք իմացաւ Յովսափա այն ձախորդութեան պատճառն եւ յանձն չառաւ նորէն նաւ շինել զրկել: Ինչպէս որ կ'ինդրէր Արողիա (*): Սակայն ժամանակէ մը ետքը Արողիայի յաջորդ Յովրամ թագաւորին հետ միաբանեցաւ Մովաբացոց Մովսա կամ Միսա թագաւորին դէմ: որ սպտամբեր էր ու Աքաաբին ժամանակը տուած 400 հազար մարին եւ 100 հազար դեղմնաւոր խոյր չէր ուզեր տալ Իսրայելացոց թագաւորին:

Յովսափատ եւ Յովրամ կ'յաղթեն Մովաբացոց: — Յովրամ եւ Յովսափատ արքայքն Իսրայելի եւ Յուդայ՝ Եդոմայեցոց թագաւորն եւս հետերնին առած ճամբայ ելան, Եդոմայ անապատին մէջ եօթն օր ճամբայ ըրին եւ բանակին ջուրը հատաւ: Երեք թագաւորք սարսափեցան որ կենդանւոյն Մովաբացոց ձեռքը պիտի մատնուին. Յովսափատայ միտքը եկաւ Աստուած եւ իւր ամենակարող զօրութիւնը. « Մարգարէ Տեառն չկայ հոս » հարցուց, եւ Իսրայելի թագաւորին ծառայից մէկն երբ ըսաւ թէ « Հոս է Եզիսէ: որ Եզիս մարգարէին ձեռքը ջուր կ'լեցունէր », սիրտ առին, եւ երեք թագաւորք ելան անոր վազեցին: Գործաւ Եզիսէ ու ծանր ձայնով մը ըսաւ Յովրամայ, « Ինձի հետ ինչ բան ունիս, հօրդ ու մօրդ մարգարէներուն դնա: Կենդանի է Տէր: որ եթէ Յովսափատէն չակնածէի՝ եւ ոչ երեսդ կնայէի »: Եւ որովհետեւ սաստիկ այլայլած էր, հրամայեց իրեն որ սազմնասաց մը բերել տայ: Սազմնասարանին քաղցրանուագ ձայնովը Եզիսէի սիրտն հանգար-

(*) Այս կերպով կմեկնեմք եւ կմիարանեմք Գ քաղասորաց ԻԲ 50, ու Բ Մնացորդաց Ի 35 այս նիւթիս մեջի երեւոցած նակասութիւնը, որովհետեւ այս երկրորդը կրօս բէ Քարսիս զրկելու նաւերուն ընկերացաւ Յովսափատ ընդ Արողիա իսկ առաջինը կրօս բէ Արողիա խնդրեց՝ բայց Յովսափատ յանձն չառաւ: Մեր տուած մեկնութեամբը ամեն նակասութիւն կ'կերայ:

տեցաւ, Աստուծոյ ոգին վրան եկաւ, եւ բսաւ. «Լսեցէք Աստուծոյ պատգամը, ոչ հողմ պիտի տեսնէք եւ ոչ անձրեւ, այս հեղեղատը ջրով պիտի լցուի, եւ դուք եւ ձեր անասունները պիտի խմէք: Եւ ոչ այսչափ միայն, այլ եւ ձեռքերնիդ պիտի մատնէ Տէր զՄովսար, անոր ամէն ամուր քաղաքները պիտի զարնէք կործանէք, եւ բոլոր երկիրն աւեր անապատ պիտի դարձունէք»:

Երկրորդ առաւօտ կանուխ մարգարէին խօսքը կատարեցաւ. խմեցին զօրքն ու անասունք, կենդանացան զօրացան, գիմեցին Մովսարացւոց վրայ, պատերազմեցան օստակապէս, զարկին յաղթեցին, փախուցին զանոնք, եւ Մովսար թագաւորնին մայրաքաղաքին մէջ պաշարեցին: Իեղձ թագաւորին ճարը հասած՝ զօրացմէ չգտած յաղթութիւնը իւր կուռքերէն յուսալով, անդրանիկ որդին որ եւ իւր թագաւորութեան յաջորդն էր՝ Հանեց պարսպին վրայ զօճ մորթեց: Այն որ տեսան Հրեայք սարսափեցան քստմնեցան եւ պաշարումը թողուցին երկիրնին դարձան:

Մովսարացիք ու Ամոնացիք Յովսափատայ վրայ կյարձակին ու կյաղթուին. — Վրան քիչ մը անցաւ՝ Մովսարացիք վրէժինդրութեամբ լցուած՝ Ամնացւոց ու շրջակայ ազգաց գիմեցին, եւ անբաւ բազմութեամբ վազեցին եկան Գադդի քաղաքին մօտ բանակեցան, որ Յուդայի երկիրն մէջ էր՝ Մեռեալ ծովու մօտ, երուսաղեմէ վեց քիւրմութրը հեռու: Յովսափատ այն սոսկալի գոյժն առածին պէս մէկէն առ Աստուած գիմեց, անոր ամենազօր գթութեանն ապաւինեցաւ. բոլոր թագաւորութեանը մէջ քարոզ կարգալ տուաւ որ ամէնքը պահք բռնեն, եւ գան երուսաղեմ տաճարին մէջ իրեն հետ զԱստուած ազաչեն, եւ այն միջոցին որ բարեպաշտ թագաւորը խուռներամ ժողովրդեանը մէջ կեցած իտաճարին աղօթք կընէր, եւ երկնից թագաւորին ողորմութիւնն ու օգնականութիւնը թեւատարած կպաղատէր, յանկարծ Ոգիկը զեւտացին հոգւով Տեառն լցուած՝ ելաւ կանդնեցաւ, «Մի վախնաք, ու մի զարհուրիք, կանչեց: Ելէք վաղը թշնամւոյն առջեւը. Աստուած հետերնիդ է, եւ ինքը ձեր տեղը պիտի պատերազմի»: Այս մեծ աւետիսն որ լսեցին թագաւորն ու ժո-

դովորդքը՝ իբրեւ մի այր ընկան երկրպագութիւն ըրին Աստուծոյ եւ օրհնեցին զՏէր ձայնիւ մեծաւ :

Երկրորդ առաւօտ կանուխ ճամբայ ելան, եւ այն միջոցին որ յառաջընթաց ղեւտացիք սկսան երգել « Խոստովան եղերուք Տեառն, զի յաւիտեան է ողորմութիւն նորա », թշնամիք յանկարծակի գարանակալներէ բռնուելով՝ շիտեցան ու զէնքերնին իրարու վրայ դարձունելով մէկ-զմէկ ջարգեցին կոտորեցին. այնպէս որ երբ Հրեայք լերան վրայ հասան՝ տեսան որ վարի դաշտը թշնամեաց գիակներով լցուեր է. ուրախութեամբ եւ ղԱստուած փառաբանելով վագեցին իջան, գտած անբաւ աւարնին հագիւ երեք օրուան մէջ կրցան կողոպտել, այն դաշտը Հովիտ օրհնութեան անուանեցին, եւ չորրորդ օրը յաղթականաւ գարձան մտան յերուսաղէմ քնարօք եւ տաւղօք եւ փողովք խառն Տեառն, եւ գոհութիւն եւ փառս մտատեցին նմա :

Մահ Յովսափատայ : — Այս փառաւոր յաղթութիւնը չորս կողմի ազգաց աչքը սաստիկ վախցուց, Յովսափատայ թագաւորութիւնը խաղաղացաւ, եւ ինքը քսանեւհինգ տարի թագաւորելէն յետոյ վախճանեցաւ, աթաւը թողլով իւր անդրանիկ՝ բայց անարժան որդւոյն Յովրամայ : Յովսափատ թէ հանճարեղ եղաւ, թէ բարեպաշտ եւ թէ քաջ թագաւոր մը :

Յովրամ ու Ռքոզիա, թագաւորք Յուդայ : — Յովրամ գահըն ելնելուն պէս՝ մէկէն ցուցուց յայտնապէս թէ պատուոյ մէջ ելնել բարձրանալը ցած սիրտ մը չբարձրացըներ : Յովրամայ առաջին դործն եղաւ իւր հարազատ եղբարց արեամբը լուալ հօրը քսանեւհինգ տարի փառաւորած գահը : Այս անգթութեան զինքը յորդորոյն էր իւր Գոդոզիա կամ Արադիա կինը՝ գուսար անօրէնն Աքաաբու եւ Յեզաբելայ, զոր անխոհեմաբար հարսնացուցեր էր իրեն Յովսափատ : Անպարիշտ Գոդոզիային խորհրդովն ու յորդորանօքն էր գարձեալ որ Երուսաղէմի մէջ նորէն մտաւ կռպաշտութիւնը, եւ շուտով անկէց բոլոր երկիրը տարածեցաւ : Յովրամին անօրէնութիւնը չէր կրնար աստուածակոյս կողմանէ անպատուհաս մնալ. թէ ինքը եւ թէ ժողովուրդը չարաչար պատժուեցան : Եզովմայեցիք գլուխ

քաշեցին աստամբեցան եւ անկախութիւննին վերտօին հաստատեցին: Փղշտացիք եւ Արաբացիք վաղեցին երկիրք կոխեցին, հասին մինչեւ յերուսաղէմ, մայրաքաղաքն ու թագաւորական պալատը կողոպտեցին, եւ անպարիշտ թագաւորին հարստութենէն զատ՝ աւին դերի տարին նաեւ բոլոր կանայքն ու որդիքը, յորոց հազիւ ազատեցաւ կըրտսերն Ռիդիս: Ինքն եւս սաստիկ փորհարութիւն մը ունեցաւ, որ անկարելի եղել բժշկուելը. երկու տարի չարաչար տանջուեցաւ եւ սաստիկ ցաւօք մեռաւ՝ 7 տարի թագաւորելով: Կենդանութեանը ժամանակ քաշած խեղճութիւնն ու ցաւերը իբրեւ թէ բաւական չլինէին՝ մահուանէ ետքն եւս իւր դիակը պիտի նախատուէր. ժողովուրդը ոչ յուղարկաւորութեան եւ ոչ թագաւորաց գերեզմանը թաղուելու արժանի համարեցաւ այն վատ թագաւորը: Ինքնաբարբառ աղետալի օրինակ ապերախտից եւ անոնց զլուխը դալիք թշուառութեանց:

Յովրամին յաջորդեց որդին Ռիդիս, որ փոխանակ հօրը թշուառութենէն զգաստանալով առ Աստուած դաւնալու եւ պատուին շաւղացը հետեւելու, ուղեց Աքաաբուտանը ճամբան բռնել եւ անօրէն մօրը՝ Գողողիայի ամպարիշտ խորհրդօքը կառավարուիլ: Ասորոց Ագայեյ թագաւորին գէմ՝ գնաց իւր մօրեղբօրը Իսրայելի Յովրամ թագաւորին օգնելու, եւ անոր պէս ինքն եւս Յեռէն ըսպաննուեցաւ, զոր իւր վրէժխնդրութեանցը գործադիր ընտրեր էր Աստուած, ինչպէս որ պիտի տեսնեմք: Հազիւ մէկ տարի թագաւորեց Ոքողիս:

Հրաշագործութիւնք եղիսէի: — Երբոր այսպէս Իսրայելի ու Յուդայի մէջ կռապաշտութիւնը նորէն գրեթէ ընդհանուր տարածեցաւ, եւ Աքաահամու եւ Յակօբայ որդիքն իրենց հարցը Աստուածը սուտ աստուածոց հետ կիտխէին, անոր հաւատքն ու պաշտօնը կմոռնային, Աստուած իւր ամենողորմ գթութեամբը կջանար զանոնք մարգարէից քարոզութեամբը մոլորութեան ճանապարհէն դարձունել, եւ եղիսէ անդադար նոր նոր հրաշքներ կգործէր:

Այրի կնոջ իւրը կշտցրնէ: — Օր մը մարգարէին այրի կին մը եկաւ ըսաւ որ էրկանը պարտատէրները կու-

զեն առնելիքի տեղ երկու որդիքը գերի առնուլ : « Տունդ
լինչ ունիս », հարցուց անոր եղիսէ . եւ երբ պատասխան
տուաւ այրին թէ « Բոլոր բոլոր ունեցածս քիչ մը եղ է :
— Գնա , ըսաւ մարդարէն , գրացիներէդ սրչափ կրնաս
պարապ ամաններ առ , աղոցմովդ սենեակդ մտիր , վրայէդ
դուռը փակէ , եւ ունեցած եղգ այն ամաններուն մէջ պար-
պէ » : Վազեց կինը առած պատուէրը կատարեց , եւ բոլոր
ժողոված ամանները լեցուելէն յետոյ հաղիւ այն ունեցած
կտոր մը եզը հատաւ . եւ այն իւզալից ամանները վաճա-
ռելով ոչ միայն էրկանը պարտքը վճարեց , այլ եւ որդւո-
ցը ապրուստ ճարեց :

Սոմնացւոյն որդին կկենդանացրնէ : — Անգամ մի եւս
եղիսէ Իսախարի ցեղին մէջ Սոմնա քաղաքէն անցնելու ժա-
մանակ բարեպաշտ ազնուական կին մը զինքը սեղանի հը-
րաւիբեց , եւ իրեն յարուեցաւ . ուստի ամէն անգամ որ
եղիսէ Սոմնա կուգար մէյմը իրեն կհամոզիպէր : Բարեսէր
Սոմնուհին էրկանը ըսաւ որ « Այր Աստուծոյ է այս մար-
դը , եկուր իրեն համար մասնաւոր սենեակ մը պատրաս-
տեմք որ քաղաքը իջած ժամանակ՝ գայ հոն մեր քովը
հանդչի » : Սոմնացւոյն այս բարեսիրութեանը փոխարէն
մը ուզեց ընել եղիսէ . եւ լսելով իւր Գեղի սպասաւորէն
որ անորդի է եւ կփափագի որդի մը ունենալ , սենեակը
կանչել տուաւ ու իրեն աւետեց որ յաջորդ տարին նոյն
ժամանակ գիրկը որդի մը պիտի ունենայ : Կինը սրտին ու-
րախութենէն « Կազաչեմ , Տէր իմ , կըսէր , պարապ յոյսեր
մի տար ինձ » : Մարդարէին գուշակութիւնը ճիշդ կատա-
րեցաւ . տարիներ անցան՝ տղայն մեծցաւ , եւ օր մը ուրախ
զուարթ հօրը հետ արտը կեցած հնձողները դիտած առնի
յանկարծ սկսաւ « Գլուխս գլուխս » պոռալ . մէկէն հայրը
ծառայի մը հետ տուն զրկեց մօրը քով , որ ծնկուրներուն
վրայ պառկեցուց զինքը եւ կէսօրուան գէմ մեռաւ : Ասաւ
զինքը մայրը եղիսէին սենեակը տարաւ , անոր անկողնոյն
վրայ ընկողմանեցուց , շուտ մը էշը հեծաւ , գնաց եղիսէին
գտաւ , լալով ոտքն ընկաւ ու « Տէր իմ , ըսաւ , քեզ չգրու-
ցեցի որ ինձ պարապ յոյս մի տար » . եւ ազաչեց պաղա-
տեց որ հետն ելնէ գայ : Խզճաց եղիսէ , ելաւ հետը գնաց ,

սենեակը մտաւ, գռռք գոցեց, աղօթք բրաւ Աստուծոյ, տղուն մարմնոյն վրայ ընկաւ՝ բերանը բերնին, աչքը աչաց՝ ձեռքը ձեռաց վրայ դրաւ, ու տարութիւն առաւ, եւ ահա մէկէն կենդանացաւ մանուկն ու աչքը բացաւ :



ներս կանչեց զմայրն, որ մեռած մէկ հասիկ որդին ողջացած ոտքի վրայ տեսնելով՝ մէկէն մարգարէին ոտքն ընկաւ երկիր եպագ, եւ ուրախութենէն չէր գիտեր ինչ ընելիքը :

Մարգարէից որդիքն ու բազմութիւնը կկերակրէ. — Անկէց զնաց եղիսէ իՊաղատա. բոլոր երկիրը սաստիկ սով տիրած էր. որդիք մարգարէից եկան քովը ժողովեցան, տեսնելով եղիսէ որ անօթի են՝ հրամայեց սղասաւորին որ մեծ ամանով անոնց կերակուր եփէ : Նա դաշտը զնաց որ խոտեղէն ժողովէ, վայրի թուռաւոր բոյս մը գտաւ եւ լաւ խոտ մը համարելով շատ մը քաղեց, առաւ տուն բերաւ, ջարդեց, եփեց ու որդւոց մարգարէից առջևը գըրաւ որ ուտեն : Անոնք պատառ մը որ բերաննին տարին՝ այնպէս լեղի գտան որ աղաղակեցին միաբերան « Այրդ Աստուծոյ, կաթնային մէջ մահ կայ, — Քիչ մը ալիւր բերէք ու կաթնային մէջ ձգեցէք » ըսաւ եղիսէ. բերին խառնեցին, « Հիմա կերէք » ըսաւ : Կերան՝ աեսան որ իրաւքընէ բոլոր թոյնը զնացեր էր, եւ ամենեւին մէկուսն վնաս չըրաւ :

Նոյն սովին ժամանակը մարդուն մէկը իրեն քանի մը գաբեղէն հաց ու կտոր մը չոր թուղ ընծայ բերաւ : Սպասա-

ւորին ըսաւ եղիսէ որ զանոնք քովի ժողովրդեան տայ ուտելու: Եւ երբ նա « Այսչափ բան հարիւր հոգւոյ մէջէն որոնն պիտի բաւէ; ըսաւ: — Քեզի տուր կըսեմ, պատասխանեց եղիսէ. վասն զի ոչ միայն պիտի բաւէ, այլ եւ պիտի աւելնայ »: Յիրաւի, կերան՝ կշտացան եւ գեռ աւելցաւ:

Որդւոց մարգարէից հետ փայտ կտրելու կերթայ: — Որգէք մարգարէից Յորգանանու եզերքը իրենց բնակարան մը ուզելով շինել՝ զինքն եւս հետերնին տարին, եւ հոն փայտ կտրելու ժամանակ մէկուն տապարին երկաթը ցատրեց գեան ընկաւ: Խեղճը վազեց « Ո՛հ տէր, հիմա ինչ պիտի ընեմ; ըսաւ, ուրիշէ փոխ առեր էի: — Ո՛ւր ընկաւ », հարցուց եղիսէ. եւ տեղը երբոր իմացաւ, փայտի կտոր մը հոն նետեց, երկաթը վեր ելաւ տնկուեցաւ: « Գնա առ », ըսաւ. եւ պատանին ձեռքն երկնցուց առաւ:

Նէեման ասորին կրժշկէ: — Ասորւոց թագաւորին զօրաց սպարապետն ու սիրելին Նեեման կամ Նաեման բորոտեր էր: Իւր կինը քովը Իսրայելացի աղախին մը ունէր զոր ասորի ասպատակաւորներ գերի բռնեց ու բերեց վաճառեր էին: Սա իւր տիկնոջը ցաւը տեսնելով էրկանը վիճակին վրայ, « Երանի թէ, ըսաւ, տէրօ երթար իմամարիա Ասաուծոյ մարգարէին, անշուշտ կրժշկէ նա »: Աղախնին այս խօսքը կինը էրկանը պատմեց, նա եւս թագաւորին, որ « Գնա, ըսաւ, եւ Իսրայելի թագաւորին հրովարտակ եւս ձեռքդ կուտամ »: Հրովարտակին հետ շատ մը սուկեղէն եւ արծաթեղէն ընծաներ, ստակ ու ծանրագին պատմութեաններ առած՝ ճամբայ ելաւ Նեեման, հասաւ իմամարիա, թագաւորին առջեւն ելաւ ու հրովարտակը աբուլաւ, յորում « Գիացիր, կըսէր, որ Նեեման ծառայ քեզ կյուղարկեմ, որպէս զի բորոտութիւնը բժշկես »: Աբրայն Իսրայելի այս որ կարգաց՝ վրայի հաղուստը պատուեց. « Ո՛ր թէ աստուած եմ ես, ըսաւ, որ կարող լինիմ մեռցրնել կամ ապրեցրնել. ինչ ելեր ինձ զրկեր է որ այս մարդուն բորոտութիւնը բժշկեմ: Ահա պատճառ կիմտուէ վրաս պատերազմ բանալու »: Երբոր լսեց եղիսէ թէ թագաւորը յուսահատութենէն հանգերձը պատառեր է, մարդ զրկեց իրեն ըսաւ որ « Ինչո՞ւ հանգերձդ պատառե-

ցիր, թող ինձի գայ նէեման, եւ տեսնէ թէ կայ Իսրայելի մէջ մարգարէ՝ որ Աստուծով՝ կարող է բժշկել զնա ։

Եւ նէեման ձիերով կառքերով ելաւ եկաւ Եղիսէին գըրան առջեւը կեցաւ ։ Մարգարէն մարգ զրկեց իրեն, « Գնա՛ բսաւ, եօթն անգամ Յորդանանու մէջ լուացուէ՛ ու կբժշկըւիս ։ Արհամարհեց նէեման, « Է՛հ, բսաւ, մտ է եղեր այն մեծ մարգարէն, ես ալ կարծէի թէ՛ բսաւ, քովս պիտի գայ, ձեռքը վրաս պիտի դնէ, իւր Աստուծոյն աղօթք պիտի ընէ ու բորոտութիւնս պիտի բժշկէ ։ Մի՛թէ Դամասկոսի Աբսևա եւ Փարփարա գետերը լաւ չեն քան զամենայն ջուրս Իսրայելի, ինչո՞ւ չերթամ անոնց մէջ չլուացուիմ ։ Եւ բարկութեամբ ելաւ զնաց ։ Մառաներն եկան « Տէր, ըսին, թէ որ մարգարէն գժուարին բան մըն ալ զբուցեր՝ պէտք էր ընել, ո՛ւր մնաց այսպիսի թեթեւ բան մը ։ Հաւանեցաւ նէեման, զնաց Յորդանան եօթն անգամ լուացուեցաւ, բորոտութիւնն անցաւ եւ մարմինը մատաղ մանկան մարմին դարձաւ ։ Եկաւ շնորհակալ եղաւ Եղիսէին. « Հիմա իմացայ, բսաւ, որ յամենայն երկրի՝ Իսրայելի Աստուծմէն զատ ուրիշ աստուած չկայ. կաղաչեմ որ ծառայիդ այս ընծաներն ընդունիս ։ Եւ շատ ստիպեց, բայց անկարելի եղաւ Եղիսէն հաւանեցընել որ բան մը ընդունի ։ Երբոր նէեման մեկնեցաւ՝ Գեեզին ուղեւով անկէց բան մը փրցընել, վազեց ետեւէն հասաւ. զինքը տեսնելուն պէս՝ մէկէն կառքէն վար իջաւ նէեման, առջեւն եկաւ « Ողջոյն է ։ » բսաւ. — Ողջոյն է, պատասխանեց Գեեզի, Գու երթալէդ ետքը երկու մարգարէից որդիք եկան որ բան մը չունին, ուստի տէրս զիս քեզ զրկեց ու կինդրէ որ անոնց քիչ մը ստակ ու երկու պատմուճան տաս ։ Հաւատաց նէեման եւ ուրախութեամբ հանեց անոր ուղածէն շատ աւելին տուաւ եւ երկու ծառայիցը յանձնեց որ հետը տանին ։ Իրիկունը տուն հասան ձեռքերնէն առաւ Գեեզի, պահեց ու Եղիսէին առջեւն ելաւ. բայց նա որ մարգարէական ոգւով ամէն բան տեսեր էր, անոր շինած սուան ու մանաւանդ ընչասիրութիւնը երեսը զարնելով՝ յանդիմանեց զինքն ու անիծեց որ նէեմանին ընչիցը հետ նաեւ անոր բորոտութիւնն առնու, եւ Գեեզի մէկէն բորոտեցաւ ։

բոլոր անով տեղով:—Այսպէս ահա անիրաւ շահք ոչ միայն մարդուս իւր թշուառութեանը պատճառ կլինի, այլ եւ իւր որդւոցը:

Արդիւն Ադերայ եղիսէն բռնել կուզէ: — Որդին Ադերայ՝ կամ Պենատատ Ասորոց թագաւորը՝ Իսրայելի Յովրամ թագաւորին՝ Աքասրու որդւոյն դէմ պատերազմ բացաւ, բայց բանակին մէջ մտած բոլոր ծածուկ հնարքները Յովրամ կիմանար եւ ըստ այնմ՝ կզգուշանար: Այս բանիս վրայ սաստիկ նեղանալով Պենատատ՝ կանչեց իւր պաշտօնակալներն ու հարցուց անոնց թէ ով է որ զինքը Իսրայելի թագաւորին կմտանէ: Եւ անոնցմէ իմանալով որ այդ լրտեսը չէ թէ Ասորի մըն է, այլ եղիսէ մարդարէն որ տունը Դովթայիս նըստած՝ Պենատատայ ծածուկ բաներն ալ կտեսնէ, կառքերով ձիերով բազմաթիւ զօրք զրկեց որ երթան գիշերանց քաղաքը պատեն պաշարեն, եւ զեղիսէ բռնեն իրեն բերեն: Առաւօտը եղիսէի սպասաւորը դուրս ելնելով տեսաւ այն զօրաց սպառազէն ըազմութիւնը, եւ սարսափելով վաղեց, «Տէր, ըսաւ, ինչ պիտի ընեմք: — Մի վախնար դուն, պատասխանեց մարդարէն, մեր զօրքն անոնցմէ աւելի է»: Եւ ազօթք ըրաւ Ասաուծոյ որ պատանեկին աչքը բանայ որ տեսնէ. եւ մէկէն աչքը բացուեցաւ, տեսաւ որ ջովի լեռը ձիաւորօք լեցուն էր, եւ եղիսէին չորս կողմը հրեղէն կառք պատած էին: Նորէն ազօթքի կեցաւ եղիսէ եւ խնդրեց Ասաուծմէ որ թշնամեաց աչքը շլացընէ. խորհրուածքը կատարեցաւ, անոնց առջեւն ելաւ եղիսէ, « եկէք, ըսաւ, ես ձեզ ուզած մարդերնուդ տանիմ. » եւ առաւ շիտակ Սամարիա տարաւ եւ հոն նորէն խնդրեց Ասաուծմէ որ աչքերնին բանայ. բացուեցան, տեսան որ թշնամեաց մայրաքաղաքը Սամարիա են, եւ սարսափեցան: Ուզեց Յովրամ զանոնք մեռցընել. չթողուց եղիսէ, եւ պատուիրեց որ առջեւնին ջուր ու հաց հանէ եւ տեղերնին դարձանէ:

Սամարիոյ սովը կանցրնէ: — Վրան շատ չանցաւ, որդին Ադերայ եկաւ Սամարիան պաշարեց. եւ անով բազաքին մէջ այնպէս սաստիկ սով եղաւ որ սկսան մինչեւ կենդանիներն ուտել, այն եւս հաղիւ թէ կզտնուէր, այնպէս որ իշու գլուխ մը յիտուն սկեղ արծաթոյ կվաճառուէր:

Օր մը երբ Յովբամ պարսպին վրայ կպարտէր ու այս սոսկալի սովոյն վերջը կմտածէր, կնոջ մէկը «Ապրեցո՞ զիս», տէր իմ արքայ, ազադակեց: — Աստուած որ գքեզ չապրեցրնէր, ես ինչպէս ապրեցրնեմ, իկալոյ թէ իհնձանէ» կանչեց թագաւորը: Եւ երբ «Ի՞նչ ունիս» հարցուց, պատասխանեց, «Այս կինն ըսաւ ինձ որ բեր այսօր քու որդիդ ուտեմք եւ վաղը իմն: Նոյն օրն որդիս եփեցինք կերանք, եւ երկրորդ օրն երբոր իրենը պիտի եփէինք՝ պահեց ու չուզեց տալ»: Մօր մը բերնէն այս սոսկալի պատմութիւնն որ լսեց թագաւորը՝ վրայի լաթերը պատուեց, ածանուեցաւ որ տակէն քուրձ հագեր էր, երգում ըրաւ որ նոյն օրը եղիսէ ին գլուխը կտրել տայ, եւ մարդ մը զրկեց որ հրամանը կատարէ: Նոյն միջոցին եղիսէ տունը ծերոց հետ նստած էր, եւ դահիճը դեռ չեկած՝ ըսաւ անոնց. «Սպանողին որդին մարդ զրկեց որ գլուխս կտրէ: Ներս մտնելուն պէս դրան քով բռնեցէք զինքը, վասն զի աէրն եւս ետեւէն կուգայ»: Խօսքը դեռ եղիսէին բերանն էր թագաւորը ներս մտաւ, եւ մարգարէն ըսաւ թագաւորին, «Այսպէս ասէ Տէր. վաղը այս ժամուն Սամարիոյ դռները գրիւ մի աղնիւ ալիւր մէկ սկեղ պիտի վաճառուի, եւ երկու գրիւ ք գարւայ՝ մէկ սկեղ»: Թագաւորին քովը կեցած զօրավարաց մէկը՝ «Աստուած երկնքէն հաց ալ անձրեւելու լինի, ըսաւ, դարձեալ ըսածդ անկարելի է: — Ահա աչքովդ պիտի տեսնես, կրկնեց եղիսէ, եւ անկէց պիտի չուտես»:

Քաղաքին դրան քով չորս բորոս կային. ասոնք իրարու ըսին, «Ի՞նչ հոս կեցեր՝ անօթութեմէ կմեռնիմք. եկէք Ասորոց բանակը դիմեմք, թերեւս գթան մեր վերայ ու զվեղ կերակրեն: Այսպիսի մտածմամբ առաւօտը կանուխ արշալուսին ելին Ասորոց բանակը դնացին, բայց հոն մարդ չգտին. վասն զի Աստուած ականջնուն կառաց շաչիւն եւ բազմագունդ զօրաց ձայնը լսել տալով՝ սաստիկ վախերնէն թէ արքայն Իսրայէլի Քեսացւոց եւ եգիպտացւոց թագաւորները վարձեր վրանին կվազէ՝ գիշերը մը թուն ձգեր փախեր էին՝ թողլով իրենց բանակն թուր մէջի ձիերովը: Էշերովն ու պաշարովը, Բորոսները տեսնելով որ մարդ չկայ, քանի մը վրան մտան, լաւ մը կերան

խմեցին, շատ մը ոսկի արծաթ, զգեստ կողոպտեցին, եւ ըսին իրարու. « Զէ, այս այսպէս չլինիր. պէտք է երթամք իմացընեմք մեր եղբարցը որ դան նոքա եւս վայելեն » . այս ըսելով՝ դարձան եկան Սամարիա եւ տեսածնին դրան պահապանաց պատմեցին. անոնք շուտ մը լուրը թագաւորին ականջն հասուցին, որ գիշերանց ելաւ ու բոխանդակ քաղաքին մէջ մնացած հինգ ձիերէն երկուքը երկու հեծելով խրկեց որ երթան բանը ստուգեն: Ասոնք մինչեւ Յորդանան Ասորոց ետեւէն գնացին եւ տեսան որ ճամբան լի էր հանդերձիւ եւ կահիւ, զորս թշնամիք խուճապելով փախած ժամանակնին ձգեր էին: Եկին պատմեցին թագաւորին. ժողովուրդը լի ուրախութեամբ վազեց յափըշտակեց Ասորոց բանակը, եւ յանկարծ քաղաքին մէջ այնպիսի առատութիւն մը տիրեց որ եղիսէին խօսքը կատարեցաւ, աղնիւ ալեր գրիւը մէկ արծաթ սկեղ վաճառեցաւ, եւ երկու գրիւն գարւոյ՝ մէկ սկեղ. եւ թերահաւատ զօրավեան ալ թագաւորին կողմանէ քաղաքին դրան քով բարեկարգութեան վերակացու դրուելով՝ խուռնընթաց ժողովրդեան ոտքին տակը կոխկռտուեցաւ մեռաւ, ինչպէս որ գուշակեր էր իրեն եղիսէ:

Դամասկոս. Ազայէլ: — Անկէց ետքը եղիսէ որգւոց մօրգարէից մէջէն մէկը կանչեց ասպարեց որ իւր իւղոյն սրուակն առնու երթայ Գաղատա ու Ռամովր քաղաքն ու հոն առանձին սենեկի մը մէջ՝ Յեւ զօրավարը Խորայելի թագաւոր օծէ, եւ դուռը բանայ ձգէ փախչի: Իսկ ինքը եղիսէ Աստուծոյ հրամանաւը Դամասկոս գնաց: Նոյն ժամանակ որդին Աղերայ Ասորոց թագաւորն հիւանդ էր. եւ իմանալով որ մօրգարէն իւր մայրաքաղաքն է, Ազայել զօրավարը քառասուն ուղտ մեծագին ընծաներով անոր զրկեց որ իրեն հարցունէ թէ հիւանդութիւնը պիտի անցնի. « Գընա զրուցէ, ըսաւ եղիսէ, թէ պիտի առողջանաս. բայց Աստուած ցուցուց ինձ որ պիտի մեռնի »: Սիրտը շարժեցաւ ու չկրցաւ արցունքը բռնել. եւ երբ Ազայէլ զարմանքով « Տէր իմ, ըսաւ, ինչո՞ւ կուլաս: — Կուլամ, պատասխանեց մօրգարէն, վասն զի գիտեմ Խորայելացոց գլուխը բերելու չարիքը. ամուր ամուր քաղաքնին պիտի այրես կործանես,

երիտասարգնին թրէ անցունես, կանայքնին պիտի մե-
ցընես ու տղաքնին պիտի սատակես» : Ազայէլ աւելի եւս
զարմանալով « ես ո՞վ եմ, ըսաւ, որ այսպիսի բան կարող
լինիմ ընել : — Աստուած ինձ յայտնեց, պատասխան տը-
ւաւ եղիսէ : որ դուն Ասորուց վրայ պիտի թագաւորես » :
Եւ յիբաւի, երկրորդ օրը Ազայէլ զօրգին Ագերայ անկող-
նոյն մէջ խզգեց, տեղը թագաւորեց. եւ մէկէն սկսաւ
Իսրայելի թագաւորութեան վրայ յարձակուելու պատ-
րաստութիւն տեսնել :

Մահ Յովրամայ. Յէու, թագաւոր Իսրայելի : — Յովրամ
որդի Աքաբու եւ եղբայր Ռթղեայ՝ Ասուծոյ հրաշքով
զինքը թշնամեացը ձեռքէն՝ եւ Սամարիա մայրաքաղաքը,
ստակալի սովէն ազատելէն իսկ չզգատտանալով, Յովրամայ
ու իւր ամպարիշտ հօրը ճամբան յառաջ կտանէր : Ազա-
յէլ եկաւ Գազաագու Ռամովթ քաղաքին տիրեց : Յովրամ՝
Իսրայելի Ռթղեայ թագաւորին օգնութեամբը ջանաց զայն
ետ առնուլ. բայց պատերազմի մէջ վերաւորեցաւ, զօրաց
հրամանատարութիւնը Յեու զօրապարին յանձնեց, եւ ին-
քը Ռթղեայ հետ Յեզրայի եկաւ որ վէրքը դարմանէ :
Այն միջոցին Յէուին քով եկաւ հասաւ եղիսէին զրկած մար-
գարէ պատանեակը. բոլոր զօրավարները նստած էին. մը-
տաւ մէջեքնին ու « Իշխան, ըսաւ, խօսք մը ունիմ զրու-
ցելու : — Մեզմէ որո՞ւն, հարցուց Յէու : — Քեզ, իշխա-
նըդ » պատասխանեց. եւ առաւ զինքը ներսի սենեակը տա-
րաւ, իւզը գլուխը թափեց, եւ « Այսպէս ասէ Տէր Աս-
տուած Իսրայելի, ըսաւ. Զքեզ թագաւոր օծի իվերայ Իս-
րայելի. բայց պէտք է որ Աքաբու առնը ջնջես, եւ ծա-
ռայից իմոց մարգարէից արեան վրէժը Յեզարելէն հա-
նես. Յեզրայելի վիճակին մէջ շունք զինքը պիտի ուտեն
եւ մարդ զինքը պիտի չթաղէ » : Եւ դուռը բացաւ փա-
խաւ : Յէու ընկերացը քով դարձաւ. եւ երբոր մարգարէ-
ին դալուն պատճառն հարցուցին եւ ստիպեցին որ գրու-
ցէ՝ եղածը պատմեց, եւ մէկէն ամէնքը վերարկունին հա-
նեցին, վրայէ վրայ գրին, տեսակ մը աթոռ ձեւացուցին
եւ Յէուն վրան նստեցընելով փող զարկին ու « Թագաւո-
րեաց Յէու » կանչեցին :

Շուա մը Յէու զօրք ժողովեց եւ սկսաւ Յովրամի վրայ երթալ Յեզրայէլ, Դէտը աշտարակին վրայէն Յէուին զօրացը գալուն փոշին տեսաւ եւ իմացընելուն պէս՝ մէկէն Յովրամ ձիաւոր մը անոր ընդ առաջ յուղարկեց, որ պէս զի հարցունէ թէ խաղաղութիւն է: « Խաղաղութենէ քեզի ինչ, եկուր ետեւէս » ըսաւ իրեն Յէու, եւ հետը միացուց: Դէտն երբոր իմացուց որ հրեշտակն հասաւ անոնց եւ ետ չդարձաւ, Յովրամ ուրիշ ձիաւոր մի եւս յուղարկեց. եւ երբոր անոր ետ չդառնան եւս դէտը ծանոյց եւ զբուցեց որ Յէուն է զօրաց գլուխը, շուա մը Յովրամ եւ Ոքողիա կառքերնին մտան եւ անոր ընդ առաջ գնացին մինչեւ նարովթայ Յեզրայելացուց վիճակը: Յովրամ զՅէուն տեսնելուն պէս « Ողջոյն է Յէու » հարցուց. եւ երբ նա « Ի՞նչ ողջոյն կուզես », ըսաւ մինչդեռ մօրդ Յեզարելայ անօրէնութիւնն ու կախարդութիւնը տակաւին կշարունակեն »: Այս սպառնալից ու անակնկալ պատասխանէն հասկըցաւ Յովրամ գլխուն եկածը, եւ « Դու է, Ոքողիա, փախչիմք » ըսելու ջմնաց, Յէու աղեղը քաշեց, եւ նետը գնաց կռնրկին մէջէն մտաւ, սրտէն ելաւ. ընկաւ մեռաւ Յովրամ, եւ Յէու զինքը նարովթայ այդին նետել տուաւ ըստ բանին Տեսան: Այս որ տեսաւ Ոքողիա թագաւորը, սարսափած փախաւ. ետեւէն վազեց Յէու, « Հնազա, եւ ըզգա եւս » ըսաւ, ու զարկաւ. եւ Ոքողիա վիրաւոր փախաւ գնաց Մակեդոն, հոն մեռաւ, եւ ծառայքը առին տարին Երուտաղէմ՝ եւ հարցը գերեզմանը թաղեցին:

Մահ Յեզարելայ: — Յէու եկաւ մտաւ Յեզրայէլ. եւ Յեզարէլ իմանալով անոր գալը՝ աջուրները ծարրեց, գլուխը շոկտեց զարգարեց, պատուհանը ելաւ կնայէր. եւ Յէուն առջեւէն անցնելու ժամանակ՝ սկսաւ զինքը երգիծանելով « Ողջոյն իցէ Զամրի տիրասպան » կանչել, Վեր պատուհանը նայեցաւ Յէու. « Ո՞վ ես դու, վնք իջիր, ըսաւ. իրեն նայեցան երկու ներքինիք. « Վար նետեցէք այդ գարշելի պառաւը » գոչեց. մէկէն նետեցին, ձիերու ստրին տակ կոխկոտուեցաւ եւ արիւնը չորս գին ցայտեց. ներս մրտաւ Յէու, կերաւ խմեց, եւ « Տեսէք, ըսաւ, ինչ եղաւ անիծեալը. առէք թաղեցէք զի դուստր թագաւորի է »:

Գնացին որ թաղեն եւ դագաթը, տուրներն ու ձեռքի թաթերն միայն գտան, դարձան պատմեցին. եւ ըսաւ Յէու թէ եղիա թեղբացւոյն բերնով Ատառձոյ բաժը կատարեցաւ թէ Յեղբայելի վիճակին մէջ շունք Յէզարէլն ուտեն, եւ նորա դիակը աղբի պէս լինի ի վերայ անգոյ վիճակին, որպէս զի անցող դարձողն գրուցեն թէ «Այս Յէզարէլ»:

Յէու Աքաաբու տուեր կցնջէ. Բահաղու տաճարը կայրէ:— Աքաաբ Սամարիա քաղաքին մէջ եօթանասուն որդիք ու թոռունք ունէր. Յէու հրովարտակ զրկեց Սամարիոյ իշխանաց ու ծերոց որ զանոնք ամէնքը բռնեն մեռցընեն. հրամանը մէկէն կատարեցաւ. բոտ իւր փափաքանաց անոնց գլուխները կողովներով Յեղբայէլ բերուեցաւ, եւ պալատին դրան երկու կողմը զանոնք բրգաձեւ դիզել տուաւ: Յեղբայելի մէջ Աքաաբու տնէն մնացածները, արքունեաց մեծամեծները, բարեկամներն ու քուրմերը սղաննելէն յետոյ ճամբայ ելաւ դէպ ի Սամարիա, եւ քաղաքը դեռ չհասած՝ Արողիայի քառասունեւերկու եղբայրքը հանգիպեցաւ եւ զամէնքն ալ ողջ ողջ բռնել ու մեռցընել տուաւ:

Յաղթական Սամարիա որ հասաւ՝ ըսաւ ժողովրդեան. «Աքաաբքիչ ծառայեց Բահաղու, Յէու անոր շատ պիտի ծառայէ»: Եւ բոլոր չրէատան քարոզ կարգալ տուաւ թէ Բահաղու մեծ զոհ կայ, ամէն տեղէն բոլոր անոր մարգարէները, ծառաներն ու քրմերը զան ժողովին, չեկողը մահապարտ է: Ամէնքը վազող վազողի եկին եւ Բաղասու տունը ծայր իծայր լցաւ: Քրմական զգեստանին հազցուց անոնց, եւ իմացաւ որ մէջերնին ամենեւին մարգարէ Տեառն չկայ. զոհի ժամանակ մահէնին դուրսը 580 սպառազէն զինուոր կայնեցուց եւ ըսաւ անոնց որ «Եթէ ձեռքերնիդ մատնելու մարդոցմէս մէկն աղատի՝ դուք տեղը պիտի մեռնիք». եւ զոհը լմնալուն պէս «Մաէք ներս, զամէնքը սղաննեցէք, ըսաւ անոնց, եւ մէջերնէն մէկը չաղատի»: Բոլոր Բահաղու պաշտօնեայքը թրէ անցուցին, անոր արձանը վար առին այրեցին, մահէանը կործանեցին եւ տեղը լուալիք բրին:

Յէու Ազայել կյաղթուի կմեռնի:— Այսպէս Յէու Իսրայելի մէջէն Բահաղը ջնջեց, բայց Յերթովամայ կանգնած սփի երինջները դարձեալ թողուց իմեթէլ եւ ի՛րան:

Բաճաղու պաշտօնը դիւրութեամբ Յէու վերցուց յԻսրայէլէ՝ որովհետեւ նորամուտ էր, բայց ոչ նոյնպէս եւ ոսկի երնջաց պաշտօնը, վասն զի շատ ատենէ իվեր արմատացած էին ժողովրդեան մէջ, ուստի եւ զանոնք վերցնել ուզելովը կրնար Յէու ժողովրդեան անհաճոյ լինել: Այսպէս ահա քաղաքականօրէն մտածեց Յէու, բայց սխալեցաւ. վասն զի Աստուած որ իրեն անկարծելի թագաւորութիւն մը տուեր էր՝ կարող էր պահել զնա յայնմ՝ երբ տեսնէր անոր աստուածպաշտական ջանքը. այն Աստուած՝ որ միայն անոր համար Աքաաբայ տանը վրայ ըրած վճիռը հաւատարմութեամբ կատարեց Յէու, իբրեւ իվարձ մինչեւ չորրորդ որդիքը Իսրայելի աթոռը թագաւոր նստին, ըսաւ: Բայց որովհետեւ ըստրով սրտիւ իրեն չճառայեց՝ իրաւամբ զինքը երեսէ ձգեց Աստուած, ու անօգնական թողուց, Ասորուց Աղայել թագաւորը եկաւ իրեն յաղթեց, եւ շատ աւերմունք ըրաւ ըստ գուշակութեան եղիսէի: Յէու մեռաւ իՍամարիա. քսանեւութ տարի թագաւորեց, եւ թագաւորութիւնը թողուց իւր Յովսաֆ որդւոյն:

Գողողիա Յուդայի թագաւորութիւնը կյալիշտակէ: — Մինչգեռ Յէու Սամարիոյ մէջ Աքաաբու ցեղը կջնջէր՝ նոյնպիսի արիւնհաճեղ կոտորածներ կլինէր նաեւ Երուսաղէմ: Գողողիա՝ դուստր Աքաաբու եւ Յեզարելայ, իւր Ոփոզիա որդւոյն մահը լսելուն պէս՝ իւր ըստր թագաժառանգ թոռունքը թրէ անցուց եւ ինքը թագաւորեց: Այն կոտորածէն հազիւ կրցաւ Յովսաբէր՝ (կին Յովիդայի քահանայապետի) իւր Ոքողիա եղբօրը կրտսեր որդին՝ միամեայ Յովսաբ ազատել, եւ վեց տարի տաճարին մէջ պահեց զայն: Անօրէն Գողողիան իւր ամպարիշտ մօրը հետեւելով՝ Աստուծոյ տաճարին դանձերը կողոպտեց, կոսց մեհեանները զարգարեց, եւ երուսաղեմայ մէջ կռապաշտութիւնը վերստին հաստատեց: Բայց Աստուած շուտով անոր անօրէնութեանցը վերջ դրաւ ու Դաւթի տանը ժառանգ տուաւ:

Երբ եօթն տարեկան եղաւ Յովսա, Յովիդայէ քովը ժողովեց զօրավարները՝ զօրքն ու զեւտացիքը, եւ իրենց իմացուց որ Դաւթի ցեղէ արքայազն իշխան մը կենդանի պահուած էր կոտորածէն, եւ թէ Աստուծոյ առ Դաւթի ըրած

խոստմանը համեմատ հարկ էր որ այն իշխանը իւր հարց աթոռը նստի : Արքայորդւոյն հաւատարմութեան երգում ընել տուաւ անոնց , տաճարին մէջ պահուած Դաւթի գեղարդներն ու զէնքերը իրենց բաժնեց ; Յովասը բերաւ անոնց ցուցուց , զիրենք անոր չորս կողմը շարեց իպահպանութիւն , թագաւորական պսակը գլուխը դրաւ , տաճարին դռները բացաւ ժողովուրդը ներս առաւ . ամենուն առջեւը արքայորդին թագաւոր օճեց , եւ բովանդակ հանգիստականք ծափ զարնելով «Կեցցէ արքայ» կանչեցին :

Գողողեայ մահը : — Յնճալից աղաղակներով ժողովրդեան դէպ իտաճարը վազելուն ձայնն որ առաւ Գողողիա , ինքն եւս վազեց դնաց հօն , եւ ներս մտնելով երբոր տեսաւ որ երգիչներ ու փողարներ ըստ սովորութեան նորապսակ թագաւորին քով կեցեր են՝ եւ ժողովուրդը փող կզարնէր ու ծափաձայն խնդութեամբ «Կեցցէ արքայ» կաղաղակէր , վրայի հագուստը պտտաւեց ու « Դաւաճանութիւն , դաւաճանութիւն » սկսաւ կանչել : Յովիդայէ քահանայապետը հոգւով Աստուծոյ լցուած՝ յանկարծ ժողովրդեան մէջ ելաւ կայնեցաւ , « Ինչո՞ւ խոտորեցայք իպատուիրանաց Տեսուն , ըսաւ . զԱստուած թողուցիք դուք , Աստուած եւս զձեզ պիտի թողու » . հրամայեց զօրաց մեծերուն որ անօրէնը դուրս հանեն , որպէս զի տաճարին մէջ արիւն



չթափուի : Հրամանը մէկէն կատարեցաւ . դուրս հանեցին Գողողիա , եւ քաշեցին պալատին առջեւը սպաննեցին :

Գ Լ Ո Ի Խ Ժ Է .

ՅՈՎԱՍՏՅ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵՆԷՆ ՄԻՆՉԵՒ ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱ-

ԻՐՐՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆԻԼԸ

Յովաս արքայ Յուդայ : — Մահ Յովիդայեայ եւ քարկոծումն Չաքարիայ : — Յովաքազ եւ Յովաս, արքայք Իսրայելի : — Մահ Եղիսէի : — Ամասիա, Թագաւոր Յուդայ : — Յերորովամ Բ, Թագաւոր Իսրայելի : — Անուխ մարգարէ : — Յովնան մարգարէ : — Յովնանու քարոզութիւնք ին՛նուէ : — Չաքարիա, Սեղդում, Մանայեմ, Փակիա : — Ոգիա եւ Յովնաման, Թագաւորք Յուդայ : — Ամպորիշան Աքազ : — Եսայի մարգարէ : — Փակէէ եւ Ովսէէ, Թագաւորք Իսրայելի : — Կործանումն քագաւորութեան Իսրայելի : — Սամարացիք :

Յովաս արքայ Յուդայ : — Այն միջոցին որ Գողգոթա տաճարէն դուրս իզատիժ անօրէնու թեանցը կսպաննուէր, ներսը Յովիդայէ քահանայապետը Ատուծոյ թագաւորին ու ժամօրդեան մէջ ուխտ կղնէր. Խոստացաւ մանկահասակ թագաւորը որ Ատուծոյ հաւատարիմ մնայ. ամէնքը վազեցին Բահազու մեհեանն ու սեղանք կործանեցին, արձանք խորտակեցին, Մաքան քրմապետը բոլոր քրմերովը մեռուցին. եւ անկէց հանգիստը տարին զՅովաս իւր հարցը պալատը թագաւորական աթոռը նստեցուցին :

Մահ Յովիդայեայ եւ քարկոծումն Չաքարիայ : — Յովիդայէ քահանայապետին իմաստուն խրատներովը երեսուն. եւու թ տարի ամենայն դուրս թեամբ, բարեկարգութեամբ ու աշխարհաշինութեամբ թագաւորեց Յովաս. բայց երբոր վախճանեցաւ իւր առաջնորդը եւ անոր բարի խրատներէն զրկուեցաւ՝ մինչեւ այն ժամանակ սանձակոծուած կրքերը դուրս ելան եւ անձնատուր եղաւ անոնց : Թագաւորին եւ իշխանաց օրինակովը նորէն բոլոր երուսազէմ կռակաշատութեան մէջ ընկաւ. մարգարէից յորդորանաց եւ սպառնալեաց ոչ որ մտիկ կրնէր : Յայնժամ Յովիդայէ քահանայապետին որդին ու յաջորդը՝ թագաւորին անկարգութիւնը կշտամբեց եւ յիշեցուց անոր Ատուծմէ :

ընդունած բարիքն ու հաւտարիմ մնայու տուած խոստումը: Անսանձ կրքերովը կուրցած Յովաս՝ Աստուծոյ հետ մոռցաւ նաեւ իւր բարերարն ու խնամակալը Յովիզայէն, եւ հրամայեց անտիրա ապերախա ժողովրդեան որ անոր որդին Չափարխա քահանայապետը քարկոծեն: Եոյն իսկ տաճարին սրահին մէջ անողորմաբար քարկոծեցաւ Չափարիտ, բայց հողին չաւանդած՝ իւր վրէժն ու դատաստանը արդարադատ ատենին Աստուծոյ յանձնեց. «Տեսցէ՛ Տէր եւ գառնեցի» ըսաւ: Արդարեւ յաջորդ տարին Ասորոց Ազայէլ թագաւորը սակաւաձեռն զօրքով եկաւ մտաւ Յուդայի երկիրը, գերելով գերփելով հասաւ մինչեւ Երուսաղէմ, կողոպտեց զայն, ժողովրդեան իշխանները մեռուց, Յովասն եւս իսկ պիտի մեռցընէր թէ որ տաճարին ոսկին ու Յովսափատայ գանձերն իւր անձին փրկանք չտար նա:

Այս սոսկալի հարուածոյն վրայ սասարիկ հիւանդացաւ Յովաս. գլուխ քաշեցին իրմէ իւր ծառաներն, անկողնոյն մէջ զարկին սպաննեցին զինքը ի վրէժ արեան Չափարիայ, եւ թագաւորաց գերեզմանին մէջ զինքը չթաղեցին՝ յօրինակ եւ իխրատ ազերախտից: Քառասուն տարի թագաւորեր էր. իրեն յաջորդեց որդին Անախա:

Յովաբազ եւ Յովաս, արքայք Իսրայելի: — Յովասայ թագաւորութեան քսաներորդերրորդ տարին Յէուին յաջորդեց որդին Յովաբազ, եւ հօրը կուսպաշա շաղպը հետեւելով բարկացուց զՏէր, Ասորոց Ազայէլ թագաւորն եկաւ շատ քաղաքներ ձեռքէն առաւ, եւ զօրայն այնպիսի ջարդ մը տուաւ ու փոշիի պէս ցրուեց զանոնք, որ անթիւ բազմութենէն միայն տասը կառք եւ տասը հազար հետեւակ մնաց: Այս սոսկալի կտորածոյն վրայ խոնարհեցաւ Յովաբազ, եւ Աստուած՝ որ պատրաստ է միշտ զղջացելոց ներելու՝ խոստացաւ իրեն որ իւր Յովաս որդին փրկէ՛ յարուցանէ Իսրայելի: Եւ ինքը Յովաբազ մեռաւ՝ տասնեւեօթը տարի թագաւորելէն ետքը:

Յովաս հօրը յաջորդելուն պէս՝ ըստ խոստման Աստուծոյ ուղեց Իսրայելի զինուց նախատանաց վրէժն առնուլ: Լսելով որ Եղիսէ մարգարէն մեռնելու հիւանդ է, զնաց որ զինքը անոնէ, լացաւ վրան եւ անոր ստենով առ Եղիա

մարդարէ ըսածն իրեն զրուցեց. « Հայր, հայր, կառքդ Իսրայելի եւ հեծեալք նորա: — Նեա առ ձեռքդ, աղեղդ լարէ եւ նեաէ ». ըսաւ անոր եղիսէ: Երեք անգամ նետեց եւ փեցաւ Յովաս: Անոր վրայ շատ տրամեցաւ եղիսէ. « Թէ որ հինգ վեց անգամ նետէիր, ըսաւ, Ասորոց բոլորովին կը յաղթէիր. եւ արդ երեք անգամ միայն պիտի յաղթես »: Եւ խօսքը կատարեցաւ: Ազայելի յաջորդին երեք անգամ յաղթեց եւ հօրը տիրած երկիրները ձեռքէն առաւ: Յուզայի Ամասիա թագաւորին եւս յաղթեց, գերի բռնեց Երուսաղեմի պարսպէն չորսհարիւր կանգուն տեղ փլցընելով յաղթանակաւ ներս մտաւ, եւ բոլոր տաճարին հարստութիւններն ու թագաւորական գանձը Սամարիա տարաւ: Յովասայ թագաւորութիւնը տասնըվեց տարի տեւեց եւ լի եղեւ յաջողութեամբ, որում ոչ եթէ ինքն արժանի էր՝ վասն զի իւր նախորդաց կռապաշտութենէն ետ չկեցաւ, այլ Աստուած ուղեց անոր հօրն ըրած խոստումը կատարել:

Մահ եղիսէի: — Եղիսէ որ արդէն ճերացած ու հիււանդ էր՝ առ Յովաս ըրած գուշակութենէն յետոյ շատ չտպրեցաւ վասն ճաննեցաւ ու թաղուեցաւ: Բայց Աստուած ուղեց իւր հաւատարիմ ծառայն մահուանէ ետքն եւս փառաւորել՝ որուն կենդանութեան ժամանակ այնչափ զարմանալի հրաշքներ ընել տուեր էր: Յաջորդ տարին Մովաբացի աւաղակներ եկեր երկիրը կոխեր էին. Իսրայելացիք մարդ մը թաղելու տարած ժամանակինն այն աւաղակները տեսնն եւ վախերնէն մեռելը եղիսէի գերեզմանին վրայ նետեցին ու ձգեցին փախան. մէկէն մեռեալը կենդանացաւ ու ելաւ ոտքի վրայ կայնեցաւ:

Եղիսէ Հրէից կարգէ գուրս անձինքներէն մէկն է: Առանց եղիայի տասակութիւնն ունենալու՝ անոր իշխանութիւնն ու հրաշագործ զորութիւնը ունեցաւ: Եթէ Պօզոս առաքեալը նմանութիւն ունէր եղիայի բուռն ոգւոյն, եղիսէին կնամանէր հեղաճամբոյրն Յովհաննէս աւետարանիչ:

Ամասիա, թագաւոր Յուդայ: — Յովասու թագաւորութեան երկրորդ տարին Յուզայի վրայ տիրեց Ամասիա. եւ քսանեւհինգ տարեկան էր: Աթոռոյն վրայ հաստա-

տուեւումն պէս՝ զհայրն սպաննողները մեռուց : Եզովմայեցւոց գէմ՝ պատերազմ՝ բանալ ուղեւում՝ իւր ժողովուրդը համբել տուաւ իբրանամենից եւ իվեր, եւ երեքհարիւր հազար զօրաւոր մարդ գտաւ. երբոր զանոնք բաւական չհամարելով՝ հարիւր տաղանդ արծաթով Իսրայելէն եւս հարիւր հազար զինուոր վարձեց, մարգարէին մէկն եկաւ ըսաւ իրեն. «Տէր արքայ, Իսրայելի զօրքը հետգ չերթայ, «վասն զի Աստուած Իսրայելի հետ չէ. եւ թէ որ անոնց «մով զօրանալ կկարծես՝ ընդ հակառակն զքեզ թշնամեացդ «առջեւը իպարտութիւն պիտի մասնէ Տէր. վասն զի իր «մով է որ մարդ կզօրանայ եւ իրմով կյաղթուի : — Հապա «անոնց տուած հարիւր հազար տաղանդս ինչ ընեմ, ըսաւ «Ամասիա. — Կարող է Տէր, անկէց աւելին քեզ տալ» պատասխանեց այրն Աստուծոյ : Խօսքին մտիկ ըրաւ Ամասիա, վարձկան զօրքը տեղն արձակեց եւ իրեններովը գնաց Աղսից հոլսին մէջ յաղթեց Եզովմայեցւոց : Բայց ապերախտութեամբ իրեն այս փառաւոր յաղթութիւնը տուողը մոռացաւ : Եզովմայեցւոց գերիներուն հետ անոնց կուռքերն եւս բերաւ, իրեն աստուած ըրաւ զանոնք, եւ առջեւնին երկրպագութիւն կրնէր ու զոհեր կմատուցանէր : Բարկացաւ վրան Աստուած, մարգարէի ձեռքով զինքը խրատեց. բայց երբ տեսաւ որ նա ուղղուելու միտք չունի՝ թողուց որ ամբարտաւանութեամբ ինքն իւր կորստեան խորխորատը փորէ : Ամասիա Եզովմայեցւոց վրայ ըրած յաղթութեամբը հպարտացած ուղեց Իսրայելի գնդին վրէժն առնուլ, որ տեսնելով թէ Ամասիա զիրենք ետ ճամբեց որով եւ զրկուեցան Եզովմայեցւոց աւարէն՝ Յուդայի երկիրն աւրջտիկեր ու այնպէս էին դարձեր : Իսրայելի Յովաս թագաւորը չուղեւում որ ընտանի պատերազմ մը բացուի երկուց թագաւորութեանց մէջ, մարդ զրկեց Ամասիայի ու կրսէր. «Եզովմայեցւոց յաղթելուց վրայ մի հպարտանար ու հանդանրա կեցիր տեզդ. ինչո՞ւ կուզես որ Իսրայել Յուդայի հետ կառուրտի» : Մտիկ չըրաւ Ամասիա, պատերազմի ելաւ, յաղթուեցաւ՝ գերի ընկաւ, անոր յաղթանակին զարդ եղաւ, եւ ամէն հարստութենէն կողոպտեցաւ : Այս խեղճութեամբ եւս չխրատուեցաւ Ամասիա. դարձեալ Աստուծոյ գէմ

գործեց, զօրքն իրեն գէժ ելաւ, ձեռքերնէն փախաւ
զնաց իւրաց, Հոն ետեւէն Հասան, բռնեցին զինքը մե-
ռուցին, զին ձիւս վրայ գրին երուսաղէմ՝ բերին ու թա-
ղեցին: Քսանեւինն տարի թագաւորեք էր. անգը իւր Ա-
զարիս կամ Ազիսս որդին թագաւորեաց ժողովուրդը:

Յերոբոամ Բ, թագաւոր Իսրայելի: — Ազիսսին Յու-
զայի աթոռն ելած ժամանակը Իսրայելի վրայ կթագաւո-
րէր Յերոբոամ Բ, որդի Յովատու, որ թէպէտ չար արար
աւաջի Տեառն, բայց Աստուած Իսրայելացուց տառապան-
քը աննելով զթացաւ վրանին, Յովնան մարգարէին քա-
րոզութեամբը Յերոբոամը զօրացուց որ թշնամեաց յաղ-
թեց, եւ Իսրայելի սահմանը նորէն տարածեց իմաց եւս-
րայ, այսինքն իւրբանանէ՝ մինչեւ իծովն Անապատին (Մե-
ռեայ կամ Ասիւտեան ծով): Ամենայն յաջողութեամբ ու
փառօք քառասուն եւ մի տարի թագաւորեց Յերոբոամ,
եւ իրեն ժամանակակից մեծամեծ մարգարէներ ունեցաւ,
որովհետեւ Աստուած ամէն անգամ իւր ժողովուրդը պատ-
ժելէն յառաջ իւր ծառայից ձեռքով անոր ազգարարու-
թիւն կրնէր ու կոտորուի: Այս մարգարէից անուանի-
նեքէն են Ամոս եւ Յովնան:

Ամոս մարգարէ: — Ամոս Յուզայի Բեկուս քաղա-
քէն էր. Բեթելի քրմայեալն առջեւ Համարձակ խոս-
տովանեցաւ՝ թէ ինքն ոչ մարգարէ էր եւ ոչ որդի մար-
գարէի, այլ « Հովիւ էի, ըսաւ, եւ թուրթ քաղէի, եւ ա-
ռաւ զիս Տէր Հօռէս եւ ըսաւ. Գնա դու եւ մարգարէաց
իվերայ ժողովրդեան իմում Իսրայելի », Աստի եւ իւր
ծննդեան քաղաքը թողուց եկաւ Իսրայելի մէջ մտաւ, եւ
սկսաւ սպառնալեօք անոր քարոզել ապաշխարութիւն:
Բայց մտիկ ընող չեղաւ: Իսրայելացիք ոչ Աստուծոյ բա-
րութենէն օգուտ քաղել զիտէին եւ ոչ պատուհասէն,
կռոց սեղանները անկործան մնացին, եւ Յերոբոամայ
թագաւորութենէն մինչեւ Իսրայելի կործանումը երկիրը
նշաւակ եղաւ ներքին երկպառակութեանց, արտաքին
յարձակմանց եւ ասպատակութեանց:

Յովնան մարգարէ: — Բայց Աստուած իւր մարգարէա-
բարոզ ազգարարութիւններն միայն ընտրեալ ազգին չէր

զրկեր : Այն ժողովուրդներն — որով իւր ժողովուրդը կախա-
 ժէր եւ նոցա վախովն ու տուած տառապանօքը իրեն կը-
 յանկուցանէր զայն՝ զոր անթիւ անհամար երախտօք չէր
 կրցեր հաւատարիմ պահել — իրենք եւս աղետալի մոլորու-
 թեանց եւ անկարգութեանց մէջ լիտղուած էին : Եւ ըստ
 յաւիտենական օրինաց նախախնամութեան որ վճռած է
 թէ ժողովուրդ մը երբ անկարգութեան ու ասպականութեան
 ծայրը կհասնի՝ երթայ աներեւոյթ կորսուի եւ նոր ժողո-
 վրոգոց տեղ տայ բանայ, այն ամենայն ազգերն որ այլ եւ
 այլ ժամանակ չրէից հետ պատերազմեցան եւ զանոնք նուա-
 ճեցին, իրենք եւս ընկան նուաճուեցան : Յերոբոլամ՝ երկ-
 րորդին թագաւորութենէն սկսեալ այս ազգաց դէմ մար-
 գարէից գրքերն լի են սոսկալի անիծիւք : Ամովս ահաւոր
 գտտակնիքներ որոտաց Դաւաակուի եւ Տիւրուսի, եւ եղովայե-
 ցոց, Մովաբացոց, Ամոնացոց եւ Փղշտացոց մտալուտ
 կործանումն սպառնացաւ :

Յովնանու քարոզութիւնը ինիկուէ : — Յերոբոլամայ
 ժամանակը տեսնը նաեւ զՅովնան մարգարէ, զորդի Ա-
 մաթեայ : Աստուած իրեն ըսաւ. « Ե՛լ զնա նիկուէ մեծ քա-
 ղաքը ու քարոզէ հոն, որ չարութեան ազաղակնին ինձ հա-
 սաւ » : Յովնան նիկուէ երթալու վախցաւ, եւ զնայ Յոդ-
 պէ (Եաֆա), նաւահանգիստը նաւ մտաւ որ Աստուծոյ ձեռ-
 քէն Թարսիս վախչի : Բայց Աստուած ծովուն վրայ սաստիկ
 հողմ հանեց, մեծ մրրիկ ելաւ ու նաւը խորտակելու վտան-
 գի մէջ ընկաւ : Նաւալարք սաստիկ վախերնէն սկսան ամէն
 մէկն իրենց աստուածներն օգնութեան կանչել, եւ նաւը
 թեթեւցընելու համար ունեցածնին չունեցածնին ծով
 նետել : Այն միջոցին Յովնան նաւուն խորշ մը քաշուած
 խորունկ խորունկ կքնանար ու կխորդար : Նաւապետն ե-
 կաւ զինքը արթնցուց. « Այս մինչեւ երբ պիտի խորդաս,
 գոչեց, ելիր դու ալ քու Աստուծոյդ աղօթք ըրէ, որ
 թերեւս զմեզ մահուրնէ ազատէ » : Նաւուն մարգիկը « Եկէք
 ըսին, վիճակ ձգեմք ու իմանամք թէ որուն պատճառաւ
 այս փորձանքը վրանիս եկաւ ». եւ վիճակը Յովնանին ելաւ,
 Եկան վրան թափեցան, « Զբուցէ մեզ, ըսին, թէ ինչ
 ըրած ես, ուսկից կուգաս, ուր կերթաս, որ աշխարհէն

ես, եւ ո՞ր ժողովրդեան է: Պատմեց Յովնան իւր յանցանքը, եւ երբոր իմացան թէ Աստուծոյ երեսէն փախեր է՝ սաստիկ վախցան. «Այդ ինչ բան ըրեր ես, ըսին. քեզի ինչ ընեմք որ Հանդարտի ծովը». որ երթալով աւելի կխռովէր ու վրանին մեծ մրրիկ կհանէր: «Բռնեցէք զիս ծովը նետեցէք, ըսաւ Յովնան, եւ ծովը կհանդարտի, վասն զի աղէկ գիտեմ որ ինձ Համար է այս մրրիկն ելած»: Մարգիկը կջանային նաւը ցամաք դարձնել եւ չէին կրնար որովհետեւ ծովը եւս քան զեւս կխռովէր ու կսաստկանայր: Երբ տեսան որ ամէն ջանքերնին պարապը կեղնէ ուրիշ ճար չկայ, բռնեցին զինքը ծովը նետեցին եւ ալէկոծութիւնը մէկէն խաղաղացաւ:

Աստուծոյ հրամանաւը խելոյն մեծ կէտ մը զՅովնան որջ որջ կլլեց. երեք օր այն խոշոր ձկան փորը կեցաւ Յովնան, եւ այսպէս իփոր կխաին զզջացեալ սրտիւ կաղթէր մարգարէն առ Աստուած:

• Ինեղորեան իմում աղաղակեցի առ Տէր Աստուած իմ, եւ լուաւ ինձ յորովայնէ դժոխոց աղաղակի իմում. լուր Տէր ձայնի իմում:

• Ընկեցեր զիս իխորս սրտից ծովու, եւ գետք պաշարեցին զիս:

• Աննայն զրօսանք քո եւ ալիք քո անցին իվերայ իմ. եւ ասացի՝ քե մերժեցայ յաջաց քոց:

• Արդ՝ իցի քե յաւելից նայել խտանար սուրբ քո:

• Հեղան զինն, քուրք միեղեւ յոգիս, աղուեղբաննարինք պաշարեցին զիս:

• Եմուտ զլուխ իմ ընդ փապարս լերանց:

• Իջի յերկիր որոյ նիգք իւր աղիք յաւիտենից, ելցեն յապականութենէ կեանք իմ:

• Առ քեզ Տէր Աստուած իմ ինուաղիւ հոգւոյ իմոյ կարդացի՝ զՏէր լիշեցի, եւ եկեցեն աղօթք իմ խտանար սուրբ քո:

• Իձայն օրնուրեան եւ խոտտովանութեան՝ մատուցից քեզ պատարագ զոր ուխտեցի, եւ հատուցից փրկութեան Տեսուն:

Երբորդ օրը դարձեալ Աստուծոյ հրամանաւը կէտը ցամաք բերաւ զինքը ու որջանդամ բերնէն դուրս հանեց: Նորէն պատուիրեց իրեն Աստուած որ նինուէ երթայ ու քարողէ, Գնաց Յովնան նինուէ եւ սկսաւ անոր մէկ ծայրէն մինչեւ միւսը քարողել որ «Երեք օրէն նինուէն պիտի կործանի»: Խօսքին հաւատացին նինուէացիք, ամէն տեղ պահք քարողեցին եւ իմեծամեծաց մինչեւ ցփոքունս քուրձ

Հազան: Բանք նաև թագաւորին (*) ականջն հասաւ. մէկէն աթոռէն ելաւ, պատմուճանը հանեց, քուրձ հազաւ; մոխրի վրայ նստաւ. եւ բոլոր նինուէի մէջ քարոզ կարգալ տուաւ թէ մարդ եւ անասուն, խաշն ու արջառ ոչ կերակուր ուտեն եւ ոչ ջուր խմեն: Ամէնքն աղաղակեցին առ Աստուած սրտի մտօր, իրենց չար ճանապարհէն ետ կեցան եւ անօրէնութեանցը վրայ զղջացին: Տեսաւ Աստուած նոցա կատարեալ զղջումը, տղորմեցաւ վրանին, իրենց յանցանացը ներեց, եւ քաղաքնին չկործանեց:

Բայց Յովնան տրտմեցաւ, գնաց քաղաքին գիմացը բլրի մը վրայ նստաւ եւ այսպէս կըսէր Աստուծոյ. «Ո՛վ Տէր, գիտէի որ դուն զղջացողին թողութիւն կուտաս, եւ անոր համար կուզէի փախչիլ; սրպէս զի այդպէս ստախօս չեբեւնամ. արդ գոնէ կեանքս առ որ աղատիմ»: նիւթական օրինակով մը Աստուած ուզեց իւր մարգարէն խրատել. նստած տեղը մէկ գիշերուան մէջ գդմենի մը բուսոյց որ մէկէն մեծցաւ՝ ուսճացաւ եւ տերեւներովը վրան շուք կընէր: Բայց երկրորդ առաւօտ որդ մը զրկեց որ գդմենին արմատէն կրծեց չորցուց: Յովնան Արեւուն հրատապ ճառագայթներէն նեղուած՝ սկսաւ գդմենույն վրայ ցաւիլ ու Աստուծոյ աղաչել որ մեռնի երթայ: Այն ժամանակ Աստուած ալ իրեն ըսաւ. «Եթէ դուն գդմենույ մը համար այնչափ կցաւիս՝ որ մէկ գիշերուան մէջ ինքիրմբուսաւ եւ մէկ գիշերուան մէջ չորցաւ, Հապա ես ինչպէս այսպիսի մեծ քաղաքի մը չտղորմիմ, յորում հարիւր քրտան հազար միայն անմեղ տղայք կան:

Յովնանու երեք օր եւ երեք գիշեր իվոր կիտին կենալը օրինակ էր Քրիստոսի Տեսուն մերոյ երեք օր գերեզմանի մէջ կենալուն, ինչպէս որ ինքն իսկ կըսէ յոյանապէս: (Մատթ. ԺԲ. 40) Նախնի քրիստոսնայք ալ յօրինակ Քրիստոսի կնիարէին զձուկն կամ զՅովնան, ինչպէս որ մինչեւ հիմայ մնացած առաջին դարերու արձանագրութեանց եւ հնութեանց վրայ կերեւի շատ տեղեր:

(*) Կերեւի րե այս թագաւորը Սարգանարզայ նայրը պիտի լինի, զոր Ս. գիրքը Փուց կամ Փուս կկոչէ. եւ արտաքինք Անակիեռտարաքսա կամ Անապարաքս:

Զաքարիա, Սեղղում, Մանայեմ, Փակիա: — Յերոբոամ երկրորդին յաջորդեց որդին Զաքարիա, եւ իրմով կատարեցաւ Աստուծոյ Յէռին ըրած խոստումն որով խոստացեր էր նմա իւր ցեղէն չորս հոգի ետելէ ետել թագաւոր նստեցընել: Հարցը չար օրինակին հետեւեցաւ Զաքարիա եւ վեց ամիս միայն թագաւորեց. վասն զի Սեղղում անունով մէկը իրեն դէմ դաւաճանութիւն հանեց, եւ հրապարակաւ զինքն սպաննելով տեղն անցաւ: Բայց ինքը Սեղղում եւս չկրցաւ մէկ ամսէն աւելի վայելել իւր ոճրագործութեան դառն պտուղը. իրեն վրայ իսկ դիմեց Մանայեմ անուն մէկը: Սամարիոյ մէջ զինքն սպաննեց ու թողուր նստաւ: Տասը տարի տեւեց Մանայեմի թագաւորութիւնը. բայց որովհետեւ մեղանչեց Աստուծոյ առջեւը, եւ Սերաքաղաքին բնակչացը հետ՝ իրեն հնազանդիլ չուզելնուն համար շատ անգթութեամբ վարուեցաւ, Աստուած եւս իւր վրայ զրկեց Ատրեստանեայց Փուա թագաւորը, եւ շատ ստակ տալով հազիւ կրցաւ Մանայեմ զինքը ետ դարձունել: Տասնըմէկ տարի թագաւորեց Մանայեմ, եւ տեղը յաջորդեց որդին Փակիա, իրեն պէս ամպարիշտ, եւ երկու տարի միայն աթոռը կեցաւ. վասն զի Փակիս զօրապետը սպաննեց զինքն ու տեղն անցաւ:

Ոգիաս եւ Յովնաթան, թագաւորք Յուդայ: — Այն միջոցին որ Իսրայելի աթոռն այսպիսի արիւնհեղութիւններով կներկուէր, Յուդայինը իւր Ոգիաս թագաւորովը կիսաւարուէր: Ոգիաս կամ Ազարիա տասնըվեց տարեկան էր երբ հօրը Ամասիային յաջորդեց, եւ անոր բարեպաշտութեանը հետեւելով՝ ամենայն յաջողութիւն տուաւ Աստուած իրեն: Բազմագունդ զօրքով Փղշտացւոց վրայ դիմեց, յաղթեց եւ շատ քաղաքներ ու ամրոցներ ձեռքերնէն առաւ. զարկաւ հալածեց նաեւ Արաբացիքը, Կարմիր ծովուն վրայ Ելբարայ նաւահանգստին տիրեց ու նորոգեց, Ամոնացիքը նուաճեց, եւ զօրութիւնն ու համբաւը մինչեւ Եգիպտոսի սահմանը տարածեց: Այսպիսի շքեղ յաղթութեամբք դարձաւ, եւ իւր բոլոր ուշագրութիւնը թագաւորութեանը ներքին բարեկարգ տեսչութեանը տուաւ. Երուսաղեմին պարիսպները նորոգեց, աշ-

տարակներով զարգարեց ու ճարտարարուեստ մանդալիններով, բաղխտրներով պատեց, եւ երեքհարիւր հազար պատերազմափորձ զօրաց բանակ կազմեց պատրաստեց. իւր օրը երկրագործութիւն, վաճառականութիւն, նաւուղղութիւն, ամէն բան նոր կերպարանք առաւ ծաղկեցաւ, հասարակաց շինութիւններով երկիրը զարգարուեցաւ: Այլ աւանդ, այսպիսի յաջողութեամբ ու փառօք Ոգիասայ աչքը շրջեցաւ, բարձրացաւ սիրտն ու թագաւորական անունը իրեն բաւական պատիւ չհամարելով՝ քահանայական ու քահանայապետական պատուոյն եւս ցանկացաւ, մտաւ տաճարը խնկոց սեղանոյն վրայ խունկ ծխելու, որ քահանայից որդւոց Անարոնի միայն հրամայեալ էր: Իզուր Ազարիա քահանայապետն ուխտուն քահանայիւր անվեհեր քաջութեամբ առջեւն ելաւ արգիլեց. բարկացաւ Ոգիաս, եւ ձեռքի բուրվառովն անոն ցսպառնացած ժամանակ՝ մէկէն ձակատէն սկսեալ բոլոր մարմինը բորոտեցաւ: Այն յայտնաբարբառ հրաշքով զկատուած բարկացընելն իմացաւ Ոգիաս, սարսափեցաւ ու ամօթապարտ ելաւ տաճարէն, գնաց քաղաքէն դուրս պալատ մը քաշուեցաւ եւ հոն մինչեւ մահը բորոտ կեցաւ: Յիսուսուերկու տարի փառաւորապէս թագաւորելէն յետոյ:

Ոգիասայ բորոտութեամբը թագաւորութիւնը երեսի վրայ չմնաց. իւր քսանամեայ Յովնաբակ որդին իրեն տեղ սկսաւ տէրութիւնը կառավարել: Հօրը մահուընէն ետքը ինքնագլուխ թագաւորելով՝ արար ուղղութիւն առաջի Տեառն, տաճարին ամենէն մեծ դուռը շինել տուաւ, Յուդայի լեբան վրայ քաղաքներ կանգնեց եւ սահմանագլուխները թշնամեաց յարձակմանցը գէմ ամրացուց, Ամոնացւոց յաղթեց, հարկ դրաւ վրանին, եւ բոլոր երկիրը խաղաղացուց: Իրեն ժամանակն էր որ Միֆիա, Անույ, Ովսեհ, Յովել մարգարէք, եւ մանաւանդ մեծն Եսայիաս սկսան Իսրայելի ու Յուդայի վրայ գալու չարիքը կանխաձայնել, որպէս եւ Բաբելոնի դերութիւնն ու իջազեատին դարձը, եւ Գրիստոսի Տեառն մերոյ Ծնունդը, կեանքը, մահն ու երկնային Վարդապետութիւնը: Մեռաւ Յովնաթեան անաղօս փառօք, եւ իրեն յաջորդեց որդին Ախազ:

Անկարիչուն Աքազ: — Աքազ հօրը աթոռոյն հետ չէր ժառանգած նաեւ նորա առաքինութիւնն ու դովելի բարեմասնութիւնները: Քսան տարեկան էր երբոր թագաւորեց, եւ Իսրայելի թագաւորաց ամպարեշտ ճամբան բռնելով՝ կռապաշտութիւնը նորոգեց եւ ամէն տեսակ սնկարգութեանց ու մոլութեանց ետեւէ եղաւ: Իւր չար օրինակին հետեւեցաւ նաեւ բոլոր ժողովուրդը: մոռացան զԱստուած, սաստիկ բարկացուցին զինքն ու իւր արգար վրէժխնդրութեան շանթիքը իրենց վրայ գարձուցին:

Ասորուց Ռասուն թագաւորն ու Իսրայելի Փակեե թագաւորը իրարու հետ նիզակակցեցան, եկան Յուդայի թագաւորութեան հիւսիսակողմը աւերեցին, մինչդեռ Փղշտացիք արեւմտակողմն ու եգոփմայեցիք հարաւակողմը զօրքը կը ջարդէին ու ամուր ամուր տեղերուն կտիրէին: Ասորիք բոլոր երկիրը գերեցին գերիեցին, Իսրայելի թագաւորը սոսկալի ջարդ տուաւ Աքազու զօրացն ու գերեց, սնհամար բազմութիւն երիտասարդաց, կանանց ու աղջկանց եւ անչափ աւարաւ Սամարիա կղառնար. բայց Ուղեղ մարգարէն եփերմի իշխաններովն եկաւ՝ յորդորեց զինքն որ իւր համարին եղբարքը ողորմի ու զիրենք տեղերնին արձակէ: Այս գլխոյ առաջարկութեան հաւանեցաւ Փակէէ, իւր յազթական բանակը մարգարէին խօսքը կատարեցին, գերիներուն կերակուր ու հագուստ տուին երիքով տարին, եւ իրենք գարձան իՍամարիա:

Սակայն պատերազմը դեռ չէր լմրնցած. Իսրայելացուց ու Ասորուց թագաւորաց մէջ հաստատուած նիզակակցութիւնը տակաւին կշարունակուէր. Փղշտացիք ու եգոփմայեցիք եւս երկիրը կկոխէին կկողոպտէին: Աքազու ճարն հասած՝ ընելիքը չէր գիտեր. «Զարհուրեցաւ անձն նորա, կըսէ Եսայի մարգարէն, ինչպէս որ անտառի մէջ ծառը կշարժի իհողմոյն». բայց փոխանակ բրածնուն վրայ զղջալու առ Աստուած գլխելու, տաճարին ու թագաւորական գանձուն ոսկին ու արծաթը Ասորեստանեայց Թագոյս-Վաստար՝ կամ՝ Նինոս կրտսեր՝ թագաւորին զրկեց, աղաչելով որ գայ զինքը թշնամեացը ձեռքէն ազատէ: Թագաւոր-Վասար նոր յազթութիւններով տէրութեանը սահման.

ներն ընդարձակելու եւ վախը ամէն տեղ ձգելուն յարմար առիթ գտնելով զայս՝ մէկէն երկու նիզակակից թագաւորաց վրայ գիւնեց հասաւ ի Դամասկոս, զիտասն սպաննեց եւ բնակիչքը անով տեղով Կիւրեակ կամ Իրեւիս գրկեց: Աքազ մէկէն ելաւ Դամասկոս դնաց որ իւր շնորհակալութիւնը յաղթականին յայտնէ. եւ մեհենի մը մէջ Մողոֆայ կռոց սեղանոյն շատ հաւնելով՝ օրինակը Ուրիս քահանայապետին զրկեց, հրամայելով որ իսկոյն անոր նմանը տաճարին մէջ շինել տայ հանդերձ ուրիշ շատ փոփոխութիւններով: Վատ քահանայապետը փոխանակ ընդդիմանալու՝ կատարեց թագաւորին ամպարիշտ հրամանը, որով եւ Աստուծոյ տաճարը պղծեցաւ, Սողոմոնի կանգնած պղնձեղջակիկաց սեղանոյն տեղը Մողոքայ սեղանը գրուեցաւ: Այնուհետեւ Աքազ բոլորովին զԱստուած մոռանալով՝ տաճարին սրահին մէջ զոհ կմատուցանէր կռոց ու կրսէր. «Ասորեստանեայց աստուածները զօրաւոր են, անոնց այսուհետեւ զոհեմ որպէս դի ինձ օգնեն»: Այսչափ ամպարշտութեամբ եւս զոհ չեղաւ Աքազ. տաճարին դռները փակել տուաւ, երուսաղեմի ամէն անկիւնն ու Յուդայաստանի ամենայն քաղաքաց մէջ սուտ աստուածոց սեղաններ ու բարձրաւանդակներ կանգնել տուաւ, եւ իւր սրգւոցը մէկն ալ ողջակէզ բրաւ կռոց:

Իպատիժ եւ իվրէժինդրութիւն այսչափ անօրէնութեանց՝ Թագաւոր-փաղասարին քաջայաղթ զօրքը Աքազին վրայ գարձուց Աստուած. եկան ասոնք Յուդայի երկիրը, քանդեցին կողոպտեցին. Թագաւոր-փաղասար իբրեւ տէր եւ աշխարհակալ մտաւ Երուսաղէմ, ու Կարմիր ծովուն վրայ Ելթր նաւահանգիստն գրաւելով՝ Հրէից Ափրիկէի ու Հնդկաստանի հետ ունեցած վաճառականութիւնը ջնջեց, եւ այսպէս լի աւարաւ եւ երկրակալութեամբ դարձաւ իւր մայրաքաղաքն իրաբիւրն: Այնչափ աստուածառաք հարուածոց վրայ չկրցաւ Աքազ ապրիլ ու անդեղջ մեռաւ, ատելի իւր ստեղծողին, ատելի նաեւ իւր ժողովրդեանը՝ որ թագաւորաց գերեզմանը թաղուելու անարժան համարեցին զինքը: Աղէկ որ տասնըվեց տարի միայն տեւեց իւր նախատալից թագաւորութիւնը եւ ոչ աւելի: Իրեն յաջորդեց 25 տարեկան օրդին Եզեկիս:

Եսայի մարգարէ: — Զորս մեծ մարգարէից առաջինը-
Ամովսածինն (որդի Ամովսայ) Եսայի, եղբորորդի էր Ամա-
սիա թագաւորին Յուդայ ըստ Հին աւանդութեան, որ
եւ յայտնի կերեւի իյարաբերութեանց զոր ունեցաւ նա
միշտ ընդ արքունիս Յուդայ, Ողիաս, Յովաթամ, Աքազ,
Եզեկիա եւ Մանասէ թագաւորաց ժամանակը: Դարձեալ
եւ իւր գրուածքին զարգարուն, պերճախօս ու բազմա-
Հմուտ ոճէն կիմացուի որ ընտիր դատախարակութիւն մը
առած է: Մարգարէութեան պաշտօնին կոչու մը այսպէս
կոչամէ ինքնին. «Ողիա թագաւորին մեռած տարին տեսի
« զԱստուած որ բարձր ատուի մը վրայ նստած էր,
« եւ տաճարը լի էր փառօք: Զորս կողմը վեց թեւեան սե-
« րովբէք կային, որ երկու թեւով երեսնին կճածկէին, եր-
« կուքով ոտքերնին եւ մնացած երկուքով կթռչէին ու
« կազազակէին. Սուրբ Սուրբ, Տէր զօրութեանց, լի է
« ամենայն երկիր փառօք նորա: Սերովբէից այս ազազակին
« ձայնէն դռները բացուեցան, բոլոր տաճարը լի եղեւ
« ծխով. եւ ես ըսի. Վնյ ինձ, ես այր տառապեալ եմ,
« պղծաշուրթն ժողովրդեան մէջ ընտկած եմ, եւ զՏէր զօ-
« րութեանց աչքովս տեսի: Այն ժամանակ սերովբէից մէկը
« ձեռքի ունեկեօքը սեղանէն կայծ մը առաւ բերաւ բե-
« րանս դրաւ ու ըսաւ. Ահա այս որ շրթունքդ գպաւ՝
« անօրէնութիւններդ պիտի հանէ, եւ մեղքերդ պիտի սրը-
« բէ: Եւ լսեցի Աստուծոյ ձայնն որ կըսէր. Չո՛վ դրկեմ՝
« կամ ո՛վ երթայ այն ժողովրդեան: Եւ ես պատասխանեցի.
« Ահա ես, զիս զրկէ: Եւ Աստուած՝ Գնա, ըսաւ »:

Այն ժամանակէն սկսաւ Եսայի մինչեւ իւր մահը ծանու-
ցանել ժողովրդեան եւ թագաւորաց նորա՝ երկնից պատ-
գամներն, այնպիսի վսեմ՝ պերճ ու ազդու բարբառով՝ որ
մարգարէից պարագլուխ զինքը կհանգիսացրնէ, Իրմէ
ետեւի մարգարէք ստէպ զինքը վկայութիւն կառնուն,
մանաւանդ երեմիա. նոյնպէս նաեւ նոր կատկարանին մէջ
ստէպ կյիշուին իւր անունն ու խօսքերը. հարիւրաւոր
աարի յառաջ կտեսնէր Մեսիային գալն ու յայտնապէս
Վաւետէր զայն անօրէն Աքազին առջեւ՝ յոյս եւ վստահու-
թիւն ազգելով ամենեցուն յողորմութիւնն Աստուծոյ. « Ահա

կոյան յղասցի, կըսէր, եւ ծնցի որդի եւ կօչեսցեն զանուն նորա էմմանուէլ»։ Գրեթէ հարիւր քսան տարեկան էր եւ գեռ չէր գագրեր Աստուծոյ պատգամներն որոտալ յականջս խտասիրտ ժողովրդեանն, եւ մանաւանդ ամպարիշտ թագաւորին Մանասէի, որ չկարելով գիմանալ մարգարէին կշտամբանացն ու սպառնացած գերութեանը՝ անգթարար սղոցել տուաւ ծերունազարգ մարգարէն, ինչպէս կաւանդեն։ Թէ որ արտաքին մատենագրաց հետ բազմատութեան առնումք զեսայի՝ կրնամք ըսել թէ Հրէից Դեմոսթենէսն է. ինչպէս կկոչէ Գրոտիոս։

Փակէէ եւ Ուսէէ, թագաւորք Իսրայելի։ — Փակէէ որ Փակիան սպաննելով աթոռն յափշտակեր էր՝ քսանեւութ տարի պահեց զայն։ Իւր նախորդացը ամպարշտութեանը հետեւելուն համար՝ Աստուած եւս զինքը Թագաթփաղասարին մատնեց, որ Գալիլիայէն շատ քաղաքներ առաւ եւ նեփթաղիմի բոլոր երկրին տիրեց։ Այն միջոցին Ուսէէ զաւաճանութեամբ սպաննեց զՓակէէ եւ տեղն անցաւ։

Կործանումն թագաւորութեան Իսրայելի։ — Երբոր Ուսէէ եւս մեղանչեց Աստուծոյ առջեւը, եւ ժողովուրդը չըգարձաւ անօրէնութեան ճանապարհէն, Աստուած մերժեց զիրենք մարգարէից բերնովը ահաւոր պատգամներ տալով նոցա, բայց գարձեալ չզգաստացան։ Այն ժամանակ Թագաթփաղասարին յաջորդը Սալմանասար՝ Ասորեստանեայց թագաւորը, գունդադունդ զօրօք եկաւ յաղթեց ու անդեղջ՝ անապաշաւ՝ ապերախտ ազգին վրայ հարկ դրաւ, բայց իմանալով որ Ուսէէ օգնութիւն կուզէ եգիպտացւոց Սոլա թագաւորէն (ըստ արտաքնոց Սեղեֆոս), որպէս զի խոստացած հարկը չտայ, նորէն եկաւ Սաղմանասար, երեք տարի Սամարիան պաշարեց առաւ, ժողովրդեան մէկ մասը ջարդեց, մնացածն եւս իւր շղթայակապ թագաւորին հետ գերի տարաւ Ասորեստան, որով եւ Իսրայելի թագաւորութիւնը կործանեցաւ երկուհարիւր քառասունըջօրս տարիի չափ տեւելէն յետոյ։

Յայնժամ՝ ապա սկսաւ Ուսէէ մարգարէն սրտառուչ եւ եղերական ձայնիւ գօչել. «Մոռացաւ Իսրայել իւր արարիչը, ընկղմեցաւ Իսրայել, արդ այժմ՝ ազգաց մէջ իբ-

րեւ անպիտան անօթ մը եղաւ . արդ յիշէ՛ Տէր նոցա անիրաւութիւններն եւ անիրաւութեանցը վրէժ խնդրէ՛ , վասն զի իրենք դէպի եգիպտոս գարձան ; եւ Ասորեստանեայց մէջ պղծութիւն ուտեն : Հասած են վրէժ խնդրութեան օրերը ; Հասած են Հասուցման օրերը , եւ պիտի չարչարուի Իսրայէլ իրրեւ այսակիր մարդ մը . . . Պանդուխտ պիտի լինին Ճամբի (Սամարիոյ) բնակիչքը ; իրենց սեղանները փուշ եւ տատակ պիտի բուսնին ; եւ լերանց պիտի ըսեն թէ ընկէք մեր վրայ ; եւ բլրոց թէ ծածկեցէք զմեզ . . . » :

Սամարացիք : — Սաղմանասար ուզելով Իսրայելացւոց երկրին աշխարհակալութիւնը բոլորովին Հաստատել՝ իԲաբելոնէ՛ ԻԲուրայ , յԱյայ , յեմարայ եւ իԱեփարուխայ գաղթականներ յուղարկեց որ եկին բնակեցան իՍամարիա եւ յայլ քաղաքս ; փոխանակ որդւոցն Իսրայելի :

Իայց երկիրն երկար ժամանակ անբնակ ամայի մնալուն Համար՝ վայրենի գաղաններ ու առիւծներ մէջը շատցեր էին եւ այս նորեկ գաղթականները կուտէին . որոնք կարծելով թէ Իսրայելացւոց աստուածը չպաշտելուն Համար է այս ; Ասարսան կամ Ասորդսն թագաւորէն խնդրեցին որ իրենց քահանայ մը զրկէ՛ չրէից աստուածոյն պաշտօնն նոցա սովրեցընելու Համար ; Ասարատոն խնդիրքնին կատարեց ; եւ այն ժամանակէն սկսաւ ճշմարիտ Աստուծոյն պաշտօնը սուտ աստուածոց պաշտամանց հետ խառնուիլ ; Այս գաղթականաց գլխաւոր քաղաքն եղաւ Սաբարիա , որով եւ կոչուեցան Սամարացիք :

Կերեւի թէ շատ չանցաւ ճշմարիտ Աստուծոյն պաշտօնն ընդունեցան Մովսիսի հնգամատենին հետ . եւ երբ Հրեայք գերութենէ՛ դառնալով սկսան տաճարը շինել ; Սամարացիք ուզեցին նոցա օգնել ; բայց Հրեայք յանձն չառնելով՝ մէջերնին մեծ հակառակութիւն եղաւ ու անհաշտ ատելութեան գարձաւ ; եւ շատ կռիւներու եւ մատնութեանց եւ արիւնհեղութեանց պատճառ եղաւ . Այս ատելութիւնը կտեւէր մինչեւ ԻԲրիստոս ; ինչպէս յայտնի է յԱւետարանէն . եւ կտեւէ եւս մինչեւ ցայսօր՝ ընդ մէջ Հրէից եւ Սամարացւոց ; որ այժմ՝ հազիւ 600—700-ի կհասնին :

Սամարացիք եւս իրենց տաճար մը ունէին շինած Գարիզիմ լեռան վրայ ուր կպաշտէին զԱստուած, ունէին նաեւ իրենց քահանայապետ եւ քահանայ որ իրենք զիրենք Ահարոնէ իջած կհամարէին: Հիմա ալ դեռ Գարիզիմ լեռը իրենց ուխտատեղի է, թէ եւ տաճարը՝ Երուսաղեմոյ տաճարին պէս կործանեալ է իկայսերաց:



Գ Լ Ո Ի Խ Ժ Ը .

Պ Ա Տ Մ Ո Ի Թ Ի Ի Ն Տ Ո Վ Բ Ի Թ Ա Յ

Բարեպաշտութիւն եւ եղբայրսիրութիւն Տովրիթայ : — Աշուրները կկուրնայ .
իւր Կամբերութիւնը : — Խրատը Տովրիթայ առ որդին իւր : — Ճանապարհոր-
դութիւն Տուրիայ ի Հուազաւ : — Տուրիայ ամուսնութիւնը : — Գարծ Տուրիայ ,
եւ Կորը աչքերուն բացուիլը : — Ռափայէլ Կրեշտակ : — Մաթ Տովրիթայ :

Բարեպաշտութիւն եւ եղբայրսիրութիւն Տովրիթայ : —
Սաղմանաստարայ իւր Նինուէ մայրաքաղաքը գերի տարած
Խորայելացոց մէջ էր նաեւ Տովրիթ : Իւր սրտաշարժ
պատմութիւնը գեղեցիկ օրինակ է աստուածպաշտութեան ,
Համբերութեան եւ անձնանուէր եղբայրսիրութեան :

Տովրիթ Նեփթաղեմի ցեղէն էր . պղտիկուց իվեր երեւ-
ելի եղած էր իւր կենդանի Հաւատքովն ու առատ ողորմա-
ծութեամբը : Յերոքովամայ սկիի երնջոց երկրպագութիւն
ընողներէն կփախչէր . Երուսաղէմ կերթար զԱստուած պաշ-
տելու , երկիւղածութեամբ անոր պատուիրանները կպա-
հէր , եւ չկար նեղութիւն կամ ուրախութիւն մը որ զանոնք
մոռցնել տար իրեն : Իւր Աննա կնոջմէն որդի մը ունե-
ցաւ Տուրիա անուն , եւ մատաղաշ Հասակէն սովրեցուց անոր
Աստուծմէ վախնալ , մեղքէ փախչիլ ու ըստիս գործել :

Սամարիոյ առնուելովը երբ Նինուէ գերի գնաց՝ այն տեղ
եւս իւր գերեկից եղբարցը չար օրինակին չհետեւեցաւ ,
եւ իւր ճշմարիտ Աստուածը գարձեալ պաշտեց . ասոր
փոխարէն Աստուած ալ զինքը Սաղմանաստարին սիրելի
ըրաւ , եւ գերութենէ ազատեց . Այս ազատութիւնը նո-
րէն իւր եղբարցը օգտին կգործածէր Տովրիթ . ամենուն
բարիք կընէր , ամենուն ողորմութիւն կբաժնէր . « Հացս
քաղցելոց կուտայի , կըսէ , եւ Հագուստս մերկոց , եւ երբ
ազգայիններէս մէկը կտեսնէի մեռած ու պարսպէն դուրս

նետուած՝ կերթայի կթաղէի»։ Բայց երբ Սաղմանասարայ որդին ու յաջորդը Սենեֆերիմ՝ Յուզայի երկրէն յաղթուած փախաւ եկաւ, Իսրայելացւոցմէ ռինն ուղեւով առնուլ՝ սկսաւ զանոնք նեղել ու մէջերնէն շատերը կմեռցրնէր պատուիրելով որ անթաղ նետուին։ Տոբիթ կերթար զանոնք կժողովէր ու կտանէր կթաղէր։ Բայց Սենեքերիմ կիմանայ եւ կհրամայէ որ զինքը բռնեն մեռցընեն։ Տոբիթ կփախչի, կեանքը կազատէ, կազատին հետը նաեւ կինն ու որդին, բայց ըստ ստացուածքը յարբունիս կըզբաւի։ Ազէկ որ յիսուն օրէն Սենեքերիմին Արամեյիք եւ Սանասար որդիքը զինքը կսպաննեն, Հայաստան կփախչին, եւ նոր թագաւորին (Ասորդանայ) տակառապետ եւ սիրելի լինելով Ախաբարու Տոբիթայ եղբորորդին՝ հօրեղբօրը համար կբարեխօսէ, եւ կգառնայ Տոբիթ ինխուէ։

Աչուրները կկուրնայ. իւր համբերութիւնը։ — Վրան շատ չանցաւ՝ մեծ տօնի մը օր փառաւոր հացկերոյթ մը ըրաւ Տոբիթ՝ եւ կերակուրի նստելով երբոր տեսաւ իւր գիմացը բազմապատիկ խորտիկներ, «Գնա, ըսաւ որդւոյն, եւ մեր աղքատ եղբարցմէ զո՞ եւ գանես առ բեր, եւ ես քեզ կապասեմ»։ Հնազանդեցաւ պատանեակը հօրը հրամանին, ելաւ գնաց եւ դարձաւ իմացուց որ հրապարակին մէջ Իսրայելացի մը տեսեր է մեռեալ, Իսկոյն Տոբիթ սեղանը թողուց, գնաց առաւ տուն բերաւ, որպէս զի արեւը մտնելէն յետոյ գիշերը թաղէ զայն, Լուացուեցաւ, նորէն սեղան նստաւ, արտմութեամբ կերակուրը կուտէր, եւ Անոյս մարգարէին այս խօսքը միտքը բերելով որ Իսրայելացւոց համար «Դարձցին տարեկանք ձեր իսուգ, եւ ամենայն ուրախութիւնք ձեր խորտմութիւն» ըսեր էր, սաստիկ լացաւ։ Եւ երբ արեւը մտաւ, գերեզման փորեց ու մեռելը թաղեց։ Բայց ազգականները զինքը կմեղադրէին ու «Մեռնելէն իսկ չվախնար, կըսէին, այս բանիս համար գեռ նոր հալածուեցաւ, եւ դարձեալ եկեր գիակները կթաղէ»։ Չէին գիտեր որ Տոբիթ աւելի Աստուծոյ կվախնար քան թէ թագաւորէն, եւ նորա անիրաւ հրամանին համար չէր կրնար առ ընկերս իւր եւ առ եղբարս ունեցած պարտքը չկատարել։ Սակայն Աստուած ուղեւով որ նորա համ

բերութիւնը օրինակ լինի աշխարհի՝ թողուց որ Տովբիթ իւր այս անվարձ եղբայրսիրական ծառայութեանը փոխարէն աչքը կորսնցունէ : նոյն գիշերը թաղումէն երբոր կգաւնայ, որովհետեւ ըստ օրինաց պղծեալ կհամարուէր : գաւթին պատին քով կպառկի կքնանայ եւ երեսը չծածկեր. եւ որովհետեւ հոն առաստաղին մէջ ճնձղուկներ կան եղեր՝ տաք տաք խեղճին աչքերուն մէջ կծրտեն եւ աչքերը կկուրնան : Բժիշկներուն շատ ստակ կերուց Տովբիթ : բայց օգուտ մը չտեսաւ. եւ այնպէս աղքատացաւ որ մինչեւ հարկ եղաւ Աննա կնոջը մանած կտաւովը ապրին : Անգամ մը Աննային մանածը գնողներն իրեն ուլ մը պարգեւ տուին. երբոր Տովբիթ կենդանւոյն մայելու ձայնն առաւ՝ կարծելով թէ կինը գողցեր բերեր է զայն՝ սկսաւ հետք կուռիլ ու ստիպել որ տանի տիրոջը դարձունէ : եւ «Գողունի բան չեմ՝ կարող ուտել» կկանչէր : Հազիւ կրցաւ նա համոզել զինքն որ գողունի չէր : այլ իրեն պարգեւ տուեր էին. եւ կիրքն ելնելով բերանը բացաւ ու դժգոհալով մը «Ո՛ւր են : ըսաւ : այնչափ ըրած ողորմութիւններդ ու արգարութիւնդ, այս պիտի լինէր անոնց արգասիքը» :

Այս դառն գանգատանաց վրայ արամեցաւ Տովբիթ : Հառաչեց : սիրտը խռովեցաւ : եւ արտասուօք սկսաւ աղօթել առ Աստուած : ու «Լու է ինձ մեռանել քան զայս կեանքս իմ» ըսելով՝ կաղաչէր որ հոգին առնու ու զինքը վըշտագին ու նախատալից կեանքէն ազատէ : Մանաւանդ որ դեռ նոյն օրը լսեր էր Մարաց Եկրասան քաղաքը բնակող Հոսգուէլ ազգականին Մառա աղջկանը գլխուն եկած աղետալի դիպուածը. վասն զի այս տարաբաղդ աղջիկը եօթն անգամ կարգուեր էր : եօթն անգամ եւս հարսանեաց առաջին գիշերը Ազուայ անունով սատանան իւր փեսան խեղդեր էր. որով եւ խեղճ աղջկան անունը աւրուեր էր. եւ երբ անգամ մը բանի մը համար աղախինները կյանգիմանէր : նորա ալ նախատելով զինքը ըսեր էին. «Եօթն հօգի խըղդեցիր : երանի թէ նոցա հետ դուն եւս մեռնէիր ու ձեռքէդ ազատէինք» : Այս նախատալից խօսքին վերայ աղջիկը սաստիկ արամելով կուզէր ինքզինքը խեղդել. բայց

մտածելով որ ինչ մեծ ցաւ պիտի պատճառէ ճնողացը սրտին իւր այս յուսահատական գործը, առ Աստուած գիմեց, եւ «նայեան առ իս եւ ողորմեա ինձ» աղաղակելով բախրով սրտիւ աղաչեց առ նա որ եթէ իւր մահը չուզեր՝ զինքը այս անտանելի նախատինքէն ազատէ: — Երկու վըշտացելոց ազօխքն եւս լսելի եղեն առաջի Աստուծոյ, որ Ռափայէլ Հրեշտակապետին ձեռքով երկուքին խնդիրքն եւս կատարեց, ինչպէս պիտի տեսնեմք:

Երաստք Տովբիթայ առ որդին իւր: — Նոյն օրը յիշեց Տովբիթ որ Մարաց Հոագաւ քաղաքը բնակող իւր Գարայիչ ազգականին ատենով տասը քանքար արծաթ փոխ սուեր էր. եւ մահը մօտեցած տեսնելով՝ մտածեց որ որքին Տուբիան կանչէ (որ քսան տարեկան երիտասարդ մը եղեր էր), խըրատէ զինքը ու այն ստակին բանն եւս իմացունէ: Ուստի քովն առաւ զինքը, ու այս գեղեցիկ խրատները խօսեցաւ.

• Որդեակ իմ, բաւ, երբ մեռնիմ՝ զիս բաղէ, եւ մի անարգեր կամ երեսի վրայ մի ձգեր զմայրդ, այլ բոլոր կեանքդ զինքը պատուես, ամեն ուզածը ընես ու երբէք զինքը չարամեցունես, մտածելով որ շատ եեղութիւն քաշած է քեզի նամար. եւ երբ մեռնի՝ նոյն շիրմին մէջ զինքն ես նետս բաղես:

• Կեանքիդ մէջ օր մը ջանցնի որ մտուսս զՏէր Աստուածդ. մեղք մի գործեր. Աստուծոյ պատուիրանները պահէ, յամենայն կեանս քո արդար եղիր, անիրաւութեան ճամբան մի երբար, վասն զի երէ ճշմարտութիւն եւ արդարութիւն ընես՝ ամենայն գործք քո յաշուց կերբան:

• Յրնչիցդ առատ ողորմութիւն տուր, աղքատս մը երբէք երեսդ մի դարձուներ, որպես զի Աստուած ես քեզմէ իւր երեսը զդարձունէ: Ունեցածիդ նամեմատ տուր ողորմութիւնդ. երէ շատ ունիս՝ շատ տուր, երէ սակաւ՝ սակաւ:

• Ողորմութիւն ընելու մի ուշանար, վասն զի զանձս բարիս զանձեսցես քեզ կենացդ վերջին օրուան նամար, զի ողորմութիւնք փրկին իմանուանէ. եւ ոչ տան մտանել իխաւարն: Պարգեւք բարիք են ողորմութիւնք ամենեցուն որ առնեն զնա՝ առաջի Աստուծոյ:

• Բարի վարք ունեցիր, որդեակ իմ, եւ ողջախոս եղիր. օտար ազգէ քեզի կին չառնուս՝ այլ իզատակ նարց քոց:

• Որդեակ իմ, եղբարքդ սիրէ, անոնցմէ երեսդ մի դարձուներ:

• Փախիր յամբարտաւանութիւն եւ իզղձութիւն, վասն զի առաջինն կորուստ եւ խռովութիւն. եւ երկրորդն պակասութիւն եւ կարօտութիւն կձնանի:

• Վարձկանի վարձքը քովդ մի պահեր, այլ նստո՛ւ առժամայն:

• Զգո՛յշ լեր, որդեակ, յամենայն գործս քո. եւ չեր խրատեալ յամենայն կեանս քո. եւ այն բանն որ դուս չես ուզեր՝ դուս ես ուրիշին մի ընր:

• Երբէք այնչափ զինի չխմես որ զինովնաս:

• Հացեղ քաղցեցոց տաս, հանդերձեղ մերկոց, եւ ինչ որ քեզմե անկնայ՝ ողորմութիւն տուր :

• Ինչացի մարդէն խորհուրդ հարցուր, եւ նոցա տուած օգտակար խորհուրդը երբեք մի արհամարհնր :

• Յամենայն ժամ օրհնեսցես զՏէր Աստուած քո, եւ իրմէ խնդրես որ ինքն ուղղէ քու ճամբադ եւ ամենայն զործքդ յաջողէ :

• Եւ արդ, որդեակ իմ, յիշէ միշտ այս պատուիրաններս զորս պատուիրեմ քեզ, եւ սրտեզ բշտութիւն անուք » :

Այս բարի խրատներէն ու յորդորանքէն յետոյ, — զոր ամենայն բարի ծնողք պարտական են իրենց որդւոցը տալ, եւ նոցա մատուցել հասակէն սրտերնուն մէջ զանոնք գրոշմել՝ իբրեւ իրենց կենացը մէյմէկ անմոխար առաջնորդ, — Տովբիթ իմացուց իւր որդւոյն որ ժամանակաւ Մարաց Հրուազաւ քաղաքը բնակող իւր Գաբայէլ ազգականին տասը քանքար փոխ տուեր էր. եւ պատուիրելով իրեն որ երթայ այն ստանն առնու, « Մի երկնչիր, որդեակ իմ, ըսաւ, զի աղքատացաք յոյժ. ինչքդ ու ստացուածքդ կշատանան թէ որ Աստուծմէ վախնաս, մեղքէ հեռանաս, եւ Աստուծոյ հաճոյքը կատարես : Գնա՛ ուրեմն, հաւատարիմ՝ մարդ մը գտիր որ հետդ գայ ճամբան ցուցնէ քեզ » :

Ճանապարհորդութիւն Տուբիայ իշխագաւ : — Տուբիան գնաց որ վարձով ուղեցոյց մը գտնէ եւ Ռափայէլ հրեշտակապետին հանդիպելով՝ առանց անոր նվ լինելը գիտնալու, « Կրնաս հետս Մարաց Հրուազաւ քաղաքը գալ : ըսաւ . « ճամբուն տեղեանկ ես : — Հետդ կուգամ, պատասխանեց « հրեշտակը, ճամբուն տեղեակ եմ եւ Գաբայէլը կճանաչեմ : « — Քիչ մը գուն հոս կեցիր, ըսաւ անոր Տուբիա, մինչեւ « որ երթամ հօրս հարցունեմ : — Գնա՛, բայց մի ուշանար » կրկնեց հրեշտակը : Վաղեց պատմեց Տուբիա հօրը. Տովբիթ ուղեց որ քովը գայ նա, որպէս զի հետը խօսի ու սր աղքէ լինելն իմանայ : Ներս մտաւ հրեշտակը, իրարու ողջոյն տուին, եւ Տովբիթ՝ « Եղբայր, ըսաւ, պատմէ ինձ թէ մեր սր ցեղէն ես » : Եւ երբ իրմէ հասկացաւ թէ Անանիայի որդին Ագարիան է, շատ ուրախացաւ, վասն զի Անանիան լաւ կճանաչէր, խոստացաւ նորա օրը դրամ մը վարձք, որդւոյն կերածին չափ կերակուր, եւ եթէ ողջ առողջ որդին ետ գարձունէ՝ աւելի վարձատրութիւն մի

եւս ընէ : Հաւանեցաւ հրեշտակը , եւ Տովբիթ որդւոյն պատուիրեց որ ճանապարհի պատրաստութիւն տեսնէ : Երբոր պաշարը պատրաստեց Տուբիա , օրհնեց զինքը Տովբիթ , « Այս մարգուէն հետ գնա գու , որդեակ , ըսաւ , այլ որ բնակեալն է իյերկինս Աստուած ' յաջողեսցէ գճանապարհ ձեր , եւ հրեշտակ նորա ուղեկից լիցի ձեզ » : Երկուքը ճամբայ ելան գնացին , Տուբիային շունն եւս հետերնին գնաց :

Բայց հազիւ թէ պատանեակը տնէն մեկնեցաւ , եւ ահա մայրը սկսաւ լալ ու ըսել Տովբիթին թէ « Ինչո՞ւ համար « որդիս զրկեցիր . ինքն էր մեր ծերութեան ցուպը . երա- « նի թէ այն ստակը երբէք ունեցած չլինէինք եւ որդեակ- « նիս հոս քովերնիս մնար . վասն զի Աստուծոյ մեզի պա- « րաստածը բաւական է մեզ : — Մի լար , մի արամիր , քնյր , « ըսաւ Տովբիթ . ողջ առողջ կգառնայ մեր որդեակն ու « աչուրներդ կտեսնեն զայն , վասն զի նորա բարի հրեշ- « տակն իրեն կառաջնորդէ , ճամբան կյաջողէ , եւ ողջու- « թեամբ հոս կգառնայ նորէն » : Համոզուեցաւ մխիթա- րուեցաւ Աննա , եւ լալէն դադարեցաւ :

Իսկ անգին ճանապարհորդները Տիգրիս գետին եզերքը հասան , գիշերը հոն անցուցին , եւ Տուբիա սուքը երկընցուցած լուացած ատենը յանկարծ խոշոր ձուկ մը վրան ցատրեց եւ կուզէր զինքը կլնել : Ստեկաց Տուբիա , բայց



հրեշտակը քաջաբերեց զինքը, « Բռնէ ցամաքը հանէ, ա-
սաց, փորը բաց, սիրտը՝ լերդն ու լեզվին հանէ եւ զգու-
շու թեամբ պահէ »: Բռածին պէս բրաւ պատանեակը, եւ
ձուկը խորովեցին կերան, եւ ճամբանին յառաջ տանելով
Մարաց եկրաստն մայրաքաղաքին մեա հասան: Տուրխային
հետարըբբու թիւնը շարժեցաւ հարցուց հրեշտակին. « Ա-
« զարիա եղբայր, որուն համար ձկան սիրտը՝ լերդն ու լե-
« զին պահեցինք: — Երբոր մէկը դեւ ունենայ, պատաս-
« խանեց Ազարիա, այս սիրտն ու լերդը առջեւը կծխեն,
« եւ ոչ եւս կդիւահարի. Իսկ երբ մէկուն աչքին լոյսը
« պակասած է՝ այս լեզվին որ քսէ կբժշկուի »: Ասով չէ թէ
ըսել կուզեր թէ ամէն դիւահարի կամ կուրի գեղ է ձը-
կան լեարդն ու լեզվին. այլ թէ այն ձկանը՝ զոր Տուրիա
բռնեց՝ դեղ պիտի լինէր Աստուծոյ մասնաւոր հրաշքովը,
ինչպէս պիտի տեսնեմք:

Տուրխայ ամուսնութիւնը: — Եկրատան չմտած հրեշ-
տակն բտաւ պատանւոյն, « Եղբայր, այսօր քու աղջակա-
« նիդ. Հառադուելայ քով պիտի հանգչինք, Սառա անունով
« բարի, զգաստ եւ իմաստուն աղջիկ մը ունի, կուզես խօ-
« սիմ հետը որ քեզի կին տայ զայն, որ եւ քեզ կէնայ,
« որովհետեւ դու միայն մնացած ես նորա ցեղէն: — Եղ-
« բայր Ազարիա, պատասխանեց պատանեակը հրեշտակին,
« ես այնպէս լտած եմ որ այն աղջիկը եօթը մարդու տուեր
« են. եօթն եւս առազաստին մէջ մեռեր են. եւ ես հօրս
« մէկ հատիկ զուակն եմ, կվախնամ որ եւ ես առաջնոց
« պէս կմեռնիմ եւ հայրս ու մայրս ցաւօք գերեզման կի-
« ջնեցնեմ. խեղճերը ուրիշ սրգի եւս չունին որ զիրենք
« թաղէ: — Դուն գեւին համար ամենեւին հօգ մ՝ ըներ,
« բոաւ հրեշտակը. յիշէ հօրդ պատուէրն որ ազսպրեց
« քեզ ազգէզ կին աւնուչ. առ այս աղջիկը քեզ կնու-
« թեան, եւ առազաստ մտած ատենդ ձկան լեարդն ու սիր-
« տը կրակին վրայ դիր ծխէ. դեւը անոնց հօտն աւնե-
« լուն պէս՝ մէկէն կփախչի կերթայ եւ յաւիտեան չը-
« դաւնար: Այն ժամանակ երկուքնիդ մէկտեղ ազօթք
« րբէք Աստուծոյ, նորա սղորմութեանը ապաւինեցէք,
« երկուքնիդ եւս կապրիք եւ որդիս եւս կունենաք »:

Այս որ լսեց Տուբիա՝ աղջկան վրայ դուրս ունեցաւ եւ ոգին նորա սիրովը կապուեցաւ :

Եկրատան որ մտան՝ շիտակ գնացին Հռագուելին տունն իջան . առջեւնին ելաւ Սառա ; աղջուկն զիրենք եւ առաւ ներս տարաւ : Հռագուել զիրենք տեսնելուն պէս՝ դարձաւ իւր Հեղնա կնոջը ; « Կտեսնես ; ըսաւ ; այս պատանեակը ինչպէս Տովբիթ եղբորորդւոյս կնամանի » . եւ Հարցուց իրենց ; « Ուստի էք ; եղբարք » . պատասխան տուին ; « Ենթուէ գերի տարուած նեփթաղիմայ որդոցմէն եմք : — Մեր Տովբիթ եղբայրը կճանաչէք : — Կճանաչեմք : — Ի՞նչպէս է ; լմու է : — Կաւ է » . եւ Տուբիա ըսաւ ; « Հայրս է » : Այն որ լսեց Հռագուել՝ ցտաքեց հետը պագտուեցաւ ; ուրախութենէն լացաւ ; օրհնեց զինքն ու « Բարւոյ եւ բարեբարի Տօր որդի ես » ; ըսաւ . եւ երբ խմացաւ թէ Տովբիթայ աչքը կուրցեր են՝ լացաւ ; եւ Հեղնա կինն ու Սառա դուստրն եւս շատ արտմեցան : Առին զիրենք հանգուցին ; խոյ մը մորթեցին եւ տեսակ տեսակ կերակուրներ շինեցին առջեւնին հանեցին ; Տուբիա չուղեց բերանը բան դրնել մինչեւ որ Հռագուել չխոստանայ իւր Սառա դուստրը իրեն կին տալ : Հռագուելին միտքը դալով մեռած իւր եօթը փեսաներուն դառն յիշատակը ; սարսափեցաւ ; ու երբոր ինչ ըսելիքը չէր գիտեր ; « Մի վախնար ; ըսաւ իրեն հրեշտակը ; աղջիկդ տուր պատանուոյս կնութեան ; « որովհետեւ իրեն պահուած է այն ; եւ նորա համար իսկ է « որ ոչ ոք անոր փեսայ կրցաւ լինել : — Արդ կխմանամ ; « պատասխանեց Հռագուել ; որ Աստուած ալօթքս լսելով « զքեզ հոս յուզարկեց ; որպէս զի աղջիկս ըստ օրինաց « Մովսիսի՝ իւր ազգականին հետ կարգուի » . Յետոյ Սառային աջ ձեռքն առաւ ; Տուբիային աջ ձեռքը տուաւ ու ըսաւ . « Աստուածն Աբրահամու ; Իսահակոյ եւ Յակոբայ ձեր հետն լինի ; ինքը զձեզ միացունէ ու օրհնէ » : Մուրհակօք հարսանեաց դաշինքը կնքեցին ; եւ սկսան ուտել խմել եւ ուրախանալ : Յետոյ մայրն առաւ աղջիկը առագաստը տարաւ . Սառա գլխուն եկած թշուառութիւնները միտքը բերելով կուրար ; մայրն եւս նորա արցունքը սրբելով « Միրա աւ ; աղջիկս ; կըսէր ; մի լար ; հողիս . երկնից եւ

երկրի Տէրը քու այս արամութեանդ փոխանակ՝ ուրախութիւն եւ ցնծութիւն պիտի տայ քեզ ։

Տուրիա ազջկան քով սարուելուն պէս յիշեց հրեշտակին խօսքը , խնկոց աճիւնախառն կրակն առաւ եւ ձկան սիրան ու լերգը վրան գրաւ ծխեց . եւ գեւը նոցա հասն որ առաւ՝ մինչեւ վերին եգիպտոս փախաւ զնաց ։ ուր կախայէլ հրեշտակը զինքը բռնեց կապեց ։ « Եկուք քոյր , ըսաւ Տուրիա Սառային , աղօթք ընեմք որպէս զի Աստուած մեզ սղօրմի » . եւ սկսան ըսել միաբերան « Օրհնեալ էս գու Տէր Աստուած հարցն մերոց , եւ օրհնեալ է անուն քո սուրբ եւ փառաւորեալ մինչեւ յաւիտեան » : Այսպիսի խօսքերով սրտանց միաբան աղօթեցին ետեւ , Աստուծոյ սղօրմութեանը վրայ վստահացած՝ Հանգիստ քուն եղան ։

Իսկ անդին Հաագուէլ որ միշտ սիրտը վախի մէջ էր որ Տուրիան ալ չմեռնի՝ գիշերանց զնաց գերեզմանը փորեց պատրաստեց , եւ տուն դարձաւ ըսաւ կնոջը . « Աղախին , ներէն մէկը զրկէ նայի տեսնէ թէ կենդանի է , ապա թէ ոչ՝ թաղենք զինքը որպէս զի մարդ չլիմանայ » : Գնաց նայեցաւ աղախինն որ երկուքն եւս հանգիստ քուն կլինին . դարձաւ պատեց , եւ անպատմելի եղաւ խեղճ ճնողաց ուրախութիւնը : Եւր փառք տուաւ Աստուծոյ Հաագուէլ , խնդրեց որ ըլլոր նոցա կեանքն ողջութեամբ եւ ուրախութեամբ անցընել տայ , ստացուածքին կէսը նոցա պարգեւեց , մնացածն եւս խոտացաւ տալ իւր եւ կնոջը մեռնելէն յետոյ . հրամայեց ծառայիցն որ գերեզմանը փակեն , եւ տասնըչորս օր մեծահանգէս հարսանիք կատարեց ։

Այն միջոցին Տուրիան իւր առաջնորդը կանչեց , « Եղբայր Աղարիս , ըսաւ , հետզ սպասաւոր մը ու երկու ուղտ առած գնա Հոսովոս , ստակն առ , Գաբայէլն եւս հետզ բեր հարսանեաց , որպէս զի շուտով գառնամք , վասն զի հայրս օրերը կհամրէ , եւ եթէ ուշանամք՝ շատ պիտի արումի » : Գնաց հրեշտակն ու երկրորդ առաւօտ Գաբայելին հետ դարձաւ ։

Անդին Տոյրիթ որ որդւոյն ըսածին պէս մեծ անհամբերութեամբ օրերը կհամրէր , երբ տեսաւ որ ժամանակն հասաւ ու գեռ Տուրիա չերեւիր , սկսաւ ըսել թէ

« Արդեօք Գարայէլ մեռան եւ մարդ չուզեց որդւոյս ստակ վճարել, ինքն եւս ամօթէն չսուզեր դառնալ » . եւ սաստիկ կտրամէր : Իսկ խեղճ Աննան « Վահ, տղաս կորուսի » ըսելով՝ անմխիթար կուլար կողբար . « Ինձ բան պէտք չէ : որդեակ իմ, կիրկնէր հառաչանօք, ինչն զքեզ թողի որ երթաս, լնյս աչաց իմոց » : Գիշերները տղբով ու հեծութեամբ կանցունէր, ցորեկն եւս բերանը հաց չէր դնէր, կերթար որդւոյն դնացած ճամբուն վրայ կտպասէր ու աչուքները կհալէին մինչեւ որ հարսանեաց տասնըչորս օրը լմրնցաւ :

Տուբիա խնդրեց Հռազուէլէն որ ալ զիրենք արձակէ, « Վասն զի հոգէ մտմտութե հօրս մօրս բանը լմրնցած է » կըսէր : Աւզեց աներն որ գեռ քիչ մը եւս կենայ, « Ես մարդ կրկեմ ծնողացդ կիմացընեմ որ հոգ չընեն » , կըսէր : Եւ երբ տեսաւ որ անկարելի է, Տուբիա ծնողացը պատճառաւ յանձն չառնուր ուշանալ, ընչիցը կէսը տուաւ նոցա, օրհնեց զիրենք, « Տէր Աստուած իմ ամէն բաներնիդ յաջողէ » ըսաւ . Սառայի ալ դարձաւ՝ « Աղջիկս, ըսաւ, սկեսուրդ ու սկեսորայդ պատուէ, վասն զի այսուհետեւ նոքա պիտի լինին քու հայրդ ու մայրդ » . այս ըսելով՝ լալազին համբուրեց աղջիկը : Հեղնա մայրն ալ « Եղբայր սիրելի, ըսաւ Տուբիային, Աստուած ողջ առողջ զքեզ տունդ ասնի . եւ Սառա աղջկանս զաւակն ինձ տեսցընէ որ ուրախանամ . քեզ կյանձնեմ զինքը, երբէք մի արամեցընէր » : Եւ ծառաներով, աղախիններով, ուղտերով ու անասուններով ճամբայ ելին :

Գարձ Տուբիայ, եւ հօրը աչքերուն բացուիլը : — Նինուէ գեռ չհասած, հրեշտակն ըսաւ Տուբիային . « Ձեռ գիտեր, եղբայր, թէ ինչ վիճակի մէջ զհայրդ թողուցիր . եկուր մեր կնոջմէդ յառաջ անցնիմք եւ երթամք տունը պատրաստեմք . ձեռքդ առ ձկան լեղին » : Ետեւէն դնաց նաեւ շունը : Աննա ըստ սովորութեանը ճամբուն վրայ նստեր որդւոյն կտպասէր . եւ մէյմըն ալ ինչ տեսնէ, որդւոյն շունը հեռուանց կուգար . ետեւէն ալ որդին իւր Տուբիա, վաղեց տղեւը դնաց, վիզը պլլուեցաւ պագաւ, « Ձքեզ տեսայ, որդեակ իմ, կըսէր : ալ կրնամ անհոգ մեռնիլ » .

եւ երկուքն եւս լացին: Իսկ Տովբիթ դռնէն դուրս կել-
նէր, կխարխափէր կզլորէր. վազեց Տուբիա, զՏայրը վեր
վերուց կանդնեց. շուտ մը ձկան լեզին հանեց նորա աչքին
ցանեց, եւ որովհետեւ շատ կցաւքընէր, « ժուժեա, Տայ-
րիկ, եւ համբերեա՛ » կըսէր. եւ ահա աչքէն լուսունքը
կեղեւեցան ընկան, տեսաւ Տովբիթ իւր որդին, պարանո-
ցին վրայ ընկաւ, կուլար, անյագաբար կհամբուրէր զնա
ու փառք տալով Աստուծոյ կըսէր. « Օրհնեա՛լ ես Տէր Աս-
տուած, եւ օրհնեալ է անուն քո յաւիտեանս, եւ օրհնեալ
են ամենայն սուրբք քո հրեշտակք. զի խրատեցեր եւ ո-
ղորմեցար ինձ, զի տեսնեմ ես զՏուբիա զորդի իմ՛ »:
Ենդուժեամբ ներս մտան, եւ Տուբիա Մարաց երկիրն իրեն
պատահած մեծամեծ դէպքերն հօրը պատմեց: Ուրախու-
թեամբ Տովբիթ իւր հարսին ընդ առաջ գնաց մինչեւ
Նինուէին գուռը զԱստուած օրհնելով. նորա բաց աչքով
քալելուն վրայ ամէնքը կզարմանային, եւ ինքը նոցա առ-
ջեւ դահանալով կպատմէր թէ ինչպէս Աստուած ողորմե-
ցաւ իրենց: Երբոր հարսին մօտեցաւ, օրհնեց զինքը Տով-
բիթ, « Բարի եկար, աղջիկս, ըսաւ. օրհնեա՛լ է Աստուած
որ զքեզ մեզ բերաւ. օրհնեա՛լ լինին նաեւ հայրդ ու մայ-
րդ »: Եւ եօթն օր հարսանեաց մեծ հանդէս ըրաւ:

Ռափայէլ հրեշտակ: — Երբոր ալ ամէն բան լմնցաւ,
Տովբիթ Տուբիան կանչեց, « Որդեանի իմ՛, ըսաւ, արդ պէտք
է առաջնորդիդ վարձքը տամք, եւ կարժէ որ բան մի
եւս վրան աւելցունեմք: — Հայր, պատասխանեց երախ-
տագէտն Տուբիա, թէ որ բերած ընչիցս կէսն իսկ իրեն
տամ՝ դարձեալ քիչ է: որովհետեւ զիս աղջ առողջ քայ
գիրկդ բերաւ: թէ կինս եւ թէ հայրս աղջացուց, ու ըս-
տակս ալ ինքն է որ ձեռք ձգեց բերաւ: — Այնպէս է, պա-
տասխանեց ծերունին, կարժէ որ լաւ մը զինքը վարձա-
արեմք »: հրեշտակը կանչեց եւ զրուցեց անոր որ բերած
ամէն բանին կէսն իրեն առնու: Յայնժամ հրեշտակը ինք-
զինքն յայանեց. « Օրհնեցէք գուք զԱստուած, ըսաւ ա-
նոնց, եւ փառք տուէք անոր: Բարիս գործեցէք եւ ձեզի
« չար չպատահիր: Բարի են աղօթք՝ պահօք, եւ ողորմու-
« թեամքք եւ արդարութեամքք. այլ աղէկ է քիչ մը բան

« ունենալ արգարութեամբ՝ քան թէ անիրաւութեամբ »
« Հարստութիւններ ձեռք բերել, բարի է աւնել ողորմու-
« թիւնս քան թէ ոսկւոյ գանձեր գիլել, վասն զի ողորմու-
« թիւնը կփրկէ իմահուանէ, եւ նա ինքն զմարդ կորրէ յա-
« մենայն մեղաց : Ով որ ողորմութիւն ու արգարութիւն կը-
« նէ՝ պիտի լցուի կենօք . իսկ մեղք գործողները՝ իրենք ի-
« րենց կենացը կարճեցընողներն են : Երբոր դուն Տուրի,
« Սառա Հարսիդ Հեռ ազօթքի կեցաք՝ ես մատուցի զյիշա-
« տակս ազօթից ձերոց առաջի Աստուծոյ . եւ երբոր դուն,
« ով Տուրիթ, կելնէիր մեռեալները կթաղէիր՝ ես Հեռդ էի,
« եւ երբոր չգանդաղեցար ճաշդ ձգեցիր ու ելար գնացիր
« մեռելը թաղելու՝ դարձեալ Հեռդ էի : Եւ Աստուած զիս
« զրկեց որ զքեզ եւ զՍառա Հարսդ բժշկեմ : Ես եմ Ռափա-
« յէլ, այն եօթն սրբոց Հրեշտակաց մէկը՝ որ կհանեն կը-
« մատուցանեն զազօթս արգարոց առաջի փառաց Սրբոյն » :
Այս լսելուն պէս Հայրն ու որդին սարսափեցան ու երեսի
վրայ ընկան իգեախն : Վեր հանեց զիրենք Հրեշտակը, սիրտ
տուաւ քաջալերեց . « Ոչ եթէ իմով ինչ շնորհօք եկի ես,
ըսաւ, այլ կամօք Աստուծոյ ձերոյ . օրհնեցէք ուրեմն զնա
յաւիտեան եւ այս սքանչելիքը պատմեցէք . ես զիս զրկո-
զին քով նորէն կերթամ » : — Այս ըսաւ եւ աներեւոյթ եղաւ,
թողլով զանոնք լի հիացմամբ եւ երախտագիտութեամբ :

Մահ Տուրիթայ : — Այն զգացմունքներով լցուած Տուրիթ
գոհութեան փառաւոր երգ մը երգեց՝ Աստուծոյ ըս-
քանչելիքը պատմելով : Այս գիպուածէն ետքը գեռ երկար
ժամանակ ապրեցաւ երանելի ծերունին . 58 տարեկան էր
երբ աշուրները կուրցան, 8 տարիէն նորէն բացուեցան .
իւր թոռանց որդիքը տեսաւ, եւ մինչեւ կենաց վերջին
վայրկեանը խաղաղութեամբ եւ ուրախութեամբ անցուց :
Երբոր Հարիւր յիսուն տարեկան խոր ծերութեան հասաւ,
իմացաւ որ մահը մօտ է, ընտանիքը քովը ժողովեց, յայտ-
նեց նոցա նինուէին մօտալուա կործանումը, Իսրայելա-
ցւոց աւետեաց երկիրը գառնալը, տաճարին աւրուելէն
յետոյ նորոգութեան ու աստուածապաշտութեան վերստին
հաստատութիւնը, պատուիրեց որդւոյն որ բոլոր կենացը
մէջ վայրկեան մը զԱստուած չմոռնայ, արգար լինի միշտ

եւ սղորմած, եւ զմայրը իւր քովը թաղելէն յետոյ՝ ելնէ ընտանեօքը Մարաց երկիրն երթայ :

Մեռաւ Տովբիթ, եւ Տուբիա մեծ պատուով զինքը թաղեց. նոյնպէս թաղեց անոր քով նաեւ իւր Աննա մայրը. եւ անով տեղով նինուէէն ելաւ Եկրատան գնաց իւր Հրուադուէլ աներոջ քով. Հոն ծերացաւ մեծաւ պատուով, թաղեց փառօք իւր աներն ու զորանչը, եւ անոնց ամէն ստացուածքը ժառանգեց : Ինքն եւս բարի ծերութեամբ Հարիւր քան եւ եօթն տարեկան վախճանեցաւ՝ առանց վայրկեան մը Աստուծոյ ճանապարհէն խտարելու յամենայն կեանս իւրում : (*)

(*) Տովբիայ գրոց վրայ տարակուսեցան ոմանք իրենարանից, մեզ Ժամանակագրական քանի մը անշղութիւն տեսնելով. բայց բնագիր քաղղեարեւը կորսուած փնեկուն նամար՝ չեմք կարող զիտնալ թէ բարգմանութեանց մեջ երեւցած այս անշղութիւնները իրօք Տովբիայ գրոց մեջ կային արդեօք : Իսկ եթէ ոմանք կտարակուսին նաեւ Ռափայէ նրեշտակին ձկան լերդին բրձրչկական գորութեանը վրայ ըսածին, թող յիշեն՝ որ կաւր ինքիրմէ գորութիւն մը չունի, բայց Արարչին ձեռօքը մեր նախածնողին մարմին եղաւ. քաջանչելի, եւ իծնէ կուրին աչքը բացաւ : Թող որ այս սրտաշարժ պատմութիւնը՝ մեզի շատ տեսակ առաքինութեանց օրինակ մի է, որ եւ կրօնագրեւ մեր սիրտը որ չլքանիմք յերեսաց նեղութեանց եւ փորձութեանց, վասն զի ամենողորմն Աստուած պատրաստ է օգնել մեզ, եւ մեր բարի գործերը վտուի վարձաարկի՝ իձեռն սուրբ Հրեշտակաց իւրոց :



Գ Լ Ո Ի Խ ԺԹ.

ԻՍՐԱԵՆԷԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆԷՆ ՄԵՆՉԵԻ ՅՈՒ-
ԴՍՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Եզեկիա . իւր բարեպաշտութիւնը : — Եզեկիայի պատերազմները . Սեննքերիմ եւ Ռափսակ : — Սեննքերիմայ բանակին կոտորածը : — Մահ Սեննքերիմայ . Արծրունիք եւ Գնունիք իշայաստան : — Հիւանդութիւն Եզեկիայ , եւ բժշկութիւն նորա : — Եզեկիայ ցուցած լուսնի շուքը : — Մանասէ եւ գերութիւն նորա : — Մանասէի աղօթքն ու ազատութիւնը : — Հողփեռնէս Հրէաստան կարչաւ : — Հրեայք սովի կրօնութիւն : — Յուդիմ : — Յուդիմ կօզմննէ զՀողփեռնէս : — Յուդիմ Բետիղուա կղաւնայ : — Հողփեռնեսի զօրքը ցիրուցան կլինի : — Յուդիմայ փառքը : — Ամեն եւ Յովսիա , Քաղաւորք Յուդայ : — Յովսիայ բարեպաշտութիւնը : — Մահ Յովսիայ : — Յովսիայ : — Յովակիմ : — Սկիզբն եօթնամասնակց գերութեան Բաբելոնի : — Երեմիա , Բարուք . մահ Յովակիմայ : — Յերոնիա : — Սեղեկիա , վերջին Քաղաւոր Յուդայ : — Վերջ Քաղաւորութեան Յուդայ : — Շամբատ եւ Բագրատունիք : — Ողբ Երեմիայ : — Գողտղիա իշխան : — Երեմիա մարգարէ :

(718—587)

Եզեկիա . իւր բարեպաշտութիւնը : — *Իսրայելի թագաւորութեան կործանման ժամանակը վեց տարիէ իվեր Յուդայի վրայ կ'իթագաւորէր Եզեկիա : Առաջին դործն այն եղաւ որ Աստուծոյ բարկութիւնն իջեցունէ , զոր հայրը Աքազ սոսկալի ամբարշտութեամբը իւր եւ ժողովրդեանը վրայ շարժեր էր . ուստի մէկէն տաճարին դռները բանալ տուաւ , քահանայքն ու ղեւտացիքը ժողովեց , ապաւրեց նոցա որ սրբուին եւ տաճարը սրբեն , մէջէն կուոց ամէն աղտեղութիւններն ու արձանները հանեն վերցընեն . նոցա սեղանները կործանեց , արձանները վշրեց ' Կեդրոնի հեղեղատը նետեց . խորտակեց նաեւ Մովսիսի անապատին մէջ շինել տուած պղնձի օձը ' որոյ առջեւ ժողովուրդը զոհ կընէր իբրեւ աստուածային բանի մը , բարձրաւանդակները քանդեց , գիցանուէր անտառները ջարդեց , ամէն տեղ իրանայ մենչեւ ցինեսարե սուրհանդակներ յու-*

զարկեց, յորդորելով զբոլոր Հրեայս որ գան պատերի տօնը կատարեն, եւ այնպիսի փառաւորութեամբ կատարեց այն մեծ տօնն որ տասնեւչորս օր տեւեց, եւ Սողոմոնէն ի վեր



երուսաղէմայ մէջ այնպիսի շքեղ հանդէս ու անհամար բազմութիւն հանդիսականաց չէր եղած :

Եզեկիայի պատերազմները. Սենեքերիմ եւ Ռափսակ : — Այնուհետեւ Եզեկիա յոյսն ու վստահութիւնը Աստուծոյ պաշտպանութեանը վրայ դրած՝ զէնք առաւ, Փղշտացւոց վրայ դիմեց, յազթեց նոցա, բոլոր տիրած քաղաքնին ու բերդերնին ետ առաւ եւ երկիրնին մինչեւ Գազա զարկաւ ապականեց : Այս յաջողութեամբ եւս սիրտ առած՝ Քակղազ-Փաղասաբին իւր հօրը վրայ դրած հարկը չուզեց Ասորեստանեայց վճարել : Բայց Սողոմոնասարայ յաջորդելով որդին Սենեկերիմ՝ ահագին բանակաւ վրան եկաւ, շատ քաղաքներու առանց պատերազմի տիրեց, եւ Եզեկիա սարսափած՝ Մեղսյ, ըսաւ անոր, եւ 300 արծաթ եւ 50 ոսկի տաղանդ հարկ առաւ, զոր եւ ճարելու համար հարկագրեցաւ տաճարին դրանց վրայի զարդերն եւս հանել :

Սենեքերիմայ դէմ զօրանալու համար Եգիպտացւոց թագաւորին հետ դաշնակցութիւն ըրաւ Եզեկիա. եւ Սենեքերիմ որ հազիւ քիչ մը հեռացեր էր, այն դաշնակցութեան լուրն առածին պէս ետ դարձաւ, եկաւ Երուսաղէմայ մօտ Լաբիսը պաշարեց, եւ իւր Ռափսակ զօրաւարը զօ-

րօք բազմօք Երուսաղէմայ վրայ զրկեց : Պարսպին քով բանակեցաւ Ռափաակ . եղեկիայի կողմանէ իւր տանը Հազարապետը : Հրովարտակաց դպիրն ու յիշատակաց դպիրն եկան որ Հեարը խօսին իհաշտութիւն , եւ Ռափաակ ըտա նոցա . « Գնացէք զրուցեցէք եղեկիային . այսպէս ասէ մեծարքայն Ասորեստանեայց . Որոյ վրայ յոյսդ դրեր ես . միթէ խորհրդով կամ խօսքով պատերաճմ կլինի . ուրեմն ինչ բանի վրայ յուսացեր ես որ ինձ չես հնազանդիր : Գիտեմ որ քո յոյսը՝ եղեգնեայ ցուպն՝ ՉախՉախ եգիպտացին է : որուն թէ որ մէկը կութընի՝ կխորտակի ու ձեռքը կվերաւորէ : այնպէս է Փարաւոն արքայն եգիպտացւոց , եւ ամենեքեան որ յուսացեալ են ինա : եկէք հնազանդեցէք տեսան իմում արքային Ասորեստանեայց , եւ ես ձեզ երկու Հազար ձի տամ թէ որ կրնաք անոնց վրայ նստեցունելու հեծեալ դանել : Հապա ինչպէս ուրեմն դէմ պիտի զնէք տեսան իմոյ . . . » : եղեկիային զրկած պաշտօնեաները մտածելով որ անոր բերնէն հանած ապառնագին խօսքերը ժողովուրդը լսելով աւելի եւս սիրտը պիտի կտորի Լքանի , « Հետեւնիս ասորերէն խօսէ , ըսին , որովհետեւ կհասկընամք , եւ մի խօսիր հրեարէն՝ որպէս զի պարսպին վրայ գիզուած ժողովուրդը չլսէ : — Միթէ ձեզի կամ ձեր տիրոջը հետ խօսելու զիս զրկեց ասէրս . ոչ ապաքէն պարբսպին վրայ նստած ժողովրդեան հետ խօսելու համար » . ըսաւ ու ոտք ելաւ , ազաղակեաց իձայն մեծ հրեարէն ու ըսաւ . « Լսեցէք թագաւորին մեծի արքայի Ասորեստանեայց պատգամը , այսպէս կըսէ արքայ . Չխաբէ զձեզ եղեկիա այնպիսի խօսքով որով չկրնար զձեզ փրկել . մի լսէք իրեն նաեւ երբոր ըսէ թէ աստուած զձեզ կփրկէ եւ քաղաքնիդ Ասորեստանեայց թագաւորին ձեռքը չմատնուիր : Միթէ փրկեցին աստուածք ազգացն զիւրաքանչիւր երկիր իձեռաց արքային Ասորեստանեայց : Ո՛ւր է աստուած Եմաթայն եւ Արփաթայ , եւ ո՛ւր է աստուած քաղաքին Սեփարուխմ . միթէ կարացին փրկել զՍամարիա իձեռաց իմոց : Այն ազգաց աստուածներէն ո՛րն իւր երկիրը կրցաւ ձեռքէս ազատել որ ձերը կարող լինի Երուսաղէմը ձեռքէս ազատել » :

Սենեքերիմայ բանակին կոտորածը: — Այս որսորնդոստ սպառնալեաց առանց բառ մը պատասխան տալու՝ Հազուստնին պատուելով եկան եղեկիային պատմեցին: Ինքը եղեկիա եւս լսելուն պէս՝ վրայի պատմուճանը պատուեց, քուրճ զգեցաւ: Վազեց տաճարը Աստուծոյ գիմեց, շուտ մը իւր Հազարապետն ու Հրովարտակաց գպիրը քանի մը ծեր քահանայից հետ ետայի մարգարէին զրկեց, որպէս զի աղաչեն իրեն որ Աստուծմէ օգնութիւն խնդրէ: Եւ մինչգեռ ինքն Աստուծոյ ոտքն ընկած անոր գիթուլթիւնը կրպպատէր: Եկաւ Հասաւ ետայի ու ըսաւ իրեն. «Սենեքերիմայ Համար ըրած աղօթքդ լսեց Աստուած եւ այսպէս կըսէ անոր.

• Անգոսնեաց արձամարձեաց գրեզ դուստր Սիովնի. գլուխ շարձեաց իվերայ դուստր երուսաղեմի. զո՞ն նախատեցեր եւ գրգռեցեր, եւ առ ո՞ր բարձրացուցեր գրարբառ քո. եւ ոչ ամբարձեր զաչս իբարձուես իՍուրբն Իսրայելի. զի իձեռն իրշուակաց նախատեցեր զՏեր: Արդ զկայս նանգստեան քո, եւ զի եւ զմուտ նանապարնաց քոց եւ ինձնն զիտեմ. եւ սրամտութիւն քո զոր սրբմտեցեր, եւ դառնութիւն քո կը առաջի իմ. եւ արկից վարսպան իցուակս քո, եւ դանդախաւեղ իվզակս քո, եւ դարձուցից գրեզ ընդ եոյն նանապարն՝ ընդ որ եկիր: Վասն այսորիկ այսպէս ասէ Տեր իվերայ արքային Ասորեստանեայց. Մի մտցես իբաղաքս յայս, եւ մի նետս արկեցես իվերայ դորս, եւ մի փակեցես զդա վանանօք, եւ մի պաշարեցես զդա պատերշօք: Ջի վերակացու եղեց քաղաքիդ այգմիկ սպրեցուցանել զդա, վասն իմ եւ վասն Գաւրի ծառայի իմոյ »:

Նոյն գիշերը Հրեշտակ Տեսուն մտաւ Ասորեստանեայց բանակը եւ Հարիւր ութսունեւհինգ Հազար մարդ ստապեց: Առաւօտն ելաւ տեսաւ Սենեքերիմ որ գաշտը գիակով լցուեր է: Հասկըցաւ որ չրէից Աստուծոյն ձեռքն էր զանոնք ջարդողը: Գիտեացաւ ինխնուէ:

Մահ Սենեքերիմայ. Արժրուելիք եւ Գնուելիք ի Հայաստան:— Սենեքերիմ մահուընէ ազատելու Համար իւր մայրաքաղաքը հասնելու կաճապարէր: Եւ չէր գիտեր որ օտար երկիր չգտած ու սարսափած մահն հան պիտի գտնէր սրախողխող: Եւ այն եւս՝ նոյն իսկ իւր սրգւոցը ձեռքով ինչպէս որ աստուածակոյս կողմանէ սպառնացեր էր իրեն ետայի. Նիհուէ հասնելուն պէս՝ իւր նասրաֆ կոոց մեհեանը աղօթքի գնաց, եւ մինչգեռ առ ջիւն ընկած երկրպագու.

Թիւն կրնէր, Ադրամելիք եւ Սարասար որդեքը վրան վազեցին, սրով զարկին մեռուցին ու փախան դնացին Հայաստան, եւ սիրով ընդունեցուցին զտան Հայոց Թագաւորէն, ու իբրեւ արքայական իշխանք մեծ պատուի մէջ մընացին: Իրենցմէ սիրեցան Արծրունի եւ Գևուկի մեծ նախարարութիւնները որ միշտ անուանի եղան, եւ Արծրունիք վերջապէս Հայոց մէկ մասին վրայ Թագաւորեցին. Ինչպէս որ մարգարէացեր էր Սուրբ Քերթողահայրն մեր Մովսէս Խորենացի:

Հիւանդութիւն եզեկիայ եւ բժշկութիւն Ըորա: — Վրան շատ չանցաւ՝ ծանր հիւանդացաւ Եզեկիայ, եւ Եսայի մարգարէն եկաւ Աստուծոյ կողմանէ իմացուց անոր մօտահաս մահը, եւ ըսաւ որ չմեռած՝ ամբողջ համար հարկաւոր եղած հրամանները տայ: Մահուան ձայնն որ լսեց Եզեկիայ, եւ



րեսը պատին դարձուց, «Յիշեան զիս, Տէր, զի գնացի առաջի քո արդարութեամբ եւ ճշմարտութեամբ սրտիւ, եւ զհաճոյս առաջի քո արարի» ըսաւ, ու սկսաւ գետի պէս արցունք թափել: Իգուց շարժեցաւ Տէր վրան, նորէն Եսային զրկեց իրեն որ եկաւ ըսաւ. «Այսպէս ասէ Տէր Աստուած Դաւթի հօր քո. Ազօթքդ լսեցի, արտասուքդ տեսայ եւ ահա տասնըհինգ տարի գեռ կեանքդ կաւելցունեմ, եւ երեք օրէն պիտի սոք ելնես ու տաճարն երթաս: — Ինչէն իմանամ թէ իրաւցրնէ Աստուած զիս պիտի բժշկէ

եւ երեք օրէն տաճարը կարող պիտի լինիմ երթալ. հարցուց եղեկիա : — Այս նշան լինի քեզ : պատասխանեց ետալի : որ արեւու ժամացուցին վրայի շուքը տան աստիճան



եա դառնայ : Եւ երբ յանկարծ շուքը մարդարէին ձայնին հնազանդելով տանն աստիճանն եա դարձաւ : հաւատաց եղեկիա : ետայեայ հրամանովը վէրքին վրայ չոր թուղ դնել տուաւ եւ մէկէն առողջացաւ : — Եւ այս շնորհակալութեան գեղեցիկ աղօթքն երգեց եղեկիա :

« Ես ասացի իմերանայ առուրց իմոց գնացից իղրունս դժոխոց : Թողի բզմնացորդս ամաց իմոց : Ասացի քե ոչ ես տեսից գփրկութիւն Աստուծոյ ի վերայ երկրի , եւ ոչ ես տեսից գմարգն բնակչօք իւրովք : Պակասեցայ ես յազգատոմէ իմմէ : բողի գմնացորդս կենաց իմոց . ելին ես գնացին յիննն՝ որպէս որ քակե գաղաւար կանգնեալ : եղև հողի իմ առ յիննն որպէս ոստայն սատարաց մերձ ինտասնել : Յաւուր յայնմիկ մատնեցայ մինչև յառաստ : Իրբև գառիւմ այնպէս խորտակեաց գոսկերս իմ , զի խոռնջեհե՞ միջև իղիչեր մատնեցայ : Իրբև զծիծառն այնպէս ճշցի , եւ իրբև գաղաւանի այնպէս մնջցի . զի նուաղեցան աչք իմ ինայելոյ իրարձունս երկնից առ Տէր որ փրկեացն զիս , եւ փարտեցոյց զցասս անձին իմոյ : Ես ինքն կարգեաց զամենայն ամս իմ իղառնութիւն անձին իմոյ : Տէր վասն այսորիկ պատմեցաս քեզ , զարբուցեր գնողի իմ , միտքարեցայ՝ եւ կեցի : Անաւասիկ ինաղաղութիւն դարձաւ դառնութիւն իմ . փրկեցեր զանձն իմ զի մի կորեայց , եւ ընկեցեր յետոյ իմ զամենայն գմնոյ իմ : Զի ոչ քե որ իղժոխս ես խոստովան ասնիցին առ քեզ . եւ ոչ մեռալք օրհնեցեն գրեզ , եւ ոչ յուսացեն յողորմութիւնս քո՝ ոչք իշաննն իղուր : Այլ կենդանիք օրհնեցեն գրեզ . որպէս ես եսս այսոհետե մանկունս ծնայց՝ որ պատմեցեն զարդարութիւն քո , Տէր փրկութեան իմոյ : Եւ ոչ զազարեցից օրհնել գրեզ սազմոսարանաւ զամենայն առուրս կենաց իմոց , յանդիման տաճարիդ Աստուծոյ : » :

եզեկիայ ցուցամտութիւնն ու մահը: — Բարիլոնի Մարտիոս-Բարդսան (կամ Պարոսոս-Պարսոսան) թագաւորը լսելով որ եզեկիայ մահացու հիւանդութենէն ազատեր է՝ ու արեւուն ետ դառնալուն մեծ հրաշքն եւս իրեն համար է բեր Աստուած: շատ մը ընծաներով ուրախացութեան գետպաններ յուզարկեց իրեն: Սիրով եւ պատուով ընդունեցաւ զանոնք եզեկիայ: բոլոր Երուսաղեմի մէջ զիրենք պատգնել տուաւ ցուցուց ամէն բան, մինչեւ անգամ բոլոր իւր պալատին գանձին մէջ ինչ որ ունէր չունէր: Իւր այս ցուցամտութեանը վրայ բարկացաւ Տէր. Եսայի մարգարէն զրկեց որ եկաւ ըսաւ. «Աստուծոյ խօսքը լսէ. որ պիտի գայ որ բոլոր քու եւ հարցդ գիլած գանձերը Բարիլոն պիտի տարուին, եւ որդիքդ Բարիլացոց թագաւորին ներքինիները պիտի լինին»: Խօնարհեցաւ եզեկիայ, «Բարի է բան Տեառն զոր խօսեցաւ, ըսաւ, միայն գոնէ իմ օրս խաղաղութիւն եւ հանգստութիւն լինի»: Եզեկիայի վերջին խնդրուածքն եւս կատարեց Աստուած. խաղաղութեամբ եւ հանգստութեամբ մնացած օրերն անցուց, Երուսաղէմը շէնցուց, ընակչաց ջրի նեղութիւնը վերցընելու համար ջրաբաշխ ու ջրմուղ մը շինելով՝ քաղաքին մէջ առատ ջուր բերել տուաւ: Քսանեւինն տարի թագաւորելէն յետոյ վախճանեցաւ, եւ իզերեգմանս թագաւորաց թաղուեցաւ: — Եզեկիայ այնչափ աւելի Աստուծոյ սիրելի եղաւ, որչափ որ հայրն Ա. քաղ իւր ամբարշտութեամբը գրգռեր էր զբարկութիւն նորա: Ս. Գիրքը շատ գովեստով կ'իշատակէ զնա: Աստուած պաշտութեան հետ նաեւ աշխարհաշէն եղել եւ սիրելի ժողովրդեանն:

Մանասէ: Եւ գերութիւն նորա: — Տասուերկու տարեկան էր Մանասէ երբոր հօրը աթոռն ելաւ, եւ մինչդեռ ամէնքը կ'յուսային եզեկիայի աստուածպաշտութիւնը վրան ականել լիովին, նա իւր չար խորհրդականացն հետեւելով, որ վրան մեծ արդեցութիւն ունեցան՝ կուսպաշտութիւնը հաստատեց, հօրը կործանած բարձունքը նորէն շինեց, Բահաղու սեղան կանգնեց, անտառներ անկեց, երկնքի աստղերը պաշտեց, եւ մինչեւ Աստուծոյ տաճարին մէջ կուոց սեղան շինել տուաւ. Հմայէր, հաւահարց լինէր,

վհուկներ ու կախարդներ շատցուց եւ շատ անպարտ արիւն թափեց : եւ ոչ այսչափ միայն , այլ ահաւոր անգթութեամբ նաեւ բուն իւր որդիքը ողջակէզ ըրաւ նոցա : Շատ անգամ իձեռն մարգարէից խրատեց զնա Աստուած . բայց արհամարհեց Մանասէ ու տանջեց զանոնք : Սոցա մէջ աւելի համարձակասոս յանդիմանիչն էր մեծն Եսայի . ամպարիշտ թագաւորը ոչ նորա թագաւորական ցեղէ լինելը նայեցաւ եւ ոչ հարիւրամեայ ծերութենէն պատկառեցաւ : Հրամայեց որ սղոցեն զաստուածառաք մարգարէն : Այս սոսկալի անօրէնութեանց վրայ սաստիկ բարկացաւ Աստուած , « Երուսաղեմի հետ եւս Սամարիոյ ու Աքաւարին տանը պէս պիտի վարուիմ ու երկրիս վրայէն զինքը պիտի ջնջեմ վերցունեմ » ըսաւ : եւ յիրաւի , քիչ ժամանակէն Սենեքերիմայ որդին Ասորդան (կամ Ասսւրսոն , Էզար-Հասսոն) որ այն ինչ Բաբելոնի եւս տիրապետեր էր , եկաւ մտաւ Յուդայաստան , Երուսաղեմի տիրեց եւ զՄանասէն շրջթայակապ գերի տարաւ ԻԲաբելոն :

Մանասէի աղօթքն ու ազատութիւնը : — Մանասէ գըլխուն եկած այս սոսկալի թշուառութենէն՝ հասկըցաւ ճշմարիտ Աստուծոյն զօրութիւնն ու վրէժիմնորութիւնը , խոնարհեցաւ անկաւ առաջի նորա , եւ զղջման այս սքանչելի աղօթքն ըրաւ .

• Տէր ամենակալ Աստուած Աբրահամու՝ Իսահակայ՝ Յակոբայ եւ զաւակի նոցա արդարոց . ամենակալ Տէր՝ բոզ զմեզս իմ :

Որ արարեր զերկինս եւ զերկիր՝ եւ զամենայն զարդ նոցա . ամենակալ :
Որ կապեցեր զծով բանիս ճրամանի քոյ , փակեցեր զխորս , կնքեցեր անաօր եւ փառաւորեալ անուամբ քով սրբով . ամենակալ :

Որ ամենայն ինչ սարսի եւ դոդայ յերեսաց ահի զօրութեան քոյ . ամեն :
Անրաւ ե մեծվայելչութիւն փառաց սրբութեան քոյ , եւ սաստիկ բարկութիւն սպառնալեաց քոց իմերայ մեղաւորաց . անբախ եւ անքնին են ողորմութիւնք աւետեաց քոց . ամենակալ :

Գու Տէր բարձրեալ՝ զբաժ , երկայնամիտ , բազումողորմ , եւ զղջնասա իմերայ չարեաց մարդկան . ամենակալ :

Գու Աստուած ոչ եղեր ապաշխարութիւն վասն արգարոցն Աբրահամու , Իսահակայ եւ Յակոբայ , որք ոչ մեղան քեզ . ամենակալ :

Այլ եղեր ապաշխարութիւն վասն իմ մեղաւորիս , զի մեղոյ աւելի քան զաւազ ծովոս , եւ բազմացան անօրէնութիւնք իմ . ամենակալ :

Ձեմ արժանի նայիլ՝ եւ տեսանիլ զբարձրութիւնս երկնից իբազմութենէ անօրէնութեան ինոյ . ամենակալ :

Կորացեալ եմ ես իրոնութենէ կազանաց երկաթից . եւ ոչ գոյ ինձ հանգիստ . ամենակալ Տէր՝ բող զմեզս իմ :

Բարկացուցի գորոմտութիւն , եւ զբար առաջի քոյ արարի . կանգնեցի պատկեր՝ եւ բազմացուցի զցասումն . ամենակալ :

Եւ արդ , Տէր՝ խոնարհեցուցանեմ զծուր սրտի իմոյ , եւ հայցեմ իբազքութենէ քումմկ . ամենակալ :

Մեղոյ Տէր՝ մեղոյ , եւ զանօրէնութիւնս իմ ես ինձէն զիտեմ . ամենակալ :

Աղաչեմ եւ խնդրեմ իքեւն , բող ինձ ծէր , բող ինձ . եւ մի կորուսաներ զիս ըստ անօրէնութեան իմոյ . ամենակալ :

Մի յաւիտեան բարկանար ինձ Տէր , եւ մի յիշեր զբարիսն իմ , եւ մի պարտաւորեր զիս ընդ իջեալսն ինեւրքոյ երկրի շարեօք . ամենակալ :

Ջի դու Աստուած՝ Աստուած ապաշխարողաց ես , եւ յիս ցոյց զբարերարութիւնդ քո , զի անարժան եմ . ամենակալ :

Կեցուցես զիս ըստ բազում ողորմութեան քում . եւ ես օրհնեցից զքեզ զամենայն առօրս կենաց իմոց . ամենակալ :

Ջքեզ Տէր օրհնեն ամենայն զուարթունք երկնից . եւ քո են փառք յաւիտեանս . ամեն :

Այս ցաւագին զղջմանն ու ապաշխարութեանը վրայ գթացաւ Աստուած , եւ ազատելով զնա Ասորեստանեայց թագաւորին ձեռքէն՝ Երուսաղէմ իւր աթոռը դարձուց : Անոր վրայ դեռ երեսունեւերեք տարի ապրեցաւ Մանասէ , նոր կեանք մը սկսելով իւր աստուածապաշտ հօր անուանը արժանի . կանգնել տուած սեղանները կործանեց , կարգ կանոն դրաւ թագաւորութեանը , Երուսաղեմի պարիսպները նորոգեց ամրացուց , ու մինչեւ կենաց վերջին օրը հաւատարիմ մնաց իւր հօրցը Աստուծոյն , որոյ ահաւոր է արդարութիւնը , բայց մեծ է եւ ողորմութիւն նորա :

Հողովեռնէս Հրէաստան կարչաւէ : — Սակայն Աստուած նորէն ուզեց փորձել զՀրեայս եւ անոնց ցուցունել իւր ամենակալ զօրութիւնը : Ասորդանի որդին ու յաջորդը՝ Նարոֆոյոնուոր () կամ ըստ արտաքնոց Սաւադիին , Ասորեստանեայց հզօր թագաւորութեան աթոռն ելնելուն պէս՝ խօլ ամբարտաւանութեամբ մը միտքը զնելով բոլոր աշ-*

(*) Այս նարոֆոյոնուորայ վրայ շատ տարակոյսներ կան , ինչպէս նաև Յուդրայ զրոց ժամանակագրութեան ու մեջի յիշուած քանի մը պարագաներուն վրայ : Մեր հաւանականագոյն երեցած կարծեաց հետեւեցանք այնպիսի նիւթի մը մեջ՝ զոր կատարեալ լուծել կարենաւր անկարելի կերևի մեզ , եւ զոր հոս անելորդ կնամարիւք բացատրել :

խարհիս տիրապետել, բազմագունդ բանակաւ իւր Հողովեանն զօրավարը զրկեց որ երթայ արեւմտեան թագաւորութիւններն իրեն հնազանդեցնէ: Անհամար ձիաւորներով, հետեւակ զօրքերով ու սպառազէն կառքերով ճամբայ ելաւ Հողովեանէս, եւ սոսկալի հեղեղի պէս ամէն անցած տեղերն արհաւիրք, աւերակ եւ կոտորած ձգելով՝ շատ քաղաքներ ու ազգեր անդիմադարձ անձնատուր եղան իրեն. միայն Յուդայի օրդիքը բոլոր վստահութիւննին իւրեանց հարց Աստուծոյն վերայ հաստատելով՝ սիրտըրին նորա դէմ գնելու, վասն զի յայտնի գիտէին թէ Հողովեանեսի միտքը այն էր որ Յուդայաստանն ալ ոչ միայն Ասորեստանեայց գերի ընէ ու թագաւորութիւննին վերցընէ, հապա նաեւ ճշմարիտ աստուածպաշտութիւնը քնջէ ու Ասորեստանի կոռց պաշտօնը հաստատէ: Այս անակնկալ դիմադարձութեան զարմացաւ՝ կատաղեցաւ Հողովեանէս, շուտ մը զօրքը Բեթլիղուայի վրայ խաղացուց, որ լեռնապատ գրիւք Հրէաստանի ամենէն ամուր քաղաքն ու դուռը կհամարուէր. եւ միանգամայն իրեն եկած հնազանդած իշխանները կանչեց եւ հարցուց անոնց թէ ո՞վ է այդ ժողովուրդն որ իրեն դէմ գնելու կհամարձակի: Ամենացուց Ախիովր իշխանն յառաջ անցաւ, « Հրեայք են անոնք, ըսաւ. զօրաւոր Աստուած մը ունին որ անյաղթելի է. ուստի եւ իրենց յաղթելու համար պէտք է սպասել որ յանցանքով մը իրենց Աստուածը բարկացունեն ու նորա պաշտպանութենէն զրկուին»: Այս անախորժ պատասխանին վերայ Հողովեանէս ահռելի ձայնով մը՝ «Նաբուքոդոնոսորէն զատ ո՞վ է աստուած, գոչեց. լեռներն այն սինլքոր մարդոց արիւնովը պիտի արբուցանեմք, եւ դաշտերը գիւհամբք նոցա պիտի լցունեմք, այն ժամանակ կիմանաս թէ ո՞վ է Նաբուքոդոնոսոր»: Այս ըսելով՝ հրամայեց որ Աքիովրին ձեռքն ու ոտքը կապեն՝ Բեթլիղուայի պարսպին տակը նետեն, որպէս զի անոր առնուիլը տեսնէ եւ Հրէից հետ ինքն ալ հոն չարաչար սպանուի:

Հրեայք սովի կըռնուին: — Հրեայք Աքիովրը ներս առին եւ իրմէն իմանալով Հողովեանեսին սոսկալի կատաղութիւնն ու մեծ պատրաստութեամբ վրանին դիմելը՝ սար-

ստիեցան, աւելի եւս շատցաւ իրենց սարսափն երբ քիչ ժամանակէն նա հասաւ ու հարիւր քսան հազար հետեւա- կող եւ քսանուերկու հազար ձիաւորօք քաղաքն շուրջանա- կի պատեց պաշարեց, եւ խմելու ջրերնին կտրեց: Գու- բերու եւ աղբիւրներու մէջ ունեցած ջրերնին շուտով հատաւ, արք եւ կանայք, երիտասարդք եւ մանկունք սկսան հրատարակներու մէջ ծարաւահիւժ՝ ծարաւատանջ գլորել թաւալիլ. միահամուռ Ողիա քաղաքապետին վրայ գիմե- ցին աղաչելով որ հզօր թշնամուցն յաւար մատնէ քաղաքը, «Ձի լու է մեզ, կրսէին, որ Ասորեստանեայց գերի լինիմք ու նոցա իշխանութեանը տակ ծառայելով ապրիմք, քան մեր աչօքը տեսնեմք մեր տղայոց եւ կանանց մահը»: Այս ասացին ու ամէնքը ձայներնին վերուցած սկսան լալ՝ ող- բալ եւ առ Ասաուած աղաղակել որ նայէ ողորմի իրենց խեղճութեանը: Սիրտ առաւ նոցա Ողիա, «Քաջալերեցա- րո՞ւք, եղբարք, ըսաւ, եւ հինգ օր եւս համբերեցէք. եւ թէ որ այն հինգ օրուան մէջ Ասաուած մեզ չողորմի ու տեղէ մը մեզ օգնութիւն չգրկէ՝ ուզածնիդ կկատարեմ».

Համոզեց զիրենք ու աներնին արձակեց:

Յուդիթ: — Այն ժամանակ Բեաիզուայ քաղաքին մէջ Շմաւոնի ցեղէն՝ Մերարեայ գուսար Յուդիթ անունով մանկա- հասակ այրի կին մը կար՝ որուն չքնաղ գեղեցկութեանը հաւասար էր նաեւ իմաստութիւնը: Մանասէ էրկանը մեռնելէն իվեր երեք տարին անցեր էր, եւ բոլոր այն ժա- մանակ քուրձ ու այրութեան զգեստ հագնելով՝ շաբաթ ու տօն օրերէն զատ ամէն օր պահք կպահէր: Էրիկն իրեն շատ ոսկի, արծաթ, ծառաներ, աղախիններ, արտեր, ա- գարակներ ու անասուններ թողեր էր, զօրս անձամբ կհո- գար կգարմանէր Յուդիթ. եւ այնպէս երկիւղած էր իճեառնէ՝ որ երբէք մէկը չէր համարձակած վրսն չարա- խօսութիւն մը ընել: Ազգակցացը թշուառութեանը վրայ շատ ցաւելով՝ միտքը դրաւ որ ջանայ զանոնք ազատել վտանգաւ անձին իւրոյ: Գնաց նոյն գիշերը Ողիային ու ժողովրդեան ծերերուն իմացուց որ Բեաիզուայէն դուրս պիտի ելնէ՝ դռները բանան առջեւը. խնդրեց որ իրեն համար աղօթք ընեն, բայց իւր միտքը չյայտնեց նոցա:

Դարձաւ տունը, անկաւ Աստուծոյ առջեւն, ու լալով՝
«Տէր Աստուած իմ, լուր ձայնի աղախնոյ քոյ եւ նայեաց
ի ինձգրուածս այրւոյս. փրկեա՛ն զմեզ ինեղութենէս եւ ցը-
րուեա զզօրութիւնս թշնամւոյն՝ Տէր ամենազաւ, որ խո-
նարհաց ես Տէր Աստուած, կարօտելոց օգնական, տկարաց
ընդունելութիւն, եւ անյուսից փրկիչ» ըսելով՝ ինձրեց
ի բմէ որ ժողովրդեան խեղճութեանը վրայ ողորմի եւ զին-
քը իւր գիտաւորութեանը մէջ զօրացընէ: Եւ յիրաւի, զօ-
րացած ու քաջալերուած մերկացաւ վրայի քուրձը, քա-
շեց հանեց նաեւ այրութեան հանգերձը զոր երեք տա-
րիէ ի վեր չէր հանած, մարմինը լուաց, անուշ իւղով
օծեց, գլխոյն մազերը հիւսեց ոլորեց, ապարօշք ճակատը
կապեց, զգեցաւ ուրախութեան հանգերձը զոր էրկանը
Մանասէին կենդանութեանը ժամանակ կհազնէր, սակե-
զօժ կօշիկները սորքն անցուց, ձեռքն ապարանջանք դրաւ,
մարգարտաձեւ՝ ականակուռ մանեակ պարանոցը կախեց,
մատուրներուն մատանիս եւ գլուխը գորշապահանգս ան-
ցուց, եւ ամենայն կերպով չքնաղազեղ կապուեցաւ զար-
գարուեցաւ իհիացումն տեսողաց: Մախաղի մը մէջ գը-
րու փոխինդ, պաղատիտ, մաքուր հաց, հաղաղակով գի-
նի եւ սրուակ մը իւղ, աղախնոյն տուաւ զայն, եւ նորա
հետ Բեախղուայի դուռը գնաց: Հոն այլափոխեալ գեղա-
զարդեալ տեսան զինքը Ոգիա, զօրավարք, ծերք եւ քա-
հանայք, եւ գէմքին հրաշատեսիլ գեղեցկութեանը վե-
րայ զարմանալով, «Աստուած Աստուած հարցն մերոց տացէ
քեզ զչնորհս, եւ կատարեցէ զկամս սրաի քոյ իցնճու-
թիւն եւ յուրախութիւն սրգւոցն Իսրայելի եւ իբարու-
թիւն Երուսաղեմի» ըսին մէկ բերան, ընկան երկրպագու-
թիւն ըրին Աստուծոյ, եւ հրամայեցին դռնաօրանաց որ
քաղաքին դուռը բանան: Աղախնոյն հետ ելաւ Յուդիթ.
բոլոր քաղաքացիք ետեւներէն կնայէին մինչեւ որ լերան
տակը մտան՝ ծորճորէն անցան աներեւոյթ եղան: Երբօր
բաւական առաջ գնացին Ասորեստանեաց պահապաններն
գիմացնին ելան, եւ Յուդիթայ գեղեցկութեանը վրայ հիա-
նալով՝ առին զինքը Հողովեռնեսի առջեւը տարին. զար-
մացաւ նա Յուդիթայ կերպին ու տեսքին վրայ. եւ երբ լսեց



իրմէ գարտեանը պատճառը, հրամայեց որ զինքն իւր
գանձուց խորանին մէջ հանգիստ պահեն, եւ հրաման ար-
ւաւ որ ամէն երեկոյ կարող լինի ազատօրէն ուղած կողմն
երթալ իւր Աստուածը պաշտելու :

Յուդիթ կապանէ զՀողոփեռնէս: — Այսպէս Յուդիթ
երեք օր անցուց, եւ ըսածին պէս գիշերները միայնակ
բանակէն դուրս կեցնէր, աղօթք կրնէր Աստուծոյ որ իւր



գործը յաջողէ խիրիու թիւն ազգին իւրոյ . եւ հետը բերած պաշարէն զատ՝ բերանը բան չէր գներ, որպէս զի անհաւատից անսուրբ ձեռքը պատրաստած կերակուրն ուտելով չպղծուի: Զորորդ օրը Հողովեանէս իւր խորանին մէջ մեծահասց կոչունք մը բրաւ բոլոր իւր զօրացը, հոն բերել տուաւ նաեւ զՅուդիթ, խռովեցաւ՝ յիմարեցաւ ի գեղ ի գուլթ երեսաց նորա, ինքզինքը կորսնցուց, այնչափ գինի խմեց որ կեանքին մէջ բնաւ չէր խմած. գիշեր լինելուն պէս փութացոյց ճամբեց կոչնականքը, եւ ինքը միայն մնաց Յուդիթին հետ. բայց որովհետեւ սաստիկ գինի խմելէն գլուխը թմբբած՝ սուրի վրայ չէր կարող կենալ, գահոյից վրայ ընկաւ ու քունը կոխեց: Յայնժամ քաջասիրտն ու հայրենասէրն Յուդիթ՝ ազախինը դրան քով դէտ կայնեցուց, անվեհեր գնաց գահոյից քով, ձեռուրնեքն ու աչուրնեքը երկինք վերուց, «Տէր Աստուած զօրութեանց, գոչեց, ահա ժամանակն է որ այցելութիւն ընես քու ժառանգութեանդ». ու տեսնելով որ Հողովեանէս խոր քունի մէջ է՝ կամացուկ մը քաշեց ազգերէն թու-



րը հանեց, մազերէն բռնեց «Զօրացն զիս Աստուածդ. Իսրայելի» ըսաւ. բոլոր ուժովն երկու անգամ պարանոցին զարկաւ, կտրեց գլուխն հանեց եւ մարմինը գահոյից վըրայէն գլտորեց գետին, գլուխը ձեռքը վրանէն դուրս ելաւ ազախնոյն տուաւ որ կերակրոյ մախապին մէջ ծած-

կեց, ու զօրաց մէջէն անցաւ գնաց իրր թէ բանակէն ազօթքի համար գուրս կենէր, ուրիշ երկիւմններու պէս:

Յուդիթ Բեաիդուա կղաւնայ: — Այսպէս առանց վասն-գի քալելով Բեաիդուա որ հասան, հեռուէն Յուդիթ գըրանց պահապաններուն «Բացէք: բացէք: դռչեց, վասն զի մեզի հետ է Տէր Աստուած մեր»: Յուգթայ ձայնը լսելուն պէս՝ ամէնքը վազող վազողի եղան, քաղաքին դռները բացին, զինքը ներս առին, եւ լսպտերներ վառելով եկան խուռներամ քովը ժողովեցան որ տեսնեն թէ ինչ է: Յայնժամ բարձրաձայն բարբառով ըսաւ նոցա քաջն Յուգթայ. «Որդիք Իսրայելի, օրհնեցէք զԱստուած որ իւր ողորմութիւնը Իսրայելի վրայէն չհեռացուց, այլ այս գիշեր իմ ձեռքովս մեր թշնամին զարկաւ տապալեց». այս ըսաւ եւ Հողովեռնեայ արիւնաթաթաւ ահռելի գլուխը մախաղէն հանեց ցուցուց նոցա, ու «Ահաւասիկ, ըսաւ, գլուխն Հողովեռնեայ՝ զօրագլխի զօրացն Ասորայ», ժողովրդեան անկարծելի ուրախութեանը չափ չկար. ինկան երկիր պագին Աստուծոյ եւ ամէնքն միաձայն «Օրհնեալ ես դու Տէր Աստուած մեր, կըսէին, որ այսօր ժողովրդեանդ թշնամին ամօթապարտ թողուցիր»: եւ Ողիա Յուգթայ քաջագործ հայրենասիրութիւնը գովելով որ իւր անձը հայրենեայ ու ազգին ազատութեանը վրայ դրաւ մտադիւր, ըսաւ անոր. «Օրհնեալ ես դու դուստր յԱստուծոյ բարձրելոյ, քան զամենայն կանայս որ իվերայ երկրի, եւ օրհնեալ Տէր Աստուած որ մեր թշնամւոյն գլուխը կտրելը յաջողեց քեզ. անունդ գովութեամբ եւ փառօք յիշատակուի յաւիտեան, Աստուծոյ եւ մարդկան առջեւ», եւ բոլոր ժողովուրդը լիաբերան «Եղիցի, եղիցի» գոչեց: Այն ժամանակը Յուգթի կանչել տուաւ նաեւ վերը յիշուած Ամնայի Աքիտլը իշխանը, որ ամբարհասած Հողովեռնեային անբարբառ գլուխը տեսնելուն պէս՝ սաստիկ ապշութենէն թաւալեցաւ գետին ընկաւ: եւ խելքը գլուխը գալով՝ Յուգթայ ոտքն ընկաւ երկրպագութիւն ըրաւ, եւ շատ մը գովասանքներ ու օրհնանքներ տալէն յետոյ, ազաչեց զՅուգթի որ իրեն պատմէ թէ ինչպէս կարող եղեւ այս հրաշայի գործը կատարել. եւ երբ ամէն բան տեղն իտեղ լսեց իրմէն, յայտ-

նապէս Աստուծոյ մատր մէջը տեսնելով՝ ամենայն սրտիւ հաւատաց յԱստուած ու թլիփատեցաւ հրեայ եղաւ :

Հողովեռնեսի զօրքը ցիրուցան կլինի: — Յուդթայ խորհրդովը Հողովեռնեսի գլուխը պարսպին վրայէն կախեցին, եւ արեւը ծագելուն պէս զինեալ գուրս ելան Հրեայք, Ասորեստանեայց վրայ յարձակեցան: Անոնք դեռ բան մը չիմացած լինելով՝ յանկարծակիի եկան խռովեցան, սպայք եւ զօրավարք վաղեցին Հողովեռնեսի վրանը զնացին որ ինչ ընելիքնին իմանան, եւ զայն անգլուխ արեան մէջ թաւալած գտնելով՝ զարհուրեցան, պատմուճանին պատառեցին, լալով ու ողբով գուրս ելան: Սպարապետին գլխատման գոյժն ռազմէ ռազմ՝ թռչելով ամէն տեղ հասաւ, ամենուն սիրան ահով գողով լցոյց, եւ ամէնքը լեռներէն դաշտերէն ձորերէն փախչող փախչողի եղան: Ետեւէն ընկան Հրեայք, հալածեցին ու ջարդեցին զիրենք, եւ երեսուն օրուան մէջ հազիւ կրցան թշնամեաց բանակի կապուտ կողոպուտը ժողովել:

Յուդթայ փառքը: — Այս հրաշալի յաղթութեան համբաւը բոլոր Յուդայի քաղաքները տարածեցաւ, Յովսիփ կամ Յեսու քահանայապետն անդամ ծերոց հետ երուսաղէմէն եկաւ Յուդիթը տեսնելու եւ շնորհակալ լինելու բովանդակ ազգին կողմանէ: օրհնեցին զինքը միաբան, «Գնւ բարձրութիւն երուսաղեմի, դու ցնծութիւն Խրայելի, դու պարծանք ազգիս մերոյ, օրհնեալ եղիջիք դու յամենակալէն Աստուծոյ մինչեւ յաւիտեան» կրսէին, եւ բոլոր ժողովուրդը «Եղիցի» կհանչէր: Հողովեռնեսին խորանը մէջի ամէն կահ կարասիքով, արծաթեղէն ու ոսկեղէն սպաններովը Յուդիթին տուին. նա եւս երուսաղեմի տաճարին նուիրեց: Չորս կողմէն կանայք գունդագունդ կվաղէին կուգային որ իրենց դիւցազնուհին տեսնեն, զովեն, պարուք երգեր կնուագէին իգովեստ նորա, պսակազարդ գեղեցկահահանգերձ ալջկունք նորա չորս դին փառարանութիւններ ու օրհնութիւններ կերգէին: Յուդիթ ու բախութեամբ սոցա մէջ կեցած ամենուն ձիթեւոյ արմուենոյ ոտներ ու ծաղիկ կրածնէր, նոցա քաղցր երգերուն կձայնակցէր, գոչելով. «Օրհնեցից զՏէր Աս-

տուած իմ յօրհնութիւն նոր. Տէր մեծ եւ գու եւ փառաւորեալ, սրանչեւի՛ր զօրութեամբ անպակաս», Այսպիսի ցընծալից հանդիսիւ հասան երուսաղէմ, հոն տաճարին մէջ շնորհակալութեան զոհեր, ողջակէզնէր ու պատարագներ բրին, Յուդիթ ալ Հողելիեռնետի կհհ կարասին տաճարին նուիրեց, երեք ամիս ժողովրդեան հետ այն տեղ կեցաւ ու բախտացաւ, եւ յետոյ դարձաւ իմեալիդուա, Բոյոր կեանքը առաքինութեամբ ու պատուով անցուց Յուդիթ. հարիւր հինգ տարեկան վախճանեցաւ, էրկանը գերեզմանը թաղեցաւ եւ եօթն օր վրան սուգ առին Իսրայելացիք :

Յուդիթայ պատմութիւնը այնչափ աւելի զարմանալի է, որովհետեւ կին մը եւ այրի կին մըն է գիւցազնուհին : Ինչ մեծ եւ վեհ է սէրն հայրենեաց, եւ ինչ մեծութիւն եւ վեհութիւն կուտայ հայրենասէր առաքինեաց, Աստուածաշունչը մասնաւոր գիրք մը նուիրելով հայրենասէր գիւցազնուհւոյ մը՝ կցուցընէ յայտնապէս թէ ինչպէս աստուածահաճոյ է այս առաքինութիւնը՝ որովհետեւ ինքն իսկ Աստուած յերկնից օգնութեան կհհամնի հայրենասիրին, կլուսաւորէ նորա սիրան ու ողին, կզօրացընէ նորա բազուկը, եւ անմահ կընէ նորա գործն ու անունը :

Ամոն եւ Յովսիա, Թագաւորք Յուդայ : — Մանասէին յաջորգեց որդին Ամոն. քսանուերկու տարեկան էր երբ աթոռն ելաւ, եւ փոխանակ հետեւելու հօրը վերջի աստուածապաշտ ընթացքին՝ նորա նախկին անպարշտութեանը հետեւեցաւ, եւ ինոյն անդեղջ ու անդարձ մնաց, մինչեւ որ թագաւորութեանը երկուասաներորդ տարին ծառայքը զինքը սպաննեցին :

Ժողովուրդն արքայասպանները ըռնեց մեռոյց, եւ տեղը թագաւորեցոյց նորա որդին Յովսիա, եւ որովհետեւ շատ մատաղ ու թամեայ մանուկ էր Յովսիա, մայրը Յեղիշա տէրութիւնը կառավարեց որդւոյն անունովը :

Յովսիայ բարեպաշտութիւնը : — Յովսիա իչափ հասնելուն պէս տէրութեան սանձը ձեռք առաւ եւ մէկէն սկըսաւ իւր բարեպաշտական խորհուրդներն իգործ դնել. կուպաշտութիւնը հալածեց, Բեթելի մէջ Յերոբոամայ կանգնած սեղանը կործանեց, նորա մօտ թաղուած քրմաց ու

կռապաշտից ոսկորները գերեզմաններէն հանեց եւ աւերակացը վրայ այրեց, եւ այնպէս կատարեց մարգարէին բերնով երեք հարիւր տարի առաջ Աստուծոյ ըրած այս սպառնալիքը. «Սեղան, սեղան, Դաւթի տնէն Յովսիա անուն մէկը պիտի ծնանի որ քրմերուդ ու զքեզ պաշտողներուն ոսկորները վրագ պիտի հանէ այրէ»:

Երբոր ամէն տեղ բարձրաւանդակներու սեղանները քանգեցան կործանեցան, կուռքերը փշրեցան՝ Յովսիա տաճարին մէջ մեծամեծ նորոգութիւններ ընել տուաւ. շէնքին ժամանակ Քեղիկա քահանայապետը Օրինաց գիրքը գրտաւ որ Մովսիսի բուն ձեռագիրը կկարծուի. Յովսիա աւջեւը կարգալ տուաւ զայն, եւ տեսնելով որ մէջի պատուէրները բոլոր մոռցուած են, եւ զանոնք չպահպանեալն զոյրի մէջ ընկաւ. Այն չարեաց աւջեւն աննելու համար ջանաց որ ժողովուրդը առ Աստուած գիմէ, ինքն անձամբ տաճարին մէջ իլուր ամենեցուն Օրինաց գիրքը կարգաց, եւ նորա խօսքերը պահելու համար բոլոր ունկնդրաց երգում ընել տուաւ: Զայն ալ բաւական չհամարելով՝ եղեկիային պէս ուզեց պասեքի (զատկի) տօնը փառաւոր հանգիսիւ կատարել, եւ այն վերջին անգամ գերութենէն յառաջ եկան ժողովեցան յերուսաղէմ՝ առտուածատէրքն Յուդայ եւ Իսրայելի: Սամուէլ մարգարէի ժամանակէն իվեր այս տօնը այսպէս մեծահանգէս շքեղութեամբ չէր կատա-



բուսած: Սակայն ապականութիւնը այնչափ խօր արմատ
ձգեր էր Յուդայաստանի մէջ՝ որ բարեպաշտ թագաւորի
մը օրինակը չէր կարող նորա բազմադարեան վերքը բժըշ-
կել: Կարող չեղան նաեւ երեմիա մարգարէին սօսկալի
կանխասացութիւնները ոչ այն խտասպարանոց ժողովուր-
դը զգաստացունել, եւ ոչ երկրին վրայ գալու թշուառու-
թիւններն արգելու: Իվերայ այս ամենայնի Յովսիա իւր
տարածամ՝ մահուամբը դէթ այն աղետից ականատես չը-
գտնուեցաւ, ինչպէս որ Ողղա կամ Հողա կին մարգարէն
Ատուծոյ կողմանէ գուշակեր էր իրեն:

Ման Յովսիայ: — Եգիպտացւոց Փարաւոն նեխալով կամ
նեֆօ թագաւորն Ասորեստանեայց ու Քաղզէացւոց Նարուպաղ-
ասար թագաւորին վրայ պատերազմի ելնելով՝ Հարկ էր
որ Խորայելի երկրէն անցնէր. բայց որովհետեւ նոյն մի-
ջոցին այն երկիրը Յուդայի թագաւորաց ձեռքն էր՝ Ասո-
րեստանի թագաւորին Հարկատու եւ նիզակակից մնալու
պայմանաւ, ստիպուեցաւ Յովսիա պատերազմով չթողուլ
որ նեքաւով անցնի: Մակեդոն քաղաքին քովի դաշտին մէջ
նեքաւովի զօրացը հեռ զարնուեցաւ եւ նետահար վիրաւո-
րեցաւ. առին զինքը երուտաղէմ տարին. հոն վախճանե-
ցաւ, թագաւորաց դերեզմանը թաղուեցաւ եւ բոլոր եր-
կիրը սուգ առաւ վրան. երեմիա մարգարէն ալ գեղեցիկ
ողբ մը շարագրեց զոր բոլոր ժողովուրդը լալով կըսէր:
Երեսունեւմի տարի թագաւորեր էր Յովսիա:

Գերմանացի հեղինակ մը կնամանցընէ զՅովսիա արեւու
վերջին նշուլին որ փոթորկալից երեկոյի մը ամպերէն
կիպլի կընկնի, ու յաջորդոզ գիշերուանը մէջ կընկզմի
կերթայ: Յովսիայէն ետեւ հասաւ նաեւ Յուդայի խաւարը:

Յովսրագ: — Ժողովուրդը Յովսիայի տեղ թագաւորե-
ցուց նորա Յովսրագ կամ Սեղոս որդին, որ փոխանակ
հօրը առարկնական շաղացը հետեւելու՝ ինքզինքը կռա-
պաշտութեան տուաւ. բայց հաղիւ երեք ամիս թագաւո-
րեր էր՝ երբ նեխալով Քաղզէացւոց յաղթելով՝ զինքն ալ
բռնեց շղթայակապ գերի տարաւ յեգիպտոս: ուսկից մէյ-
մըն ալ չգարձաւ: Տեղը Յուդայի թագաւոր պսակեց նորա
եղիակիս եղբայրն, որուն անունը փոխեց Յովակիս գրաւ:

եւ իրմէ պահանջեց առաւ հարիւր տաղանդ արծաթ եւ տասը տաղանդ ոսկի :

Յովակիմ : — Յովակիմ իւր մետասանամեայ թագաւորութեանը ժամանակ բոլոր Մանասէի անօրէնութիւնները նորոգեց եւ իւր օրինակաւը զէրեայս յետին ամառը շուտութեան մէջ ընկղմեց, իզուր աստուածազեցիկ անձինք ոմանք ապագային մէջ ազգին կօրծանումը ակնյայտնի տեսնելով կողբային, իզուր երեմիա մարգարէն վիզն անուր անցուցած՝ երբեմն տաճարին դրան եւ երբեմն երուսազեմի դրանց առջեւ ողբաձայն գուշակութիւններով դալու ստակալի թշուառութիւնները կիմացունէր. խտապարանոց ու կոյր շրեաները՝ իրենց թագաւորին հետ մէկտեղ ծաղր կընէին այն ահագին սպառնալիքն ու կանխաձայնութիւնները, եւ քիչ մնաց որ երեմիայն ալ սլիտի բռնէին մեռցունէին :

Ակիզբն եօթնասնամեայ գերութեան Բարիլոնի : — Այն ժամանակ Աստուած իրենց վրայ հանեց Ասորեստանեայց նարուքողոնոսոր Բ թագաւորը, որ նարուքալարայ որդին էր, իմանալով որ Յուդայաստան եգիպտացւոց հարկատու եղեր է՝ եկաւ զերուսաղէմ պաշարեց առաւ, տաճարը կողբոյտեց, Յովակիմը բռնեց շղթայի զարկաւ որ հետը Բարիլոն տանի. անոր հետ գերի տարաւ նաեւ շատ մը արքայազուն երիտասարդներ, յորս էին եւ Դանիէլ, Անանիա, Ազարիս եւ Միսայէլ (606) : Այս թուականէն ահա կսկսի երեմիայ եւ այլոց մարգարէից գուշակած Բարիլոնի եօթանասնամեայ գերութիւնը : նարուքողոնոսոր Յովակիմին վրայ ծանր հարկ դնելով իւր աթոռը դարձուց զինքը, եւ նա գլխուն եկած սոսկալի թշուառութեամբ խրատուելու տեղ՝ իւր ամառը շուտութեան ճամբան շարունակեց, իրեն հետ նաեւ անուղղայ ժողովուրդը :

Երեմիա, Բարուք. մահ Յովակիմայ : — Յայնժամ հրամայեց Աստուած երեմիային որ Յովիա թագաւորի օրէն մինչեւ նոյն օրերը՝ բոլոր իւր բերնովն ըրած սպառնալիքը գիր անցունէ ու ժողովրդեան տայ կարգալու, որ գուցէ անով իւր չար ճանապարհէն դառնայ, եւ ինքն անոր անօրէնութեանցն ու մեղացը գթոյ եւ քաւիչ լինի :

Երեմիա այն մարգարէութիւնները գրել տուաւ իւր Բարոս աշակերտին, եւ պատուիրեց որ տանի պահոց օր մը տաճարին մէջ ժողովրդեան առջեւ կարգայ: Բարոսը հրամանը կատարեց. իշխաններն իմացան եւ ուզեցին բռնուցա առջեւն ալ կարդաց Բարոսը եւ սոսկացին: Լօսեց նաեւ թագաւորը մարդ զրկեց գիրքը բերել տուաւ, եւ երբ երեք չորս էջ կարգացին՝ բարկացաւ զմելինով կտրեց մագաղաթը եւ գիմացի կրակարանին մէջ նետեց այրեց: Բայց Աստուած հրամայեց Երեմիայի որ նորէն գրել տայ զայն եւ Յովակիմայ վրայ եղած սպառնալիքն աւելի եւս սաստկացընէ, ու երթայ անոր զրուցէ որ իւր դիակը ցորեկը արեւուն պիտի նետուի եւ գիշերը ցրտին:

Յովակիմ կուրցած՝ շուտով մտքէն հանեց նաբուքոդոնոսորայ շղթայից դառն յիշատակը, եւ դարձեալ նորա գէմ ներաւովին հետ միացաւ: Նաբուքոդոնոսորայ զօրավարները չորս տարի անխնայ տախտակարայ ըրին զէրէաստան, մինչեւ որ ինքն իսկ թագաւորը Եգիպտացոց յաղթելով եկաւ մտաւ յերուսաղէմ, Յովակիմը մեռուց եւ մարմինը անթաղ նետեց ըստ մարգարէութեան Երեմիայ, իպատիժ իւր անօրէնութեանցն եւ Ուրիա մարգարէն ըսպաններուն ու մարմինը անթաղ նետել տալուն:

Յեքոնիա: — Ասորեստանեայց երթալէն ետքը աթոռն ելաւ Յովակիմի որդին Յեֆոնիա կամ Յովակիմ, որ հօրը ամպարշտութիւնն եւս միանգամայն ժառանգելով՝ երեք ամիս միայն թագաւորեց: Նաբուքոդոնոսոր երբորդ անգամ Երուսաղեմայ առջեւ եկաւ երեւցաւ, տիրեց, տաճարը կողոպտեց, թագաւորը պղնձէ շղթաներով Բաբելոն տարաւ, հեան ալ նաեւ քաղաքին երեւելիներէն հազարաւոր մարդիկ:

Սեղեկիա, վերջին թագաւոր Յուդայ: — Յեքոնիայի տեղ նորա Մարսակա հօրեղբօր որդին թագաւորեցուցեր էր նաբուքոդոնոսոր, եւ անունն ալ փոխեր Սեղեկիա գրեթէր էր: Բայց Սեղեկիա ոչ նաբուքոդոնոսորայ եւ ոչ Աստուծոյ հաւատարիմ մնաց որ յաջողութիւն գտնէր ու թագաւորութեանը մէջ հաստատուէր: Երեմիա, թագաւորութեան եւ տաճարին մօտալուտ կործանման ողբովը ամէն

տեղ ամէն ահանջ կլեցունէր. բայց սուա մարդարէք նորա հակառակ՝ մեծամեծ յաջողութիւններ ժողովրդեան կաւեաէին, եւ մէջերնէն Անանիա անուռն մէկն եւս յանդրդնեցաւ մինչեւ քաղմութեան առջեւ երեմիայի պարանոցէն անուրբ քաշել հանել եւ գեաինը զարնելով խորտակել ու ըսել « Այսպէս ասէ Տէր. Այգպէս խորտակեցից զլուծ նաբուքոդոնոսորայ արքայի Բաբելացուց յեա երկուց ամաց աւուրց իպարանոցէ ամենայն ազգաց »: Բայց Աստուած երեմիայի բերնովն իմացուց որ Անանիային խորտակած փայտեղէն անուրին անկ երկաթէ պիտի գնէ զոր ոչ որ կարող լինի խորտակել, եւ ինքն Անանիա իպատիժ ստախօսութեանը նոյն տարւոյն մէջ մեռնի, որպէս եւ մեռաւ իսկ:

Վերջ թագաւորութեան Յուդայ: — Սակայն Սեդեկիա եւ ժողովուրդն անով ալ չգարձաւ առ Տէր. եւ սուա մարդարէից խոստացած անհիմն յազթութիւններով խրախուսած՝ եւ ներաւովի յաջորդ Վափրեսին (կամ էֆրե, Հօֆրա) վրայ յոյսերնին դրած՝ Բաղդէացուց ինքնակալութենէն գլուխ քաշեցին: Վաղեց նաբուքոդոնոսոր եգիպտոսի վրայ, յազթեց, զէնքը Հրէաստանի վրայ գարձուց, ամէն տեղ տիրելով աւերակ գարձունելով հասաւ այն վերջին անգամ երուսաղեմայ առջեւն ու պատեց պաշարեց զայն. իրեն օգնական ունէր նաեւ Հայոց զօրաց քաջագունդը: Տասնեութ ամիս յուսահատ քաջութեամբ գէմ դրին Հրեայք, բայց սովը զիրենք սասանեցոյց, Յուլիսի 9-ին (387) թըշնամիք պարիսպը խրամատեցին ներս մտան, նոյն խրամատէն իրեններովը գէպի Յորդանան փախաւ Սեդեկիա՝ Ասորուց երկիրը գիմելու. բայց երկրովի մօտ բռնուեցաւ, նաբուքոդոնոսորայ բերուեցաւ, անոր հրամանաւ որդիքն աչքին առջեւը սպաննուեցան հանդերձ ամենայն իշխանօք Յուդայ. իսկ նորա աչուրները կուրցուց յազթականը, շղթայի զարկաւ ու տարաւ ի՛նքն ինքն ընտ գրաւ, ու մինչեւ իմահ հոն մնաց, ինչպէս որ մարդարէացեր էր երեմիա: Հազիւ թէ ամիս մը անցեր էր նաբուքարգան գահճապետը մտաւ երուսաղէմ՝ եւ կործանումն ու քանդումը սկսաւ. տաճարն ու թագաւորական պալատը կողպտեց հրոյ ճարակ տուաւ, նոցա հեա նաեւ քաղաքին բոլոր ար-

ները, պարիսպները քակեց կործանեց, քահանայապետն ու քաղաքին գլխաւորներէն վախտուն հոգի սպաննեց, եւ սրէ ու կրակէ ազատած բնակիչքը գերի տարաւ ինքարեւոն, միայն սակաւաթիւ ազքատ սինլքոր մարդիկ թողուց հոն, որպէս զի արտերն ու այգիները մշակեն ու երկիրը բոլորովին չխոտանանայ :

Շամբատ եւ Բագրատունիք :— Դաւթի թագաւորական ցեղէ գերերոց մէջ անուանի իշխաններէն մէկն ալ Շամբատ կամ Շամբաք կկոչուէր : Հայոց թագաւորը իրբեւ իվտխարէն իւր օգնականութեանը նաբուքողանոսորէն ուզեց զնա, անով տեղով Հայաստան տարաւ, եւ հոն բնակեցոյց զնա սչ իրբեւ գերեալ՝ այլ իրբեւ պատուաւոր իշխան : Ասոր ցեղէն էր Բագրատնախարարը, զոր Վաղարշակ թագադիր ըրաւ Հայոց թագաւորութեանը, եւ իրմով ցեղն ալ կոչեց Բագրատունիք, որ ժամանակաւ այնչափ զօրացան քաջութեամբ եւ առաքինութեամբ, որ ըստ մարգարէութեան Ս. Մովսիսի Խորենացւոյ, զիրենք գերող ազգին վերայ տիրեցին ու Հայ-Յուդայական թագաւորութիւն մը հիմնեցին Բագրատունաց անունով, ինչպէս որ մեր ազգային պատմութիւնը կսովրեցընէ : Բագրատունեաց մէկ ճիւղը տիրեց նաեւ Վրաց թագաւորութեանը, ուրիշ մէկ ճիւղն ալ Ռուրիկեանց անունով տիրեց Կիլիկիոյ . եւ թէպէտ այժմ այս փառաւոր ցեղը թագաւորական գահէն զրկուած է, բայց միշտ պատուաւոր իշխանական աներէն մէկն է Հայոց եւ Վրաց մէջ :

Ողբ երեմիայ :— Երեմիա մարգարէն իւր տխուր մարգարէութեանց կատարումը աչքովը տեսնելու ցաւն ունեցաւ : Տաճարին ու սրբոյ քաղաքին շեղջակոյտ աւերակացը վրայ նստած՝ լալահառաջ ձայնիւ այսպէս կողբար ու արձագանգներուն կրկնել կուտար իւր ողբերը .

• Զիմրոգ գտտա, նստա միայնացեալ քաղաքն բազմաժողով, եւ եղեւ իրբեւ կին մի այբի լցեալ տրամուրեամբ իմէջ ներանոսաց . իշխանն աշխարհի եղեւ նարկատու : Լայով կաց իգիշերի, եւ արտասոսք իւր իվերայ ճնօտից

իւրոց . եւ ոչ գտաւ մխիթարիչ նմա յայնմ աւուր իսիրելեաց իւրոց . ամենայն բարեկամք նորա անարգեցին զնա . եւ եղեն նմա իբրեւ բշնամիք : Վարեցաւ իզերուրին Յուդայ , իրազում տառապանս . ինեղուրեան , սարկուրեան , ծառայութեան . նստաւ իմէջ ներանոսաց , եւ ոչ եզիտ նանգիստ : Ամենայն նաւածիչք իւր նասին նմա իմէջ բշնամեաց իւրոց : Սուգ առին ճանապարհք Սիոնի , զի ոչ գոյր երբեմեկ տօնից տարեկանաց նորա . ամենայն դրունք նորա եղեն յապականութիւն : եւ քանանայք նորա նաշեն ' նառաջեն ' : եւ յոգոց նանեն : Կուսանք եւ տղայք նորա իզերուրին վարեցան , եւ ինքն դառնացեալ յանձն իւր : Տեսին ատելիք նորա , սոսն հարին եւ ծիծաղեցան իվերայ զերուրեան նորա : Մեղս մեղաւ Երուսաղեմ , վասն այստրիկ ամենայն զովիչք նորա կոր իզուխ առեկին զնա . զի տեսին զանարգանս նորա . սղծութիւն նորա առաջի ոտից իւրոց , եւ ոչ յիշեաց նա զԵստինս իւր . իջոյց արտատուս մեծամեծս , եւ ոչ ոք էր որ մխիթարէր զնա : Տես Տէր զտառապանս իմ , զի բարձրացան բշնամիք իմ իվերայ իմ : Չեզ ասեմ , ձեզ ասեմ անցաւորք ճանապարհաց ' դարձայք նայեցարոնք եւ տեսք , բէ իցնն երբէք ցաւք բստ ցաւաց լեալ ' որ իվերայ իմ նասին : Բարբառեցաւ յիս Տէր , եւ կորացոյց զիս յաւուր բարկութեան եւ սրտմտութեան իւրոյ : Կարձանց իւրոց առաջեաց նոր յսկերս իմ . ցանց ձգեաց ոտից իմոց , եւ դարձոյց զիս յետս իմ . արար յազականութիւն զանձն իմ , զօրձանապազ իտառապանս սրտմութեան : Կանխեաց Տէր իվերայ ամբարշտութեան իմոյ , եւ արկ զինեւ զբան իւր : Ծանրացոյց զուծ իւր իվերայ պարանոցի իմոյ . տկարացաւ զօրութիւն իմ : Մատնեաց զիս Տէր իձեռս ցաւոց իմոց , եւ ոչ կարեմ նանդարտիլ : Ջնջեաց իմիջոյ իմմէ զբնտիր բնտիր զօրաց իմոց : Կոչեաց իվերայ բնտրելոց իմոց ժամանակ բեկման : Հնձան ենար Տէր կուսի դատերն Յուդայ : Վասն այստրիկ եւ անառաիկ իլալ մատուցեալ եմ : Ակն իմ իջոյց արտատուս , զի նեռի եղեն յինեն մխիթարիչք իմ , որ դարձուցանեն զանձն իմ յիս : Մատնեցան որդիք իմ յապականութիւն , զի զօրացան բշնամիք իմ : Տարածեաց Սիովն զբազուկս իւր առ Աստուած , եւ ոչ ոք էր որ մխիթարէր զնա . շուրջ գնովաւ նեղիչք նորա : Եղև Երուսաղեմ աղտողեալ իբրեւ կին մի իմիջ նոցա : Արդար է Տէր Աստուած . զի եւ դառնացուցի զնա : Լուարոնք զայս ամենայն ժողովուրդք եւ տեսք զցաւս իմ : Ծրիորդք իմ եւ երխտասարդք իմ վարեցան իզերուրիւն : Կոչեցի եւ զսիրելիսն իմ , եւ նոքա արնամարնեցին զիս . քանանայք իմ եւ երիցունք իմ աստեն իբաղարիս աստակեցան : Խնդրեցին կեանկուր զի դարձուցնեն զօգիս իւրեանց , եւ ոչ գտաւ : Տես Տէր զի նեղեալ եմ . ոսկերք իմ խռովեցան , սիրտ իմ զելաւ յիս , եւ ես գտայ դառնացեալ . արտաքուստ ժառանգեաց զիս սուր , որպէս եւ մահ ինեղբուստ : Լուարոնք , լուարոնք զայս . զի ես նեմնմ նառաջեմ , եւ ոչ ոք է որ մխիթարէր զիս . ամենայն բշնամիք իմ լուան զջարիս իմ , եւ ոտն հարին ինձ . զի դու արարեր զօրն զայն , եւ զու կոչեցեր զժամանակն զայն . եւ եղև ինձ վնայ վնայ : Մտին շարիքն ամենայն առաջի քո , եւ ճառքաղ արարեր դու զնոսա , զոր օրինակ արարեր ճառքաղ զիս իվերայ ամենայն մեղաց իմոց . զի բազում են նեմութիւնք իմ , եւ սիրտ իմ լի եղև արտմութեամբ , :

Այսպէս երեմիա Սիոնի խեղճութիւնն ողբալով եւ որդւոցը անօրէնութիւններն երեսնին զարնելով եւ կորանցուցած բարիքնին յիշեցընելով՝ սրտերնին խշխշացընելէն յետոյ Ատուծոյ առջեւ խեղճ կ'իթաիէ, անոր անհուն ուղորմութենէն կ'զազատի որ զիրենք նորէն իրենց առաջին փառաորութեանը դարձունէ :

Յիշն, Տէր, որ ինչ անցք անցին ընդ մեզ . նայեաց եւ տես զնախափես մեր : Ժառանգութիւն մեր զարձա յօտարութիւն, եւ բնակութիւն մեր ինչոնոսութիւն : Որք մնացաք մեք՝ եւ ոչ գոյր մեր նայր . նարքն մեր մնդան, եւ չիք ուրեք իմիջի . եւ մնոք նարցն այն ընդ մեզ ելին : Թառայք տիրեցին մեզ . եւ այն որ փրկերն զմեզ իձեռաց նոցա՝ չիք իմիջի : Լքան յուրախութիւնս սիրտք մեր, եւ զարձան խուզ օրհնութիւնք պարուց մերոց : Անկաւ պսակն իզլտոց մերոց, վայ մեզ վայ մեզ՝ զի աղբատացաք : Վասն այսորիկ տուաւ մեզ սիրտ ցաւագին . վասն այսորիկ խաւարեցան աչք մեր իվերայ լերին Սիոնի, զի զարձա յազականութիւն . եւ աշուեսք մուտ եւ ել առնէին իսրահն նորա : Եւ դու Տէր յափտեան կաւ, եւ արօռ քո ազգէ մինչեւ յազգ : Ընդէր մինչեւ իսպառ . մոռացար զմեզ . նարիր բողբր եւ լքցես զմեզ մինչեւ յերկար ժամանակ : Գարձն զմեզ Տէր՝ եւ զարձցուք : Նորոգեա զմեզ Տէր իրչեւ զաւուրսն զառաջինս : Չի մերժելով մերժեցել զմեզ . բարկացաւ սրտմտութիւն բարկութեան քոյ իվերայ մեր մինչեւ իսպառ :

Գոթողիա իշխասն : — Նաբուքոզոնոսոր Հրէաստանի կառավարութիւնը Գորոզիա անունով կուսակալի մը յանձներ էր : Նաբուքարդան երեմիա մարդաբէին վրայ մեծ համարում ստանալով հրաւիրեր էր զինքը իԲաբելոն . բայց նա նախամեծար համարեցաւ այն տեղ կենալ եւ մնացած ուղորմելի հայրենակցացը մխիթարիչ ու օգնական լինելը՝ քան թէ Քաղդէացւոց ու Ասորեստանեայց մայրաքաղաքին փառքն ու մեծութիւնը վայելելը : Ուստի եւ խնդրեց որ իւր Բարուք աշակերտովն Հրէաստան մնայ : Մարդաբէին բարի խրատուցն անսալով՝ գթութեամբ ու սիրով կկառավարէր Գոթողիա զՀրեայս : Բայց ափսոս որ իշխանութիւնը երկու ամիս միայն տեւեց, վասն զի Յուդայի թագաւորական ցեղէն Իսմայել անունով իշխան մը կոչունքի մը մէջ զինքն սպաննեց եւ ընդունայն տեղ ուղեց իշխանութիւնը ձեռքն առնուլ : Ժողովուրդը ոչ միայն մարդասպանին հետը չմիացաւ, այլ եւ նաբուքոզոնոսորայ նոր վրէժ-խնդրութենէն վախնալով՝ ուղեց եգիպտոս փախչիլ . շատ

Զանազ Երեմիա մտքերնին փոխելու՝ Հոն գլուխնին գալու խեղճութիւնները առջեւնին նկարագրելով, եւ երբ տեսաւ որ ճար չկայ՝ զիրենք Հոն եւս մինակ չթողլու Համար Բարուքայ Հետ ետեւնէն գնաց։ Չկար բարիք՝ խրատ ու պատուհաս մը որ այս անուղղայ խտտապարանոց ժողովուրդը Աստուծմէ ընդունած՝ լած ու կրած չլինէր. եւ սակայն դարձեալ կմոռնար իւր բարերարը, խրատիչն ու պատուհասիչը։ Եգիպտոս Հասնելուն պէս ինքզինքը նորէն կուսապաշտութեան տուաւ։ Աստուծոյ ապերախտ գանուողը Հարկաւ անկարելի էր որ նորա պաշտօնէին երախտագէտ լինէր. մէկ վայրկեանի մէջ Երեմիային իրենց Համար բոլոր քաշածները մոռցան, եւ կուսապաշտութենէն ետ կենալու Համար անոր յորդորանքէն ու խրատներէն ձանձրացած՝ քարկածեցին մեռուցին։ Իւր գերեզմանը մինչեւ Հիմա կը ցուցնեն իԲանիսե յեգիպտոս։ Յայնժամ վերստին Հասաւ վրանին Աստուծոյ արդար վրէժխնդութեան գաւազանը. նարուքողոնոսոր եգիպտոսի տիրեց, եւ զիրենք անխնայ Զարգեց կոտորեց։

Երեմիա Մարգարէ։ — Ինչպէս տեսանք՝ Երեմիա Աստուծոյ տաճարին ու երուսաղեմայ կործանման սպառնալեացը բերանն եղաւ. ինքը քահանայական ցեղէն էր ու տասնըչորս տարուան մանուկ՝ երբ կոչեց զնա Աստուած այն ծանր պաշտօնը յանձնելու՝ զոր մինչեւ իմահ ամենայն Հաւատարմութեամբ եւ եռանդեամբ կատարեց, յոչ ումեքէ ակնածելով, որոյ վասն եւ շատ թշնամիս ունեցաւ Երեմիա, բայց ոչ եթէ այնու հովացաւ նա իւր Հայրենիքը սիրելէն ու անոր փրկութեանը Համար աշխատելէն, (գեղեցիկ օրինակ Հայրենասիրաց) մինչեւ որ ազգակցացը Հետ Հայրենիքը թողելէն յետոյ՝ զո՛հ եղեւ անոնց ապերախտութեանը. Ա՛յս է Հայրենասիրաց վախճանը. —

Երեմիա գրով եւս թողուց իւր մարգարեկոտրիւնները, որոց մէջ յայտնի կերեւի իւր փափուկ սիրտն ու պերճախոս բարբառը։ Իսկ ողբը՝ զոր Համառօտելով մը վերը գրինք՝ իւր կատարելագոյն գործն է, զոր չկրնար որ կարգալ առանց յարտասուս շարժելու, եւս առաւել Հայրենակորոյս Հայ մը . . .

Գ Լ Ո Ի Թ Ի

Գ Ե Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Ողբ Հրէից գերելոց : — Եզկիէլ : — Տեփլք Եզկիէլի : — Դանիէլ եւ իւր ընկերքը : — Նուշան : — Դանիէլ Նարուքոդոնոսորայ երազը կմկնէ : — Երեք մանկունք իննոցի : — Նարուքոդոնոսոր գազանի կերպ կառնու : — Իզմարովդաք, եւ Յովակիմ արքայ Յուդայ : — Տեփլք Դանիէլի : — Կոչունք Բաղդասարայ եւ առումն Բարիլոնի : — Դանիէլ առիւծոց գուրը կծգուի : — Դանիէլի տեսիլքն իվերայ Մեսիային : — Կիւրոս. Դանիէլ Բելայ քուրմերը կխայտառակէ : — Դանիէլ միւս անգամ առիւծոց գուրը կծգուի : — Վախճան Դանիէլի :

(587—536)

Ողբ Հրէից գերելոց : — *Յեքոնիա թագաւորին հետ եւ Երուսաղեմայ առման ժամանակ Ասորեստան եւ Բաբելոն գերի տարուած Հրէից մեծադոյն մասը խեղճութեան մէջ մնացին . եւ շատերը Քոլքար գետոյն եզերքը ընակութիւննին հաստատելով՝ իրենց դառնահոս արտասուաց կաթիլներովը նորա ականակիտ ջրերը կզղտորէին, ընդէմ գերողաց իւրեանց լալահաւաչ ձայնիւ՝ երկնից վրէժխնդրութիւնը կզաղատէին, եւ զԵրուսաղէմ՝ յիշելով՝ սղբանուագ ձայնիւ այսպէս կերգէին .*

• Առ զեսո Բարիլացոց, անդ նստեաք եւ լայաք . որպէս յիշեցաք մեք անդ գժիոն :

Իմէջ ուռեաց նորա կախեցաք զկտակարան մեր :

Անդ նարցանեկն գերիչք մեր զբանս օրհնութեան . գերեվարք մեր տփպէին գմեզ եւ ասեին . Օրհնեցէք մեզ յօրհնութենէ Սիոնի :

Իսկ զինորդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն՝ յերկիր օտար :

Թէ մոռացայց զքեզ Երուսաղէմ, մոռացի զիս աչ իմ :

Կցեսցի լեզու իմ իբիմս իմ, քէ ոչ յիշեցից զքեզ . քէ ոչ նախ նուագեցից զքեզ Երուսաղէմ, սկիզբն ուրախութեան իմոյ :

Յիշեմ Տեր զօրդիսն Եղովմայ՝ յաւուրսն Երուսաղեմի .

Ոյք ասեին՝ քակեցէք քակեցէք, մինչեւ ինիմն նստուցէք :

Դուսար Բարիլացոց բշուառական, երանի որ նստոյց զմատուցումն քո՝ զոր զու մեզ նստուցեք :

Երանի որ կայաւ զմանկունս քո, եւ եմար զբարի :

եւ կամ թագապսակ մարգարէին այս գուշակախառն եղերերգութիւնը կհնչեցընէին .

Որպէս փափաքի եղբրոս յաղբերս ջուրց , այնպէս փափաքի անձն իմ առ քեզ Աստուած :

Ծարախի է անձն իմ առ քեզ Աստուած , նգօր եւ կենդանի . երբ եկից երեսեցայց երեսացդ Աստուծոյ :

Եղին ինձ արտասուք իմ կերակուր իտուէ եւ իգիշերի . եւ այն զի ասէին ցիս զօրնանապազ քե ո՛ր է Աստուած քո :

Զայս որպէս յիշիի , տառապէր յիս անձն իմ . քաջալերիւի , զի մտից ընդ յարկառ սքանչեկեաց տանն Աստուծոյ :

Իձայն ցնձուքեան խոստովանութեան , եւ իձայն բարեկենդանութեան :

Արդ ընդէր տրտում ես անձն իմ , կամ ընդէր խոռովես զիս . յուսան առ Աստուած , խոստովանեն նմա՛ փրկիչ երեսաց իմոց Աստուած է :

Անձն իմ յոյժ խոռովեցաւ . վասն այտորիկ յիշեցի զքեզ յերկրէն Յորդանանոս . ի՛նչեմունէ իչեունէ փոքուէ :

Խորք իխորոց կարգացին առ քեզ , իձայն սանձեաց քոց :

Ամենայն զբօսանք քո եւ ալիք քո անցին իվերայ իմ :

Ընդէր մերժեցեր զիս Տէր . ընդէր տրտում գնամ եւ ինեղել բշնամուոյ իմոյ :

Արդ ընդէր տրտում ես անձն իմ , կամ ընդէր խոռովես զիս . յուսան առ Աստուած , խոստովանեն նմա՛ փրկիչ երեսաց իմոց Աստուած է : »

Եզեկիիէլ : — Մեծ Մարգարէից կարգն է նաեւ Եզեկիիէլ , որ քսանուերկու տարի կատարեց մարգարէութեան պաշտօնը . Իւր ժամանակակից Երեմիա մարգարէին պէս ինքն եւս քահանայական ցեղէ էր : Յնրնիա թագաւորին հետ Բաբելոն գերի գնացողներուն մէկն էր նաեւ ինքը , եւ այն օտարութեան մէջ կխրատէր իւր գերեկիցքը եւ յԱստուած կխրախուսէր :

Տեսիլք Եզեկիիէլի : — Շատ տեսիլք տեսած է Եզեկիիէլ . մեք երկու երեւելիները պատմեմք : Քովբար գետոյն քով ահաւոր կերպարանքով մը երեւցաւ իրեն Աստուած : Հիւսիսային կողմէն յանկարծ սաստիկ հողմ՛եմնեւով՝ լուսաւոր մեծ ամպ մը բերաւ , ուսկից հուր կփայլատակէր . մէջը չորս կենդանւոյ կերպարանք կային , որոց իւրաքանչիւրը չորս չորս գէմք ունէր . աջակողմնին մարդու եւ առիւծու կերպարանք , եւ ձախակողմնին եգի եւ արծուոյ : Ամէն մէկերնին չորսական թեւ ունէին . երկուքով իրենք զիրենք կծածկէին , միւս երկուքով կթռչէին . կռնակնին



եւս աչքով լի էր: Ետեւնէն մէյմէկ հրագոյն եւ փայլա-
կնացայտ անիւ կշարժէր, եւ իրենք ուր որ երթային՝
այն ալ ետեւնէն կերթար, եւ կարծես թէ մէջերնին կեն-
դանի ոգի կար: Մարգարէն այս ահաւոր տեսիլքէն զար-
հուրած՝ երեսօլբայ ընկաւ. եւ յանկարծ երկնքէն ձայն
մը եկաւ որ կըսէր. «Որդի մարգոյ, սոսք ել, կայնէ» .
մէկէն ելաւ կայնեցաւ եւ Աստուած ժողովրդեան ապերախ-
տութեանն ու անօրէնութեանցը վրայ գանգատ ու սպառ-
նալիք ըրաւ: Յետոյ ձեռք մը երկնցաւ առ եզեկիէլ, գիւրք
մը բացաւ առջեւն, որուն ներսն ու դուրս ողբ ու վայ
գրուած էր: Աստուած իրեն հրամայեց որ այն գիւրքն ու-
տէ ու ներսը ողբով ու վայով լեցուի: Եզեկիէլ կերաւ ու
բերանը մեզրի քաղցրութեան պէս անուշցաւ. եւ Աստուծոյ
հրամանովը դնոց որ լած պատգամներն Հրէից պատմէ:

Անգամ մի եւս Աստուծոյ հոգին առաւ զինքը գաշտ մը
տարաւ, որուն երեսը մարգկային չոր ոսկորներով լեցուն
էր: Աստուած ըսաւ իրեն. «Հրամայէ որ անոնք ողջանան»:
Եւ հազիւ թէ մարգարէն բերնէն հրամանն հանեց, մէկէն
այն չորցած ոսկորները ջղով, մարմնով ու մորթով պառե-
ցան: Բայց որովհետեւ կենդանութիւն չունէին՝ Աստուած
վրանին փչելուն պէս հոգեւորեցան ելան կանգնեցան այն
մեռելներն ու անթիւ անհամար մարգկան բազմութիւն
ձեւացուցին: Առաջին տեսիլքով որչափ որ սպառնացաւ

Աստուած Հրէից, երկրորդով ալ խրախուսեց՝ գերութեան գարձն ու երուսաղեմայ կրկին շինութիւնը աւետելով. օրինակ մի եւս տուաւ անով մեռելոց յարութեանը :

Դանիէլ եւ իւր ընկերքը : — Գիտեմք որ Նաբուքոդոնոսորին Յովակիմայ հետ Բաբելոն գերի տարածներուն մէջ բաց յեղեկիւիէ՛ կային նաեւ Դանիէլ, Անանիա, Ագարիա եւ Միսայեկ գեղեցկադէմ, մտաւարժ եւ ազնուական պատանիները : Նաբուքոդոնոսոր հրամայեց Աղիսանես ներքին նապետին որ այս պատանեկաց քաղաքացւոց լեզուն ու գիտութիւնները սովորեցընէ, իւր սեղանէն զանոնք կերակրէ, եւ երեք տարի զանոնք կրթէ. ներքինապետը թագաւորին հրամանը կատարեց, անուննին եւս փոխեց, Դանիէլը՝ Բաղսասար անուանեց, Անանիայն՝ Սեղրաֆ, Միսայելը՝ Միսաֆ, Ագարիայն՝ Արեղնագոյլ : Դանիէլ եւ իւր ընկերքը մտածելով որ մի արգելօք թագաւորին սեղանէն եկած մեքրուն մէջ զոհեալ եւս զանուելով ուտեն եւ Աստուծոյ օրինաց դէմ գործեն, Դանիէլի ձեռքով խնդրեցին ներքինապետէն որ իրենց ընդեղէն միայն տայ : Ներքինապետը վախցաւ որ գուցէ ընդեղէն միայն ուտելով՝ նիհարանան եւ ինքը թագաւորէն յանդիմանութիւն լսէ, ուստի չուղեց խնդիրքնին կատարել. բայց երբ շատ աղաչեցին՝ ուղեց տասն օր մը փորձել. եւ տեսաւ որ փափուկ մսեղէն ուտող երիտասարդներէն շատ աւելի գիրցան ու երեսնուն գոյնը կայտառցաւ գեղեցկացաւ : Իրենց այս օրինապահութեանը փոխարէն՝ Աստուած ալ իմաստութիւն, հանձար ու գիտութիւն, եւ երազ ու տեսիլք մեկնելու կարողութիւն պարգեւեց նոցա : այնպէս որ երեք տարիէն Նաբուքոդոնոսոր հետերնին խօսելով վրանին զարմացաւ, եւ անոնց իմաստութիւնն ու գիտութիւնը թագաւորութեանը մէջ եզոզ իմաստնոց՝ մոզուց ու մոզպետաց իմաստութեանէն ու գիտութեանէն տասնպատիկ առաւել գտնելով՝ զիրենք քովը իւր պալատն առաւ ու սիրելեացը կարգը դրաւ :

Շուշան : — Տասուերկու տարեկան եղած ժամանակէն Դանիէլ իւր գերբնական իմաստութիւնը արգէն յայտներ էր իւր հայրենակցացը : Երկրորդ անգամ՝ Բաբելոն գերի տարուած Հրէից մէջ Յովակիմ անունով երեսելի մարդ մը

կար: Սորա կինը Շուշան՝ իւր սակաւագիւտ գեղեցկութեանն ու գովելի բարեպաշտութեանը հետ՝ ունէր նաեւ չքնաղ առաքինութիւն: Յուդայի ցեղէն լինելով՝ ծնողքը պղտիկուց նորա մատղաշ սրտին մէջ աստուածպաշտութեանն ու արդարութեան զգացմունքը գրոշմեր էին. որով եւ կարող եղաւ յետոյ ինքզինքը օրինակ ընծայել երկիւղածութեան եւ օրինապահութեան: Բարեբաստիկ պտուղք եւ անգին գանձք բարեկիրթ դաստիարակութեան՝ քան զոր լաւագոյն ու պատուականագոյն եւ անկապտելի ժառանգութիւն չեն կրնար թողուլ ծնողք իրենց որդւոցը:

Շատ հարուստ էր Յովակիմ. եւ իւր բազմազան ճոխութիւնը հայրենակցացը օգտին ու բարեկեցութեանը կգործածէր՝ նոցա գերութեան տառապանքը թեթեւցընելու: Բաց էին նոցա առջեւը Յովակիմայ պալատն ու պարտէզները, եւ այն տեղ կփողվուէին նաեւ դատաստանի, վանդի յազթականն այս արտօնութիւնը շնորհեր էր իրենց: որ յանցաւորները մէջերնին դատեն ըստ օրինացն Սովսիսի (*): Այն տարին դատաւոր ընտրուեր էին երկու չար ծերեր՝ որ իրենց կեղծուպատիր իմաստակութեամբը ժողովուրդը խաբեր էին: Սորա եւս Յովակիմայ տունը գալով երթալով՝ շատ անգամ Շուշանը կտեսնեն, եւ փոխանակ նորա պարկեշտութենէն բարի օրինակ առնելու՝ դէմքին գեղեցկութենէն կյափշտակուին ու կսկսին յարմար առիթ մը փնտռել իրենց անօրէն գիտաւորութեանը:

Կէսօրու ընէ ետքը երբոր ժողովուրդը կերթար՝ Շուշան կենէր պարտիզին մէջ կղբօնուր. ուստի եւ օր մի սաստիկ տաքէն նեղանալով՝ ուղեց այն տեղ աւազանը մոնել լուացուելու, եւ երբ քովի նաժշտացը ըսաւ որ պարտէզին գոները գոցեն ու երթան իրեն օճառ ու իւզ բերեն, չար ծերերն որ ցանկութիւննին իրարու բանալով խօսքը մէկ ըրեր եւ ետեւէն զնացեր պարտիզին մէկ ծայրը պա-

(*) Բոլոր գերութեան ժամանակ առանձին ազգ մնացին Հրեայք եւ իրենց սեպական դատաւորներ ունեցան, որով եւ կատարեցաւ Յակոբայ մարգարէութիւնը լիովի, որ բնը եր քէ Մի պակասեցէ իշխան Յուդայ մինչեւ կկեցէ եւ որոյ իւրն է հանգերձեալքն, այսինքն Քրիստոս, Տերն մեր:



Հուրտեր կսպասէին, մէկէն վազեցին Շուշանի վրայ հասան, անօրէն կամբերնին անօր յայանեցին, եւ «Ահա պարտիզին դռները գոց են ու մարդ չկայ որ զմեզ տեսնէ, ըսին, եւ եթէ յանձն չառնուս մեր կամքը կատարել, կերթամք կվկայեմք ամենուն թէ Հետը մեղսակից երիտասարդ մը տեսանք, եւ այն էր պատճառը որ ազախինները քովէն հեռացոյց» :

Արիասիրտ ու պարկեշտագեղ Շուշանը որ Աստուծոյ երկիւղը իմանկութենէ հեռէ վայրկեան մը մտքէն ու սրտէն չէր հանած, խորունկ մը հառաչեց եւ ըսաւ, «Տագնապ է ինձ յամենայն կողմանց. եթէ կատարեմ զայն՝ մահ է ինձ, եւ եթէ չկատարեմ՝ ձեռքերնէդ պիտի չապրիմ. բայց լաւ է ինձ չկատարել զայն ու ձեր ձեռքն ընկնիլ, քան թէ Աստուծոյ առջեւը մեղանչել». այս ըսելով բարձրաձայն աղաղակեց Շուշան օգնութեան կանչելով. աղաղակեցին նաեւ գագաշոտ ծերերը, վասն զի իւրեանց կրած արհամարհութիւնն ու ամօթը՝ զգացած անտանձ ցանկութիւննին իկատաղութիւն դարձուց: Շուշանի ընտանիքն որ արգէն այն ճշոյն ձայնն առեր էին, վազեցին որ տեսնեն թէ ինչ հանգիպեցաւ Շուշանին: Պարտէզը մտան չմտան՝ անխիղճ ծերերը մէկէն սկսան զրոպարտել զՇուշան նորա ծնողաց դիմացը, ասելով թէ «Մեք պարտեցին մէջ զբօսնելու ժամանակնիս՝ տեսանք զՇուշան պատանուոյ մի հետ

էր, եւ երբ վրանին երթալու եղանք, երիտասարդը ձգեց
փախաւ : Այս քսամներէ լուրը լսելուն պէս՝ զարմա-
նալով ամչցան Շուշանի ծնողքը, վասն զի ոչ երբէք ի-
րենց պարկեշտասուն ազգիան վրայ այնպիսի բան լսե-
րէին : Բոլոր բնասնիքը լաց ու ողբի մէջ էր :

Երկրորդ օրը, ըստ սովորութեան՝ ժողովուրդն եկաւ
Յովակիմայ տունը գատաստանի, եկան նաեւ ամպարիշտ
ճերերը, իրենց գատաւորական ակնոք նստան եւ ժո-
ղովրդեան հրամայեցին որ Յովակիմայ կինը զՇուշան առ-
ջեւնին հանեն գատելու, եկաւ նա, հեան ալ ծնողքը՝
սրգիքն ու ամէն ազգականքը : Մահուան տագնաոյն իսկ
չէր կարողացեր Շուշանայ մարմնոյն փափկութիւնն ու
գեղեցկութիւնը եզճանել : — Յօի ճերերը իրենց գար-
շելի ցանկութիւնը գէթ նորա գեղովը քիչ մը յաղե-
ցունելու համար՝ հրամայեցին որ Շուշանայ երեսին քօզը
վար առնուն : Յայնժամ բարասիրտ ճերերն սօք ելան
ատենին մէջ եւ ձեռքերնին առաջին անգամ այն ան-
մեղին գլխուն վրայ գրին, որպէս զի վկայութիւն տան,
ուստի եւ լրբարար նորա չգործած յանցանքը պատմեցին
գրողարտութեամբ : Ատենը հաւատալով իրենց ճերոց ու
գատաւորաց վկայութեանը, որոշեց եւ իմահ գատասպար-
անց զանմեղը : Բարեպաշտ Շուշանը, որովհետեւ իւր յոյսը
Աստուծոյ սղորմութեան վրայ գրեւ էր, աչքերը արտա-
սուօք լի երկինք վերուց, եւ այն ճերոց անխղճմտանք
գրողարտութեանն ու ատենակալաց անիրաւ գատաստանին
գէմ՝ քողարելով, բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. « Աս-
տուած յախտե՛նական՝ ծածկագէտ ամենայնի, դու որ ամէն
գալունիք գիտես գեռ չեղած, գիտես նաեւ զայս՝ որ
սոցա վկայածը սուա է իմ վրաս, եւ ահա, Տէր, այնպիսի
մեղաց համար կմեռնիմ, որ ոչ թէ գործած՝ այլ մտքէս
անգամ անցուցած չեմ » :

Լսեց Տէր անմեղին սրտառու ձայնը. եւ երբոր զինքը
մեռցնելու կտանէին՝ իւր սուրբ հողալը լեցուց Գանիկ
մանուկը, որ բազմութեան մէջ ելաւ իձայն բարձր « Ան-
մեղ եմ ես յարենէ դորա » աղաղակեց : Տղու մը բերնէն
այս անակնունելի խօսքը լսելով շիտիեցաւ ժողովուրդը,

գարձաւ իրեն պատճառն հարցուց. — « Այդպէս անվտար էք, որդիք Իսրայելի, կանչեց, որ առանց քննելու եւ իրաւունք հասկընալու՝ այն արգարք գատապարտեցիք: Դարձէք նորէն ատեան գնացէք, քանզի սուտ վկայեցին նոքա »: Մէկէն գարձաւ ժողովուրդը, եւ ըսին Դանիէլի, « եկ, գու կարէ գատաստանը, որովհետեւ Աստուած քեզ տուաւ երկրութիւնը: — Իրարմէ զատեցէք այդ ծերերը, պատասխանեց Դանիէլ »: Եւ երբ բաժանեցին, անոնցմէ մէկուն կանչեց ու ըսաւ. « Այ հնացեալ աւուրբք չարութեան. ահա հասաւ ժամանակ որ յառաջագոյն բրած մեղքերուդ պատիժը կրես, վասն զի անիրաւութեամբ կկարէիր Աստուծոյ ժողովրդեան գատաստանը, անմեղները կգատապարտէիր եւ վնասակարները կարձակէիր. ուր Աստուած ըսեր էր թէ զանմեղն եւ զարդարն մի սպանանիցես: Բայց արդ՝ ասն տեսնեմ թէ ո՞ր ծառին տակ գտար զՇուշան եւ պատանին: — Հերձի ծառին տակ, պատասխանեց աւաջինը: — Բարւոք ստեցեր ի քոյին գլուխդ, կանչեց Դանիէլ. Աստուծոյ հրեշտակը մէջքէդ ներձեւ երկու կտոր ընէ գքեզ »: Եւ երբ երկրորդն ալ բերել տուաւ եւ լաւ մը երեսը վար տանելէն յետոյ հարցուց, եւ նա եւս պատասխան տուաւ թէ « Սղոցի ծառին տակ տեսի. — Բարւոք ստեցեր եւ գու իքոյին գլուխդ, ըսաւ: Ահա հրեշտակն Աստուծոյ ձեռքը մերկ սուտեր կեցեր է մէջքէդ գքեզ սղոցերու ստաակելու »:

Այս արգար գատաստանաւս իմանալով ժողովուրդը այն գարշելի ծերոց սուտ վկայութիւնը, օրհնեցին զԱստուած որ կապրեցուցանէ իրեն յուսացեալները. եւ իրաւացի մրէժխնդրութեամբ յարձակեցան անօրէն ծերոց վրայ, ըստ օրինաց Մովսեսի զիրենք՝ քարկոծեցին, ու ազատեցաւ այն կնոջ անպարտ արիւնը: Ամեղն Շուշան ու խնդութեան արտասուօք լցուած ծնողքը, էքիկն ու բալոր ազգականք եւ բարեկամք՝ ձեռքերնին տարածած՝ աչքերնին երկինք վերուցած փառք տունն Աստուծոյ անհաս անօրէնութեանը. եւ Դանիէլ այն օրէն սկսեալ մեծարկցաւ ժողովրդեան աւջեւը:

Դանիէլ Նաբուքոդոնոսորայ երազը կմեկնէ: — Նաբուքոդոնոսոր զԴանիէլ եւ իւր ընկերները պալատին մէջ բընակեցընելէն երեք տարի ետքը ահաւոր երազ մը տեսաւ. բայց բոլորովին մտքէն ելնելով՝ ուղեց նորէն գիտնալ զայն եւ մեկնութիւնն իմանալ: Այս մտքով կանչել տուաւ որչափ որ տէրութեանը մէջ գէտ, մոգ, իղձ, կախարդ, եւ քաղցեայ կզանուէր, եւ նոցա պատուիրեց որ տեսած երազը գտնեն ու մեկնեն: Եւ երբ նոքա պատասխան տուին թէ մինչեւ որ տեսած երազն ինքն իրենց չպատմէ՝ իրենք չեն կարող անոր մեկնութիւնը տալ: սաստիկ բարկացաւ Նաբուքոդոնոսոր եւ հրամայեց որ Բաբելացոց բոլոր իմաստունները ջարդեն: Սկսաւ թագաւորին հրամանը Արիով գահճապետը ի գործ գնել. զԴանիէլ ու նորա բարեկամներն եւս կրնտուէր որ մեռցունէ: Աստուածատէր մանկունքը մահուան սոսկալի գոյժն որ առին՝ մէկէն աղօթիւք առ Աստուած գիմեցին, որ խոսուլեան գիշերոյ յայտնեց Դանիէլի Նաբուքոդոնոսորայ երազն ու անոր մեկնութիւնը: Ուրախութեամբ գոհացան զՏեսանէ, եւ Դանիէլ Արիովքին ձեռքով Նաբուքոդոնոսորայ առջեւն ելաւ ու ըսաւ. «Առջեւ կեցած մեծ ու ահաւոր «պատկեր մը կտեսնէիր, արքայ, որուն գլուխը զուստ «կիւէ էր, ձեռքը, լանջքն ու բազուկները արծաթէ, մէջքը «քրն ու բարձրը պղնձէ, սրունքը երկաթէ, ոտքին կէսն «ալ երկաթէ եւ կէսը խեցիէ: Եւ այնպէս նայած ասեալ «նըգ յանկարծ վէժ՝ մը ինքն իրեն գլորեցաւ ընկաւ ու «պատկերին երկաթեղէն ու խեցեղէն ոտքերուն զարնեալ «լով ջարդուբուրդ բրաւ զանանք: Յայնժամ առ հասա- «րակ մանրեցան խեցին ու երկաթը, պղինձն ու արծաթը «եւ ոսկին, ու ամառուան կալի փոշի գարձան զոր հովը «առաւ տարաւ եւ ոչ հետքը թողուց. խոյ վէժմը մեծ լեռ «եղաւ որ բոլոր երկիրը լեցուց: Այս է ահա տեսած երա- «զը: Հիմա լսէ անոր մեկնութիւնը: Դու ես արքայից «արքայ, որում Աստուածն երկնից՝ հզօր ու պատուական «թագաւորութիւն տալով քեզ, ամէն տեղ ընակող մար- «դիկը, գազանները, երկնքի թռչուններն ու մինչեւ ծռ- «ւիւ ձկունքը քու ձեռքդ տուաւ, եւ զքեզ տէր կացոյց

« ամենայնի: Դուն ես ոսկի գլուխը, եւ քեզմէ ետքը ու-
« րիշ թագաւորութիւն պիտի գայ՝ խոնարհագոյն քան ըզ-
« քեզ, եւ թագաւորութիւնն երբորդ որ է ողլինձը՝ բոլոր
« երկրի պիտի տիրէ: եւ չորրորդ թագաւորութիւնը՝
« Հօօր իբրեւ զերկաթ, եւ ինչպէս որ երկաթը ամէն քան
« կմանրէ ու կմաշէ, նոյնպէս ամէն քան պիտի մանրէ ու
« մաշէ: եւ որովհետեւ ստուըներն ու մատուըները կտես-
« նէիր՝ կէս կողմը երկաթէ եւ կէս կողմը խեցիէ, թա-
« գաւորութիւնը պիտի բաժնուի. մէկ կողմը տկար պիտի
« լինի՝ միւսը Հօօր, այն թագաւորութեան ժամանակ Աս-
« տուած ուրիշ թագաւորութիւն մը պիտի յարուցանէ որ
« յաւիտեան պիտի մնայ, եւ բոլոր թագաւորութիւնները
« պիտի մանրէ, ցրուէ: ինչպէս տեսար որ լեռնէն վէմ
« հասաւ առանց ձեռին, եւ փշրեց խեցին ու երկաթը,
« ողլինձն ու արծաթը եւ ոսկին » (*):

Նաբուքոդոնոսոր տեսած երազն եւ անոր ճիշդ մեկնու-
թիւնն որ լսեց՝ երեսի վրայ ընկաւ երկրպագութիւն ը-
բաւ Դանիելի, հրամայեց որ իրեն զոհս եւ խունկս անու-
շութեան մատուցանեն. « Արգարեւ, ըսաւ, Աստուածն
ձեր՝ նա է Աստուած աստուծոց եւ Տէր տերանց եւ Քա-
գաւոր թագաւորաց որ այսպէս յայտնէ զխորհուրդս »:
եւ մեծարելով զԴանիէլ՝ մեծամեծ պարգեւներ տուաւ, եւ
զինքը Բարելայցոց աշխարհին հրամանատար եւ նախարա-
րաց եւ ամենայն իմաստնոց վրայ իշխան գրաւ: Դանիելի
խնդիրքովը Սեյրաֆ՝ Միսաֆ եւ Արեղնագոյլ եւս մէկմէկ գա-
ւառաց վրայ կուսակալ դրուեցան:

Երեք մանկունք իննոցի: — Նաբուքոդոնոսոր (երեմիա
եւ եզեկիկ) մարգարէից գուշակութեանը համեմատ), երբոր
Հրէից պարտութեանը վրայ ուրախացող ազգերը նուա-
ճեց, Եգիպտոսի բոլորովին տիրապետեց, Տիւրոս քաղաքը
սասուերկու տարի պաշարեց առաւ, Սիդոնացիքը, Ամն-

(*) Ոսկիով, արծարով, պղնձով ու երկարով նշանակուած բազաւորու-
թիւններ Բաբելայցոց, Պարսից, Տունաց եւ Հռովմայեցոց բազաւորութիւն-
ներն են. իսկ յաւիտեան տեսող բազաւորութիւն՝ Տեսան մերոյ Գրիտոսին է:

նացիքը, փղշտացիքը, Մովսէսացիքն ու եղամայեցիքը հնազանդեցուց, ալ միտքը գրաւ որ Աստուած մի է, եւ ուզեց որ ամէնքը իշխանք եւ ժողովուրդք զինքն իբրեւ Աստուած պաշտեն: Դեերայ գաշախն մէջ վախտուն կանգուն բարձրութեամբ ու վեց կանգուն լայնութեամբ վիթխարի ոսկի արձան մը կանգնել տուաւ, եւ հրամայեց որ նորա նաւակառիքը կատարուած ժամանակ՝ ամէնքն առջեւն ընկնին երկրպագութիւն ընեն, քովն ալ հնոց մը պատրաստել տրուաւ, որ հրամանը կատարել յանձն չառնողը՝ այն հնոցին մէջ նետուի այրուի: Քաղաւորին հրամանը տարածուելուն պէս՝ երբ չորս կողմէն իշխանք, կուսակալք, զօրավարք, զօրազլուխք, պետք եւ բռնաւորք ժողովեցան եկան, բարձր ձայնով քարոզել տուաւ նաբուքոգանոսոր եւ ըսաւ. « Զեզ կըսեմ ազգք եւ ազինք եւ լեզուք՝ երբոր լեւք փողոյ, « սրնգի, թմբկի, քնարի եւ տաւղի եւ երգոց միաբանութեան եւ ամենայն ազգաց արուեստականաց ձայները, ընկ- « նէք՝ երկրպագութիւն ընէք պատկերին զոր կանգնեաց « նաբուքոգանոսոր արքայն, եւ սով որ երեսի վրայ չգայ « երկրպագութիւն չընէ՝ ինմին ժամու պիտի նետուի ի- « հնոց հրոյն բորբոքելոյ »:

Նուազարանաց ձայնը հնչելուն պէս ամէնքն ընկան երկրպագութիւն ըրին: Այս հանդիսիս առաջիկայ չէր Գանիէլ, իւր երեք ընկերքը ներկայ էին, բայց աւելի յանձն առին երկրաւոր թագաւորին սպառնացած պատուհասը քաշել սրչափ ալ սոսկալի էր, քան թէ երկնից թագաւորին միայն վայելած երկրպագութիւնը արարածի մը արձանին տալ: Չարախօսաց ձեռքով խմացաւ նաբուքոգանոսոր, բարկութեամբ լեցուած կանչել տուաւ զանոնք, ըսաւ որ եթէ չընկնին երկրպագութիւն չընեն՝ մէկէն պիտի նետուին իհնոց հրոյն բորբոքելոյ. « Եւ սով է Աստուած որ փրկեսցէ զձեզ իձեռաց խնց » կոչչէր: Իսկ նորա Աստուծով զօրացած՝ աներկիւզ պատասխան տուին ու ըսին. « Գիտցիր, արքայ, որ զգիս քո մեք ոչ պաշտեմք, եւ պատկերիդ տակոյ զոր կանգնեցեր՝ երկիր ոչ պագանեմք, ունիմք մեք Աստուած յերկինս որ կարող է փրկել զմեզ իհնոցէ հրոյդ բորբոքելոյ »: Այս համարձակ պատասխանին վրայ լի եղեւ

սրամուտթեամբ նարուքողոնսոր, երեսին գոյնը նեանց,
« Հնոցը եօթնպատիկ բորբոքեցէք, գոչեց, որպէս զի ոս-
կերքն եւս չմնան. եւ արք Հինգ՝ զօրաւորք զօրութեամբ
կապեն զՍեդրաք, Միսաք եւ զԱբեղնադով, եւ բորբոքեալ
Հրով Հնոցին մէջ նեանն »: Թագաւորին Հրամանը սաս-
կացաւ, Հնոցին կրակը եօթնպատիկ աւաւել բարձրացաւ,
չուտ մը իրենց պատմունճանօքը կապուեցան ու Հնոցին
մէջ նետուեցան, ուր երեքը մէկ բերան սկսան օրհնել



գովել, փառաւորել զԱստուած ու երգել. « Օրհնենալ ես գու
« Տէր Աստուած Հարցն մերոց, գովեալ եւ աւաւել բարձ-
« րացեալ յախտեանս . . . Մի իրացէ առներ զողորմու-
« թիւնս քօ իմէնջ վասն Աբրահամու սիրելոյ քոյ, եւ վասն
« Իսահակայ ծառայի քոյ եւ Իսրայելի սրբոյ քոյ . . . Փրկեալ
« զմեզ վասն սրանչելեաց քոյ, եւ տուր փառս անուան
« քում Տէր: Յամօթ լիցին ամենեքեան ոյք ցուցանեն չա-
« րիս ծառայից քոց, եւ ամաչեսցին յամենայն բանութեան
« իւրեանց, եւ զօրութիւն նոցա խորտակեսցի, եւ ծանի-
« ցեն զի դու ես Տէր Աստուած միայն, եւ փառաւորեալ
« ի վերայ ամենայն տիեզերաց »:

Թագաւորին սպասաւորները Հնոցին կրակը աւելի եւս
սաստկացրնելու համար մէջը նաւթ, ձիւթ, վուշ եւ որթ
կլեցունէին, եւ բոցը կեղնէր կղիզանայր Հնոցէն քառա-
սունեւինն կանգուն վեր, Հնոցին չորս գին կշրջէր կը-

պատէր, եւ գտածը կայրէր կմրկէր: Բայց երեք մանկանց
եւ ոչ մէկ մաղին կգպչէր. վասն զի Աստուծոյ հրեշտակն
իջեր հնոցը մտեր, կրակն անոնցմէ հեռացուցեր եւ հոգմ'
մը հաներ էր որ ցողագին կշնչէր եւ զանոնք կղովացը-
նէր: Նաբուքոդոնոսոր որ անոնց մտխիրը տեսնելու կու-
գար՝ երբ տեսաւ որ անոնք անվնաս՝ ուրախ՝ զուարթ զԱ-
ստուած կփառաբանեն գոչելով, «Օրհնեցէք զՏէր, զի
իձեռաց մահու սպրեցոյց զմեզ, եւ փրկեաց զմեզ իհնո-
ցէս եւ իմիջոյ բորբոքեալ բոցոյս, եւ իմիջոյ հրոյս փըր-
կեաց զմեզ: Գոհացարուք զՏեառնէ: զի քաղցր է զի յա-
ւիտեան է ողորմութիւն նորա». սպշեցաւ մնաց. եւ հը-
նոցին մէջ չորս հոգի տեսնելով որ արձակ համարձակ
կպտրաէին, քովիններուն կհարցունէր տաբախուսանօք.
«Միթէ կպուած երեք հոգի չնեսեցիք». հնոցին գուռը
կմտանայ, «Սեգրաք՝ Միսաք եւ Արեգնագով՝ ծառայք
Աստուծոյ բարձրելոյ, գնւրս ելէք» կազաղակէ: Հնոցէն
ելան կանգնեցան նորա, եւ ահա իսկոյն նախարարք՝ կու-
սակալք, զօրավարք եւ զօրաւորք թագաւորին քովն եկան
ժողովեցան, եւ տեսնելով որ Աստուծոյ ծառայիցը գը-
լուխներուն մաղն անգամ չէ խանձտեր, ոչ ճերմկղեննին
այլազուներ է եւ ոչ վրանին կրակի հոտ կայ՝ հիացան
զարմացան: Անոնց առջեւն ընկաւ թագաւորը երկրպա-
գութիւն բրաւ Աստուծոյ. «Օրհնեալ է Աստուած Սեգրա-
քայ, Միսաքայ եւ Արեգնաքովի, ըսաւ, որ իւր հրեշտա-
կը զրկեց եւ ծառայքը փրկեց, որ իրեն վրայ յոյսեր-
նին գնելով՝ թագաւորին խօսքն անարգեցին, եւ իրենց
«Աստուծմէն զատ՝ աստուած չպաշտելու համար մարմին-
նին իհուր մատնեցին: Եւ արգ հրաման տամ որ ամենայն
«ազգք եւ ազինք եւ լեզուք որ Սեգրաքայ, Միսաքայ եւ
«Արեգնագովի Աստուծոյն հայհոյութիւն խօսին՝ իրենք
«իկորուստ մատնուին եւ աներնին իյափշտակութիւն.
«վասն զի չկայ ուրիշ Աստուած մը որ կարող լինի այնպէս
«փրկել»: Այս ըսելով զիրենք աւելի մնծ պատիւներու
հասոյց, շքեղացոյց, ու թագաւորութեանը մէջ գանուող
հրէից վրայ իշխան դրաւ:

Նաբուքոդոնոսոր զազանի կերպ կառնու: — Վրան շատ
չանցաւ՝ նաբուքոդոնոսոր երկրորդ երազ մըն ալ տեսաւ՝

որ առաջնայն պէս զինքը խռովեց ու շատ վախցուց . առ-
ջեւն եկան ամենայն գէտք եւ մոզք , իղձք եւ քաղզեայք ,
եւ կարող չեղան նորա մեկնութիւնը տալ : Կանչեց Դա-
նիէլը եւ պատմեց տեսած երազը . « Անկողին եղած ժա-
« մանակս երկրիս վրայ բարձր ծառ մը տեսայ , ըսաւ , որ
« մեծցաւ զօրացաւ եւ բարձրութիւնը մինչեւ երկինք հա-
« սաւ , եւ լայնութիւնը բոլոր երկիրս բռնեց : Տերեւները
« գեղեցիկ էին , շատ պտուղ ունէր . տակը կրնակէին գա-
« զանք վայրի , եւ ստերուն վրայ թռչունք երկնից կհանգ-
« չէին : Մէյմըն ալ տեսայ որ երկնքէն հրեշտակ մը իջաւ
« եւ բարձրաձայն բարբառով ըսաւ , Կտրեցէք այն ծառը ,
« ստերն քշտեցէք , տերեւները թօթափեցէք , եւ պտուղ-
« ները ցրուեցէք . բայց արմատոյն շառաւիղը թողէք յեր-
« կրի . երկաթապատ ու պղնձապատ խտտի վրայ կենայ ,
« երկնքի ցօղին ասկ հանգչի , մարդկային սիրտը փոխուի ,
« գազանի սիրտ առնու , անապատի գազաններու հետ բնա-
« կի եւ վրան եօթն ժամանակք փոխուին , որպէս զի ամէնքն
« իմանան եթէ տիրէ Բարձրեալն թագաւորութեան մարդ-
« կան , եւ ում կամի տայ զայն » :

Մէկ ժամի չափ մտայոյզ հիացած կեցաւ Դանիէլ . տե-
սաւ թագաւորն նորա տագնապը , եւ « Բաղտասար , ըսաւ ,
մի արգեօք երազն ու նորա մեկնութիւնը կտագնապեն
դքեզ , մի վախեր , ըսէ համարձակ » : Այս խօսքէն փոքր
մի քաջալերուած Դանիէլ , սիրտ ըրաւ ու ըսաւ . « Տէր
« արքայ , երազն ատելեաց քոց , եւ մեկնութիւն նորա
« թշնամեաց քոց , Այն տեսած մեծացեալ զօրացեալ ծառն
« որոյ բարձրութիւնն երկինքը կհասնէր , դու ես , եւ այս
« է նորա մեկնութիւնը : Դատաստանք Բարձրելոյն հասեալ
« են իվերայ տեսան իմոյ արքայի . մարդկանց մէջէն պի-
« տի հալածուիս , անապատի գազաններուն հետ պիտի
« բնակիս եւ արջառի պէս խոտ պիտի ուտես . եւ եօթը
« տարի վրան պիտի անցնի մինչեւ որ ճանչնաս թէ տիրէ
« Բարձրեալն թագաւորութեան մարդկան եւ ում կամի
« տայ զայն : Անոր համար , արքայ , խրատ իմ հաճոյ թը-
« ւեացի քեզ ' եւ մեզքերդ ողորմութեամբ քաւէ եւ անօ .
« բէնութիւններդ գթովք տնանկաց , թերեւս երկայնամիտ
« լինիցի իվերայ յանցանաց քոց Աստուած » :

Գանձիւնն բարի խորհուրդը չկատարեց նաբուքոզանոսոր, եւ նոյն տարին այն ահաւոր գուշակութիւնը կատարեցաւ: Օր մը Բարիլոնի մէջ թագաւորական պալատին վրայ ամբարտաւանութեամբ լցուած կճեմէր, ու «Միթէ այս այն մեծ Բարիլոնը չէ որ ես շինեցի իմ հաստատուն ու զօրաւոր թագաւորութեան եւ փառացս ու պատուոյս համար» կաղաղակէր գոռոզութեամբ. բայց դեռ խօսքը բերանն էր, եւ ահա յանկարծ երկնքէն ձայն մի լսեց՝ որ կըսէր. «Քեզ կըսեմ, նաբուքոզանոսոր արքայ. թագաւորութիւնդ աւնուեցաւ, մարդկանց մէջէն պիտի հալածուիս ու երթաս անապատի գազաններուն հետ ընակիս, արջառոյ պէս խօտ ուտես, մինչեւ որ ճանչնաս զԲարձրեալ Տէրն ամենայն թագաւորութեանց մարդկան»: Այս սուկալի սպառնալիքը իսկոյն կատարեցաւ նաբուքոզանոսորայ վրայ. յանկարծ խելքը գլխէն գնաց, ինքզինքը գազանի փոխուած տեսաւ, վրան կատաղութիւն մը ընկաւ (*), հալածեցաւ իմարդկանէ, վազեց անապատ՝ վայրենի գազանաց հետ ընակեցաւ, մարմինը բրտացաւ, մաղերը մեծցան գիզուեցան, եղնդունքը թռչնոց մազիլներու պէս երկնցան, երբոր սահմանուած ժամանակն անցաւ, աչքը երկինք վերուց, խելքը գլուխն եկաւ, օրհնեց զԲարձրեալն, զկենդանին յաւիտենից գովեց եւ փառաւորեց, առաջին կերպարանքը մտաւ. մեծամեծք նորա եւ իշխանք գնացին զինքը փնտռեցին գասն, բերին իւր աթոռը նստեցուցին, ու տարի մի եւս թագաւորեց փառօք, եւ մեռաւ քառսունուիրեք տարի թագաւորելէն ետեւ: Նաբուքոզանոսոր (որ եւ նկարխսնկասր) Աստուծոյ ձեռքի գաւազանն եզաւշատ ազգաց վրայ, մանաւանդ Յուդայի եւ Երուսաղեմի:

Իզմարովղաք, եւ Յովակիմ արքայ Յուդայ: — Երբոր նաբուքոզանոսորայ յաջորդեց որդին Իզմարովղաք (կամ

(*) Նաբուքոզանոսորայ նիւանդութիւնը կերելի բէ՛հախա (insania canina) կամ զայրախա (lupina) բուսածներն են, յորս մտքը երեսակայութեան խանգարմամբ ինքզինքը շունի, գայլու, կովու կամ ուրիշ կենդանի փոխուած կկարծէ, ու մարդկութենէ զուրս կեցնէ՝ բանաբարութիւնը կորսնցնելով: Անր Տրդատ բագաւորին նիւանդութիւնն ալ այս էր:

էլիլ-Մեռօս) Յուդայի Յովակիմ թագաւորին խեղճութեանը վրայ կարեկցելով՝ զինքը երեսնեւեօթնամեայ բանտէն հանեց, հետը քաղցրութեամբ խօսեցաւ, բերաւ իւր պալատը բնակեցուց, Բաբելոն գտնուած թագաւորաց ամենէն վեր գբաւ նորա աթոռը, առանձին ռոճիկ կարգեց, եւ իրեն սեղանակից ըրաւ իւր կենաց ամէն օրերուն մէջ: Դանիելի վրայ ալ մեծ համարում ունենալով՝ հօրը արւած պաշտօնին ու պատուոյն մէջ զինքը հաստատեց:

Տեսիլք Դանիելի: — Իզմարովգարին յաջորդեց իւր քեռայրը ներիզդիսարոս (կամ ներիկիսսօր). անոր ալ որդին Լարսաւոսաբոս (կամ Լարսօրոսարչոս). ասոր ալ տեղն անցաւ Բաղսասար: Այս թագաւորաց ժամանակը Դանիէլ կերելի թէ քաշուած էր. Բաղտասարայ առաջին եւ երկրորդ տարին հետեւեալ տեսիլք տեսաւ.

« Ես Դանիէլ կրօնէ, կտեսանէի գիշերային տեսլեանս մէջ, որ երկնքին չորս կողմէն քամիներ փչելով՝ մեծ ծովը կրախէին. եւ այն ծովէն չորս մեծամեծ ու իրարմէ այլակերպ գազաններ կելնէին: Առաջինը մատակ առիւծ մըն էր ու արծուոյ թեւեր ունէր. եւ մինչգեռ կնայէի՝ թեւերը թափեցան, գետնէն ելաւ՝ մարգու պէս երկու ոտքի վրայ կեցաւ եւ մարգկային սիրտ իրեն տրուեցաւ: Երկրորդ գազանն արջու կնմանէր, եւ բերանը ժանեացը մէջ երեք կողեր կային եւ ձայն մի իրեն կրսէր. Արի կեր զմարմինս բազմաց: Անկէց ետեւ ուրիշ գազան մը տեսայ՝ ընձու (գաիլանի) նման, որ թռչնոյ չորս թեւ ունէր եւ չորս գլուխ. եւ իշխանութիւն տրուեցաւ իրեն: Անոր ետեւէն տեսայ չորրորդ գազանը, որ ահեղ էր ու զարմանալի եւ աւելի հզօր, եւ ժանիքը երկաթէ. կուտէր եւ կմանրէր, եւ մնացորդն ալ ոտքին տակը կիշըէր: Տասը եղջիւր ունէր. եւ սլուցեալ անոնց նայած ժամանակս՝ յանկարծ մէջերնէն ուրիշ փոքրիկ եղջիւր մը ելաւ, եւ տառաջիններէն երեքը փրթան: Եւ ահա մարգոյ աչքի նման աչք մը այն եղջիւրին վրայ երեւեցաւ, եւ բերան՝ որ մեծամեծ բաներ կխօսէր: Մէյմըն ալ տեսայ որ աթոռներ գրուեցան, հինաւուրցն Ատտուած նստաւ. հանդերձը սպիտակ էր իրրեւ զձիւն, եւ գլխոյն մազերը

մարութիւնը ի նման, աթոռն իբրեւ զրոց հրոյ, անիւնքն իբրեւ զհօւր բորբոքեալ, առջեւէն գեա հրոյ յորդեալեւանէր, հազարք հազարաց զինքը կալաշտէին եւ բիւքք բիւքք կային առաջի նորա: Ատեան նստաւ եւ գրքերը բացուեցան: Կնայէի, եւ այն եղջիւրին մեծամեծ բաներ խօսած առենը գլուխը կտրուեցաւ եւ մարմինը կրակը նետուեցաւ: Միւս գազանաց եւս իշխանութիւնը փոխուեցաւ, եւ երկայնութիւն կենաց տրուեցաւ անոնց մինչեւ ի ժամանակ: Ասոնք գիտելու առենս տեսայ որ իբրեւ Որդի մարդոյ մէկը երկնից ամպերուն վրայէն կուգար, եւ հասաւ մինչեւ ի հինաւուրցն ու առջեւը կայնեցաւ, եւ իրեն տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ եւ արքայութիւն, եւ ամենայն ազգք եւ ազինք եւ լեզուք իրեն պիտի ծառայեն, եւ իշխանութիւն նորա յախտենական եւ անանց, եւ թագաւորութիւնը անեղծ: Բաղաստարայ թագաւորութեան երկրորդ տարին տեսիլ երեւեցաւ ինձ, մինչգեռ իծօշ էի յերկրին Ելամայ: Աչքս վերուցի ու տեսայ որ խոյ մը կար Ուրաղայ գիմացը, եղջիւրները բարձր էին, եւ մէկը բարձրագոյն էր քան զմիւսը, եւ բարձր եղածն յետոյ կելնէր: Կտեսնէի որ այս խոյն եղջիւրներովը ծովուն հիւտիտի ու հարաւին հեա կկուէր, գազաններն առջեւէն կիխալէին, մէկը ձեռքէն չէր ապրեր, ամէն բան ըստ կամաց իւրոց կրնէր ու կմեծանար: Ուշագրութեամբ կնայէի, եւ ահա արեւմուտքէն քօշ մը եկաւ որ կյառաջէր առանց գետնին դալչելու, եւ երկու աչուրներուն մէջտեղը եղջիւր մը ունէր, մինչեւ եղջերաւօր խոյին հասաւ, բոլոր ուժովն նորա վրայ յարձակեցաւ, զարկաւ եւ երկու եղջիւրները խորտակեց, գետին ձգեց զայն ու ոտքին տակն առաւ կոխկատեց, եւ մէկը չկար որ զխոյն քօշին ձեռքէն ազատէր: Քօշը շատ մեծցաւ, եւ այնպէս զօրացած ժամանակը իւր մեծ եղջիւրը խորտակեցաւ, եւ տակէն ուրիշ չորս եղջիւրներ ելան դէպ երկնից չորս հօգմերը (*) :

(*) Չորս գազանները կցուցրենն Քաղդեացոց, Պարսից, Յունաց եւ Հռովմայեաց մեծամեծ ինքնակալութիւնները, սակայն ոմանք իմեկեւոց Հռով-

Կոչուեր Բաղտասարայ եւ առումն Բաբիլոնի: — Այս տեսիլքներով կյայտնէր Աստուած Դանիելի Ասիոյ մտաւրտ մեծ յեզպոստութիւնը. վասն զի Եսայի եւ Երեմիա մարգարէից կանխաձայնած Բաբիլացոց մեծագոր ինքնակալութեան կործանման, Պարսից ինքնակալութեան ձեւանալուն ու զօրանալուն, եւ Հրէից գերեզարձին ժամը հասեր էր: Ածրսնակայ կամ Սաուերոսի քաջութեամբն ու խորագէտ հնարիւքը՝ Մարաց թագաւորութիւնը շատ ծաղկեր զօրացեր էր, ու աշխարհակալութեան սէրը կաճէր կաստականար: Աթղահակայ տիրապետութեան այս ըղձի զօրութեանը առջեւ գիւրառիկ որս մի էր Բաբիլոն՝ իւր վատ ու կնամարդի զրօսասէր Բաղտասար թագաւորովը. ուստի եւ Դարեհ Կիւսաւ որդւոյն հետ զիւր քաջարի թոռը զԿիւրոս՝ բազմագունգ բանակաւ վրան զրկեց, որ շուտ մը հասան ու պաշարեցին զայն: Բաղտասար հաստակաւոյց պարսպացը վրայ յոյսը գնելով՝ փոյթը չեղաւ, եւ իւր զուարճասէր կեանքէն ետ չկեցաւ: Օր մըն ալ որ իւր իշխանաւորացը մեծահաց ընթրիք կուտար, երբ զուարթացաւ իրինւոյ, հրամայեց որ նաբուքոդոնոսարին երուսաղեմայ տաճարէն հանած արծաթէ ու ոսկիէ սպասները բերեն, որպէս զի անոնցմով ինքը՝ մեծամեծները՝ հարձերն ու կանայքը գինի խմեն: Սպասները բերուեցան, եւ սկսան անոնցմով գինի խմել ու իրենց սոկեղէն, արծաթեղէն, սղինձէ ու երկաթէ, փայտեղէն ու քարեղէն աստուածներն օրհնել. եւ զԱստուածն յաւիտենից չօրհնեցին՝ որուն նուիրուած էին այն անօթները. եւ ահա յանկարծ մարգու ձեռք մը երեւցաւ ու գլխացի պատին վրայ բան մը գրեց: Տեսաւ զայն թագաւորը, երեսին գոյնը նետեց, ծնկուքներն սկսան իրարու զարնուիլ, ուրախութիւնն ու զուարթութիւնը իխոր արտամութիւն եւ յարհա-

մայեցոց ինքնակալութեան տեղ՝ Սելեւկացոցն եւ Դազուսանցը կղեն: Սուրբ Հարք կկարծեն քե Աստուած Գաբրիել նրշտակապետին ձեռքն յայտնեց իւր մարգարէին Անաիոթոս եպիփանին նալաճաքը, կրած նրաչաի պատուաւ եւ Մակարայեցոց յաղթօրիւնները: Կկարծեն նաեւ քե Մեծն Աղեքսանդր լինի քօչն, ու Պարսից Դարեհ Կողոմանոս քագաւոր խոյր՝ որ կպարօսի կիյնայ. եւ քօչին ձակառն ելած եղջիրներն լինին յաջորդը Աղեքսանդրի:

ւիրս փոխուեցաւ . հրամայեց որ շուտով առջեւը կանչեն զմոզս, զքաղղեայս եւ զգէտս . եկան հասան, եւ այն Բարիլացոց իմաստուններուն ըսաւ արքայ . « Ո՞վ որ այս գիրը կարգայ ու մեկնութիւնը տայ, ծիրանի պիտի հագնի, պարանոցը մանեակ սակի պիտի դնէ, եւ իմ երբորդս պիտի լինի » :

Իմաստունք Բարիլացոց ամէն ջանք ըրին, բայց չկրցան ոչ այն խորհրդաւոր գիրը կարգալ եւ ոչ մեկնութիւնը տալ : Թագաւորին այլայլութիւնն ու սարսափը աւելի սաստկացաւ, հետը խռովեցան նաեւ բոլոր մեծամեծք : Յայնժամ յիշեց զշխոյն նարուքոգոնոսորայ երազոց մեկնիչը . իսկոյն Դանիէլ կանչուեցաւ, եւ թագաւորը մոզերուն խոստացած պարգեւներն իրեն եւս խոստացաւ՝ եթէ տեսած գիրը կարգայ ու մեկնութիւնը տայ . « Պարգեւներդ քեզ լինին, ըսաւ Դանիէլ, եւ տանդ պատիւը ուրիշին տուր . բայց գիրդ ահա կկարգամ եւ մեկնութիւնը քեզ կցուցընեմ : — Արքայ, ամենակալն Աստուած նարուքոգոնոսորայ մեծութիւն եւ թագաւորութիւն եւ պատիւ եւ փառք տուաւ : այնպէս որ ազգք եւ ազինք եւ լեզուք կգողային իրմէ, եւ զո՞վ որ կուզէր՝ կզարնէր կսպաննէր, կբարձրացընէր կամ կխոնարհեցընէր : Բայց երբոր սիրտը բարձրացաւ՝ հպարտացաւ, թագաւորութեանը աթոռէն վար ընկաւ, պատիւը կորսընցուց, անասնոյ կերոյ առաւ, մինչեւ որ ճանչցաւ թէ կտիրէ Բարձրեալն թագաւորութեան մարգկան, եւ որուն որ կուզէ՝ կուտայ զայն : Եւ դու՝ Բաղտասար, որ նորա աթոռն ելար, չխոնարհեցար առաջի Աստուծոյ՝ ուսկից այնչափ բարիք գտար, եւ ընդդէմ Աստուծոյ երկնից հպարտացար, նորա տաճարին ըսպաններն առջեւդ բերել տուիր, դուն եւ մեծամեծքդ, հարձերդ ու կանայքդ անոնցմով գինի խմեցիք, ձեր անշունչ անզգայ աստուածներն օրհնեցիք, եւ զԱստուած՝ որուն ձեռքին մէջն է շունչդ ու հոգիդ՝ չփառաւորեցիր : Ուստի եւ իրմէ զրկուեցաւ թաթ ձեռքինն եւ այդ գիրը գրեց, որ է ՄԱՆԷ, ԹԵԿԷՂ, ՓԱՐԷՍ (*) : — Մանկ,

(*) Կամ ըստ քաղղեարեն գրուածքին ճիշդ բառերուն, ՄԷԿԵ, ԹԷՔԷԼ, Ուփորսիկ :

չափեց Աստուած թագաւորութիւնդ ու վերջն հասուց Քնկեղ, կշռուեցար ու պակաս գտնուեցար. Քարեւ, թագաւորութիւնդ բաժնուեցաւ ու Մարաց եւ Պարսից տըրուեցաւ : Այս սոսկալի մեկնութիւնը լսելովն ալ հանգերձ՝ հրաման տուաւ Բաղտասար եւ իրեն ծիրանի հագցուցին, սակի մանեակ անցուցին պարանոցն ու առջեւէն կդռչէին թէ թագաւորութեան երրորդ իշխանն է :

Բայց նոյն գիշերը մարգարէին տուած մեկնութիւնը կատարեցաւ : Բաղաքին մէջէն կանցնէր Եփրատ գետը. հնարագիւտն կիւրոս նորա ջուրն ուրիշ տեղ դարձուց եւ ցամաքած յատակին մէջէն զօրքը ներս մտուց : Բաղտասար սպաննուեցաւ, հեան ալ բնակչաց մէկ մասը :

Իսկիւլ առիւծուց գուրը կձգուի : — Երբոր Բաղտասարայ մահուամբը Քարդէացւոց ինքնակալութեան տէր եղաւ Դարեհ-Կիսբոսար, հարիւր քսան նախարարութիւն բաժնեց զայն ու մէկմէկ նախարարներու յանձնեց. այն հարիւր քսան նախարարաց վրայ եւս երեք հրամանատար դրաւ, որոց մէկն էր Իանիէլ, որ զարմանալի խելքովն ու իմաստութեամբը իւր իշխանակիցներէն շատ աւելի թագաւորին սիրելի կլինէր, եւ նա կամաց կամաց զինքը բոլոր թագաւորութեանը վրայ իշխան դրաւ : Ստարի մը տրուած այս կարգէ դուրս պատուոյն վրայ՝ սաստիկ նախանձեցան նախարարք եւ հրամանատարք. նորա կորստեանը պատճառ մը կ'փնտռէին ու բան չէին գտներ, որով հետեւ հաւատարիմ էր Իանիէլ : Մտածեցին որ նորա օրինակահետքով ձեռք առնուն, եւ զնացին թագաւորէն խնդրեցին որ հրովարտակ մը հանէ թէ երեսուն օր սվ որ թագաւորէն զատ Աստուծոյ կամ՝ մարգու մը խնդրուածք ընէ՝ առիւծուց դուրը նետուի : Ասանց մտքերնուն չարութիւնը իմանալու՝ հաւանեցաւ Դարեհ. հրովարտակն ելաւ, եւ իշխանք իրենց վախճանին հասան. վասն զի Իանիէլ Աստուծոյ օրէնքը մարգկային օրէնքէն շատ աւելի վեր զնելով՝ դարձեալ առջինին պէս օրը երեք անգամ վերնատանը երուսագեմի կողմը նայող պատուհանին առջեւ մէյ-մէկ ժամ ծուկ կ'չորէր, կաղօթէր եւ շնորհակալ կլինէր Աստուծոյ : Այս օր գիտեցին տեսան, մէկէն եկան թագաւորին

իմացուցին եւ ստիպեցին զինքն որ հրատարակած օրէնքը իգործ դնէ: Շատ Զանաց Դարեհ ճար մը գտնելու զԴանիէլ ազատել, զոր յոյժ կսիրէր, բայց ճար չեղաւ. Դանիէլ առջեւը բերուեցաւ, եւ «Պաշտած Աստուածդ փրկէ զքեզ» բտաւ: Հրաման տուաւ որ առիւծուց գուրը ձգուի. եւ մեծ յոյս ունէր որ Աստուած իւր սիրելին առիւծուց ձեռքէն ողջ կզրահէ. բայց եւ վախնալով որ չարամիտ իշխանը գուրին մէջ ալ անոր չարութիւն մը չընեն՝ խոշոր քար մը բերել տուաւ, գուրին բերանը անով փակեց եւ մատանեաւր կնքեց: Անկէց տուն դարձաւ, սաստիկ տրտմութենէն առանց բան մը ուտելու պառկեցաւ, բոլոր գիշերը քուն չեղաւ. առաւօտը կանուխ ելաւ գնաց գուրին բերանն ու բարձրաձայն աղաղակեց. «Դանիէլ, ծառայ Աստուծոյ կենդանոյ. պաշտած Աստուածդ կրցան զքեզ առիւծուց բերնէն ազատել»: Եւ երբ Դանիելի ձայնն առաւ



որ վարէն կհանչէր, «Արքայ, յաւիտեան կեաց. Աստուածս իւր հրեշտակը զրկեց որ առիւծուց բերանը գոցեց ու ինձ չգպան», ուրախացաւ զուարճացաւ յանձն իւր, Հրամայեց որ զԴանիէլ գրէն հանէն, եւ նորա տեղը իւր չարա-

խօսները նետեն իրենց որդւոցն ու կանանցը հետ. եւ նորա գեռ յատակը չհասած՝ աւիւծները բռնեցին զանոնք, բոլոր սփորնին մանրեցին բզիկ բզիկ ըրին կերան, չխացաւ թագաւորը, եւ բոլոր տէրութեանը մէջ հրաման հանեց որ ամէնքը Դանիելի Ատուածմէն վախնան, ու զինքը պատուեն մեծարեն :

Դանիելի տեսիլքն իվերայ Մեսիային: — Դանիէլ այն բազմազբազ պաշտօնին ու մեծ պատուոյն մէջն ալ ժամանակ կգանէր սուրբ գիրք կարգալու. եւ Երեմիայի մարգարէութեանը մէջ տեսնելով որ Երուսաղեմի աւերումը եօթանասուն տարիէն պիտի վերջանայ, ազօթիւք եւ պահօք Ատուածմէ խնդրեց որ այն բանին ինչ կերպով լինելիքն իրեն խմացունէ: Լսուեցաւ նորա խնդրուածքը. Դարիէլ հրեշտակն եկաւ, ու խնդրածէն զատ՝ իրեն աւելի մեծ ու կարեւոր բան մըն ալ յայտնեց, որ էր Օծեալ առաջնորդին կամ Մեսիայի մահն ու զոհը՝ որ պիտի կատարուէր եօթանասուն եօթներորդաց վերջը. եւ որովհետեւ իւրաքանչիւր եօթներորդ՝ եօթնական տարիէ ձեւացած էր, ըսել կլինէր թէ չորս հարիւր իննսուն տարի ետքը :

Կիւրոս. Դանիէլ Բելայ քուրմերը կխայտառակէ: — Երբոր Դարեհ-Կիարսարին ձեռքէն Կիւրոս առաւ թագաւորութիւնը, արդէն Դանիելի վրայ մեծ սէր ու համարում առած լինելով՝ իշխանութեանը մէջ հաստատեց, իրեն կենաց կցորդ ըրաւ զինքն ու փառաւոր քան զամենայն բարեկամս իւր :

Բարիլացիք Բել անունով կուռք մը ունէին, որուն ամէն օր ռոճիկ կարուէր տասուերկու արգու նաշիհ: քառասուն ոչխար եւ վեց մար գինի. թագաւորն եւս Բէլը կպաշտէր, ու հանապաղ կերթար երկրպագութիւն կընէր նորա. եւ որովհետեւ Դանիէլ իւր Ատուածոյն միայն երկրպագութիւն կընէր, օր մը ըսաւ Կիւրոս. « Ինչո՞ւ համար գուն ալ Բելայ երկրպագութիւն չես ընէր: — Վասն զի ձեռագործ կուռք չեմ պաշտեր, պատասխանեց Դանիէլ, այլ զԱտուած կենդանի, զարարիչն երկնի եւ երկրի, որ ամէն մարգու վրայ իշխանութիւն ունի: — Միթէ Բէլ քեզի կենդանի չերեւիր, կրկնեց թագաւորը. միթէ չես տեսներ սրչափ

կուտէ կխմէ հանապազ» : Ծիծաղեցաւ , « Դու մի խաբուիր , արքայ , ըսաւ . վասն զի անոր ներսը կաւ է ու դուրսը պղինձ . երբէք ոչ կերած ունի եւ ոչ խմած » : Բարկացաւ թագաւորը , անոր քուրմերը կանչեց ու « Թէ որ չզրուցէք , ըսաւ , թէ ով կուտէ այն սեղանի կերակուրները , կմեռցընեմ զձեզ . իսկ թէ որ յայտնապէս ցուցնէք թէ Բէլն է որ կուտէ զայն ամենայն , Դանիէլ պիտի մեռնի , որովհետեւ զԲէլ հայհոյեց : — Ըսածիդ պէս լինի » ըսաւ Դանիէլ : Բեւայ քուրմերն եօթմաստուն հոգի էին , թող անոնց կանայքն ու որդիքը : Թագաւորը Դանիէլին հետ Բեւայ մեհեանն եկաւ , եւ քուրմերն ըսին . « Ահա մեք գուրս կեղնեմք , եւ դու , արքայ , դիր անոր առջեւ կերակուրն ու գինին , դռները գոցէ ու մատանեալ կնքէ : եւ առաւօտն եկ տես . թէ որ Բէլ այն կերակուրները կերած չլինի՝ մեռցուր զմեզ . իսկ թէ որ կերած լինի՝ մեռնի Դանիէլ որ վրանիս սուտ խօսեցաւ » : Վտաահ էին իրենք , որովհետեւ սեղանոյն տակէն անյայտ մուտք մը շինած էին ու միշտ անկէց կրմանէին կուտէին :

Երբոր իրենք թողուցին գուրս ելան , եւ թագաւորը կերակուրները Բեւայ առջեւը դրաւ , Դանիէլ իւր սպասաւորացը հրամայեց որ մոխիր բերեն , եւ ըտլար մեհեանին մէջ ցանկել տուաւ . յետոյ գուրս ելան , գուրս փակեցին , թագաւորին մատանեալ կնքեցին ու գնացին : Նոյն գիշերը քուրմք՝ ըստ սովորութեան իւրեանց , իրենց կանամբքն ու որդւովք ներս մտան , կերան խմեցին եւ ըան չըթողուցին : Առաւօտը կանուխ թագաւորը Դանիէլին հետ գնացին , եւ տեսնելով որ կնքոյն ձեռք գալած չէ « Ո՞ղջ են կնիքդ , Դանիէլ » հարցուց թագաւորը : — « Ո՞ղջ են , արքայ » պատասխանեց Դանիէլ : Դուռը բացին , եւ տեսնելով որ սեղանը պարպուեր է , բարձր ձայնիւ ազաղակեց թագաւորը . « Մե՞ծ ես Բէլ , եւ ոչ գոյ նենդութիւն կրեզ եւ ոչ մի » : Ծիծաղեցաւ գարձեալ Դանիէլ , բռնեց զինքը որ ներս չմտնէ , ու « Աղէ , յատակին նայէ տես , ըսաւ , որո՞ւն են այդ ոտքի նշանները . — Արանց՝ կանանց ու տղոց ոտքի տեղեր կտեսնեմ » զարմանալով պատասխանեց կիւրոս , եւ քուրմերուն խաբէութիւնը հասկընալով՝ բռնեց զանոնք

Հանդերձ կանամբք եւ որդւովք, ցուցընել տուաւ անոնց
գազանի գուռը ուսկից կմանէին՝ սեղանը կպարպէին, եւ
զիրենք կոտորեց. իսկ Բէլը Դանիելին տուաւ որ մեհնին
հետ մէկտեղ կործանեց:

Դանիել միւսանգամ առիւծուց զուրը կձգուի: — Բա-
բելացիք մեծ վիշապ մըն ալ կզաշտէին. օր մը ըսաւ թա-
գաւորը Դանիելին. «Միթէ ասոր համար եւս կրնաս ը-
սել թէ պղնձի է ու կենդանի աստուած չէ. ահաւասիկ
«կենդանի է, կուտէ կիսէ. եկուր երկրպագութիւն ըրէ
«իրեն: — Իմ՝ Տէր Աստուծոյն միայն կերկրպագեմ՝ ես,
«պատասխանեց Դանիել, վասն զի ինքն է միայն Աս-
«տուած կենդանի. եւ թէ որ կուզես՝ իշխանութիւն ասոր
«ինձ, եւ առանց սրոյ ու գաւազանի վիշապը առջեւդ մեռ-
«ցունեմ: — Տուի՛» ըսաւ թագաւորը. եւ Դանիել շուտ մը
եղ՝ ճարպ ու մազ առաւ, մէկտեղ եփեց, կլոր գնդակներ
ըրաւ ու վիշապին բերանը ձգեց, որ ուտելուն պէս ճա-
թեցաւ. ու «Տեսէք, ըսաւ, թէ որպիսի Աստուած կզաշտէք»:

Այս որ լսեցին Բաբելացիք՝ սաստիկ բարկացան, եւ թա-
գաւորնիս հրեայ եղեր է, Բէլն ու մեհնանը կործանեց,
քուրմերը ջարգեց, վիշապը սպաննեց ըսելով՝ կատաճ
վրան վաղեցին ու «Չեռքերնիս տուր զԴանիել, կպոռային,
ապա թէ ոչ՝ անով տեղովդ գրեզ կմեռցունեմք կջնջեմք»:
Երբոր շատ նեղը մտաւ թագաւորը՝ խնդիրքնին կատա-
րեց, եւ մէկէն տարին զԴանիել առիւծուց գուռը նետե-
ցին, ուր եօթը առիւծ կային, որոց օրը երկու մարդ եւ
երկու ոչխար կուտային. եւ նոյն օրը բան մը չտուին, որ-
պէս զի շուտով զԴանիել ուտեն: Հրէաստանի մէջ Ամբա-
կում անունով մարգարէ մը կար. սա մշակներուն համար
թան շիներ ու մէջը հաց բրդեր՝ արտը տանելու վրայ էր.
Հրեշտակն Աստուծոյ երեւեցաւ իրեն ու ըսաւ որ ձեռքի
ճաշը Բաբելոն տանի առիւծուց գուռը՝ Դանիելին տայ:
Եւ երբ նա պատասխանեց թէ «Տէր, ես զԲաբելոն չեմ
տեսեր, եւ առիւծուց գուռն ո՛ր լինելը չեմ գիտեր»,
Հրեշտակն անոր գլխոյն մազերէն բռնելուն պէս՝ տարաւ
զինքը Բաբելոն, առիւծուց գրին վրայ կայնեցուց, ու Դա-
նիելին «Եւ առ, ըսաւ, այս ճաշը, Աստուած քեզ զրկեց»:

ելաւ առաւ Գանիէլ, եւ կերաւ՝ շնորհակալ լինելով Աստուծոյ որ իւր սիրելիքը չմոռնար, եւ հրեշտակը նորէն բռնեց իւր տեղը տարաւ զԱմբակում, եօթներորդ օրը թագաւորն եկաւ որ Գանիելի վրայ լայ, եւ երբ ծռեցաւ տեսաւ որ նա նստեր է այն տեղ անխռով, զարմանալով գոչեց ու բոսաւ. «Մե՞ծ ես Տէր Աստուած Գանիելի, եւ քեզմէ զատ ուրիշ Աստուած չկայ». զինքը վեր հանել տուաւ, եւ տեղը նորա չարախօսները նետել տուաւ, որ գուրը հասած չհասած՝ առիւծները վրանին վազեցին ու գէշ գէշ պատառեցին:

Վախճան Գանիելի: — Գանիելի վրայ ասկէց աւելի որոշ բան չեմք գիտեր. ինչ կերպով եւ ո՞ւր վախճանիլն ալ անյայտ է մեզ. հաւանականաբար 190 տարիի չափ ապրեցաւ ու մեռաւ իրաբիւն: Գանիէլ ոչ միայն օտարաց, այլ եւ իւր ազգայնոց սիրելի եղաւ եւ ակնածելի. իւր բարեպաշտութեան համբաւը այնչափ մեծ էր որ ժամանակակից մարդարէ մը եզեկիէլ՝ ընդ Նոյի եւ ընդ Յորայ զնա կ'իշատակէ, նոյնպէս նաեւ իմաստութիւնը կ'զովարանէ: Իւր աստուածապաշտութիւնը օրինակ էր եւ յորդոր գերեկից եզրարցը, եւ իւր իշխանութիւնը նոցա օգնական եւ ապաւէն: Գանիէլ ոչ միայն միսիթարեց զնոսա իվիշտս գերութեան իւրեանց ազատութիւնը աւետելով, այլ եւ ձեռնտու եւս եղաւ նա յայն. Գանիելի միջնորդութեամբն ու նորա սիրոյն եւ մեծարանացը համար էր որ հրատարակեց Կիւրոս Հրէից գերեզարձին այն հռչակաւոր հրովարտակը, որ ժողովրդեանն Աստուծոյ նոր ու յաւերժայիշատակ դարագլուխ եղաւ: Տեսաւ զայն ծերունի մարդարէն, եւ լի միսիթարութեամբ աչուրները գոցեց:



Գ Լ Ո Ի Խ Ի Ս.

Գ Ե Ր Ե Դ Ս Ր Ձ Լ Ր Է Ի Յ

Դարձ Հրէից յերուսաղէմ. Շինութիւն տաճարին: — Զօրաբարէլ: — Խափանումն շինութեան տաճարին: — Կրկին շինութիւն տաճարին. Սեպէոս մարգարէ: — Զաքարիա մարգարէ: — Եզր քահանայ: — Նեեմի, եւ շինութիւն պարսպաց երուսաղեմի: — Մաղաքիա մարգարէ:

(536—454)

Դարձ Հրէից յերուսաղէմ. Շինութիւն տաճարին: — *Կիւրոսէն Հարիւր տարիի չափ յառաջ նայի մարգարէն յայտնաբարբառ քարոզեր էր նորա դալուստն ու միանգամայն աւետեր էր որ նորա ձեռօք Աստուած գերութեան տառապանքէն իւր ժողովորդը պիտի ազատէ ու Հայրենիքը պիտի դարձունէ բնակեցընէ, ասելով.*

« Ուրախ եղիցին երկինք, զի ողորմեցաւ Աստուած Իսրայելի. փող հարեք հիմունք երկրի, զոչեցեք լերինք զօրախուրիւն, բլուրք եւ ամենայն ծառք, զի փրկեաց Աստուած գեակոր, եւ Իսրայելի փառաւորեցի. . . Եւ եւ որ ասեմ ցերուսաղէմ բէ բնակեցիք, եւ ցքաղաքս Հրեաստանի բէ շինեցիք փերտին եւ զաւերակա նորա կանգնեցից: Որ ասեմ ցանդունդս բէ աւերեցիք, եւ զգետս նորա ցամաքեցուցից: Որ ասեմ ցԿիւրոս բէ իմաստնացիք, եւ զամենայն կամս իմ արասցես: Որ ասեմ ցերուսաղէմ բէ շինեցիք, եւ զտաճարն իմ սուրբ հաստատեցից: Այսպէս ասէ Տէր Աստուած ցօծնալն իմ ցԿիւրոս, զորոյ կալայ զաջոյ ձեռանէ նորա ննազանդեցուցանել առաջի նորա զազգս, եւ զգօրութիւն քաղաքաց խորտակեցից, եւ քացից առաջի նորա զզրունս, եւ քաղաքք մի փակեցին: Եւ երբայց առաջի քօ. զլերինս հարբեցից, զզրունս պղնձիս խորտակեցից եւ զնիգս երկարիս փշրեցից »:

Թագաւորութեանը առաջին տարին եւ Քրիստոսէ 536 տարի յառաջ՝ Հրատարակեց Կիւրոս այն անուանի Հրովարտակն սրով կվերջանար Երեմիա մարգարէին կանխաձայնած եօթանասնամեայ գերութիւնը: Եւ այս էր Հրովար-

տակին բովանդակութիւնը . « Թագաւորն ամենայն տիեզե-
րաց Տէր Աստուած Իսրայելի , երկնքի ու բոլոր երկրիս թա-
գաւորութիւններն ինձ տուաւ . եւ յայանելով պատուիրեց
որ իրեն Հրէաստանի երուսաղէմ քաղաքին մէջ փառաւոր
տաճար մի շինեմ : Արդ սրչափ որ զինքը պաշտող Հրեայք
կան Հոս , ամէնքն ալ երթան Հոն շինեն Իսրայելի Աստու-
ծոյ տաճարը . եւ ամէն մարդ ոսկւով , արծաթով եւ անաս-
նով օգնեն նոցա » : Միանգամայն հրամայեց Կիւրոս որ երու-
սաղեմէն բերուած ոսկեղէն ու արծաթեղէն ամանները , որ
հաղարաւոր զոհարաններ , սկաւառակներ եւ ուրիշ կահեր
էին՝ բոլորն ալ ետ դարձուն :

Զօրաբարէլ : — Այս հրովարտակն ու սրբազան անօթ-
ները յանձնուեցան Զօրաբարէլ Սաղաթիւսեանց իշխանին ,
որ Յերոնիա թագաւորին թուռն էր , եւ Հրէաստանի կու-



սակալ գրուեցաւ : Յետո Յովսեփեկեանց քահանայապետով
ու քառասունուիրեք հազար երեքհարիւր վաթսուն Հրեա-
ներով , թող նոցա ծառաներն ու աղախնները՝ որ եօթն
հազարէն աւելի էին , ճամբայ ելաւ Զօրաբարէլ եւ հասաւ
երուսաղէմ : Հոն ամէնքը յօժարամիտ սրտիւ առատ նը-
պատանք տուին իշխնութիւն տաճարին , իծախս աստուա-
ծային պաշտաման եւ ինորոգութիւն քաղաքին : Նախ ող-
ջակիզաց սեղանը կանգնուեցաւ . վասն զի ըստ օրինաց
Մովսէսի՝ առաւօտ եւ իրիկուն անոր վրայ պիտի նուի-

րուէին զոհերը . աստուածային պաշտամունքը նորէն սկսան եւ Տաղաւարահարաց տօնը Հանգիսիւ կատարեցին : Չորս կողմէն արուեստաւորներ , հիւաներ ու քարահասներ ժողովեցան . հիւրոսի հրամանին անսալով՝ Տիւրացիք ու Սիդոնացիք Լիբանանէ մայր փայտ բերին , շէնքին վերակացուներ դրուեցան , եւ երկրորդ տարւոյն երկրորդ ամիսը համագումար ժողովրդեան առջեւ՝ երկրորդ տաճարին հիմունքը ձգուեցան : Քահանայք եւ որդիք Ասափայ Ղեւտացիք իրենց պճզնաւորներովն ու պատմուճաններովը զարդարուած՝ ներկայ էին այս բարեպաշտական ու սրտառու չհանգիսին , եւ ծնծղայից ու փողոց ձայներով երգեր ու օրհնութիւններ կերգէին իգոհութիւն եւ խիառս Բարձրելոյն , եւ ամէնքն իրարու կըսէին . « Խոստովան եղերուք եւ գոհացարուք զՏեառնէ : զի քազցր է : զի յաւիտեան է սղարմութիւն նորա իվերայ Իսրայելի » : Զուարթամիտ երիտասարդները կխայտային , եւ ցնծալից ուրախութեան ձայներով օգը կթնդացընէին . իսկ քահանայից , Ղեւտացւոց , հազարապետաց եւ ծերոց շատերը , որ Սողոմոնեան մեծակառոյց տաճարին փառաւորութիւնը տեսեր էին , սորա խոնարհ հիմանցը վրայ կհասաչէին ու գառն արտասուք կթափէին : Բայց այնչափ մեծ էր ժողովրդեան հրճուալից ցնծութեան սաստկագոչ աղաղակը , որ նոցա կողկողանքն ու հառաչանաց եւ հեծութեան ձայները հազիւ կլսուէին :

Խափանումն շինութեան տաճարին : — Այսպիսի համաշունչ միաբանութեամբ ու մեծարորոք եռանդեամբ սկըսուած շէնքը հարկաւ շուտով պիտի բարձրանար լմբննար : Սակայն Սամարացիք , որ ինչպէս տեսանք՝ Իսրայելացւոցմէ ու Սաղմոնասարայ զրկած ասորեստանցի գազթականներէն խառնուած ժողովուրդ մի էին , որով եւ զճըմարիան Աստուած եւ զկուռս խառն կպաշտէին , ուղեցին տաճարին շինութեանը օգնել նպաստել : Հրեայք որ իրենց կռապաշտութեանը պատճառաւ քաշած գերութեան անտանելի տառապանքէն գեռ նոր սկսեր էին քիչ մը աղատիլ , բացէ իբաց մերժեցին նոցա կենակցութիւնն ու օգնութիւնը : Սամարացիք կատղած՝ սկսան ամէն ջանք ընել

որ շէնքը խափանեն. եւ Կիւրոսի որդւոյն Կամբիւտի իշխանները կաշառելով՝ հասկըցուցին որ Հրեայք ամէն ժամանակ իրենց տեարցը դէմ ապստամբեր են. հիմա ալ Պարսից տէրութենէն բոլորովին գլուխ քաշելու համար՝ երուսազեմայ պարիսպները կշինեն կնորոգեն: Անոնց նենգամիտ խօսքերուն հաւատաց Կամբիւս, եւ հօրը հրովարտակը խափանեց. որով եւ իրեն ու յաջորդ Շմերդ մագին ժամանակը շէնքը կախ մնաց գաղտեցաւ մինչեւ Դարեն Վշասպկայ թագաւորին թագադրութեանը երկրորդ տարին, որ Կիւրոսի հրովարտակը հաստատելով՝ շէնքին յառաջ երթալուն հրամանն տուաւ:

Կրկին շինութիւն տաճարին: Անգէոս մարգարէ: — Այն ժամանակն Անգէոս մարգարէն եկաւ, ու խրատուսիչ խօսքերով ժողովրդեան մարած եռանդը նորէն վառեց բորբոքեց, որոնք «Դեռ Աստուծոյ տունը շինելու ժամանակը հասած չէ» ըսելով՝ իրենց համար միայն փառաւոր սներ շինելու կըբաղէին. ուստի եւ Աստուած մարգարէին բերնովը գանգատանօք ըսաւ նոցա. «Միթէ ձեզ միայն հասեր է ժամանակ որ դմբեթեայ սներու մէջ ընակիք, երբ իմ տունս երեսի վրայ ու աւեր է: Ի՞նչ կեցեր էք. ելէք լերան վրայ, փայտ կտրեցէք ու տունս շինեցէք»: Ժողովուրդը քաջալերուած՝ մեծ եռանդով շինութեան ձեռք զարկաւ վերստին. եւ երբոր շէնքը արագ արագ յառաջ երթալով լմննալու մօտեցաւ, ըսաւ նորէն մարգարէն. «Ձեր մէջէն անոնք որ այս տանս առաջին փառաւորութիւնը տեսած են, այս նորա քովը ոչինչ կհամարին: Սակայն զօրացիր դու, Զօրաբարէլ, կըսէ Աստուած, եւ զօրացիր Յեսու Յովսեփեկեայ քահանայ մեծ, եւ զօրացիր ամենայն ժողովուրդը երկրիդ, եւ գործեցէք՝ զի ես ըստ ձեզ եմ: ասէ Տէր ամենակալ: Դարձեալ միւսանգամ շարժեցից զերկիրս եւ զերկիր, եւ զծով եւ զցամաք, եւ միանգամայն շարժեցից զամենայն ազգս, եւ եկեցցէ ընտիր ընտիր ընչից ամենայն ազգաց, եւ լցուցից զտունդ զայդ փառօք. զի մեծ եղիցի փառք տանգ այդորիկ վերջինդ քան զառաջինն, ասէ Տէր ամենակալ»:

Զարարիա մարգարէ: — Անգէլի այս փառաւոր խոստ-

մունքները Չարարիա մարգարէն կուգար կհաստատէք ուրիշ նոր ու բերկրալից խոսամամբք երջանիկ ապագայի :

• Այսպէս կրտեք Տեր . Սիոն պիտի դառնամ եւ Երուսաղեմի մէջ բնակիմ . եւ կոչուի Երուսաղեմ ճշմարիտ քաղաք , եւ ամենակալին Աստուծոյ սուրբ լեռան : — Երուսաղեմի ծերերն ու պառաւները մեկմեկ գաւազան ձեռքերնին առած նստին նրապարակին մէջ , որ պիտի լցուի խաղացող պատանիներով ու աղջիկներով : Այգիները պատուհներ , երկիրը բոյսեր եւ երկինքը խրեանց ցօյր պիտի տան :

• Սիրտ առէք եւ զօրանան ձեր ձեռքերը : Յուդայի եւ Խորայիի որդիք , զիտցէք որ ինչպէս անեծքի մէջ բնկաք , այնպէս ալ պիտի նանեմ զձեզ իմ օրհնութեամբս : Ինչ կերպով որ միտքս զրի շարբարել զձեզ ձեր հօրերուն մեղացը վերայ բարկանալուս , եւ չզղջացայ , այն կերպով եւս պատրաստուած ու միտքս զրած եմ այս օրերս՝ ողորմիլ Երուսաղեմի ու ներել Յուդայի որդեացդ . ուրախ կեցէք :

• Այսուհետեւ ձեզմէ ամէն մեկը բող անկեղծութեամբ վարուի իւր բնկերին նեւ , եւ իրենց դատաստանը խաղաղութեամբ ու արդարութեամբ վճռուի : Ոչ մեկը իւր բնկերին շար ջկամենայ , եւ սուտ երդնույր չսիրէ . վասն զի այն ամէնը ատեցի , կրտե ամենակալ Տէրը :

• Ուրախ եղիք , Սիոնի դուստր եւ քարոզէ՝ թէ անա քո բազաւորը պիտի գայ առ լեզ , հեզ ու խոնարհ կերպով , նստած խոյ եւ նորա յաւանակին վրայ : Եփրեմի կառքերն ու ձիերը պիտի սատակեցնէ ու նանէ Երուսաղեմէն , եւ կտարտէ ձեր վրայ պատերազմող աղեղները . որպէս զի իւր խաղաղութիւնը սփռուի ազգաց մէջ , եւ տիրէ ջրերուն՝ այս ծովէն մինչեւ իմիսը , եւ այս զեռէն մինչեւ իծագս երկրի :

Յետոյ կաւեաէ մարգարէն նաեւ նոր օրէնք մը՝ որ մտլ-սիսական օրինաց նիւթական խարութիւնները մէկգի թողլով՝ իպաշտան եւ յերկրպագութիւն միոյն եւ ճշմարտին Աստուծոյ պիտի կանչէ գամենայն ազգս եւ ազլինս :

• Չարբորդ , նինգերորդ , եօրներորդ եւ տասներորդ պանքը , կրտե . Յուդայի որդեացդ նամար ուրախութեան եւ խնդութեան փոխարկուի . եւ ուրախ լինիք , եւ ճշմարտութիւնն ու խաղաղութիւնը սիրէք :

• Այն օրերը կենդանի ջուր բղխի Երուսաղեմի մէջ , եւ Տէրը լինի ամէն երկրի բազաւոր :

• Այն օրերը լինի ձեր Աստուածն ու իւր անունը մի միայն . եւ ամէն ազգ զան յերուսաղեմ երկրբայագանել Տեսնն Աստուծոյ ամենակալի , եւ կատարել Տաղաւարանարաց տօնը » :

Եզր քահանայ : — *Վերջապէս գերեզարձէն քսան տարի յետոյ՝ Պարսից Դարեն Վշասպէսայ թագաւորին վեցերորդ տարին տաճարը լճնցաւ , եւ փառաւոր հանդիսիւ*

Նաւակատեաց նուիրեցաւ Աստուծոյ (516) : Գարեհի որդին Քսերֆսու եւս՝ իւր հօրը տուած բոլոր արտօնութիւնները Հրէից շնորհեց : Նոյնպիսի եւ աւելի շնորհիւ պատուեց զիրենք նաեւ Քսերքսեսի յաջորդը՝ Երկայնաձեռն Արտաշէս, եւ թագաւորութեանը եօթներորդ տարին (468) աւանձին հրովարտակով մը հրաման տուաւ սիրելւոյն Աստուծոյ եւ իւր՝ եզրի քահանայի ու վարդապետի օրինաց, որ լայնաճաւալ տէրութեանը մէջ սխառուած Հրեաներէն ուզողը կարող լինի ժողովել տանիլ ի Հրէաստան, տաճարին համար շատ ստակ ու մեծամեծ պարգեւներ շնորհեց, եւ իրեն իշխանութիւն տուաւ դատաւորներ ու կուսակալներ գնելու, եւ օրինաց չհնազանդողներն իրենց յանցանքին մեծութեանը համեմատ դատելու, եւ մահու, տանջանաց, տուգանքի եւ կամ կապանաց մատնելու :

Մէկէն եզր հասարակաց ազօթիւք եւ պահօք Աստուծոյ մէ գիւրութիւն ու յաջողութիւն խնդրեց, եւ բազմութեամբ ճամբայ ելաւ, հետը տանելով շատ ոսկի, արծաթ եւ տաճարին մնացած սրբազան անօթներն ու զարդերը : Աստուծոյ օգնութեամբը այս վտանգաւոր եւ թըշնամիներէ պաշարուած ճամբորդութիւնն անվտանգ անցրնելով՝ ողջամբ եւ խաղաղութեամբ հասան յերուսաղէմ, երեք օր հանգչեցան, եւ չորրորդ օրը զօհեր մատուցին Աստուծոյ՝ իշնորհակալութիւն այս երկրորդ գերեզարձին :

Հանգէտն աւարտելէն յետոյ՝ իւրեանց մէջ գանուած նահապետներն ու իշխանները եկան, եւ ցաւելով պատմեցին եզրին՝ թէ ժողովուրդը հեթանոսաց ու այլազգեաց հետ խառնակեցաւ խնամութեամբ, եւ քահանաներն ու Ղեւտացիներն անգամ այս մեղքէն ազատ չմնացին : Ժողովուրդոց այս օրինազանցութիւնն որ լսեց եզր, մտածելով այն խառնակութեան չար հետեւանքը՝ սրով Հրեայք նորէն իկուսազառութիւն պիտի զառածանէին, իւր հանգերձը պատուեց, գլխոյն մազերն ու մօրուքը փետեց սղբալով, եւ այնպէս տրտում տխուր սուգի մէջ անբարբառ նստաւ տաճարին սրահը մինչեւ երեկոյեան զօհերու ժամանակ : Յայնժամ ոտք ելաւ եւ այնպէս պատըտած հագուստովը, փետած մազերովն ու մօրուքովը, եւ այլա-

գունեալ երիթացեալ դէմքովը խուռներամ ժողովրդեան մէջ կանգնեցաւ, ձեռքերն երկինք վերուց ու բարձրաձայն «Տէր, կամաչեմք ու կողովմք քու առջեւդ, վասն զի մեզքերնիս գլխու մագերնէս աւելի շատցան, եւ անօրէնութիւննիս մինչեւ երկինք բարձրացան» ըսելով՝ սրբտաշարժ ազօթք մը բրաւ: Բոլոր ժողովուրդը, աբք եւ կանայք, երիտասարդք եւ կուսանք, սկսան յորդահոս արտասուքնին նորա արտասուացը հետ խառնել Աստուծոյ իրենց անօրէնութեանցն ու մեղացը թողութիւն խնդրելով՝ եւ մէջերնէն Յեփոնիա անունով մէկն ալ ելաւ ըսաւ եզրին. «Այլազգիներէն կին առնելով՝ Աստուծոյ դէմ մեղանչեցինք. առ Աստուած երգումնիս նորոգեմք, ուխտ գնեմք նորա առջեւն որ առած կնիկնիս հանեմք ետ զըրկեմք հանդերձ իւրեանց սրբաօքը՝ ինչպէս որ օրէնքը կհրամայէ: Եւ ուրեմն, եզր, եւ ինչ որ պէտք է՝ պատուիրէ մեզ. ամէն բաներնիս ձեռքդ է: Հեադ եմք մեք, եւ ինչ որ հրամայես՝ կկատարեմք»: Ելաւ եզր, բոլոր քահանաները, Աւետացիներն ու Իսրայելի ցեղապետները երգումընցուց, որ Յեքոնիային առաջարկութեան կատարումն յանձն առնուն. եւ ամէնքը յօժարեցան:

Տաճարին սրահէն տուն դարձաւ եզր, եւ նոյն իրիկուն բերանը ոչ հաց դրաւ եւ ոչ ջուր. շուտ մը բոլոր երուսաղեմի ու Հրէաստանի մէջ քարոզ կարգալ տուաւ, որ գերութենէն դարձած բոլոր Հրեաները ժողովուրն գան յերուսաղեմ. եւ ս'լ որ չուզէ դալ՝ իշխաններէն ու ծերերէն պիտի նզովուի, ստացուածքը պիտի գրաւուի, եւ ինքը Իսրայելացուց ժողովրդեան մէջէն դուրս պիտի հանուի: Երեք օրուան մէջ չորս կողմէն ամէնքը վազեցին եկան, եւ հրապարակին տաճարին ու նորա ընդարձակ սրահին մէջ ժողովեցան: Ելաւ կանգնեցաւ մէջերնին եզր, ու բարձրաձայն «Ո՛վ ժողովուրդ ըսաւ, օտար կանայք առնելով՝ Աստուծոյ օրինաց դէմ գործեցիք ու Իսրայելի մեղացը վրայ նոր մեզք մը աւելցուցիք. փառք տուէք մեր հարց Աստուծոյն, նորա կամքը կատարեցէք, ելէք զատուեցէք հեթանոսներէն եւ անոնցմէ առած կանայքնիդ արձակեցէք»: Այս լսելուն պէս՝ մէկէն ազաղակեց բազմութիւնը.

«Ըսածիդ պէս կընեմք», եւ խսկոյն հրաման տրուեցաւ, փնտռուեցան՝ իմացուեցան այլազգի կանայք ունեցողներն ու զանոնք Հրէաստանէն դուրս արձակելու ստիպուեցան:

Նեեմի, եւ շինութիւն պարսպաց Երուսաղեմի: — Սակայն Երուսաղեմի պարիսպները կիսակործան լինելով՝ անպաշտպան ժողովուրդը թշնամեաց յարձակմունքներէն ու հարստահարութիւններէն ազատ չէր: Նեեմի՝ որ Արտաշէս թագաւորին տակառապեան ու սիրելին էր, Հրէաստանէն եկողներէն լսելով որ իւր հայրենակիցքը մեծ նեղութեան ու նախատանաց մէջ են՝ շատ ցաւեցաւ, սիրաբ կտրտեցաւ, նստաւ լացաւ, սուգ մտաւ, պահք բռնեց, ծունկի վրայ եկաւ, ձեռուրներն առ Աստուած վերուց աղօթեց որ ժողովրդեան խեղճութեանը վրայ ողորմի, եւ այնպէս արտում ախուր թագաւորին առջեւն ելաւ որ պաշտօնը կատարէ: Ձեռքէն գինին առնելու ժամանակ Արտաշէս նորա գէմքին խոր ախրութիւնն ու այլայլութիւնը տեսնելով՝ «Ինչո՞ւ երեսդ տրտում ախուր է, քսաւ. — Արքայ, յաւիտեան կեաց, պատասխանեց հայրենասէրն Նեեմի. ինչպէս երեսս տրտում ախուր չլինի, երբ հօրս քաղաքն ու տունը աւերակ մնացեր է: Թէ որ ծառայդ առջեւդ շնորհ գտեր է, զիս Հրէաստան՝ մեր հարց յիշատակարանաց քաղաքը զրկէ, եւ ես քու հրամանաւդ զայն շինեմ՝ պայծառացնեմ»: Արտաշէս տեսնելով նորա հայրենեաց վրայ ունեցած սէրը, սչ միայն խնդիրքը կատարեց, այլ եւ զինքը Հրէաստանի կուսակալ դրաւ, եւ թագաւորական հրովարտակաւ ճամբայ ելաւ Նեեմի (443):

Երբոր Երուսաղեմ հասաւ՝ երեք օր ինքզինքը չճանչցուց, եւ երեք գիշեր միակերպ քաղաքին պարիսպներն աչքէ անցուց պտրտեցաւ: Չորրորդ օրն առաւօտը կանուխ քահանաները, իշխաններն ու ժողովրդեան մեծամեծները իւր քովը կանչեց, պատմեց նոցա թէ ինչպէս Աստուծոյ օգնութեամբը կարող եղեւ Արտաշէս թագաւորէն ոչ միայն սուրբ քաղաքին պարսպաց շինութեանը հրամանն առնուլ, հասկա նանէ շատ ոսկի արծաթ. եւ այնպէս վերջացուց իւր խօսքը. «Ո՞վ հայրենասէր եղբարք, ինչ խեղճութեան մէջ լինելնիս կտեսնէք, քսաւ. եկէք քաղաքիս

պարխապները շինեմք, որպէս զի այսուհետեւ գէթ շրջակայ ազգաց խաղալիկ ու նախատինք չլինիմք» : Իւր խրախուսիչ խօսքերովն ու խոստամունքներովը քահանայից ու ժողովրդեան հայրենասիրութիւնը վառեցաւ, եւ պարսպին կախ թողուած շինութիւնն սկսաւ մեծ եռանդով յառաջ երթալ : Ընդունայն տեղ մտտակայ ազգեր Սամարացոց գրգռութամբը ջանացին զայն խտիանել. բոլոր ժողովուրդը զինեց նեեմի, եւ Աստուած նոցա թշնամեաց ամէն ջանքն ու հնարքը խտիանեց : Արեւուն ծագելէն մինչեւ մտարը մտնելը ժողովրդեան կէսը շէնքն յառաջ կտանէր, կէսը սղառազէն պահպանութիւն կրնէր եւ պատերազմի պատրաստ կկենար. եւ մինչեւ այն հասաւ որ շինողներն իսկ հարկազրեցան մէկ ձեռքով գործել եւ միւսով թուրը բռնել : Յիսունուերկու օրուան մէջ պարսպին շինութիւնը լմընցաւ, եւ նորա մեծահանգէս նաւակատեացը պատրաստութիւններ տեսնուեցան : Քահանայք եւ Աւետացիք զժողովուրդը, քաղաքին դռներն ու պարխապը սրբեցին. երկու կարգ երգիչներ հանդերձ աշխարհախումբ բազմութեամբ պարսպին չորս կողմը պտըտեցան՝ իրենց քաղցրաձայն երգոցն հեռ խառնելով ծնծղաներու, թմբուկներու, սաղմոսարաններու եւ փողերու սաստկաշառաջ հընչմունքները : Երբ տաճարին առջեւը հասան, այն տեղ եւս գործութեան նոր երգեր ու փառաբանութիւններ հընչեցուցին առ Աստուած. բազմաթիւ զոհեր ու ողջակէզներ մատուցին, արք եւ կանայք եւ մանկունք ուրախութեամբ կզուարճանային եւ նոցա ցնծալից ազազակէն բոլոր երուսաղէմ՝ կլիմնգար :

Այսպիսի ուրախութեամբ լցուած՝ տաղաւարահարաց տօնն եւս մեծ հանդիսով ուզեց ժողովուրդը կատարել. եւ եզրէն որ օրինաց վարդապետ էր՝ խնդրեց որ Մովսէսի օրէնքն իրեն կարգայ : Խնդիրքնին ընդունելի եղաւ. տաճարին առջեւը փայտեղէն բարձր բեմ մի շինուեցաւ. տօնին առաջին օրը առաւօտը կանուխ գրիչն օրինաց Տեառն (*)

(*) Աւանդօրինն է Հրէից մեջ բէ եզր նաւարած է Մովսիսնն սկսեալ մինչև իւր օրերն եղած մարգարից այլ եւ այլ գրօրիւնները, եւ զանոց

ելաւ Հոն, եւ երբոր սուրբ գիրքը բացաւ եւ անով բաղմախումբ ժողովուրդն օրհնեց, ամէնքը ձեռքերնին երկինք տարածեցին եւ երեսի վրայ ընկան երկրպագութիւն ըրին Տեառն Աստուծոյ, եւ քանի որ օրէնքը կլսէին՝ նոցա դէմ ըրածնին յիշելով կուլային կողբային. եւ կէսօրուան դէմ ողբոց եւ արտասուաց ձայներնին այնչափ սաստկացաւ որ մինչեւ Հարկ եղաւ որ նեեմի՝ եզր եւ Ղեւտացիք ժողովուրդեան մէջ մանեն, գիրենք քաջալերեն Հանգարտեցընեն, «Մի լայք, մի տրամիք, օրս այս՝ օր սուրբ է Տեառն Աստուծոյ մերոյ» կանչելով՝ եւ գիրենք յորդորելով որ երթան ուրախ զուարթ ուտեն խմեն, եւ չունեցողներն ալ կերցընեն խմցընեն ուրախացընեն: Երկրորդ օրն ալ դարձեալ ժողովեցան, եւ լսելով որ ըստ օրինաց պէտք է եղեր տողաւարաՀարաց տօնին եօթն օրերը՝ ճիւղերէ շինուած տաղաւարներու տակ ընակիլ, իրենք ալ ուղեցին շինել. եւ եզրին Հրամանաւր դնացին լեռնէն ձիթենիի, սօսիի, մրտենիի, խնկենիի եւ արմաւենիի ճիւղեր կտրեցին բերին, տաղաւարներ շինեցին ու մէջը ընակեցան: Շարունակ եօթն օրն ալ եզր իրենց կարգաց օրինաց գիրքն ու ամէն Հարկաւոր մեկնութիւնը տուաւ. ժողովրդեան վրայ այնպիսի լաւ ազդեցութիւն ըրաւ այս Հոգեւոր կրթութութիւնն որ զանոնք ամենայն զգուշութեամբ պահելու մեծ փափաք ցուցուցին, պահք բռնեցին, քուրձ Հագան, եւ դլուխնին մսիւր ցանելով՝ Աստուծոյ առջեւն ընկան, մեղքերնին խոստովանեցան, թողութիւն խնդրեցին իրմէ, նորոգելով միանգամայն Աստուծոյ Հետ իրեն Հաւատարիմ՝ մնալու ուխտերնին, եւ իշխանք եւ քահանայք եւ Ղեւտացիք ստորագրեցին զայն: Հարուստներն աղքատաց գանգատը դադրեցընելու Համար դերիններն արձակեցին, պարտապանաց պարտքը թողուցին եւ ամէն յոփշտակած բաներնին ետ դարձուցին: Անշահասիրութեան օրինակ

իրարու նետ միացնելով՝ Սուրբ գիրք, Աստուածաշունչ կամ Հին կուսութեան բաժնիս կազմեր է: Ինքն ալ չորս գիրք գրած է, յորոց երկուքը միայն փաւերական կրնդունի եկեղեցին: Ինքը նաեւ ժողովրդեան մէջ պատմութեամբ ասանդոսիւններ ժողովեց ու կարգի դնելով՝ Մեացորոցաց երկու գիրքը շարագրեց:

տուեր էր նեեմի, իւր ամէն ունեցածը պարսպաց շինութեան եւ կարօտելոց օգնութեան հասնելու գործածելով:


Նեեմի խոստացեր էր իւր բարերարին որ հայրենիքը վերականգնելէն ու կարգաւորելէն ետքը՝ նորէն անոր քովը դառնայ իւր հաւատարիմ ու անձնանուէր սպասաւորութիւնն յառաջ վարելու: Տասուերկու տարի հայրենեացը մեծամեծ ծառայութիւններ ընելէն ու թշնամեաց հարստահարութեանցը ձեռքէն զոյն ազատելէն յետոյ, դարձաւ նեեմի Արաաշեսին քով (455): Բայց հազիւ թէ հեռացեր էր չրէաստանէն՝ իւր եւեղրին ջանքովը ջնջուած անկարգութիւնները նորէն երեւան ելան ժողովրդեան մէջ. դարձեալ այլազգեաց հետ խնամութիւնն սկսաւ: շարաթօրը սուրբ չէր պահուեր, եւ տաճարին ու քահանայից պահպանութեան ու ապրուստին համար որոշուած տասանորդը չէր տրուեր: Յաւօք սրտի լսեց նեեմի հայրենակցացն եպերելի ընթացքը, եւ հարկ համարեցաւ նորէն գալ անձամբ դարման տանիլ անոր: Հասաւ, օրինաց դէմ եղած զեղծմունքը խտրանեց, առած այլազգի կնիկինն արձակել չարգանքն արտօրեց: Սոցա մէջն էր նաեւ Յովիզայէ՝ քահանայապետին Մանառե որդին, որ Սամարիոյ Սանարադաս կոչուակալին աղջիկին իրեն կին առեր էր. որ եւ արտօրեալ չրէից հետ իւր աներոջը քով գնաց իլամարիա, եւ Սամարացւոց հետ միացաւ. Սանարադաս ալ Գարիզին լերան վրայ տաճար մը շինել տուաւ՝ երուսաղէմայ տաճարին նախանձորդ, եւ զՄանասէն անոր քահանայապետ դրաւ. որով եւ այն երկու ժողովրդոց մէջ եղած ատելութիւնը աւելի սաստկացաւ՝ արմատացաւ, եւ ամէն ժամանակ իրարու վնաս հասցընելու եւ մէկզմէկ կործանելու աշխատեցան, ինչպէս որ յիշեցինք:

Գարիզին լերան տաճարին մէջ եւս արարողութիւններն ըստ մովսիսական օրինաց կկատարուէին: Սամարացիք կը պնդէին թէ Գարիզին լեռը իսպաշտօն Աստուծոյ նուիրուած էր՝ Յեսուայ իսկ ժամանակէն՝ վրան տրուած օրհնութիւններով. Արբահամ, Իսահակ եւ Յակոբ հոն զԱստուած պաշտած են, եւ թէ Մովսէս հրամայած էր որ այն լերան վերայ միայն տաճարը շինուի. ուստի եւ իրենք Մովսիսի

Հնդամատեանէն ուրիշ գիրք կամ մարգարէութիւն չէին ընդուներ, թէպէտեւ Մեսիայի գալուն՝ հրեշտակաց գոյութեան եւ վերջին դատաստանի կհաւատային :

Հրեայք գերութեամբ Քաղզէացւոց մէջ ցրուելով՝ կամաց կամաց սկսեր էին իրենց լեզուն թողուլ՝ մոռնալ եւ անոնցը սովբիլ . եւ տաւերն ալ երբայեցերենէն շատ աւելի դիւրութեամբ գրուելուն համար՝ սուրբ գիրքն ալ սկսեր էին անոնցմով գրել : Միայն Սամարացիք անփոփոխ պահեցին միշտ երբայեցերենի սովորութիւնը, եւ իրենց ձեռքովն է որ մինչեւ մեզ հասաւ Մովսեսի Հնդամատեանին հին երբայեցի տաւերով գրուած օրինակը :

Մաղաքիա մարգարէ : — Նեեմիին կառավարութեանն ու կենացը վրայ ասկէց աւելի բան չեմք գիտեր . բայց հաւանական կերեւի որ երուսաղէմ վախճանած, եւ իւր վերականգնած հայրենեաց սուրբ հողոյն մէջ թաղուած է : Իրեն ժամանակակից էր Մաղաքիա՝ մարգարէից վերջինը, որ նոր տաճարին մէջ նուիրուած արատաւոր զոհերն ու ողջակէզները կյանդիմանէր, եւ ակն յանդիման կտեսնէր այն անարատ ողջակէզն որ նոյն տաճարին մէջ պիտի նուիրուէր իբրևութիւն ամենեցուն : Մարգարէութիւնները քանի որ վերջերնին կհասնէին՝ աւելի պարզ ու դիւրիմաց կլինէին . եւ Մաղաքիա Քրիստոսի գալուստը գուշակելով՝ Հրեշտակ մեծի խորհրոյ կկոչէ զնա, եւ կիմացընէ թէ առջեւէն մէկը պիտի գայ (Յովհաննէս Մկրտիչ) ճանապարհ պատրաստելու . եւ այսպէս հին օրինաց ժողովրդեան վերջին մարգարէն կաւետէ նոր օրինաց ժողովրդեան առաջին մարգարէին գալուստը . եւ որպէս զի մինչեւ այն ժամանակ ժողովուրդն Աստուծոյ ուրիշ մարգարէի ընդունայն ակնկալութիւն չունենայ, այլ Մովսեսի օրէնքը բաւական համարի իրեն, Աստուծոյ կողմանէ ըսաւ Մաղաքիա . «Յիշեցէք զօրէնան Մովսեսի ծառայի իմոյ, ինչպէս որ Քորէք լեբան վրայ պատուիրեցի անոր իմ ամէն հրամաններս ու իրաւունքները » :



Գ Լ Ո Ի Խ Ի Յ .

Ե Ս Թ Ե Ր .

Ասորեստանի եւ Պարսկաստանի Հրեաները . Մուրդքէ : — Եսմեր Թագունի կրնարուի : — Մուրդքէի եւ Եսմերայ տագնապը : — Եսմեր Թագաւորին գիմաց կենէ : — Մուրդքէի վարձատրութիւնը : — Համանայ մահը : — Հրէից ցնծալից տանը : — Գիրք Եսմերայ . եւ գերեզման նորա :

Ասորեստանի եւ Պարսկաստանի Հրեաները . Մուրդքէ : — Պարսից թագաւորաց՝ գերութեան դարձին համար հեռահեռէ տուած հրովարտականերով՝ բոլոր Հրեայք իրենց հայրենիքը չէին գարձած . մէջերնէն շատերը հաստատուած տեղերնին մնացեր էին Ասորեստանի եւ Պարսկաստանի մէջ՝ երբեմն սիրելի եւ երբեմն ատելի լինելով իրենց գերեզմաններուն : Սոցա մէջ էր նաեւ Մուրդի, որ Արաւշէս Երկայնաձեռն թագաւորին տանը հոգաբարձուն էր , եւ Ամինագար եղբորը մահուրնէն ետքը՝ անոր անհայր ու անմայր մնացած եսրեր անունով ազջիկը քովը առեր կրանուցանէր ու աստուածաշտուութեան մէջ կկրթէր :

Եսմեր թագունի կրնարուի : — Արաւշէս՝ թագաւորութեանը երրորդ տարին՝ իւր սիրելեացը , ակութեանը նախարարացն ու մեծամեծացը փառաւոր կոչունը մը բրաւ , որ ըստ արեւելեան շքեղապանձ պերճասիրութեան հարիւր ութսուն օր տեւեց : Եօթն օր ալ ուղեց թագաւորական պալատին դաւիթը ռամկին ուրախութեան հանդէս ընել . գաւիթը վարդայատակ զարդարուեցաւ , պատերը բեհեզովք , ծիրանեօք , սօկեհուռ կերպասովք , սակիտայակ սիւներով ու գոյնագոյն նկարներով զարդարուեցան , սօկեղէն ու արծաթեղէն ակտուք եւ գահայք դրուեցան՝ ընդերուզեալք մարգարտով եւ ակամբք պատուականօք , եւ սօկեղէն ու արծաթեղէն թակոյլներու ու մաններու մէջ բազմատեսակ ըմպելիներ բերուեցան , եւ ուրախութեան հանդէսն սկսաւ : Նոյնպիսի կոչունը կրնէր

նաեւ կանանց Ասրիկե թագուհին իւր պալատին մէջ : Եօթ-
ներորդ օրը երբոր զուարճացաւ յանձն իւր Արտաշէս, ու-
ղեց Ասթինէն արքայապան՝ Հագուսաներովը բերել տալ,
ու անոր զարմանալի գեղեցկութիւնը իւր մեծամեծացն
ու ժողովրդեանը ցուցընել . ուստի եւ ներբընեացը հրա-
մայեց որ երթան շուտով Ասթինէն բերեն . բայց նա յանձն
չառաւ դալ, ինքզինքը այն քաղաքաժողովը քաղմութեանը
տեսարան ընել : Այս անհնազանդութեան վրայ շատ բար-
կացաւ Արտաշէս . յանկարծ սէրն ատելութիւն փոխեցաւ,
իշխանաց խորհրդովը զինքը թագուհիութենէն հանեց,
որպէս զի ուրիշ կանայք ալ իրմէ չար օրինակ առնելով՝
իրենց էրիկներուն անհնազանդ չլինին . եւ զինքը բոլո-
րովին ժողովուրդ համար՝ մէկէն հրաման հանեց որ տէ-
րութեանը մէջ ամենագեղեցիկ աղջիկներ փնտռուին, եւ
անոնց մէջ ամենէն գեղեցիկն ապա Ասթինէին ակտոր,
փառքն ու պատիւը :

Ամէն կողմէն չքնաղագեղ աղջիկներ Հագուսած զարդա-
րուած Սխիս (Շօշ) թագաւորանիստ քաղաքը բերուեցան
ու ներբընեացեալն յանձնուեցան : Սոցա մէջ էր նաեւ պար-
կեշտագեղն Եսթեր . իրմէ զատ նոցա ամենուն խելքն
ու միտքը Ասորեստանեայց՝ Պարթից եւ Մարաց մեծազօր
ինքնակալութեան թագուհի լինելու վրայ էր . սակայն ա-
մենուն ալ յոյժ պարապ պիտի ելնէր . ինքնազարգ գե-
ղեցկութեամբը անոնց պաճուճազարգ գեղոյն պիտի յաղ-
թանակէր Եսթեր : Արտաշէս զինքը տեսնելուն պէս՝ զմայ-
լեցաւ, ու գլուխը թագ դնելով՝ Ասթինէին տեղ զինքը
թագուհի ու տիկնաց տիկին անուանեց . եւ Մուրդ-քէին
խորհրդովը Եսթեր իւր աղգն ու հայրենիքը չյայտնեց
թագաւորին :

Համան : — Երկու ներբընիք խորհուրդ կընէին զԱրտա-
շէս սպաննելու . կիմանայ Մուրդ-քէ, Եսթերայ ձեռքովը
թագաւորին կհասկըցընէ . գաւաճանք յանցանքնին կը-
խոստովանին կսպաննուին, եւ թագաւորը կհրամայէ որ
Մուրդ-քէին տիրասիրութիւնը յիշատակարանին մէջ գը-
րուի . Քիչ ժամանակէն Արտաշէս իւր սիրելի Համան իշ-
խանը իւր երկրորդն ընելով՝ հրաման հանեց որ ամէնքն

անոր առջեւ երկրպագութիւն ընեն : Այն հրամանին երկիւզածն Մուրդ-քէ միայն չհնազանդեցաւ՝ Աստուծոյ պատիւը չուզելով անոր ստեղծուածոյն տալ . բայց եւ անով Համանին անողորբելի սխն ու վրէժխնդրութիւնը իրեն եւ իւր ազգին վրայ շարժեց : Համան լսելով թէ Մուրդ-քէ Հրեայ է ; գնաց թագաւորին առջեւ ; Հրէից ազգին վրայ ամէն չարիք խօսեցաւ ; ամբաստանեց զանոնք իբրեւ ամենայն օրէնքէ ապստամբ ; եւ տէրութեան մէջ մնալնին ամենալնասակար ցուցընելով՝ հրաման առաւ Արտաշէսէն որ ընդհանուր հրովարտակաւ մը զանոնք մի եւ նոյն օրուան եւ ժամուն մէջ՝ ամէն տեղ մեռցընել տայ ջնջէ ; ծերերէն սկսած : մինչեւ մանուկ տղայքը : Իւր սիրելւոյն խնդրոյն հաւնեցաւ թագաւորը ; Հրէից կոտորածին հրովարտակը նորա մատանեաւը վաւերացաւ ու բոլոր թագաւորութեան մէջ կարգացուեցաւ :

Մուրդքէի եւ Եսթերայ տագնապը : — Այն մահադոյժ լուրն որ առին Հրեայք՝ մեծ սուգ մտան ; եւ աներնին ողբով ու կսծով լցուեցան : Մուրդ-քէ պատմուածանը պատառեց ; քուրձ հագաւ ; գլուխը մոխիր ցանեց ; եւ « Ազգս ինչ բրաւ որ պիտի ջնջէք » ազաղակելով՝ քաղաքին հրապարակը կարեց անցաւ ; հասաւ արքունեաց դուռը . եւ քրձազգած ու մոխրապատ լինելուն համար՝ գաւիթը ներս չկարենալով մտնել՝ դուրսը կեցաւ ; եւ ներքինեաց ու նստօշտաց ձեռքով բանը Եսթերին իմացուց : Այն սոսկալի հրամանին վրայ սարսափեցաւ Եսթեր . մարդ զրկեց որ Մուրդ-քէին վրայէն քուրձը հանեն ; իւր սովորական փառաւոր հագուստը հագցընեն՝ քովը բերեն : Յանձն չառաւ նա զարդարուիլ քանի որ իւր հայրենակցաց կեանքը ապահովուցած չէր . որով եւ Եսթեր՝ իւր հաւատարիմ Ջառնարն ներքինին զրկեց ; որպէս զի տեղն իտեղը Մուրդ-քէէն իմանայ ճշմարտութիւնը : Մուրդ-քէ Սխիսին մէջ կարդացուած մահադոյժ հրովարտակին օրինակը զրկելով՝ պատուիրեց որ երթայ թագաւորէն խնդրէ ; աղաչէ որ ժողովրդեանը խնայէ ; հրովարտակը ետ կանչէ . եւ սիրաբար շարժելու համար կշիռեցընէր իրեն թէ որպիսի տառապանօք պզտիկուց մեծցուց կրթեց զինքը : « Մուրդ-քէին

գնա գրուցէ; ըսաւ Եսթեր Զառնաթեւին; որ ամէնքը գիտեն թէ մինչեւ որ թագաւորը մէկը չկանչէ՝ մարդ քովը չկրնար երթալ; եւ գնացողը կսպաննուի; եթէ թագաւորը իւր ոսկի գաւազանովը չգըպչի անոր, եւ ես երեսուն օրէ ի վեր թագաւորին երեսը չեմ տեսած: — Մի կարծեր; Եսթեր; պատասխանեց Մուրգքէ; որ եթէ բոլոր Հրեայք սպաննուին՝ դուն միայն կկարողանաս ապրիլ. թէ որ դուն հիմա լուռ կենաս՝ Աստուած իւր ժողովուրդը փրկելու համար ուրիշ ճամբայ մը կգտնէ; բայց դուն հօրդ ամսը հետ կկորսուիս: Յիշէ խեղճութեանդ օրերը. ս գիտէ; գուցէ Աստուած անոր համար զքեզ բարձրացուց՝ որպէս զի իւր կամացը գործադիր լինիս մեզ: Այն յորդորանքին վրայ Եսթերայ սիրտը շարժեցաւ; միտքը դրաւ որ իւր ազն ու ժողովուրդը փրկելու համար եթէ կեանքը կորսնցընել անգամ հարկ լինի՝ յօժարանայ; եւ Մուրգքէին իւր սրտումը յայտնելով՝ ապսպրեց որ Սիսիսի Հրէից երեք օր երեք գիշեր ծոմ բռնել տայ:

Ինքն ալ հանեց վրայէն իւր թագաւորական փառաւոր հանդերձը; քուրձ հագաւ եւ պահօք ու աղօթ իւր Աստուծմէ օգնութիւն կխնդրէր ու կըսէր. « Աստուած իմ եւ թագաւոր; դու միայն օգնեա ինձ միայնումս; որ քեզմէ զատ օգնական չունիմ. դու՛ որ զՅովնան խոր կիտին ապրեցուցիր; երեք մանկունքը իհնօցէ հրայն փրկեցիր; զԻանիէլ առիւծուց դըրն մէջ սղջ պահեցիր; Եղեկիա թագաւորը մահացու հիւանդութենէն բժշկեցիր ու տասնըհինգ տարի կեանքն երկնցուցիր; Աննային աղօթքն ու խնդրուածքը ընդունելով՝ անոր զաւակ շնորհեցիր զմեծն Սամուէլ. լսէ ուրեմն նաեւ իմ պապատանքս; ողորմէ մեզ; մի թողուր որ թշնամիք ժողովրդեանդ կործանմանը վերայ ուրախանան. եւ դու որ թագաւորդ ես ամենայն թագաւորաց՝ համարձակութիւն տուր ինձ՝ պէտք եղածը թագաւորին խօսելով առջեւը շնորհ գտնեմ. դու օգնէ ինձ միայնումս որ քեզմէ զատ օգնական չունիմ: Դուն որ ամենուն սիրաբը գիտես ու կճանաչես; գիտես նաեւ թէ ինչպէս դարչելի է ինձ այս թագը՝ զոր առանց ստիպուելու գլուխս չեմ գներ: Թագաւորէն ընտրուած օրէս ի վեր

ոչ երբէք ուրախ եղած է քո աղախինդ, բայց եթէ քեզ մով՝ Տէր, Տէր Աստուած Արրահամու: Աստուած հօօր, լսէ մեր յուսահտուր ձայնին արտասուալից մաղթանքները: զմեզ չարչարողաց ձեռքէն փրկէ. փրկէ նաեւ զիս այս սոսկալի երկիւղէս, եւ ապրեցուր քո ժողովուրդդ»:

Եսթեր թագաւորին զիմաց կելևէ: — Այս աստուածախրախոյս ազօթքովը քաջալերուած ու զօրացած՝ ելաւ Եսթեր, սգոյ հանգերձր վրայէն հանեց, ծիրանիննրն հաղաւ շքեղացաւ, զԱստուածն ամենայնի նորէն իրենն օգնութեան կանչեց. հետն առաւ իւր սիրելի երկու նստիչաներն որ զգեստին տոորտար վեր կվերցնէին, եւ պալատին մէջէն անցնելով գնաց մինչեւ Արտաշիտին սենեակը, ուր նստած էր նա իւր թագաւորութեան աթոռը՝ հաղած արքայական փառաց պատմուճանը, որ ընդեւուղեալ էր սսկուով եւ մարգարտով եւ պատուական քարերով, եւ ահաւոր էր յոյժ: Գլուխը բարձրացուց որ նայի, սարսափէն եօթերայ գոյնը փոխեցաւ, խեղքը պտըտեցաւ, ու գլորեցաւ նստիչան



վրայ ընկաւ: Այն ժամանակը Աստուած թագաւորին գութը շարժելով՝ աթոռէն իջաւ, վազեց շուտ մը, Եսթերը գիրկն առաւ կանգնեցուց եւ խաղաղութեան խօսքերով աղաչեց մխիթարեց զինքն ու բաւ. «Ի՛նչ ունիս, Եսթեր տիկին. ես քու եղբայրդ եմ, մի վախնար, չես մեռնիր, վասն զի իմ եւ քու հրամանդ մէկ է: Զեռքդ առ սսկի

գաւազանս եւ հետս խօսէ : ըսելով՝ զինքը կհամբուրէր : Գիչ մը սիրտ առաւ նստեր, « Աստուծոյ հրեշտակի մի պէս տեսի զքեզ՝ տէր, ըսաւ, եւ քու փառացի ահէն սիրտս խառնեցաւ » : Խօսքը հազիւ թէ ըմբնուցեր էր՝ նորէն գլորեցաւ ընկաւ : Խռովեցաւ թաղաւորը, տակնուվրայ եզան նորա ամենայն ծառաներն ու սպասաւորները, եւ նստերին կաղաչէ ին : Դարձեալ դրկեց վերուց զինքը թագաւորն ու սրաառօչ ձայնիւ մը « Ի՞նչ կուզես, նստեր, ըսաւ, ի՞նչ է աղաչանքդ. հաւատան, կրսեմ՝ որ եթէ մինչեւ թագաւորութեանս կէսն ուզես՝ կխոստանամ տալու : — Օրս նշանաւոր է, պատասխանեց նստեր, եթէ հաճիս՝ այսօր Համանին հետ կոչունքս հրամես դաս » : Արտաշէս մէկէն կանչել տուաւ Համանը, եւ խմբաւն նստերայ կոչունքին գնացին : Գլինի խմելու ժամանակ « Ի՞նչ կուզես, նստեր տիկին, ըսաւ թագաւորը. ամէն ուզածդ պատրաստ եմ կատարելու : — Աղաչանքս ու խնդրուածքս այս է, ըսաւ նստեր, որ տէր իմ արքան վաղուան կոչունքիս ալ Համանին հետ հրամէ գայ » : Խօստացաւ թագաւորը, եւ երբոր Համան մեծ ուրախութեամբ ու զուարթութեամբ իրմէ բաժնուեցաւ կերթար, պալատին գուռը տեսաւ ըզՄուրդքէ որ քրձազգեաց մարմնով ու մխրացան զլիսով նստեր էր, եւ ոտք չելաւ երկրպագութիւն չբրաւ իրեն : Այս անարգանաց վրայ յանկարծ երեսին զուարթութիւնը գնաց, տխրագէմ տուն դարձաւ, կանչեց իւր բոլոր սիրելիքն ու Զովսարբա կինը, եւ պատմելով նոցա թէ ինչպէս ինքը միայն թագաւորին հետ նստերայ կոչունքը հրաւիրուելու պատիւն ունեցեր էր, եւ երկրորդ օրուան համար եւս նոյնպէս հրաւիրուած էր, իմացուց թէ իւր երջանակութեան մի միայն գառնացուցիչն է Մուրդքէ Հրեայն՝ իրեն երկրպագութիւն ընել չուզելովը : Յայնժամ Զովսարբա եւ իւր սիրելիքը խորհուրդ տուին իրեն որ յիսուն կանգնաչափ փայտ մը պատրաստել տայ, առաւօտը կանուխ թագաւորին ըսէ ու զՄուրդքէն անկէց կախել տայ, եւ սիրտը հանգչեցընելով՝ երթայ նստերայ կոչունքն ուրախանայ : Այն խորհրդոյն հաւանեցաւ Համան, հրամանը տրուեցաւ եւ փայտը պատրաստեցաւ :

Մուրդքէի վարձատրութիւնը: — Նոյն գիշերն Աստուած Արտաշիսին քունը կարեց. ելաւ նստաւ ու սրաի նեղութեանէն հրամայեց դպրապետին որ յիշատակարանները բերէ կարգայ: Երբոր կարդալով՝ Մուրդքէին ըրած տիրասիրութեան պատմութեանը հասաւ, հարցուց թագաւորը թէ «Այս հաւատարմութեան փոխարէն ինչ շնորհ ըրինք կամ փառաց արժանացուցինք զՄուրդքէ»: Եւ երբոր քովիններն «Եւ ոչ ինչ» պատասխանեցին, ոտքի ձայն մը առաւ թագաւորը, եւ «Նայեցէք ո՞վ է» ըսաւ. եկան իմացուցին որ Համանն է, վասն զի առաւօտը կանուխ եկեր էր որ զՄուրդքէն փայտէ կախելու հրամանն ընդունի թագաւորէն: «Ներս կանչեցէք» ըսաւ Արտաշէս. ուրախութեամբ մտաւ Համանն, եւ թագաւորն իրեն հարցուց. «Փառաւորել ուզած մարդուս ինչ պէտք է ընեմ». Համանն մտածելով թէ թագաւորն իրմէ զատ զո՞վ պիտի ուզէ փառաւորել, ըսաւ. «Թագաւորական պատմութեանը պէտք է իրեն հագցնել, թագաւորին հեծած ձին զինքը հեծցնել, եւ թագաւորին սիրելի ու փառաւոր իշխաններէն մէկը՝ բոլոր քաղաքին մէջ զինքը պալտոցընէ, եւ առջեւէն քարոզ կարգայ թէ Ահա այսպէս կ'փառաւորեարքայ իւր սիրելին: — Շատ լաւ ըսիր, պատասխանեց Արտաշէս, գնա շուտով նոյն բանն ըրէ Մուրդքէ հրեային՝ արքունական տանս խնամակալին, եւ ըսածէդ բան մը պակաս չընես»: Ո՛րչափ ալ անտանելի լինէր Համանին



Թագաւորին այս նոր հրամաննր, պէտք էր անարտունջ եւ անխեղի կատարէր. ուստի եւ առաւ արքունի պատմուճանն ու ձին, Մուրգքէին հագցուց, հեծուց զինքը, եւ քաղաքին փողոցներէն անցնելով՝ առջեւէն կաղաղակէր ու կրտէր. « Այսպէս պէտք է լինի այն ամէն մարդուն որ արքան կկամենայ փառաւորել » :

Համեստայ մահր : — Մուրգքէ Թագաւորական պալատը դարձաւ փառաւորեալ փառօք, եւ Համան տունը գնաց գլուխը կախած եւ լի տրտմութեամբ, եւ գլխոյն եկած Թշուառութիւնը Չովսարային ու սիրելեացը պատմեց . որոնք միաբերան խորհուրդ տուին իրեն որ եթէ Մուրգքէ չրեայ է, եւ իշխան եղաւ, հնազանդէ իրեն. վասն զի չես կրնար անոր չար հատուցանել, որովհետեւ Աստուած հեան է, եւ նա զինքը մեծցուց » : Եւ այսպէս ցաւազին խօսած ժամանակինն՝ երկու ներքինի եկան զՀաման Թագաւորոյն ճաշին հրաւիրեցին : Երբոր ճաշի նստան, եւ Արտաշէս գինիով զուարթացաւ, ստիպեց զեսթեր որ խնդիրքն իրեն համարձակ յայտնէ, եւ խոստացաւ մինչեւ Թագաւորութեանը կէսն իրեն տալ : « Տէր իմ արքայ, պատասխանեց եսթեր, թէ որ առջեւ շնորհք գտայ՝ աղաչանքս ընդունէ եւ զիս ու ազգս մահուրնէ ազատէ » : Բարկացաւ Թագաւորը, « Ո՛վ է այն որ պիտի համարձակի ազգս մեռցընել, ըսաւ : — Համան, պատասխանեց եսթեր, այր բանասրկու, թշնամի եւ չար » : Այս որ լսեց՝ սարսափեցաւ Համան ու պապանձեցաւ . Թագաւորը կրակ կտրած ելաւ սեղանէն ու գնաց քովի ծաղկոցին մէջ վեր վար զայրագին կքալէր : Համան եսթերայ ոտքն ընկած կաղաչէր որ կենացը ինայէ. վրայ հասաւ Թագաւորը եւ զՀաման Թագաւորոյն ոտքը պլուած անննելով՝ բարկութեան չափն անցաւ, արիւնք գլուխը ցատքեց « Այգ չափն հասար, ըսաւ, սոյ անօրէն, որ տանս մէջ իմ կլինս կուզես բռնադատել » : Այն խօսքէն կայծակէ զարնուածի նման կրնկնի Համան : Նոյն միջոցին ներքինեաց մէկը կրտէ Թագաւորին որ Համան տանը մէջ յիսուն կանգնաչափ փայտ մը պատրաստեր է՝ վրայէն զսիրելին արքայի զՄուրգքէ կախելու : « Հնապա ուրեմն անոր վրայ զինքը կախեցէք » կանչեց Արտաշէս : Մէկէն

հրամանը կատարուեցաւ. կախուեցաւ Համան, եւ թագաւորին բարկութիւնն իջաւ :

Հրէից ցնծալից տօնը: — Նոյն օրը պարգեւեց եսթերայ նաեւ բանասարկու Համանին դանձը. իրմէն իմանալով եւս թէ Մուրդ-քէ իւր ազգականն է, կանչել տուաւ զինքը, Համանայ մատանին մասն անցուց, նորա պաշտօնը անոր յանձնեց, ծիրանխով ու բեհեզով փառաւոր հագուեցուց, գլուխը սփի պտակ դրաւ, եւ այնպէս շքեղաշուք հանդիսիւ բոլոր քաղաքին մէջ պտրացընել տուաւ: Եսթերայ աղաչանքովը՝ Համանայ առաջին հրովարտակին հակառակ նոր հրովարտակ մը հանեց՝ ամէն տեղի կուտակալացն ու նախարարացը պատուիրելով որ Հրէից լաւ աչքով նային, եւ այն օրն որ իրենք պիտի ջարդուէին՝ իրենց թող տրուի որ ուղածնին ջարդեն մեռցընեն: Համանայ տասն որդիքը ըստ պաննուեցան, Սխիսի մէջ միայն ութ հազար հոգի մեռան, եւ տէրութեանը միւս քաղաքաց ու գաւառաց մէջ եսթանասունը հինգ հազար: Եսթեր եւ Մուրդ-քէ այս մեծ պատահարին յիշատակն անմոռաց պահելու համար՝ Փորթի կամ Վիսակի ըսուած մեծ տօնը հաստատեցին, որովհետեւ Համան Հրէից ազգը կոտորելու համար վիճակ ձգեր էր, եւ որոշեցին որ այն տօնը ազօթիւք եւ պահօք կատարուի Ադար ամսոյն 14-ին եւ 15-ին. վասն զի նոյն օրերն իրենց կորստեանը աշխատող հեթանոսները կոտորեր էին: Այն ժամանակէն մինչեւ հիմա Հրեայք մեծ հանդիսով եւ ծովապահութեամբ այս տօնը կկատարեն:

Գիրք Եսթերայ, եւ գերեզման ևօրա: — Այս հրաշալի գէպքը տեղն իտեղը կպատմէ Եսթերայ գիրքը, որուն հեղինակը կերելի թէ նոյն ինքն է Մուրդ-քէ: — Այս գրոց վրայ իրաւամբ կզմայլի գերմանացի Հեքեհն անուն պատմաբանը, եւ այն ժամանակի պատմութեան գլխաւոր եւ գեղեցիկ ազբիւրը կհամարի զայն:

Եսթեր եւ Մուրդ-քէ՝ ըստ աւանդութեան մի եւ նոյն գերեզմանի մէջ թաղուեցան յեկրատան (Հաւսասն), Բէր-Փօրթըր անդղիացին Հայաստանի եւ Գարսասանի ճարտարները մէջ կպատմէ թէ 1818-ին ինքը գնացեր է հանանձամբ, տեսեր է այն գերզմանը զոր մեծապէս կպատուեն

Հրեայք՝ մնացորդք նախնի գերութեանն, եւ դրան բանալին իրենց գլխաւորին ձեռքը կպահուի, կըսէ. գերեզմանին պահապանն ալ աբբբի մըն է որ Հրէից ուխտաւորաց ազօթքն ու նուէրը կընդունի:

Արգարեւ մեծ էր Եսթերայ եւ Մուրգքէի արդիւնքը, բայց մեծ է նաեւ Հրէից երախտագիտութիւնը:



ԳՂՈՒԽ ԻԳ.

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՐՍՊԱՅ ՇԻՆՈՒԹԵՆԷԼՆ ՄԻՆՁԵՒ ՅՈՒԿԱ

ՄԱԿԱՐԷԻՆ ՄԱՀՂ



Պարսից վերջի թագաւորաց ժամանակ Հրէից վիճակը: — Մեծն Աղեքսանդր: — Հրեայք Ղազոսեանց իշխանութեան տակ: — Եսթանանից թարգմանութիւնը: — Հրէից Պտղոմէոս եպատորէն հլաւծուիլը: — Հրեայք Սելեւկեանց իշխանութեան տակ: — Ռնիա, Սիմոն եւ Հեղիոզորոս: — Անտիոքոս Եպիփան. Յասոն եւ Մենելաոս: — Մահ Ռնիայ: — Վերջ Յասոնի: — Հալածմունք Անտիոքոս Եպիփանու: — Նահատակութիւն Եղիազար քահանայի: — Գիւցազնական նահատակութիւն Եսթն Եղրաց: — Մատթիա եւ իւր որդիքը: — Մահ Մատթիայ: — Յուդա Մակարէ: — Հրեայք Երուսաղէմն ու տաճարը կնորոգեն: — Երկիւղ շրջակայ ազգաց: — Յուդա յաղթանակաւ Երուսաղէմ կդառնայ: — Մահ Անտիոքոս Եպիփանու: — Անտիոքոս Եպատոր. Պատերազմ Բեմսովրայ: — Դեմետր Սոտեր՝ Անտիոքոս եպատորին տեղը կթագաւորէ: — Ազգատեացն Յակիմոս. Բարիղ Հրէաստան կղրկուի: — Յուդա կհալածէ զՅակիմոս. Նիկանովր: — Հայրոյնք Նիկանովրայ, պարտութիւն նորա եւ մահ: — Յուդայի նիզակակցութիւնը Հաովմայեցոց հետ: — Պատերազմ Բերեմայ, եւ մահ Յուդայի:

(454—161)

Պարսից վերջի թագաւորաց ժամանակ Հրէից վիճակը: — Նեեսմիի մահուընէն յետոյ Հրեայք ոչ թագաւոր ունեցան եւ ոչ կուսակալ մինչեւ Մակարայեցոց ժամանակը: Հրէից հոգեւոր եւ մարմնաւոր իշխանութիւնը քահանայապետից ձեռքն էր անցած, որ Սանեսրիւս ըսուած ծերակու-

աին գործակցութեամբը ժողովուրդը կկառավարէր: Սանեարիմը եօթանասուներկու ծերօք կազմեալ ժողով մի էր, որ երկրին կառավարութեանը կհսկէր, դատաստանարանաց բողոքը կքննէր, օրէնքները կմեկնէր եւ անոնց պահպանութեանը համար հարկաւոր եղած անօրէնութիւնները կընէր:

Յուդայի եւ Իսրայելի վաղեմի թագաւորութեանց առած սոսկալի հարուածներն այն գերութենէն դարձած Հրէից մտքէն ոչ երբէք կելնէր. երբէք նոր տաճարին վրայ չէին նայեր առանց Սողոմոնի տաճարին փառքը, մեծութիւնն ու կործանմանը պատճառն յիշելու. միշտ աչքերնուն առջեւն էին մարգարէութիւնը որ այն մեծամեծ գէպքերը գուշակեր կանխաձայներ էին, եւ գերութենէն դառնալուն պէս խիզբան Աստուծոյ հաւատարիմ ու կռապաշտութենէն հեռու մնացին:

Երկայնաձեռն Արաաշեսին եւ նորա յաջորդաց ատենը, որոց թեթեւ հարկ մը կվճարէին, Հրէաստան հետզհետեւ լաւ այն անարգութենէն ու անզգայ թմբութենէն յոր ընկըզմուէր էր Բաբելոնի գերութեամբը: Երկիրը մշակեցաւ, քաղաքներն ետեւէ ետեւ կանդնեցան շէնցան, բնակիչքը բազմացան, եւ Հրեայք Անգէի ու Զաքարիայ մարգարէացած խաղաղութիւնը, լիութիւնն ու առատութիւնը վայելեցին, եւս եւ Պարսից տէրութեան կործանմանէն յետոյ ու Մեծին Աղեքսանդրի եւ նորա առաջին յաջորդաց ժամանակ:

Մեծն Աղեքսանդր: — Մեծն Աղեքսանդր իւր քաջայայտ աշխարհակալութիւնն սկսաւ Յարրոս քահանայապետին օրերը: Երբոր Պարսից Դարեհ Կողոմանոս թագաւորին յաղթելով՝ տէրութիւնը ձեռքէն առաւ եւ Հրէաստան իւր իշխանութեան տակը մտաւ, վրէժխնդրութեան ոգւով լցուած՝ երուսազեմի վրայ գլխեց. որովհետեւ Տիրոս քաղաքը պաշարելու գնացած ժամանակը Հրեայք չէին ուզած իրեն օգնական զօրք տալ: Բայց Յագոս՝ քահանայապետական փառաւոր հագուստներովը, քաղցրաձայն քահանաներով, Ղեւտացիներով ու ժողովրդովք իրեն առջեւն ելաւ: Աղեքսանդր քահանայապետին խուրին վրայ սկե-

գրոշմ՝ ճառագայթարձակ Աստուծոյ անունը կարգալով՝ մէկէն ձիէն վար իջաւ, երկրպագութիւն ըրաւ: Այնպիսի նորատեսիլ յաղթանակաւ մտաւ Երուստղէմ (552), անոր ծաղկասփիւռ փողոցներէն անցաւ, գնաց տաճարը մտաւ եւ զոհ մատոյց Աստուծոյ, որ խոսելեան գիշերոյ Յագագոսի կերպարանօքն իրեն երեւցեր ու պատուիրեր էր որ աներկիւղ քաջութեամբ Եղիսպոնոսուկն անցնի, խոստանալով իրեն որ ձեռքը մասնէ Պարսից ինքնակալութիւնը: Եւ Յովսեպոս կպատմէ որ երբ քահանայապետը բերաւ առջեւ կարգաց նաեւ Դանիելի գիրքը, յորում մարգարէն նորա երկրակալութիւնը յայտնապէս գուշակեր էր, ուրախութիւնն անպայման եղաւ, եւ ամէն տեսակ հարկէ ազատ ընելով զՀրեայս՝ հրաման տուաւ որ համարձակ ամէն տեղ իրենց օրինօքը վարուին: Պատժեց նաեւ նոցա ուխերիմ՝ թշնամի Սամարացիքն որ իւր գրած Ասորուց կուտակալն սպաններ էին. զանոնք Սամարիայէն հալածեց որ գնացին Սիւսեւ կամ՝ Նապոլոս բնակեցան, եւ այն եղաւ այնուհետեւ իրենց մայրաքաղաքը:

Հրեայք Ղազոսեանց իշխանութեան տակ: — Բայց ըստ կանխաձայնութեան մարգարէին՝ այս աշխարհակալին կեանքը երկար պիտի չտեսէր: Տասուերկու տարի թագաւորելէն յետոյ՝ երեսունուիրեք տարեկան մեռաւ ինարիւն, եւ զօրավարներն երկար ժամանակ իրարու ձեռքէ անոր լայնածաւալ տէրութիւնը յափշտակել ուզելէն ետքը՝ մէջերնին բաժնեցին զայն: Պտղմեոս Սոսեր՝ Ղազոսի որդին, առաւ եգիպտոսը, եւ Սելեւոս Նիկանոր՝ Ասորուց երկիրը. եւ որովհետեւ Հրէաստան կամ Պաղեստին այս թագաւորութեանց մէջտեղը կէլնար, ուստի երբեմն մէկուն եւ երբեմն միւսոյն իշխանութեանը տակ կմտնէր: Պտղմեանս կամ Ղազոսեանս հարիւր տարիի չափ տիրեցին Հրէաստանի եւ քաղցրութեամբ վարուեցան հետը: Պտղմեոս Փիլադեղիոս կամ Եղբայրաւեր, որդի եւ յաջորդ Պրազոմեայ Սոսերի, Ագեքսանդրիա քաղաքին մէջ հօրը շինել տուած մեծահամբաւ գրատունը շատ զարգարելով ու ճոխացրնելով՝ փափաքեցաւ որ մէջը գտնուի նաեւ սուրբ գրոց թարգմանութիւնը, որուն վրայ շատ բաներ լսեր էր.

ուստի եւ մարդ զրկեց եղիազար քահանայապետին որ իրեն զրկէ օրինաց գիրքն ու զայն երբայեցեբենէ յունաբէն դարձընելու քաջ թարգմանիչն եր :

Եօթանասնից թարգմանութիւն: — Նուա մը քահանայապետը երկուտասան ցեղերէն վեց վեց ծեր յուզարկեց : որոնք Փարոս կղզւոյն մէջ եօթանասուերկու օրուան միջոցին իրենց յանձնուած երկասիրութիւնը կատարեցին (285) ինչպէս աւանդութիւն է . որ եւ պատուով Պտղոմեանց մատենագարանին մէջ գրուեցաւ : եւ այն է հռչակաւոր Թարգմանութիւն եօթանասնից ըսուածն : ուսկից թարգմանուած է նաեւ մեր աստուածաշունչը ի ձեռն Մեծին Սահակայ Պարթեւի եւ իւր քաջուշիմ աշակերտացը :

Հրէից Պտղոմէոս եւպատորէն հալածուիլը : — Բայց Հրեայք միշտ այս հանգստութեան մէջ չմնացին . եղբայրասէր Պտղոմէոսին թողը՝ Պտղոմէոս եւպատր կամ Հայրստեղ զիրենք շատ չարչարեց : Այս թագաւորը երբոր Պաղեստինու Հոսիա (Ռէֆազ) քաղաքին ու նաւահանգստին քով Ասորոց թագաւոր Մեծին Անտիոքոսի յաղթեց (216), անկէց շիտակ երուսաղեմայ վրայ գնաց : առաւ : մտաւ տաճարը զոչ ըրաւ : եւ հետաքրքրութեամբ ուզեց մինչեւ ի Սրբութիւն սրբութեանց մտնել՝ ուր քահանայապետն անգամ տարին մի անգամ միայն կրնար մտնել : Քահանայք եւ Աեւուացիք շատ դէմ գրին : ճար չեղաւ՝ մըտաւ . բայց մէկէն չորս դին զարնուելով՝ անդամալոյժ ու մարած գետին ընկաւ : Ծառաները վրայ հասան : վերուցին գուրս տարին զինքը : եւ շատ ժամանակ անցնելէն յետոյ հազիւ խելքը գլուխն եկաւ : Աղեքսանդրիա որ դարձաւ՝ այս պատուհասին վրէժն առնելու համար՝ հրաման հանեց որ իւր ակերութեան մէջ գտնուող բոլոր Հրեայք կուռք պաշտեն : եւ յանձն չառնողները կապուած Աղեքսանդրիա բերուին : Նստերը բերուեցան ու հրապարակի մը մէջ գիղուեցան . եօթը հարիւր կատաղի փղեր ալ պատրաստուեցան որ վրանին արձակուելով զանոնք ջարդեն : Լսեց Աստուած Հրէից աղօթքն ու պաղատանքը . օրն ու ժամը հասաւ : փղերն արձակուեցան . բայց անոնք երկու անբեւոյթ հրեշտակաց զօրութեամբը՝ փոխանակ Հրեաներուն

վրայ վազելու՝ թագաւորին զօրացը վրայ գիմեցին ջարգեցին: Այս անակնկալ գէպքին վրայ Պաղովտոսին միաքը փոխուեցաւ, եւ առաջին հրամանին հակառակ նոր հրաման մը հանեց որ Հրեայք եօթն օր Աղեքսանդրիոյ նոյն հրապարակին մէջ իւր ծախքոյն ուտեն խմեն ու բախանան, եւ զիրենք ազատ թողուց:

Հրեայք Սելեւկեանց իշխանութեան տակ: — Փիլոպատրին մահուընէն ետքը Հրէաստան եգիպտոսէն բաժնուեցաւ ու Ասորոց երկրին հետ միանալով՝ Մեծին Անտիոքոսի ձեռքն անցաւ (205), որ ամէն հարկէ ազատ ըրաւ զանոնք ու թոյլ տուաւ որ իրենց սեպհական օրինօքը վարուին: Արդին ու յաջորդը Սելեւկոս Փիլոպատր ոչ միայն հօրը տուած ազատութիւնները հաստատեց, այլ եւ հրամայեց որ տաճարին բոլոր ծախքը իւր գանձէն տրուի: Բայց ափսոս որ ազգատեաց Հրէի մը մատնութեամբը թագաւորին այս բարեսիրութիւնը փոխուեցաւ. եւ այն ժամանակէն սկսաւ Հրէից ազգին կրած սոսկալի հալածմունքը, զորս Մակարայեցւոց գիրքը երկարօրէն ու սրտաուռօք պերճախօսութեամբ կ'ապամէ:

Ոճիա, Սիմոն եւ Հեղիոդորոս: — Ոնիա քահանայապետին բարեպաշտ ու չարատեաց սրբութեամբն ու ինամօքը ազգը երջանկացեր ու տաճարն Աստուծոյ կարգաւորուեր զարգարուեր էր դարձեալ արօք եւ պարգեւօք թագաւորաց եւ իշխանաց: Տաճարին վերակացուն էր Սիւնոն անունով մէկը. սա շատ անգամ իւր անկարգութեանցը համար Ոնիայէն յանդիմանուելով՝ հետը թշնամացաւ, եւ Ապոլոնիոս սպարապետին ձեռօքը Սելեւկոսին իմացուց որ տաճարին մէջ երեսի վրայ մնացած անբաւ գանձ կայ: Սելեւկոս մտածելով որ Հռովմայեցւոց իւր հօրը վրայ գըրած ծանր հարկը կրնայ անով գիւրութեամբ վճարել, շուտ մը իւր Հեղիոդորոս իշխանը զրկեց որ երթայ այն գանձերն առնու բերէ: Հասաւ Հեղիոդորոս յերուսաղէմ, եւ զալուռն պատճառն որ լսեց Ոճիա՝ «Արգարեւ, ըսաւ, գանձուն մէջ ստակ կայ, բայց ոչ թէ անօրէն Սիմոնին հասկըցուցածին չափ. եղածն ալ այրեաց եւ որբոց աւանդներն են»: Բայց Հեղիոդորոս թագաւորին հրամանը մէջ բերելով՝ օր

եւ ժամ սահմանեց որ մտնէ տաճարին գանձը վերցընէ : Այս աղետալի գոյժը տարածուելուն պէս՝ բոլոր քաղաքը խռովութեամբ ու ցաւով լցուեցաւ . քահանայք սրբութեան պատմունճանով սեղանոյն առջեւն ընկած կաղաչէին : Յաւազին տեսարան մը կրնճայէր մանաւանդ քահանայապետը . կերպարանքն ու երեսին գոյնը սրտին թախճութիւնը կցուցընէր : Եւ ահ եւ երկիւղ եւ սոսկումը բոլոր մարմինը կպատէր : Իսուռն բաղմութիւն ժողովրդեան կաղաչէին զԱստուած : սրպէս զի չթողու որ իւր տաճարին պատիւը անարգուի . կանայք քրճազգած՝ հրապարակներուն մէջ կողբային . արդելական կուսանք կուսաստաններէն գուրս ելած՝ դէպի գոներն ու պարիսպը կլաղէին : եւ ոմանք պատուհաններէն գուրս կարկառէին : եւ ամէնքն առհասարակ ձեռքերնին երկինք վերուցած՝ Աստուծոյ օգնութիւնը կպաղատէին . եւ ասկէց աւելի ինչ սրբտաշարժ տեսարան կրնար լինել . այս տեղքահանայք իրենց արտասուօքը Աստուծոյ սեղանը կողոզեն . պատկառելի ծերունի քահանայապետը վշտալից կեցած՝ ահուդողով արգէն աչքին առջեւը կտեսնէ որբոց եւ այրեաց ստացուածքին յափշտակութիւնն ու Աստուծոյ տաճարին մերկ կողոպուտ մնալը . այն տեղ ժողովուրդը սարսափած իրար անցած՝ ընելիքը չէր գիտեր : Բայց սակայն այս ամենայն աղէտները Հեղիոդորոսին քարացեալ սիրտը չկրցան շարժել : Որոշուած ժամանակը հասնելուն պէս՝ իւր սպասուորօքը մտաւ գանձատունը : եւ հազիւ թէ սկսաւ պտրտիլ : եւ ահա յանկարծ սկի ղէնքերով մեծաշուք ձիաւոր մը երեւցաւ որ ձիոյն տակն առաւ կոխկըռտեց զինքը . նոյն միջոցին երկու գեղեցիկ զարգարուած երիտասարդներ եւս երեւեցան՝ որոնք լաւ մը ծեծեցին զինքը : եւ անղգայ կիսամեռ գետին ձգելով՝ աներեւոյթ եղան : Սպասուորքն որ սարսափած կեցեր էին . եկան զինքը վերուցին գուրս տարին : եւ Ռնիա քահանայապետին ոտքն ընկած կաղաչէին որ Աստուծմէ անոր բժշկութիւնը խնդրէ : Մտածեց Ռնիա որ գուցէ թագաւորը կարծէ թէ ինքը կամ Հրեայք դաւով զՀեղիոդորոս այն խեղճութեան հասուցեր են : խնդրուածքը բաւ : քաւութեան զոհ մատոյց Աստուծոյ : եւ շուտ մը նոյն



երիտասարդներն իրենց փառաւոր հագուստներովն եկան Հեղիոզորոսին առջեւը կեցան ու « Գնա, շնորհակալ եղիբ Ռնիա քահանայապետին, ըսին. վասն զի իւր սիրոյն համար Աստուած ոգիդ քեզ դարձուց, եւ ամէն տեղ Աստուծոյ մեծ զօրութիւնը պատմէ », եւ մէկէն վերացան: Երբոր Հեղիոզորոսին խելքը գլուխն եկաւ, Աստուծոյ շնորհակալութեան ողջակէզներ ու զոհեր մատոյց, մեծ պարգեւներով մեծարեց զքահանայապետն ու դարձաւ թագաւորին քով դնաց: Երբոր հարցուց Սելեւկոս թէ ինչպէս կատարեց իրեն յանձնուած դործն ու սրջափ բան բերաւ, սիրաւ գանգատելով ըսել. « Ո՛հ, Երուսաղէմ՝ ձեր թշնամին միայն երթայ, վասն զի ապահով էք թէ դանալից չարագան պիտի դառնայ, բաւական է որ ողջ մնայ. որովհետեւ ճշմարիտ մեծ զօրութիւն մը կայ այն տաճարին մէջ, եւ Աստուածն երկնից ու երկրի պաշտպան եւ այցելու է անոր »:

Անտիոքոս եպիփան, Յասոն եւ Մենեղաւոս: — Այս յայտնանշան հրաշքով ալ Ռնիային թշնամեաց կատաղութիւնը չանցաւ, եւ ամպարիշան Սիմոն մինչեւ այն տեղը հասայ իւր անօրէն զրպարտութիւններն ու մասնութիւնները՝ որ հարկ եղաւ ծերունի քահանայապետն անձամբ երթայ զանոնք թագաւորին իմացընէ ու զինքը պատժել տայ: Բայց քիչ ժամանակէն Սելեւկոս մեռաւ եւ տեղը յաջորդեց եղբայրը Անտիոքոս եպիփան կամ Երեւելի (175):

Այս արժաթասէր ու անգութ թագաւորին օրը քահանայապետութիւնը սկսաւ սոկույ կշռով վաճառուիլ. օրինաց նախանձայոյզ ու վրէժխնդիր Ռնիան պաշտօնէն ձգուեցաւ, եւ տեղն անցաւ իւր անարժան եղբայրը Յասն, որ երուսաղեմայ մէջ Յունաց պէս թէւարոններ, կրկէսներ ու երիտասարդանոցներ հաստատեց, եւ այն արտաքին տեսարանաց ու խաղուց տալով խելքը միտքը՝ աստուածային պաշտամանց անփոյթ եղաւ, եւ քահանաներն ու ժողովուրդը ամէն տեսակ անկարգութեանց մէջ ընկղմեց, եւ մինչեւ Տիւրացուց Վանագն աստուծոյն տունին օրը անամօթարար նուէր զրկեց անոր: Աղէկ որ այս խառնավար իշխանութիւնը երկար չտեւեց. կրտսեր եղբայրը Մենեղաւոս՝ թագաւորին աւելի ստակ խոստանալով քահանայապետութիւնը ձեռքէն առաւ: Յայնժամ երուսաղէմ խռովութեամբ ու արիւնհեղութեամբ լցուեցաւ. Յասնն երեք հազար հոգւով եկաւ քաղաքը մտաւ, կորսընցուցած իշխանութիւնը ձեռք ձգելու համար՝ ամենայն ջանք ու կտտորած ըրաւ. բայց զօրացաւ Մենեղաւոս եւ զինքը Ամոնացուց երկիրը վախուց:

Մահ Ոճիայ: — Մենեղաւոս չկարողանալով թագաւորին խոստացած մեծ գումարը վճարել, սկսաւ տաճարին սակի ամանները գողանալ. եւ երբոր այս բանիս համար աստուածասէրն Ռնիա յանգլիմանեց զինքը, Անդրոնիկոս զօրավարին ձեռքովը Անիոյ քաղաքին մէջ զինքը սպաննել տուաւ: Առաքինի քահանայապետին տարապարտ մահուանը վրայ ոչ միայն Հրեայք եւ հեթանոսք մեծ ցաւ ցուցուցին, այլ եւ նոյն իսկ Անախորոս թագաւորը վրան ցաւելով լացաւ, որովհետեւ նորա սրբութիւնն ու իմաստութիւնը լաւ հասկըցած էր. եւ սաստիկ բարկանալով՝ հրամայեց որ անօրէն մահապարտ Անգրոնիկոսին զօրավարութեան ծիրանին հանեն, եւ այնպէս քաղաքին մէջ պտրացըննելով տանին՝ զքահանայապետը մեռուցած տեղը զինքն ալ գլխատեն: Իսկ Մենեղաւոս շատ ստակ տալով՝ հազիւ կրցաւ թագաւորին բարկութիւնը իւր վրայէն իջեցընել: Եւ որովհետեւ այս ստակը ճարելու համար ստիպուած էր մէկ կողմէն Աստուծոյ տաճարին զարդերը կո-

ըստեղ մերկացնել, եւ միւս կողմէն ժողովուրդը կեղեքել, երուսաղէմացոց համբերութիւնը հասնելով՝ քաղաքին մէջ մեծ խռովութիւն հանեցին, եւ սեղանագերծ տաճարակապուտ քահանայապետին արբանեակներէն երեք հազար հոգի ջարդեցին: Բայց Մենեղաւոս դարձեալ ստակի զօրութեամբ արդարացաւ՝ անյագ արծաթասէր թագաւորին առջեւ:

Վերջ Յաստեի: — Այս համազգեաց ներքին պատերազմները, քահանայապետութեան արիւնահեղ յափշտակութիւնն ու վաճառումը տեսնելով՝ խելացի մարդիկ չարազէտ գուշակութիւններ կրնէին. ժողովուրդն ալ քառասուն օր քառասուն գիշեր օգոյն մէջ ոսկեզարդ տիգաւոր ձիաւորաց գունդեր կտեսնէր, եւ վահանաց թնդիւն, աղեղանց շկահիւն, սուսերաց շողիւն, նշանաց շաչիւն, նետից շառաչիւն եւ ոսկի զինուոց փայլիւն կլսէր եւ կտարտափէր: Մէյմըն ալ յանկարծ ձայն ելաւ թէ Անտիոքոս եգիպտացոց վրայ բրած արշաւանքին մէջ մեռեր է. բոլոր երուսաղէմ ուրախացաւ: Յաստե քահանայապետութիւնը նորէն ձեռք բերելու յարմար առիթ գտնելով՝ շուտ մը քսան հազար զօրքով հասաւ քաղաքը մտաւ, եւ իւր տոհմային քաղաքակցացը մէջ իբրեւ իմէջ օտար թշնամեաց մեծամեծ կոտորածներ ըրաւ (A69): Բայց Անտիոքոս մեռած չէր. Հրէից իւր մահուանը վրայ ցուցուցած ուրախութիւնը լսելով՝ կրակ կտրեցաւ, դազանացեալ սրաիւ եգիպտոսէն վազեց եկաւ, սրով նիզակով երուսաղէմը առաւ, Յաստեը հալածեց, ութսուն հազար մարդ ջարդեց ու իբրեւ գերի վաճառեց, տաճարը կողոպտեց, մէջէն հազար եօթն հարիւր քանքար առաւ, ու հպարտացեալ մտօք դարձաւ գնաց: — Անտիոքոս որ կարծէր թէ կարող է ծովը ցամաք եւ ցամաքը ծով փոփոխել, արդեօք ինչ պատճառաւ Հեղինոզորոսին պէս չգրատուեցաւ. «Քաղաքին բնակչաց մեղացն ու անօրէնութեանը համար բարկացեր էր վրանին Աստուած» կըսէ սուրբ Գիրքը. եւ կաւելցրնէ, «Ոչ թէ ազգը տեղւոյն համար, այլ տեղը ազգին համար բնորեց Աստուած»: — Իսկ ինքը Յաստե քաղաքէ քաղաք կփախչէր՝ ատելի հալածական յամենեցունց

իրբեւ ապստամբ յօրինաց, պղծեալ ու գարշեցեալ իրբեւ հայրենեաց մատնիչ եւ դահիճ: Վերջապէս եգիպտոսի մէջ ստակեցաւ. շատերը իւր աշխարհէն օտարացոյց, ինքն ալ օտարացեալ իմէջ օտարաց կորեաւ անտուգ անխնամ, անհանդերձ, եւ գերեզմանացն հայրենեաց չեղեւ արժանի:

Հալածմունք Անտիոքոս եպիսկոպոս: — Անտիոքոս երուսաղեմէն ելնելու ժամանակ իւր կատաղութեանը գործագիրը երկու իշխան թողեր էր, որ Սիոն միջնաբերդը ամբարջընելով՝ բոլոր քաղաքին տիրապետեցին; շարժութ օր մը յանկարծ անդէն անպատրաստ ժողովրդեան վրայ յարձակեցան; շատ մարդ ջարդեցին; եւ ամենուն սրտին ահն ու սարսափը սաստկացուցին: Մնացած ընակչաց մեծ մասը ձգեցին փախան; որդեկորոյս երուսաղէմը անհաւատից ընակարան դարձաւ; սուրբ տաճարը ամայի աւերակ մնաց; եւ ուրախութեան ու տարեկանաց օրերը լաց ու սուգի փոխուեցան:

Ատորուոց թագաւորին համար ամենահարկաւոր էր Հրէաստան. վասն զի եգիպտոսի վրայ գիմելու ժամանակը՝ իրեն յառաջապահ գունդ մըն էր այն, եւ հանգիստ երկիրը կեցած ժամանակ՝ կզաշտպանէր Ռոմն գետոյն հովիտը, եւ Փիւնիկիէի ճանապարհները որ գէպի մայրաքաղաքը կտանէին: Բայց Անտիոքոս չէր գիտեր որ աշխարհակալութիւն մը պահելու համար՝ երկրի մը տիրել բաւական չէ; այլ անհրաժեշտ հարկ է նորա բնակչաց սրտին եւս տիրել քաղցրութեամբ եւ մարգասիրութեամբ: Եւ երբ տեսաւ որ բռնութեամբ ու արիւնհեղութեամբ չկարողացաւ Հրէից սիրան որսալ, միաբը դբաւ որ նոցա օրէնքն ու կենցաղավարութիւնը փոխէ Յոյն դարձընէ; եւ հալածանօք, չարչարանօք ու մահուամբ զՄովսէս եւ զԱստուած մոռցընել տայ իրենց: — Անմիտ խորհուրդ. չէր մտածեր որ հալածանքն ու նեղութիւնները զմարդիկ կեփեն՝ կըսրտապնդեն ու իրենց կարծեացը մէջ առաւել կհաստատեն, եւ քաջ քաջ նահատակներով երկիրը կփառաւորեն:

Տաճարը հեթանոսական պղծութիւններով եւ արձաններով լեցուց; սուրբ սեղանոյն վրայ Ողբիմպեան Արամազդայ արձանը կանգնել տուաւ. արգիլեց որ օրէնքը

չբռնուի, շաքաթ օրերը սուրբ չպահուին ու ասները չկատարուին. եւ այս արգելքին դէմ ընողները չարաչար կպատժուէին: Երկու կանայք իրենց որդիքը ըստ օրինաց թմբատելուն համար բռնուեցան, զաւակնին ծոցերնէն կախուած՝ խայտառակաբար բոլոր քաղաքին մէջ քաշկրտաւեցան եւ պարսպին վրայէն անգթաբար վար նետուեցան կտոր կտոր եղան: Շատերը գաղտուկ մօտակայ այրերը կերթային ու շաքաթ օրերը սրբութեամբ կանցընէին. բայց իմացուելուն պէս՝ կբռնուէին ու ողջ ողջ կայրուէին: Նոյնպէս սատիկ հրաման հաներ էր Անտիոքոս որ ամէնքը իւր կուռքերը պաշտեն եւ նոցա զոհուած միսն ուտեն, եւ չհնազանդողները չարատանջ մահուամբ սատակին: Չարչարանաց եւ մահուան վախով ոմանք խոնարհեցան անօրինին կամքը կատարելու. բայց շատերն ընդդիմանալով՝ իւրեանց մահկանացու կեանքը դիւցազնական արիութեամբ կնքեցին:

Նահատակութիւն Եղիազար քահանայի: — Այն քաջ նահատակաց պարագլուխն եղաւ Եղիազար քահանայն, որ իւր ծերացեալ հասակաւը՝ գեղեցիկ դէմքովն ու առաքինական վարուքը պատկասելի եղած էր ժողովրդոց մէջ. սորա բերանը գայլ (հելիփյէ) դրած՝ կտախպէին խոզի միս ուտելու (որ արգիւրուած էր օրէնքով): Առաքինի ծերունին աւելի յանձն առաւ ընդունիլ զմահ քաջ անուամբ, քան զկեանս խղճիւ եւ ամենէն պարսաւուելով: Իւր բարեկամներէն ոմանք, որ իրենց վատ ու անձնատէր բարքովը բռնաւորին կամակատար եղեր էին, քովն եկած կյորդորէին զինքը որ կեղծեօք մը ինքզինքը այն սոսկալի մահւերնէն ազատէ. «Յանձն առ, կրտէին, թագաւորին հրամանը, եւ մեր խօզննիի տեղ քեզի ուրիշ միս կուտամք ուտելու»: Բացէ իրաց մերժեց սուրբ ծերունին այն վատութեան խորհուրդը. «Մեր հասակին չվայելեր, պատասխանեց, կեղծաւորութիւն ընել. երիտասարդաց շատերը վրաս ծուռ նայելով պիտի ըսեն իրաւամբ թէ «իննանամեայ Եղիազարոս մահուան դուռն հասած՝ յայլազգութիւն դարձաւ. եւ կամ ինձմէ չար օրինակ առնելով՝ իրենք ալ կեղծաւորելով օրինաց դէմ գործեն. եւ

« ես ծերութեան հասակիս աշխարհիս մէջ թողում այս
« խիզ՞ մտաց եւ կեղտ անունս : եւ արդ՝ թէ որ թագաւորն
« նոյնչափ ժամանակ կեանք եւս շնորհէ ինձ, եւ մարդ-
« կանց ձեռքը մէյմըն ալ չմատնուիմ, սակայն յաւիտե-
« նականին Աստուծոյ ձեռքէն ոչ կենդանութեանս ատեն
« եւ ոչ մահուանէս ետքը կրնամ փախչիլ : Անոր համար
« քաջութեամբ որոշեցի մեռնիլ՝ ելնել այս աշխարհէս,
« որպէս զի ծերութեանս արժանի երեւիմ, եւ ապագայիցս
« բարեաց եւ առաքինութեան օրինակ թողում, այնպէս
« որ կարող լինին յօժարութեամբ եւ քաջութեամբ մա-
« հուչափ ջանալ օրինաց սրբութիւնը պահպանել » : Այս
կրտէր ու երկնային յուսով զուարթերես եւ անվեհեր
կերպով մահուն եւ տանջանաց կղիմէր : Երբոր տանջանքը
սարսափելի կերպով սաստկացաւ, երանելի ծերունին տե-
սաւ իւր մահն ու « Աստուած իմ, բաւ, դուն որ ամէն
բան կիմանաս, գիտես որ այս ինձ սոսկալի ցաւեր տուող
տանջանքներէս ազատուիլը ձեռքս էր ու չուղեցի. բայց
նրչափ սիրտս ուրախ է ասոնք քու սիրոյդ համար քաշե-
լուս » : Եւ այս մինչդեռ կրտէր, իւր սուրբ հոգին աւան-
դեց ստեղծողին ամենայնի, անմահ յիշատակ թողլով իւր
ազգին ու աշխարհիս :

Գիւցազնական նահատակութիւն եօթն եղբարց : — Ամ-
բողջ ընտանիք մը, մայրն ու եօթն որդիքը՝ որ Մակարայե-
ցի կկոչուին, աւելի վսեմ օրինակ ընծայեցին համակեր-
պութեան՝ օրինապահութեան եւ յուսոյ աստուածային
սղորմութեան, եւ զարմանալի եղեն ամենայն աշխարհի :
Բռնեցին ասոնք թագաւորին ատեանը բերին, եւ սաս-
տիկ կստիպէին որ խողենի ուտեն : Ամենէն յառաջ երէցը
նահատակուեցաւ. « Ի՞նչ կեցեր կստիպէք ու կհարցընէք
մեզ, բաւ. պատրաստ եմք մեռնիլ քան թէ հայրենի
օրինաց դէմ գործել » : Բարկութեամբ սրամտութեամբ
լցաւ թագաւորը. հրամայեց որ տապալկներ՝ կատսաներ՝
անիւներ տաքցընեն ու տեսակ տեսակ տանջանաց գոր-
ծիքներ պատրաստեն. եւ երբոր ամէն բան պատրաստուե-
ցաւ՝ հրամայեց որ զնահատակն յառաջ բերեն կեցընեն.
Նախ լեզուն կտրեցին, գլխոյն մորթը հանեցին՝ երեսին



վրայ դարձուցին, եւ ասպա ձեռքերն ու սարերը մօրն ու եղբարցը առջեւ ծայրարագ ըրին կտրեցին. յետոյ ողջ ողջ ջնուցեալ տապակին մէջ իջեցընելով՝ այրեցին. եւ երբ ճենճերը տապակէն կելնէր օդոյն մէջ կըարձրանար, մայրն ու եղբարքը փոխանակ լքանելու՝ մէկզմէկ կմխիթարէին ու կըսէին. «Քաջութեամբ մեռնիմք, մեր անունն ու հոգին մշտնջենապէս ժառանգեմք. եւ Աստուած՝ որ կտեսնէ իւր սիրոյն համար մեր խաբարապարտուց քաշած սոսկալի տանջանքները՝ կվարձատրէ զմեզ»:

Երբ այսպէս առաջինը տապակամահ ելաւ յաշխարհէս, զերկրորդը մատուցին իտեղի տանջանաց. գլխոյն մորթիք մաղերովը հանդերձ երեսին վրայ դարձուցին, եւ հարցուցին. «Քանի որ մարմինդ անդամ անդամ կտրուած չէ՝ խողենի կուտես»: Բացէ իրաց մերժեց, եւ մեծ եղբօրը պէս տապակին վրայ այրուելու ժամանակը «Այ հըպարտ եւ ամբարտաւան բռնաւոր, կանչեց թագաւորին, թէպէտեւ աշխարհիս կեանքէն կզրկես զմեզ, բայց գիտցիր որ Ամենակալ Տէրը՝ որ աշխարհաց թագաւորն է, անոր փոխարէն յաւիտենական կեանքը պիտի պարգեւէ մեզ» բռելով՝ հոգին աւանդեց:

Անոր ետեւէն երրորդը յառաջ բերին ու կուղէին որ

լեզուն գուրս հանէ . մէկէն գուրս հանեց , տուաւ որ կըտրեն . մինչեւ թագաւորը զարմացաւ սրտին քաջութեանը վրայ , որ սոսկալի ցաւը այնպէս բանի տեղ չէր դնէր :

Ետեւէ ետեւ անվեհեր քաջութեամբ սարսափելի տանջանքներու համբերելով նահատակեցան չորրորդն ու հինգերորդը . իսկ վեցերորդը մեռնելու ժամանակ ըսաւ անագորոյն բռնաւորին . « Ինքզինքդ մի խաբեր . մեք մեր մեզացը համար կկրեմք այս ամէնը . բայց դուն , սոյլ աստուածամարտ , մի կարծեր թէ անպատիժ պիտի մնաս » :

Եւս առաւել յիշատակի արժանի է նոցա մեծահաւատ մայրը , որ մէկ օրուան ու մէկ ժամուան մէջ այնպիսի եօթն որդիքը կորսընցընելով եւ նոցա ամէն մէկուն սիրտը Աստուծոյ սիրովը բորբոքելով՝ կքաջալերէր , կմխիթարէր իրենց լեզուովը , եւ կանացի սիրտն ու միտքը կարճի պէս վառելով՝ քաջութեամբ յառաջ կերթար ու կըսէր . « Որդեակք իմ սիրելիք , ձեր հոգին ու կեանքը տուողն ես չեմ , եւ ոչ ձեր իւրաքանչիւրին կերպարանքն ես նկարեցի , եւ ոչ հասակնիդ աճեցուցի ու սնուցի : նա՛ որ աշխարհիս արարիչն ու մարդկան ծնունդը աճեցնողն է , իւր գալստեան ժամանակը ձեր կեանքն ու ոգիքը իրեն անհուն ողորմութեամբը ձեզ կգարձընէ » : Երբ տեսաւ Անտիոքոս որ այս սոսկալի սպառնալեօքն ու տանջանքներովը չկարողացաւ իւր վախճանին հասնիլ , ուղեց քաղցրութեամբ ու մեծամեծ խոստմունքներով մնացած կըրտսեր եղբօր սիրտն որսալ ու նախնեացը օրէնքէն դարձընել զինքը . ուստի սկսաւ անոյշ խօսքերով երգմամբ խոստանալ որ զինքը մեծ պատուոյ հասցընէ , երանելի ընէ աշխարհիս մէջ , եւ բարեկամ թագաւորաց անուանել տայ : Բայց երբոր արիասիրտ պատանեկին մտաց անգըրգուելի հաստատութիւնը տեսաւ , զմայրը կանչեց եւ կազաչէր որ գէթ այն որդւոյն կեանքը փրկելու համար խրատ տայ անոր որ իւր կամքը կատարէ ու ազատի մահէն : Մայրը թէպէտ իսկզբան չուզեց , բայց երբ շատ ստիպուեցաւ՝ որդւոյն քովը մօտեցաւ ու զհպարտ եւ զամբարտաւան թագաւորը ծաղրելով՝ « Ինչպէ՛ ինձ , որդեակ իմ , ըսաւ . յիշէ որ զքեզ ինն ամիս արգանդիս

մէջ կրեցի, եւ երեք տարի գիրկս սնուցի ստեամբք եւ Հասուցի զքեզ յայդ-չափ մեծութիւն Հասակի: Արդ կաղաչեմ զքեզ, որդեակ, նայէ մէյմը երկինք ու երկիր եւ նոցա մէջն եղած արարածներուն. գիտցիր որ ինչպէս յոչնչէ ստեղծեց Աստուած զանոնք, նոյնպէս ստեղծեց եւ մարդկան ազգը: Մի զարհուրիր չարաշուք դահճէն, այլ եղբարցդ արժանի լինելով՝ աշխարհիս կեանքէն աւելի մահն ընտրէ, որպէս զի այն եղբարցդ Հեռ նորէն գիրկս ընդունիմ զքեզ Աստուծոյ ողորմութեամբը»: Արի պատանեակը մօրը խօսքը կտրեց՝ կանչելով. «Խնչ կեցեր էք, ինչո՞ւ կուշանար. թագաւորին Հրամանը պիտի չկատարեմ, այլ պիտի Հնազանդիմ միշտ մեր Հարց օրինացը որ Մովսիսի ձեռօք մեզ արուեցան: Բայց դու որ երբայեցուց գլուխն ամենայն չարիք Հասուցիր, դուն Աստուծոյ ձեռքէն պիտի չազատիս: Եղբարցս պէս ես պատրաստ եմ շունչս ու մարմինս Հարցս օրինացը Համար տալու. յուսացեալ կարգամ առ Աստուած որ ազգիս մեղացը քաւութիւն շնորհէ, եւ քեզ մեծամեծ տանջանքս եւ Հեծութեամբ խոտովանել տայ որ նա միայն է Աստուած եւ չիք այլ ոք»: Բազմութեան առջեւ պատանւոյ մը բերնէն այս աներկիւղ ու նախատալից խօսքերը լսելով՝ վերջի աստիճանի կատղեցաւ Անտիոքոս. մէկէն Հրամայեց որ միւս եղբարցմէն աւելի սաստիկ տանջեն զինքը. սարսափելի տանջանքներով մեկնեցաւ եւ նա յաշխարհէս անարատութեամբ եւ սրբութեամբ յուսացեալ իճէր, Որդւոցն ետեւէն արիաբար նահատակեցաւ նաեւ մայրն երանելի, եւ արժանի եղաւ որ սուրբ եկեղեցին տօնէ եւ զնա ընդ սուրբս իւր:

Մատաթիա եւ իւր որդիքը: — Մինչդեռ այսպէս Անտիոքոս Եպիփան զՀրեայս կհալածէր, Մասսարիս անուամբ սրբակաց քահանայ մը ելաւ գնաց իւր ծննդեան Մովրիիմ քաղաքը քաշուեցաւ, Հեան առնելով իւր Հինգ որդիքը, Յովնաննես, Ծնառն, Յուրս Մակարե, Եղիազար եւ Յովնարան: Հոն երբոր Հայրենեաց ու Հայրենակցաց խեղճութեանն ու սրբոյ տաճարին անարգանացը վրայ կողբային ասոնք, Անտիոքոսի մարգիկը Մովզիիմ ալ Հասան որ ժողովուրդը դարձընեն իկապաշտութիւն. Մատաթիային վրայ Հա-

սարակաց ունեցած մեծ համարումն իմանալով՝ եկան իրենն, « Ով մեծ իշխանն, ըսին . դու՛ որդւովքդ ու եղբայրներովդ նախապատիւ կհամարուիս քաղաքիս մէջ . թագաւորին կամաց հրամանը կատարէ : ինչպէս որ Երուսաղէմ՝ բնակող ամենայն Հրեայք կատարեցին . որով դու, որդիքդ ու եղբայրներդ թագաւորին բարեկամ կկոչուիք, եւ ոսկի արծաթ ստանալէն զատ՝ արքունական հրովարտակով եւս կմեծարուիք » : Արիասիրտ ու աստուածասէր Մատաթիան, որ իմանկուիթենէ հեռէ Աստուծոյ սէրը իւր սրտին մէջ անշիջանելի լապաերի պէս վառ պահած էր, բարձր ձայնով պատասխանեց ու ըսաւ . « Թէ որ ամենայն ազգք եւ ազինք իրենց հարցն օրէնքները թողուն ու դան թագաւորին պատուէրը կատարեն, զարձեալ ես եւ որդիքս ու եղբարքս մեր հարց պատուիրանները պիտի պահեմք . Աստուած չընէ որ թողումք մեր օրէնքն ու իւր իրաւունքը՝ թագաւորին բռնի հրամանը կատարելու համար . մեք չեմք թողուր մեր հարցը պաշտօնը, չեմք խոտորիր ոչ յաջ եւ ոչ յահեակ, եւ չեմք լսեր թագաւորի հրամանին » : Եւ երբ դեռ խօսքը բերանն էր՝ անդիէն Հրէին մէկն եկաւ որ բազնին աւջեւը զօհ մատուցանէ . կրակ կտրեցաւ Մատաթիա, երիկամունքը դող ելան, նոր Փենեհէսի մը պէս օրինաց սուրբ նախանձովը վառուած՝ զարկաւ սղաննեց անօրէն Հրեայն, հետը նաեւ թագաւորին կողմանէ եկող՝ զօհ մատուցանելու զիրենք ստիպող իշխանը . բազինը կործանեց, մեհեանն աւերեց, եւ գոչեց աւ Հրեայս ասելով . « Հնպա, ամենայն մարդ որ վրբէժինդիր է օրինաց, եւ նոցա հաստատուիթիւնը կուզէ՛ ետեւէս թող գայ » : Եւ ինքը Մատաթիա իւր որդիքն ու եղբարքը առած՝ լեռները գնաց ամրացաւ՝ ամէն ունեցածը քաղաքին մէջ թողլով . նոցա օրինակին հետեւեցան նաեւ շատ մը մարդիկ եւ գնացին անապատը քաշուեցան :

Երուսաղեմի մէջ եղող Անտիոքոսի իշխաններն որ լսեցին թէ շատ մարդիկ արքունի հրամանը ոտքի տակ առնելով՝ ելեր լեռները քաշուեր են, սաստիկ բարկացան, եւ բազմազունդ զօրք սրկեցին վրանին որ զանոնք հնազանդեցընեն թագաւորի կամքին եւ կամ խոտր սուտերի

Ջարդեն : Շարաթ օր մը յանկարծ հասան յարձակեցան սորա անդէն Հրէից վրայ , որոնք՝ « Լաւ է մեզ մեռանել քան թէ օրինաց դէմ շարաթը պղծել » ըսելով՝ ամենեւին դէմ չգրին , եւ մէջերնէն հազար հոգի սպաննուեցան , թող գերի բռնուողները : Այս սոսկալի գոյժն որ լսեց Մատաթիա , վրանին իշխաններ , հազարապետներ , հարիւրապետներ , յիսնապետներ եւ տասնապետներ գրաւ , եւ զօրքն առաւ եկաւ եմմաուսի ետեւը բանակեցաւ . քաջալերեց զիրենք որ պատրաստուն երկրորդ օրը հետանասաց հետ պատերազմելու՝ որ ժողովեր էին զիրենք եւ իրենց հաւատքը ջնջելու , եւ « Աւելի լաւ է մեզ , կրսէր , պատերազմի մէջ մեռնիլ՝ քան թէ ազգերնուս չարչարանքը եւ սրբութեանց անարգութիւնը տեսնել . Աստուծոյ կամքը ինչպէս որ է՝ այնպէս լինի » :

Յանկարծ այլազգիք աչքերնին վերուցին տեսան որ Հրեայք զինուած պատրաստուած կեցեր են . աճազարեցին , առանց բոլոր ուժերնին ժողվելու յարձակեցան վրանին : Փող զարկաւ Յուզա , աստուածազգեցիկ քաջութեամբ



վառուած գումարտակովը ճակատեցաւ աներկիւղ , յարձակեցաւ առիւծարար , երեք հազար հոգի անոնցմէ սատակեց , շատերն ալ դաշտին երեսը փախստական տարաւ , եւ անբաւ հարստութեամբ լցուած նոցա բանակին տիրեց : Իւր խորհրդովը Հրեայք այն բազմագանձ աւարին ձեռք

չդպցուցած՝ դռհու թիւն մատուցին Աստուծոյ, եւ միաբերան « Զի բարի է, զի յաւիտեանն է սղորմութիւն նորա » գոչելով՝ օրհնեցին զՏէր :

Անդին Լիւսիաս այս պարտութեան գոյժն առնելով՝ աստիկ կտրամի, եւ նոր զօրք ժողովելով՝ յաջորդ տարին անձամբ կեղնէ պատերազմի վաթսուն հազար հեռեւակով եւ հինգ հազար հեծելովք, եւ կուգայ Բեթսովրայ կողմերը կրնակի : Առ Աստուած ապաւինելով՝ արիարար առջեւը կեղնէ Յուգա, եւ տան հազար զօրքովը հետը կզարնուի, ու մեծ ջարդ ասլով կփախցընէ զինքը՝ Բեթսովրը երկրորդ անգամ իւր յաղթանակին վերայ հիացընելով :

Հրեայք երուսաղէմն ու տաճարը կնորոգեն : — Այս փառաւոր յաղթութիւններովը երբոր իւր ազգին թշնամեաց խորտակումը տեսաւ Մակարէ, չմոռանալով երբէք որ զինքն ու իրենները այնպէս առիծաբար զօրացնող ու մշտայաղթ ընողն Աստուած էր, որոշեց որ երուսաղէմն ու տաճարը կործանմանէն կանգնէ : Ժողովեց զՀրեայս, եւ « Ահաւասիկ մեր սոքին տակը խորտակեցան թշնամիք մեր, ըսաւ. եկէք երթամք Աստուծոյ տաճարը մաքրեմք՝ սրբեմք, եւ մէջը նաւակատիք ընեմք », Հաւանեցան ամէնքն ու ճամբայ ելան :

Ասորի զօրաց ձեռքն էր երուսաղէմ. հասաւ Յուգա մինչեւ Միջնաբերդը, հալածեց զանոնք եւ քաղաքին տիրեց. երկիւղած լուսթեամբ բոլոր զօրքովը Սիոն լեւան վրայ ելաւ, եւ երբոր ամէնքը տեսան տաճարը քանգուած կողոպտուած ամայի, սեզանը պղծած աղտեղած, դռներն այրած, սրահներուն մէջ անտառի պէս թփեր խոտեր բուսած, կոնքերն աւրուած, վարագուրածիկզքը խանգարած, — ձայներնին վերուցին լացին, ու բոլոր այն յաղթական զօրականք գետին ընկած՝ գլուխնին հող ու մոխիր ցանեցին : Անարատ եւ օրինաց նախանձայոյզ քահանաներ ընտրեց Մակարէ, եւ յանձնեց նոցա որ տաճարը նորագեն՝ մաքրեն՝ սրբեն, եւ Աստուծոյ պաշտօնը վերստին հաստատեն. ողջակիզաց սեղանը կործանեց, եւ տեղը անկոփ քարերով նոր մը շինել տուաւ. կործանել հրամայեց նաեւ հեթանոսաց շինած բոլոր բազինները :

Երբոր ամէն բան կատարեցաւ պատրաստեցաւ, ու թօր նաւակառիք ըրին չրեայք՝ օրհնութեանց, փողոյ, քնարի եւ սրնգի ձայներով, եւ փրկութեան պատարագներ մատուցին Աստուծոյ: Եւ սրպէս զի հեթանոսք նորէն չբզան ու տաճարը չաւերեն, Սիոն լեւը բարձրաբերձ պարիսպներով պատեցին շուրջանակի:

Երկիւղ շրջակայ ազգաց: — Երբոր սահմանակից ազգերը լսեցին թէ Երուսաղեմի տաճարին մէջ չրեից Աստուծոյն պաշտօնը վերստին հաստատուեր է եւ սուրբ քաղաքին պարիսպներն ու աշտարակները շինուեր նորոգուեր են, սաստիկ վախցան, եւ միաբանեցան որ երթան Իսրայելացւոց ազգը ջնջեն. բայց Յուդա եղովմայեցւոց մէկ քաղաքը կործանելով՝ աչքերնին վախցուց, եւ շատ անգամ Ամոնացւոց յաղթեց. Փղշտացիք եւս թշնամութիւն կրնէին գիմեց վրանին, եւ նոցա Գազեր (Ազեր) քաղաքը առաւ:

Յուդա յաղթանակաւ Երուսաղէմ կղաւնայ: — Քաջն Մակաբէ Պաղեստինու հարաւակողմը այսպիսի յաղթութիւններով իւր ազգին թշնամիքը դողացունելու ժամանակ, լսեց որ Յորդանանու միւս կողմը Գաղաազ բնակող չրեից վրայ յարձակեր էր Անտիոքոսի Տիմոթեոս զօրավարը բազմախումբ զօրօք, եւ Պաղովայիսէն՝ Տիւրոսէն եւ Սիգոնէն եւս բանակ մը հասեր՝ Գալիլիան ասպատակել աւերել կապառնար: Շուտ մը զօրքը բաժնեց. Շմաւոն եզրայրը երեք հազարով գէպ իհիւսիս զրկեց, ինքը Յովնաթանին հետ արեւելք վաղեց, եւ Երուսաղեմի մէջ ժողովրդեան եւ զօրաց զլուսի դրաւ Յովսեպոսն ու Զաքարիան, իստիւ պատուիրելով որ մինչեւ իւր դարձը պատերազմի ձեռք չզարնեն: Շմաւոն եւ Յուդա այլ եւ այլ ճակատամարտից մէջ յաղթեցին թշնամւոյն. Շմաւոն մինչեւ Պաղովայիս քաղաքը հալածական տարաւ զթշնամին. Յուդա Գաղաազու երկիրը նուաճեց, շատ քաղաքներ առաւ յարձակմամբ, յաղթուողներն իսուր սուերի կոտորեց, Անտիոքոսի նիկանոս անունով տեղապահին յաղթեց, երկու անգամ Տիմոթէոսին բանակը զարկաւ ցրուեց փախուց, եւ յաղթանակաւ Երուսաղէմ գառնալով՝ իւր ազա-

տած ժողովրդեանէն ծափաձայն ցնծութեամբ ընդունուեցաւ, եւ մխիթարեց զիրենք այն երկու հազար Հրէից մահուանը վրայ որովք Յովսեպոս եւ Զաքարիա իւր հրամանին դէմ՝ քաջութեան անուն ժառանգելու փափաքով թշնամեաց վրայ պատերազմի ելեր, ու յաղթուելով ետ դարձեր էին կորակոր :

Մահ Անտիոքոս Եպիփանու : — Անտիոքոս Պարսկաստանը նուաճելու գնացեր էր. երբոր յաղթուած՝ ետ կրգառնար մեծաւ անարգանօք, ճամբան լսեց Յուդա Մակարէին քաջութիւնները, եւ սաստիկ կատաղած՝ միաքը դըրաւ որ սրաին բարկութիւնը Հրէից վրայ թափէ. հրամայեց կառավարին որ շուտով զինքը հասցընէ Հրէաստան, Բայց չէր գիտեր որ աստուածային վրէժխնդրութիւնն իւր ետեւէն կփութար կհասնէր աւելի արագ քան թէ իւր ճեպընթաց կառքը. եւ այն միջոցին որ հզարտութեամբ լցուած՝ « երթամ Երուսաղէմը գերեզման Հրէից ընեմ » կըսէր, աներեւոյթ հարուածով զարկաւ զնա Աստուած : Այնպիսի սաստիկ ցաւ մը ընկաւ փորը՝ որ աղէքը կկտրտուէին, եւ ինքզինքը կորսնցընելով՝ կառքէն ալ վար ընկաւ : Այն ամբարհաւած թագաւորն որ քիչ մը առաջ կարծէր թէ ծովու ալեացը կհրամայէ, երկնից աստղերը կամփափէ, լեռները տեղերնէն կշարժէ՝ կփոփոխէ, իմացաւ որ Աստուծոյ ձեռքը վրան ծանրացեր էր. բոլոր մարմնէն՝ մինչեւ աչքերէն որդեր կվխտային, մարմինը բզկի բզկի կլինէր՝ գետին կթափթըփէր ինքնիրեն, եւ ելած գարշելի հոտէն մարդ չէր կարող քովը մօտենալ : Խոնարհեցաւ Անտիոքոս, եւ խոստանալով ուխտ դրաւ որ Հրէից ազգն ազատ ընէ, եւ փառաւորապէս զարդարէ Երուսաղէմն ու տաճարը զոր կողոպտեր մերկացուցեր էր, դառնայ հրեայ լինի, եւ ամէն տեղ պտըտելով՝ Հրէից Աստուծոյն ամենազօր կարողութիւնը հռչակէ : Բայց բանը բանէն անցեր էր. շատ ուշ արթընցաւ հզարտութեանն ու ամպարշտութեանը խոր քնէն : Մահուան սարսափովը միայն եղած զղջումը մերժեց՝ չընդունեցաւ գերազոյն դատաւորն սրտից, եւ Անտիոքոս անհնարին ցաւօք մեռաւ օտար երկրի մէջ :

Անտիոքոս Եւպատոր . Պատերազմ Բեթսովրայ : — Անտիոքոս Եպիփանին մահուան լուրը հասնելուն պէս, Լիւսիաս՝ նորա որդին Անտիոքոս հիւնգերոյդ տեղը թագաւորեցուց, եւ անունը գրաւ Եւպատր կամ Հորանյն : Նորապսակ թագաւորը ուրացեալ Հրէից ոմանց սագրանօքը միաքը գրաւ որ հօրը գիտաւորութիւնն առաջ տանելով՝ երուսաղէմն ու Հրէից ազգը բոլորովին նուաճէ : Հարիւր հազար հետեւակ զօրք ժողվեց, քսան հազար ձիաւոր, երեսունուերկու պատերազմափորձ փղեր, եւ այն հզօր բանակաւ եկաւ հասաւ երուսաղէմի ճամբուն վրայ, Բեթսովր բերդաքաղաքը պաշարեց, Վաղեց Յուդա իւր արիագունդ զօրքովը իպաշտպանութիւն Բեթսովրայ, եւ երկու կողմէն պատերազմի պատրաստուեցան : Ասորիք իրենց ահագին փղերը զօրաց այլ եւ այլ գնդերուն մէջ ցրուեցին . իւրաքանչիւր փղին վրայ աշտարակ մը կար՝ պատերազմական մենքենաներով լի, եւ երեսունուերկու քաջընտիր զինուորք քովը կեցած կպաշտպանէին զայն . ձիաւորաց մէկ մասը փղերուն հետ կերթար, մնացածը՝ հետեւակազօրին երկու թեւը կզօրացընէր : Երբոր առաւօտն արեւը ծայր արձակեց եւ այն զօրաց վրայ զարկաւ, առ հասարակ զրահաւոր պղնձապատ վահաններէն ելած նշոյլները լեռներուն վրայ կփայլատակէին, եւ այն ահագին բազմութեան խառնաձայն աղաղակն ու գոչիւնը, զինուց շաչիւնը, կառաց շառաչիւնը, երիվարաց սոնաձայնն ու վահանաւոր վառելոց թնդիւնը բոլոր մօտաբնակ ժողովրդոց սիրտը ահիւ եւ դողութեամբ կլեցընէր, որք լեռնէ լեռ կփախչէին սարսափմամբ : Նոցա արիասիրտ Մակարէոս դիւցազնը միայն իւր քաջ գնդաւը անսասան էր . Աստուծով զօրացած՝ յարձակեցաւ թագաւորին գնդին վրայ, եւ նորա առջեւը վեց հարիւր հեծեալ սպառաղէն գիւթաւալ կացոյց : Իւր արիագունդ զօրացը մէջէն քաջն եղիսպար Աւարան աչքը կվերցունէ, կտեսնէ թագաւորական զարդուք զարգարուած փիղ մը, կարծէ թէ անոր վրայ նստած է թագաւորը, կնետուի թշնամեաց գնդին մէջ, յաջ յահեակ կկոտորէ, կհասնի մինչեւ այն նշանաւոր փիղը, կխոթուի կմանէ տակը, կզարնէ չարաչար կվիրա-

ւորէ կհորձանէ զայն . բայց ահագին կենդանւոյն տակը ինքն ալ կճըմլուի : եղիազարու գիւցազնական արիութիւնը օգուտ չունենար . Հրեայք թշնամւոյն բազմութեանը առջեւ չդիմանալով ետ կքաշուին ; եւ Բեթսովը քաղաքը պաշար չունենալով՝ անձնատուր կլինի : Անկէջ շուտ մը զօրքը երուսաղեմի վրայ կգարձունեն Անտիոքոս եւ Լիւսիաս . երկարատեւ պաշարմանէն յետոյ՝ կխոստանան տեղացւոց քաղաքին չդպչիլ ; եւ թող տալ որ Սովսեսի օրէնքը համարձակ կատարեն , եւ այնպէս ներս կմանեն . բայց սուած երգումնին ոտքի տակ առնելով՝ Սիոն լեռան պատուարները քանդել կորձանել կուտան : Շատ աւելի չարիք կհասցընէին երուսաղեմի՝ թէ որ Դեմետրի յԱսորիս դալուն ու թագաւորելուն գոյժն առնելով՝ հոն հասնելու չփութային :

Դեմետր Սոսեր՝ Անտիոքոս Եւպատորից տեղը կթագաւորէ : — Դեմետրիոս՝ մականուանեալն Սոսեր կամ Փրկիչ , որգի Սելեւկոս չորրորդի ; եւ եղբօրորդի Անտիոքոս Եպիփանոս , Հռոմէն փախաւ՝ ուր հայրը պատանդ զրկած էր զինքը քանի մը հօգւով ; եկաւ Ասորւոց ծովեզերեայ մէկ քաղաքը ելաւ ; ինքզինքը թագաւոր ճանչցընել տուաւ եւ սկսաւ մայրաքաղաքին վրայ երթալ : Երբ այս լուրն առաւ զօրքը , որ արգէն երիտասարդ թագաւորէն գոհ չէին , եւ նորա Լիւսիաս ստիկանն ու զօրավարը կատէին ; երկուքն ալ Ասորիք հասնելուն պէս բռնեցին մեռուցին ; եւ Դեմետրիոս անարգել թագաւորեց :

Ազգատեացն Յակիմոս . Բաքիդ Հրէաստան կղրկուի : — Յակիմոս փառասէր ու ազգատեաց քահանայն շատ ստակ կերցընելով Անտիոքոս հինգերորդին՝ քահանայապետ եղեր էր . բայց տեսնելով թէ քանի որ Յուդա կենդանի է՝ պիտի չկարողանայ իւր անօրէն գիտաւորութիւններն իգորձ գնել ; շատ ընծաներ տարաւ Դեմետրին , եւ ըսաւ թէ ցորչափ կենդանի է Յուդա՝ երկիրը սչ երբէք պիտի խաղաղի . եւ անոր զէմ՝ օգնութիւն խնդրեց արքայէն : Դեմետր հատատեց զինքը քահանայապետութեանը մէջ , եւ իւր սիրելի Բաքիդ իշխանին յանձնեց զինքը ; որ ամեն երուսաղեմ իշխանութեան ամբողջ նստեցընէ : Սոսկալի

արինհնհեղութեամբ հասաւ Յակիմոս փափայրին, Երուսաղեմի տիրապետեց, եւ Բաբիլոն դարձաւ Ասորեստան:

Յուդա կհալածէ զՅակիմոս յԵրուսաղեմէ: Նիկանովր: — Յակիմոս խաղաղութեան եւ հաշտութեան պատճառաւ Յուդայի ընկերներէն վախտուն հոգի քովը բերեր եւ նենգութեամբ զանոնք մեռցընել տուեր էր. այս անօրէնութեան վրայ կատղեցան նաեւ Ասիոյացիք, այսինքն խաղաղասէրք — որ իւր իշխանութեան հասնելուն օգներ էին՝ յուսալով որ անով երկիրը խաղաղի — զինքը ձեռքէ թողուցին: Իւր ընկերաց մահուան վրէժն առնելու համար եկաւ Յուդա, մտաւ Երուսաղէմ, եւ մարդասպան քահանայապետն անկէց հալածեց: Դեմետրին գնաց Յակիմոս, եւ Յուդային ըրածը պատմեց. Հրէից սխերիմ թշնամի՝ Նիկանովր ասորին մեծ զօրքով զրկեց Դեմետր որ զՅուդան բռնէ ու Հրէաստանն ասպատակէ: Հասաւ Նիկանովր Երուսաղէմ, որոշեց խարդախութեամբ ձեռք ձգել զՅուդա՝ հետը խաղաղութեամբ տեսնուելու ուզելով: Իմացաւ Յուդա նորա անօրէն գիտաւորութիւնը. պատերազմի պատրաստուեցաւ, զարնուեցան երկու կողմէն, եւ Նիկանովր հինգ հազար հոգի կորսընցընելով ետ քաշուեցաւ մտաւ վերստին յԵրուսաղէմ:

Հայհոյանք Նիկանովրայ, պարտութիւն ևորա եւ մահ: — Սիոն լեռը ելաւ Նիկանովր. առջեւն եկան քահանայք, եւ խաղաղութեան ողջոյն տուին իրեն, եւ թագաւորին կենացը համար հանապազօրեայ մատուցուած ողջակէզները կցուցընէին: Անարգեց զանոնք Նիկանովր, եւ վրանին ծիծաղելով՝ մեծաւ ամբարտաւանութեամբ ու բարկութեամբ ըսաւ նոցա. « Թէ որ Յուդան իւր գնդովը ձեռքս չտաք, գիտցէք որ այս տաճարը մոխիր պիտի դարձընեմ եւ ձեզմէ վրէժ պիտի առնում », եւ ելաւ գնաց՝ յողբ եւ իւաց թողլով բոլոր քահանայքն ու ժողովուրդը, որք Աստուծոյ առջեւը գետին ընկած կաղաչէին կաղաթատէին որ ինքը փրկէ իւր տաճարը անօրինին ահագին սպառնալիքներէն:

Նիկանովրին բանակը Բեթսովր կեցած էր. հոն գնաց եւ ինքը. հոն եկաւ ճակատեցաւ նաեւ Յուդա իւր երեք հազար զօրքովը, եւ պատերազմը չսկսած աղօթքի կեցաւ առ Աստուած եւ ըսաւ. « Դու Տէր, երբոր Սենեքերիմ

« Թագաւորին զօրքը քու սուրբ անունդ հայհոյեցին, հրեշ-
« տակդ զրկեցիր որ եկաւ անոնցմէ հարիւր ութսունեւ-
« հինգ հազար հոգի սատակեց. նոյնպէս սատակէ նաեւ
« այսօր այս բանակը; որպէս զի ամէնքը գիտնան որ նի-
« կանովը ընդունայն աեղ սպառնացաւ, եւ ըստ չարու-
« թեան իւրում կգատէ զինքն Աստուած »:

Երկու պատերազմող բանակներն իրարու վրայ յարձա-
կեցան, ուժգնապէս զարնուեցան, եւ խպարտութիւն
մատնեցաւ գունդն նիկանովրայ, անկաւ եւ ինքն իսուր
սուտերի: Երբ տեսան զօրքը որ իրենց սպարապետն ալ
ընկաւ, զէնընկէց եղան փախան: Կտեւնէն վազեց Յուզա,
հալածեց ջարդեց զիրենք ամբողջ օր մը. յաղթական
փողերուն ձայնն առնելով՝ շրջակայ քաղաքներէն ու գե-
ղերէն հասան Հրեայք օգնութեան, եւ գրեթէ կենդանի
մարդ չթողուցին նիկանովրայ բանակէն: Անօրէն նիկա-
նովրին Աստուծոյ տաճարը հայհոյող աջ ձեռքն ու գլու-
խը կտրել տուաւ Յուզա, տաճարին առջեւը կախել տը-
ւաւ. եւ ժողովուրդը սաստիկ ուրախութենէն մեծ տօն
տարեկանաց կարգեց այն յաղթութեան օրը, որ էր երեք-
տասան Ագար ամսոյն:

Յուզայի նիզակակցութիւնը Հռովմայեցոց հետ: — Այս
փառաւոր յաղթութեամբը թէպէտ խաղաղացաւ Հրէաս-
տան, սակայն գիտէր Յուզա որ այն խաղաղութիւնը չէր
կարող երկարատեւ լինել. լսեց Հռովմայեցոց արեւելքի
ու եւրոպայի մէջ ըրած մեծամեծ յաղթութիւններն ու
մեծ զօրութիւնը, եւ ուղեց հետերնին բարեկամութիւն
ընել: Դեսպան յուղարկեց Հռոմ, խնդրած նիզակակցու-
թեանը դաշինքը գրուեցաւ, եւ Դեմեար սաստիկ սպառնա-
լիք ընդունեցաւ Հռոմոյ ձերակուտէն՝ որ Հրեայք վրան գան-
գատ մը ընելուն պէս Հռովմայեցիք ծովէն ու ցամաքէն
իւր երկիրը պիտի գիմեն:

Պատերազմ Բերեթայ, եւ մահ Յուզայ: — Մերակուտին
այս հրամանը գեռ չընդունած՝ Դեմեարիոս քսան հազար
հետեւակօք եւ երեք հազար հեծելովք Յակիմոսին հետ
Բաքիդը Հրէաստան զրկեց, որոնք եկան բանակեցան Բեռք:
Յուզա երեք հազար հոգի միայն ունէր անոնց գէմ հա-

նելու . անոնք ալ սարսափած թօթափեցան , եւ ութ հարիւր հոգի միայն մնաց քովը : Այն ձախորդութեան վրայ Յուզային սիրտը շատ կտորեցաւ , մանաւանդ որ մնացածներն ալ թշնամուռն բազմութենէն սոսկալով՝ պատերազմիւ չէին համարձակեր , եւ ետ դառնալ կուզէին . իւր աներկիւղ օրինակաւը քաջալերեց զանոնք Յուզա . « Բնա լիցի ինձ , բաւ : որ անոնց առջեւը փախչիմ . եթէ ժամանակնիս հասեր է՝ մեռնիմք քաջութեամբ մեր եղբարցը վրայ , եւ չխառնեմք վատութեան անունը մեր քաջութեանցը հետ » : Երկու բանակներէն զօրքերն ելան եւ ճակատեցան գէմ յանդիման միմեանց , եւ ահեղագոչ փողերու ձայներով եւ երիվարաց խինջիւններով իրարու վրայ յարձակեցան : Թշնամեաց աջ թեւին անձամբ կզօրափարէր Բաքիդ . անոր վրայ դիմեց Յուզա , զարկաւ կտորեց , եւ մինչդեռ ետեւէն ընկած կհալածէր զնա , թշնամուռն ձախ թեւը իրեններուն վրայ կզօրանայ , կդառնայ ետեւէն զինքը կրպաշարէ . հոն կսկսի սարսափելի ու երկարատեւ պատերազմ մը . երկու կողմէն ալ անհամար վիրաւորներ յերկիր կթաւալին . վերջապէս կիյնայ նաեւ Յուզա իւր քաջընտիր նահատակացը հետ , եւ իւր մահուամբը այն ահագին պատերազմը կդադրի՝ որ յառաւօտէ մինչեւ երեկոյ տեւեր էր :

Շմաւոն եւ Յովնաթան եղբարքը դարձան եկան , առին մարմինը տարին Մովգիիմ՝ քաղաքը՝ հարցը շիրմին մէջ



Թագեցին. վրան լացին կօծեցան Իսրայելի որդիքը, սուգ
բռնեցին շատ օրեր. եւ այնչափ տարի բազմաթիւ պա-
տերազմաց մէջ միշտ զինքը քաջայաղթ տեսած լինելով՝
նորա մահուանը հաւատալնին չէր գար, եւ մեծապէս
զարմանալով կըսէին իրարու, « Զիւնրդ անկաւ կործանեցաւ
հօրն փրկիչն Իսրայելի » : Դաւթէն ալ կերպով մը վեր
դբուելու արժանի եղաւ Յուզա. վասն զի առանց նորա
մեղքը գործելու՝ նորա քաջութիւնն ու աստուածաշատու-
թիւնը ունեցաւ անթերի. որում եւ արձան անջնջելի
պիտի մնայ միշտ մահուանէն յետոյ ժողովրդեան այս
ինքնայորդոր վկայութիւնը. « Զիւնրդ անկաւ կործանեցաւ
հօրն փրկիչն Իսրայելի » :



Գ Լ Ո Ի Խ Ի Գ.

ՅՈՒԳԱ ՄԱԿԱՐԷԻ ՄԱՀՈՒԱՆԷՆ ՄԻՆՉԵԻ ՅՈՎՀԱՆ ՀԻԻՐ-
ԿԱՆՈՍԻՆ ՄԱՀԸ



Հարստահարութիւնք Բաքիդայ, եւ մահ Յակիմոսի : — Բաքիդ Ատրեստան կը-
դառնայ եւ Հրէաստանը կիսադադի : — Յովնաթան Հռովմայեցոց հետ դաշին-
քը կնորոգէ : — Յովնաթան Ապողոնիոսի կյառիէ : մահ Աղեքսանդրոս : —
Յովնաթան զԴեմետր մահուանէ կազատէ : — Դերոսիւն Յովնաթանոս : —
Շմաւոն եղբորը տեղը կանցնի : — Մահ Յովնաթանոս : — Թաղումն Յովնա-
թանոս : — Աշխարհաշինութիւն Շմաւոնի, եւ վարձ նորա : — Անտիոքոս Սի-
դիստէս : — Կենդեքոս. Շմաւոնի որդւոց զօրավարութիւնք : — Մահ Շմաւոնի
եւ երկուց որդւոց նորա : — Յովնան հօրը իշխանութեանը կյաջորդէ : —
Փարիսեցիք : — Սագուկեցիք :

(161—107)

Հարստահարութիւնք Բաքիդայ, եւ մահ Յակիմոսի : —
Յուդայի մահուամբը ցրուեցան բոլոր իւր զօրքն ու կուսա-
կիցքը, ինքնագլուխ տէր մնաց երկրին Բաքիդ, եւ սկսաւ
սոսկալի անգթութիւններ ընել. իբրեւ թէ այն բաւական
չէր՝ սովն ալ վրայ եկաւ, եւ սկսաւ անտէրունչ ժողո-
վուրդը սոսկալի կերպով ջարդուիլ : Դարձեալ Մակա-
բայեցոց գիւցազնական ազգատոհմին վրայ դարձուցին
Հրեայք արտասուալից աչքերնին, եւ անկէց կյուսային
իրենց փրկութիւնը. ժողովեցան Հայրենասէրք, կանչե-
ցին Յուդայի Յովնաթան եղբայրն ու աղաչեցին որ ազ-
գին գլուխ կենայ, ու եղբորը պէս ազատէ զայն անողորմ
թշնամուտն ձեռքէն : Բաքիդ երբոր լսեց թէ Յովնաթան
գլուխ եւ առաջնորդ ընտրուեր է Հրէից՝ յիշեց Յուդայի
քաջութիւնն ու սարսափեցաւ. ուզեց խարդախութեամբ
ձեռք ձգել զՅովնաթան եւ մեռցրնել. բայց նա իմացաւ,
Շմաւոն եղբորը հետ գնաց Թակոլ անապատը քաշուեցաւ,
եւ անկէց ժամանակ ժամանակ թշնամեաց վրայ կյարձա-
կէին ու ջարդ կուտային : Անգամ մը Յորդանան գետոյն

եղբրքը յանկարծակի վրայ հասնելով՝ պաշարեց Բաքիզ-
գՅովնաթան. քաջութեամբ պատերազմելէն յետոյ՝ գետը
նետուեցաւ Յովնաթան եւ թշնամեաց տեղատարափ նե-
տերէն ազատելով անցաւ միւս գետեղբրքը, եւ նորէն
սկսաւ իւր յանկարծական յարձակմունքները: Բաքիզ ձեռ-
քէն ձանձրացած՝ ալ ետեւէն չընկաւ, Հրէաստանը բեր-
դերով պատեց եւ երեւելի ազգատոհմերու որդիքը պա-
տանդ դրաւ յերուսաղէմ: Այն ժամանակն էր ահա որ անո-
րէնն Յակիմոս հրամայեց որ տաճարին սրահներուն շրջա-
պատ պարիսպը քակեն. բայց պարսպաց տեղ իւր բերանը
քակուեցաւ, պապանձեցաւ եւ չէր կրնար խօսիլ, եւ այն-
պէս մեծաւ տանջանօք սատակեցաւ:

Բաքիզ Ասորեստան կղաւնայ եւ Հրէաստանը կկսազաղի:
— Դարձեալ հարկադրեցաւ Բաքիզ Յովնաթանի վրայ յար-
ձակելու, բայց յաղթուեցաւ, եւ Հռովմայ ծերակուտին
գրած նամակն ալ վրայ հասնելով՝ հարկադրեցաւ Յովնա-
թանի հետ դաշինք դնելու. Հրէից գերիներն ետ դար-
ձուց եւ երգուաւ որ միւսանգամ չդայ Հրէաստան, զիրենք
չնեղէ: Անով առ ժամանակ մի պատերազմը դադրեցաւ,
ժողովուրդը խաղաղութեան եւ հանգստութեան երես տե-
սաւ: Յովնաթան Մափսա քաղաքը բնակեցաւ, եւ սկսաւ
ժողովուրդը դատել, եւ սատակել անօրէնները Խորայելա-
ցուց մէջէն (157):

Յովնաթան Հռովմայեցուց հետ դաշինքը կկորոզէ: —
Հրէաստանի այս խաղաղութիւնն ու հանգստութիւնը մըշ-
տընջենաւորելու փափաքով՝ նորոգեց Յովնաթան Յուդայի
Հռովմայեցուց հետ ըրած նիզակահցութեան դաշինքը. եւ
այն իւր քանի մը տարուան հանգարտութիւնը Հրէաստանը
բարեկարգելու եւ աւերմունքը կանգնելու նորոգելու ան-
ցուց: Այն միջոցին Աղեխանոր Բաղա անունով մէկը յանկարծ
դուրս կելնէ, եւ Անտիոքոս եպիփանու որդին եմ՝ ըսելով՝
կուզէ Ասորուց թագաւորութիւնը Դեմեաթի ձեռքէն առ-
նուլ: Երկուքն ալ կջանան իրենց կողմն որսալ գՅովնա-
թան. Աղեքսանդր իւր ձեռքովն անոր նամակ մը կգրէ՝
զինքը իրեն եղբայր ու բարեկամ եւ քահանայապետ ա-
նուանելով, եւ պարգեւ կղրիէ ոսկիէ պսակ եւ ծիրանի:

Այն թղթով իւր իշխանութիւնը զօրացուց Յովնաթան Երուսաղեմի մէջ, պարիսպները նորոգեց ամրացուց, պատանգները իւրաքանչիւր ընտանեաց դարձուց, եւ զօրք ժողովեց Աղեքսանդրին օգնելու Դեմետրին դէմ՝ մերժելով նորա բարեկամական խոստմունքներն ու պատիւը, եւ չմոռնալով նորա իւր հայրենեացն ու ազգին գլուխը բերած անթիւ չարիքը: Աղեքսանդրի դէմ՝ բրած պատերազմին մէջ յաղթուեցաւ եւ մեռաւ Դեմետր: Աղեքսանդր մէկէն կիմացընէ իւր յաղթութիւնն ու թագաւորութիւնը եգիպտացուց Պտղոմէոս Փիլոմէոսը թագաւորին, եւ նորա կղեպարսրս գուտարը իրեն հարս կուգէ. կհաւանի Պաղոմէոս Աղեքսանդրի խնդրոյն, եւ հարսանեաց հանգէսը կկատարուի Պտղոմայիս քաղաքը, ուր հրաւիրեալ կուգայ նաեւ Յովնաթան. կհարամայէ թագաւորն որ վրայի հազուտը հանեն, ծիրանի կհագցընէ, քովը կնստեցընէ, եւ իւր առաջին բարեկամացը հետ գինքը կփառաւորէ (450):

Յովնաթան Ապողոնիոսի կյաղթէ. մաս Աղեքսանդրու: — Սակայն Դեմետր Սոտերին որդին Դեմետրիոս Նիկանովը հօրը թագաւորութիւնը կպահանջէր. հետը միացաւ նա. եւ ստորին Ասորուց կուսակալ Ապողոնիոս քաջ զօրավարը, եւ քիչ ժամանակի մէջ՝ տէրութեան մեծ մասն իրեն հնազանդեցուց: Եւ որովհետեւ այն յաղթութիւններովն հպարտացած՝ մարդ զրկեր էր յերուսաղէմ, եւ նախատանօք պատերազմի հրաւիրեր էր զՅովնաթան, յարձակեցաւ վրան գիւցազնն Իսրայելի տասն հազար զօրօք. երկու գունդ բաժնեց զանոնք, մէկը յանձնեց իւր Նմաւն եզրօրը, եւ միւսոյն ինքը գլուխ կենալով գնաց Յուդպեն (Եսփա) առաւ, Ագոլսոս քաղաքին դաշտին մէջ Ապողոնիոսին յաղթեց, Ագոլսոսը իւր հռչակաւոր Դազոն կուռքին մեհենովն այրեց, եւ լի աւարաւ եւ փառօք դարձաւ յերուսաղէմ: Այն ծառայութեան փոխարէն՝ աւելի եւս փառաւորեց Աղեքսանդրոս զՅովնաթան. սակի շինող զրկեց նմա, զոր արքայազուն իշխանք միայն կրնային դնել, եւ Ալիարոնը ամենայն սահմանօքն հանգերձ ժառանգութիւն առաւ անոր:

Իայց չկարողացաւ Աղեքսանդր երկար ժամանակ վայելել իւր նիզակակցին այս յաղթութեանց պտուղը: Նոյն

իսկ իւր աները իրեն թշնամի դարձաւ, վրան յարձակեցաւ եւ այնպէս նեղը ձգեց զինքն որ սախպեցաւ աթոռը թողուլ եւ Արարացոց երկիրը փախչիլ, ուր եւ մեռուցին զինքը: Սակայն Պողոտէոս եւս չկարողացաւ իւր յախշտակութիւնը վայելել. վասն զի երեք օրէն ինքն ալ մեռաւ, եւ Դեմետր առանց արգելքի ելաւ նստաւ Ասորոց թագաւորութեան աթոռը:

Յովնաթան զԴեմետր մահուանէ կազատէ: — Քանի մը քահանաներով գնաց Յովնաթան Դեմետրին ներկայացաւ, եւ ծանրագին ընծաներ տարաւ նմա. սիրով զինքն ու բերած ընծաներն ընդունեցաւ Դեմետր, քահանայապետութեանը մէջ զինքը հաստատեց, եւ երեք հարիւր քանքարով ամէն տուրքէ ազատ բրաւ զէրէաստան, Սամարիան եւ Գալիլիան, եւ պատուով արձակեց զՅովնաթան յերուսաղէմ, ուսկից շուտով սպառազէն պիտի դառնար նա զինքն ազատելու:

Տրիփոն զօրավարը՝ Աղեքսանդր Բաղային որդի Անտիոքոս պատանեակն Արարիայէն բերեր՝ հօրը կորսնցուցած աթոռը նստեցընելու կաշխատէր. շատ ժողովուրդ հետք միացընելով եկաւ Անտիոք մայրաքաղաքը պաշարեց առաւ, եւ թագաւորական պալատին վրայ կյարձրկէր՝ երբոր Յովնաթանը օգնութեան հասաւ պաշարեալ թագաւորին: Իսկոյն թշնամեացը յաղթեց, զանոնք քաղաքէն հալածեց, եւ Դեմետրի սասանեալ աթոռը հաստատեց: Այն մեծ ծառայութիւնը՝ մեծաց վարձուց արժանի էր. բայց Դեմետր երախտիք հասկըցող ու վարձատրող մարդ չէր. փոխանակ իւր բարերարը մեծ պատուով ու պարգեւներով մեծարելու՝ վրան նախանձեցաւ, եւ կարծելով թէ ալ անոր օգնութեանը կարօտութիւն չունի՝ ուզեց կեանքը վերցընել: Իմացաւ Յովնաթան երախտամոռաց թագաւորին նենգութեան խորհուրդը, եւ թողուց հեռացաւ իրմէ:

Կերութիւն Յովնաթանու: — Մանուկն Անտիոքոս Զ, մականուանեալն Թեոս կամ Ասուած, փութացաւ Յովնաթանի հետ գաշինք գնելու, մեծամեծ արածնութիւններ տուաւ անոր, առաջին բարեկամաց կարգը դասեց զինքը, ոսկի բաժակ զրկեց եւ անով խմելու իշխանութիւն տուաւ,

նոյնպէս նաեւ ծիրանի հագնելու եւ թագաւորական նշան կրելու. Շմաւոն եղբայրն ալ Տիւրոսէն մինչեւ եգիպտոսի սահմանը իշխան զօրավար դրաւ: Նորընտիր թագաւորին ձեռնուռ օգնական լինելու խօսք տուաւ Յովնաթան, Ասովրայ գաշտին մէջ զարկաւ հալածեց Դեմետրի զօրքը, եւ Անտիոքոս Թէոսին հնազանդեցուց մինչեւ Դամասկոս եղած երկիրը: Բայց իւր այս անձնանուէր հաւատարմութիւնը՝ մահուանը պատճառ եղաւ: Վասն զի կասկածի երթալով թէ Տրիփոն կուղէ թագաւորութիւնը Անտիոքոսի ձեռքէն առնուլ, քառասուն հազար զօրքով նորա վրայ գիւմեց: Տրիփոն քաջ գիտելով որ պատերազմով կարող չէ յաղթել Յովնաթանին, ջանաց նենգութեամբ անոր ձեռքէն ազատիլ. եկաւ հետը տեսնուեցաւ, համոզեց զինքը որ միտքը դրածը անհիմն է եւ ընդունայն կասկած, եւ անոր նշան՝ ուղեց իւր ձեռքը տալ Պտղոմայիս քաղաքը: Հաւատաց Յովնաթան տիրանենգ զօրավարին խարէական խօսքին. հազար հօգի միայն հեան աւած՝ գնաց Պտղոմայիս, եւ ներս մանեւնուն պէս՝ դռները վրան գոցել արւաւ Տրիփոն, զինքը գերի բռնեց եւ բոլոր զօրքը թրէ անցընել տուաւ:

Շմաւոն եղբօրը տեղը կանցնի: — Իսրայելացիք Յովնաթանու գերի բռնուիլն ու հազար այրընտիր զինուորաց սոսկալի կտորածն որ լսեցին՝ խուզ մտան, կոծ առին ու անմխիթար կուլային: Երբոր լսեց Շմաւոն որ Տրիփոն զօրք ժողոված՝ անտէր Հրէաստանին վրայ կուգայ որնուածէ աւերէ, գնաց երուսաղէմ, ժողովուրդը ժողվեց, մխիթարեց զանոնք եւ բսաւ. « Դուք ինքնին գիտէք սրչափ գործ գործեցինք՝ ես եւ եղբարք իմ՝ եւ տուն հօր իմոյ. քանի մարտ պատերազմի մղեցինք, կամ սրչափ նեղութեան համբերեցինք իվերայ սրբութեանցն օրինաց եւ քաղաքին. զի վասն Իսրայելի եւ ձեր ամենեցուն կորեան եղբարքն իմ՝ ամենեքեան, եւ ես մնացեալ եմ միայն: Եւ արգ. քու լիցի որ ես անձիս խնայեմ եւ նեղութենէ քաշուիմ. արութեամբ ինչ՝ չեմ լաւ քան զեղբարսն իմ. բայց սակայն զօրացայց ինդրեւ զվրէժ ազգի մերում, սրբութեանցն օրինաց, կանանց եւ որդւոց. զի ահաւասիկ ժողովեալ են

հեթանոսքն ամենայն, հասանել սատակել ջնջել դյշա-
տակա մեր յերկրէ» :

Այս արիական ու անձնանուէր աստե՛նարանութեան վը-
րայ միտիթարուեցաւ զուարթացաւ լքեալ վհատեալ ժողո-
վուրդը . միաբերան ու բարձրաձայն սկսան ազազակել թէ
« Գու ես մեր առաջնորդ փոխանակ Յուդայի եւ Յովնա-
թանու եղբօր քոյ . մարտիր զպատերազմ մեր, եւ զամե-
նայն որ ինչ ասիցես՝ հնազանդ լիցուք քեզ » :

Ման Յովնաթանու : — Փութացաւ ժողովեց Շմաւոն զա-
մենայն արս պատերազմի, արագ արագ երուսաղէմի պա-
րիսպը շինեց, եւ պատերազմի պատրաստուեցաւ (145) :
Այն որ լսեց Տրիփոն, շատ զօրքով ելաւ Պողոսմայիսէն,
եւ սկսաւ Հրէաստանի վրայ արշաւել . հեռը կրերէր նաեւ
զՅովնաթանը իրբեւ գերի : Դեսպան արձակեց առ Շմաւոն
եւ կրսէր . « Եզրայրդ Յովնաթան արքունի գանձին պար-
տական էր հարիւր քանքար, անոր համար զինքը քովս
գրաւ պահեցի . զրկէ ինձ այն գումարը, յուզարկէ նաեւ
նորա երկու որդիքը պատանդ, որպէս զի եա գարձընեմ
զինքը, եւ մեզմէ չսպտտամքի » : Գիտէր Շմաւոն որ նեն-
գութիւն է միտքը . բայց որպէս զի ժողովուրդը չմեղադրէ
զինքն ու չըսէ թէ ագահութիւն ըրաւ, ու պատանեակ-
ները չղըրկեց, եւ այրն կորեաւ, թէ տղայքն եւ թէ հա-
րիւր քանքարը մէկէն զրկեց . սակայն սոեց Տրիփոն, եւ
սչ միայն չարձակեց զՅովնաթան, այլ եւ անպղծարար
սպաննեց զնա . եւ մտածելով թէ Շմաւոնին վրէժխըն-
դութեանն առջեւ պիտի չկարենայ գիմանալ, ելաւ երկի-
րը գարձաւ . նճնգութեամբ բռնեց մեռուց նաեւ զկնախորոս
եւ ինքն ելաւ նստաւ նորա արեամբը ներկած աթոռը :

Թաղումն Յովնաթանու : — Յովնաթանու մարմինը բե-
րել տուաւ Շմաւոն, հանգիստով տարաւ իքաղաքն հարց իւ-
րոց իմովգիիմ թաղեց, հօրն ու եղբարցը գերեզմանին
վրայ քարակօփ հոյակապ շիրիմ շինեց, ու բուրգերով եւ
հօրն ու եղբարցը սպառաղէն արձաններովը զարդարեց .
եւ այնպէս բարձրաշէն եղաւ շիրիմը, որ մինչեւ հեռ
ճոփուն երեսէն կտեսնուէր : Կոճեցան, լացին զՅովնաթան
ամենայն Խորայէլ, եւ սուգ առին առուրս բազումս :

Աշխարհաշինութիւնն նմաւոնի եւ վարձ նորա:— Դեմեար նիկանովր նմաւոնին հետ դաշինք գրաւ; Յովնաթանու առաւած բոլոր արտօնութիւններն ու ազատութիւնները վերտաին հաստատեց; եւ իրեն սեպհական ժառանգութիւն շնորհեց այն ամէն քաղաքներն որ ինքը նմաւոն նորոգեր ամրացուցեր էր: Պատերազմախորձ զորավարութեան հետ՝ կառավարութեան ու մասակարարութեան զարմանալի հանճար եւս ունէր նմաւոն. Դեմեարիոսի կուսակցութեամբն ալ քաջալերուած՝ միտքը դրաւ որ իւր ազգը օտարաց լուծէն բոլորովին ազատէ; եւ շատոնց կորսընցուցած հանգստութեան ու բարեկեցութեան նորէն հասցընէ: Երուսաղեմի ամրակառոյց միջնաբերդը տակաւին Ասորուց ձեռքն էր; եւ իւր Յուգա եւ Յովնաթան եղբարքը չէին կրցեր անոնց ձեռքէն առնուլ զայն: Յաջողեցաւ՝ հալածեց զանոնք նմաւոն; եւ երկիրը թշնամեաց ձեռքէն ազատելով՝ բոլոր ջանքն ու խնամքը եղաւ ազգին երջանկութիւնն ու բարգաւաճութիւնը. վաճառականութիւնն ու երկրագործութիւնը ծաղկեցուց; եւ Հրէաստանը Միջերկրական ծովուն պատած երկիրներուն հետ հաղորդելու համար՝ Յոպպէի նաւահանգիստն առաւ զարդարեց. Հռովմ՝ ալ դեպպան յուղարկեց; եւ Հռովմայեցիք սիրով նորոգեցին եղբարցը հետ դրած նիզակակցութեան դաշինքնին:

Նմաւոնի հզօր՝ նախատես ու աշխարհաշէն իշխանութեանը տակ երկրին խաղաղութիւնն ու Հրէից հանգստութիւնը այսպիսի խօսքերով կնկարագրէ սուրբ Դիրքը. «... Դործէին զերկիր իւրեանց խաղաղութեամբ; եւ երկիրն տայր զպատու իւր; եւ ամենայն փայլ ծառատունկ տայր զրեր իւր առատութեամբ; Ծերք իհրապարակս նստէին; ճառս արկեալ զբանից բարութենէ ընդ միմեանս խորհէին; եւ երիտասարդք զփառս զգեցեալ երգէին եւ պարէին: Յնծայր Իսրայէլ յուրախութիւն մեծ; եւ նստէին իւրաքանչիւր ընդ այգւով եւ ընդ թղենեալ իւրեանց; և ոչ որ զարհուրեցուցանէր զնոսա...»: Ժողովուրդը այս ամենայն բարիքը վայելելով՝ միաձայն հաւանութեամբ ըզնմաւոն եւ իւր ցեղը յաւիտեանս ժամանակի իշխան քա-

Հանայապետ կացուցին՝ մինչեւ կանդնեսցի մարգարէ Հաւատարիմ. եւ իրենց այս որոշումը պղնձէ տախտակներու վրայ գրել տալով՝ տաճարին մէջ կախեցին; եւ օրինակները զանձին մէջ գրին; որպէս զի նմաւոն եւ իւր որդիքը միշտ զանոնք աչքերնուն առջեւն ունենան:

Անտիրոբոս Սիդիստէս: — Դեմեար նիկանովրին յաջորդեր էր իւր եղբայրը Անսիոֆոս Սիդիսես: Սա քանի որ աթոռոյն վրայ հաստատուած չէր; ոչ միայն եղբօրը առ նմաւոն տուած ազատութիւնները նորոգեց; այլ եւ մինչեւ հրաման տուաւ որ նա իւր սեպհական անուամբը թագաւորի պէս ստակ կոխէ: Բայց երբոր նմաւոնին օգնութեամբը թագաւորութեանը մէջ հաստատուեցաւ եւ ինքզինքն անկարօտ կարծեց Հրէից քահանայապետ իշխանին ձեռնտուութեանը; ոչ միայն բոլոր տուած ազատութիւնները ետ առաւ; այլ եւ իւր նախորդացը շնորհած հարկերուն ստակալի դումարը պահանջեց: Այսպիսի պերտատութեան մը անկարելի էր որ նմաւոն խոնարհէր՝ սրչափ ալ խաղաղասէր լինէր. ուստի պատերազմի պատրաստուեցաւ; եւ Հրէաստանի բազմամեայ խաղաղութիւնը վրդովեցաւ:

Կենդեբոս. նմաւոնի որդւոց զօրավարութիւնը: — Պատերազմի պատրաստուեր էր նաեւ Անտիրոբոս; եւ Կենդեբոս զօրապետը բազմագունդ բանակաւ Հրէաստան արձակեց: Յայնժամ կանչեց նմաւոն իւր Յուդա եւ Յովհան երկու որդիքն ու ըսաւ անոնց. «Ես եւ եղբարք իմ եւ տուն հօր իմոյ պատերազմեցաք Իսրայելացւոց թշամեացը հետ իմանկութենէ մերմէ մինչեւ ցայսօր ժամանակի; եւ Աստուած յաջողեց մեզ զամենայն: Բայց արդ ծերացայ ես; եւ դուք կարող էք իմ եղբօրս տեղը բռնել. եւ լէք ուրեմն պատերազմեցէք ձեր ազգին համար; եւ երկնից զօրութիւնն ու օգնութիւնը ձեր վրայ կլինի»: Նուա մը քսան հազար սպառազէն զօրք ժողովեց; որդւոցը յանձնեց. եւ նոքա մէկէն ճամբայ ելան; Մովզիիմ քաղաքին դաշտին մէջ Կենդեբոսի զօրացը հետ ճակատեցան. փող հարին; խրախոյս բարձին Հրեայք եւ յարձակեցան. իպարտութիւն մատնեցաւ Կենդեբոս; եւ զօրաց մեծ մասը

Հարգուեցաւ . բայց վերաւորեցաւ եւ Յուդա . սակայն Յովհանն փախտառէից ետեւէն ընկաւ : շատերը կտորեց , եւ երկու հազարի չափ մարդ ամբողջի մը մէջ այրեց , եւ գարձաւ յաղթական :

Մահ նմաւոնի եւ երկուց որդուց նորա : — Պտղոմէոս ա. նուճով փեսայ մը ունէր նմաւոն , եւ երիտի վրայ կուսակալ գրեթէր էր զինքը : Հարստութեամբն ու իշխանութեամբը հպարտացած Պտղոմէոս՝ իւր աներոջ ու բարերարին իշխանութեանն ալ աչք տնկեց , եւ միտքը դրաւ որ զինքն ու որդիքը մեռցընելով՝ քահանայապետութեան հասնի : Այն միջոցին նմաւոն իւր Մատաթիա եւ Յուդա որդուովքը երիբովի մերձակայ քաղաքներն այցելութեան կպարտէր . զիրենք հացկերութի հրաւիրեց Պտղոմէոս , եւ կերակուրը լմրննալուն պէս՝ թագուցած մարգիկներովը բռնեց զիրենք մեռուց (153) : Մարդ զրկեց որ Յովհանն ալ բռնեն մեռցընեն . բայց անոնցմէ առաջ հայրենասիրին մէկը վազեց հասաւ : Յովհանին իմացուց եղածը , եւ նա Պտղոմէոսին զրկած մարգիկը սպաննեց , ու անօրէն Պտղոմէոսին վրայ դիմեց՝ որ բերդի մը մէջ քաշուեցաւ : Պաշարեց զայն Յովհանն եւ առնելու վրայ էր՝ երբոր Պտղոմէոս իմացուց իրեն որ իւր մայրը աչքին առջեւը կսպաննէ՝ զոր հետը հոն տարեր էր , թէ որ ետ չքաշուի . մօրը սիրոյն համար հարկադրեցաւ Յովհանն ետ քաշուելու : որպէս զի հայրակորոյս ու մայրազուրկ չլինի միանգամայն :

Յովնան հօրը իշխանութեանը կյաջորդէ : — Յովհանն հօրը նմաւոնին տեղն անցնելով՝ իւր քաջայաղթ պատերազմներովը Հրէից ազատութիւնը անկործան պահեց : Անտիոքոս թագաւորին մահուան լուրն ալ առնելուն պէս (150) վազեց Ասորիք մտաւ , ասպատակեց , եղովմայեցւոց յաղթեց , տարեկան տուրք դրաւ վրանին , Հիւրիակոս գաւառին տիրելով՝ իւր անունը Յովնան Հիւրիակոս դրաւ , եւ փառաւորեալ յաղթութեամբ եւ աւարօք ճոխացեալ՝ գարձաւ եկաւ Երուսաղէմ : Այնուհետեւ Ասորուց թագաւորները մէյ մըն ալ չմտան Պաղեստին : Քիչ մը ետքը Սամարիան պաշարեց առաւ Հիւրիակոս (109) , եւ հիմնայա-

տակ կործանեց այն Իսրայելի թագաւորութեան հին մայրաքաղաքը :

Փարիսեցիք : — Հիւրկանոսին քահանայապետութեան վերջի տարիներուն խաղաղութիւնն ու հանգստութիւնը վրդովեցաւ՝ երկու զօրաւոր աղանդոց իրարու գէմ ունեցած հակառակութեամբն ու կռիւներովը : որք էին Փարիսեցիք եւ Սադուկեցիք : Փարիսեցիք այսպէս կ'իօջուէին՝ երբայցեւոց փեռուշիւր բառէն որ զսեւալ կնշանակէ : որովհետեւ իրենց արտաքին խոտակեցութեամբն ու նախանձայոյզ օրինապահութեամբը հասարակ ժողովրդենէն կզատուէին : Դրան մեծ խտտութիւն սկզբանց կցուցընէին : եւ մանրախոյզ ճշգրտութեամբ տասանորդները կ'վճարէին : շաբաթը լաւ կ'պահէին : նոյնպէս եւ հրամայեալ ծոմապահութիւնները : մկրտութիւնները կամ լուացմունքները : եւ ազօթքները : Թէ որ օտարական կամ անմարութ հրեայ մը իրենց ամաններուն կամ կահերուն մէկուն դպչէր՝ զայն պրզծեալ ու անսուրբ կհամարէին : եւ չէին գործածեր՝ մինչեւ որ չլուացուէր ու չսրբուէր : Դպիրք : վարդապետք օրինաց եւ հասարակ ժողովրդեան մէկ մասը իրենց կողմնէին : Փարիսեցիք ոչ միայն Մովսեսի օրէնքն ու մարգարէները կընդունէին : այլ եւ այն ամենայն աւանդութիւնք՝ որոնք Բարիլոնի գերութեան ժամանակ Չրադաշի վարդապետութենէն առնուած էին : եւ իրենք կ'պնդէին թէ այն աւանդութիւններն եւս Սինա լեռան վրայ Մովսեսի արուած էին օրինաց հետ . ուստի եւ գրաւոր օրինաց պէս զանոնք կ'պատուէին : Ամէն բան Աստուծոյ եւ ճակատագրին կընծայէին : եւ մարդուս անձնիշխանութիւնը կընդունէին . այսինքն ամէն բան Աստուծոյ հրամանաւը կամ թոյլտուութեամբը կ'լինի : կըսէին : սակայն եւ մեր կամքէն կախուած է առաքիլի կամ ախտաւոր լինել : բարին կամ չարն ընտրել : Հրեշտակաց գոյութեանը կհաւատային : այսինքն կըսէին թէ կան դաս մը գերագոյն էակաց : որ միջնորդ են ընդ մարդիկ եւ ընդ Աստուած : սմանք խրատատու բարեաց մարդկան : եւ այլք մեղսառիթք : Կընդունէին նաեւ հոգւոյ անմահութիւնը : եւ կարծէին թէ հօգիք ընտրելոց դարձեալ աշխարհ կուգան՝ ուրիշ մարմիններ կ'կենդանացը :

ներու, իսկ ոգիք չարաց կփակուին խաւարչտին բանտերու մէջ՝ իրենց մեղացը համեմատ հոն ամենուրեւ յաւիտեան: Փարիսեցիք իրենց արտաքնայարդար բարեպաշտութեամբբ, առարինութեամբն ու նախանձայոյզ օրինապահութեամբը ռամիկ ժողովուրդը խաբեր ու վրան մեծ աղդեցութիւն ունեցեր էին. եւ Հրէից մէջ Քրիստոս Տէրն մեր միայն եղաւ որ նոցա խաբէութիւնը, կեղծաւորութիւնն ու փառասիրութիւնը խայտառակեց՝ ծանր ծանր խօսքերով ու վայերով. զիրենք նմանցուց գերեզմանաց բուռաց, որ գրտէն գեղեցիկ կերելին, եւ ներսէն լի են ոսկերօք մեռելոց եւ ամենայն պղծութեամբ. նոյնպէս եւ զուրբ, բաւ, գրտէն արգար կերելիք մարդկան, եւ ներսէն լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ: Իսկզբան Փարիսեցւոց կողմն էր Յովհան. բայց յետոյ հետերնին աւրուելով՝ Սաղուկեցւոց կողմն անցաւ, որով եւ նոցա զօրանալուն ոչ սակաւ պատճառ եղաւ:

Սաղուկեցիք: — Այսպէս կկոչուէին իրենց Սաղուկ գըլխաւորին անուամբը, եւ Փարիսեցւոց նախանձորդ ու թշնամի էին: Յովսէփոս հրեայ պատմաբանին խօսքին նայելով՝ սոքա նախասահմանութեան վարդապետութիւնը չէին ընդուներ, եւ կվարդապետէին թէ մարդս ինքը միայն է պատճառ իւր երջանկութեանն ու թշուառութեանը՝ իւր անձնիշխանութիւնը իբարին եւ իշարն գործածելով: Աւետարանէն ալ գիտեմք որ կուրանային զյարութիւն մեռելոց, զանմահութիւն հոգւոյ, զվարդապետութիւն հանդերձեալ պատժոց եւ վարձուց, որպէս եւ զգոյտութիւն հրեշտակաց եւ գիւաց: Նոյնպէս կմերժէին ամենայն աւանդութիւնները, եւ սուրբ Գրոց մէջէն Մովսէսի Հընգամատեանն ու մարգարէութիւնները միայն կընդունէին: Կուղէին որ մարդս Աստուծոյ ծառայէ՝ ոչ թէ շահու կամ ակնկալութեան համար, այլ պարզ իսիրոյ, եւ այս աշխարհիս վրայ մարդս իւր վարձքը կընդունի կրտէին. ուստի եւ անողոքելի էին ընդդէմ չարաց, եւ Մովսէսի օրինաց մէջի պատժոց անվրէպ կատարումը կպահանջէին, անոր համար ալ սակաւաթիւ կուսակից ունէին: Բայց որովհետեւ երջանկութիւնը այս աշխարհիս վայելմունքն

է կրօնէին՝ մոռանալով կամ բանի տեղ չգնելով հանդերձեալ անանց կենաց երանութիւնը, ըստը հարուստներն ու մեծերը նոցա կողմն էին . որովհետեւ ընդհանրապէս ամէն երկրի ու ամէն ժամանակի հարուստներն ու մեծերը իրարու կնամանին, այսինքն իրենց երջանկութիւնն ու զօրութիւնը՝ իրենց հարստութեանն ու մեծութեանը վրայ դրած են, եւ զանոնք միայն կաշառապանեն ու կսիրեն՝ որոնք իրենց աղօրինաւոր գործն ու ընթացքը կօրինաւորեն:



Գ Լ Ո Ւ Խ Ի Ե.

ՀՐԷԻՑ ԵՐԿՐՈՐԴ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵՆԷՆ ՄԻՆՁԵՒ ՀԵՐՈՎԳԵՍԻ ՄԱՀՐ,

(Բրիտանսէ 108 տարի առաջ եւ 4 տարի ետքը):

Յաջորդք Մակարայեցոց : — Արիստորուղոս : — Աղեքսանդր Յաննէոս : — Աղեքսանդրա . Հիւրկանոս Բ. Արիստորուղոս Բ. Անտիգոնոս : — Հերովդէս : — ԻՆՈՒՆԴ ՅԻՍՈՒՍԻ :

Յաջորդք Մակարայեցոց : — Վախժումն տարիի չափ իշխեցին Մակարայեցիք . տեսանք թէ ինչ թշուառութեան, ազքատութեան, կործանման եւ անշքութեան մէջ էք Հրէից ազգը, եւ յոր երջանկութիւն, մեծութիւն, զօրութիւն եւ փառս հասուցին զայն նորա՝ իւրեանց քրտինքովն ու արիւնովը Հրէաստանի լեռներն ու դաշտերը ուռգելով . մինչեւ Հռովմայեցոց պէս խրոխտապանծ ազգն ու ժողովուրդը արժանի համարեցաւ զանոնք նիզակակից իւր անուանելու : Ափսոս որ յաջորդք նոցա եւ սերունդք՝ այնպիսի անուան շքեղ փառքը անաղօտ պահելու եւ մըշտընջենաւորելու ունեցած սրբազան պարտքերնին չճանչցան, եւ իրենց նախնեացը քաջութիւնը միայն ժառանգելով՝ նոցա առաքինի եւ աստուածատէր կենաց շաղկէն հեռացան, եւ Մակարայեցոց անուան հետ կորուսին նաեւ

անոնց մահու չափ ճգամբ ձեռք ձգած եւ ազգին պարգեւած ազատութիւնը, որ կենդանի ազգի մը համար գերագոյն է եւ սիրելի քան զամենայն պարգեւս աշխարհի, եւ կորուստն անգարմանելի: Մակարայեցւոց վերջի գիւցազն եղաւ Յովհանն Հիւրկանոս:

Արիստորուզոս: — Հիւրկանոս մեռնելու ժամանակը քահանայապետական իշխանութիւնը աշխարհական իշխանութենէն բաժնելով՝ առաջինը յանձներ էր իւր Արիստորուզոս որդւոյն, եւ Երկրորդը տուեր էր իւր կնոջը: Սակայն Արիստորուզոս աշխարհական իշխանութիւնն եւս ձեռք անցընելու համար՝ զմայրը բռնեց բանտ գրաւ, եւ անօթի պահելով՝ մեռուց անդթաբար, Այսպէս երկու իշխանութիւնն ալ որ միացուց՝ գլուխը թագ գրաւ, ինքզինքը թագաւոր շրէից հռչակեց, զոր Բաբելոնի գերութենէն իվեր ոչ ոք համարձակեր էր ընել, եւ Ամմոնեանց (*) թագաւորութիւնը հաստատեց: Այնուհետեւ սկսաւ հօրը քաղաքականութեանը հետեւիլ, եւ Սագուկեցւոց կուսակից եղաւ: Իւր Սողոմէ նենգաւոր կնոջը սագրանօքը սպաննել տուաւ Արիստորուզոս նաեւ իւր եղբարց մէկը, որ այն ինչ իւր կողմանէ եղովմայեցւոց վրայ գնացեր յաղթեր ու փառօք դարձեր էր: Բայց հարկաւ երկուց անմեղաց մօրն ու եղբօր արիւնը իրեն դէմ պիտի բողբէր հանապազ իւր խղճմտանքին. արդարեւ իսկ կեննքը դառնացաւ եւ օրերը կարճեցան. տարի մը միայն կրցաւ վայելել այնչափ փափաքով ու փառասիրութեամբ կանդնած թագաւորութիւնը (106):

Աղեքսանդր Յաննէոս: — Աթուր նստելուն պէս՝ եղբարցը մէկուն վրայ թեթեւ կասկածի մը երթալով՝ մեռցընել տուաւ զնա, եւ ներսէն իշխանութիւնը հաստատելով՝ գնաց Պաղմայիսի վրայ յարձակեցաւ, որ Ասորւոց լուծը թօթափեր էր. բայց յաղթուեցաւ, երեսուն հազար հօգի կորսընցուց, եւ շրէաստան սոսնակոխ եղաւ: Եգիպ-

(*) Մակարայեցւոց նաեւ Ամմոնեանք կոչուելուն պատճառն յայտնի չըզիտցուիր. ոճանք կրսնի քէ այսպէս կոչեցան Մատաբիայի նօրը Ամմոնեոսիկն անուամբը. եւ այլք՝ քէ յանուն Ամմոն գեղջ, ոսկից եկած էր իրենց ազգատոհմը:

տացւոց թաղուհին Կոնստանտնուպոլսոս օգնութեան զօրք հասուց իրեն; որոցմով զօրացաւ, թշնամիքը Հրէաստանէն հալածեց; Փղշտացւոց երկրին տիրեց; եւ երկարատեւ պաշարմամբ Գազա քաղաքն առաւ ու կործանեց (96):

Փարիսեցիք որ Հիւրկանոսի ժամանակէն իվեր իւր ազգատոհմին թշնամի էին՝ նորա յաղթուելուն վրայ մեծ ուրախութիւն ցուցուցեր էին. յաղթական դարձած ժամանակն ալ իւր յաղթութիւնն ըն անարգեցին; Այս կրկին նախատանաց վրայ կատղած՝ անոնցմէ վեց հազար հոգի բռնեց մեռուց Յաննէոս. քիչ մը ետքն ալ ութ հարիւր փարիսեցի խաչ հանել տուաւ օտար զօրաց ձեռքովը; եւ ինքը պալատին տանեացը վրայ իւր բաղմամբիւ հարձերովը նստած՝ անոնց խաչուիլը կտեսնէր եւ զազանամիտ վայրենութեամբ կըռարձանար: Այս սոսկալի անգթութեամբ երուսաղէմի մէջ իրեն դէմ եղած խռովութիւնը զսպեց, բայց իրեն դէմ եղած հասարակաց ատելութիւնը եւ եւս սաստկացուց:

Նոր բանակաւ արշաւեց յԱսորիս, իՓիւնիկէ; յԱրաբիս եւ յԵդոմ; եւ մեծամեծ յաղթութիւններ բրաւ. եւ քաղաքի մը պաշարման ժամանակ ըրած ցոփութենէն մեռաւ՝ քսանբեօթը տարի համազգեացն արիւնը օտար վարձկան զօրաց ձեռքովը թափելէն ու անոնց անագորոյն դահիճ լինելէն յետոյ; թողլով թագաւորութիւնը իւր Աղեքսանդրոս կնոջը; եւ խրատ իսկ տալով որ եթէ կուզէ իշխանութիւնը հաստատուն պահել՝ իւր տուած օրինակին հակառակ՝ Փարիսեցիքը իւր կողմն որսայ (79):

Աղեքսանդրոս, Հիւրկանոս Բ. Արիստորուզոս Բ. Անտիգոնոս: — Ինը տարի տէրութիւնը կառավարեց Աղեքսանդրոս; եւ Փարիսեցւոց անձնատուր լինելովը շատ ոյժ տուաւ նոցա; եւ նորա այն զօրութիւնն իրենց թշնամի Սադուկեցւոց դէմ՝ բանեցընելով՝ երուսաղէմն արեամբ ողողեցին: Երբոր Աղեքսանդրոս մեռաւ; Փարիսեցիք իւր տեղը նստեցուցին նորա Հիւրկանոս Բ անդրանիկ որդին. բայց թագաւորութեանը երկրորդ տարին եղբայրը Արիստորուզոս Բ զինքը աթոռէն ձգեց ու տեղն անցաւ՝ ժողովրդեան ու Սադուկեցւոց օգնութեամբը; որոնք ձանձրացեր էին Փա-

րիսեցւոց բռնութենէն: Իւր եզովմայեցի Անտիպատրոս
ոստիկանին եւ սիրելւոյն խորհրդովը Հիւրկանոս գնաց Ա-
րարացւոց Արև թագաւորին ապաւինեցաւ, եւ հետը ե-
կաւ Երուսաղէմը պաշարեց: Բայց Հռովմայեցիք Արաբիա
արշաւելով՝ Արետ հարկադրեցաւ Հիւրկանոսն ու պաշա-
րումը թողուլ եւ իւր երկիրը դառնալ: Երկու եղբարք
հինգ տարի միակերպ իրարու գէմ պատերազմեցան, մին-
չեւ որ Հռովմայեցւոց Պոսկեսս զօրավարն եկաւ, Երուսա-
ղէմն առաւ եւ Հիւրկանոսին տուաւ: Որովհետեւ Հիւրկա-
նոս անհոգ ու անճարակ մարդ մըն էր, բոլոր տէրութեան
կառավարութիւնը Անտիպատրոսին ձեռքը թողուց, որ
կջանար Հռովմայեցւոց աչքը մտնելով՝ Հրէից վրայ թա-
գաւորել: Պարթեւք քիչ մը ժամանակ Հռովմայեցւոց վը-
րայ որ զօրացան՝ եկան Հիւրկանոսին ձեռքէն թագաւո-
րութիւնն առին ու Արիստորուզոսի որդւոյն Անիզոնոսի
տունն՝ որ իրենց գիմեր էր (40):

Հերովդէս: — Անտիպատրոսի որդին էր Հերովդէս, եւ
քաղաքապետ Ասիպոլոնի. հօրը պէս փառասէր լինելով՝ նորա
քաղաքականութեանը հետեւեցաւ, եւ ջանաց Հռովմայե-
ցւոց ինքզինքը սիրցընել, որպէս զի հօրը ձեռք ձգել
չկրցած Հրէից թագաւորութիւնը՝ ինքն առնու: Հօրմէն
աւելի բարեբազգ գանուելով՝ փափարին հասաւ Հերովդէս:
Պարթեւաց օգնութեամբը Անտիգոնոսին թագաւորելն որ
լսեց Հռովմայ ծերակոյտը, զինքը թագաւորութենէն ձը-
գեց, եւ տեղը քաղաւոր Հրէից անուանեց զՀերովդէս: Այս
աւետիսն առնելուն պէս վազեց Հերովդէս, Երուսաղէմը
պաշարեց ու շատ կտորածներ ընելէն ետքը առաւ Ան-
տիգոնոսն ալ բռնեց մեռուց. հետզհետէ մեռցընել Լիւաւ
նաեւ ծերունի Հիւրկանոս թագաւորը, իւր եղբոր որդիքին
գեռահասակ Արիստորուզոսն եւ նոցա քոյրը Մարիան, ինչ որ
եւ իրեն կին առեր էր: Այսպիսի ազեապի վախճան պի-
տի ունենայ եղեր Մակաբայեցւոց պէս հռչակաւոր ցեղ մը
հարիւր երեսուն տարիի չտի տեւելէն յետոյ:

ԾՆՈՒՆՎ ՅԻՍՈՒՍԻ: — Տեսանք որ եզովմայեցի էր Հերով-
դէս ազգաւ, եւ եզովմայեցւոց երկրին Յովհանն Հիւրկանոս
տիրեր ու Պաղեստինու հետ միացուէր էր զայն, ինչ աւան-

դու թիւն մը կար Հրէից մէջ՝ Յակոբ նահապետին մարդա-
 րէութեանը համեմատ, որ ազգին թագաւորութիւնը
 օտարի ձեռք անցնելուն պէս՝ պիտի ծնանէր Մեսի-
 այն. եւ արդարեւ երբոր Հերովդեսի հզօր ու բարեկարգ
 թագաւորութեամբը Հրէաստանի մէջ նորէն խաղաղու-
 թիւնն ու հանգստութիւնը տիրեց, ծնաւ ՄԵՍԻԱՅՆ՝ առ
 նախածնողս մեր եւ առ սրգիս նոցա հաղարաւոր տարի-
 ներէ իվեր խոստացուած ՓրկիՉն աշխարհի, որոյ հրաշա-
 լի Մնունդը, Վարդապետութիւնը, աշխարհակեցոյց Մահն
 ու Յարութիւնը պատմութեանս երկրորդ հատորոյն նիւթ
 պիտի լինին :

Վ Ե Ր Ջ



մեծ սան ԳՐԳՈՐԱՅ
 ԲՇԸ Լ. ՕՒՈՒԼԵՐԻ
 * ZUSUN-ԱՐՄ ՇԳՐ *
 Վ. Ա. Ա. ՄԱՇՏՈՒՄԻ
 Վ. ՍՅԱՆԿՅԱՆԻ ՄԵՍԻ

1395-8

« Ազգային գրադարան



NL0162944

